





ԼԻԳԱՆԻՐԵԱՅ

ՊԱՏՐՈՒՍՈՒԹՅՈՒՆ ՄԱՀԱԿ



ՈՐԲՈՅՆ

ԱԼՓՈՂՍՈՍԻ ԼԵԳՈՒՈՐԵԱՑ

ՊՈՏՐԱՎՈՏԹԻԿԻ ՄԱՀՈՒ

կամ

ԽՈՐՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԴՐ

Ի ՎԵՐԱՅ ՅԱԼԻՏԵՆԱԿԱՆ ՀԵՄԱՐՏՈՒԹԵԱՆԸ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԵՆԵՏ ՄՐԱՅՈՅ ՊԱՇԱՐՈՒ

—  
1833



## ՀԵՂԻՆԱԿԻՒՆ

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն Ի

Դատերը խնդրեցին ինձմեն որ յաւիտենական հշմարտութեանց վրայ մտածականի գիրք մը շարադրեմ անոնց համար որոնք հոգևորական կենաց մէջ յառաջադիմութեան և հաստատութեան կարօս են : Ուրիշներն ալ եղան որ վասփաք քըցոցին ծագկաբազ համառատութիւնն մը ունենալու այն նիւթերուն՝ որոնք քարոզութեանց և հոգևոր կրթութեանց հարկաւոր են : Խոհ ես որպէս զի թէ գրիբերը թէ աշխատանքը և թէ ծափքը չառացընեմ՝ այս դիբս շարադրեցի , որ ինչպէս մտադիր ընթերցողը կը տեսնեմ՝ երկու նազատակին ալ կընայ ծառայել : Որպէս զի աշխարհականաց մտածականի տեղ ըըռնեն ասոնք , ամէն դլուխ իրեք իրեք մտս բաժնեցի , և ամէն մէկ մասը կընայ մէկ մտածականի մը տեղ ծառայել : անոր համար ալ է որ ամէն մտսն եռքը առանձին իզնք և պազատանք դրուած են : Կազաչէմ ընթերցողք զզարմանան թէ ինչու ամէն ազգիթքի մէջ յարաւութեան և Աստուծոյ շնորհքը խնդրելու խոսքեր դրեր եմ . վասն զի այս երկու շնորհքները փրկութեան համեմու ամենահարկաւոր են . Աստուածոյին սէրը այնպիսի շնորհք մըն է , կըսէ ուուրբն Ֆրանցիսկոս առևզացի . որ իրեն մէջ ուրիշ ամէն շնորհք բովանդակուած են . վասն զի ով որ զԱստուած կը սիրէ , ուրիշ ամէն առաքինութեանց տէր է . այնպիսին խոնարհ ալ է , հնազանգ , մաքրասէր , մահացեալ . զԱստուած սիրէ , և ուրիշ ամէն ուզածդ ըրէ , կը խրատէ սուրբն Օգոստինոս . վասն զի աստուածատէրը ամէն ջանք կընէ անոր կամացը գէմ բան մը չընելու , և ամէն բանի մէջ զինքը հաճել կը ջանայ :

Յաւիտենական երանութեան պսակը մէզի ժառանդել ողազը՝ յարաւութեան շնորհքն է . սուրբն Բենարդոս կըսէ թէ արքայութիւնը խոստացուած է անոնց որոնք բարի կեանք

կրսկսին . բայց իրենց բարի կենացը մէջ յարաւետվերուն կը արուի արքայութիւնը : Առկայն այս յարաւետթեան շնորհ ՔԸ , ինչպէս սուրբ Հարք կը սորմէցնեն , խնդրողաց մայն կը արուի : անոր համար է որբոյն թափմայի ըստածը թէ երկինք եր թալզու . համար անգաղար աղօմից եամեւ ըլլալու է . և գրիշմ մեր խրառեց որ միշտ աղօմից ընենք և ամեննին շնորհածանք : Ըստ ինդք մեզաւորներ թէ ապէտ և ինենց մեզացը թողութիւն կը դանեն . բայց Վասուծոյ շնորհացը մէջ յարաւետէ չեն կը . նար . Ներումն կը նունին , բայց որովհետեւ յարաւետթեան շնորհքը Վասուծոյ մէ չեն խնդրած՝ մանաւանդ ՚ի փորձութեան . նորմէն մեզաց մէջ կը նանան : Եւ թէ ապէտ յարաւետթեան շնորհ ՔԸ մրի շնորհք մըն է . և մենք մեր դործքերովք արժանաւոր չենք անոր . բայց հայրն Առարեղ կը սորմէցնեն թէ աղօմից հաստատապէս կը նունինք այս շնորհքը . Ինչպէս որ իրմէ ու ուղ սուրբն Օքոսամնոս ոլ ըստած եր : — Աղօմից հարկաւա րութիւնը ուրիշ զբանեկի մը մէջ անզն ՚ի անզը բացատրեր էն . թէ թէ ապէտ համառատ զբուածք մըն է . ու զինն ոլ առան , բայց պատե շատ աշխատաւթիւն ունիմ . և ինձի կերպնայ թէ ամեն մարդու . համար ամենահարկաւոր է այն զիբոր . և յիրակ . վասն զի հագեսրական զբոց մէջ անկէ առելի սպասեկար զին մը չի կրնար ըլլալ որ աղօմից հարկաւարութեանը վասի : Որպէս զի այս մասծականները քարոզիչ քահանեայից ու պատկար կարենան ըլլալ . որոնք քիչ զիբոր կոմք քիչ ժամանակ ունին կարգազու . աստուածաշնչնեն և սուրբ հարց խօսք . ըը մէջ բերի , որ թէ ապէտ համառատ էն . բայց լի հազարու , ինչ սկզ արժան է , որ ըլլան ամեն քարոզ . ուստի ամեն մէկ մաս ծառկանին իրեք մասը՝ մայմեկ քարոզի նիւթ էն : Այս վախճան նաւու է որ ամեն հեղինակաց ինձի պատշարտ երկեցած խօսքերը ժողովեցի , որպէս զի կարգացացը իւ պահն յարմար եկածը ընտրե . և ուզածն սկզ լայնցնին : Ամեն բան ՚ի փառա Վասուծոյ ըլլայ :

Ինը երցողներէն կը խնդրեմ որ այս իմ զիբոր կարգալու առեն , թէ ապէտ կենդանի ըլլամ կամ մեռած , զիս իրենց աղ թիցը մէջ յիշեն . և ես ոլ կը խոստանամ որ նոյնապէս զիրենց յիշեմ : Օք հեւալ ըլլայ Յիսուս մեր փրկիցը , և Առախամ մի յոյսը :





Done. Madam my. 1814.

## ԽՈՐՀՈՎԱՆԻԹԻՒՆ Ա.

ՆԱՐ ՎԵԼԵՆԴԱՆԵԱՆ ՄԵՐԴՈՒՏ ՄԵՌ ԿԱՐԵՎՈՒՄԸ

Հոգ Եիր . և հոգ պիտի դառնաս ։

## ՄԱՍՆ Ա.Խ.ԶՒՆ

Մասմէ թէ դուն հոգ ես , ու հոգ պիտի դառնաս : Օր պիտի զայ որ մեռնիս պիտոր , և վասի մը մէջ պիտի հոտիս ու վաստիս և որդերով պիտի ծածկուիս : Տակդ ճճիներ պիտի տարածուին ու վրագ որդերը պիտի ծածկին<sup>2</sup> : Այս բանս ամենառն ալ պիտի ըլրայ , աղնուական է եղեր , ռամիկ է եղեր , իշխանազուն է եղեր , ծառայ է եղեր : Այն վերջի անդամը քերանիր բանալով հոգին մարմնին երածին առէս՝ հոգին իրեն յախուննականոթիւնը կերթաց . մարմինն ալ հոգ կը դառնայ : Հոգինին կառնես անանցմէ , կը պակասին և հոգ կը դառնան<sup>3</sup> :

Դիմք թէ մարդ մը կը տեսնես որ քիչ մը առաջ հոգին փչեց , նայէ իր մարմնոյն վրայ որ զեռ անկոզնոյն մէջ կեցեր է , զլուխը զէս իւ առջև ծռած , մասկերը խառնափրնդորած և մահուան քրտմնցէն զեռ թաց , աշոքները խոսոչած , թուշերը ցամքած , երեսը մախիր զարձած , լեզուն ու պոկունքը սեցած , մարմինը սրազ ու ծանր : Տեսնողը կը սարսափի ու կը վշարադի : Քանիներ եղեր են , որ իրենց մէկ աղդականը կամ բարեկամը այսովէս մեռած տեսնելով իրենց վարրը վոխեր են , աշխարքէ ալ հրաժարեր են :

1 Հոգ Եիր և ՚ի հոգ գարձցիս : ԾԱՀ . Գ . 19 :

2 ՚ ներբոյ քոյ մէցս տարածեսցէն , և ՚ի վերայ քո որդն յարեցի : Եւ . ՃԿ . 11 :

3 Հանես զոգի ՚ի նոցանէ , պակասին և ՚ի հոգ դառնան : ՍԵՀ . ՃԿ . 28 :

Աւելի սարսափ մարդուս կու տայ երբոր մեռած  
մարմինը կըսկսի հոտիլ : Կտրիճ մը մեռնելէն ետև  
քսանըչորս ժամանցած շանցած կըսկսի զարշահոտու-  
թիւն բուրել : Հարկ կըլլայ պատուհանները բանալ ,  
կըակը շատ մը խունկ ձգել , մանաւանդ թէ ճարրը տես-  
նել որ շուտով ժամ տարուի ու հողին տակը թաղուի ,  
որպէս զի բուրոր տունը շապականէ : Բայց թէ այդ  
մարմինը մէկ աղնուական կամ թէ հարուստ մարդու  
մըն է եղեր , որիշ բանի չի դար , բայց եթէ աւելի դէշ  
հոտ բուրելու . ինչպէս մատենադիր մը կըսէ թէ աւելի  
ծանրահոտ կըլլայ մեծատանց մարմինը :

Տես հիմա , ինչ եղաւ այն հպարտը , այն հեշտասէ-  
րը : Առաջ մարդկանց մէջ պատիւ ունէր ու կը սի-  
րուէր , հիմա իրմէ կը սոսկան ու կը դարշին : Ազգա-  
կանները կը փութան զինքը անէն վորնտել , բեռնա-  
կրաց ստակ ալ կու տան որ ճաղը դրած զերեզման  
տանին ու հողուն տան : Առաջ մեծ համբաւ ունէր թէ  
ինչ խելացի մարդ է , ինչ աղէկ կերպ ունի , ինչ ա-  
նուշ լեզու է . հիմա մեռաւ նէ , քիշ ատենէն յիշա-  
տակն ալ չի մնար : Կորաւ անոնց յիշատակը աղաղա-  
կաւ <sup>1</sup> : Մահն որ լսուի նէ՝ ումանք կըսեն թէ մեծ պա-  
տիւ ունէր , ոմանք ալ թէ աղէկ տեղաւորած ձգեց իր  
տունը , ոմանք կը ցաւին՝ վասն զի մեռնողը իրենց բա-  
րիք կընէր , ոմանք կուրախանան՝ վասն զի անոր մա-  
հուանէն իրենց շահ կելլէ . քիշ մըն ալ անցնի նէ՝ վրան  
խօսող ալ չըլլար : Առջի օրէն ընտանիքը շեն ուզեր որ  
վրան խօսք բացուի , որպէս զի սրտերնին շելլէ : Յա-  
ւակցութեան եկոզներն ալ ուրիշ բաներու վրայ կը խօ-  
սին , և թէ որ մէկը մեռնողին վրայ խօսք բանայ՝ անե-  
ցիք խօսքը կը կտրեն բաելով թէ հողիդ կը սիրես մէյ-  
մըն ալ անունը մի տար :

Գիտցիր որ բարեկամիդ և աղգականիդ մեռած  
տեննը ինչ որ ըրիր նէ դուն՝ քեղի ալ ուրիշները նոյն-  
պէս պիտոր ընեն : Ողջ մնացողները մէջ կը նեստին ,  
մեռնողներուն ստակն ու աստիճանը ձեռք կը ձգեն .  
իսկ մեռնողներուն վրայ կամ քիշ և կամ ամեննեին ոչ  
խօսք կըլլայ և ոչ յիշատակութիւն : Տնեցիք բանի մը  
օր սուզ կը քաշեն , բայց քիշ ատենէն իրենց բաժին

ելած բաներով կը միսիթարուին . այնչափ որ քանի մը  
օր կանցնի չանցնիր՝ մահուանդ վրայ կուրախանան .  
և ոյն խուցն ուր օր դուն հողիդ աւանդեցիր , ու Քրիս-  
տոսի ատեանը զատաստանի ելար , անոնք պար կը  
բռնեն , հարկինքներ կրնեն , կը խաղան , կը խնատան ,  
կը ծիծաղին իբր թէ մեռած շրլայիր . իսկ քու հողիդ  
այն ատեն ուր կրլլայ արդեօք :

ԽՆ. ԵՒ ՊԱՂԱՑՑԱԿ.

Փրկիչ իմ Յիսուս , զոհանամ զրէն օր չթողոցիր  
դիս չնորհքէդ զուրս ընկած ատենս մեռնելու . չէ նէ  
աս քանի տարի պիտի ըլլար օր ես զժոխիքին մէջ պի-  
տի տանջուէի : Թէ օր ես այն օրը , այն դիշերը մեռած  
ըլլայի , ինչ պիտի ըլլար իմ բանս յաւիտեան . փառք  
ողորմութեան քո տէր : Ես իմ կողմանէս սիրով յանձն  
կառնեմ իմ մահս 'ի քաւութիւն մեզաց իմոց , ան ալ  
ինչ կերպով օր կուզես ինծի զրկելու . բայց որովհետեւ  
ինչուան հիմա համբերեցիր ինծի , կաղաշեմ օր քիչ  
մըն ալ համբերես : Յորայ երանելոյն ըսածին պէս .  
Թող տուր ինծի օր քիչ մը հանգչիմ , իմ ցաւս լամ .  
դիս զատաստան կանչելէդ առաջ ատեն տուր օր մեղ-  
քերս ողբամ , որովք զրեզ զառնացուցի :

Ես չեմ ուզեր մէյմըն ալ քու ձայնիդ զէմ կենալ .  
Ո՞ զիտէ , աս խօսքերս օր կը կարդամ վերջի աղզա-  
րարութիւնդ ինծի կրնան ըլլալ : Գիտեմ օր ես արժա-  
նի չեմ զթոթեան , որովհետեւ այնչափ անզամ ինծի  
ներեցիր և ես ապերախտս դարձեալ վշտացուցի զքեզ :  
Աստուած իմ , բեկեալ սրտերն ու խոնարհեալ հողի-  
ները դուն չես արհամարհեր<sup>1</sup> . ահա ես զաւաճանս  
զղնմամբ սրտի առ քեզ կը զիմեմ . մի ձգեր զիս տէր  
քու երեսէզ<sup>2</sup> : Դու ես օր ըսիր թէ ով օր ինծի կը զի-  
մէ զինքը չեմ վարնտեր<sup>3</sup> : Յիբաւի ես զրեզ որիշնե-  
րէն աւելի անարգեր եմ , վասն զի աւելի քան զայլս  
քեզմէ լոյս և չնորհք ընդուներ եմ . բայց քու սուրբ  
արխանդ օր ինծի համար թափեցիր , ինծի սիրտ կու

1 Զամբաս սուրբ և զհոգի խոնարհ Աստուած ոչ արհամար .  
Հէ : Ս-Հ. Խ : 17 :

2 Մի ընկենուր զիս աէր յերեսաց քոց : Կ-Հ. Ձ-Դ . 12 :

3 Որ գայ առ իս , ոչ հանից արտաքս : Յ-Հ . 2 . 37 :

առյ և թողութիւն կը շնորհէ՛ թէ որ ես սրտանց զբդ-  
ջալու ըլլամ նէ : Եւ ահա , ով իմ ծայրագոյն բարիս ,  
կը զզջամ՝ ի բոլոր սրտէ քեզի դէմ ըրածներուս մրայ .  
ներէ ինձի և շնորհք տուր զբեղ սիրելու ասկից ետեւ :  
Հերիք է որչափ որ զբեղ զառնացուցի . մնացած կեան-  
քըս , փրկիչ իմ , չեմ ուղեր զբեղ վշտացընելու հա-  
մար անցընել , քաւ լիցի . հապա կուզեմ միայն լոլով  
անցընել միշտ քեզի տուած վշտերուս համար , և յա-  
մենայն սրտէ զբեղ սիրելու , ով Աստուած իմ և տէր ,  
որ անրաւ սիրոյ արժանի ես : Առոք աստուածածին ,  
յոյս իմ և ապաւէն , բարեխօս եղիք ինձի համար առ  
փրկիչն իմ ջիսուս :

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ինչ ըլլալդ ալ աւելի աղէել հասկընալու համար , ով  
քրիստոնեայ , կըսէ սուրբն Յովհան ուկերերան , զե-  
րեղմանները դնա , տես հոգը , մոխիրը , որդերը , և  
հառաչէ . նայէ թէ ինչպէս այն մեռած մարմինը նախ  
կը գեղնի ու եսքը կը սենայ . վերջը կը տեսնես որ բո-  
լոր մարմինը ճերմկած և հոտած մաշկ մը պատեր է :  
Եսքը թանձր ու ժահահստ փտութիւն մը զուրս կու  
տայ . այն փտութեննէն բիւրաւոր որդեր կը զոյանան  
և կըսկին մարմինն ուտել . միներն ալ կու զան կըս-  
կիսին զայն կրծել , ոմանք վրան կը պտրատին , ոմանք  
ալ բերանն ու աղիրներուն մէջ կը մանեն : Թուշերը ,  
պոկունքներն ու մաղերը մէկիկ մէկիկ կը թօթափին ,  
առաջ կողերը կը բաժնուին , եսքը թերը , վերջը ոտ-  
քերը : Այն որդերը բոլոր մարմինն ուտելէն ու հատ-  
ցընելէն ետեւ , իրենք ալ մէկզմէկ ուտելով կը փառ-  
նան . անանկ որ այն մարմինն միայն հոտած կմափք  
մը կը մնայ , որ եսքը ան ալ կտոր կտոր կրոլայ , ուկըր-  
տիքը կը քայքային , զլուխն ալ արմատէն կը բաժնուի  
կիյնայ : Առ հասարակ մանրեցան և ամառուան կալոյ  
փոշի զարձան . և հոմի սասակութիւնը առա զիրենք  
ու ցիք ու ցան ըրաւ <sup>1</sup> :

1 Առ հասարակ մանրեցան և եղեն իբրև զփոշի կալոյ ամա-  
րայնոյ , և առ զնոսա սասակութիւն հողմոյ : Դան . թ . 35 :

Տեսար ինչ բան է եղեք մարդու, կտոր մը փոշի զոր  
հովը ցիր ու ցան կը տանի:

Ո՞ւր է հիմա այն ասպետը, որ ընկերութեան գուար-  
ձութիւնը և հոգին կը սեպուէր: Կատած խուցը մտիր,  
կը տեսնես որ ուշ հօն չէ: թէ որ իր անկողինը կը  
փնտռուես՝ ուրիշի է արուեր: իր հաղուստները, իր  
զարդարանկները, անոնք ալ ուրիները առեր են ու  
մէջերնին բաժներ են: թէ որ զինքը տեսնել կուզես՝  
նայէ առ ջեմի փոսիդ մէջ, ինչ կը տեսնես, փատած ու  
կտոր կտոր եղած և ոսկորները քայլայած: Հայ հայ,  
այն մարմինն որ այնչափ փափուկ մեծցած էր, փա-  
ռաւոր հազուած ու կապուած, ծառաները չորս զին  
առած էին, ինչ է զարձեր: Ով երանելի սուրբեր,  
զուք աղէկ կը հասկընաք այս բանս, որ Աստուծոյ սի-  
րոյն համար, զորն որ միայն պաշտեցիք երկրիս վրայ,  
զիտցաք ձեր մարմինը մահացընել. և հիմա ձեր ու-  
կորները անդին սուրբ մասունքներու պէս պատուով  
ոսկիներու մէջ կը պահուին, և ձեր երջանիկ հոգիքը  
զԱստուած կը վայելեն, տարասելով աշխորդիս ետքի  
օրուան որ իրենց մարմինոյն հետ միանան ընկերա-  
նան ՚ի փառս, ինչպէս որ ընկերացան ՚ի խաչ և ՚ի չոր-  
շարանս այս կեանդիս մէջ: Այսպէս կըլլայ ձմարտա-  
պէս սիրել զմարմինը, որպէս զի յափառեան երջանիկ  
ըլլայ, և որկել զինքը հոս այն հաճոյքներէն որ յափ-  
առեան զինքը թշուառ կընեն:

ՏԵՇ ԵՒ ՊԵԴԱՑՑԵՐ

Ով տէր իմ և Աստուած իմ, ինչ ովհափ զառնայ ե-  
ղեր իմ մարմինս ալ, որուն համար զքեզ այնչափ վրշ-  
տացուցի. որդնոստի ու փափի պիտի: Բայց ասոր չեմ  
ցափիր, տէր իմ, մանաւանդ թէ աղէկ է որ ասանկ  
փափի մազի մարմինս, որ ինձի պատճառ եղաւ քեզ-  
մէ հեռանալու՝ որ իմ ծայրագոյն բարփօ ես. այն է  
միայն իմ սրափս ցաւը, որ ես մարմինառ ընզունայն  
հաճոյիցս համար այնչափ կամքիդ զէմ զործեր եմ:  
Բայց քու ողորմութենեղ յոյս չեմ կտրեր, վասն զի  
կըսպասես ինձի որ թողութիւն տաս. Աստուած կըս-  
պասէ որ զթայ ձեզի, կըսէ Եսայի<sup>1</sup>, և կուզես թո-

զոթիւն տալ թէ որ ես զզջալու բլլամ։ Այս տէր, ի բոլոր սրտել կը զզջամ, կը ցաւիմ, ով անբառ բարութիւն, զքեղ անարգելուս համար, և կազադակեմ զենուացի սրբուհւոյն կատարինեաց հետ։ Ով Յիսուս իմ, մէջմքն ալ մեզք շիցնամ, մէջմքն ալ մեզք շի զործեմ։ Այ շեմ ուզեր չէ, քա համբերութեամբող զեղծանիլ։ Չեմ ուզեր, խաչելեալ տէր իմ, սպասել այն ժաման որ մահուանս ատեն խոսանվանահայրս զիս յորդորէ որ խաչիդ պլլուիմ։ Հիմակուրնէ սորդ կիցնամ, հիմակուրնէ կաւանդեմ քեզի իմ հողիս։ քո ձեռք կը յանձնեմ տէր իմ հողիս։ Այնչափ տարի հողիս աշխարի հետ կապուած բլլալով զքեզ շի սիրեցի, լոյս և զօրութիւն տուր ինձի որ մնացած կեանցոս զքեզ սիրելով անցրնեմ։ Չեմ ուզեր սպասել որ մահուանս ատեն զքեզ սիրեմ։ Հիմակուրնէ կը սիրեմ, զքեզ կողջազարեմ ու չեմ բաժնուիր, և խոսք կու տամ որ մէջմքն ալ զքեզ շեմ թողուր։ Ով սուրբ կոյս աստուածածին, կոսկէ դիս սիրով Յիսուսի հետ, և շնորհք խնդրէ ինձի համար, որ մէջմքն ալ զինքը շի կորուրնցրնեմ։

### ՄԱՐԴԻ ԵՐՐՈՐԴԻ

Ով սիրելի եղբայր, մահուան այս սպատերին մէջ զքեզ և ինչ բլլալիքը տես։ Յիշէ որ հոգ էիր, և հոգ սիրտի զաւնաս։ մտածէ որ մէկ քանի տարիէն կամ զուցէ ամսէն կամ օրէն ետե փառիս ու որդնուախ սիրտի։ Աս մտածելով սուրբ եղաւ Յոր, որ կըսէր Մահը ինձի հայր կոչեցի, փառութիւնը՝ մայր և քոյր<sup>1</sup>։

Աշխարիս ամեն բանը կանցնի. և թէ որ հոգիզ մահուան ատեն կարսուի նէ, քեզի համար ամեն բան կարսուած է։ Սուրբն Լաւրենտիս Յուստինեան կըսէ. Եիր թէ արգէն մեռած ես, որովհետեւ զիտես որ մահը՝ ի հարկէ սիրտի զայ<sup>2</sup>։ Թէ որ մեռած բլլայիր, ինչ շէիր բազմար որ բրած զանուէիր։ Հիմակուրնէ քանի որ կենզանի ես՝ միարդ զիր թէ որ մը զքեզ մեռած սիրտի զանես։ Սուրբն Բոնավենդուրա կըսէ. թէ զեկա-

1 Զայս կոչեցի ինձ հայր, մայր և քոյր ինձ զերը։ Յաւ. Ճ. 14.

2 Յշ. Փայտին կենաց, գլ. դ.

վարք նաւը աղէկ կառավարելու համար ծայրը կը կենաց, ասանկ ալ մարզս աղէկ կեանք վարելու համար պէտք է միաբր զնէ թէ միշտ մաշտան քովը կայներէ: Առրն թեանարդոս ալ կրտէ: Առջի բրածներուղ նայէ ու խրանէ: այսինքն աևս աղայտթեանդ մեղքերն ու ամրնչցիր: Միջիններուղ նայէ ու հառաչէ: այսինքն մեծաթեան ատենի մեղքերդ աևս ու լաց: Ա երջգ նայէ ու սաւկա: այսինքն մերջի գալիքները մը առածէ ու զողա և շտառվ ճարոց աևս:

Առրն Կամիլլոս Նելլիսեան երրոր մեռերաց զերեղմաններուն վրաց կը նայէր, ինքն իրեն կրտէր. թէ որ ասոնք գային ու նորէն կենզանանային, ինչեր չեին ըներ յափառենական կենաց համար: Խոկ ես որ զեռ ժամանակ ունիմ, ինչ կրնեմ հոգըսոյ համար: Դիր թէ այն սուրբ խոնարհութեան համար ասանեկ կրտէր. բայց վախեմ թէ զան, սիրելի եղբայր, իրաւամբը կրնաս սոսկալ որ շրլաց թէ այն անսպառող թղենին ըլլաս որուն համար բառ աէրն մեր. Ահա իրեր տարիէն ի վեր է որ կու զամ թղենուց վրայ ոլտող փրնարելու և շեմ զաներ<sup>1</sup>:

Դուն իրեր տարիէն աւելի է որ աշխարիս մէջն ես, ինչ սպառող տուած ունիս: Նայէ, կրտէ սուրբն թեանարդոս, որ աէրն մեր չէ թէ միայն ծաղիկ կը վինարուէ, հապա նաև սպառող ալ կուզէ: այսինքն չէ թէ սոսկ բարի վատիաց և առաջազրութիւններ կը վինարուէ, հապա սուրբ գործքեր ալ կուզէ: Արենին զիացիր բանի բերել այդ ժամանակն որ Աստուած իր ողորմութեամբը բեզի կու ասայ: բարեզօրծութիւններ ընելու ուրիշ ատենի մի սպասեր: շրլաց թէ ալ ատեն չմընայ, ու քեզի բանն թէ ալ ժամանակ չկայ: երթանք, շտառի աշխարիս ելուալու ատենդ է, շտառ ըրէ, ինչ որ ըրիր նէ ըրիր:

Ե. Ե. Ե. Պ. Վ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Ահա աէր իմ, ես եմ այն ձառը, որ շտառնց արժանի էի բակու, ալ կարէ զանիկայ, ինչու այդ երկիրը կը խափանէ<sup>2</sup>: Այս այս, վասն զի շտառ տարի է որ

1 Ահա երեք ամբ են յորմէ հետէ զամ ինքը պառուզ ի թղենւոց և ոչ զառնեմ: Դի. ձն. 7.

2 Արդ կորեա զգա, ընդէր և զերկիրդ խափանէ. Ան:

Երկրիս վրայ եմ և ուրիշ պտուղ չի տուի քեզի բայց  
եթէ մեղացս փուշն ու տատասակը : Բայց դու աէր,  
չես ուզեր որ ես յուսահատիմ . դուն ըսիր ամենուն  
ով որ դիս կը փնտռէ կը դանէ . խնդրեցէք և դաւ-  
նէք : Ես զբեզ կը խնդրեմ . Աստուած իմ, և քու  
նորհքդ կուզեմ : Որչափ որ զբեզ դառնացուցեր եմ  
կը ցաւիմ բոլոր սրատանց, կը փափաքէի ցաւէս մեռ-  
նիլ : Առաջ քեզմէ կը փափաչէի, հիմա աւելի կուզեմ  
քու բարեկամութիւնդ՝ քան թէ աշխարքիս բոլոր թա-  
զաւորութիւնները : Չեմ ուզեր մէյմըն ալ դէմ զնել  
քու ձայնիդ : Կուզես որ ես բոլորովին քուկդ ըլլամ .  
ես ալ դիս բոլորովին քեզի կու տամ, տուանց քան մը  
պահելու :

Դուն զբեզ խաչին վրայ բոլոր ինձի տուիր, ես ալ  
դիս բոլոր քեզի կու տամ . դուն ըսիր, ինչ որ իմ ա-  
նուամբս խնդրեք կընեմ<sup>4</sup> : Այդ Յիսուս փրկիչ իմ,  
այս մեծ խոստմանդ ասլաւինելով, և քու անուամբդ  
քու արդիւնքուիդ շնորհքդ կը խնդրեմ, սէրդ կը փրն-  
տրուեմ . տուր տէր որ առաւելուն քու շնորհքդ և քու  
սուրբ սէրդ յիմ հոգիս, որ առաւելան մեղք : Գոհա-  
նամ դքէն, որ ինձի աս սիրուը տուիր աղօթքս քեզի  
ընելու . որտինեան դու դիս զբուցիր, նշան է թէ ա-  
զօթքս լսել կուզես . լսէ ինձի, Յիսուս փրկիչ իմ . տուր  
ինձի որ մեծասրէս սիրեմ զբեզ . տուր ինձի մէկ մեծ  
բազմանք մը զբեզ հաճեցընելու, և զօրութիւն ալ տուր  
ի զործ զնելու : Ով իմ մեծ վաստարանս, սուրբ կոյս  
Մարիամ, զու ալ լսէ իմ աղաչանացս, և աղաչէ ին-  
ձի համար զՅիսուս :

1 Զոր ինչ խնդրեցէք յանուն իմ. արարից զայն : Յաշէ, ձու, 15:

## ԽՈՐՀՅԱՆԱԿԱՐԱՔԻՒԹԻՒՆ Բ.

ՄԱՏԱԽԵՄԱ ԵՄԻՆ ԲԱՆ ԿԲ ԼՄԸՆՆԵՑ

Վախարձեան հասաւ<sup>1</sup>.

## ՄԱ.Ա. Ա. Ա. Զ. Ի. Ե

Վախարձասէր մարդիկ բարերազզ կը սեղեն զանոնք միայն որ աս աշխարիս բարիքը, հաճոյքը, ճոխոթիւնը և փառքն ու պատիւք կը վայելեն։ Յայց մահը վերջ կու տայ այս ամենայն երկրաւոր բախտաւորոթեանց։ Ի՞նչ բան է ձեր կեանքը, կը գոչէ առարեալը, մրրեին նման էք որ քիչ մը ատեն կերենայ ու կանցնի<sup>2</sup>։ Երկրեւս զէսլ ՚ի վեր ցնդած շողիները երբեմն օգուն մէջ արեգական ճառագայթներովք լուսաւորուած զեղեցիկ բան մը կերենան, բայց ո՞րչափ կը զիմանայ այդ երեսյթը։ քիչ մը հովքը բոլորովին կը ցրուէ ու աներենոյթ կընէ։ Ահա քեզի այն մեծ մարզը որ այսօր փառք պատիւ ունի, ամենը իրմէ կը վախնան, և զրեթէ զինքը կը պաշտեն։ մէյմըն ալ վազը մեռածին պէս կանիծեն, կանարզեն ու սորի տակ կը կոխակրուտեն։ Մահուանը հետ ամէն բան ալ սիմտի թողու։ Մեծ ծառայն Աստուծոյ թուվմաս զեմքացի եղբայր մը ունէր, որ կը պարձէր թէ զեղեցիկ տուն մը շինել տուեր է։ բայց իր բարեկամներէն մէկը ըստու որ շինած տունդ մեծ պակսութիւն մը ունի։ — ի՞նչ է ըստ։ Պատասխան տուաւ թէ այն է որ զուռ ալ շինել տուեր ես։ — ի՞նքն ալ հարցուր։ ի՞նչ՝ զուռն ալ տան պակսութիւն է մի։ — Հրամեր ես, ըստ բարեկամը, վասն զի մէկ օր մը զուն այդ գունէն մեռած զուրս սիմտի ելլես, և այնպէս տունդ ալ ու ամէն բանդ ալ սիմտի թողու։

1 ԵՇԱՄ ՎԱԽՆԱԿԱՆ։ ԵՎՀԻ. Ե. 6.

2 Արայիսի՛ իցեն կեանք ձեր։ զի իրբե զմբրիկ էք որ առ սակաւ մի երեսնալ և առա ապականեալ։ ՅԵՒ. Ե. 15։

Մահը վերջուպէս կը մերկացրնէ զմարդ աս աշխարքիս ամէն բանէն : Այն ինչ տեսարան է , տեսնել իշխան մը որ իր պայտառէն կը փարնտեն , և մէյմըն ալ չի կրնար ներս մտնալ . որիշները տէր կելլեն իր բաներուն ալ , սարկին ալ , և որիշ իր ամէն ունեցածներուն ալ . ծառաները զինքը կը ձգեն զերեզմանին մէջ և հաղին մէկ լաթով մը կը թողուն որ մարմինը ծածկուի . ալ զինքը բանի մը տեղ զնող չկայ , իրեն շողաքորթութիւն ընող չկայ , իր տուած հրամաններուն մտիկ ընող չկայ : Ապահատատին որ Աստու շատ տէրութեանց տիրեց , մեռնելու ատեն բսած թէ մարմինս երրորդ թագելու կը տանիք , մէկը առջենէն թողերթայ շապիկ մը ձողէ կախած տանելով ու կանչէ . Այս է միայն որ Ապահատատին իրեն հետ զերեզման կը տանի : Խշանին մարմինը զերեզման զրուելէն ետք միար կը քայլայի , կմախք մը կը մնայ , որ ուրիշներէն շի տարբերիր : Արբոյն Բարսղի ըսածին պէս , զնազերեզմանները նայէ , կրնաս որոշել թէ որն է ծառան , որն է տէրը : Մէկ օր մը մեծն Ազերսանդր տեսաւ որ Գիոզինէս կաշխատէր բան մը կը փնտըռէր մեռելներուն զլուխներուն մէջ . հետաքրրութիւնը շարժելով հարցուց Ազերսանդր , ինչ կը փնտըռես : Այս ալ պատասխանց թէ քու հօրդ Գիլիսպառ թագաւորին զըլուխը կը փնտըռեմ և չեմ կրնար որոշել . թէ որ զուն կարենաս զանել , ինձի ցոյց տուր : Այս աշխարքիս վրայ մարդիկ անհաւասարապէս կը ծնանին . բայց մահուրնէ ետև ամէնքն ալ իրարու կը հաւասարին : Աննեկա կըսէր թէ աննման կը ծնանինք , նման կը մեռնինք . Արատիսս ալ կըսէ թէ մահը զթագաւորական զաւագանը բահի կը հաւասարէ : Մէկ խօսքով երբոր մահը կու զայ՝ վախճանն հասաւ , ամէն բան կը լրիննայ , ամէն բան հոս կը մնայ և աշխարքէս բան մը զերեզման չենք կրնար տանիլ :

ՏԵՇ ԱՆ ՊԵՂԱԾԱՆՔ

Տէր Աստուած իմ , որովհետեւ ինձի լոյս կու տառնանշնարու թէ ինչ որ աշխարհքս մեծ բանի տեղ կը զնէ ամէնն ալ ծուխ են բոլորութիւնն ոյժ տուր ինձի որ կարող ըլլամ զիս անոնցմէ բաժնելու . բանի որ մահը զանոնք ինձմէ չէ բաժներ : Այս ինչ

թշուառ զտնուեր եմ ես . քանի քանի անդամ այս աշխարհիս ընդունայն հաճոյիցը և բարեացն համար զառնացուցեր և կորսընցուցեր եմ զրեղ , որ իմ ծայրագոյն բարիքն ես : Յիսուս փրկիչ իմ , բժիշկդ երկեաւոր , մէյմը զարձոր աշբդ ողորմելի հոգւոյս վրայ . տես իմ անշափ խոցերս , վերբերս որ ես ինձի տուեր եմ իմ մեղքերովս . զթա և ողօրմէ ինձի : Տէր , եթէ կամիս , կարող ես զիս սրբել . զիտեմ որ կրնաս ալ , կուզեսալ զիս բժշկել . բայց բժշկուելու համար կուզես որ ես ալ զղջամ իմ քեզի զէմ ըրած մեղքերուս վրայ : Այս այս , ես ալ կը զղջամ ՚ի բալոր սրտէ . ուրեմն բժշկէ զիս հիմա որ կարող ես . բժշկէ զիս , քեզի զէմ մեզանչեցի<sup>1</sup> : Ես զբեղ մոռցայ , բայց զուն զիս շի մոռցար , ու հիմա ալ կիմացընես ինձի թէ մոռնալ կուզես իմ քեզի զէմ ըրած չարիքներս թէ որ ես ալ զզուիմ անոնցմէ . վասն զի անօրէնք թէ որ զառնայ իրեն ըրած ամէն անօրէնութիւններէն , անոնք պիտի չյիշոբին<sup>2</sup> : Ահաւասիկ ես ալ կը զարչիմ կը զզուիմ բոլոր զործած մեղքերէս . զուն ալ մոռցիր , ով փրկիչ իմ , որչափ որ զբեղ զառնացուցեր եմ . առկից ետես պատրաստուին հազար կերպազ վրաս վաղել , որ նորանց զիս զերի ընեն : Հապա փրկիչ իմ Յիսուս , զիս երեսէ մի ձգեր , իմ փափարս այս է որ այսօրուընէ զերի ըլլամ քու սիրոյդ : Դու ես միայն իմ տէրս , դու զիս սաեղծեցիր , դու զիս զնեցիր ու փրկեցիր . դու ես որ ամենէն աւելի զիս սիրեցիր , դու միայն արժանի ես սիրուելու , ես ալ կուզեմ միայն զբեղ սիրել :

1 Բժշկեա զանձն իմ . Ես մեզայ քէզ : Սաշ . 2 . 4 :

2 Անօրէնն եթէ զործչի յամենայն անօրէնութեանց իւրոց զոր արար . . . ամենայն անիրաւութեանց նորա զոր անիրաւութեալ իցէ , մի յիշեացին : Եւնչ . ԺԸ . 21 . 22 :

## ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴԻ

Ազանիոյ թագաւորը Փիլիպոս երկրորդ , մեռնեց ատեն կանչեց իր տղան , ու մեկդի ընկոյի վրայի արրաւնական ծածկոցը կործրը ցրցոց , որոն որ որդիրը կերած էին , ու բառ . նայէ , իմ արքայորդիս , թէ ինչպէս կրլայ մեռնիր . և ինչպէս կը մերջանան աշխարքիս ամէն մեծոթիւնները : Ազէկ կրտէ թէսոյ , բհասան թէ մահը ոչ հարասաւթենէ կը վախնայ . ոչ թիկնապահ ծառաներէն . և ոչ թագաւորական թաղէն ու ծիրանիրէն . ուստի թէ ծառայից և թէ իշխանաց ենունի ժամանակ կերթայ ու թարախը կը վազէ : Ուստի ամէն մեռնոց , թագաւորն ալ , բնաւ բան մը հետերնին զերեզման չեն առնիր . բայոր փառք անկողինին մէջ կը մնայ , որ որ հոգին կու տայ . վասն զի ոչ մեռնելու ատեն հետք ամէն բան պիտի առնու և ոչ իր տանը փառք իրեն հետք զերեզման պիտի իշխեն , կրտէ սպազմակրօնն :

Կը սրասմէ սուրբն Անտոնիոս թէ երրոր մեծն Ազգիստնոց մեռաւ , փիլիսոփային մէ կը բարձր ծայնով բառ . Արոր նայեցէք , որ երէկ հոգուն վրայ կը կախէք . Հիմա հոգուն տակը ճզմաւեր է . երէկ բոլոր երկիրու իրեն չէք բան եր , Հիմա օխար թիզ տեղ կը բանէ . երէկ զօրաց բանակներ կը քայիցընէք երկրիս վրայ . Հիմա բանի մը բանակընով հոգուն տակը տարուեցաւ : Արեւին ազէկ հատկրնանք Աստուծոյ բանձր թէ ինչ կը հարարանաս հազ և մոխիր <sup>2</sup> : Ազ մարդ , չեն մեռներ որ հազ ու մոխիր ես , և ինչ բանիդ կը հարարանաս . ինչ բանի կը ծաբանս խելքոց , միարդ , տարիներոց . ինչո՞ւ աշխարքիս մէջ մեծապ կուզիս . կու զոյ կու զոյ մահէց , այն ատեն կը մերջանան բան ամէն մեծոթիւնոց , բան ամէն խորհուրդներոց : Այ նոյն օրը անոնց ամէն խորհուրդները պիտի կորսուին <sup>3</sup> :

1 Զի ոչ թէ ի մեռնել իւրամ առցէ ընդ իւր զամբայն . և ոչ թէ իշխեն փառք տան նորա ընդ նմա : Առշ . ԿԸ . 17 :

2 Զ ԶԷ հարարանաս հազ և մոխիր : ԱԷ . 4 - 9 :

3 Աւ յայնմ առուր կորիցէն ամենայն խորհուրդը նայա : Առշ . ՃԽՆ . 3 :

Ովթէ որդանիկ եղաւ որրոյն Պօղոսի անապատականին մահը, որ վաթուռն տարի քարացրի մը մէջ գաւկուած կեցաւ, բան թէ Ներոնին մահը, որ Հոռովիոյ կույոր եղաւ: Արշափ քարերախտ եղաւ որրոյն Փեղիքսի քափուչին աշխատաւոր եղրօր մահը, բան թէ Հենրիկոս ոթերորդին մահը որ թաղաւորական մեծութեանց մէջ ապրեցաւ, բայց Աստուծոյ թրչնամի մեռաւ: Առ այ հասկընալու է որ սուրբերը այսպիսի երջանիկ մահ ունենալու համար ամեն բան մէկզի թաղուցին, հայրենիք, փափկոթիւն, աշխարքի խօսամնաց յոյնը, ու զիրենիք առին խեզն և անարդ կենաց: Աննոյանի կենդանի թաղուեցան այս երկրին վրայ, որովէս զի մեռնելու առեն զժոփարը շթաղուին, բայց աշխարհասերք մեզոց մէջ, երկրաւոր Հաճայից մէջ, ու այնչափ վտանգաւոր առիթներու մէջ ապրելով ինչպէս երջանիկ մահաւան յոյս կրնան ունենալ: Աստուծած կրտագառնայ մեղաւորաց թէ մահաւան առեն զիս պիտի ժննարուէր ու պիտի չի զանար<sup>1</sup>: Այն առենիք, կրուէ, ոզորմութեան ժամանակ չէ, հազր վրէժինդրութեան: Վասն զի ժամանակին պիտի համացանեմ<sup>2</sup>: Խելքն ալ առ կը սորմեցրնէ: Վասն զի աշխարհասեր մարզը մահաւան առեն մարտի տկար կրպաց, մութր սրասած, սիրար քարացած իր ունակոցեալ շարիքներով: Փորձութիւնները աւելի կը զօրանան: Ե ով որ սորմեր է միշտ անոնց անդիք առ ու յաղթուիի, ինչպէս պիտի կարենաց զէմ՝ կենալ անեց մահաւան ժամանակ: Աստուծածոյին զօրաւոր շնորհը մը պէտք է նոյն առեն որ անոր սիրար փօխէ: Բայց պարտական է արդեօք Աստուծած այդ շնորհը տալու: Ինչ, միթէ արժանի է այդ շնորհըին անորդ կեանիք անցրնելուն համար: Եւ սուկայն բանը կոմի յուժահան երջանիկ բլլալու վրայ է, և կամ յարիսկան կորստելու: Այս բանու որ մէկը մասմէ և կը հաւասյ հաւասայ ճշմարտութեանցը, ինչպէս կարելի է որ ամեն բան շինուու ու բորբոքին զինքը Աստուծոյ չի առայ, որ բայ մեր զարծացը զմեզ պիտի զառէ:

1 Խելքը զիս և ոչ պատճիցէք: Երեւ. 13:

2 Հաստուցից ի ժամանակի: ը. Օշնչ. 1.թ. 15:

Ո՞չ աէք . քանի զիշնք ևս թշուառական քոն հղից ևմ քո շնորհքէդ գորս ինկած : Ո՞չ . ինչ թշուառ պահակի մէջ էք այն ասեն իմ հոյս : Ատելի էք քո աշքից , և իրեն մոյթը չէք քո ասելութիւնդ , արդէն գասապարագաւած էի գետից երթարու . միայն քո վճռոյ կասարաւից կը մնայ : Աւէ դու Աստուած իմ , զանց շըրից ինձի այցնաթենան գալու , և յորդորեցու որ թոգութիւն իննդրեմ : Բայց ով զիս կապահովքնէ . թէ զարձնաւ թոգութիւն առելու ևս ինձի : Եւ միթէ , ով փրկիչ իմ օխուառ , այս մասիս մէջ պիտի մնամ նեշուան որ զիս զատես : Բայց այն զան որ կիմանամ զքնզ վշտացընելուս համար , և փափաքն որ ունիմ զքնզ սիրելու , մանաւանզ քու շարշարանքներդ , սիրելինդ իմ փրկիչ , յոյս կու տան ինձի իշնորհս քո մնալու : Կը ցաւիմ . կը զղջամ զքնզ զառնացընելուս վրայ , ով ծայրագոյն բարիդ . կը սիրեմ զքնզ ամէն քանէ վեր : Կառաջապրեմ ամէն քան կորսընցընել , քան թէ քու շնորհք ու քու սէրդ : Կազես որ ուրախ ըլլայ անոնց սիրաք որոնք զքնզ կը վնարանն : Ա՛խ , աէք . կը ցաւիմ ամէն անօրէնութեանցս վրայ որ քեզի գէմ ըրեր եմ . սիրտ տաւր ինձի և քաջալիքութիւն , ալ երեսս մի զարներ իմ ապերախտութիւնս , ևս կը հանչնամ ու կը զարչիմ անսնցմէ : Դու ըսիր թէ շեմ ուղեր մեղաւորին մահը , այլ անօր զառնալն ու ասպիլը<sup>2</sup> : Այս այս , Աստուած իմ , ամէն քան մէկդի կը ձգեմ , և գէալ ի քեզի կը զառնամ , զքնզ կը իննդրեմ , զքնզ կուզեմ , զքնզ կը սիրեմ ամէն քանէ վեր : Տուր ինձի քու սէրդ , ալ աւելի քան չեմ ուզեր : Ավ մայր ողորմութեան , դու ես յոյս և ապաէն իմ , իննդրէ ու առ ինձի համար յարատեսութեան առը շնորհքը :

1 Աւրախ վիցի սիրտ որ ինդրէ զհաճոյս նորա (աւետն) : Ա. Ս. Հ. Ժ. Ժ. 10 :

2 Աչ կամիմ զմահ մեղաւորին , այլ զդառնալ նորա և զկեալ : Ա. Ս. Հ. Ժ. 11 :

## ՄԱՍՆ ԵՐԵՎԱՐԴԻ

Այս կենացս երջանկութիւնը Դատիթ մարզարեն իբրև երազք զարթուցելոց<sup>1</sup> կը կոչէ, որ մեկնիչ մը կըսէ թէ վասն զի երազը թմրած զգայութեանց մեծ բան մը կերենայ, բայց չէ, և շուտով կը թռչի կերթայ: Աշխարհիս բարիքն ալ մեծ մեծ բաներ կերենան, բայց բան մը չեն, և քիչ ալ կը զիմանան, ինչպէս երազն ալ կարճ կը տեսէ ու ետքը բոլորովին կը ցրուի կերթայ: Այս մտածութիւնո՛ թէ մահուամբ ամեն բան կը վերջանայ, սրբոյն Գյուղնշխակոսի Պորճեան մասնաւոր շնորհք մը տուաւ որ ինքը զինքը բոլորովին Աստուծոյ տայ: Իր սրտին շատ զարաւ իդապէլլա կայսրուհուց մեռելին հետ կատանազաւ երթալը: Երբոր անոր սնտուկը բացուեցաւ՝ վախերնէն, զարդահուաւթենէն ամենքը փախսան: Իսկ սուրբն Գյուղնշխակոս աստուծային լուսով շարժեալ կեցաւ ու ան մեռած զիակին վրայ աշխարհիս ունայնութիւնը սկսաւ մտածել, և անոր վրայ նայելով բաւ: Ուրեմն զուն իմ կայսրուհիս ես: զու այն ես որուն առջև այնչափ մեծամեծներ յարդութեան համար ծանր կը զնէին: ով իդապէլլա թագուհի, ուր է քու այնչափ ֆառաւորութիւնգ, ուր է քեզեցկութիւնդ: Ետքը ինքն իրեն զարով սկսաւ բաել: Ուրեմն սցսպէս կը վերջանան եղեր աշխարհքին մեծութիւնները, թագն ու պատկը: Ուստի այս օրէս ետե կուզեմ այնպիսի տիրոջ մը ծառայել որ շկարենայ բնաւ մեռնիլ: Եւ այսպէս ան ատենէն արւաւ ինքը զինքը բոլորովին ՚ի սէր խաչելեալ փրկչին, և ոխաւ ըրաւ որ կրօնաւոր ըլլայ թէ որ կինը մեռնի նէ: ինչպէս ետքէն կատարեց Յիսուսեանց կարզը մանելով:

Նատ աղէկ զրեց խելք սորմած մարդուն մէկը մեռելի մը գանկին վրայ այս խօսքս՝ թէ մտմտացողին ամեն բան վուն և չնչին կերենայ: Որ է ըսել թէ մահը մտածողը չի կրնար զաշխարհ սիրել: Հապա ինչո՞ւ այսպափ մարդիկ աշխարհասէր են: վասն զի մահերնին չեն մտածեր: Որպիս մարդկան, մինչև Երբ խստա-

<sup>1</sup> Արակես երազք զարթուցելոց: Սաշ. Հ. 16:

սիրտ էք, ինչու նանրութիւն կը սիրէք և ստոթիւն կը փնտրուէք<sup>1</sup>: Ոզորմելի որդիք Աղամայ, կըսէ մեղի հոգին սորր, ինչու սրտերնէդ աշխարփի սէրը չէք մորնտեր, որ ձեզի ընդունայնութիւն ու ստոթիւն սիրել կու տայ: Այն բանն որ ձեր պատերուն զլիսէն անցաւ, ձեր զլիսէն ալ պիտի անցնի: Անոնք ալ այս ձեր նստած տունը նստան, անոնք այլ այդ անկողինը պառկեցան, իսկ հիմա ուր են. նոյն բանը ձեզի ալ պիտի ըլլայ:

Ուրեմն, սիրելի եղբայր, շտառվ գրեղ Աստուծոյ տուր՝ մահդ գալէն առաջ, ինչ որ ձեռքէդ կու դայ, որչափ որ կրնաս դործել՝ դործէ<sup>2</sup>. ինչ որ այսօր կըրնաս ընել, վաղուան մի ձգեր. վասն դի այս օր կանցնի մէյմըն ալ չի զառնար. մահն ալ վաղը կրնայ դալ, որ ալ թող չի տար քեզի բան մը ընել: Շտառվ հեռացուր գրեղ այն ամէն բանէն որ Աստուծմէ կօտարացընեն, կամ օտարացընել կրնան: Շտառվ մէկդի ձգենք մեր սրտէն այս աշխարփիս բարիքը, բանի որ մահը չէ եկեր ու բռնութեամբ մեզմ, չէ հաներ. Երանի այն մեռելոց որ առ Աստուծ ննջեցին<sup>3</sup>: Կընեկ անոնց որ մեռնելու ատեն արդէն մեռած կը գտնուին այս աշխարփիս յօժարութիւններէն: Այսպիսիններուն մահը վախնալու բան չէ, հապա վախութելով և ու բախութեամբ կողջազուրենն զանիկա, վասն դի մահը փոխանակ բաժնելու զիրենք սիրած բաներնէն կը միացընէ զիրենք իրենց բարույն հետ, զոր միայն կը սիրէին, և որ յաւիտեան զիրենք երջանիկ պիտի ընէ:

Ե. Ն. Ա. Պ. Ա. Տ. Ա. Տ. Ա.

Սիրելիդ իմ վրկիչ, գոհանամ գրէն, որ ինձի համը եերեցիր. ինչ պիտի ըլլայի թէ որ քեզմէ հեռու եղած ատենս մահս ետեէս հասցընէիր: Օրհնեալ ըլլայ յափտեան քու ոզորմաթիւնդ և համբերութիւնդ, որ այս բան տարի վրաս ցրցուցիր: Նորհակալ կրլլամբ քեզի

1 Որդիք մարդկան մինչև յԵրբ էք խստասիրաց, ընդԵր սիրէք զնանքութիւն և խնդրէք զատութիւն: Առշ. Դ. - 2:

2 Զամենայն ինչ որ ինչ դացէ ձեռն քու գործել, որչափ կարի քում իցէ՝ գործ եսիիր: Ժաշ. Բ. - 10:

3 Երանի մեռելոցն որք ՚ի աէր ննջեցին: Յայք. Ճ. - 13:

այն լուսոյն և շնորհացը համար՝ որով հիմա ինձի կօգնես ձեռքէս բռնածի պէս։ Ատենով ես զքեղ չէի սիրեր և փոյթս ալ չէր քու զիս չի սիրելդ . հիմա բոլոր սրտանց կը սիրեմ զքեղ, և մեծապէս կը ցափիմ որ այսպէս նեղացուցեր եմ զամենաբարի Աստուածդ իմ։ Տանջանք է ինձի այս ցաւը, բայց քաղցր տանջանք . վասն զի այս ցաւը յոյս կու տայ ինձի թէ արդէն ներած պիտի ըլլաս իմ յանցանքներուս։ Ո՞չ, քաղցր փրկիչ իմ, երանի թէ հաղար անդամ մեռած ըլլայի, ու զքեղ բնաւ զառնացուցած շըլլայի։ Դոզ կելլէ սիրոս որ շըլլաց թէ ասկէց ետե նորէն զքեղ վշտացընեմ։ Կաղաչեմ, մեռցուր զիս ինչ և իցէ զառն մահուամբ, բանի որ նորէն քու շնորհքդ չեմ կորսընցուցած։ Ատեն մը դժոխրին զերին եղայ, բայց հիմա քու ծառագ եմ, ով Աստուած սրախ իմոյ։ Դու ըսիր թէ ես զիս սիրոդները կը սիրեմ։ արդ ես զքեղ կը սիրեմ. ուրեմն ես քուկդ եմ, զու ալ իմս ես։ Բայց աւելից եսն ալ կրնամ զքեղ կորսընցընել, ուստի այս շնորհքս ալ քեզմէ կը խնդրեմ որ ինձի աւելի մաշտաս քան թէ ես զքեղ նորէն կորսընցընեմ։ Դու ինձի այնչափ շնորհքներ ըրած ես որ ես չէի խնդրած . ուստի անտարակայս եմ որ կուզես այս խնդրած շընորհքս աղաչանքը լսել։ Մի թողուր որ մէյմըն ալ զքեղ կորսընցընեմ։ քու սէրդ տուր ինձի, ալ ուրիշ բան չեմ ուզեր։ Մարիամ կոյս, յոյս իմ և ապառէն, բարեխօս եղիր ինձի համար։

## ԽՈՐՀԾՐԴԱՌՈՒԹԻՒՆ, Գ.

ԿԱՐՃԱՌՈՒԹԻՒՆ ԿԵՆՍՑ

ի՞նչ բան է ձեր կեանքը : Մորկի պէս էք որ զի՞ւ մը տառե  
կերենայ և եարկե կապականի :

## ՄԱՍՆ Ա.Ա.ԶԻՒ

Խնչ է մեր կեանքը . մորկի մը ու դոլորշիր մը կը  
նմանի որ քիչ մը քամիով աներեսոյթ կըլլայ կերթայ :  
Ամէնքը զիտեն որ սիստ մեռնին , բայց շատը այնպէս  
խարուած են որ կարծեն թէ մահը իրենցմէ հեռու է .  
իրբե թէ բնաւ մեռնելիք չունին : Բայց չէ , Յոր կըսէ  
մեղի թէ մարդուս կեանքը կարճ է . կանանցածին  
մարդը սակաւակեաց է , որ ծաղկի պէս ծաղկած թօ-  
թափեցաւ <sup>2</sup> : Այս բանս Աստուած Եսայեայ մարդա-  
րէին ալ հրամայեց քարոզելու . դոչէ , կըսէ , ամենայն  
մարմին խոտ է , և մարդուս ամենայն փառքը խոտոյ  
ծաղկի պէս է : Իրաւցընէ խոտ է ժողովուրդս այս .  
խոտը ցամաքեցաւ , և ծաղկիը թօթափեցաւ <sup>3</sup> : Մար-  
դուս կեանքը խոտի մը կենաց պէս է . մահը կու զայ , այդ  
խոտը կը չորնայ . կեանքը կը հատնի , աշխարքիս ամէն  
մեծութեանց և ամէն բարութեանց ծաղկիը կիցնայ :

Իմ կեանքս սուրհանդակէն ալ աւելի թեթեազոյն  
է կըսէ Յովիր <sup>4</sup> : Մահը մեղի ընդ առաջ կու զայ սուր-  
հանդակէն ալ աւելի շուտ վազելով , մենք ալ վայրկե :

1 Արտիսէ ինչ են կեանք ձեր . զի իրբե գմորկի է . բ որ առ  
սակաւ մի երեւալ , և առաւ սաբականէ ալ : Յան . Դ . 16 :

2 Այլ կանանցածին սակաւակեաց է . . . որ իրբե զծաղին  
ծաղկեալ թօթափեցաւ : Յան . Ֆ . ՖԴ . 1 :

3 Գոզջիր , ամենայն փառք մարդոյ իրբե զծաղիկ խոտոյ . . .  
արդարե խոտ է ժողովուրդս այս . ցամաքեցաւ խոտն , և թօ-  
թափեցաւ ծաղին : Եա . Կ . 7 . 8 :

4 Այլ կեանք իմ թեթեազոյն են քան զսուրհանդակ :

նէ վայրկեան դէպ ՚ի մահ կը դիմենք . ամէն ոռոք առ-  
նելնուս և ամէն շոնչ առնելնուս դէպ ՚ի մահ կը մօ-  
տենանք : Առորդն Հերոնիմոս կրուէ թէ այս դրած ա-  
տենս ալ կեանգրէս մաս մը կը վերնայ , հիմաս որ կը  
խօսիմ դէպ ՚ի մահ կը վազեմ : Ամէնքս ալ պիտի մեռ-  
նինք , և թափուած ջրի պէս ալ մէշմբն ալ պիտի չամ-  
փոփուինք<sup>1</sup> : “Այէ սա զետակն ինչպէս ծով կը վազէ .  
և այն ջրերն ալ ետ զառնալիք չտնին : Այսպէս ալ .  
ալ սիրելի եղբայր , քո օրերդ կանցնին ու կերթան ,  
և օրէ օր դէպ ՚ի մահ կը մօտենաս . հաճոյք են նէ  
կանցնին , զրօսանք են նէ կերթան , փառք , պատի ,  
զովիսա են նէ կանցնին . և ինչ կը մնայ . Յովբայ ը-  
սածին պէս միայն զերեզման կը մնայ ինձի<sup>2</sup> : Փոսի մը  
մէջ պիտի թիսեն զմեզ , և չոն ամէն բանէ մերկացած  
պիտի մնանք ու փոտափնք . մահուան ատեննիս մեր կե-  
նացը մէջ սիրած ու վայելած բաներնուս յիշատակը ,  
այն ամէն փառքն ու պատին որ ունեցեր ենք , որիշ  
բանի պիտի չի զան , բայց եթէ մեր սրտին ցաւը աւել-  
ցընելու , ու յաւիտենական փրկութեան հասնելու վրո-  
տահոթիւննիս պակսեցընելու : Այն ատեն ոզորմելի  
աշխարհասէրը պիտի ըսէ , որեմն քիչ մը ատենէն  
պիտի թողում երթամ սա տունս , պարտէզս , տանս  
զարդարաներները , այն քաշուածները , այն հաղուստ-  
ները , և միայն զերեզմանք պիտի մնայ ինձի :

ԱՇ ա՛հ . այն ատեն մարդուս աշքին աշխարքիս և  
ոչ մէկ բարիքն ալ բան կերենայ , այլ միայն զանոնք  
սիրելուն ու անոնց սիրտը կապելուն համար կը տան-  
ջուի . և այս տանջանքս ուրիշ բանի չի զար , բայց եթէ  
իրեն հոգւոյն փրկութիւնը աւելի վտանգի մէջ ձգելու .  
փորձով ալ տեսնուած է որ այսպիսի աշխարհասէր  
մարդիկ մեռնելու ատեն չեն ուզեր ուրիշ բանի վրայ  
խօսր լսել , բայց միայն իրենց հիւանդութեան վրայ .  
թժիկ կանչելու , օգտակար զեղ մը ընելու . հասկա թէ  
հոգւոյն համար խօսք մը ըլլայ նէ , իսկոյն կը ձանձրա-  
նան կը նեղանան , թողուցէք զիս կըսեն որ քիչ մը  
հանդշիմ , զլուխս կը ցափ , խօսելու ձայն լսել չեմ  
կրնար . և թէ որ երբեմն պատասխան ալ տան նէ՝ կը

1 Երբէ զջուը հեղեալ յերկիր ոչ ամփոփիցինք . Թ. 4. 3. 14:

2 Կարսամիմ զերեզմանի : Յ. 5. 3. 1 :

շփոթին, չեն դիտեր ինչ բանինին: Հաստ անզամ խոս տուժածահարը որ այսպիսեաց արձակումն կու տան նէ, չէ թէ զանոնիք յօժար կը տեսնեն արձակումն տան: լու, Հասպա թէ սպասելու ատեն չի կայ: Այսովէս կը մեռնին անոնիք որ մեռնիլը շատ չեն մոտածեր:

ԵՎ. 2 ԵՒ ՊԱՌԱՅԻՆՔ

Ով տէր իմ և Աստուած մեծվայելչոթեան խմոյ, կամրջնամ դիմացդ երենալու: Քանի քանի անզամ ես զրել անարզեր եմ, քու շնորհըդ տարի տակ տաեր եմ գարշելի հաճոյից համար, բարկութեան համար, հողի մը կտորի համար, պզտի շահու մը համար, ընդունայնոթեան համար: Ով փրկիչ իմ, կը յարզեմ ու կը համբորեմ քու սուրբ վերքերզ: Ես ալ քեզի ու բիզ վերքեր տուեր եմ իմ մեզքերովս: բայց յոյս ունիմ որ նոյն վիրարդ թողութիւն և փրկութիւն դանեմ: Ով Յիսուս փրկիչ, ճանշցուր ինձի այն ծանր անար զանցներն որ քեզի ըրած եմ երբոր թողուցի զրել, ազրիւրդ ամենայն բարեաց, ու զնացի հոտած ու թունաւոր ջրեր խմելու: Խնչ բան կը գտնեմ մրաս քեզի զէմ ըրած այզչափ անկարզութեանցս մէջ, բայց եթէ սրափ անհանգատութիւն, խզնմանքի խայթոց, և զբժոխի արժանաւորութիւն: Հայր, ալ արժանի չեմ քու որդիդ կոչուելու<sup>1</sup>: ալ արժանի չեմ քու որդիդ ըւրալու շնորհին: Բայց զուն ինձի թողութիւն տար համար մեռար. զու բախր ինձի թէ դարձիր, ես ալ քեզի կը գտնամ<sup>2</sup>: Ասկից եան մէկզի կը թողում իմ ամեն հաճոյքս, կը հրամարիմ աշխարքիս ամեն ախորժելի բաներէն, և առ քեզ կը գտնամ: Թողութիւն շնորհէ իմ պատճառաւոս թափած արեանդ համար. կը ցաւիմ ՚ի բոլոր սրտէ քեզի զէմ ըրածներուս, կը զզչամ և կը սիրեմ զրել ամեն բանէ վեր: Արժանի չեմ ես զրել սիրելու, բայց զու արժանի ես սիրուելու. ընզունէ զիս զրել սիրելու և մի մերժեր այն սիրոր որ այնչափ ասեն զրել անարզեր է: Դու շթողուցիր զիս որ մեզաց մէջ մեռնիմ, որպէս զի բգրել սիրեմ: այս կուզեմ սիրել զրել մնացած կենացս

1 Հայր, ոչ ես եմ արժանի կոչել որդի քու: Կոչ: ՁԵ: 21:

2 Դարձարուր առ իս, և ես գարձալց առ մեզ: ԶԵ: Ա: 3:

մէջ, և ուրիշ բան չեմ ուզեր սիրել բաց ՚ի քէն. Ողնէ ինձի, յարատեսթիւն տուր, և քու սուրբ սիրոյդ մէջ պահէ. Մարիամ՝ կոյս, յոյս իմ և ապաւէն, յանձնէ զիս Յիսոս վրեշիս:

## ԱՍՏԵ ՆԻԿԻՐՈՒՐԴ

Եզեկիա Թագաւորը մեռնելու առեն լոյսի սցսովէ սկսէր. կեանքրս սստայն բանողներուն թելին պէս կտրուելու մօտեցաւ<sup>1</sup>: Քանի քանիներ կոն որ սստայն բանողներու պէս կը հիւսեն, այսինքն կը չափեն կը չափչին և կարգի կը դնեն ու զարծել կրոկսին իրենց աշխարհային խորհուրդները. մէյմըն ալ ինչ կը նայիս մահը կու զայ ամէն բան կը կարէ. Պլազմացող ճրագին վերջի լուսոյն հետայիսրբխ ամէն բանն ալ կը յմրնաց, որախատթիւն է եզեր, զովեստ է եզեր, փառք և մեծոթիւն է եզեր: Այս ինչ մեծ զաղանիք է մահը. ինքը պիտի ցուցընէ մեզի ինչ որ աշխարհասէր մարդիկ չեն տեսներ: Կախանձելի հարատթիւնները, իշխանութեան բարձր աստիճանները, մեծամեծ յազմթութիւնները, երրոր մահուան անկողնոյն մէջ մարդու միարը կիցնին իրենց ամէն չէնքն ու չնորհըր կը կորարնցըննեն: Այն սուս ու մուս բարիքներն ու երջանկութիւնները, որ երեսկայեր էինք, այն ատեն այնովէս կը փախտին որ բարեկութիւննիս կը շարժի մեր խենթութեանը վրայ: Վահուան սե ու սզայի ստուերը ամենայն մեծոթեանց վրայ, նոն թագաւորաց, կը տարածուի ու կը մթնցընէ զանանք:

Կիրքերն, ախտերը, աշխարքիս բարիքները ինչ որ չեն նէ այն կերեցըննեն. մահը վարագուրը կը բանաց և կը ցուցընէ թէ ճշմարտապէս ծուխ, տիզմ, ունայնութիւն և թշոտութիւն են ամէնքն ալ: Ո՞չ տէր, ինչ բանի կու զան մահուան ատեն հարատթիւնները: կայտածները, թագաւորութիւնները, երրոր ուրիշ բան պիտի չի մնայ, բայց եթէ մէկ փայտէ որն տուկ մը, մարմինը պատելու մէկ հին լաթ մը: ինչ բանի կու զան փառքն ու պատիւր, երրոր ուրիշ բան

1 Եզեկ հոգի իմ առ յիննի իրեն սստայն սստարաց մերձ ՚ի հատածել: Եշ. 1.չ. 12:

պիտի չի մնայ՝ բայց եթէ հանդիսով թազում մը , փառաւոր պաշտօն մը , որ թէ որ հոգին կորսուած բլաց օգուտ մըն ալ չունին : Ի՞նչ բանի կու դայ մարմնայն զեզեցկութիւնը երբոր ուրիշ բան պիտի չի մնայ՝ բայց եթէ որդ , գարշահոտութիւն , և սարսափ մեռնելէն ալ առաջ , վերցն ալ բուռ մը հոտած հող ու փոշի :

Ուրիշներուն բամբասելու նիւթ տուիր զիս , անոնց ծաղր եղայ<sup>1</sup> : Անուաւ այն հարուստ մարդը , այն ոլաշտօննայն , այն զօրավարը , այն ատեն ամէն տեղ կըս-կըսին վրան խօսիլ . թէ որ գէշ կեանք ունեցեր է , ամէնքը վար կը զարնեն զինքը , բամբասանաց նիւթ կրլայ ամենուն , և նաև օրինակ Աստուծոյ արդարութեանը ՚ի խրատ ուրիշներուն : Խսկ զերեզմանին մէջ ինքն ալ կերթայ ուրիշ ազգատաց ուկրներուն հետ կը խառնուի : Պղտիկն ալ ու մեծն ալ հոն են , Յովքայ ըսածին պէս<sup>2</sup> : Ի՞նչ շահ եղաւ իրեն մարմնայն զեզեցիկ տեսքը , երբոր հիմա ուրիշ բան չէ՝ բայց եթէ որդերու բոյն մը : Ի՞նչ բանի եկաւ իր իշխանութիւնը , հեղինակութիւնը , երբոր հիմա իր մարմինը փոսի մը մէջ ձգեր են որ փտափ , հոգին ալ դժոխք է ինքը որ յափտեան այրի : Այս , այս ի՞նչ խենթութիւն է . ուրիշներուն վրայ նայելով այս բաներս կը մոտածենք , ու մեղի ամեննեին օգուտ մը չենք հաներ : Խոթենք ուրեմն խելուընիս որ խղճմանանաց աւերութիւնը շինելու համար բուն ժամանակը մահուանն ատենն է :

Զանանք , արտորանք հիմակուընէ ընել ինչ որ այն ատեն չենք կրնար ընել . ժամանակնիս կարձ է , ամէն բան շուտով կանցնի ու կը լմըննայ . ուստի նայինք որ բոլոր ատեննիս բանեցընենք յափտենական կեանքը վաստըկելու համար :

Ի՞նչ եւ ԿԵՐԱՑԱՆՔ

Աստուած հոգւոյ իմայ , ո անբաւ բարութիւն , զթառորմէ ողորմելոյս որ այնշափ գրեղ վշտացուցեր եմ : Արդէն զիտէի ես թէ մեղանչելովս քու շնորհքդ կը

1 Եղեց զիս ՚ի բամբասանաց ազգաց , եղէ նոցա ծաղր : Յուշ . ձէ . 6 :

2 Փոքք և մեծ անդ են : Կոյն . 4 . 19 :

կորսընցընեմ, և ուզեցի կորսընցընել : Յոյց տուր ինձի  
ինչ պիտի ընեմ որ նորէն շնորհք ձեռք բերեմ : Թէ  
որ կուզես որ մեղքերուս վրայ դդամ, ահա կը դդամ  
բոլոր սրտանց, և ցաւէս՝ աւելի կուզեմ մեռնիլ : Թէ  
որ կուզես որ յոյս ունենամ քեզմէ թողութիւն դրտ-  
նելու, ահա կը յուսամ քու սուրբ արեանդ արդեանցն  
համար : Թէ որ կուզես որ դքեզ ամէն բանէ վեր սի-  
րեմ, ահա ես ամէն բան մէկդի կը թողում . աշխար-  
քիս ամէն հաճոյքէն ամէն բարիքէն կը հրաժարիմ, և  
ամէն բարութենէ վեր գքեզ կը սիրեմ, ով սիրելիդ իմ  
ջիսուս : Թէ որ կուզես որ քեզմէ շնորհք խնդրեմ, առ  
երկու շնորհքը կը խնդրեմ, մէյմը՝ չթողուս զիս որ  
ասկէ ետե դքեզ վշտացընեմ, մէյմըն ալ շնորհք տուր  
որ դքեզ սիրեմ . անկէ ետե ինչպէս որ կուզես այն-  
պէս վարուէ իմ հետո : Վարիամ, յոյս իմ և ապա-  
ւէն, առ ինձի համար այս երկու շնորհքներս, քեզմէ  
կը յուսամ զանոնք :

### ՄԱՍՆ ԵԲՐՈՒԻԴ

Ուրեմն ինչ խենթութիւն է համառօտ կենացս մէջ  
թշուառ ու կարճ հաճոյից համար չարաչար մահուան  
վտանդի դնել զմեղ, և անով թշուառ յափառենակա-  
նութիւն մը սկսիլ : Ո՛հ, քանի ծանրակշիռ է այն վերջի  
վայրկեանը, այն վերջի բերան բանալն ու ետքի շունչը,  
աշխարքիս տեսարանին վարագուրին այն վերջի դոցուի-  
լը կամ յափառենական երանութեանց և կամ յափառե-  
նական թշուառութեանց յափառենականութիւն մը կը  
կըռէ, կամ յափառեան երջանիկ և կամ յափառեան թը-  
շուառ կեանք մը կը կըռէ : Վտածենք թէ Քրիստոս  
տէրն մեր որպէս զի մեղի աղէկ մահ տայ՝ յանձն ա-  
ռաւ զառն ու անարգական մահուամբ մեռնիլ : Այս  
վախճանաւ այնչափ աղղարարութիւն կընէ մեղի, այն-  
չափ լոյս մեզի կը պարզենէ, այնչափ սպառնալիքնե-  
րով զմեղ կարթընցընէ, որպէս զի ջանանք այն վերջի  
վայրկեաննիս 'ի շնորհօ Վստուծոյ լմբնցընելու :

Անտիսթենէս հեթանոս փիլիսոփային ալ հարցու-  
ցին թէ աշխարքիս վրայ որն է աւելի մեծ բարեբաղ-  
դութիւն . ան ալ ըսաւ, աղէկ մահը : Հապա ինչ պիտի  
ըսէ մէկ քրիստոնեայ մը, որ 'ի հաւատոց զիտէ թէ

այն վայրկենէն յաւիտենականութիւնը կը սկսի . այն-  
պէս որ այն վայրկենին երկու անիւներուն մէկուն կը  
փաթթուի , որ կամ յաւիտենական ուրախութիւն կը  
տանի զինքը և կամ ի յաւիտենական տանջանս : Թէ  
որ քսակի մը մէջ երկու տոմսակ ըլլայ մէկուն վրայ  
զժոյիք զրած մէկալին վրայ արբայութիւն , ու անոնցմէ  
մէկը գուն գուրս հանելու ըլլայիր , ինչ հոգ չէիր ըներ  
որ գուշակես ու այն թուղթը առնուս որուն վրայ ար-  
քայութիւն զրած է : Այն խեղճերը որ դատապար-  
տուած են իրենց կեանքը քուէի պէս խաղալու , ինչ  
սրտագող կը քաշեն երրոր ձեռքերնին կերկընցընեն  
որ քուէն ձգեն , ուսկից կախուած է իրենց կեանքը  
կամ մահը : Ի՞նչ ահուդոզի մէջ պիտի ըլլաս , երրոր  
այն վայրկենին մօտենաս որ պիտի ըսես՝ այս կէտէս ,  
որուն մօտեցեր եմ , կը կախուի իմ յաւիտենական  
կեանքս կամ իմ յաւիտենական մահս : Արդեօք յաւի-  
տեան երանելի պիտի ըլլամ , թէ յաւիտեան թշուառ :  
Առորդն բեռնարդոս սենացին կը պատմէ թէ իշխա-  
նին մէկը մեռնելու ատեն սարսափած կը սէր . ես որ  
այսչափ երկրի տէր եմ , աշխարքիս վրայ այսչափ պա-  
լատներ ունիմ , չեմ զիտեր՝ թէ որ այս զիշեր մեռնե-  
լու ըլլամ ինչ սենեակ ինծի պիտի իյնայ :

Ավ սիրելի եղբայր , թէ որ կը հաւատաս թէ մեռ-  
նիլ կայ ու ետեէն յաւիտենականութիւն կու զայ , և  
թէ մէկ անզամ մը կը մեռնի մարդ , այնպէս որ եթէ  
այս բանիս մէջ սիսալիս՝ յաւիտեան բանդ զէշ է և յոյս  
չկայ ճար մը ընելու , հապա ինչպէս այս վայրկենէն՝  
որ այս բանս կը լսես՝ չես սկսիր որչափ որ կարելի է  
բանդ ապահովցընել բարի մահ ունենալու : Կը զողար  
սուրբն Անդրէաս Աւելինեան , ըսելով թէ ովզ զիտէ՝  
անդին ինչ պիտոր ըլլայ իմ վիճակս , արդեօք պիտի  
փրկուիմ , թէ պիտի դատապարտուիմ : Այնպէս կը  
սարսափէր սուրբն Լուինի Պէրդրանտոյ որ զիշերը  
քունը չէր տանիր այս մամտուքս՝ թէ ովզ զիտէ թէ  
ես պիտի չդատապարտուիմ : Խակ զու որ այնչափ մե-  
զաց տէր ես , չես զողար , չես սարսափիր : Եուտով  
ճարդ տես քանի որ ատեն ունիս . հաստատապէս ա-  
ռաջազրէ զքեղ Աստուծոյ տալու , և առկէ ետե զոնէ  
այնպիսի կեանք մը սկսէ որ մահուանդ ատեն զքեղ  
չի տանջէ , այլ մխիթարէ : Ազօթքի հետ եղիր , ստէպ

ստէալ սուրբ խորհուրդներուն մօտեցիր, վասանդաւոր առիթներէն փախիր, և թէ որ հարկ ըլլայ՝ աշխարհքս ալ թող, ու քու յաւիտենական փրկութիւնդ ապահովցուր. և ազէկ հասկըցիր որ յաւիտենական փրկութիւնը ապահովցընելու համար այսչափ կամ այնչափ ապահովութիւնը բաւական չէ:

Ա.2 ՆԻ ՊԵՂԱՏԱՆՔ

Ով սիրելիդ իմ Յիսուս, որչափ պարտական եմ քեզի. ինչպէս արժանի սեպեցիր ինձի պէս ապերախտի մը, մատնչի մը այնչափ շնորհքներ ընել: Դուն ստեղծեցիր զիս, և ստեղծելու ատենդ կը տեսնէիր քեզի գէմ ընելիք անիրաւութիւններս: Զիս փրկեցիր ինձի համար մեռնելով. և այն ատենէն կը տեսնէիր իմ քեզի գէմ ընելիք ապերախտութիւններս: Քանի որ զիս աշխարհք զրեր ես, քեզմէ երես զարձուցեր եմ, որով մեռած էի հոգւով. հուսած շուն մըն էի, և դու քու շնորհքովդ ինձի կեանք պարզեցիր: Ես կուրցեր էի, զու զիս լուսաւորեցիր. ես զքեզ կորարնցուցեր էի, զու զքեզ ինձի գտնել տուիր. քեզի թշնամի էի, զուն զիս նորէն բարեկամ ըրիր: Ով Աստուած ողորմութեանց, զու ճանչցուր ինձի իմ պարտքերս, և ջորտուր աչացս ողբալ իմ ըրած շարեացս վրայ: Ո՞չ տէր իմ, վրէմինդիր եղիր սաստիկ ցաւ տալով ինձի իմ մեղքերուս վրայ. բայց մի պատուհաներ քու շնորհքէդ զիս զրկելով և ՚ի քոյ սիրոյդ: Ով հայր երկնաւոր, կը զարշիմ կը զգուիմ այն ամենայն շարիքներէն ու անարգանքներէն որ քեզի տուեր եմ. զթա և ողորմէ ինձի քու միածնիդ Յիսուսի սիրոյն համար. նայէ որդոյդ որ խաչին վրայ մեռած է. արինը իմ վրաս ըլլայ: Այդ աստուածային արինը վրաս իջնայ ու հոգիս լուայ: Ով իմ հոգւոյս թագաւորը, եկեսցէ արքայութիւն քո: Առաջաղրեցի որ մէկդի ձգեմ ամենայն ուրախութիւն որ քեզի համար չէ. ամէն բանէ վեր կը սիրեմ զքեզ, եկ զու միայն թագաւորէ իմ հոգւոյս վրայ. տուր շնորհք որ զքեզ սիրեմ, և քեզմէ զատ ուրիշ բան չի սիրեմ: Կը փափաքիմ որ որչափ կրնամ քու կամքդ ընեմ և բոլոր մնացած կենացս մէջ քու ուղածդ կատարեմ: Դու օրհնէ, հայր իմ, աս իմ փափաքս, և շնորհք տուր որ միշտ քեզի հետ միացած

րլլամ, Յողոր իմ բազմանդներս քեղի կը նուիրեմ, և  
այս օրէս սկսեալ՝ չեմ ուզեր զիս ուրիշի տալ բայց մի-  
այն քեզի. ով գանձ իմ, խազազութիւն իմ, յոյս իմ,  
ուր իմ, և ամենայն ինչ. և ամեն բան քեզմի, կը յու-  
սամ բա միածին որդոյց արգեամբրը: Ով ամենա-  
սրբահի կրոս թազուհի և մոյր, ինձի օգնական եղիք  
բա բարեխասութեամբ և աղաչէ ինձի համար, ով  
աստուածամոյք:

---

## Խ Ա Բ Հ Բ Դ Ա Շ Ո Ւ Ի Թ Ւ Ի Ւ Ն Դ .

Մ Ե Հ Ա Ւ Ե Ա Ս Ա Խ Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ե Ը .

Մարդու մեկ անգամ կայ մեայ մեսեիլ :

## Ա Պ Ա Մ Ե Ա Ռ Ա Զ Ի Ւ .

Վ շ ի ն մարդու համար ալ մահաւան դատակենիք ար-  
րաւած է. մարդ ես, որինին պիտի մեռնիս: Առորք  
(օգոստինոս կըսէր թէ մեր ամէն բարիքն ու շարիքը  
անսասոյզ են, միայն մահը ստոյզ է: Անսասոյզ է թէ  
այն ազան որ ձեաւ՝ ազբաս պիտի բլլայ թէ մեծա-  
սուն, առանց պիտի բլլայ թէ անսասոյզ, երիտասարդ  
պիտի մեռնի թէ ծեր, ոյս ամէնն ալ անսասոյզ են.  
միայն ստոյզն այս է որ պիտի մեռնի: Ամէն աղնուա-  
կան, ամէն թազաւոր մահաւան մանգազումք պիտի  
հնամախն. և երրոր մահը պրայ հասնիք ոյժ մը չկայ որ  
կարենայ իրեն զէմ կենալ, կրակին զէմ, ջրին զէմ,  
սրոյն զէմ կենալ կարելի է. թազաւորաց ալ իշխա-  
նութեաննը զէմ կրնայ զրուիլ. բայց մահաւան զէմ կե-  
նալ անհնար է: Խնչովէս սուրբն (օգոստինոս ալ կըսէ  
թէ հնար է հրոյ, արհաց, և որոյ զէմ կենալ, թազաւո-  
րաց ալ հակառակ կալ. մահը հասաւ և ով կրնայ անոր  
հակառակ կալ: Բելլուակենցին կը պատմէ թէ Գաղ-

զիոյ թագաւորներէն մէկը կենաց ծայրն հասնելով բ-  
սեր է, իմ ամէն խխանոթթամքս չեմ կրնար հրա-  
մայել որ մահր ժամ մըն ալ սպառէ, ինձի : Երբոր քո  
կենացդ վախճանն հասեր է, և ոչ մէկ վայրկիան մըն  
ալ կրսպառէ, ժամանակ է զրեր և շանցնիր<sup>1</sup> :

Դնենք թէ, սիրելի բնիթերցաղ, շատ տարի սիստ  
տորիս, ինչպէս որ կը յաւասս, բայց որ մը սիստ զայ,  
և այն աւոր մէջ ժամ մը սիստ զայ որ քու մերջին  
ժամեց բլայ : Ինձի համար ալ որ հիմա կը զրեմ, քեզի  
համար ալ որ այս զրածո կը կարդաս որ մը սահմա-  
նած է, վայրկիան մը որոշած է որ ոչ ես սիստ կըր-  
նամ զրել, և ոչ ալ զո՞ն սիստ կարենաս կարզար : Ո՞վ  
է մարզ՝ որ կապրի ու մահ սիստ չի տեսնէ<sup>2</sup>, Մահաւան  
վճիռը արուած է . այնովիսի խենթ մարզ մը չէ եղած  
որ միաքը զնէ թէ ինքը սիստ չի մեռնի : Խնչ որ քու  
պապերուդ եղաւ, քեզի ալ սիստ բլայ : Վանի քանի  
մարդիկ անցեալ դարուն ոկիզըրը կենզանի էին, հիմա  
անոնցմէ : և ոչ մէկը կոյ : Խշաններ, թագաւորներ  
ալ իրենց աշխարհը փոխեցին, և իրենցմէ հոս որիչ  
բան չինաց՝ բայց եթէ մարմարինն զամբան մը զեղե-  
ցիկ վերասառութեամք, որ մեզի ալ կը սորվեցընէ թէ  
աշխարհիս մեծերէն որիչ բան չի մեար՝ բայց եթէ  
բուռ մը վաշի քարերու տակ ծածկուած : Առորդն ինո-  
նարդու կը հարցըրն է թէ՝ բայտ ինձի ուր են աշխարհը  
սիրողները . և ինքը պատասխան կու տայ թէ անոնց-  
մէ բան մը չինաց, բայց թէ մօխիր և որպ :

Արքեն ուն այ է, որ ջանանք չէ թէ վազանցուկ բառը  
մեռք բերելու, ոյլ զայն որ յարիտեան միայնոն է,  
վասն զի մեր հազին ալ յարիտենական է : Խնչ բանի  
կու զայ երջանիկ բլայ, թէ որ տուանց Աստուծոյ եր-  
ջանեկոթիւն կարելի է, որ ետքը յարիտեան թշուան  
սիստ բլայ : Ամեն ուզածիդ պէս այդ տունը շինել  
տուիր, բայց զիացիր որ քիչ ատենէն սիստ հարկադրիս  
թողու զայն, և սիստ երթան վասի մը մէջ վասերու ու  
հոտելու : Պատի մը, բարձ մը ամ ձգեցիր և ամենէն  
մեր եղար . բայց մահր կու զայ ու կը հաւասարցընէ  
զրել յետին զեղացիին, աշխարհս ամենէն խեղճին :

1 Համանակ եղեր և ոչ անցյէ : Յալշ. մԴ. 5.

2 Ո՞վ է մարդ՝ որ կեցը և ոչ անցյէ զմահ : Առշ. 26. 44.

Ո՞վ տառապեալս անձամբ, որ այսքան տարի ուրիշ բան չըրի բայց եթէ զբեղ դառնացընել, ով Աստուած հոգւոյ իմոյ: Հիմա տարիներն անցան, զուցէ մահս մօտեցեր է, և ինչ մնաց ձեռքս, եթէ ոչ դառնութիւն և խայթ խղճմտանաց: Երանի թէ միշտ քեզի ծառայած ըլլայի, ով տէր իմ: Այս ինչ խենթ զըտնուեր եմ ես որ այսքան տարի երկրիս վրայ ապրեցայ, և փոխանակ անդիի կենաց համար վարձք շահելու՝ զիս պարտքերով ծանրաբեռնեցի Աստուածոյ դատաստանին առջև: Ով սիրելի փրկիչ իմ, տուր ինձի լոյս և կարողութիւն որ հիմակուընէ կարզի դնեմ տալու համարս, զուցէ մահը շատ հեռու շրլայ ինձմէ: Կուզեմ պատրաստ զանուիլ այն ահաւոր կէտին որ պիտի որոշէ իմ յախտենական երջանիկ կամ թշուառ վիճակս: Շնորհակալ եմ, որ ինչուան հիմա սպասեցիր ինձի, և որովհետև ատեն կու տաս որ իմ չարեացս հարը տեսնեմ, ահա պատրաստ կեցեր եմ, Աստուած իմ: ըսէ ինձի, քեզի համար ինչ պէտք է ընեմ: Կուզես որ ցախմ քեզի դէմ ըրած անզգամութեանցս վըրայ: Կը ցախմ կը ցախմ, կը զդամ բոլոր սրտանց: Կուզես որ մնացած տարիներն ու օրերը զբեղ սիրելով անցընեմ: այս այո, ես ալ այդ կուզեմ ընել: Ով Աստուած իմ, առաջ ալ շատ անզամ այսպիսի առաջազրութիւնները ըրեր եմ, բայց խոսամունքս կատարելու տեղ նոր նոր մեղքեր զործեր եմ: Զէ չէ, ով Յիսուս փրկիչ իմ, չեմ ուզեր ասկէց ետե նորէն ապերախտ զանուիլ քու ինձի ըրած այնչափ շնորհըներուդ: Թէ որ հիմակուընէ վարքս շսկսիմ փոխել, մահուանս ատեն ինչպէս պիտի կարենամ յոյս ունենալ թողութեան և արքայութեան: Ուստի հիմակուընէ հաստատուն սրտով կառաջազրեմ որ սկսիմ ճշմարտապէս: Բայց ոյժ տուր ինձի, և երեսէզ մի ձգեր զիս: Եւ որովհետև մեղքի մէջ եղած ատենս ալ զիս ձեռքէ չթողուցիր, ուստի աւելի մեծ յոյս ունիմ քու օղնութեանդ հիմա որ քու կամքդ կատարելու համար ամեն բան մէկզի դնելու կառաջազրեմ: Ուրեմն ընզունէ զիս ըղքեզ սիրելու, ով Աստուած իմ, որ արժանի ես անհուն սիրոյ. ընզունէ զիս մատնիչս որ զդմամբ ոտք

կիյնամ, զքեզ կը սիրեմ և քեղմէ ողորմութիւն կը խնդրեմ: Այս այս կը սիրեմ զքեզ, ով Յիսոսս փրկիչ իմ, կը սիրեմ զքեզ՝ ի բոլոր սրտէ ՚ի վեր քան զիմ անձս . ես քուկդ եմ, կարգաւորէ զիս ալ ամէն բանս ալ՝ ինչպէս որ կուզես . տուր ինծիյարատեռթիւն քեզի հնագանգելու, տուր ինծի քու սէրդ, ետքը ինչ որ կուզես զիս ըրէ: Մարիամ մայր ողորմութեան, յոյս իմ և ապաւէն, քեզի կը յանձնեմ զիս, քու ձեռքդ կաւանդեմ իմ հոգիս, աղաշէ զՅիսոսս ինծի համար:

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՒԴ

Կայ միայ մարդուս մէկ անգամ մեռնիլ . ստոյգ է տրեմն որ ամէնքս ալ մահուան դատապարտուած ենք: Ամէնքս ալ որ երրոր կը ծնանինք, կըսէ սուրբն կիստրիանոս, ճիտերնիս չուան անցուցած է, և քանի ուր որ կառնենք՝ այնչափ դէպ ՚ի մահ կը մօտենանք: Ով եղբայր սիրելի, ինչպէս որ օր մը մկրտառթեան ցանկին մէջ զրուեցար, այսպէս ալ օր մը մեռելոց ցանկին մէջ պիտի զրուիս: Ինչպէս որ դուն հիմա քեզմէ առջիններուն անունը տալու ատենդ ողորմած հոգի հայրս կըսես, ողորմած հոգի հօրեղբայրս, ողորմած հոգի եղբայրս, այսպէս ալ քեզի համար պիտի ըսեն քեղմէ ետեն եկողները: Ինչպէս որ դուն շատ անգամ ուրիներուն մահուան դանգակը լսեր ես, այսպէս ալ ուրիները քու մահուանդ դանգակը պիտի լսեն:

Ինչ կըսէիր, երրոր տեսնէիր մահասլարտ մը որ կախաղան կերթայ կատակներ ընելով, ծիծաղելով, աչուրները ասզին անդին դարձրնելով, խաղերու զրուանքի խելքը տալով: Դուն ալ հիմա դէպ ՚ի մահ չես մի քայեր, և ինչ կը մաածես. նայէ սա փոսին մէջ այն քու բարեկամներդ ու աղզականներդ, որոնց դատաստանը արդէն կարուած է: Այս ինչպէս կը սարսափին մահասլարտները երրոր իրենց ընկերները կախաղանին վրայ կախուած ու մեռած կը տեսնեն: Նայէ դուն ալ սա զիսակներուն վրայ, որ ամէն մէկը քեզի կըսեն, երէկ ինծի՝ այսօր քեզի է այս վիճակը: Նոյն բանը կըսեն քեզի նաև քու ծնողացդ, աղզականացդ պատկերները, զրերը, յիշատակարանները, տները, անկողինները, հաղուստները, որ թողեր դնացեր են:

Ուրեմն այս ի՞նչ մեծ խենթոթիւն է զիտնալ թէ պիտի մեռնիք և մեռնելէն ետե ալ յափտենականութիւն մը պիտի զայ կամ ուրախութեան և կամ պատժոյ, մոտածել թէ այն կէտէն կախուած է կամ յափտեան երջանիկ ըլլալ և կամ յափտեան թշտառ ըլլալ, ու ետքը փոյթ շընել տալու համարը շտկելու շակտելու, և ջանք շընել բարի մահ ունենալու: Կը ցափնիք կու լանք անոնց վրայ որ յանկարծակի կը մեռնին՝ մահուան առանց պատրաստոթիւն տեսնալու: Հապա մենք ինչու հոդ չենք տանիք պատրաստըլլալու զիտնալով որ մեղի ալ նոյն զիպուածը կրնայ պատահիլ: Եւ սակայն կանուխ է եղեր, ուշ է եղեր, առաջուցմէ իմանալով է եղեր, յանկարծ է եղեր, կռահենք չի կռահենք պիտի մեռնիք, ամէն վայրկեան մեր կախաղանին կը մօտենանք, որ է մեր ետքի հիանգութիւնը որ զմեզ աշխարքէս վարնաէ պիտի:

Ամէն մէկ տները, հրասարակները, քաղաքները, նոր նոր մարդիկներով կը լեցուին, և իրենցմէ առջնները կը տանին զերեղմաններու մէջ կը փակեն: Եւ ինչպէս անոնց կենաց օրերը լմընցեր են, այսպէս ալ ատեն պիտի զայ որ ոչ ես, ոչ դուն և ոչ անոնք որ հիմա կապրինք՝ կենդանի պիտի մնանք այս աշխարքիս վրայ: Այն ատեն ամէնքս ալ կանցնինք դէպէի յափտենականութիւն, որ մեղի կամ երջանկութեան մշտնչենաւոր օր մը պիտի ըլլայ, և կամ յափտենական տանջանաց զիշեր մը: Ուրիշ միջին ճամբայ չի կայ, սուոյզ է և ի հաւատոց, որ կամ այս և կամ այն պիճակը պիտի ունենանք:

Իշխանութեան պատմութեան

Սիրելի վրկիչ, չէի համարձակեր քու առջեղ երենալու թէ որ ինձի համար խաչին վրայ կախուած, պիրաւորուած, նախատուած և մեռած չի տեսնէի զրեզ: Իրաւ որ մեծ է իմ ապերախտութիւնու, բայց աւելի մեծ է քու ողորմութիւնու. մեծ են իմ մեղքերս, բայց աւելի մեծ են քու արդիւնքու. վէրբերդ, արիւնդ, մահդ իմ մէկ հատիկ յոյսս են: Առաջին զործած մեղացս վայրկեանէն ես զժոխիքի արժանի էի, և վերջէն ալ շատ անդամ նորէն զրեզ վշտացուցի: իսկ զու չէ թէ միայն զիս 'ի կեանս պահեցիք, այլ նաև վրաս այնչափ զութ:

այնչափ սէր ցցուցիր որ դառնամ թողութիւն խընդ-  
րեմ ու հետդ հաշտուիմ։ Հիմա ինչպէս կրնամ վախ-  
նալ թէ դու զիս երեսէ կը ձգես, երբոր զքեզ կը սի-  
րեմ, և ուրիշ բանի չեմ փափաքիր՝ բայց եթէ քու ը-  
նորհացզ։ Այս տէր իմ, սէր անուն Յիսուս, կը սի-  
րեմ զքեզ բոլոր սրանց, և զքեզ սիրելէն ՚ի զատ ու-  
րիշ բան չեմ ուզեր. կը սիրեմ զքեզ, և կը ցաւիմ որ  
զքեզ վշտացուցի. ոչ այնչափ զժոխարէն վախնալով  
որուն արժանի էի, որչափ մտածելով թէ դառնացու-  
ցեր եմ զքեզ Աստուածդ իմ, որ այնչափ զիս սիրե-  
ցիր։ Հապա, փրկիչ իմ Յիսուս, բաց ինձի քու բա-  
րութեանդ ծոցը և տուր ողորմութիւն ողորմութեան  
վրայ։ Նեորհէր տուր ինձի որ մէյմըն ալ քեզի ապե-  
րախտ շրլլամ, և փոխէ բոլորովին իմ սիրաս։ Տուր  
տէր որ այս իմ սիրաս՝ որն որ ատեն մը բանի տեղ չի  
սեպեց քու սէրդ ու փոխանակեց զայն երկրիս սնո-  
տի հաճոյիցը հետ, հիմա բոլորովին քուերդ ըլլայ և քու  
սիրովդ բորբոքի անդադար։ Կը յուսամ որ արքայու-  
թիւն զամ յափառեան զքեզ սիրելու. անմեղաց մէջ  
ինձի հոն տեղ չի կայ, բայց ապաշխարողաց կարդն  
ինձի ալ տեղ կայ. ասոնց մէջ ալ անմեղներէն աւելի  
կուզեմ սիրել զքեզ։ Քու ողորմութեանդ փառացն  
համար թող տեսնէ արթայութիւնը որ ինձի պէս մե-  
դաւոր մը, որ այնչափ զքեզ վշտացուցեր է, քու սի-  
րովդ կը վառի կը բորբոքի։ Այս օրէս կառաջաղթեմ  
որ բոլորովին քուերդ ըլլամ, և քեզմէ ՚ի զատ ուրիշ  
սիրելու բան չի մտածեմ։ Ոգնէ ինձի քու լուսովդ և  
շնորհօրդ։ և կարողութիւն տուր ինձի ՚ի զործ զնելու  
այս փափաքս, զորն որ զուն ինձի կու տաս քու բարե-  
րարութեամբդ։ Մարիամ կոյս, յարատեսութեան շը-  
նորհէր առ ինձի համար որ հաւատարիմ մնամ այս  
խռատմանս վրայ։

### ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Մահն ստոյդ է։ Հապա ինչպէս կըլլայ, տէր Աս-  
տուած, որ ամէն քրիստոնեայք այս բանս դիտեն, կը  
հաւատան, աչքով ալ կը տեսնեն, և ետքը շատերն  
այնպէս կապրին իրը թէ մահ չկայ, որպէս թէ բնաւ  
մեռնելիք չունին։ Թէ որ այս կեանքէս ետե ոչ զժոխար

ըլլար, ոչ արդայտիքին, արդեօք առկել աւելի անհող կրնային ըլլալ. Եւ անոր համար է որ այսպէս վատթար կեանք կանցընեն. Ով եղբայր, եթէ կուղես ազէկ կեանք վարել, ջանա որ առկել ետե մահուան վրայ նայելով ապրիս, Ով մահ, ինչպէս զեղեցիկ է քո գատաստանդ, կրսէ Ամբար<sup>1</sup>. Այս ինչպէս ազէկ դատաստան կրնէ ամէն բանի վրայ, և կարգի կը զնէ իր բաները, ով որ մահուան վրայ նայելով կը զատէ զանոնք և կարգի կը զնէ. Մահուան յիշատակը աշխրըքիս ամէն բանին ուրբը մոռցընել կու տայ. սուրբն Լաւրենախոս Յուստինեան կրսէ որ, եթէ կենաց վերջը մասածուի, աշխրքիս վրայ սիրելու բան մը չի մնար<sup>2</sup>, Յովհաննէս աւետարանցին ըստին պէս, ինչ որ աշխրքիս վրայ կայ, ամէնցն ալ մարմնոյ ցանկութիւն է, աշաց ցանկութիւն է, և աստի կենաց ամրարտաւանութիւն է<sup>3</sup>. Այս աշխրքիս ամենայն բարութիւնը աշաւասիկ դպայաբանաց հանոյք են, մարմնոյ զարդարանք և փառք պատիւ զտնել. բայց ով որ կը մոտածէ թէ քիչ ատենէն մոխիր պիտի զտնոյ և հողոն տակ որդերուն կերակոր պիտի բլայ, ալ այս աշխրքիս բարեացը վրայ աչք չունենար ու կարհամարհէ զանոնք :

Եւ իրօք սուրբերը մահուան վրայ նայելով ոսքի տակ առին աշխրքիս ամէն բարիքը. Այս բանին համար սուրբն կարողոս Պորբոմիւս իր զրասեղանին վրայ մեռելի գանել մը զրած էր, որպէս զի միշտ աչքը անոր վրայ ըլլայ: Քարտնիոս կարգինալը իր մատանիին վրայ փորել տուեր էր՝ մահդ յիշէ. Հայրն Յորնադ Անշինա, Ապլոցցոյի եպիսկոպոսը, մեռելի մը զանկին վրայ զրել տուեր էր, ինչ որ զուն ես և ալ էի, ինչ որ ես եմ զուն ալ պիտի բլաս: Ուրիշ սուրբ ճպնաւորի մըն ալ մեռնելու տաենքը հարցոցցին թէ ինչ չո՞ւ այցածագ ուրախ ես. պատասխան տուաւ թէ մահը միշտ աչքիս առջնն էր, ուստի հիմայ որ եկեր է ինձի համար նոր բան մը չէ:

1 Ա մահ, զի գեղեցիկ Են գատաստանք քո: Սիւաս. ԽԸ. 3:  
2 Յզ. Գայրախին կենաց: ԴԼ. Ա:

3 Ամենայն որ ինչ յաշխարհի է՝ ցանկութիւն է մարմնոյ, և ցանկութիւն է աշաց, և ամրարտաւանութիւն աստի կենաց: Ա. Յուլ. Բ. 16:

Այս ինչ խենթ պիտի ըլլայ ան ճանապարհորդն որ  
որ տեղէն որ կանցնի՛ հոն մեծ ըլլալ մտածէ , և փոյթ  
շրնէ թէ հոն որ կենոր շատի պիտի կենայ՝ թշուառու-  
թեամբ պիտի առլիի : Աւ ինչ , միթէ խենթ չէ այն մոր-  
դը որ կը մտածէ երջանիի ըլլալ այս աշխարքիս վրայ՝  
որ քանի մը որ պիտի կենայ , և ինքը զինքը վտանգի  
մէջ կը զնէ թշուառ ըլլալու անդին ուր յաւիտեան պի-  
տի կենայ : Ով որ ուրիշէն բան մը փոխ առեր է՝ սիր-  
ուր անոր շատ չի կապեր , զիտնալով որ քիչ ատենէն  
ետ պիտի դարձընէ : Այս աշխարքիս բարիքները բո-  
լոր մեղի փոխ տրուած են . աստի խենթոթիւն է ա-  
նոնց վրայ սրտերնիս կապել , զիտնալով որ քիչ ա-  
տենէն պիտի թողունք երթանց : Մահը զբեզ ամէն  
բանէ պիտի մերկացընէ . աշխարքիս ամէն ժաստակին  
ու քաղզը յետին շտնչ մը տալով , թագումով մը , փո-  
սի մը մէջ իջնալով պիտի վերջանան : Այդ շինած  
առնդ քիչ ատենէն ուրիշներուն պիտի թողուս , զե-  
րեզմանը պիտի ըլլայ քու բնակարանու ինչուան վեր-  
ջին դատաստան , և անկեց կամ արքայոթիւն և կամ  
զժոխը պիտի անցնի մարմինդ ալ ուր որ արգէն հոգից  
զնացեր է :

Կ. 2 ԵՎ ՊԵՂԱՑԱՆՔ

Արեմն մահուան ատեն ինձի համար ամէն բան պի-  
տի վերջանայ . այն ատեն ուրիշ բան մը պիտի չի զըտ-  
նեմ , ով Աստուած իմ , բայց եթէ այն քիչ բանը զորն  
որ քու սիրոյդ համար ըրած եմ : Հապա ինչ բանի կը ս-  
պասեմ : կըսպասեմ որ մահը զոյ և ինչպէս որ հի-  
մա եմ զիս այնպէս թշուառ ու մեղօր աղանդեալ զըտ-  
նէ : Թէ որ հիմա մեռնելու ըլլայի , շատ անհանդիսաւ և  
անցուցած կեանքիս վրայ շատ տեղօհ կը մեռնէի : Աչ ,  
աէր իմ Յիսուս , չէ՝ այսպիսի տեղուն չեմ ուզեր մեռ-  
նիլ : Շնորհակալ կը լամ քեզի որ ինձի ատեն կու տաս  
մեղքերս լալու , և զբեզ սիրելու . այս վայրկենէս կո-  
ղեմ այդ բանիդ ձեռք զարնել : Կը ցաւիմ , կը զզջամ  
ամէն շարեացս վրայ որով զբեզ վշտացուցի , ով ծայ-  
րացոյն բարիդ , և կը սիրեմ զբեզ ամէն բանէ վեր , իմ  
կեանքէս էւել : Բոլոր զիս քեզի կու տամ , ով Յիսուս  
իմ , այս վայրկենէս սկսեալ ուղղ կը ուլլուիմ : քեզի  
կապաւինիմ բոլոր սրտովս և քեզի կը յանձնեմ բո-

վանդակ կեանքս ու հոգիս։ Չեմ ուզեր սպասել այն  
առենին երբոր ինձի սափաղեն թէ ելլոր զնոս այս աշ-  
խարքեն։ Չեմ ուզեր սպասել այն առենն ազաշելու  
քեզի որ զիս փրկես։ Այս փրկիչ իմ, Հիմակուրնէ  
փրկէ զիս մեզացս թողոթիւն շնորհելով, և քու սուրը  
սիրոյդ շնորհերն ինձի սրարգելով։ Այս զիսէ, զուցէ  
այս մասմականս որ այսօր կը կարգամ, եսքի կոչդ  
րլրաց որ ինձի կրնես, և եսքի սպարմաթիւնդ ըլլաց որ  
վրաս կը բանեցրնես։ Չեսքդ երկնցուր, ով սէր իմ  
Վիտու, և զուրս քաշէ զիս իմ զաղջոտիւնցս արդ-  
մէն, բարբարէ սիրոս, շնորհը տուր ինձի, որ ամե-  
նայն սիրով հնապանդիմ քեզի այն ամեն բանին մէջ  
զոր ինձմէ կը պահանջիս։ Հայր երկնաւոր, Վիտուի  
սիրոյն համար տուր ինձի յարատեսթիւն, և շնորհ  
զրեզ սիրելու, և շատ սիրելու մեացած կենացս մէջ։  
Մարիամ, մայր սպարմաթիւն, վասն սիրոյդ զոր ու-  
նիս քու Վիտուիզ, այս երկու շնորհը խնդրէ և ան-  
ձին համար յարատեսթիւն և սէր։

### ԽՈՇՀԱՐԴԱՌՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՈՒԵԼ, ՖԱՄԲՈՒՆ ԸՆՍՈՒԳԻ ԱԽՏԻԿԻ

Պատրիատ եղիք, վասն զի որ ժամանե որ չէր կարծեր՝  
որդին մարդոյ կու զայ<sup>4</sup>։

### ՄԱՐԴԵ ԱԽՏԱԶԻՆ

Ախոյդ է թէ ամենքս ալ սիրով մեռնինք, բայց ան-  
ստոյդ է թէ երբ սիրավ մեռնինք, խախազոյի բամձին  
պէս մահուան պէս ստոյդ բան չի կայ, բայց մահուան  
ժաման պէս ալ անստոյդ բան չի կայ։ Վիտոյիր, ով  
եղրայր, որ արդէն սահմանած որոշած է այն տարին։

4 Եղերուք պատրաստք զի յորում ժաման ոչ կարծիցէք  
զայ որդին մարդոյ։ Պ. Ե. 40.

այն տեմուր, այն օրը, այն ժամը, և այն վայրկեանը որ ես ալ, զուն ալ պիտի թոգունը այս աշխարհը և յափառենականութիւն պիտի մանենիք. բայց այս ժամանակը մեղի անձանօթ է : Քրիստոս ուրիշն մեր որպէս զի միշտ պատրաստ բյունը՝ երրեմի կրու թէ մահը զողի պէս զիշերանց զազտուկ կրու զայ . երրեմի կրու թէ այն ասենն որ չէր կարծեր՝ որդին մարդոյ կրու զայ : Աղեկ կրու սուրբն Գրիգոր թէ Աստուած մեր բարոյն Համար մեղմէ կրծածկէ մահուան ժամանակը, որպէս զի միշտ մեռնելու պատրաստ զանուինք . անոր համար, կրու, մահուան ասենին վրայ անսասպց ենք, որպէս զի միշտ պատրաստ բյունը առ ՚ի մահ : Այս որովհետեւ մահը ամեն ասեն և ամեն տեղ կրնոյ մեր կեանքը կարել, ուրիշն թէ որ կազենը աղեկ մեռնիւ կրու, սուրբ Յեղոնարդոս, ողեար է որ ամեն ասեն և ամեն տեղ իրեն սպասենք . մահը, կրու, ամեն տեղ քեզի կրուպատէ, նայէ որ զուն ալ անոր սպասես միշտ :

Ամեն մարդ զիտէ որ պիտի մեռնի, բայց այն է զելց որ շատերը մահը իրենցմէ սցնովէս հետո կը տեսնեն ինչուան կը մտնան : Նոյն խոկ ցնոցած ձերերը, ծանր Հիւանդները կը յատան որ քանի մը տարի ալ կրնան ապրիլ : Բայց բնոց Հակառակն քանիները զիտենք : մեր օրերն ալ, որ յանկարծական մահուամբ, նասած տեղերնին, բարած ասեննին, անկողնի մէջ բոլո եղած ասեննին մեռեր են : Ասենցմէ և ոչ մէկուն ալ մորէն անցեր էր որ յանկարծ պիտի մեռնի, և այն օրը պիտի մեռնի : Առանկ ալ քանի քանի անմինը այս տարի աշխարքէս երան անզին զնացին անկողնի մէջ մեռնելով, որոնցմէ և ոչ մէկն ալ կերեակայէր թէ այս տարի կրնոյ մեռնիլ, կեանքը լմընցընել : Գիշ մահ կը լուսաց որ յանկարծական շրջայ :

Երրեմի, ով սիրելի քրիստոնեայ, երրոր սատան զքեզ կը փորձէ որ մեղանցես, բաելով թէ բան մը չէ, վազը կը խոստափանիս, բու անոր թէ ես ինչ զիտնամ, զուցէ այս օրու խմ կենացս վերջինն ըլլայ : Թէ որ այս ժամս, այս վայրկեանս, որ Աստուածմէ երես գարձրնեմ, կենացս եսոքինն ըլլայ, այնովէս որ ասեն յունենամ զիս շակելու, յափառեան զիտուս ինչ միւն պիտի զայ : Վանի քանի թշուառական մեղանորներ եղեր են որ շարտթեան որոզոյթին մէջ բոլուած

ատեննին մահը վրաց հասեր է, և զիրենքը շխտակ դրժոյաց տարեր է: Խնչովէս ձկները, կրակ գողավազ, շանցի մէջ կը բռնուին, . . . և որոպայթի մէջ կիյնան, նոյնովէս ալ մարդիկ չար ժամանակի տան օրոպայթ կիյնան<sup>1</sup>: Բռն չար ժամանակն այն է երրոր մեղաւորը իրօք կը թողու զԱստուած: Աստանան կրու թէ այդ դժբախտութիւնը քեզի չի հանգիսկիր. բայց զու պիտի ըսես թէ, հապա թէ որ հանգիսկիր ըլլայ նէ: յափտեան իմ վիճակս ինչ կը լլայ:

ԵԴ. ԵՒ ՊԵՂԱՏԱՆ:

Ով տէր, իմ տեզս այս պիտի շրլար ուր որ եմ հիմա, հապա զմոխքը ուր երթալու արժանի եղաց շատ անզամ իմ մեղքերովս: Բայց սուրբն Պետրոս ինծի կրու թէ Աստուած երկայնամիտ կրլաց ձեզի, վասն զի չուղեր որ մէկ հոգի մըն ալ կորսուի, այլ կուզէ որ ամէնքն ալ ապաշխարութեան համենին<sup>2</sup>: Ուրեմն զուն ինծի այսչափ երկայնամիտ եղար, սպասեցիր ինծի, վասն զի չես ուղեր կորսուիս, հապա կուզես որ զառնամ ապաշխարեմ: Ուստի, տէր Աստուած իմ, քեզի կը զառնամ, սուրդ կիյնամ, և ողորմութիւնդ կը խոնդրեմ: Ողորմէ ինծի Աստուած իմ բատ մեծի ողորմութեան քում: Տէր, ինծի թողութիւնն տալու համար մեծ և արտօնոյ կարդի ողորմութիւնդ պէտք է. վասն զի քեզմէ այսչափ լոյս առնելէս ետես զարձեալ զրեզ տացուցի: Ուրիշ մեղաւորներ ալ զրեզ բարկացուցեր են, բայց այնչափ լոյս չեն ունեցեր որչափ որ ինծի տուած ես: Այսու ամենայնիւ կուզես կը հրամայես որ զղջամ մեղքերուս վրայ, և յոյս ունենամ քուներ զամուութեանդ: Այս, փրկիշ իմ, ես ալ կը զղջամ ի բոլոր սրաւէ զրեզ բարկացըներուս համար, և յոյս ունիմ թողութիւն զանելու քու չարչարանացդ արդեամբքը: Դու տէր իմ Յիառւս, բոլորունին անմեզ ըլլալով

1 Արտէս ձկունք օրոացեալք ցանցիւք չարեաց. և որպէս թռչունք օրսացեալք ՚ի ծուղակս, նոյնովէս անկանին յորս գայթօս որդիքը մարդկան ՚ի ժամանակի չարի: Ժ. ա. թ. 12:

2 Երկայնամիտ ինի (տէր) առ ձեզ, քանզի ոչ կամի՛ ենէ ոք կորիցէ, այլ ամենեցուն հասանել յապաշխարութիւն: Ք. Պէտք: Կ. 9:

ուղեցիր մեղագարտի մը ողէս խաչափայտին վրայ մեռ-  
նիլ ու բոլոր արխինդ թափել իմ մեղքերս լուալու հա-  
մար : Ո՞ւ անպարտ արխին , լուա ազաշխարողիս մեղ-  
քերը : Ով հայր երկնաւոր , թող ինձի քու միածին  
որդւոյդ Յիսուսի սիրոյն համար . լոէ անոր աղաչանա-  
ցը որ կաղացէ քեղի ինձի համար իրրե իմ բարեխօսս :  
Բայց թողութիւնը հերիք չէ , Աստուած իմ , որ արժա-  
նի ես անրաւ սիրոյ , կուղեմ որ ինձի շնորհը ալ տաս  
զքեղ սիրելու : Կը սիրեմ զքեղ , ծայրադոյն բարի , և  
ասկէ ետե կը նուիրեմ քեղի մարմինս , հողիս , կամքս  
և աղատութիւնս : Կուղեմ այսօրուրնէ ետե փախչիլ  
ամեն բանէ որ քեղի անհանոյ է , թէ մեծ և թէ փոքր :  
Կուղեմ հեռանալ ամենայն չար առիթներէ , մի տա-  
նիր զմեղ ՚ի փորձութիւն : Յիսուսի սիրոյն համար  
փրկէ զիս այն առիթներէն որով կրնամ զքեղ վշտա-  
ցընել . այլ փրկեա զմեղ ՚ի չարէ : Մեղքէ խալրսէ զիս ,  
ու ետքը պատժէ ինչպէս որ կուղես : Աիրով յանձն  
կառնում ամենայն հիւանդութիւն , ցաւ , կորուստ , որ  
ուղենաս վրաս զրկել , բաւական է որ քու շնորհքդ և  
քու սերդ չի կորարնցընեմ : Խնզրեցէր և առնուցաւք ,  
այս ինձի բրած խոստումզ է . ես ալ քեզմէ աս երկու  
շնորհքս կը խնզրեմ , սուրբ յարատեսութիւն և շնորհք  
զքեղ սիրելու : Մայր ողորմութեան , բարեխօս եղիր  
ինձի համար , քեղի եմ աղաւինած :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Աստուած չուզեր որ կորառինք . անոր համար ան-  
պակաս մեղի աղղարարութիւն կընէ որ իր պատժոյն  
սպառնալիքէն փախնալով վարքերնիս փսխենք . իսկ  
թէ որ իրեն չենք զառնար , սուրբ որած է<sup>1</sup> : Ուրիշ տեղ  
ալ կըսէ թէ նայեցէք քանիները և ոչ կերևակայէին  
ու հանդիսատ կապրէին , մողերնին դնելով թէ չատ  
տարիներ զեռ ալ պիտի ասլրին , յանկարծ մահը վրա-  
նին հասեր է : Երբոր կըսեն թէ խաղաղութիւն և շի-  
նութիւն է , ան ատեն յանկարծակի սատակումը վրա-

1 Առօք թէ ոչ զառնայք առ նա , զառը իւր սրեալ է :  
Ս-Հ- Ե . 43 :

նին պիտի հասնի<sup>1</sup>։ Եւ դարձեալ թէ որ չէք ապաշխարեր՝ ամէնքնիդ ալ նոյնպէս կորսուիք պիտի։ Ինչու համար այսպիսի պատիմներ կըսպառնայ խրկելէն առաջ։ Յայտնի է թէ կուղէ որ մենք զմեզ շտկենք, որ պէս զի զէց մահ չունենանք։ Առոք Օգոստինոսին ըստածին պէս, թէ ով որ քեզի կըսէ նայէ զդոյշ կեցիր, չուզեր դրեղ սպաննել։

Ուրեմն ոլէտք է որ տալու համարնիս պատրաստներ քանի որ օրը չէ հասած։ Ով քրիստոնեայ, թէ որ իրիկուան չի հասած այս ցորեկ մեռնելու ըլլաս, և յաւիտենական վիճակդ որոշուելու ըլլայ՝ ինչ կընէիր։ Համարդ պատրաստած կըլլայիր։ Կամ թէ Աստուծոյ ինչ չէիր խոստանար որ քեզի տարի մըն ալ ժամանակ տայ, զոնէ ամիս մը, զոնէ օր մը ատեն տայ։ Խոկ հիմա որ քեզի տանն տուեր է Աստուծած, ինչու խորդանանքդ չես մաքրեր։ Ինչ, չի կրնար ըլլալ որ այս օրս վերջինդ ըլլայ։ տես ինչ կըսէ սուրբ զիրքը, մի ուշանար մեզրերէդ առ Աստուծած դառնալու, որպէս զի չըլլայ թէ մեզացդ մէջ մեռնիս<sup>2</sup>։ Ով եզրայր, փրկուելու համար ոլէտք է որ մեզրը մէկդի թօղուս։ թէ որ անեկէ ետ պիտի կենաս՝ ինչու հիմա չես կենար։ Օգոստինոսի ըստածին պէս, թէ որ տաենով կըսես նէ՝ ինչու հիմա չըսես։ Գուցէ կըսպասես որ մահը վրադ հասնի։ չես զիտեր որ խոստասիրու միացողներուն մահաւան ատենը թօղութեան ժամանակ չէ, այդ վրէժինդրութեան։ Թէ որ մէկը քեզի մեծ զումար մը զրամ պարտք ունենայ՝ ետեւ կըլլաս որ շուտով քեզի պարտաւորութեան զիր տայ, ըսելով թէ ու զիտէ ինչ զիտուած կրնայ պատահիլ։ Ինչու նոյն զզուշութիւնը հոգուոյդ համար ալ չես ըներ, որ այն զումարէն շատ վեր է։ ինչու նոյնպէս չես ըսեր թէ ու զիտէ ինչ բան կրնայ հանդիսայիլ։ Թէ որ այդ առնելիքդ կորսընցընես՝ ամեն բանդ կորսընցուցած չես ըլլար։ և թէպէտ բոլոր ունեցածդ կորսընցընես ալ նէ, զոնէ յոյս ունիս որ նորէն վաստրկիս։ Բայց

1 Յորժամ ասիցեն թէ խաղաղութիւն և շնութի է. յայնժամ յանկարծակի հասցէ նոցա աստակումն։ ա. թէ՛ - է. 3.

2 Մէ յապազիցիս դառնալ առ ամբ ՚ի մեզաց, զի մի առ մողս քո մեռնիցիս։ Սէ՛ - է. 8.

թէ որ մահուամբ հօղիդ կորսընցընես , ան ատեն անտարակոյս եղիր որ ամէն բանդ ալ կորուսիր , և ալ յոյս չի մնար մէյմըն ալ զայն ձեռք բերելու : Դուն այնշափ փոյթ կը տանիս որ ունեցածդ չունեցածդ նշանես , վախնալով որ դիպուածով յաներած մեռնելու ըլլաս նէ՝ բան մը չի կորսուի . հապա թէ որ այն յանեկարծական մահը քեզի հանդիպելու ըլլայ և դուն Աստուծոյ առջեւ սեւերես գտնուիս , ինչ ձիւն սիստի զայդիսուդ յաւիտեան :

Տ.2 ԵՒ ՊԱՐԱՏԱԿ

Ով փրկիչ իմ , իմ հօղիս փրկելու համար բոլոր արիւնդ թափնցիր , կեանքդ ալ տուիր . իսկ ես շատ անզամ զայն կորսընցուցի քու ողորմութեանդ յուսալով , և շատ անզամ ես քու զթութիւնդ բանեցուցի զբեզ աւելի զառնացընելու համար , որով արժանի էի որ հօղիս առնես ու զժոխք զրկես : Իբր թէ քեզի հետ զաշն բռնած ըլլայի , որ դուն ինձի զութ ցուցընես ու ես ըդքեզ վշտացընեմ , դուն ինձի ժամանակ տաս իմ շարեացս ձար ընելու և ես զայն շարիք շարեաց վրայ աւելցընելու բանեցընեմ : Ճանչցուր ինձի , տէր իմ , իմ մեծ անօրէնութիւնս որ քեզի դէմըրեր եմ , և ինչ է իմ սպարտր զբեզ սիրելու : Ո՞չ Յիսուս փրկիչ իմ , որշափ կը սիրես եղեր զիս , որ երբոր ես քեզմէ կը փախչէի դուն ետեւէս եկար . այն որշափ շնորհքներ տուիր ինձի , ուր ես քեզի վիշտ կը հասցընէի : Ասոնցմով կիմանամ որ որշափ չես ուզեր եղեր իմ կորուստու : Ուստի կը ցավմէ կը զզջամբ բոլոր սրտանց որ զբեզ վշտացուցեր եմ , որ իմ անսահման բարիս ես : Ուրեմն ընդունէ սիրով այս ապերախտ ոչխարակը որ զզջմամբ ստրդ կը զառնայ . բնզունէ , ուսիդ վրայ առ որ մէյմըն ալ քեզմէ շի բաժնուի : Քաւ լիցի , ալ չեմ ուզեր բաժնուիլ քեզմէ , կուզեմ սիրել զբեզ , կուզեմ զիս քեզի տալ և պատրաստ եմ ամէն բան քաշել , միայն թէ քուկո ըլլամ : Եւ ինչ մեծ ցաւ կրնայ ըլլալ բաց ՚ի առանց քու շնորհացդ ասպելէն , քեզմէ բաժնուելէն , որ իմ Աստուծածս ես , որ զիս ստեղծեցիր և ինձի համար մեռար : Ով անիծած մեղք , այս ինչ ըրիր ինձի , որ զիս իմ փրկչիս աշբէն ձգեցիր որ այնշափ զիս սիրեր է :

Ո՞հ Յիտուս, ինչպէս որ դուն ինձի համար մեռար, ես ալ պէտք է որ քեզի համար մեռնիմ, դու 'ի սիրոյ' ես զբեղ վշտացրնելուս ցաւէն։ Աիրով կընդունիմ մահս, երբ և ինչպէս որ քեզի հաճոյ է։ բայց ես զբեղ ինչուան հիմա չի սիրեցի, կամ խիստ քիչ սիրեցի։ չեմ ուզեր մեռնիլ այսպէս, կաղաչեմ, քիչ մըն ալ ժամանակ տուր ինձի որ մեռնելէս առաջ սիրեմ զբեղ։ ուստի գոխի սիրաս, խոցէ, բորբոքէ քու սուրբ սիրովդ։ յսէ աղաչանացս այն սիրոյդ համար որ քեզի ինձի համար մեռնիլ տուաւ։ Ես կը սիրեմ զբեղ բոլոր հոգովս։ քու սիրովդ վառուած է հոգիս։ մի թողուր որ մէյմըն ալ զբեղ կորսընցընէ։ Աուրբ յարատեութիւն տուր ինձի, քու սէրդ տուր ինձի։ Արբուհիդ Մարիամ, ապաւէն իմ և մայր, բարեխօս եղիր ինձի համար։

## ՄԱՍՆ ԵԲՐՈՒՐԻ

Պատրաստ եղիք։ Զբսեր տէրն մեր թէ երբոր մահերնիդ կու զայ՝ այն ատեն պատրաստուեցէք, այլ թէ պատրաստ զանուեցէք։ Երբոր մահը կու զայ՝ այն մըրկին ու պղասրտթեանը ժամանակ դրեթէ անկարելի է տակնուվրայ եղած խզնմտանք մը շտկել։ խելքը այսպէս կը սորվեցընէ։ Աստուած ալ կըսագառնայ այսպէս ըսելով թէ այն ատեն ինքը թողութիւն տալու չի զար, այլ վրէժ խնդրելու իրեն շնորհաց գէմ եղած նախատինքներուն։ Վրէժիսնզրութիւնն իմն է, և ես պիտի հասուցաննեմ<sup>1</sup>։ Աուրբ Օգոստինոսին ըսածին պէս թէ արժանաւոր պատիմ է այնպիտոյն ուզած ատենը չի կարենալ փրկուիլ երբոր կրնար և չուզեց ինքը զինքը ուզգել։ Կրնայ մէկն ըսել թէ ով զիտէ, կարելի է թէ նոյն ատենը զառնամ ու փրկուիմ։ Բայց կրնաս ինքը զինքդ հորը նետել ըսելով թէ ով զիտէ կարելի է թէ մէջն իյնալով ողջ մեամու չի մեռնիմ։ Ով տէր Աստուած, այս ինչ բան է։ մեզքն այս ինչպէս զմարդ կը կուրցընէ և խելքն ալ կորսընցընել կու տայ։ Մարդիկ մարմնաւոր բաներու վրայ խօսքը ըլլայ նէ խելացի խելացի կը խօսին, երբոր հոգւոյ ըլլայ խենթի պէս կը խօսին։

1 Խմէ վրէժինդըրութիւն, և ես հասուցից։ Հաւան. ձ.թ. 19.

Ով սիրելի եղբայր, ու զիտէ թէ աս բանս որ կը կարդաս նէ քեզի Աստուծոյ վերջի աղղաբարութիւնն ըլլայ: Չի գանդադինք մահուան պատրաստուելու, որ չըլլայ թէ յանկարծակի դայ պաշարէ զմեզ: Առորբն Օգոստինոս կըսէ թէ Աստուած ետքի օրերնիս մեզմէ կը ծածկէ, որպէս զի ամեն օր մեռնելու արթուն և պատրաստ ըլլանք: Առորբն Պօղոս կըզգուշացընէ զմեզ ըսելով թէ ահուղողով խրաբանշիր ձեր փրկութեան ետենէն եղիք<sup>1</sup>: Կը պատմէ սուրբն Անտոնինոս թէ Աիկիլիոյ թագաւորներէն մէկը ուզելով հասկըցընել մէկի մը թէ ինքը ինչ վախով կեցած էր թագաւորական աթոռը՝ սեղան նստեցոց զանիկայ, զիխուն վրայ բարակ թերէ թուր մը կախած անանկ որ մարդը վախէն հազիւ մէկ քանի պատառ կրցաւ ուտել: Մնիք ամենքս ալ այս վտանգին մէջն ենք, որովհետեւ ամեն վայրկեան ալ կրնայ մեր զիխուն վրայ ինկնալ մահուան սուրբ՝ ուսկից կախուած է մեր յախտենական փրկութիւնը:

Բանը յախտենականութեան վրայ է: Թէ որ վայար, կըսէ Ժողովող, զէպ 'ի հարաւ կամ զէպ 'ի հիւսիս ինկնայ, որ որ ինկնայ հոն կը մնայ<sup>2</sup>: Եթէ մահը հասնի և զմեզ Աստուծոյ չնորհացը մէջ զտնէ, այն ինչ ուրախութիւն է մեր հոգւոյն. վասն զի ան ատեն կրնայ ըսել թէ ամեն բան ապահովցոցի, ալ զԱստուած չեմ կորսրնցըներ, յախտեան երջանիկ սիխո ըլլամ. բայց թէ որ մահը զհողին մեղքի մէջ զտնէ, այն ինչ յուսահատութիւն է, ուրեմն մոլորեցայ և յախտեան այս մոլորութեանս զեզ պիտի չըլլայ: Այս վախս էր որ սպանիացւոց առափելոյն, պատուական հօրն Ափլայ ըսել տուաւ, որ երբոր իրեն ըսին թէ մահը հասաւ, երանի թէ, ըսաւ, քիչ մը ժամանակ ալ ունենայի որպէս զի մեռնելու պատրաստուէի: Այս վախսն էր որ հօրն Աղաթօնի այնչափ տարի ապաշխարութենէն ետեւ մահուան ատենը ըսել տուաւ թէ արդեօր ինչ պիտի ըլլամ, ով զիտէ Աստուծոյ զա-

1 Ահիւ և զողութեամբ զանձանց փրկութիւն դործեցէք: Փէշ. բ. 42:

2 Եթէ անկցի վայրան 'ի հարաւ կամ 'ի կողմէ հիւսիսայ, ուր անկցի վայրան անդ կացցէ: Ժոշ. ծ. 3:

տաստանը . Առորք հայրն Արակն ալ մահուան ատենը կը դողար . աշակերտները հարցուցին , թէ ինչն այդշափ կը վախնաս . բառու , որդեակք այս վախը ինձի նոր բան չէ , բոլոր կենացս մէջ ունէի : Թողունք զուրիշները , երանելին նորալ կը զողար բսելով . զի՞նչ զործեցից , ինչ պիտի ընեմ , երրոր Աստուած զիս զատեր զայ և երրոր հարցընէ ինչ պատասխան պիտի տամ :

## Տ.2 ԵՒ ՊԱՇԱՏԱՆՔ

Ո՞չ Աստուած իմ , ով է որ զիս քեզմէ աւելի սիրեք է , և ես զով քեզմէ աւելի անարդեր ու վշտացուցեր եմ : Ով սուրբ արին և սուրբ վերք Յիսուսի , զուք էք միայն իմ յոյսս : Հայր երկնաւոր , իմ մեղքերուս մի նայիր , այլ նայէ փրկչիս վէրքերուն . զարձուր աչուր ներդ քու սիրելի միածնիդ վրայ որ ինձի համար կը մեռնի ցաւագին , և կը խնդրէ քեզմէ որ ինձի թողութիւն տաս : Կը ցաւիմ ու կը զղջամ , ով իմ ստեղծողս , զքեզ անարդելուս համար . և չի կայ բան մը որ այսովէս սրախս ցաւ ըլլայ : Դուն զիս ստեղծեցիր որ զքեզ սիրեմ , իսկ ես այնովէս ապրեցայ որպէս թէ ըդ քեզ վշտացընելու համար ստեղծած ըլլացիր զիս : Վասն սիրոյ միածնիդ Յիսուսի Քրիստոսի թող ինձի իմ մեղքերս և շնորհք տուր զքեզ սիրելու : Խնչուան հրմա կամացդ դէմ կեցայ , ասկից ետև մէյմըն ալ չեմ ուզեր քեզի դէմ կենալ , և կը վասիարիմ ինչ որ ինձի կը հրամես սիրով կատարել : Այսդ զու կուզես որ զգուիմ զանիմ քեզի դէմ ըրած մեղքերէս , ես ալ կը զարչիմ ՚ի բոլոր սրտէ . կուզես որ առաջադրեմ մէյմըն ալ ըդ քեզ չվշտացընելու , ահա ես ալ կառաջադրեմ հաղոր անդամ կեանփս կորսընցընել քան թէ քու շնորհքէ ելլել : Կը հրամայես որ զքեզ ամենայն սրտէ սիրեմ : այս այս ես ալ ՚ի բոլոր սրտէ կը սիրեմ զքեզ , և բայ ՚ի քեզմէ ուրիշ բան սիրել չեմ ուզեր . ասկէ ետև զումիայն ես իմ մէկ հատիկ սիրելիս , իմ մի միայն սէրս : Քեզմէ սուրբ յարաւեռութիւն կը խնդրեմ և կը յաւսամ : Յիսուսի միածնիդ սիրոյն համար շնորհէ ինձի որ քեզի հաւատարիմ ըլլամ , ու ես ալ բսեմ սրբոյն Բռնավենդուրայի հետ թէ մի է իմ սիրելիս , մէկ հատիկ է իմ սէրս : Զէ , չեմ ուզեր որ մեացած կեանքս զքեզ վշտացընելու զործածեմ , այլ կուզեմ որ միայն

մեղքերս լալու և զրեղ սիրելու դործածեմ։ Մարիամ  
մայր իմ, ոռ որ բարեխօսութիւն կրնես անոնց հա-  
մար որոնք զիրենք քեզի կը յանձնեն, ինձի համար  
ալ բարեխօս եղիր առ Յիսուս։

## ԽՈՐՀԾԱԾՈՒԹԻՒՆ. Զ.

### ՄԵԴԱԿՈՐԻՒՆ ՄԱՀԱ

Խաղաղութիւն պիտի փետրու ու պիտի յի գտնայ։ Վայ  
վայի վրայ պիտի զայ և դոյժ դուժի վրայ<sup>1</sup>։

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ո՞նդաւորները հիմակուհիմայ կը հեռացընեն իրենց-  
մէ մահուան յիշատակն ու մտածութիւնը, և այսպէս  
խաղաղութիւն գտնել կուղին, թէպէտ և բնաւ չեն  
դունար մեղաց մէջ ասպրելութիւն։ Բայց երբոր մա-  
հուան նեղ ժամանակը վրայ կը հասնի որ յաւիտենա-  
կանութիւն սփիտի մանեն, խաղաղութիւն պիտի փրե-  
արուեն և պիտի չդտնեն։ չեն կրնար այն ատենը իրենց  
չար խղճմտանքին տանջանքին վախուստ տալ։ Խա-  
ղաղութիւն պիտի մինտրուեն։ բայց Ենչ խաղաղու-  
թիւն կրնայ գտնալ այն հոգին, որ մեղքերով ծանրա-  
ցած է, որոնք մէյմէկ իմի պէս զինքը կը խածատեն։  
Ենչ խաղաղութիւն պիտի գտնայ, երբոր զիտէ թէ  
մէկ քանի բուլէէն Քրիստոսի դատաւորին ատենանք  
պիտի երենայ, որուն ինչուան այն ատենը օրէնքը և  
բարեկամութիւնն արհամարհեր էր։ Ուստի վայ վայի  
վրայ պիտի զայ, դոյժ դուժի վրայ։ Մահուանն առած  
լուրը, բոլոր աշխարհիս բաներէն խոզուելու մամր-  
տուրը, խղճմտանքին խայթերը, կորսընցուցած ժա-  
մանակը, ատեն չմնալը, Աստուծոյ անաշառ դատա-

1 Խնդրեսցէ զխաղաղութիւն և ոչ գտանիցէ։ Վայ ՚ի վայի  
վերայ եղիցի և դոյժ ՚ի դուժի։ Եշչէ. Ե. 25. 26։

տանք , յափառենական թշուառաթիւնը որ մեզաւոր ներուն կըսպասէ , այս ամենը սոսկալի ալէ կոծութիւն մը կը յարտցանեն որ խելքը միտքք կը չփոթէ , յու սահատութիւն կը բերէ , և այնպէս տակնուվրայ եղած և անյօյս՝ հոգեվարութենէն կանցնի անդիի աշխարհը :

Արքահամ մեծ վարձքով մարդկային յուսոյն հակառակ յլլատուած յուսացաւ , Աստուծոյ խոսամունքին հաւատալով , որ անյօյս բանին յուսով հաւատաց<sup>1</sup> . Խոկ մեզաւորք իրենց չարաչար վարդովք և ստութեամբ ի կործանումն իրեանց կը յուսան . չէ թէ միայն ընդզէմ յուսաց , այս նաև բնողզէմ հաւատաց<sup>1</sup> Աստուծոյ խօսամիրու եղողներուն զէմ ըրած սպառնալիքներն արհամարժելով : Խրենք ալ չար մահաւանէ կը վախնան , այս չեն վախնար չարաչար վարք ունենալէն . բայց ով կապահովցրնէ զիրենք թէ յանկարծակի մէկ կայծակագալու մէկ պատ մը բանով , մէկ արեան զեզմամբ մը պիտի չի մեռնին : Մահաւան ժամանակ՝ ատեն ալ ունենան զարձի զալու , ով խօսք կու առյ իրենց թէ իրացընէ կրնան զաւանալ : Առոքն օգոստինս տասաւերկու տարի պատերազմելով իր անձին հետ կարող եղաւ իր վատթար սովորութեանցն յաղթել . Խոկ մէկ հոգեվարք մը որ միշտ խառնակ խղճմանքով ապքեր է ցաւերու մէջ , զլուխը տակնուվրայ եղած , մահաւան չփոթութեանը բնչակէս կրնայ զիւրանչմարիտ զարձ ունենալ : Շնչմարիտ զարձ կըսեմ , զասն զի այն ատեն հերից չէ ըսելն ու խոստանալը , հազար պէտք է որաանց բանէ ու խօսք տալ : Ո՞չ աէք , ինչ վախոի ու ահաւզողի մէջ բնկած կըլլայ այն ողորմելի հիւանդը , որ անհոգ խղճմանքով ապքեր է , երբոք կը տեսնայ զինքքը մեղքերով ու զատաստանին վախտի ընկնած , զժոխքի և յափառենականութեան սարսափով պատասծ : Այս մամառքները ինչ չփոթութեանց մէջ չեն ձգեր զիմքքը երբոք կը տեսնէ թէ զլուխն իրենք չէ , միտքք մթքնցած , և մերձակայ մահաւն ցաւերք վրան տիրած : Կը խոստովանի , կը խոստանաց , կու բայց , Աստուծոյ մարդասիրութիւնը կը խնդրէ , բայց ըրածն առանց զիտնալու . և այնպիսի ալէ կոծութեան

1 Որ յանյօյսն յուսով հաւատաց : Համալք . Դ . 18 :

մէջ, խողմանքի տանջանքուի, ախուժախոսվ կանցնի անդիբ աշխարհը, Ազեկ կրուե մատենազրին մէկը թէ հողեվարք մեզառորմն աղօթը, լացը, խոսանունը, առաջապրութիւնը կրնմանի անոր լացին ու խոսանունքին որ թշնամոյն ձեռքն է ինկեր, ու թուրք ճրափին զրած կեանքը սլիմի վերցընէ: Վայ անոր որ անկողին է ընկեր Աստուծոյ աչքէն ելած, և անկից կանցնի ի խորս յափառենականոթեան:

ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆԱԿ

Ավ վերը Յիսուսի, իմ մէկ հատիկ յոյսս զուր էք, իս կը յոսահատէի մեզացս թողութիւն գտնելու և յափառենական վրեկոթեան հասնելու թէ որ ձեր մրաց չի նայէի, որ զթութեան և շնորհաց աղքիւր էք, տակից Աստուծած մը իր բոլոր արիւնը թափեց իմ հողին ամէն մեզքերէն լուալու համար: Ուստի կը համբուրեմ զձեզ երկրապազութեամբ, ով սուրբ վերը Յիսուսի, և ձեզի կապահնիմ, կը զզուիմ հազար անդամ և կը նզավեմ այն անարժան հեշտութիւնները և հանոյրը, որոնցմայ իմ վրեկիչս վշտացուցի: Չեր մրաց նայելով յոյսս կը նորոգեմ, և զէս ի ձեզի կը զարձրնեմ իմ ամէն իզձերս և յաժարութիւններս: Ավ սիրելիդ իմ Յիսուս, զու արժանի ևս որ ամէնքը սիրեն բզրեզ, և բոլոր սրաանց սիրեն զբեզ. բայց ևս զբեզ չափէն էւել զառնացուցի, քու սէրդ անարդեցի, և այսս ամենայնիս զուն ինձի համբերեցիր, և այնշափ մարդասիրաթեամբ զիս թազութիւն առնելու կանչեցիր: ԱՇ Յիսուս վրեկիչ իմ, թող մի տար ինձի որ ալ ասկէ ետի զբեզ վշտացըննեմ, ու ինք զինքս զատապարտնեմ: Ավ աէր, զժոխիրին մէջ այն ինչ զառն որատիմ պիտի րիրաց ինձի տեսնել քու արիւնդ, և այնշափ ոզորմութիւններդ՝ որ իմ վրաս բանեցուցիր: Արդ կը սիրեն զբեզ և կուզեմ սիրել միշտ, սուրբ յարատեսութիւն տուր ինձի: Հետացուր սրաէս այն ամէն սէրը որ քեզի համար չէ. և անկէ սրախ մէջ ծմնարիս փափար և առաջապրութիւն ասկից ետի զբեզ միայն սիրելու, ով իմ ծայրագոյն բարիս:

Մարիամ, մայր ոզորմութեան, առ Աստուծած ձզէ զիս, և իրեն տուր բոլորուին բանի որ չեմ մնամ:

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Տառապեալ մեղաւոր հողեվարքին վայն ու տաղնապը չէ թէ մէկ, ոյլ շատ և խիստ կրլլան։ Մէկ կողմանէ սատանաները զինքը կը չարչըրկեն, վասն զի այս սոսկալի թշնամիները մահուան ատեն բոլոր ուժերնին կը թափեն, որպէս զի այն հողին որ աշխըրքէս ելլալու վրայ է՝ կարող ըլլան կորաընցընել։ Գիտեն որ քիչ ատեն կը մնայ իրենց դանիկայ վաստըկելու, և թէ որ մէյմը այն ատեն զինքը ձեռքերնէն հանեն յաւիտեան կորաընցուցած կրլլան։ Չեր քով եկաւ, կըսէ սուրբ զիրքը, սատանան բարկոթեամբ լցուած, վասն զի զիտէ որ քիչ ժամանակ ունի<sup>1</sup>։ Եւ մէկ հատ մըն ալ չըլլար նոյն ժամանակը փորձիչ սատանան՝ այլ անհամար, որ հողեվարքին զլուխոր թափած զինքը կորաընցընելու կը նային։ Մէկը կըսէ թէ մի վախնար կառողջանաս, մէկալը թէ դուն որ այնչափ ատեն Աստուծոյ ձայնին ականջ շի կախեցիրինչ կարծես հիմա ողարմի պիտի քեզի. ուրիշ մը թէ ինչ զեզ պիտի կարենաս ընել հիմա այնչափ չարեացդ, այնշափ ուրիշներուն անունը կոտրելուդ. ուրիշ մըն ալ թէ շնու զիտեր որ քու խոստովանանքներդ առանց ճշմարիտ ցաւոց և առաջադրութեան բոլոր փուճը ելան, հիմա ինչպէս անոնց ձար պիտի կրնաս ընել։

Մէկալ կողմանէ կը տեսնէ հողեվարը որ իր մեղքերը չորս զին առեր են։ Մեղաւոր մարդուն շարիքները, կրուէ սաղմուր, զինքը կորսուելու կորսան<sup>2</sup>, Այս ամէն մեղքերը մէյմէկ դահճի պէս պիտի կապեն զինքը, կըսէ սուրբն բնունարդոս, ու պիտի ըսեն՝ մենք քու գործքերդ ենք, քեզմէ շենք բաժնուիր, մէկտեղ կու զանք անզին քեզի հետ և յաւիտենից դատաւորին առջեր կելլենք։ Այն ատեն հողեվարը կուզէ անոնց ձեռքէն խալրսիլ, բայց անոնցմէ խալրսելու համար պէտք էր որ զանոնք ատեր ու սրտանց առ Աստուծուած

1 Անկաւ բանուարկուն առ ձեզ, որ ունի զցասութեան բաղում, և կացցէ առ անկաւ մի ժամանակս։ Յաշու. ԺԲ. 12:

2 Զայր մեղաւոր շարիք իւր որսացեն ՚ի կորուսատ։ Առաջ. ՇՀ. 12 :

դառնար . և սակայն միտքը մթընցած , սիրութ խստացած կըլլայ : Խիստ սիրութ , կըսէ Սիրաք , իրեն չարեաց ցաւերովը կը ծանրանայ վերջի վայրկենին . և ով որ տաղնասպ կը սիրէ , անոր մէջ կը կորսուի <sup>1</sup> : Առորը Շեռնարդոս կըսէ թէ այն սիրան որ բոլոր կենացը մէջ շարեօք խստացեր է , կուգէ զատապարտութեան միհակէն ելլալ , բայց չի կրնար անկէ խալլրսիլ . և իր շարեաց ձեռքը կաշկանդած , նոյն վիհակին մէջ աշխորքէս կելլէ , ինչուան այն ատեն մեղքը սիրել ուղելուն , յափտենից զատապարտութեան վտանդն ալ սիրեր է , ուստի արգարապէս թող կու տայ Աստուած որ այն ատենն ալ նոյն վտանդին մէջ կորսուի որուն մէջ մինչե ՚ի մահ աւղրիլ ուղեր էր : Առորն Օզոստինոս կըսէ թէ այն որ ինքը զմեղքը չէ թողուցեր , այլ մեղքը զինքն է թողեր՝ մահուան ատեն շատ դժուարաւ կը զանի անկից ինչպէս որ պէտք է , վասն զի այն ատեն ինչ որ կընէ նէ բռնի կընէ :

Արեմին բանը դէշ է խստասիրտ մեղաւորին որ՝ Աստուծոյ ազգարարութեանցը դէմ կը կենայ : Անոր սիրութ քարի պէս սպանայ պիտի և զարբնաց սալին պէս անշարժ հաստատուն պիտի կենայ <sup>2</sup> : Այն ապերախտը փոխանակ կակըղնալու և Աստուծոյ ձայնին տեղիք տալու աւելի խստացեր է , ինչպէս սալը ուռամբ զարնելով կը պնդանայ : Իր պատիմը այն է որ մահուան ատենն ալ այնողէս պիտի զտնուի , թէպէտ և յափտենականութեան անցնելու վրայ ըլլայ : Մեղաւորները , կըսէ Աստուած , արարածոց սիրոյն համար իրենց կունակն ինծի զարձուցին և ոչ երեսնին , իրենց նեղութեան ատեն պիտի ըսեն՝ արի և զմեղ փրկէ : Բայց ուր են քու աստուածներդ որ քեզի համար կանգնեցիր . թող զան ու նեղութեանդ ատեն թող փրկեն դքեղ <sup>3</sup> : Ոզորմելիները մահուան ատեն առ Աստուած

1 Սիրա խիստ ծանրացի ցաւօք . և որ սիրէ զտագնաւպ . ՚ի նմին կորիցէ : ԱԷ . Դ . 29 :

2 Սիրա նորա սալացեալ է իրրե զմէմ , և հաստատեալ կայ իրրե զսու գարբնաց : Յ-Ն . ԽԸ . 15 :

3 Դարձուցին յիս զմէիկունս և ոչ զերեսս իւրեանց , և ՚ի ժամանակի շարեացն իւրեանց ասասցեն՝ արի և փրկես զմեղ : Եւ ու՞ր են աստուածքն քու զսր արարեր քեզ . յարիցէն և փըրկեցէն զքեզ . ՚ի ժամանակի շարեացն քոց : ԵՒՀԵՀ . Բ . 27 :

սպատի դիմեն . բայց Առառածած սպատի բուէ իրենց . հեմ ինձի կու զաք , արարածները ձեզի կանչեցէք որ զան ու օգնեն ձեզի , վասն զի անոնք էին ձեր աստուածները : Այսպէս սպատի բուէ Առառած , վասն զի թէպէտ առ Առառած կը դիմեն , բայց սուանց ճշմարիտ դարձի միայր առնենալու : Առարն Հերոնիմոս կրուէ թէ սույզ զիտեմ , փորձով ալ տեսեր եմ որ բարի մախման չունենար՝ ով որ բոլոր կեանքը ՚ի չարիս մաշեր է :

ՏԵՇ ԱՆ ԿԱՎԱՐԵՑՅԱՆՔ

Աիրելիք փրկիչ խմ , օգնէ ինձի , զիս երեսէ մի ձգեր . կը տեսնամ որ Հողիս բոլոր միարարուած է մեզօք . կիրքերս վրաս բանացեր են , վատթար սովորութիւնը զիս կը նեղեն , ուորդ կինկնամ , ողորմէ ինձի և խալուէ զիս այնչափ չարեացս ձեռքէն . ՚ի քեզ տէր յտացոյ մի ամաչեցից յաւիտեան : Մի թոզոր որ քեզի ապաւինած Հողիս կորսուի . մի մատներ զազանաց այն անձը որ խոստովան կրյաց քեզի : Շատ կը ցափիմ որ զբեզ վշտացուցեր եմ , անհուն բարիդ . զէշ ըրեր եմ , չեմ ուրանար . ուստի ամենայն կերպով զիս շատկել կուզեմ . բայց թէ որ զուն ինձի չօգնես քու շնորհարդ . կորսուեր զնացեր եմ : Ծնդունէ , ով Յիսուս , այս անօրէն ապատամբը , որ զբեզ այնչափ անարգեր է . յիշէ տէր զի քու արեանդ և կենացդ զինն եմ . ուստի քու չարչարանացդ և մահուանդ արդեամբը առ զիս քու թեիդ տակը , և առար ինձի սուրը յարաւանթիւն : Լու արդէն կորսուած էի , զուն զիս կանչեցիր . ալ շեմ ուզեր զէմ կենալ , զիս քեզի կը նուիրեմ , քու սիրոյզ զիս կապէ և մի թող տար որ մէյմըն ալ ես զիս կորսրնցընեմ . նորէն քու շնորհարդ կորսրնցընելով : Կազաչեմ , Յիսուս իմ , թող մի տար : Թազուհի մայր իմ ափրամայր Վարիամ , զուն ալ մի թոզուր զիս . ինզրէ ինձի համար աւելի մաշ և հազար մաշ , քան թէ մէյմըն ալ նորէն կորսրնցընեմ քու միածնիդ շնորհը :

## ՄԱՍԻՆ ԵՐՐՈՐԴ

Այս թեսչ սոսկալիք բան է . Աստուած անդաշար մեզ գոտուց չարաշար մահ կը սպազանայ , բաելով թէ՛ բրայ պիտի որ պիտի աղաղակէք ինձի և ես պիտի չըսեմ ձեզի<sup>1</sup> . Ամրարշատին յոյսն թնչ է որ հաստատոն կեցեր է . ինչ վատահացեր է առ Աստուած թէ կրնայ ասպրիլ , կամ խնդրուածոցը կը լսէ . Աստուած . . . կամ թէ երրոր առ Աստուած աղաղակէ , Աստուած ալ իրեն պիտի լսէ<sup>2</sup> . Ասկէ եսեն ձեր կարստեանը վրայ պիտի ձիծաղիմ<sup>3</sup> . Աստուածոյ ձիծաղիլը , կրսէ սուրբն Գրիգոր , ողորմիլ չուզելն է . Վրէ ժխնդրութեան օրը պիտի հատուցանեմ , կրսէ Աստուած , այն ժամանակը երրոր անոնց սորք սիսալիի<sup>4</sup> . Եւ այսպէս ուրիշ շատ տեղեր ալ նոյն սպառնալիքը կընէ Աստուած : Բայց մեղաւորները ան թնչալու ապահով և հանդիսու կեցեր են , իրը թէ Աստուած իրենց հաւասարեաւ խոստացած ըլլար որ մահաւան առեննենին թողութիւն և արքայութիւն պիտի տայ : Համարիտ է թէ երր ալ մեղաւորները դուռնան՝ Աստուած խաստացեր է իրենց թողութիւն տալ . բայց շրան ալ թէ մեղաւորները իրենց մահուան առեննոր պիտի դառնան . Հապա ընդ հակառակն շատ անգամ բաեր է թէ ով որ մեղքի մէջ կայլի , մեղքի մէջ պիտի մեռնի : Չեր մեղքին մէջ պիտի մեռնիր<sup>5</sup> . Եւ կրսէ զարձեալ՝ թէ մեռնելու օրերնիդ պիտի փետրուէք զիս ու պիտի չի դանէք<sup>6</sup> : Ուրիմն ովէտք է որ զԱստուած փետրուէնք երրոր կընայ դանուիլ .

1 Եցէ զի կարգացէք առ իս , և ես ոչ լսիցեմ ձեզ : Եւուն . Յ. 19 :

2 Եւ զի՞նչ է յոյս ամբարշափ զի յեցեալ կայլ : Վատահացեալ ՚ի աեր թէ ասպրիցէ , կամ թէ խնդրուած ոց նորա լուիցէ աեր . . . կամ ՚ի կարգալ նորա առ նու լուիցէ նմա : Յաւլ . Իւ . 8 . 9 . 10 :

3 Այսուհետեւ էս ձիծաղեցաց զեղատեամբ ձերով : Եւուն . Յ. 26 :

4 Յաւուր պրեժէ ժխնդրութեան հաստուցի , ՚ի ժամանակի յուրամ սիսալեացի ուն նոցա : թ . ՕՇՖ . . . 1.թ . . 35 :

5 ՚ի մեզս ձեր մեռանիցիք . . . մեռանիցիք ՚ի մեզս ձեր : Յաւլ . Ը . 21 . 24 :

6 Յաւուր մահու խնդրիցէք զիս և ոչ դասնիցէք : Յաւլ . Ը . 24 :

վասն զի ատեն կու զայ՝ որ գտնել շրլլար. Խեղճ մեղաւորներ, խեղճ կուրեր, որ մտուքնին կը դնեն թէ մեռնելու ատեն զառնան, որ ատենն որ գտնալու ժամանակ չի կայ. Աւէ աստրոս կրսէ թէ ամբարիչանները չեն սորված բարեգործութիւն ընել ուրիշ ատեն, այլ այն ատեննը միայն կուզեն ընել երրոր բարի գործելու ատեն չիկայ. Աստուած կուզէ որ ամէնքն ալ փրր կուին. բայց զիստասիրար կը պատճէ.

Թէ որ խեղճ ողորմելիններէն մէկը մեղաց մէջ զրտնուելով իջուածքի հանդիսավի, և զգայութիւնը կորարնցընէ, այն ինչպէս կը ցաւին տեսնողնները թէ առանց սուրբ խորհուրդներու և առանց զդշման նշան մը տալու կը մեռնի. Եւ որչափ կուրախանային թէ որ տեսնային որ խելքը զլուխն եկաւ, արձակում կը խնդրէ և զդշում կընէ. Բայց խենթ չէ այն որ ատեն ունենալով այդ բաննը շրներ, մեղաց մէջ կուզէ մնալ, կամ նորէն կը մեղանչէ, և վտանգի մէջ կը զնէ ինքը զինքը որ մահք վրան հասնի. այն ատեննն ալ զուցէ զրդայ, կամ թէ ամեննին չզդշայ. Կը սարսափի մարդ, երրոր տեսնայ որ մէկը յանկարծակի կը մեռնի. և ահա շատերը կան՝ որ կամա իրենք զիրենք վտանգի մէջ կը զնեն այսպէս մեռնելու, և մեղաց մէջ մեռնելու

Արզարութիւնը Աստուածմէ կըսոյ մէտ է<sup>1</sup>. մենք Աստուածոյ մեղի տուած շնորհքներուն հաշիւ չենք բռներ, բայց Աստուած զանոնք ճիշտ հաշիւ կընէ ու կը կըսէ. և երրոր կը տեսնէ որ մարզիկ կարհամարհնեն զանոնք ինչուան մէկ որոշ կէտ մը, անկէ ետե ալ մեղաւորները կը թողնէ իրենց մեղացը մէջ, և թող կու տայ որ այսպէս մեռնին. Հատ խոնալի է այն մարզը որ իր զդշումը կը թոգու մահտան ատեննին. Առրըն Օգոստինոս կրսէ թէ հիւանդին ապաշխարութիւնն ալ հիւանդ կըլլայ. և սուրբն Ներուիմոս թէ հարիւր հազար չարք ունեցողներուն մէջէն հազիւ թէ մէկը արժանի կըլլայ մահուան ատեն Աստուածմէ թոգութիւն զանելու. Փերերենան սուրբ Վինչենցիս ալ կրսէ թէ աւելի մեծ հրաշք է չարաչար փարք ունեցողներուն բարի վախճան ունենալը, քան թէ մեռելներուն յարութիւն տալը. ինչ ցաւ, ինչ զդշումն պիտի ունե-

1 Մէտ կըսոյ է արդարութիւն ՚ի աետանէ. Առու. ծ. 2. . 11.

նայ մահուան ատեն այն մարդն որ ինսուան այն վայր-  
կեանը մեղսասէր եղեր է . Պելլարմինոս կը պատմէ  
թէ հոգեփարզի մը դացի ու երրոր կը յորդորէի դինքը  
որ կատարեալ զզջում բնէ , անիկայ ըստ թէ կատա-  
րեալ զզջում բնչ ըսել է շեմ զիաներ . ևս ջանացի հառ-  
կրցրնել իրեն , բացց հիւանդը դարձաւ ըստ՝ հոյր իմ  
շեմ հասկրնար , բնչ կրտես , ևս ոյս բաներս ըմբռնե-  
լու ընդունակ շեմ . և այսովէս մեռաւ , իր դաստասպար-  
տութեան նշանը բաւական յայտնի թուլլով կըսէ Պել-  
լարմինոս . իսկ սուրբն Օղոսամինոս կըսէ թէ արդար  
պատիժ է մեղսաւորին մահուան ատեն ինքը դինքը մաս-  
նալ , որ 'ի կեանս իւր զԱստուած մոռցեր էր . Ուստի  
խրատ կու տայ տաւքեալը , մի խարուիթ Աստուած չի  
արհամարհուիր , վասն զի մարդ բնչ որ կը սերմանէ ,  
նոյնը կը հնձէ . ով որ 'ի մարմին իւր կը սերմանէ .  
մարմինէն ապականութիւն պիտի հնձէ<sup>1</sup> . Արհամար-  
հել ու զԱստուած ծազր ընել կըլլայ իր օրէնքները ար-  
համարհնելով ասպրիլ և հայք վարձք ու յափառնական  
փառք ստանալ : Աստուած չի արհամարհուիր , բնչ  
որ հոս կը ցանես՝ անզին կը քազես . ով որ իր կենացը  
մէջ մարմինոյ անարժան հաճոյը ցաներ է՝ անզին իր  
բամբինն է ապականութիւն , թշուառութիւն և յափառե-  
նական մահ :

Ով քրիստոնեայ , բնչ որ ուրիշներուն համար կը-  
սեմ , քեզի համար ալ կըսեմ : Հիմա ըսէ ինձի , թէ որ  
մահուան կէ առ ինկած ըլլայիր , բժիշկները վրադ յա-  
ստհատած ըլլային , զգայարանքներդ գազրած և հոգե-  
փարը ըլլային , մահուան տաղնասպը վրադ հասած ըլ-  
լար , որչափ կազաչէիր զԱստուած որ քեզի ամիս մըն  
ալ , շարաթ մըն ալ ատեն տայ , որ խղճմտանքիդ հա-  
շիր շտկես : Եւ ահա արդէն ատեր է քեզի Աստուած  
այդ ժամանակը , շնորհակալ եղիր իրեն ու շուտով նրա-  
տէ շարեացդ նարը անս , և ամէն միջոց բանեցուր որ  
երրոր մահը վրայ հասնի՝ շնորհաց վիճակին մէջ գանէ  
զքեզ . ապա թէ ոչ , այն ատեն նար ընելու ժամանակ  
շես զտներ :

1 Մէ խարիթ . Աստուած ոչ արհամարհի : Զի զոր բնչ սեր-  
մանէ մարդ , զնոյն և հնձեացէ . որ սերմանէ 'ի մարմին իւր . 'ի  
մարմին անափ հնձեացէ զապականութիւն : Գ. աշու . 2 . 7 . 8 .

ԱՌ ԱԿԱՏԱԿԱ իմ, ով կրնար այլշատի համբերել որ,  
չափ որ զուներեայնամբու եղար ինձի: Յէ որ անքառ  
շրպար քու բարութիւնց: ևս թաղութիւնը յոյս կը  
կուրեի: քոյց իմ բանու այն ԱԿԱՏԱԿԱ հետ է, որ ինձի  
թողութիւնն առար և զիս փրկելու համար մեռաւ: Դուն  
ինձի կը հրամայեմ որ յոյս ունենամ: ևս այլ յուսայ  
կուրեմ: Յէ որ իմ մեղքերս զիս կը գախցընեն ու կը  
զառապարաւն, քու արդիւնքը և քու խոստեներդ  
զիս կը բաջապերեն: Դուն կրնար ընորհաց խոստացար  
առ քեզ գարձառներուն բանիս թէ, զարձիք և կրու  
րիք<sup>1</sup>: Աղջողաբերի խոստացար առ քեզ գարձառը: զու  
ըսիք<sup>2</sup> ինձի զարձիք և ես այ ձեղի կը զառնամ<sup>3</sup>: Ցոյք  
թէ, ով որ կը խոնարժի ու կը զշջոյ: չիմ արհամարներ  
զինորը<sup>4</sup>: Այդ անս անք, ևս առ քեզ կը զառնամ: առ  
քեզ կը զիմեմ, զիս բիր շժոխաց արժանի կը տեսնեմ  
և կը ցաւախ կը զդուամ զքեզ մշտացրենեաւ: և Համաստ  
առնե խոսր կրու ուսմ, որ շեմ ուղեր մէյմբն այ զքեզ  
զառնուցրենչ, և կրուզեմ յուսաւեան զքեզ սիրել: Հա  
զու մի թողուր որ ես պաքերախս ասպիմ քու այլշատի  
շաղերաբութեանց առ թիր: Հայր երեխաւոր: Ցիտուի  
հաւագանցութեան արդիւննցը համար: որ քեղի Հաս  
զանցելու համար մեռաւ: ընորհէ որ ես այ Հասպան,  
զիմ քու կրամաց մինչեւ ի մաս: Կը սիրեմ զքեզ: ով  
ծայրագոյն բարութիւն: և քեղի ունեցած սիրոց Հա  
մար կրուզեմ յուժենացին հաւագանցի քեղի: առար ինձի  
սուրբ յարաւանեաթիւն: առար ինձի քու մէք: ով ու  
թիշ բան շեմ ուղեր: Ասորինմ, մոյր իմ տիրամայր:  
ինձի համար միշտորդ եղիք:

1 Դարձարուց և կեցնիք: Եղան: Ճ. - 33:

2 Դարձարուց առ խա, և ես զառնամ առ ձեզ: Ջան: 5: 9:

3 Զիմա առը և զշջոյի խոնար Համաստ ոչ արհամար:  
Ճ. : Ապէ: 30: 18:

## ԽՈԲՀՐԴԻՌԱՏԻԹԵԽՆ. Ե.

ԵՐԵՎԱԿ ՀՅԱՆԳԱՅՐԻՒՄ ՄԵՐ ԶԳԱՅՈՒԹՅՈՒՆՔԸ.

ՄԵՐ ՔԵՐ Եւ ՄՏԱՆԵՐ ԻՐ ՄԱՆՃ.

Կարդի զիր տուեղ . վասն զի պիտի մեռեխ և պիտի  
յազրիս <sup>1</sup> .

## ՄՈ.ՄՆ.Ա.Խ.Ա.Զ.Ե.Ն.

Երեակայէ մաքուլդ թէ հիւանդի մը քովի եւ կեցեր  
որ մէկ երկու ժամեն կեսանքը պիտի լմբնցրնէ . խեղճ  
հիւանդը նոյէ թնջողէս ցաւերով պաշարուած է . կը  
մարմբի , կործըրը կը նետէ , շնչառութիւնը կը պակսի ,  
քրաբնըրը պաղ . զրոխն իրենը չէ . շարժիլ չի կրնար ,  
բան չի հաւաքնար , և քիչ կը խասի : Ամենէն սովոր  
մելիք բանն ան է որ արգէն մահք մատեցեր է , հոգին  
մամուլու տեղ ու յախտենականութեան տարու հա-  
յուր պատրաստելու որիչ բան չի մասներ՝ բայց մայն  
բժիշկ զեզ կը մնարու . մահարեր հիւանդութենէն ու  
ցաւերէն խալբույր համար : Ասորըն Լարենախոս  
Յաւաբնեան կրու . թէ պատպիտի հոգեվարը ընկը<sup>2</sup>  
բան մասնելու բաւական չեն բայց եթէ իրենը դի-  
րենց : Վանէ ազգականներն ու բարեկամները հասկը-  
ցընէին իրեն թէ վասնապատր պինակի մէջ է . չէ , ա-  
նոնք ալ չեն համարձակիր մակուսն լուրը տալ անոր ,  
և յորդորել որ սուրբ խորհուրդներն առնու . ամէնիքն  
ալ կը քաջութն այս բանս ըսկու՝ որպէս զի սիրար չի  
կուրեն : Այս Աստուած իմ , հիւանդունէ շնորհակալ  
կրյում քեզի , որ մահուանս առեն իմ կարգիս սիրելի  
եղբայրները բայց սիտի ժագվես , որոնք այն առեն  
որիչ չահ չեն առարեր ինծմէ , բայց եթէ իմ յախտե-  
նական փրկութիւնս , և ամէնիքն ալ ինծի սիտի օգնեն  
աղէկ մեռնելու :

1 Հրաման տուր վասն տան քո , զի մեռեխ և ոչ կեառ-  
լու : Ա.Յ. : 1.

ստեղ ստեղ սպասովանելու : Թէ պէտք գժուարոթիւն  
ալ ըլլար , սկզբ էր որ հողիս փրկելու համար ամեն  
բան ընելի , վասն զի անկէց մեծ բան շիկար : ԱՇ թէ ՚ի  
զործ զրած ըլլայի այն բարի առաջադրոթիւնն որ ըրի ,  
ու շարունակէի ինչպէս որ այն ատենք սկսայ , հիմա  
մըշափ մխիթարեալ կրլայի : Տայց շրբի և հիմա ալ  
ընելու ժամանակ շիկայ : Այսովհիս հազեւմարաց այս  
խորհուրդները , որ կեանքերնուն մէջ բոլոր անհոգ ե-  
զեր են խղճմանքնին մաքուր պահելու , նման են զա-  
տապարտելոց խորհրդոցը որ դժոխքին մէջ կը ցարին  
իրենց մեղացը վրայ , որ պատճառ եղան իրենց տան-  
ջանացը . բայց օդուտ շիկայ , ճար շիկայ :

トウガ ハト ハセキハシモロコ

Տէր, թէ որ այս վայրկենիս ինձի ըսէին թէ մահդ  
եկեր հասեր է, ահա ասոնք պիտի ըլլային իմ ցաւա-  
ղին խորհուրդներս։ Շնորհակալ ևմ որ ինձի այս լոյսը  
տուիր, և ժամանակ ալ կու տաս խելքս զլուխս ժող-  
վելու։ Աստուած իմ, չէ՞ չեմ ուղեր ասկից ետև քեզմե-  
փախչելու։ Հիմա արժանապէս պէտք է որ վախնամ։  
վասն զի թէ որ հիմա ալ զիս քեզի չի տամ ու դէմ կե-  
նամ, իրաւոնք ունիս զիս երեսէ ձղելու։ Դուն ինձի  
սիրա տուիր զբեզ սիրելու, ևս զայն այսպէս չարաշար  
բանեցուցի։ Արարածները սիրեցի, և զբեզ չի սիրեցի,  
որ իմ արարիչս ես և փրկիչս, և ինձի համար կեանդդ  
տուիր։ Զբեզ փոխանակ սիրելու, քանի քանի ան-  
զամ զբեզ վշտացուցեր եմ, անարգեր եմ, և քեզի  
կոնակ զարձուցեր եմ։ Ես ալ զիսէի՞ որ այն մեղքե-  
րով քու կամքիդ դէմ կը զործեմ, և սակայն զործեցի։  
Քիուս Աստուած իմ, կը զղջամ կը ցախմ այն ըրած-  
ներուս վրայ ՚ի բոլոր սրտէ, և կուզեմ վարքս փոխել։  
Աշխարքիս ամէն վայելքին մնաք բարով կրսեմ, որպէս  
զի զբեզ սիրեմ և քու հանոյրդ ընեմ, Աստուած հո-  
գույ իմոյ։ Դուն ինձի քու սիրոյդ մեծամեծ նշանները  
ցցուցիր, կը փափաքիմ որ ես ալ մեռնելէս առաջ  
իմ սիրոյս պրատի նշանները ցցընեմ։ Այս վայրկենէս  
սկսեալ սիրով յանձն կառնում ամէն հիւանդոթիւն,  
խաչ, անարդանկը, վիշտ, որ մարդիկ կրնան ինձի տալ,  
զօրացուր զիս որպէս զի կարող ըլլամ զանոնք սիրով  
քաշելու, և ամէնն ալ քու սիրոյդ համար կրելու։ Կը

ստեալ ստեալ խոստովանելու : Թէ պէտե դժուարութիւն  
ալ ըլլար , պէտք էր որ հողիս փրկելու համար ամէն  
բան ընելի , վասն զի անելէց մեծ բան չի կար : Ո՛չ թէ ի  
զործ զրած ըլլայի այն բարի առաջազրութիւնն որ ըրի ,  
ու շարունակելի ինչպէս որ այն առենք սկսայ , հիմա  
մըշափ միսիթարեալ կրլայի : Բայց չըրի և հիմա ալ  
ընելու ժամանակ չի կայ : Այսպիսի հոգեվարաց այս  
խորհուրդները , որ կենալքերնուն մէջ բոլոր անհոգ ե-  
զեր են խղճմանքնին մարտոր պահելու , նման են զա-  
տապարտելոց խորհրդոցը որ զժոխին մէջ կը ցարին  
իրենց մեղացը վրաց , որ պատճառ եղան իրենց տան-  
ջանացը . բայց օգուտ չի կայ , նար չի կայ :

Ի՞՞ ՆԻ ՊԱՐԱՍՏԱՔ

Տէր , թէ որ այս վայրկենիս ինձի ըսէին թէ մահո-  
եկեր հասեր է , ահա ասոնք պիտի ըլլային խմ ցաւա-  
զին խորհուրդներս : Ենորհակազ եմ որ ինձի այս լոյսը  
տուիր , և ժամանակ ալ կու տաս խելքս զլուխս ժող-  
վելու : Աստուած իմ , չէ չեմ ուզեր ասկից ետե քեզմէ-  
փախչելու : Հիմա արժանապէս պէտք է որ վախնամ :  
վասն զի թէ որ հիմա ալ զիս քեզի չի տամ ու զէմ կե-  
նամ , իրաւոնք ունիս զիս երեսէ ձգելու : Դուն ինձի  
սիրա տուիր զբեզ սիրելու , և զայն այսպէս չարաշար  
բանեցուցի : Այսարածները սիրեցի , և զրեզ չի սիրեցի ,  
որ իմ արարիչս ես և փրկիչս , և ինձի համար կեանքը  
տուիր : Զքեզ փոխանակ սիրելու , քանի քանի ան-  
զամ զրեզ վշտացուցեր եմ , անարզեր եմ , և քեզի  
կոնակ զարձուցեր եմ : Ես ալ զիտէի՛ որ այն մեզքե-  
րով քու կամքիդ զէմ կը զործեմ , և սակայն զործեցի :  
Պատու Աստուած իմ , կը զղջամ կը ցաւիմ այն ըրած-  
ներուս վրայ՝ ի բոլոր սրտէ , և կուզեմ վարքս փոխել :  
Աշխարքիս ամէն վայելքին մետք բարով կը սեմ , որպէս  
զի զրեզ սիրեմ և քու հանոյքդ ընեմ : Աստուած հո-  
գոյ իմոյ : Դուն ինձի քու սիրոյդ մեծամեծ նշանները  
ցցուցիր , կը փափաքիմ որ ես ալ մեռնելէս առաջ-  
իմ սիրոյս պղտի նշանները ցցընեմ : Այս վայրկենէս  
սկսեալ սիրով յանձն կառնում ամէն հիւանդութիւն ,  
խաչ , անարզանք , վիշտ , որ մարզիկ կրնան ինձի տապ ,  
զօրացուր զիս որպէս զի կարող ըլլամ զանոնք սիրով  
քաշելու , և ամէնն ալ քու սիրոյդ համար կրելու : Կը

սիրեմ զքեզ, անհուն բարիդ, ամէն բանէ վեր, տոք  
ինձի աւելի սէր և յարատնոթիւն։ Արժանից կոյս,  
յոյս խմ և ապաւէն, աղաշէ դիմուս ինձի համար։

### ՄԱՅՈՆ ԵՐԿՐՈՐԴ

Ո՞վ թէ մահուան վայրկենին հաւատաց ճշմարտութիւնները որչափ սրայծառ կը ճանչցուին, բայց աւելի այն հոգեվարքները տանջելու համար՝ որ վասթար կեանք անցացեր են, մանաւանդ թէ որ Աստուծոյ նորիրաւած անձն բլրաց, որ Աստուծոյ ծառայելու աւելի զիւրութիւն ունեցեր է, աւելի ժամանակ, աւելի օրինակ, և ներդին աղղարարութիւն։ Ո՞վ թէ այն ինչ նեղութիւն պիտի բլրաց երրոր մաածէ թէ ևս որ որիշներուն այնչափ խրատ կու տայի, անոնցմէ աւելի դէշ վարք ունեցաց. աշխարհք թողուցի, բայց սիրառ աշխարքիս վայելիցը, ունայնութեանը և սիրոյն կապած սպարեցաց։ Խնչպէս խղճմատանըր պիտի զարնէ՛ երրոր մաածէ թէ այն լոյսն որ ինքն Աստուծմէ ունեցեր է, մէկ հեթանաս մըն ալ սորք կրնար ընել։ Արշափ պիտի ասնչուի երրոր մաածէ թէ որիշներուն բարի զործքները վար կը զարնէր իրր թէ հոգույ տկարութիւններ ըլլան։ Աշխարքիս քանի մը սկզբունքները կը զամէր, ինքնահաւանութեամբ կամ անձնասիրութեամբ ուրիշէն վար չէր մնար, նեղութիւն չէր ողեր քաշել, և ամէն զրասանաց ինքը դիմու կու տար։

Մեզաւորաց սրտին ոզածը, կըսէ սաղմաս, պիտի կորաւուի<sup>1</sup>. մահուան ատեն մարդիկ որչափ պիտի մնարուն այն ժամանակը որ հիմա կը կորսրնցըննեն։ Սորքն Գրիգոր իրեն արամախասութեանց մէջ կը պատմէ թէ Գրիսանդիս անունով հարուստ մարդ մը կար՝ բայց վարքը դէշ, ասիկայ մեռնելու ատեն տեսնելով որ սասանաները եկեր են զինքը տանելու՝ կազմակէր անոնց դէմ ըսելով. ատեն տուէր ինձի, ատեն տուէր ինչուան վազը։ Անոնք ալ ըսին. ով իսկնթ, հիմա ատեն կը վնարուես որ այնչափ ժամանակ ունեցար ու կորարնցուցիր, և մեզը զործելու անցուցիր. ալ հիմա ատեն չի կայ. Խեղճ ոզորմելին ան-

1 Յանկութիւն մեղաւորաց կորիցէ։ Սաշ. չհ. 40.

դագար կը պոռաք օգնութիւն կուզէր : Կերկաց էր հան իր մէկ որդին ալ կրօնաւոր , Մարսիմաս անունով , որուն կըսէր հոգեվարքք . որդեակ իմ , օգնէ ինձի : Աշուրներն ալ կրակ գարձած կատաղութիւնն անկողնին մէջ ասդին անզին կը տապրլարկէր , և այսպէս յուսահատ կերպով հողին փչեց թշուառաբար :

Վայ մեզի , այսպիսի խննիթեր իրենց կենացը մէջ խննթոթիւննին կը սիրեն , բայց ետքը մեռնելու ատեն աշուրնին կը բացուի և կը խոստավանին թէ խննթ են եղեր : Բայց այն ատենն այդ խոստավանութիւնն որիշ բանի չի գար , եթէ ոչ աւելի յուսահատութեան մէջ կը ձգէ , և ճար չեն կրնար ընել իրենց շարեացը , և այնպէս մեռնելով իրենց փրկութեանը վրայ շատ տարակոյս կը թողուն : Ով եղբայր , հիմա որ այս բանս կը կարդաս , յուսամ՝ որ զուն ալ այդ այդպէս է կըսես : Արեմն թէ որ այսպէս է , շատ աւելի մեծ կըլրայ բու խննթութիւնդ ու թշուառութիւնդ երբ ողջութեանդ ատեն այս համարտութիւններս զիտնալով ժամանակին ճար չընես : Եսոյն իսկ այս կարդացածդ ալ մահուանդ ատեն սրտիդ սուր մը կըլլայ ցաւոց :

Արեմն խելքդ զլուխոզ ժողմէ , քանի որ ատեն ունիս այդպիսի սարսավելի մահութելու շուտով ճար ըրէ , մի սպասեր այն ատեննին որ ալ յարմար չէ ճար ընելու : Մի ըսեր զալ ամիս , զալ շարաթ : Ով զիտէ , թէ այս լոյսն որ Աստուած Հիմա քեղի կոտոց իր ողորմութեամբը , զուցէ մերջի լոյսն և մերջի կոչումն ըլլայ : Նատ անխելքութիւնն է չուզել մատածել մահը , որ անսարակուսելի է , և անկից կախուած է յախանականութիւնը : Բայց աւելի մեծ անմուռթիւն է մահը մտածել , և մահուան չի պատրաստուիլ : Հիմակութենէ ըրէ այն խորհրդածութիւնները , և այն առաջապրութիւնները որ այն ատեն պիտի ընես . հիմա ընես նէ շահ ունի , այն ատեն շահ մը չունի . հիմա ընես նէ յոյս կայ փրկութեան , այն ատենը յուսահատած կըլլաս փրկութենէդ : Հինգերորդ կարուսու կայսեր աւագանիներուն մէջէն մէկը հրաժարեցա՛ որ երթայ զինքը Աստուծոյ ծառայութեանը միայն տայ : Հարցուց կայսերը իրեն թէ ինչո՞ւ կերթաս արքունեաց պատիը թողլով . ան ալ պատասխան տուա թէ փրր-

կութեան համար հարկաւոր է՝ որ անկարդ կենաց և  
մահաւան մէջ տեղը քիչ մը միջոց տրուի ապաշխա-  
րութեան :

ԵՎՅ ՆՏ ՊԱՇԱՑԱԿ

Զէ, չեմ ուզեր, Աստուած իմ, ալ քո զթութեամբ  
զեղծանիլ, Շնորհակալ եմ այս լուսաւորութեանն որ  
հիմա տուիր ինձի, և կը խոստանամ որ վարքս փո-  
խեմ, կը տեսնամ որ ալ չեօ կրնար ինձի համբերել:  
Ինչ բանի կը սպասեմ, կը սպասեմ որ իրաւամբ զիս  
դժոխք զրկես, կամ զիս երեսէ ձգես իմ կորստական  
վարուց մէջ, որ քան զմահ մեծ սրատիժ է: Ահա ուրդ  
կիյնամ, ընդունէ զիս քո շնորհացդ մէջ: Ես արձա-  
նի չեմ, բայց զուն ըսիր Եզզեկիէլ մարզարէին բերնով  
թէ երրոր անօրէնը զառնայ իր անօրէնութիւններէն,  
անոնք ալ չեն կրնար զինքը չարչարել<sup>1</sup>: Ուստի, Յի-  
սուս իմ, անցուցած տարիներուն մէջ քո անքառ բա-  
րութիւնդ վշտացուցի, իսկ հիմա կը զզջամ բոլոր սրբ-  
անց, և կը յուսամ որ թողութիւն կու տաս: Արքայն  
Անսելմոսի հետ կը սեմ, մի թաղոր տէր որ Հոգիս կոր-  
սուի իր մեզացն համար, որովհետեւ զու զինքը զներ  
ես քո արեամբդ: Մի նայիր իմ ապերախտութեանս,  
հապա քու սէրդ նայէ որ զքեզ ինձի համար մնանիլ  
տուաւ: Եթէ ես քու շնորհացդ կորուսի, զուն նորէն  
զայն ինձի տալու կարողութիւնդ չես կորուսած: Աւ-  
րեմն զիտ ինձի և ողորմէ, փրկիչ իմ սիրելի - թողու-  
թիւն տուր ինձի, և շնորհաց զքեզ սիրելու, որպէս զի  
այսօրուընէ եաբը խօսք տամուքիչ բան չի սիրել քեզ-  
մէ՞ի զատ: Գուն այնչափ անցաւոր արարածոց մէջէն  
զիս ընտրեցիր՝ զքեզ սիրելու, ես ալ կը նորեմ, ով  
ծայրազոյն բարի, զքեզ սիրել ամէն բարիքէ վեր: Գուն  
իմ տոնէս կերթաս քու խաչովդ, ես ալ կուզեմ ե-  
տնէզ զոլ այն խաչովին ինչ որ ինձի տաս կը ելու: Աի-  
րով յանձն կառնում ինչ մահացուցումն, ինչ նեզու-  
թիւն որ քեզմէ վրաս զայ: Հերիք է որ քու շնորհացդ  
զիս չի զրկես, ես զոհ եմ: Մարիամ, յոյս և ապաւէն  
իմ, ինձի համար Աստուծմէ խնդրէ յարատեութիւն և  
շնորհաց զինքը սիրելու: ալ ուրիշ բան չեմ ուզեր:

1 Անօրէնութիւն անօրինին ոչ չարչարեացէ զնա յաւարյո-  
րում գտանայցէ յամենայն անօրէնութէ իւրմէ: Եղիշ. 1.9. 12.

## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Հոգեվարդ մը որ կենացք մէջ հոդ չէ տարեր իր հոգույն աղէկութեանը, ինչ բան որ կը տեսնէ՝ մէյմէկ փուշ կրլան իրեն. փուշ է յիշելը իր դրօսանքները, իր խօսքը առաջ տանիլը, իր ըրած զուարճութիւնները. փուշ են զինքը տեսնելու եկած բարեկամները, անոնց ամէն խօսքերը. փուշ են սուրբ խորհուրդները խոստովանութեան, հազորզութեան, և վերջին օձման. փուշ է նաև խաչելութիւնն որ քովը դրուած է, վասն զի կը կարգայ անոր վրայ իր ապերախտութիւնն որ ցցուցեր է ընդդէմ Աստուծոյ սիրոյն որ մեռնք է զինքը փրկելու համար։

Այն ատեն պիտի ըսէ այն խեղճ հիւանդը. վայի վախ ինձի պէս խենթին որ կրնայի սուրբ ըլլալ ոյնշափ լուսաւորութիւններովն և զիւրութիւններովն, որ Աստուծ ինձի առուա. կրնայի երջանիկ կեանք մը ինձի պատրաստել Աստուծոյ շնորհքովը. իսկ հիմա այնշափ տարիներէն ինչ մնաց ձեռքս, եթէ ոչ միշտ ու նեղութիւն, յուսահատութիւն, վախ, խղճմանքի խայթոց, և Աստուծոյ տալու համարներս. այ զժուար է իմ միրկութիւնս. Աւ երբ պիտի ըսէ ասոնք. երբոք բանէ անցեր է, լսապտերին եղը լմնալու վրայ է, աշխրիս տեսարանին վարագոյրը զոցուելու վրայ է. և ինքն ալ յափառենականութեան երկու վիճակին ծայրը կը զնուուի, որ կամ յափառեան երջանկութիւն է և կամ յափառեան թշուառութիւն. և արգէն ժամ'ի ժամէ մօտենալու վրայ է այն մերջի բերնին բացուիլը և շունչը տալը, ուսկից կը կախուի իր երջանկութիւնը կամ թշուառութիւնը յափառեանս յափառենից բանի որ Աստուծ Աստուծ է. Ո՞րչափ պիտի աղաւչէ պազատի այն վայրկենին որ մէկ տարի մըն ալ, ամիս մըն ալ կամ շարաթ մըն ալ ողջ զիխով ժամանակ տըրուի իրեն. Վասն զի այդ տակնուվրայ եղած զիխով, կիսատ շնչով բան շի կրնար ընել, ոչ կրնայ մտածել, ոչ կրնայ միարը կարգաւորել բարի ներգործութիւն մը ընելու. կարծես թէ խառնակութեանց մութ զրի մը մէջ փակուած կը գանէ ինքը զինքը, ուր ուրիշ բան չըմբռներ՝ բայց եթէ առջնի ահաւոր կործանմունքը,

որուն ճար մը բնելու կարողոթիւն չունի . տառի ա-  
տեն կը ժիշտուէ . բայց իրեն չուտ ըրէ կրսեն , եր-  
թանք . տալու համարներդ այս քիչ մը միջոցին մէջ  
չունիէ՝ որչունի որ կրծոս ու համբայ ինելիր , չես զիտեր  
որ մահը ապասել չունի , և ամենենին մէկու մըն ալ ա-  
չոսութիւն չըներ :

ԱՇ . այն ինչ վախ պիտի տիրէ վրան այն տառն  
երբոր կը մասածէ թէ այս առաւտաւ զիս ողջ եմ , այս  
խրիկուն մեռած պիտոր զանեմ զիս : Այսոր այս խոցու  
կը բնաւելիմ , վազր փառի մը մէջ պիտի պատեխմ : Խակ  
Հոգիս ուր պիտի ըլլայ : Այն ինչ վախ վրան պիտի  
զայ երբոր տեսնէ թէ ճրադ կը պատրաստեն , երբոր  
տեսնէ որ վրան մահուան պատ քրտինք կրսկսի զալ ,  
երբոր տեսնէ որ անեցցիք խոցէն կը քաշուին ու ալ ներս  
չեն մտներ , երբոր կրսկսի աչքերը մթրնեալ բան չի  
տեսնալ , միքաջապէ ու այն ինչ սոսկումն պիտի զայ վրան  
երբոր կրսկսին ճրադը վառել , վասն զիս մահը եկեր  
Հասներ է . ԱՇ . ճրադ ճրադ , քանի քանի ճշմարտու-  
թիւններ այն առենք պիտի յայտնեն . աՇ . թնջոլէս այն  
տառն ամէն բան ոտքի երկացածէն տարրեր տեսնել  
պիտի տաս . թնջոլէս պիտի ճանչցրնես թէ աշխորիս  
ամէն բարիքը ունայնութիւն է , յիմարութիւն է , խա-  
րէութիւն է . բայց թնչ շահ այս ճշմարտութիւնները  
հասկրնալէն երբոր տառն չկաց ճար ճարակ բնելու :

ԵՂՅ ԱՒ ՊԵՂԱԿՑՈՎԱՐ

ԱՇ . Առաւած իմ , զու չես ուզիր իմ մահս , այլ զառ  
նալու ու ապրիլու : Ճնորհակու եմ որ մինչև հիմա ապա-  
սեցիր , չնորհակայ եմ որ այս լոյսը հիմա տուիր ին-  
ձի . կը ճանչնամ սխալանքս , որ քան զրու ուրդ վեր  
զրի այս աշխորիս չեմին և ողորմելիք բաները որով բղ-  
քեզ ճանարգեցի : Բայց կը ցաւիմ կը զզնամ ՚ի բոլոր  
օրուէ քեզի այսովիս մեծ ճանարգանք մը բնելուս վրայ :  
Հասկա մի զազրիք ճնացած կենացու մէջ օգնելու ինձի  
քա չնորհքովդ և բւսուգդ , որպէս զի ճանչնամ և կա-  
տարեմ ինչ որ պէտք է ինձի բնել վարրս շուկելու հա-  
մար : Ի՞նչ շահ ինձի այս ճշմարտութիւնները զիտ-  
եալու , երբոր տառն չտնենամ ճար բնելու :

ԱԲ ճանաներ զազանաց այն անձն , որ քեզի կը խո-  
տափանի : Երբոր առաւան զիս վարձէ զքեզ նորէն

վաստակնելու, կազմակերպ գրեղ, Յիսուս իմ, բոլ շար, չարանաց արգեանցն համար ձեռքդ ինձի երկրնցուր, և խալքուէ զիս մեզք ինկնալէն ու նորէն թշնամույս զերի բլբալէն, Շնորհը տուր որ այն ասեն միշտ քեզի զիմեմ, և մի թողուր որ ես կենամ զիս քեզի յանձնելն քանի որ ժարձութիւնը վրայէս չէ հեռացեր, Բոլ արինդ է իմ յոյս, և բոլ բարութիւնդ է իմ ուրու, Ար սիրեմ զրեղ, Աստամ իմ, որ արժանի ես ան- բաւ սիրոց, և տուր ինձի սիրել զրեղ միշտ, Ճանչցուր ինձի թէ որ բանէն պէտք է հետանամ, որ բոլորովին բակիդ բլբամ, և զօրացաւր զիս որ իմ պարագս կատա- րիմ: Ով թագուհի երկնից, սուրբ աստուածածին, բարեխօսուն մասն իմ մեզաւարիս, օգնէ ինձի որ փոր- ձութեան պատեն միշտ առ Յիսուս և առ քեզ զիմեմ, որ բոլ բարեխօսութեամբ կը խալքուս ինկնալէն ո- րոնց որ քեզի կապաւինին:

---

## ԽԱՐՀՄԻԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Ը.

### ԵՐԳԱՄԻԱՅ ՄԱՀԱ.

Աստուածու պատուական է իրեն սրբոց մայր<sup>1</sup>.

---

## ՄԱՄԵ Ա.Ա.Ա.Զ.Ի.Ն

Ո՞ւհը դպոյտթեան կազմանէ նկատելով մաս ու սանկուլի կը քերէ, բայց ըստ հաւատոց նայելով միսի թարութիւն է, և ժամանաք կը քերէ, Մեզաւորներուն մշաւոր կերենայ, բայց սրբոց սիրելի և պատուական կրնձայէ զինքք: Պատուական է մահը, կըսէ սուրբն թենարզոս, բայտ որում վախճան աշխատանաց, կա- տարած յազթութեան, զուռն կենաց: Այսիրափ, մա- հը աշխատանաց և նեղութեանց վերջն է - ինչպէս Յոր-

1 Պատուական է առաջի տեսած մահ սրբոց իւլոց: Առաջ- նակ: 15:

ալ կըսէ թէ կանանցածին մարդը սակաւակեաց է և  
ի թշուառութեամբ։ Ահաւասիկ կը տեսնենք ինչ է  
մեր կեանքը։ կարճ և բոլոր թշուառութիւններով, հի-  
ւանդութեամբը, ահաւզողով և կրիւր լեցուն է։ Աշ-  
խարհասէրը՝ որ երկան կեանք կողեն, կըսէ Անեն-  
կա, որիշ ինչ բանի կը փափաղին՝ եթէ ոչ աւելի եր-  
կան վշտաց և նեղութեանց։ Սուրբն Օգոստինոս ալ  
կըսէ թէ ինչ է երկար ապրիլը, եթէ ոչ երկար տան-  
ջուիլ։ վասն զի սրբոյն Ամբրոսիոսի բաժինն պէս, ոյս  
կեանքոս մարդուս տրուեցաւ չէ թէ հանգչելու, հասպա-  
աշխատելու համար։ Ուստի աղէկ կըսէ Տերառուդիա-  
նոս թէ Աստուած երրոր մէկուն կարճ կեանք կու տայ՝  
անոր տառապանքը կը կարճեցրնէ։ Անոր համար թէ-  
պէտ մահը մարդուս ՚ի պատիժ մեզաց տրուեցաւ, բայց  
աշխորքիս թշուառութիւններն այնչափ են, որ մահը,  
ինչպէս կըսէ սուրբն Ամբրոսիոս, աւելի զեղ է քան  
թէ պատիժ։ Աստուած ալ երջանիկ կը սեպէ զանոնք  
որ իրեն շնորհացը մէջ կը մեռնին, վասն զի նեղու-  
թենէ կազատին ու երթան կը հանգչին<sup>1</sup>։

Այն նեղութիւններն որ մեղաւորները մեռնելու ա-  
տեն կը քաշեն՝ արդարները ամենեին չեն իմանար։ Ար-  
դարոց հողիքը Աստուածոյ ձեռքն է։ մահը անոնց չի  
կրնար մօտենալ<sup>2</sup>։ Այն վերջին կոյը սուրբերն ա-  
մենեին չի խռամիեր, ուր աշխարհասէրները կը սար-  
սափին։ Սուրբերը չեն վշտանար այս երկրաւոր բա-  
րիքները թողնելու, վասն զի արդէն սրտերնին անոնց  
չեին կապած, և անդադար կը հառաջէին։ Աստուած  
սրտի իմայ, ու բաժին իմ Աստուած յախտեան։ Երա-  
նի կու տայ Պօղոս առաքեալ իրեն աշակերտելոցը՝ որ  
Գրիստոսի սրբոյն համար իրենց բարիքներէն մերկա-  
ցեր էին, և կըսէ թէ ձեր ընչից յափշտակութիւնը սի-  
րով ընդունեցաք, վասն զի զիտէր թէ երկինքը ձեզի  
համար աւելի լաւ ստացուածք ունիք<sup>3</sup>։ Ամենեին չեն

1 Երանի մեռելոց որք ՚ի աւը ներեցին . . . քանզի հանգեան  
յաշխատութենէ իւրեանց։ Յ-ր-ռ- Ձ-Դ- 13.

2 Աղիք արդարոց ՚ի ձեռին Աստուածոյ են, և ոչ մերձեացի՛ի  
նուս մահ։ Մ-ս-դ- Դ- 1 :

3 Զայտիշտակութիւն ընցից ձերոց խնդութեամբ ընկալա-  
րուք, քանզի զիտէր թէ լաւագոյն ևս ստացուածք ունիք ան-  
ձանց յւրկինու։ Ե-Շ- Ֆ- 34 :

արտմիր աշխարքիս փառքը պատիւը թողնելու, վասն զի արդէն առաջոցմէ ձանձրացեր էին անոնցմէ, և ունայնութիւն ու ծախս կը սեպէին . միայն իրենց փառք կը սեպէին զԱստուած սիրել ու Աստուծոյ սիրելի ըլլալ : Զեն վշտանար ազդականներնին թողնելու . վասն զի զանոնք միայն Աստուծոյ համար կը սիրէին . մեռնելու ատենը զանոնք այն երկնաւոր հօրը կը յանձնեն, որ իրենցմէ աւելի կը սիրէ զանոնք . և անոնց փրկութիւնը մտածելով արքայութեան մէջ աւելի օգնութիւն կրնան բնել անոնց քան թէ այս աշխարքիս վրայ . և անոնք որ բոլոր իրենց կենացը մէջ միշտ կրսէին թէ Աստուած իմ և ամենայն ինչ, ևս առաւել մահուան ատեն աւելի նռանգով և աւելի միսիթարութեամբ պիտի ըսեն նոյն բանը :

Աստի ով որ զԱստուած սիրելով կը մեռնի, մահուան ցաւերը զինքն ամեննեին չեն նեղեր . մանաւանդթէ կը փափարի անոնց՝ մտածելով որ քիչ ատենէն իր կեանքը լմննալու վրայ է, և շատ ժամանակ շի մնար Աստուծոյ համար կրելու, և ուրիշ առիթ չունի առ Աստուած իրեն սիրոյ նշանները ցցընելու . անոր համար յօժարութեամբ և անզորր սրտիւ կը մատուցանէ Աստուծոյ իրեն կենաց վերջին մնացորդներն ալ, և կը միսիթարուի որ իր մահուան զոհը կը միանայ Քրիստոսի պատարացին հետ որ իրեն համար մատոյց խաչին վրայէն իր երկնաւոր հօրը : Ու այսպէս որախութեամբ կը մեռնի ըսելով, խաղաղութեամբ յայսմ և 'ի սոյն ննջեցից և հանգեայց : Ո՞հ, ան ինչ հանգիստ մահ է Քրիստոսի զիրկը մեռնի որ մահուամբ չափ սիրեց զմեղ, և ինքը անարդ մահ յանձն առաջ, որպէս զի մեզի քաղցր ու երջանիկ մահ մը տայ:

Խ. 2 ԵՒ ՊԵՂԱԾԱՆՔ

Ով սիրելի Յիսուս իմ, որ ինձի քաղցր մահ մը տալու համար հանցար զառնակսկիծ մահ կրել Գոզզոքայի վրայ, Երբ պիտի ըլլայ որ զքեզ տեսնեմ, Առաջին անզամն որ զքեզ պիտի տեսնեմ, իբր իմ զատաւորս պիտի տեսնեմ զքեզ նոյն տեղն ուր որ հոգիս աւանդեցի : Ինչ պիտի ըսեմ քեզի ևս այն ատեն . զուն ինչ պիտի ըսես ինձի : Զեմ ուզեր սպասել՝ որ այն ատենը այդ բանը մամտամ, հիմակուընէ կուզեմ այս

բանին պրայ մասնիք, ու բաել : Այ սիրելի վրկիչ իմ՝  
արքին զաւ ես որ ինձի համար մեռար : Ես զրեղ ա-  
տեն մը վշարացոցի, քեզի ապերախան եղայ, և թո-  
զոթեան արժանի չէի : բայց եարբ ողնականաթեամբ  
բու չեարշացդ խելարքերեցոյ, և մասցած կեաներին մէջ  
լայցի ողբացի իմ մեզրերու և զուն ալ ինձի ներեցիր :  
Ներէ ինձի նորէն հիմա ալ, որ ոտք եկեր եմ, և ոտք  
ինձի բնոց համերական արձակութիւն ամենայն մեզաց :  
Ես արժանի չէի նորէն զրեղ սիրելու, որամինեւ քո  
ուրդ անարդեցի : բայց զուն քու ողորմաթեամբ շար-  
ժեցիր իմ սիրու, որ եթէ զրեղ բառ քու արցեանց  
չսիրեցի, զուն ամեն բանէ վեր սիրեցի, ամեն բան  
մէկդի թողում որպէս զի զրեղ հանեցրենեմ : Այդ հի-  
մայ ինչ կը սես . կը անսնեմ որ երկինքն ու քու ար-  
քայտթիւնդ ժամանեցելը ինձի համար շատ մեծ քա-  
րիք մըն է, բայց չեմ վատանիր քեզմէ հետու ապրե-  
լու, մանաւանդ հիմա որ ցցացիր ինձի քու սիրելի  
և ցեղեցիկ զէմբու : Աւստի արքայութիւնդ կը ինչպես  
քեզմէ ոչ այնչափ վայելելու համար որպատի որ զրեղ  
ազէկ սիրելու : Վատարան զիս զրիէ, որչափ առեն որ  
կաւզես . ես ալ չեմ ուզեր այն մարրութեան հայրենի-  
քը զայ և այն մաքուր հազիներուն մէջ նասի այսպէս  
ազատա ու կեզատ : Ինչպէս որ հիմա եմ : Կը զի, զիս  
որ երթամ մարրուիմ, միայն թէ մի ձկեր զիս երեսէդ  
յափառեան . հերիք է որ մէկ օր մը, երբոր կը հանիս,  
զիս արքայութիւնդ կանչես . որ յաւիտան երգեմ  
քու ողորմաթիւններու : Հասկա կազաչեմ : և զատո  
որդ իմ սիրելի : Հիմանկան հիմա ձեռքդ վերցուր ու օրէ  
նէ զիս . և բու ինձի թէ ես քուկդ եմ, ու զուն ալ ինչ  
պիտի բլբան միւս : Ահա հիմա կը բաժնուիմ քեզմէ .  
կը ակը կերթամ, բայց զոհ սրամի կերթամ, վասն զի  
կերթամ որ զրեղ սիրեմ, վրկիչ իմ, Աստուած իմ, և  
ամենայն ինչ : Այտ, զոհ կերթամ : բայց զիանաս որ  
որպատի առեն քեզմէ հետու միամբ այնչափ ինձի ա-  
մեն պատիմէ վեր է, Աերթամ, ակը, կոչմանց բազմէ  
ները համբելու : Ազորմէ այս հազին որ զրեղ կը սիրէ  
ի բոլոր սրան, և կը վատարի զրեղ անսնել անելի ա-  
զէկ սիրելու համար :

Այսովէս կը յատամ, Ախուս իմ, քեզի բաել այն  
առենք : Աւստի հիմա կազաչեմ, չեարշը ոտքը ինձի :

այնպիսի կեսանք ունենայու , որ կարենամ առ բան  
ան առեն ալ բաել : Առոք յարաւետթիւն տուր ին-  
ձի , քու սէրդ տուր ինձի : Օգնէ ինձի , Մարիամ տի-  
րամայր , և աղայէ զՅիսուս ինձի համար :

## ՄԱՍԻՆ ԵԲԻՔՈՐԴԻ

Պիտի Թնջէ Աստուած արցունքն անսնց աշբեն , և ոչ  
մահ պիտի յըլլայ ! : Արեւին մահուան ատեն Աստուած  
իրեն ծառասից արտասուրք պիտի Թնջէ , որ այս կե-  
նաց մէջ թափեցին , և կեսանքերնին վշտոք , ահուցո-  
ղով , զժոխիքի զէմ վասնազար կոռուելով անցուցին : Մի-  
այն ասով պիտի միսիթարուի մէկ աստուածաւէր Հո-  
գի մը երրոր մահը լու՝ մասածելով որ շտառով պիտի  
ազատի այս աշխարքին վասնազներէն՝ որոնցմավ կըր-  
նար զԱստուած վշտացընել , խղճմատանաց նեզո-  
թիւններէն և սասանացին բազմապատիկ փորձու-  
թիւններէն : Այս կեսանքու անդազար կորի մըն է զր-  
ժոխիքի հետ , տասի միշտ վասնացի մէջ ենք Հոգինին և  
զԱստուած կորսնցընելու : Առոքին Ամբրոսիս կըսէ  
թէ աշխարքին վրայ որոզացիթներու մէջ կը քալենք ,  
զորն որ թշնամիք կը լարեն մըր Հոգենոր կենացը դէմ :  
Այս վասնացին Համար էր որ սուրբ Պիտրոս Ալգոն-  
զարացին մեռնելու ատեն կըսէր քովինին որ կօգնէր  
իրեն զալէելով . եղրացը , Հետու կայնէ , վասն զի զեռ  
կենացանի եմ , ու զատապարտելու վասնացի մէջ եմ :  
Այս վասնացու էր որ ամէն անզամ որ ժամացոյցը կը  
զարենէր՝ զարբուհին թերեզա կը միսիթարէր , որ որա-  
խանալով կըսէր թէ կոռուցին մէկ ժամեն ալ անցուցի-  
վասն զի կենացու ամէն վայրենին մէջ ալ կընամ մե-  
զանչել ու զԱստուած կորսրնցընել : Աստի սուրբերը  
երբոր մեռնելու լուրը կառնէին՝ ամէնքն ալ կը միսիթա-  
րուէին , վասն զի անով իրենց կորիներն ու վասնա-  
ները կը զազրին և ոչ վախ չեն ունենար զԱստուած  
կորսրնցընելու :

Հարանց վարուց մէջ կը պատմաիք թէ երրոր սէի-  
տացի ձերոց մէկը կը մեռնէր՝ ուրիշները կու լային :

1 Տնջեացէ աեր զամենայն արտօնը յաշաց նոցա , և մահ ոչ  
և զայ : Յաշակ . ԽԱ . 4 :

ինքը կը ծիծաղէր։ Հարցուցին իրեն թէ ինչո՞ւ կրխընտաս։ ինքն ալ պատասխանեց թէ հապա գուք բնելով կու լոր, տնանելով որ նև աշխատանքէս ՚ի հանդիս կերթամ։ Նմանապէս որբուհին կատարինէ սենացին մեռնելու ատեն ըստու թէ ուրախակից եղիք ինձի, վասն զի այս թշուառութեան աշխարքը կը թողում ու խաղադութեան հայրենիքը կերթամ։ Առորեն կիսպիանու կըսէ թէ մէկն որ պատերը փրփրած տուն մը բնակած ըլլար որուն յատակն ու ձեղունը կը դողզըզան, այն պէս որ կործանելու վրայ ըլլայ, այն ինչպէս կը փութայ որ այն տնէն ժախոցի։ Այս կեանքիս մէջ ալ ամէն բան հոգւոյ կործանումն կըսպառնան - աշխարհը, դժոխը, կիրք, ապստամբ գցայութիւնը, ամէնքն ալ զմեզ զէպ ՚ի մեղք ու զէպ ՚ի յաւստենական մահ կը քաշեն։ Առաքեալն ալ կը կանչէր թէ ովք պիտի ապրեցընէ զիս այս մարմնոյս մահուանէն<sup>1</sup>։ Ո՞չ թէ այն ինչ ուրախութիւն կըլլայ հոգւոյն՝ երրոր լսէ թէ կըսննի բնեն՝ եկուր հարսնուկ, ելիր լալեաց տեղէն, առիւծներու բռնէն, որ զքեզ կուլ տալ կուզեն ու կը ջանան Աստուծոյ շնորհէն հեռացընել<sup>2</sup>։ Աւստի սուրբն Պատուան մահուան ժախարելով կըսէր թէ իմ մէկ հատիկ կեանքրս Քրիստոս է, և մեռնելլը քան զամենայն շահ վեր կը դնէր, վասն զի անով անվախճան կեանք ձեռզ կը ձգէր<sup>3</sup>.

Աստուծոյ մեծ ոգորմութիւնն է որ մէկը իր շնորհացը մէջ վախճանի և աշխարքէս ելլայ. ուր կրնար փախուիլ և Աստուծոյ շնորհքը կորսընցընել։ Յափշտակունցաւ, կըսէ իմաստունը, որպէս զի շրլլայ թէ քրութիւն մը իրեն իմաստութիւնը փոխէ<sup>4</sup>։ Երանի անոր որ Աստուծոյ հետ միացեալ կապրի. բայց ինչպէս որ նուով նամբայ ընողը ապահով շրսուիր ինչուան որ նաւահանգիստ չի հասնի ու ալէկածութիւնն չի խալըսի, ասոր նման ալ երջանիկ չի կրնար ըստիլ այն հո.

1 Ո՞վ տոքեցուոցէ զիս ՚ի մարմելոց տասի մահու։ Համապատասխան է Հ. 21. 2 Եկ ՚ի կիսպառնանէ հարսն իմ ՚ի մայրեաց առիւծուց։ Ե. 24. 3 8.

3 Ինձ կեանք Քրիստոս է, և մեռանիլ շահ։ Փելլու. Ա. 21.

4 Յափշտակէցաւ, զի մը շարութիւն ինչ ցըցնոցէ զիմաստութիւն նորա։ Խ. 11. 7. 11.

դին ինչուան որ 'ի շնորհս Աստուծոյ կելէ 'ի կենաց : Սուրբ Ամրրոսիոսին ըստածին պէս թէ նաւորդին երջանկութիւնը զովէ , բայց երբոր նաւահանգիստ հասնի : Արդ եթէ ծովով ճամբայ ընողը որ շատ նեղութիւններ քաշելէն ետև երբոր նաւահանգիստ մտնալու վրայ է սաստիկ կուրախանայ , հապա որչափ ամբի ուրախ կրլլայ այն մարդը որ մօտ է ապահովցը նելու իր յափառենական փրկութիւնը :

Աս ալ կայ որ այս կենացս մէջ առդրիլ շըլլար դոնէ առանց թեթև մեղաց . եօթն անզամ կիյնայ արգարը<sup>1</sup> , կըսէ Առակաղիրը : Ավ որ աշխրթէս կելլէ , ալ չի կըրնար զԱստուած վշտացընել : Կըսէ սուրբն Ամրրոսիոս թէ մահն ինչ է , եթէ ոչ զերեզման ախտից : Ասոր համար է որ աստուածաւէրը կը փափարին մահուան : Ասով միայն կը միսիթարուէր յարգելի հայրն վ ինչենցիս Գարաժիա , որ մեռնելու ատեն կըսէր թէ կենացս վերջ տալով վերջ կու տամ զԱստուած վշտացընելէն . նոյնապէս սուրբն Ամրրոսիոս ալ կըսէր թէ ինչ կը բաղձանք աս կեանիրիս , որ որչափ երկայն ապրի մէկը այնչափ մեզօք կը ծանրաբեռնի : Ի շնորհս Աստուծոյ մեռնողը այնպիսի վիճակ մը կը մանէ որ չի կրնար մէյմըն ալ զԱստուած վշտացընել : Այս է նոյն սրբոյն ըստածը թէ մեռեալը մեղանչել չի զիտեր : Անոր համար Աստուած աւելի զմեռեալները կը զովէ բանթէ կենդանիները , թէպէտե սուրբ ալ ըլլան<sup>2</sup> : Բարի մարզուն մէկը ապսպրեց թէ մեռնելու ատենս ինձի աւետիս տուէր ըսելով թէ միսիթարուէ , մահդ հասած է , վասն զի ատենը նկեր է որ մէյմըն ալ զԱստուած վշտացընելիք չունիս :

Տ. 2 ԵՒ ՊԱՇԱՑԱՆՔ

Չեռքդ կը յանձնեմ իմ հոգիս , որ դուն փրկեցիր զիս , տէր իմ և Աստուած աշմարտութեան : Ո՞՛ քաղցր փրրին իմ , ինչ ձիւն պիտի զար զիսուս եթէ զիս թողնէիր որ քեզմէ հեռացած մեռնէի : Հիմա զժոխըզ պիտի ըլլայի , ուր պիտի չի կրնայի մէյմըն ալ դքեզ սիրել :

1 Եսօթն անզամ անկցի արդարն : Ա. ա. 1 . Դ. 1 . 16 :

2 Գովեցի ես զամենայն մեռն աշն որ յառաջագոյն մեռան . բան զիւնդ անիսն ուր շայժմ կենդանի իցեն : Ժ. ա. 2 . Դ. 2 . 2 :

Հնորհակող եմ որ դիս երեսէ, շի ձգեցիր, և այնչափ շնորհը ալ տուիր՝ որ իմ սիրտս շահիս: Կը ցաւիմ, կը զզջամ որ զբեզ վշտացուցի: Կը սիրեմ զբեզ ամէն բանէ վեր: Ա՛ն, կաղաշեմ ճանչցոր ինծի աղէկ մը իմ շարութիւնս որով զբեզ վշտացուցի, և այն ուրը որուն արժանի է քու անրաւ բարութիւնս: Կը սիրեմ զբեզ, և շուտով կը բաղձամ մեռնիլ թէ որ քու կամքդ է, որ պէս զի խալրսիմ նորէն քու սուրբ շնորհքդ կորսրնցընելու վտանգէն, և ապահով ըլլամ յախտեան զբեզ սիրելու: Հանգու, սիրելիդ իմ Յիսուս, ոյժ տուր ինծի որ մնացած կեանքիս մէջ, մահս գալէն առաջ քանի մը բան ընեմ քեզի համար: Զօրութիւն տուր ինծի փոքր ձութեանցս և կրիցս, մանաւանդ այն կրիցս զէմ որ ինչուան հիմա դիս զերեց, և քեզմէ հեռացուց: Համ բերութիւն տուր հիմանգութեան ատեն և մարդկանցմէ նախատուելու ժամանակ. խեկ ես հիմակուընէ, քու սիրոյդ համար կը ներեմ ինծի զէմ ամէն անիրաւողներուն մէկիկ մէկիկ, և կը խնդրեմ որ ուզած շնորհքնին պարզենս իրենց: Սիրտ տուր ինծի աւելի փոյթ տանիլ նաև ներելի մեղքերէն ալ հեռանալու, որոնցմէ չեմ դպուշցեր: Փրկիչ իմ օգնէ ինծի, քու արդիւնքովդ ամէն բանի կը յուսամ. և քու բարեխօսութեամբ, տիրամայր, յոյս և ապաւէն իմ, ամէն բանի վտահութիւն ունիմ:

### ՄԱՍՆ ԵՐԲՈՐԴ

Մահը չէ թէ միայն ամենայն տառապանաց վախճան է, այլ նաև դուռն է կենաց. սրբոյն թեռնարդափըսածին պէս մահը լրումն վաստակոց է, և կենաց դուռն չարկ է որ այս դռնէն անցնի, ով որ կուզէ ներս մըտնել ու զԱստուած տեսնել: Այս Աստուծոյ դռնն է և արդարները ասկէ կը մտնան<sup>1</sup>: Սուրբն Հերոնիմոս կաղաչէր մահուան ու կըսէր թէ բաց ինծի քոյր իմ, ով մահ, թէ որ դռն այս դուռս ինծի շի բանաս, չեմ կընար երթալ զԱստուած վայելել: Առոքն կարոլո Պորոմեոս իր տանը մէջ պատկեր մը տեսնելով որ մե-

1 Այս դռնն աեւան է, և արդարը մտանեն ընդ սա: Առջ. չժէ: 19.

ոելի կմախր ձեռքը մանգաղ կը ներկայացրնէր, սբատ կերահանը կանչեց ու հրամմեց որ մանգաղը վերցրնէ ու անոր տեղը ոսկի բալլիք մը բաշէ . որով կուզեր աւելի վառութիւն իւ ուր մահուան, վասն զի մահն է, որ կրնայ բանալ մնդի արքայոթեան դուռը զլկուտուած տևսնելու :

Առքրն Յովհան ոսկերերան կըսէ թէ եթէ թագաւոր իր սպալատին մէջ մէկին բնակարան մը սբատ բաստէր, բայց բասէր թէ հիմակուհիմա խրճիթի մը մէջ նստէ, որչափ կը ժիափարէր այն մարդը որ օր մը առաջ խրճիթէն ելլէ ու արքունիքն երթայ բնակի : Ո՞ւր հոդին ալ այս աշխարքիս վրայ մարմնոյ մէջ բնակելով իրրն թէ բանտի մէջ կեցած է, ուսկից պիտի ելլէ երկնից արքայոթիւնը պիտի երթայ : Անոր համար կաղաչէր Դաւիթ մարդարէն թէ տէր հանէ զիս բանտէն<sup>1</sup> . և ծերունին Արմէոն ալ Յիսուս մանուկը զիրկն առնելով անկէ որիշ չնորհք չի խնդրեց բայց եթէ մահ, որպէս զի ազատի այս աշխարքիս բանտէն արդ արձակեա զծառայ քուտէր աղաչելով . որ սուրբն Ամբրոսիս կըսէ, որպէս թէ առ հարկի բռնուած բլրար՝ արձակութիւն կուզէ . նոյն չնորհքը կը խնդրէր առաքեալն ալ ու կըսէր, կը ցանկամ մարմնէս ելլել, և Քրիստոսի հետ ըլլալ<sup>2</sup> :

Ի՞նչ որախութիւն եղաւ ժարաւոնի տակառապետին երբոր Յովհակի վիէն լսեց թէ քիչ ատենէն բանտէն պիտի ելլէ ու իր պաշտօնին պիտի դառնայ : Խակ աստուածամէր հոդի մը պիտի չուրախանայ երբոր լսէ թէ քիչ ատենէն արձրկութիւն պիտի այս աշխարքիս բանտէն, ու պիտի երթայ զլկուտուած վայելելու : Որշափ որ այս մարմնոյս մէջ կուշանանք, Աստուածմէ կօտարանանք<sup>3</sup>, Քանի որ երկրիս վրայ ենք՝ մեր հայրենիքն դուրս ենք . անոր համար կըսէ սուրբն Յաննարդոս թէ մեր մահը մահ բանելու չէ, հապա սկիզբն կենաց : Ուստի սրբոց մահը իրենց համար ծննդոց օր է, վասն զի մեռ-

1 Տէր հան ՚ի բանետէ զանձն իմ : Ա-շ. ՏԿԵ . 8 .

2 Յանկամ ելանել ՚ի մարմնոյ աստի և լինել ընդ . Քրիստոսի : Փէլք. Ա . 23 :

3 Յորշափ յամենք ՚ի մաշնիք աստ, սուրբանամք ՚ի ու առնէ : Բ . Կ-ը . Ա . 6 :

նելով կը ծնանին յերանելիք կեանս , որ վախճան չտ-  
նի : Առորդն Աթանաս ալ կրտէ թէ արգարոցը մահ չէ ,  
հապա փոխազրութիւն յափանական կենաց : Եւ  
սուրբն Օզոստինոս՝ ով վախաքելի մահ , կրտէր , տա-  
ռապանաց մերջ , աշխատանաց վախճան , հանգստեան  
սկիզբն , ով է որ զբեղ չուզեր . ուստի վախաքանոք  
կազաչէր թէ ուրեմն թող մեռնիմ , տէր , որպէս զի  
զբեղ տեսնեմ :

Սուրբն Կիոպրիանոս կրտէ թէ թող անիկա վախճան  
մեռնելէն , որ այս մահուանէս երկրորդ մահուան պի-  
տի անցնի . թող վախճան մեղաւորը , որ ժամանակա-  
որ մահուանէ յափանական մահուան պիտի փո-  
խուի , չէ թէ ան որ 'ի շնորհս Աստուծոյ կենալով  
մահուամբ կը յուսայ 'ի կեանս անցնի : Արրոյն Յով-  
հաննու ողորմածին վարոցը մէջ զրած է թէ հարուս  
մարդ մը եկաւ իրեն շատ մը ողորմութիւն տուաւ ա-  
զաշելով որ Աստուծոյ ազօթք ընէ իր մէկհատիկ որ-  
դոյն երկար կենացը համար . բայց քիչ ատենէն այն  
որդին մեռաւ : Երբոր հայրը կը գանգատէր զաւակին  
մահուանը համար , Աստուծմէ հրեշտակ մը եկաւ եր-  
աս իրենն թէ դուն աղուզ երկան կեանք ուղեցիր .  
զիտցիր որ անիկայ յափանան կը վայելէ երկինքը :  
Աս այն շնորհըն է՝ որ Գրիտոս մեզի համար տուաւ .  
ինչպէս զրած է Ավախայ մարզարէութեանը մէջ թէ  
ուր է քու յաղթութիւնդ մահ <sup>1</sup> , իամ քստ վուղկազային  
ևս եմ քու մահդ ով մահ . վասն զի Գրիտոս մեզի հա-  
մար մեռնելով մեր մահը կեանք փոխեց : Պիտոնիոն նա-  
հատակը երբոր ուրախութեամբ մեռնելու կերթար ,  
հարցուցին քովինները ինչու ուրախ կերթաս 'ի մահ .  
պատասխան տուաւ սուրբը թէ կը սխալիք զուք , ես  
ոչ 'ի մահ , այլ 'ի կեանս զիմեալ կերթամ . նոյնպէս  
սուրբն Ախմետիանոս պատանւոյն ալ նահատակու-  
թեան ատենը սիրտ կու տար մայրն ու կրտէր , ուրախ  
կեցիր որդեակ իմ , կեանք ձեռքէդ չէ թէ կելլէ , հա-  
պա 'ի լաւազոյն կեանս կը փոխուի :

1 Ո՞ր է յաղթութիւն քո մահ : Աշէ . ՃՂ . 14 .

Ով Աստուած հօղոյ իմայ , հայր երկնաւոր , ես ըդ-  
քեզ անարգեցի՝ կենացս մէջ քեզմէ երես դարձընե-  
լով . բայց փառաւորեց զքեզ քու միածինդ խաչին վր-  
բայ պատարագելով իր կեանքը . ուստի այն պատույն  
համար որ տուա քեզի սիրելի որդիդ , ներէ իմ տուած  
անպատճութեանցս : Կը ցաւիմ , կը զզամ , ով ծայ-  
րագոյն բարիդ , զքեզ վշտացընելուս համար , և խոսք  
կուսամ՝ որ այս օրէս ետե քեզմէ զատ ուրիշ բան չի  
սիրեմ : Իմ փրկութիւնս քեզմէ կը յուսամ : Հիմա ինչ  
աղէկ բան ունիմ նէ քու շնորհրդ է բոլոր , քեզմէ են  
ամէնքն ալ . շնորհօք Աստուծոյ եմ զինչ և իցեմ : Եթէ  
անցեալ կենացս մէջ դքեզ անարգեցի նէ , յուսամ  
փառաւորել զքեզ յաւիտեան օրհնելով քու ողորմու-  
թիւնդ : Մեծ փափար ունիմ սրտիս մէջ զքեզ սիրե-  
լու . ան ալ զուն ես տուեր : Շնորհակալ եմ քեզմէ ,  
ով տէր իմ , առաջ տար , առաջ տար կաղաչեմ , քու  
օգնականութեամբդ , ինչպէս որ սկսար . յուսամ որ  
ասկից ետե բոլորամին քուկդ ըլլամ և մէկդի ձգեմ  
աշխարիս ամէն վայելլը . ինչ աւելի հաճոյական բան  
կրնայ ըլլալ ինձի բաց՚ի քու կամբդ կատարելէն : Տէր  
իմ ամենասիրելի , որ այնչափ սիրեցիր զիս , քու սէրդ  
միայն կուզեմ , Աստուած իմ . սէր , սէր . և կը յուսամ  
որ միշտ քու սէրդ խնդրեմ . մինչեւ որ քու սիրոյդ մէջ  
մեռնելով հասնիմ սիրոյ արքայութիւնը , որ առանց  
խնդրելու իի սկիտի ըլլամ քու սիրովդ , անդադար սի-  
րելով զքեզ հոն յաւիտեան իմ ամէն զօրութեամբս :  
Տիրամայր իմ , Մարիամ , զուն որ այնչափ կը սիրես  
զԱստուած , և այնչափ կը փափարիս որ ամէքն ալ  
սիրեն զինքը , տուր որ ես ալ սիրեմ զինքը այս կե-  
նացս մէջ , որպէս զի անդին ալ յաւիտեան սիրեմ :

## ԽՈՐՀԻԴԱՌՈՒԹԻՒՆ, Թ.

ԵՐԻԱԾ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄՐՏԻՆ ԽԱՂԱՊԻԹԻՒՆԸ.

Արդարոց նողիքը Աստուծոյ ձեռքն է, անոնց մահ յի կրմար մօտենալ: Անզամեները կարծեցին թէ անոնք մեռան, բայց անոնք խաղաղութեան մէջ են<sup>1</sup>.

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Վարդարներուն հոգին Աստուծոյ ձեռքն է: Եթէ Աստուծ իր ձեռացը մէջ պինդ պահեր է արդարներուն հոգիքը, ովք կրնաց զանոնք իրեն ձեռքէն խլել: Իրաւ է որ զժոխքը չի դադրիր փորձելէն և չարշարելէն ըղուրբերն ալ իրենց մահուան ատեննը, բայց Աստուծ ալ չի հեռանար անոնց քովէն, և չի դադրիր իր հաւատարիմ ծառայից օդնելէն աւելի վտանգ եղած ատենը: Առքրին Ամրրուխտ կըսէ: թէ հոն աւելի օդնականոթեան կը հասնի, որ որ վտանգը շատ է: վասն զի Աստուծ օդնական է որ որ ժամանակն յարմար է: Երբոր Եղիսէին աշակերտը տեսաւ որ քաղաքը պաշարուած է թշնամիներէն, ահուղողի մէջ ընկաւ: բայց մարդարէն քաջալերեց զինքը ըսելում մի վախնար, վասն զի մեր կողմը շատ են քան անոնց կողմը<sup>2</sup>: Եւ ցցուց անոր հրեշտակաց բանակը որ զիրենք պաշտպանելու զրկեր էր Աստուծ: Աւստի թէպէտե սատանան կու զայ փորձելու, բայց պահապան հրեշտակն ալ կու զայ քաջալերելու զհողն վարդը: բարեխօս սուրբերն ալ կու զան, սուրբ Միքայէլ հրեշտակապետը կու զայ, զոր զրեր է Աստուծ պաշտպանելու իր հաւատարիմ ծառայքը զժոխոց վերջի յարձակմանը զէմ:

1 Աղիք արդարոց ՚ի ձեռքին Աստուծոյ են, և ոչ մերձեսցի ՚ի նոսա մահ: Թռւեցան յաւս անզգամաց թէ մեռան . . . բայց նոքա են ՚ի խաղաղութեան: իւստու դ. 1. 2. 3:

2 Ա՞ն Լրինչը, զի ընդ մզ բազում են քան ընդ նոսա: դ. թուշ. Զ. - 16:

կու գայ սուրբ Աստուածամայրն ալ թշնամիքը ցիրուցան բնելու և իրեն ջերմեռանզները խը հովանեաց տակն առնելու . ի վեր քան դամենայն ինքն Քրիստոս կու գայ փորձութիւններէն պահելու այն անմեղ ոչխարակը կամ ապաշխարողը , որուն փրկութեանը համար իր կեանքը դրեր է . ինքը այնալիսի ծանր կռուոյ ատեն պէտք եղած վատահամիթիւնը և ուժը կու տայ , ուստի հողին ալ բաջալերեալ ամէն կերպով կըսէ տէր եզն ինձ օգնական : Տէր լոյս իմ և կեանք իմ , ես յումէ երկեայց <sup>1</sup> : Ինչպէս Արողինէս կըսէ թէ աւելի մեծ է մեր վրայ Աստուածոյ հոգը և խնամքը , որպէս զի զմեզ փրկէ , քան թէ սատանային փոյթը զմեզ զատապարտութիւն մատնելու : Վասն զի Աստուած ալ աւելի կը սիրէ զմեզ քան թէ սատանան կատէ զմեզ :

Պօղոս առաքեալ կըսէ թէ հաւատարիմ է Աստուած որ ձեր ուժէն վեր զմեզ փորձութեան մէջ չի ձգեր <sup>2</sup> : Բայց պիտի բաես թէ սուրբերուն շատը իրենց փրկութեան վրայ վախնալով մեռան : Պատասխան կու տամ թէ զիտցիր որ աղէկ վարք ունեցողներուն մէջը քիչ կան որ անոնց համար գրուած ըլլայ թէ շատ վախով մեռան : Բելլուակենցին կըսէ թէ Աստուած ումանց այդ բանը թող կու տայ , որպէս զի մաքրէ զիրենք մահուան ատենը իրենց քանի մը դակասութիւններէն : Ուր թողունք որ զրեթէ Աստուածոյ ամէն ծառաները , ինչպէս որ զրած է , ուրախութեամբ հողինին աւանդեր են : Աստուածոյ դատաստանը մահուան ատենը ամենուն վախ կը քերէ , բայց մեղաւորները այս վախուն յուսահատութեան մէջ կիյեան , իսկ սուրբերը այս վախուն վսասահութիւն կառնեն : Առըրն Անտոնինոս կը սպասմէ թէ սուրբն Բելոնարդոս հիւանդութեան ատեն կը վախնար և վրան անյուսութեան փորձութիւն կու գար . բայց երբոր Քրիստոսի արդինքը միարը բերաւ , բոլոր վախը մէկդի ձգեց ըսելով , քո վէրբերդ իմ արդինքը են : Առըրն Հվլարիոն ալ կը վախնար . բայց եարէն ուրախութեամբ բաւաւ . ել հոգի , ինչու կը վախես ու կը գողաս , եօթանասուն աարի Աստուածոյ

1. Առշ. Խթ . 11 . ԽԸ . 1 . 14 :

2. Հաւատարիմ է Աստուած որ ոչ արկցէ զմեզ ի փորձութիւն առաւել քան զիտը ձեր : թ . Կոշ . Թ . 13 :

ծառայեցիր, և մահուանէ կը վախճառ։ Յիտուսեան հայր Յովուէ փ Արտամայի հարցուցինքն թէ բնչպէս ես, ուրախ ես մեռնելուդ . ան ալ բառ . հապա Բնչ, միթէ տատանային ծառայեցի որ հիմա կարենամ տարակու սիլ թէ արգեար Աստուած զիս փրկել կուզէ թէ չէ .

Եթէ մահուան ատեն ատանջուինք մասնելով թէ դԱստուած վշտացուցեր եմ, ան ալ զիտենք որ Աստուած բաեր է, թէ որ անօրէնը զառնայ իր անօրէնութենէն անոր անօրէնութիւնը ալ պիտի չի յիշեմ . Բայց պիտի բաես թէ բնչպէս կրնանք ապահով ըլլալ թէ Աստուած մեղի ներեր է . այդ հարցմանքը նաև սուրբն Քարսեց ալ կընէ, ու այսպէս պատախան կու ասց թէ զուն ալ բաէ մարգարէին հետ թէ զմեզս ատեցի և անարդեցի, զանօրէնութիւնս ատեցի և զգուեցայ : Ով որ զմեզքը կատէ, կրնայ ապահով ըլլալ թէ Աստուած ալ իրենթոգութիւնտուեր է : Մարդուս սիրու չի կրնար առանց սիրելու կենալ, կամ սանզծուածքը կը սիրէ և կամ դԱստուած . թէ որ սանզծուածքը չի սիրեր, ու բեմն դԱստուած կը սիրէ . արդ ով է աստուածաւէր եթէ ոչ պատոիրանապահը : Ով որ իմ պատոիրանքներս կը բանէ, ու կը սկանէ զանոնք, նա է որ զիս կը սիրէ<sup>1</sup> : Արեմն ով որ պատոիրանքը պահած կը մեռնի նէ, իսէր Աստուածոյ կը մեռնի . ուստի ով որ դԱստուած կը սիրէ՝ վախ չունի, վասն զի սէրն մերժէ զերկիուզ<sup>2</sup> :

Կ. 2 ԵՒ ՊԵՏԱՑՑԱՆՔ

ԱՇ Յիտուս փրկիչ իմ, Երբ պիտի ըլլայ այն օրը որ պիտի կարենամ բաելու վասք քեզ Աստուած իմ, մէյմըն ալ զբեզ չեմ կրնար կորսրնցընել : Ե՞րբ պիտի ըլլայ որ զբեզ գէմ առ զէմ տեսնամ, և ապահով ըլլամ զբեզ սիրելու իմ ամեն զօրութեամբս յափուեան : ԱՇ իմ ծայրազոյն բարիս, մէկ հատիկ սէրս, քանի որ կենդանի եմ միշտ վասնզի մէջ եմ զբեզ վշտացընելու, և բու զեղեցիկ շնորհարդ կորսրնցընելու : Ան բնչ թշուառ ատեն եր որ զբեզ չէի սիրեր, կանարզէի քու սէրդ . հիմայ կը զղջամ 'ի բոլոր սրտէ, կը ցանկամ

1 Ար ունի զպատուիրանս իմ և պահէ զնոսա, նա է որ սիրէ զիս : Ա-Հ- ՖԴ - 21 :

2 Ա-Հ- Ա-Հ- Դ - 18 :

սիրել որչափ կրնամ և զրեղ հաճեցընել, բայց զեռ  
վառնդի մէջ եմ քու սերդ թօգնելու և քեզի կոնակ  
զարձընելու : Ովք փրկիչ իմ, կեանք իմ, զանձ իմ, թող  
մի տար ինծի : ապա թէ ոչ կաղաչնմ հիմակուրնէ հո-  
ղիս առ որպիսի և իցէ զառն մահուամբ, զոհ եմ մեռ-  
նելու : Հայր երկնաւոր, Յիսուսի սիրոյն համար մի թո-  
ղուր զիս այս կործանմանս մէջ ինկնալու . պատժէ  
զիս ինչպէս որ կուզես, սիրով յանձն կառնեմ, միայն  
խալսուէ զիս՝ քու շնորհքէդ և 'ի քո սիրոյդ զրկուելու  
պատժէն : Յիսուս իմ, յանձնէ զիս քու հօրդ : Առ-  
բիամ մայր իմ, յանձնէ զիս քու որդույդ, առ ինծի  
համար յարատնութիւն իրեն բարեկամոթեանը մէջ  
մեալու և շնորհք զինքը սիրելու . անկից ետեւ ինչ որ  
կուզէ թող ընէ ինծի :

### ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՒԹԻ

Արդարոց հոգին Աստուծոյ ձեռքն է, և անոնց մահ  
չի կրնար մօտենալ . անզգամեներուն այնպէս կերենայ  
թէ անոնք մեռան, բայց անոնք խաղաղութեան մէջ  
են : Խենթերուն աչքին կերենայ թէ Աստուծոյ ծառա-  
ները ցաւերով և ակամայ կը մեռնին, ինչպէս աշխար-  
հառէրը կը մեռնին . բայց սուտ է, Աստուծ աղէկ  
զիտէ իր որդիքը միսիթարել մահուան առեն . և մա-  
հուան ցաւերուն մէջ ալ այնպիսի քաղցրութիւն մը  
կըզգան որ արքայութեան համը այս աշխարը և կըսկը-  
սին առնել՝ զորն որ քիչ մը առենէն պիտի ժառան-  
դեն : Ինչպէս մեղաւորներն ալ մահուան անկողնոյն  
մէջէն կրսկսին զմոխքին համեն առնել խղճմանաց  
խայթերով, վախսերով, յուսահատ սրտով . ընդ հա-  
կառակն սուրբերը անդադար առ Աստուծ սիրոյ ներ-  
զործութիւններ ընելով, և շտառով զինքը վայելելու  
վախիաբովը և յուսավը կրսկսին մեռնելէն առաջ զգալ  
այն խաղաղութիւնը որ եսքը լիտվին պիտի վայելեն  
երկինքը : Առորբերուն մահը պատիժ չէ, հապա վարձք  
և պսակ է, և անոնց վախճանը՝ մահ չըստիր, հապա  
անուշ քուն մը<sup>4</sup> . ուստի պիտի կարենայ ըսել խաղա-  
ղութեամբ յայսմ և 'ի սոյն ննջեցից և հանգեայց :

1. Եւ ժամանակի որպէս տացի քուն սիրելեաց իւրոց : Առաջ .  
Առջ . 4 :

Հայրն Առարեղ յիսուսեան այնպէս հանդիսատ որբ տով մեռաւ որ ըսաւ թէ չէի կարծեր թէ մահը այսչափ անուշ է Եղեր։ Կարդինալ Բարոնիոսին բժիշկը կրսէր իրեն թէ մահող շատ մի մտմտար. ան ալ պատասխան տուաւ թէ ինչո՞ւ, դուցէ կը կարծես թէ ես մահուրնէ կը վախնամ. չէ, ես չեմ վախնար, հասլա կը սիրեմ։ Անգերոս կը պատմէ թէ կարդինալ Ռուֆէնցին երրոր նահատակուելու կերթար՝ ջանաց որ ամենէն աղէկ զգեստները հագնի, ըսելով թէ հարսնիք կերթամ։ Երբոր կախաղանը տեսաւ, ձեռքի դաւաղանը վար ձգեց ու ըսաւ. քաղեցէր ոտուրներո, վասն զի արքայութենէն քիչ հեռու ենք։ Եւ մեռնելէն տուած սկսաւ երգել Զքեղ Աստուած զովարաննեմք երզը, դոհանալով Աստուծոյ որ զինքը արժանի ըրաւ մարտիրոսութեամբ մեռնելու սուրբ հաւատդի համար, և այնպէս ուրախութեամբ տուաւ զլուխը։ Առորբն Ջրանչիսկոս ասսիզացին մեռնելու ատեն ուրախութեամբ կերպէր, քովիններուն ալ կրօէր զուք ալ երզեցէր. ան ատեն եղբայր Եղիան ըսաւ թէ Հայր, մեռնելու ատեն լալ պէտք է, չէ թէ երզել։ Խսկ սուրբը պատասխան տուաւ թէ չեմ կրնար չերզել, տեսնելով որ քիչ մը ատենէն պիտի երթամ զԱստուած վայելելու, թերեղեան կարգէն մանկահասակ կոյս մը մեռնելու մօտ տեսաւ որ իր ընկերները կուլան՝ ատ ինչ է ըսաւ, ինչո՞ւ կուլար, ես իմ Յիսուս փրկիչս զանելու կերթամ, ուրախ կեցիք թէ որ զիս կը սիրէք։

Կը պատմէ Հայրն Կրանազաթա թէ որսորդին մէ կը մէկ բորոտ միայնակեաց մը զտաւ որ մեռնելու վրայ էր, և կերպէր. ատ ինչ է ըսաւ անոր, մահուան ատեն երզել կրպայ մի, Պատասխան տուաւ այն ճղնաւորը թէ ով եղբայր, Աստուծոյ ու իմ մէջս ուրիշ արզելք չի կայ, բայց միայն այս մարմնոյս սրատը. Հիմա որ կը տեսնեմ թէ այս բանտս քայքայի ու քակուի պիտի, և ես պիտի երթամ զԱստուած տեսնալու, անոր համեր ուրախութենէս կերպեմ։ Աս զԱստուած տեսնալու փափաքը սուրբն Խղնատիս աստուածազգեցին ըսել կուտար. թէ որ դազանները ետ քաղուին իմ կեանքս վերցընելու ևս պիտի զրդում զիրենք որ զիս լափէն։ Սրբուհին կատարինէ զենուացին չէր կրնար համբերել անոնց որ մահը զժբախտութիւն կը սեպէին

և կըսէր : Ով սիրելի մատն , բնչպէս մարդիկ ծուռ աշքով կը նային քու վրագ . հասրա ինչու ինձի չես զարոր որ դիշեր ցորեկ քեզի կըսապասեմ : Արբուհին թերեղա ալ այնշափ կը վախաքէր մահուան , որ չմեռնիլը իրեն մահ կը սեպէր :

Ահա սյօնէս է սուրբերօն մահը :

ԽԱՅ ԱՏ ՊԵՐԵՎԵՆԿ

Ով ծայրագոյն բարի Աստուած իմ . թէ որ առաջ զբեզ չի սիրեցի , հիմա բոլորովին քեզի կը զառնամ . ամէն արարածոց մնաք բարով կըսեմ , և կընտրեմ ըզքեզ միայն սիրել , ով ամենասիրելի տէր իմ : Ըսէ ինձի ինչ որ զուն կուզես , և ես պատրաստ եմ կատարելու : Հերիք է որչափ որ զբեզ վշտացոցի , մնացած կիանքս կուզեմ միայն քու կամքդ կատարելու համար անցընել : Կարողոթիւն տուր ինձի որ սէր հատուցանել կարենամ ըրած ապերախտոթեանցս տեղը . ես արժանի էի շատոնց դժոխքի կրակին մէջ այրուելու , բայց զուն ձեռքէս բռնեցիր . ու քեզի քաշեցիր . ուստի հիմա շնորհք տուր որ քու սուրբ սիրոյդ կրակովը այրիմ , տոշորիմ . կը սիրեմ զբեզ անբաւ բարոթիւն , և զուն ալ իրաւամք կուզես որ զբեզ միայն սիրեմ , վանդի զիս ամեն բանէն էւել սիրեցիր , և զուն միայն արժանի ես սիրուելու . ես ալ զբեզ միայն կուզեմ սիրել և որչափ կրնամ քու հաճութիւնդ կատարել : Ինչ որ կը հաճիս իմ վրաս նէ ըրէ . Հերիք է որ ես զբեզ սիրեմ , և զուն ալ զիս սիրես : Մարիամ , մայր իմ , զուն ինձի օղնական եղիր . ազաշէ զջիսուս ինձի համար :

## ՄԱՍՆ ԵՐԲՈՐԴ

Եւ բնչպէս կարելի է մեռնելէն վախնալ , Երբոր մէկը յոյս ունի թէ մահոքնէ ետև թաղաւոր պսակուի պիտի արքայոթեան մէջ : Արբոյն կիալիխանոսի բաժին պէս թէ սաբաննուելէն ետ շնչք քաշուիր երբոր ստոյդ զիտենք թէ մեռնիլք նէ՝ պսակ պիտի առնենք . ինչու մեռնելէն պիտի վախնայ ան որ զիտէ թէ ՚ի շնորհս մեռնի նէ՝ մարմնով ալ անմահ պիտի ըլլայ . Պէտք է , կըսէ առաքեալը , այս մահկանացուս անմա-

Հարթիւնն զղինու<sup>1</sup> : Ո՞վ որ զԱստուած կը սիրէ , և կը ցանկայ զինքը տեսնալ , այս կեանրս իրեն ուստիժ կը սեպէ , և մահը ուրախութիւն . ուստի կըսէ սուրբն Ուզուատինոս թէ Համբերութեամբ կառպի , զուարձանաւով կը մեռնի . և սուրբն ֆումաս միլլանովացին կըսէ թէ մահը թէ որ զիարդ քուն եղած զանայ , զողի պէս կու զայ , կը բռնէ կը սպաննէ ու դժօխիքին զուրը կը ձգէ . բայց թէ որ արթուն զանայ , զեսպանի մը պէս կու զայ . կը բռնէ , և կըսէ թէ Աստուած զքեղ Հարսնիք կը կանչէ , և կուր զքեղ տանիմ քու ուղած տեղդ :

Խնչողէս ուրախ սրտով իր մահուանը կըսպասէ ով որ 'ի շնորհս Աստուածոյ կը զանուի , յուսալով որ զնիսուս իւր փրկեցը պիտի տեսնայ ու պիտի լոէ անկէ . Ազնիւ , ծառայ բարի և Հաւաստարիմ , որովհետեւ քիշին մէջ Հաւաստարիմ եղար , շատի վրայ պիտի զնեմը ըգրեաց<sup>2</sup> : Ո՞վ թէ ան ատեն որչափ մխիթարանիք են քաշած ասպաշտարանիք , բրած աղօթքները , երկրաւոր բարիքներէն սիրուք բաժնելը , և այն ամէն բանը ինչ որ Աստուածոյ Համար մէկն ըրեր է : Այն ատեն ով որ զԱստուած սիրեր է , իւր ամէն սուրբ զործոց սրտուղը պիտի վայելէ : Աւոտի յիսուսեան հայրն Հիսուսողիստոս երբոր կը տեսնէր որ իր բարեկամ կրօնաւորներէն մէկը փրկութեան նշաններով կը մեռնէր՝ ամեննեին չէր լար , այլ կուրախանար : Ասկերերան ալ կըսէ թէ որչափ անտեղի բան է երկնից արքայութեան Հաւատաւուալու ու ետքը սուզ մանալ հոն զնացողաց վրայ : Արշափ մեծ մխիթարանիք է ան ատեն մասնաւորապէս անոր որ սուրբ աստուածածնայ ջերմեռանդ պաշտօն կը մատուցանէր , վարդարաններ կը զարձընէր , այցելութիւններ կընէր , 'ի պատիւ անոր պար կը պահէր . եթէ տիրամայրը կոյս Հաւաստարիմ կըսուի նէ , որչափ Հաւաստարիմ կըլլաց իր ջերմեռանդները մխիթարելու իրենց մահուանն ատեն : Սուրբ կուսին ջերմեռանդ մարդ մը մեռնելու ատեն բաս : Հօրն Պինէ զղիի թէ

1 Պարտ է մասնաւցուիս զքենուլ զանմահութիւն : Բ - կ - շ - ձ - 53 :

2 Ազնիւ , ծառայ բարի և Հաւաստարիմ . որովհետեւ 'ի ստկու գ Հաւաստարիմ եղեր . 'ի վերայ բազմաց կացուցից զքեղ : Ա - ս - հ - է - 21 :

Հայր սուրբ չես կրնար հաւատալ թէ ինչ միտթարութիւն կըզգամ հիմա սուրբ աստուածածնայ ծառայելուս համար . ո՞հ թէ դիտնայիր , որչափ զոհ եմ հիմա տիրամօրս ծառայելուս համար , որ չեմ կրնար բացատրել : Հապա ինչ ուրախութիւն կունենայ ան որ գՅիսուս սիրեր է , ստեղ ստեղ պայցելութեան ելեր է զինքը որբութեան խորանին առջեր յարդելու , և անպակաս հաղորդուեր է սուրբ խորհրդոյն , երբոր կը տեսնէ թէ իրեն սուրբ թոշակ կը բերեն , որ հանգերձեալ կենաց իրեն առաջնորդ պիտի ըլլայ : Երնէկ անոր որ պիտի կարենայ ան ատենը սուրբ Փիլիպարոս Ներին հետ ըսել . Ահա իմ սիրականս , ահաւասիկ իմ սէրս , տուէք ինձի իմ սէրս :

Գուցէ մէ կը ըսէ . բայց ես ինչ զիտնամ թէ իմ զրինէս ինչ պիտի անցնի . ով զիտէ թէ ես զէշ մահ պիտի ունենամ : Բայց այզպիտուոյն ես ալ կըսեմ . ինչով զէշ կըլլայ մահը . մեղքով միայն չէ մի . որեմն մեղքէ միայն պիտոր վախնանք , չէ թէ մահուանէ : Արրոյն Ամրոսիոսի ըսածին պէս թէ յայտնի է որ դառնութիւնը մահուանէ չէ , հապա մեղքէն է . ուստի վախը մահուան տալու չէ , այլ կենաց և վարուց : Ուրեմն երբոր չես ուզեր մահուանէ վախնալ , աղէկ ապրէ . ով Աստուծմէ կը վախնայ , անոր վախնանը բարի է :

Հայրն Գոլոմալիէրէ կըսէր թէ անկարելի է բարոյապէս որ կենացը մէջ Աստուծոյ հաւատարիմ եղողը չար մահ ունենայ : Աս բանը առաջուց սուրբն Օզուտինոս ալ ըսեր էր թէ շի կրնար զէշ մեռնիլ ով որ բարի կեանք ունեցեր է : Ով որ մեռնելու պատրաստուելով կապրի՝ բնաւ մահէ մը շի վախնար . թէ և յանկարծական ըլլայ : Արգարը , կըսէ Առղոմն , ինչ և իցէ մահուամբ ալ մեռնելու ըլլայ , միշտ հանգիստ կըլլայ <sup>1</sup> : Արդ որովհետեւ չենք կրնար ուրիշ կերպով երթալ զԱստուած վայելել՝ բայց եթէ մեռնելով , ուստի այսպէս խրատ կու տայ ոսկերերան թէ ընծայենք Աստուծոյ այն բանը որ պարտական ենք տալու : Աս ալ զիտնալ թէ ով որ իր մահը Աստուծոյ կը նորիէ , զերաղանց սիրոյ ներդործութիւն կընէ . վասն զի սի-

1 Ազգարն Եթէ հասցէ ՚ի վախնանել . ՚ի հանգառն ան է զի . ցէ : Խմբ . Դ . 7 :

րով ողջազուրելով զայն մահը՝ որ Աստուծոյ հանոյ է, և այն ատենը և այն կերպով՝ որ Աստուծոյ կամբն է, մարտիրոսներուն կարգը կանցնի:

Աստուած սիրողը պէտք է որ միշտ փափարի և հառաջէ մահուան. գասն զի մահը զմեղ ստուգապէս Աստուծոյ հետ կը միացընէ, և կը խայլուէ զմեղ զԱստուած կորսընցընելու վտանգէն: Պակաս սիրոյ նշան է փափար չունենալ շուտով երթալու զԱստուած տեսնելու և նորէն զինքը չի կորսընցընելու ապահով ըլլալ: Մենք այս կենացս մէջ պէտք է ջանանք զԱստուած սիրել որչափ որ կրնանք. այս բանիս միայն սիրտի ծառայէ մեր կեանքը՝ Աստուծոյ սէրն աճեցընելու. մեր սիրոյն չափը, որուն մէջ սիրտի զանէ ըդմեզ մահը, պիտի ըլլաց անդիի աշխարհը զԱստուած սիրելնուս չափը:

ԵՎ.2 ԵՒ ՊԵՂԱԾԱԿ

Փրկիչ իմ Յիսուս, զիս քեզի հետ կապէ, այնպէս որ չի կարենամ քեզմէ բաժնուիլ: Զիս քեզի առ բոլորվին մեռնելէս առաջ, որպէս զի զքեզ ինձի հետ հաշտուած տեսնեմ առաջին տեսնելուս ատենը: Դու սէր, զիս փնտըռեցիր, երբոր ես քեզմէ կը փախչէի. Հիմա մի վորնաներ զիս երբոր ես զքեզ կը փնտըռեմ: Թող ինձի որչափ որ քու կամքիդ զէմ ըրեր եմ. այս օրէս ետե ուրիշ բան չեմ ուզեր մտածել, բայց միայն քեզի ծառայել և զքեզ սիրել: Ամէն կերպավ զիս քեզի պարտական ըրիր, ինչուան արիւնդ ալ տալով իմ սիրոյն համար: Կուզէի որ ես ալ զիս ամենայն կերպով քեզի տայի, ով Յիսուս իմ, որչափ զուն զքեզ բովանդակ ինձի տուիր: Ով Աստուած հոգւոյ իմոյ, կուզեմ զքեզ շատ սիրել այս կենացս մէջ, որպէս զի կարենամ անդին ալ շատ սիրել: Հայր երկնաւոր, զուն իմ սիրաս բոլոր քեզի քաշէ, բաժնելով ամենայն երկրաւոր բաղձանքներէն, և բոլորովին բորբոքէ քո սուրբ սիրովդ. լսէ ազաշանացս, արդեամբք Յիսուի Քրիստոսի օծելոյ քոյ: Տուր ինձի սուրբ յարաւուութիւն, տուր ինձի շնորհչը՝ որ միշտ զայն խնդրեմ քեզմէ: Մարիամ, մայր իմ, օգնական եղիր ինձի, և այս շնորհքս առ ինձի համար՝ որ միշտ քու միածնէդ սուրբ յարաւուութիւն խնդրեմ:

## ԽՈՐՀԱԴԱՎՈՅԱՆԻ Ժ.

ԵՄ Ի ՄԻԱՀ ՊԱՏՐԱՍՏՈՒԵԼՈՒ ՄԻՋԱՑՆԵՐԸ.

Յիշէ բու վախճան, և յափառեան չես մեղանէքր<sup>1</sup>.

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Եմէնքն ալ կընդունին թէ պիտի մնոնին. և մեռնին ալ մէկ անդամ է, և ասկէ մեծ հետեանք ունեցող բան շիկայ, վասն զի մահուան կէտէն կը կախուի կամ երանելի և կամ թշուառ ըլլալ յափառեան. Աս ալ զիտեն ամէնքը թէ բարի կամ չար կեանքէն կախուած է բարի կամ չար մահ ունենալը. Հապա ինչպէս կըլլայ որ քրիստոնէից ալ մեծ մասը այնպէս կապրին, որպէս թէ իրենք մեռնելիք չունին, կամ թէ շատ մեծ բան մը չէ ազէկ կամ զէշ մահ ունենալը. Այս չարաշար ապրիլը անկէց է՝ որ մահը չեն մտածեր, որեմն յիշէ քու վախճանդ՝ անկէց ետքը յափառեան չես մեզք զործեր. Պէտք է խելուընիս խօթենք թէ մահուան ատենը յարմար ժամանակ չէ մեր տալու համարը շտկելու, և մեր յափառենից փրկութեան մեծ տուրեառը ապահովցընելու. Աշխարքիս խելացիները երկրաւոր բաներու մէջ յարմար ատեն կը նային վաստակ մը ընելու, պատուի մը հասնելու, հարսնիք ընելու. և մարմնոյ առողջութեան համար չեն փախցըներ տաենին հարկաւոր զեղն ընելու. Խնչ կըսէիր այն մարդուն, որ մենամարտութիւն մը ընելու, կամ պատի մը ձեռք ձղելու երթալու վրայ ըլլայ, և նոյն միջոցին ուզենայ այդ բանին խելքը տալ երբոր բուն ատենն հասեր է. խենթ չէ մի այն զօրապետը, որ քաղաքին պաշարուած ատենը ապրուստի ու զէնք զըտելու ելլէ. խենթ չէ մի այն նաւապետը, որ անհոգ

1 Յիշէ աղվախճան քո, և յափառեան ոչ մեղիցէս. Ակատ. է. 40.

կը կենայ առաջուց խարիսխներն առասանները պատրաստելու ինչուան բուն ալէ կոծութիւնն սկսի : Ամենեին ասոնց նման է այն քրիստոնեայն որ իր խղճմը-տանքին շտկելը կը ձգէ այն օրուան , որ մահը եկեր հասեր է : Երբոր յանկարծակի վրանիդ խռովութիւն հասնի , կըսէ Աստուած , և կործանումն մրրկի նման զալու ըլլայ , ըլլայ պիտի որ զիս պիտի կանչէք , ես ալ պիտի չի լսեմ ձեզի ըսելով ասկէ ետե իրենց ճանապարհաց պատողը թող տանն : Մահուան օրը մրրկի ու ալէ կոծութեան օր է . այն ատեն մեղաւորք զԱստուած օղնութիւն կը կանչեն , բայց միայն դժոխքի վախուն համար , որ իրենց մօտ կը տեսնան առանց ճշմարիտ գարձի . ուստի Աստուած ալ իրենց չի լսեր , և իրաւամբը այն ատեն սոսկ իրենց չար վարդին ովրտուզը համտես կընեն : Վասն զի ինչ որ կը սերմանէ մարդ , զնոյնը կը հնձէ : Հերիք չէ այն ատեն սոսկ վերջի խորհուրդները առնել , հապա պէտք է մեռնիլ մեղքը ատելով , և զԱստուած սիրելով ամէն բանէ վեր : Բայց ինչպէս պիտի ատէ այն անարժան հեշտութիւնները ով որ ինչուան այն ատեն սիրեր է զանոնք . ինչպէս պիտի սիրէ այն ատեն զԱստուած 'ի վեր քան զամենայն , ով որ ինչուան այն ատեն զաշխարհը առաւել սիրեր է քան զԱստուած :

Տէրն մեր իրաւամբը յիմար կոչեց այն կուսանքներն որ լապտեր պատրաստել կուզէին երբոր վեստն կո զար նէ : Ամէն մարդ կը վախնայ յանկարծական մահէն , վասն զի ատեն չի մնար տալու համարը շտկելու . ամէնքը կը խոստովանին թէ ճշմարիտ իմաստուն եղեր ճն սուրբերը . վասն զի իրենը զիրենը մահուան պատրաստեր էին անոր զալէն առաջ : Հապա մենք ինչ կընենք : Ի նշ , կուզենք մենք զմեղ վտանզի մէջ զնել սպասելով մեռնելու վայրկենին որ աղէկ պատրաստութիւն տեսնենք : Ուրեմն պէտք է որ հիմակուընէ ընենք այն բանը որ մահուան ատեն կուզենք որ ըրած ըլլայինք : Ո՞ւ , այն ինչ ցաւ կը բերէ այն ատեն

1 Յարժամ հառանձնէ ձեզ յանկարծակի խռովութիւն , և կործանութիւն 'ի նաևնութիւն մրրկի շաշչէ ... իցէ զի կորցայ ցէք առ իս' և առ ոչ լսիցեմ ձեզ ... այսահետա կերիցէն շոշառու ճանապարհոց իւրիւնց : Առաջ . ս . 27 - 28 - 31 .

յիշել կորսուած ժամանակը, մանաւանդ գէշ անցուցած ժամանակը: Աստուած ատեն տուեր էր վաստակ ընելու, բայց այն ատենը անցաւ զնաց, մէյմրն ալ չի դառնար: Ի՞նչ տագնապ պիտի բերէ այն ատեն լոելը թէ ալ չես կրնար տնտես ըլլալ: Աշ քեզի ատեն չի կայ ապաշխարելու, ժամերը երթալու, Յիսուսի այցելու: Թիսն ընելու, աղօթք ընելու, քարոզ լսելու: Ինչ որ եղաւ նէ եղաւ: Ան ատեն առողջ միոր, հանդարտ ժամանակ պէտք է աղէկ խոստովանանք ըլլալու և ծանր խղճմանքները մէկիկ մէկիկ քննելու, որպէս զի սիրուը հանգչի: բայց ալ ժամանակ չի կայ:

Կ.2 ԱՏ ՊԵՂԱՑՈՒՆՔ.

Ո՞չ Աստուած իմ, թէ որ ես մեղացս մէջ մեռած ըլլայի, հիմա ուր կրլլայի: Շնորհակալ եմ որ խնայեցիր ինձի, շնորհակալ եմ այն ամենացն վայրկեաններուն համար՝ որ դժոխքը կրնայի ըլլալ սկսեալ այն վայրկենէն որ զքեզ վշտացուցի: Կաղաչեմ լոյս տոր ինձի, տոր ձանշնալ այն ծանր անարդանքը՝ որ քեզի ըրի կամաւ կորսընցընելով քու շնորհքդ զօրն որ ինձի համար շահեցար խաչափայտին վրայ իմ սիրուս համար մեռնելով: Ո՞չ Յիսուս փրկիչ իմ, թողոթիւն շնորհէ ինձի: Ես ալ բոլոր սրաւանց կը զղջամ իմ ամեն չարեացս վրայ որով անարգեր եմ զքեզ, ով անբաւ բարութիւն: Ես յոյս ունիմ որ արդէն թողոթիւն տուեր ես իմ շարեացս: Հապա օգնէ ինձի, փրկիչ իմ, որ մէյմրն ալ զքեզ չի կորսընցընեմ: Ո՞չ տէր, եթէ ես նորէն դառնալու ըլլամ զքեզ վշտացընելու այսպահ լոյս ընդունելէս ետե, և այսպահ շնորհք որ քեզմէ առեր եմ, արժանի չէի ըլլար նոր դժոխքի մը: Ան, կաղաչեմ մի թողուր զիս քու արեանդ արդեանցն համար որ թափեցիր իմ սիրոյս: Տուր ինձի սուրբ յարատեսութիւն: տուր ինձի քու սուրբ շնորհք: Կը սիրեմ զքեզ, ով ծացրազոյն բարի: Ե չեմ ուղեր մէյմրն ալ ետ կենալ զքեզ սիրելէն ինչուանի մահ: Աստուած իմ, հայր երկնաւոր, զթա և ողորմէ ինձի վասն սիրոյ միածնի քու Յիսուսի Փրիստոսի: Զթա ինձի և զույոյս և ասղաւէն իմ, Մարիամ, և յանձնէ զիս Աստուածոյ: Քու աղաչանքդ ետ չեն մեար առաջի տեառն որ զքեզ այնչափ կը սիրէ:

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Հասպասիրեկի եղբայր , երբոր զիտանս թէ պիտի մեռնիս , շուտով հիմակուրնէ խաչելութեան ոտքը ընկիր , չնորհակալ եղիր իրեն այս ատենիս համար որ քեզի կուտայ իր ողորմութեամբը , որպէս դի կարենաս խրզճանանդ շակել . ետքը մէջմը աչքէ անցուր բոլոր անցած կենացդ պակութիւնները , մանաւանդ երիտասարդութեանդ ատենիր : Աչքէ անցուր Աստուծոյ պատուիրանները , քննէ ինչ բաններու կամ պաշտօններու մէջ մտեր ես , և կենցազավարութիւններդ՝ որ շատ անգամ ըրեր ես , և զրի վրայ առ անկարդութիւններդ . և ընդհանրական խոստովանանք եղիր բոլոր կենացդ , թէ որ ինչուան հիմա չես եղած նէ : Գիտես որչափ կօգնէ ընդհանրական խոստովանութիւնը համբայ բերելու քրիստոնէին վարքը . մտածէ թէ հաշիւ մընէ վասն յախտենականութեան . և անանոկ ըրէ , որպէս թէ հասած ըլլայիր այն կէտը որ համար պիտի տառ Քրիստոնի քո դատաւորիդ : Հեռացուր սրտէդ ամենայն շար յօժարութիւնները , ամենայն օխակաղութիւն . մարրէ խիղնդ ուրիշ ստացուածքին աչք տնկելէն , ուրիշի անտամակուարութեան պատճառ ըլլալէդ , տուած գայթակղութիւններէդ . և առաջազրէ փախշիլ այն առիթներէն , որով կրնաս զԱստուած կորուընցընել : Գիտացիր որ այն բանն որ հիմա քեզի դժուար կերենայ , մահաւանդ ատեն անկարեկի պիտի երենայ :

Ալ աւելի հարեւաոր է որ առաջազրես ի զործ զնալ այն միջոցները որով կարենաս պահել զրեղ ի չնորհս Աստուծոյ . ինչպէս են՝ ամէն որ պատարագ տեսնելը , յախտենական ձշմարտութիւնները մտածել , ստէպ ստէպ խոստովանանք ըլլալ և հաղորդուիլ՝ զոնէ ութ օրը անգամ մը , այցելութիւն ելլալ ամէն որ սրբութեան և աստուածածնայ , կրթութիւն մտնել , հոգենը զիրք կարգալ , ամէն իրիկուն քննութիւն խղճմանաց ընել , և մասնաւոր ջերմենանդութիւն ընել առ ամենասուրը կոյսն՝ ծամ կենալով շարաթ օրերը , և ամէն բանէ վեր յանախ ինքզինքդ Աստուծոյ յանձնել և սուրբ աստուածածնայ , անպակաս կարգալով , մանաւանդ փարձութեան ատենը , զամենասուրը անոնն Յի-

սուսի և Մարիամու : Առոնք են այն միջոցները , որ կրնան քեզի բարի մահ տալ և յատիտենից փրկութիւնը :

Այս բաներս ընելը քեզի նշան մը կրլլայ թէ փրրկութեան պիտի հասնիս . իսկ անցած դացած ատենիդ համար ատուինէ յարիւն փրկչիդ , որ հիմա քեզի այս լոյսերը կու տայ , վասն զի կուզէ որ փրկուիս . ասաւինէ սուրբ աստուածածնայ բարեխօսութեանը որ քեզի համար այս լոյսերը կը խնդրէ և կառնէ . Ըստ մարուց կարգաւորութեամբս , և ասկաւինութեամբ առ Յիսուս և Մարիամ , դիտես թէ որչափ կօդնէ քեզի Աստուած , և ինչ ուժ կառնէ Հոգիզ : Ուրեմն , սիրելի ընթերցող , շուտով տուր զբեզ Աստուծոյ որ կը կանչէ զբեզ , և սկսէ վայելել այն խաղաղութիւնը ուսկից մինչեւ հիմա դուրկ էիր քու յանցանքներումդ : Եւ ինչ մեծ խաղաղութիւն կրնայ զգալ հոգի մը , ինչպէս կարենալ ըսելը իրիկուան անկողին մտնելու ատեն՝ թէ որ այս զիսեր մահս զայ նէ , կը յաւսամ որ ՚ի շնորհս Աստուծոյ կը մեռնիմ : Ո՞ն ինչ միսիթարութիւն է որում մունք լսել , աեսնալ որ երկիրս կերերայ , և համակերպութեամբ մահուան սպասել թէ որ Աստուած այնպէս կարգաւորեր է նէ :

Ի՞նչ են ԳԵՂԱՑԵԱՆԿ

Ո՞չ տէր , որչափ շնորհակալ եմ որ այսալիսի լոյս կու տաս ինձի : Ես այնշափ անզամ զբեզ թողուցի , քեզի կանակ դարձուցի , բայց զուն զիս երեսէ շի ձղեցիր . թէ որ զիս երեսէ ձգէիր , ևս կոյր մնացած կրլրայի , ինչպէս որ առկէ առաջ ուզեցի կենալ . խստասիրու կը մնայի մնացացս մէջ , և կամք չէի ունենար ոչ զանոնք թողնելու , և ոչ զբեզ սիրելու : Իսկ հիմա մեծ ցաւ կիմանամ զբեզ վշտացրնելուս համար , և մեծ փայտաք մը քու շնորհըրիդ մէջ մնալու . այն անիծեալ հաճոյրներէն զդուիլ ու զարչիլ կիմանամ , որոնք ինձի կորսրնցընել առուին զրու բարեկամութիւնդ : Ասոնք ամէնը շնորհը են որ քեզմէ ինձի կու զան , և յուսալ կու տան որ ինձի ներեն կուզես , և զիս փրկել : Արդ որովհետեւ յետ իմ այնշափ մեզացս դարձեալ զիս երեսէ շի ձղեցիր և կուզես զիս փրկել , ահա , տէր իմ , ևս ալ զիս բոլոր քեզի կը նուիրեմ : Այլ ցաւիմ զբեզ

վատացընելուս վրայ . և կառաջազրեմ հազար անդամ  
կեանկոս կորսընցընել՝ քան թէ քու չնորհքդ : Կը սի-  
րեմ զբեղ, ծայրագոյն բարի, կը սիրեմ զբեղ, Յի-  
սուս փրկիչ իմ, որ ինձի համար մեռար, և քու սուրբ  
արեանդ կը յուսամ որ զիս չես թողուր մեյմըն ալ  
քեզմէ, բաժնուելու : Չէ, շեմ՝ ուզեր, Յիսուս իմ, ալ  
զբեղ կորսընցընել . կուզեմ սիրել զբեղ միշտ՚ի կեանս  
և՚ի մահու, և ընդ ամենայն յաւիտեանս : Հապա, պա-  
հէ զիս հանապազ, ու աւելցուր իմ սէրս առ քեղ, և  
զայս միայն կը խնդրեմ քու արդեանցդ համար : Մա-  
րիամ, յոյս իմ և ապաէն, բարեխօսէ առ Յիսուս  
ինձի համար :

### ՄԱՍՆ ԵՐԵՌԻԴԻ

Աս ալ պէտք է հոգալ ու ջանալ որ ամէն ժամ զմեղ  
այնպէս զանենք ինչպէս կը փափարինք զանուիլ՚ի  
ժամու մահուան : Երանի մեռելոց որք՚ի տէր ննջե-  
ցին : Առորդն Ամբրոսիս կրտէ թէ անոնք բարի մա-  
հուամբ կը մեռնին, որոնք որ մահուան ատեն արդէն  
աշխարիս համար մեռած կը զանուին . այսինքն սրաեր-  
նին բաժնուած է այն երկրաւոր բարիքներէն, որոնց-  
մէ մահուամբ առ հարկի սիմաֆ զատուին : Ուստի պէտք  
է որ հիմակուընէ սիրով յանձն առնենք մերկանալ  
ամէն բանէ, բաժնուիլ ազդականներէ և ամէն երկրա-  
ւոր բարիքներէ : Թէ որ այս բանս կամաւ չընենք մեր  
կենացը մ.ջ, հարկաւ պիտի ընենք մահուան ժամա-  
նակ . միայն թէ այն ատեն ծայրագոյն ցաւով և յա-  
րաւական փրկութեան վտանգովք : Ասոր համար  
խրատ կու առյ սուրբն Օգոստինոս թէ շատ կոզմէ  
հանգիստ մեռնելու՝ ի կեանս կարգաւորել ժամանա-  
կաւոր բանները, հիմակուընէ տեղաւորելով հոս թող-  
նելիքը, որպէս զի մահուանատեն մարդուս բալոր հօգը  
Աստուծոյ հետ սիրով կաստիլն ըլլայ : Այն ատեն ա-  
ղէկ է՝ Աստուծոյ վրայ և արքայութեան վրայ խօսիլ :  
Հատ անդին են այն եսոքի վայրկեանները, ուստի  
պէտքը չէ զանոնք երկրաւոր մամտուքներու ծախել :  
Մանաւանդ սրբոց պասակը կատարեալ կրլլայ . վասն  
զի այն ատենք աղէկ աղէկ արդիւնք կը զիզեն՝ սիրով  
և համակերպութեամբ Աստուծոյ կամացը բաշելով  
այն ցաւերը և զրկելով իրենց մահը :

Բայց շի կրնար մէկը այսպիսի բարի բարի խոր-  
հորդներ ունենալ մահուան ատեն թէ որ կենդանու-  
թեան ատենը ատոնք չէ բանեցուցեր , Աւատի շատ  
օգտակար բան է քանի մը ջերմեռանզներուն ըրածը ,  
որ ամէն ամիս մասնաւոր պատրաստութիւն կը տես-  
նեն մահուան՝ քրիստոնէավայել ներդործութիւննե-  
րով , և այն զիտաւորութեամբ խոսառավանակ կրյան  
ու կը հաղորդուին իրը թէ մեռնելու վրայ են և քիչ ա-  
տենէն այս աշխարքէս պիտի ելլեն : Արդ կենդանու-  
թեան ատենը շրբած բանք շատ գժուար է որ մահուան  
ատենն ընէ : Արբակրօն կոյսն կատարինէ սուրբ Ալ-  
պերդեան թերեզեանց , մեռնելու ատեն հառաչելով  
կըսէր ընկերներուն թէ զիտցիր , քրուրախիս , որ ես  
մեռնելուս համար չեմ հառաչեր որուն քսանըհինդ  
տարիէն ՚ի վեր է որ կըսպատէի , հապա այնչափ մո-  
լորեալ մարդկանց համար կը հառաչեմ , որ կեանքեր-  
նին մեղքով կանցընեն , ու կըսպատեն որ մահուան  
ատեն Աստուծոյ հետ հաշտուին , որ ատեն որ ես հա-  
ղիւ թէ Յիսուսի անունը կրնամ կանչել :

Հապա , սիրելի եղբայր , քննէ զրեկ և տես թէ ար-  
զեօք սիրադ երկրաւոր բանի մը , մէկու մը , պատույ  
մը , առն , ստրկի , կենցաղակարութեան , զրօսանքի  
կապած ես . և մասած թէ հոս յաւիտեան պիտի շի կե-  
նաս : Այն ամէնն ալ մէկ որ մը հոս պիտի թողնես , և  
զուցէ շուտով . ուրեմն ինչո՞ւ այդպիսի կապեր ունե-  
նաս , ու զրեղ անհանդիստ մեռնելու վասնզի մէջ  
զնես : Հիմակուընէ ամէն բան Աստուծոյ նուիրէ պատ-  
րաստ ըլլալով բոլորն ալ թողնել երբոր ինքն ուզէ :  
Թէ որ կուզես համակերպութեամբ Աստուծոյ կամա-  
ցը մեռնիլ , պէտք է որ հիմակուընէ զրեղ համակեր-  
պես ամէն տեսակ ներհակ զիսպուածոց մէջ որ կրնան  
քեղի պատահիլ , և մերկացընես զրեղ երկրաւոր բա-  
ներուն ամենայն յօժարութիւններէն : Դիր թէ մա-  
հուան կէտք հասեր ես , այն ատեն ամէն բան կար-  
համարհես : Արբոյն Հերոնիմոսի ըսածին պէս թէ դի-  
րաւ ամէն բան կարհամարհէ մարդ որ միշտ կը մտա-  
ծէ թէ պիտի մեռնի :

Թէ որ զես չես որոշած քու կենացդ վիճակը , նայէ  
այն վիճակը ընտրես որ մահուանդ ատեն կուզէիր որ  
ընտրած ըլլաս , որպէս զի կարենաս զոհ սրտով մեռ-

նիլ։ Խոկ թէ որ արգեն ընտրիր ես, ոյն բանն ըրէ ինչ որ այն տաներ կուզես որ բրած ըլլացիր քու վիճակից մէջ։ Այնպէս եղիր որպէս թէ ամէն որ քո կենացդ եռքինն ըլլար։ և ամէն զործքդ մերջինի ովէս ըրէ, մերջի ազօթրի ովէս, մերջի խոստովանանքի ովէս, մերջի հաղորդութեան ովէս։ Այնպէս միտքդ զիր իրը թէ ամէն ժամ հաղեցարք ես, անկողին ինկած ես ու քեզի կըսեն թէ ելիր զնա աշխարքէս։ Գիտես, որչափ կոզտէ քեզի այդ մասմաթիւնը ազէկ կեանք քարելու, և աշխարքէս զքեզ բաժնելու։ Երանի ձառացին այն միկ, զոր եկեալ տէրն զտանիցէ արարեալ այնովէս։ Այդ որ ամէն ժամ մահուան կրօնասէ, թէ և յանեկար ձակի մեռնի, միւս ովէկ կը մեռնի։

## Բ. 2 ՆԻ ՊԱՇԱՐԱՅՆ

Ամէն քրիստոնեաց ովէոր է միշտ պատրաստ ըլլայ, որ երրոր իր մահը կիմացրնեն իրեն՝ բու։ Այդ Աստուած իմ, ուրեմն քիչ տանեն ինձի մնացեր է, բայց ես այս միջոցիս մէջ ալ կուզեմ զքեզ տեսիր սիրել, որպէս զի անզին ալ զքեզ է, ենելոր սիրեմ։ Բան մը չունիմ որ քեզի նուիրեմ։ այս ցաւերս ու կենացս զոհը կը նուիրեմ։ և կը խնդրեմ որ միանայ այն զռչին հետ որ ինձի համար պատարացեց փրկիչն իմ խաչին վրաց իմ քաշածս քիչ բան է, և թեթե անոր քոմ որուն որ արժանի էի, ինչ որ է, նէ՛ ես սիրով կրնզանիմ 'ի նրան իմ սիրոյս որ առ քեզ, Զիս կը համակերպելում այն ամէն վշտաց որ ինձի կուզես տալ ասցին ալ անզին ալ, միայն թէ զքեզ յախանան կարենամ սիրել։ տան ջէ զիս որչափ որ կը հանիս, միայն թէ 'ի քու սիրոց չի զրկուիմ։ Գիտեմ որ ես արժանի չէի զքեզ ալ սիրելու, որովհետեւ շատ անզամ քու ուրդ անարգեցի, բայց զուն զզջացեալ սիրու մը չես մերժեր։ Կը ցաւիմ կը զզջամ 'ի բոլոր որուէ, այ ձարրացոյն բարի, զքեզ վշտացրնելուս համար։ կը սիրեմ զքեզ յամենայն որը, աէ, և բոլորութին քեզի կապահնիմ։ Քու մահզ, ով փրկիչ, իմ յոյս է, քու ձեռքդ կը յանձնեմ իմ հոգիս։ փրկեցիր զիս, տէր Աստուած համարատթեան։ Այդ Սիսուս իմ, զու քու արխոնդ տուիր զիս փրկելու համար, մի թողոր որ քեզմէ բաժնեմիմ։ Այս սիրեմ

պրեգ Աստուածդ յաւիտենից , և կը յաւսամ սիրել յաւիտեն : Մարիամ , մայր իմ , ողնէ բնծի այս հարկաւորոթեանս առեն : Քեզի կը յանձնեմ իմ հոգիս , ազայէ քո միածին որդիո որ զթայ իմ մրաս . քեզի կապատճենիմ ազատէ զիս զժօխքին ձևորէն :

---

## ԽՈՐՀԾԴԱՅՈՒԹԻՒԹԻՒՆ ԺՈ.

ՁԵՄՄԱՆԱԿԻ ՑԱՐԳԻ :

Արդեակ , պահէ Ժամանակդ<sup>1</sup> .

---

## ՄԱՍԻ ԱՅԱՋԻՆ :

Այսէ , կըուէ սուրբ պիլքը , որ ազէկ պահես քո Ժամանակը , վասն զի անզին է . Աստուածոյ մեծ պարզի է որ կենդանի եղող մորդու մը կրնայ տոյ : Հեթանուք ու կը հանչնային ժամանակին յարզը . և Անհեկա կրսէր թէ ժամանակը բնաւ զին չունի : Յայց աւելի կերպով սուրբերը պիտցան ժամանակին յարզը . Առորդն Յեռնարզինսա սենացին կըուէ թէ ժամանակի վայրկեան մը այնչափ կրաքէ , որչափ Աստուած կարմէ , վասն զի ազէկ անցած ժամանակով Աստուած կը զնաւի . վասն զի ամէն վայրկեան մարդ կրնայ զզջման կամ սիրոյ ներզործոթիւն մը բնելով Աստուածոյ շրորհը և յաւիտենական վառը շահիլ :

Ժամանակը զանձ մըն է որ այս կետնքիո մէջ միայն կը գտնուի , անզին չիկայ , ոչ զժօխքի մէջ և ոչ երկինքը : Կժոխքին մէջ ասիկայ է զատապարտելոց վայեաստնը , ո՛չ թէ ժամ մը ունենայինք : Ամէն բան կու տային ժամանակին մէկ ժամը զնելու համար , որ պէս զի կարող բլլան իրենց նեզաթեանց ճար մը բնել . բայց այդ ժամը զանալիք շունին բնաւ : Արկինքը իրաւ լաց չի կոյ , բայց թէ որ երանեալք կարենային :

1 Պահէակ զժամանակին իրաւ : Ակ : 3 : 23 .

լող, այս բանու միայն կու լային, թէ իրենց կեանդին  
մէջ ատեն կորուսեր են, որով աւելի փառք վաստր-  
կի կրնացին, և թէ այդ ժամանակը մէյմրն ալ պիտի  
շունենան: Բնենեղիկան կոյս մը մեռնելէն ետե ե-  
րեցաւ փառօք մէկի մը ու ըսաց՝ թէ ամէն կերպով ու-  
րախ և զո՞ւ եմ, բայց թէ որ կարենայի բանի մը բաղ-  
ձալ նէ, այս միայն կուզէի որ նորէն աշխարհն զառ-  
նացի ու նեղութիւն քաշէի՝ որպէս զի աւելի փառք  
ալ վաստրկէի, որչափ կրնայ վաստրկուիլ մէկ ողջոյն  
մը ըսելով:

Հապա զու, ով եղրայր, ինչ բանի կը ծախես քո  
ժամանակգ: Խնչու այն բանն որ այսօր կրնաս ընել  
փաղուան միշտ կը ձգես: Ատածէ որ անցուցած ատենդ  
մէյմրն ալ քուկդ չէ, զալիքն ալ քու ձեռքդ չէ. ներ-  
կայ ժամանակը միայն ունիս բարի զորձք ընելու: Ուս-  
տի, կըսէ սուրբն Բնոնարդոս, թէ ով օզորմելի ինչ  
կը վատահիս ապագային, որպէս թէ Աստուած ժա-  
մանակը քու ձեռքդ տուած ըլլար: Խնչու կընաս վա-  
ղուան օրը զուն քեզի խոստանալ, երրոր զիտես թէ  
և ոչ մէկ ժամ մըն ալ կեանդդ ձեռքդ չէ: Ուստի մըն-  
արար կըսէ սորբէին Ծերենզա, թէ որ այսօր մեռ-  
նելու պատրաստ չես, վախցիր որ շարաչար պիտի  
մեռնիս:

Ե. 2 Ե. Պ. Վ. Ա. Յ. Ա. Յ.

Աստուած իմ, զոհանամ զրէն, որ ինձի ատեն  
առիթ իմ անցուցած կեանդիս անկարգութեանը ճար  
մը ընելու: Թէ որ այս վայրկենիս մեռնելու ըլլայի,  
իմ մեծ ցաւերուս մէկն ալ այս կրլլար թէ ժամանակը  
կորուսեր եմ: Ո՞չ աէր, զուն ինձի ժամանակ տոիր  
զքեղ սիրելու համար, իսկ ես զայն զքեղ վշտացընե-  
լու ծախեցի: Ես արժանի էի որ զժոխք զրկէիր զիս  
այն առաջին վայրկենէն որ քեզի երես զարձուցի. այլ  
զուն զիս յապաշխարութիւն կոչեցիր և ներեցիր ինձի:  
Ես խոստացայ որ ալ զքեղ չի վշտացընեմ. բայց քա-  
նի քանի անզամ ետ կեցայ խոստմունքէս, անիրաւե-  
ցայ քեզի զէմ. սակայն զուն նորէն թողութիւն տուիր

ինծի : Որհնեալ ըլլայ յաւիտեան քու ողորմութիւնդ .  
ևթէ որ անրաս շըլլար նէ , ինչպէս կրնայիր ինծի համ-  
րերել : Ավ կրնար այնչափ երկայնամիտ ըլլալ ինծի ,  
ինչպէս որ դուն եղար . ով թէ որչափ կը ցաւիմ որ այս-  
պիսի բարի և բարերար Աստուածս վշտացուցի : Աի-  
րելիդ իմ փրկիչ , սոսկ քու երկայնմտութիւնդ՝ որով  
ինծի համբերեցիր , բաւական էր զիս վասել բոլորուսին  
ի սէր քո : Աւսափ կազաչնմ , մի թողուր որ ես նորէն  
ապերախտ ըլլամ քու սիրոյդ . բամնէ զիս ամէն բա-  
նէ , և ձգէ բոլորուսինի սէր քո : Չեմ ուզեր , Աստուած  
իմ , քաւ լիցի , ասելից ետեւ ժամանակս վատնել , որ  
իմ բրած շարեացս ճար ընելու համար կու տաս ինծի :  
Տար ինծի սուրբ յարատեսութիւն : Կը սիրեմ զքեզ ան-  
րաւ բարութիւն , և կը յուսամ սիրել յաւիտեան : Նը-  
նորհակալ եմ քեզմէ , աիրամնայր Մարիամ , զու բա-  
րեխօս եղար ինծի համար այնչափ ժամանակ ունենա-  
յու : Հիմա ալ օգնէ ինծի , և տուր որ բովանդակ այս  
ժամանակս ծախսեմ ի սիրել կը միածինդ իմ փրկիչս ,  
և զքեզ , ով թագուհի և մայր իմ :

## ՄԱՍՆ ԵԲԻՌՈՒԴԻ

Ժամանակին պէս անզին բան շիկայ , բայց անոր  
պէս ալ աշխարքիս մարդկանց առջեւ յարդ շունեցող և  
անարզ սեպուած բան շիկայ : Ինչպէս կըսէ սուրբն  
Յեսնարդոս ալ թէ ժամանակին պէս մեծազին բան  
շիկայ , բայց անոր պէս ալ խոտան սեպուած բան շի-  
կայ : Դարձեալ կըսէ թէ փրկութեան օրերը կանցնին ,  
և ոչ ոք կը մտածէ թէ իր օրերը կերթան կը կորատին  
ու մէյմրն ալ դառնալիք շտոնին : Տես սա խաղցող  
մարզը , որ զիշեր ցորեկ խաղալով ատեն կը կորարն-  
ցընէ , հարցուր իրեն թէ ինչ է բրածդ : Պատասխան  
կու տայ քեզի թէ ատեն կանցընենք : Տես սա մէկայն  
ալ որ բարբարական ասդին անզին կը պտըսի , փո-  
ղոցներուն մէջ կը կայնի անցուոր դարձուորը տես-  
նելու , ափեղցըփեղ կամ անշահ բաներ կը խօսի . հար-  
ցուր իրեն թէ ինչ կընես , կըսէ թէ ատեն կանցընեմ :  
Ով խեղճ ողորմելի կուրեր , որ այդշափ օրեր կը կոր-  
ունցընէք , բայց այնպիսի օրեր որ մէյմրն ալ չեն  
դառնար :

Այդ երեսէ ձգուած ժամանակ , գուն պիտի ըլլաս աշխարհասէր մարզկանց ամեննէն աւելի ցանկալի բանք մահուան ժամանակ : Ան առան պիտի ցանկան , պիտի խնդրեն մէկ տարի մըն ալ , մէկ օր մըն ալ , բայց պիտի չի զանեն , և պիտի ըսեն այն առան թէ ալ ժամանակ չի կայ : Այն առան առոնք ինչ չեն տար որպէս զի գէթ ժամանակէն շաբաթ մըն ալ ձեռք ձգեն , օր մըն ալ դանեն որ կարող ըլլան խղճմանաց համարը շտկել : Առոր Լարենատոս Յուստինեանին բասմին պէս թէ մէկ ժամու համար հարստութիւննին ալ , փառք պատիւնին ալ , փափկութիւննին ալ կու տային : Բայց առ ժամը իրենց պիտի չի տրուի . քոմի քահանան իրեն պիտի ըսէ՝ շուտ ըրէ , շուտ ըրէ , ելիր ելիր աշխրդէս , ալ ատեն չի կայ :

Անոր համար սուրբ զիրքը մեզի այս խրառը կու տայ թէ յիշէ քու արարիշտ քանի որ արեգակն ու լուսինը չեն խաւարեր<sup>1</sup> : Ինչ նեղութիւն է մէկ ճամբորդի մը՝ թէ որ ճամբայէն մոլորած զինքը տեսնէ , զիշերն ալ վրայ հասնի , որ ատեն չի կայ ճար ընելու : Առոր պէս նեղութիւն և ցաւ կրլայ մահուան ատեն անոր որ շատ տարի աշխրդիս վրայ կեցեր է , բայց ժամանակը Աստուծոյ համար չէ ծախեր , փառն զի զիշերը կը կոխէ՝ որ ատեն մարդ չի կրնար դորձել<sup>2</sup> : Ան ատեն մահը իրեն համար զիշեր կրլայ , բան մը չի կրնար ընել : Ան ատեն խղճմանկը իրեն կը յիշեցընէ թէ որչափ ատեն ունեցաւ , և զայն ի վեաս հոգույն ծախեց . որչափ ներքին աղջարարութիւններ , որչափ շնորհներ ընդուներ է յԱստուծոյ սուրբ ըլլալու , և չէ ուզեր շահեցընել զանոնք . մէյմըն ալ ինչ կը տեսնէ , բարի դորձք ընելու ճամբան ալ դոցուած է : Աւատի լալով պիտի բաէ . ահ ինչպէս խենթ եմ եղեր , ահ մեզք կորսընցուցած ատենիս , ափսո՞ս կեանքիս որ կորուսի , վայս կորսուած տարիներուս՝ որ սուրբ կրնայի ըլլալ ու չեղայ , հիմա ալ ըլլալու ատեն չի կայ : Բայց ինչ բանի կու զայ այդ զանդաւանները , այդ ախտախոր այն վայրկենին որ կենաց տեսարանին վա-

1 Յիշեա զարարիչն քո մինչ չե խաւարեալ իշէ արեդակն և լուսին : Ժ. 2 - Ճ. 1 - 2 :

2 Գայ զիշեր՝ յորում ոչ ոք կարէ գործել : Յ. 2 - Յ. 3 - 4 :

բազոյրը զոցուելու վրայ է , բապտերը մարելու մօս է , հոգևարքն ալ մօտիկ է այն ահաւոր վայրկենին , ուս կից կախուած է յափառենականութիւնը :

ԵՎՀ ԵՒ ՊԵՂ. ՅԵՂԱԿԱՆ

Ով փրկիչ իմ Յիսուս , զուն բոլոր կեանքդ առափր զիս փրկելու համար . շեղաւ վայրկեան մը կեանքիդ մէջ զոր շնուիրնս երկնաւոր հօրդ ինձի համար , որպէս զի թողութիւն առնում , և յափառենից կեանքրը ժառանցեմ . իսկ ես որ առաջափ տարի աշխարքիս մէջն եմ , ինչ ըրեր եմ քեզի համար : ԱՇ , ինչ որ ալ ըրած եմ , բոլորն ալ իմ խղճմասանքիս բեռն են . չարք միշտ շատ է , բարին խիստ քիչ , ան ալ լի անկատարութեամբ , զաղղութեամբ , անձնասիրութեամբ և ցնդմունքներով : ԱՇ փրկիչ իմ , բոլորն ալ այդպէս է , վասն զի չէի յիշեր թէ զուն որշափ բան ըրեր ես ինձի համար : Ես զրեզ մասցայ , զուն զիս շիմոցցար . զուն շատանդամ իմ ետեկն եկար երրոր ես քեզմէ կը վախչէի , և շատ անզամ զիս կանչեցիր առ քու սէրդ : Ահա , փրկիչ իմ , ես պատրաստ եմ , մէյմբն ալ չեմ ուզեր քեզի զէմ կենալ , չեմ ուզեր սպասել որ երեսէ ձգես զիս : Պատրաստ եմ , ով ծայրապոյն բարի , հեռու կենար ամէն մեզըէ : Կրսիրնմ զրեզ , անքան բարիդ , որ արժանի ես անհան սիրոյ : ԱՇ , մի թողուր որ ես զրեզ մէյմբն ալ քու ողորմութեամբդ ինձի տուած ժամանակդ կորսընցընեմ : Կաղաչեմ զիս միշտ յիշէ , սիրելի փրկիչ իմ , և ինձի յիշեցոր քու սէրդ՝ զոր ինձի ցցուցիր : Չացընել սուր ինձի ամէն բան , որպէս զի ուրիշ բան շիմածեմ մնացած կենացս մէջ , բայց միայն զրեզ ուրիշ:

## ՄԱՍՆԵՐՐՈՐԴ

Գնացէք քանի որ լոյսը ձեզի հետ ունիք<sup>1</sup>։ Պէտք  
է որ Աստուծոյ ճամբռուն մէջ քալենք, քանի որ կեն-  
զանի ենք և լոյս ունիք, զորն որ մահուան ատեն կը  
կորսընցընենք, վասն զի այն ժամանակը պատրաս-  
տուելու ատեն չէ, հապա պատրաստ գտնուելու ա-  
տեն է։ Մահուան ատեն կարելի չէ քան ընել, եղածը  
եղած է։ Թէ որ մէկուն լուր դար թէ քիչ ատենէն դա-  
տասաւան կայ իր կենացը վրայ, կամ բոլոր ունեցա-  
ծին վրայ, բնչպէս կարտորար մէկ աղէկ վաստարան  
մը դանելու որ դատաւորներուն հասկրցընէ իր պատ-  
ճառները, և իր կողմը բռնէ։ Հապա մենք ինչ կրնենք,  
որ սասոյզ զիտենք թէ քիչ ատենէն, կրնայ ալ ըլլալ՝  
ամէն ժամ մեր վրայ դատասաւան պիտի ըլլայ ամենէն  
մեծ բանի համար, որ է յախտենից փրկութիւնը, և  
ժամանակ կը կորսընցընենք։

Կրնայ մէկը ըսել թէ ես զեռ երիտասարդ եմ, կա-  
մաց կամաց զիս Աստուծոյ կու տամ։ Անոր ըսելու է  
թէ տէրն մեր անիծեց անպատուդ թղենին, որ զեռ  
ատենն ալ չէր պառուդ տալու։ վասն զի թզոյ ժամա-  
նակն ալ չէր կրսէ աւետարանը, որով ուզեց վրկիչն  
մեր հասկրցընել մեզի թէ մարդս ամէն ատեն, նաև  
երիտասարդութեան ատենն ալ բարեգործութեան պր-  
տուդ պիտի ունենայ, չէ նէ անէծքի տակ կիյնայ,  
ու շի կրնար ետքն ալ պառուդ տալ։ Ասկէ ետքը մարդ  
քեզմէ պառուդ շուտէ յախտեան, ըստու տէրն մեր ան-  
ձառին։ նմանապէս կանիծանէ զայն մարդը զոր կո-  
շեր է և ան գէմ կը կենայ։ Ասոկալի՛ քան։ սատանան  
քիչ ժամանակ կը սեպէ բոլոր մեր կենաց ատենք, ուս-  
տի վայրկեան մըն ալ շի կորսընցըներ զմեզ փորձե-  
լէն։ Աւատի թշնամին որ ատենը շի կորսընցըներ զմեզ  
կորսընցընելու համար, հապա մենք կորսընցընենք  
մեր ժամանակը զմեզ փրկելու համար։

Մէկն ալ կրնայ ըսել թէ ես ինչ զէշ քան կընեմ.  
վայ քեզի, զէշ քան չէ ատեն կորսընցընել խաղե-  
րով, անշահ խօսակցութեամբք որ շահ մը շեն ըներ

1 Գնացէք միջազգեռ զլոյսն ընդ ձեզ ունիք։ Յաւ։ ձ.թ. 35։

Հոդայդ : Աստուած անո՞ր համար ատեն տուեր է քեզի , որպէս զի կորսընցընես . չէ , վասն զի քեզի տըւած ամէն վայրեկեաններուն համար ալ պատասխան պիտի ուզէ : Ան մակները , որ կը յիշէ սուրբն Մատթէոս , չարիք մը չեին ըներ , միայն գատարկ կենալով ատեն կը կորսընցընէին . ուստի այզոյ տէրը զիրենիք յանդիմանեց բաելով թէ ինչո՞ւ ցորեկն ՚ի բուն գատարկ կեցեր է. թէ<sup>1</sup> : Դատաստանին օրը Քրիստոս տէրն մեր մեզմէ համար պիտի պահանջէ ամէն գատարկ խօսրի համար : Ան ժամանակն որ Աստուծոյ համար ծախուած չէ՝ կորսուած ժամանակն է : Առըրբն Շեռնարդոսի ըսածին պէս՝ ան ամէն ժամանակն որ Աստուծոյ վրայ չի մնածեցիր , զիտցիր որ քեզի համար կորսուած է : Աւստի այսպէս կը խրատէ զմեզ սուրբ զիրրը թէ ինչ որ կրնաս ընել նէ՝ ըստ կարի ըրէ , վասն զի զերեզմանն որ պիտի երթառ՝ ոչ խորհուրդ կայ , ոչ զիտութիւն և ոչ իմաստութիւն<sup>2</sup> : Արրակրօն կոյս մը կրսէր թէ սուրբերուն կենացը մէջ վաղուան օր չի կայ , վաղը մեզաւորներուն կենացը մէջն է , որ միշտ կրսեն՝ քիչ մը ետքը , քանի մը օրէն , և այսպէս մահը վրայ կը հասնի : Ահաւասիկ հիմա է ժամանակ ընդունելի<sup>3</sup> : Այսօր թէ որ իրեն ձայնը լուէր , մի խստացուցանէր ձեր սիրտը<sup>4</sup> : Աստուած զբեզ կը կանչէ այսօր աս բարի դործքը ընելու՝ մէկէն այսօր ըրէ , վասն զի վաղը կրնայ ըլլալ որ ժամանակ ըլլայ կամ չըլլայ , կամ թէ Աստուած զբեզ ալ չի կանչէ :

Եւ թէ որ առաջ քու զժրախսութեամբեզ ատենդ կորուսեր ես զԱստուած վշտացընելով , նայէ որ բաս ատոր վրայ մնացած կենացդ մէջ , ինչպէս առաջազրեց Եզեկիլ թագաւորն ալ , թէ բոլոր տարիներու ՚ի զառնութիւն անձին խմոյ կարդեց<sup>5</sup> : Աստուած քեզի

1 Ընդէլու կայք աստ զօրս ցերեկ գատարկք : Մ-ուն . 1 . 6 :

2 Ար ինչ գացէ ձեռան քո գործել , որչափ՚ի կարի քում իցէ գործեալիք . զի ոչ է խորհուրդ և զիտութիւն և իմաստութիւն ՚ի գժոխս յոր գու երթալոցն ես : Ժ-ուն . 9 . 10 :

3 Ահաւասիկ ժամանակ ընդունելի : թ . Կ-ուն . 3 . 2 :

4 Այսօր եթէ ձայնի նօրա լսիցէր , մի խստացուցանէք ըլլափառ ձեր : Ս-ուն . 1 . 3 . 8 :

5 Կարգեաց զամենայն ամս իմ ՚ի զառնութիւն անձին իմոյ : Ես . 1 . 2 . 15 :

Հիմա կեսնք կու տայ որ կորուսած ժամանակիդ ճարը տեսնես . զնեցէք ժամանակը ըսելով , վասն զի չարութեան օրեր են<sup>1</sup> . որ կըսէ սուրբն Անսելմոս թէ ժամանակը կը զնես թէ որ բնես ան բանն որ զանց ըրիք ընելու . Սուրբն Հերոնիմոս սրբոյն Պօղոսի համար կըսէ թէ թէպէտ և առաքելոց ետքինը եղաւ , բայց արդեամբք առաջինն եղաւ ան բաններովք որ զարձէն ետե բառ . Ուրիշ բան ալ շրլայ , մտածենք թէ ամէն վայրկեան կրնանք մեծ մեծ վաստակ ընել յաւիտենական բառ բարեաց . Թէ որ բուէի քեզի թէ այնչափ զնտնի տէք կրլաս՝ որչափ որ կրնաս մէկ օր մը քալել , կամ այնչափ ստակ կը վաստրկիս՝ որչափ որ կրնաս համբել մէկ օրուան մէջ , ինչ կըսես , ինչ ջանք չէիր ըներ : Ուրդ կրնաս զուն ամէն վայրկենի մէջ յաւիտենական զանձ վաստրկիլ , հապա ինչո՛ ժամանակդ կը կորունցընես : Ուր բանն որ այսօր կրնաս ընել , մի ըսեր թէ վազը կրնամ ընել առ բանք . վասն զի այսօր որ կորուսիր , ալ շի դառնար : Սուրբն Յմանչիսկոս Պորձեան երտոր տրիչներոր աշխարքի վրայ կը խօսէին՝ ինքը առ Աստուած կը զառնար սուրբ իսպանքով , անանկ որ երրոր եաքը իրեն ալ կը հարցընէին իր կարծիքը նէ , չէր դիտեր թէ ինչ բուէ : Ասոր համար զինքը մեղագրեցին նէ՝ բառ , թէ աւելի կրնարեմ տիսմար երենալ՝ բան թէ ատենս փուն անցընել :

Ի՞՞ Ե Ե ՊԵՂԱՑՑԱՔ

Զէ : Աստուած իմ , չեմ ուզեր ասկից ետե ատենս կորունցընել , զոր ինձի կու տաս քու ողորմութեամբք իս հիմա դժոխքը սիստի թլայի , ու անօդուտ տեղը արցոնք սիստի թափէի . չնորհակալ եմ որ կեսնքս երկընցուցիր . ուստի կուզեմ մնացած օրերս քեզի համար միայն ասպիրիլ . Թէ որ հիմա դժոխըն ըլլայի , յուսահատ և անվախճան սիստի լայի . արդ կուզեմ հիմա լալ զքեզ վշտացընելուս վրայ . և զիսեմ որ այս լայուս համար թողութիւն կու տաս ինձի , որովհետե մարդարէն ալ այսուէօ կապահովցընէ թէ լալով լացաւ , եթէ ինձի ողորմեցաւ , քեզի ալ կողորմի<sup>2</sup> : Թէ

1 Գնեցէք զժամանակաւ , զի աւուրքս չարուէ են : Ե Հ Ե . Ա . 16 :

2 Լալով ելաց , եթէ ողորմեց ինձ , և ողորմեցի քեզ : Ե . Ա . 19 :

որ զժոխքն ըլլայի ալ զքեղ պիտի չկրնայի սիրել , ուստի հիմա կը սիրեմ զքեղ և կը յաւաամ յաւիտեան սիրել : Թէ, որ զժոխքը ըլլայի ալ չէի կրնար քու շնորհքդ խնդրել , բայց հիմա կը լսեմ որ կըսես ինծի թէ՝ խրնդրեցէք և առնուցուք : Ուրեմն քանի որ շնորհք կրնամ խնդրել , այս երկու շնորհքը կուզեմ քեզմէ , Աստուած Հոգույ խմոյ , տուր ինծի յարատեութիւն ՚ի շնորհս քո , և քու սէրդ տուր ինծի , անկէ ետես ինչ որ կուզես զիս ըրէ : Տուր որ բոյոր մնացած կենացս մէջ միշտ զիս քեզի յանձնեմ , Յիսուս իմ , ըսելով տէր օղնէ ինծի , տէր զթա և ողորմէ ինծի . տուր որ մէյմբն ալ զքեղ չի սրդողցընեմ . տուր որ զքեղ սիրեմ : Ամենասրբուհիդ Մարիամ , մայր իմ , շնորհք առ ինծի համար միշտ զիս Աստուծոյ յանձնելու , յարատեութիւն և իր սուրբ սէրը խնդրելու :

---

## ԽՈՐՀԻԴԱՇՈՒԹԻՒՆ ԺԲ.

ՓՐԿՈՒԹԻՒՆԸ, ԱՐՁԵՎՓ ՄԵԾ ԲԱՌ Կ

Եպաղայենք զնեղ . եղբարք . որ ամեն մարդ իր բանք հոգայ<sup>4</sup> .

---

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ատուղապէս մեծ քան է յաւիտենական փրկութիւնը , և մեղի ուրիշ ամէն քանէն աւելի հարկաւոր է . և սակայն ամէն քանէն աւելի ասոր անհոգ են քրիստոնեացք : Ամէն փոյթ կընեն , ատեն ալ չեն կորսընցըներ որ շահաւոր աստիճան մը ելլեն , զատաստանի մէջ յաղթեն , հարսնիք ընեն . և որչափ կը մտմտան , որշափ ջանք կընեն առ բաներուս : Աչ կերակուրնին կերակուր է , ոչ քուներնին քուն է , աչքերնուն քան մը չերենար : Իսկ յաւիտենից փրկութիւնը ապահովցը-

4 Ազաշեմք զնեղ . Եզրարք . . . գործել զիւրաքանչիւր զիւր գործ : ա . թէուզ . Դ . 10 . 11 :

ներու համար ինչ կը նեն . ինչ կեանք կը վարեն . բան  
մըն ալ չեն ըներ . մանաւանդ ամէն բան կը նեն , որպէս  
զի զանիկայ կորսընցընեն . և քրիստոնէից մեծ մասը  
այնպէս կապրի որպէս թէ մահը , զատաստանը , զը-  
մոխքը , արքայութիւնը և յափառենականութիւնը՝ հա-  
ւասոյ ճշմարտութիւնք շրլային , այլ բանաստեղծից  
առասպելք : Թէ որ զատաստան մը , երկրի մը բերքը ,  
եկամուտ մը կորսընցընեն , այն ինչպէս տակենուվը-  
րայ կը լլան , ինչ ջանք չեն ըներ՝ որ եղած վեասր կար-  
կը տեն : Թէ որ ձի մը կամ շուն մը կորսընցընեն , ինչ  
փոյթ չեն ըներ որ զանեն : Խակ չնորհը կը կորսուի  
եղեր՝ բուն կը լլան , կատակ կը նեն , կը ծիծաղին : Աս  
ինչ մեծ բան է . ամէն մարդ կը խաղնի անհոգ բառե-  
լու աշխարքի բաներու մէջ . անզին շատերը ամենենին  
չեն ամրշնար յափառենականութիւնը ապահովցընելու  
անհոգ ըլլաղնուն որ ամէն բանէ վեր է : Խրենք ալ խե-  
լացի կը կոչեն զառրերը , վասն զի բոլոր խելքերնին  
բանեցուցեր են փրկուելու համար միայն , այսու ամե-  
նայնիւ իրենք ամէն խելքերնին կու տան աշխարքիս ու-  
րիշ բաներուն , բաց ՚ի հոգեսորէն : ‘Նայէ ինչ կը սէ  
սուրըն Պօղոս . կաղաչներ զձեզ եղբարք , կը սէ , որ  
ամէն մարդ իր բանը հոգայ , այսինքն իր հոգւոյն յա-  
փառենական փրկութիւնը՝ որ ամէն բանէ վեր է : Ու-  
րեմն մասուրնիս զնենք թէ մեր ամենէն հարկաւոր և  
շահաւոր բանը մեր փրկութիւնն է : Այս է մեր բուն և  
մէկ հատիկ զործքերնիս , որուն ճար ճարակ շրլար թէ  
որ սխալինք նէ :

Ամէն բանէ վեր է ըսինք . վասն զի հետեւանքը շատ  
մեծ է , վասն զի բանը հոգւոյ վրայ է , որ եթէ կորսուի  
ամէն բան կորսուած է : Պէտք է որ մեր հոգին անզին  
սեպենք և մեծացին բան զամէն աշխարքիս բարիքը . ա-  
ռած է սրբոյն Ուկերերանի թէ հոգին աւելի կարժէ  
բան զամէն աշխարքիս բարիքը : Աս աղէկ հասկընալու  
համար հերիք է որ զիստնանք թէ Աստուած իր միածին  
որդին մատնեց ՚ի մահ , որ մեր հոգին փրկէ , ինչպէս  
կը սէ աւետարանը՝ այնպէս սիրեց Աստուած զաշխարհ  
մինչև իւր միածին որդին տուաւ<sup>1</sup> : Խակ առաքեալը կը-

1 Ա. յնպէս սիրեաց Աստուած զաշխարհ մինչև զորդին իւր  
միածին էու : Յ. Հ. Դ. Պ. 16 :

սէ թէ զուր ձեր տէրը չէք, վասն զի զնով զնուեցաք<sup>1</sup>. Ուստի սրբոց հարց մէկը կըսէ թէ այնշափ ծանրադին եղաւ մարդուս զինը, որ կարծես թէ մարդս Աստուծոյ չափ կարժէ եղեր. Ասոր համար տէրն մեր ալ ըստ թէ ինչ կրնայ տալ մարդ փոխանակ անձին իւրոյ<sup>2</sup>: Այդ եթէ այսշափ կարժէ մարդուս հոգին, աշխարհիս որ բարիքին հետ կրնայ փոխել դայն կորսրնցընելով:

Խրաւունք ունի եղեր սուրբն Փիլիպպոս Ներեան խենթ կոչել դայն մարզը՝ որ չի ջանար հօգին փրկել, թէ որ աշխարհիս վրայ ունակ մահկանացու ըլլային, ունակ անմահ, ու մահկանացուները տեսնէին որ անմահները բոլորովին աշխարհիս բաներուն կըդրադին՝ որ փառք պատիւ շահին, դրօսանիքներ ձեռք ձգեն, անտարակոյս կըսէին, այ խենթեր, զուր որ կրնաք յափտենական բարիք շահիլ, ինչ ետեւէ ընկեր էք անցաւոր և չնչին բաներու, որով զուր զձեզ կը դատապարտէք անդին ի յափտենական տանջանս. Թող տուէք որ մենք խեղճերս մտմտանք երկրաւոր բարիքը, որ մահուան ատեն մեզի համար ամէն բան կը մերջանայ: Բայց մենք ամէնքս անմահ ենք. հապա ինչպէս կըլլայ որ շատերը այս աշխարհիս փունումուն հաճոյիցը համար հոգինին կը կորսրնցընեն: Առ ինչպէս կըլլայ, կըսէ Ասրիմանոս, որ քրիստոնեայք կը հաւասան թէ գատաստան կայ, դժոխք կայ, յափտենականութիւն կայ, ու եաքը անոնցմէ անվախ կապրին:

Կ.2 ԵՒ Պ.Վ.Դ.Տ.Վ.Գ. \*

Ո՞չ Աստուած իմ, ինչ բանի ծախսեցի ան տարիներն որ ինձի տուիր յափտենական փրկութիւնս հոգալու համար: Դուն, փրկիչ իմ, զնեցիր իմ հոգիս քուարինովի, և եսոքը ինձի յանձնեցիր որ հոգ տանիմ դայն փրկելու. իսկ ես ուրիշ հոգ չըրի, բայց եթէ դայն կորսրնցընելու զքեզ վշտացընելով որ զիս այնշափ սիրեցիր: Շնորհակալ եմ, որ զեռ ատեն կու տաս

1 Զէք անձանց տէր. քանզի գնոց գնեցայք: Ա. Ա. Հ. 2. 19. 20.

2 Զինչ տացէ մարդ փոխանակ անձին իւրոյ: Մ. Վ. Ֆ. Ֆ. 26:

ինծի, որպէս զի կարենամ ճար ընել այսպիսի մեծ  
մատթարութեանս, որով հոգիս ալ կորուսի, քո զի-  
զեցիկ չնորհքդ ալ: Այս մեծապէս կը ցաւիս և կը զբգ-  
ջամ բոլորով սրափի: Կազաշեմ, թող ինծի, ես ալ կա-  
ռաջազրեմ աս օրէս ետի ամէն բան կորսընցընել,  
իեանըս ալ՝ բան թէ քո բարեկամութիւնդ: Կը սի-  
րեմ զբեղ ամէն բարութենէ մեր, և կուղեմ միշտ սի-  
րել, ով ծայրադոյն բարի, որ արժանի ես անհան սի-  
րոյ: Ոզնէ ինծի, փրկիչ խմ Յիսոս, որպէս զի այս  
իմ առաջազրութիւնս ուրիշ դիմուորութեանցս նման  
չըլլայ, որոնք բոլոր իմ կողմանէս մէյմէկ մատնու-  
թիւն էին: Տուր ինծի մեռնիլ բան թէ նորէն դառնալ  
զբեղ վշտացընել, և քո ուրդ թողնել: Ով Մարիամ,  
յոյսիմ և ապաէն, զուն զիս պահէ և յարաւութեան  
չնորհք առ ինծի համար:

### ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ

Յափառենական փրկութիւնը չէ թէ միայն մեծ բան  
է, հապա նաև մէկ հատիկ զործքն որ ունինք առ  
կեանքիս մէջ, աս է միայն: Առորդն ընկանարդու քրիս-  
տոնէից անխնելքութիւնը վրայ կու լայ որ աղոց ըրա-  
ծը տիմարութիւն խննթութիւն կը կոչեն, և իրենց երկ-  
րաւոր բաները մեծ զործքի տեղ կը զնեն: Տզոցը խա-  
ղալիք՝ կը կոչեն, մեծերունը՝ մեծ բանի անդ կը սեպին.  
մեծերուն առ խննթութիւնը առելի մեծ մեծ խննթու-  
թիւն է: Ի՞նչ բառ աւրեն մեր, թէ ի՞նչ օդուտ է մար-  
դուս բոլոր աշխարհքու շահիլ ու ինրզինքը կորսընցը-  
նել<sup>1</sup>: Թէ որ փրկութիս, ով եղբայր, հոդ չէ թէ այս  
երկրիս վրայ աղքատ ես եղեր, նեղութիւն և անար-  
դանք քաշեր ես եղեր. զքեղ որ փրկես նէ, ու զախ-  
ի կայ, երջանիկ կը լլաս յանիսեան: Հապա թէ որ ուրդ  
առնի ու զատաւորաւուիս նէ, ի՞նչ չա: կը նենցած զրո-  
սունքներդ, հարուստ ու փառաւոր ըլլալդ: Հողիդ կոր-  
սուածին ոք ո՛ կորսուած են քո ամէն զրօսանքներդ,  
փառք, որափիդ ու փարթամութիւնդ և ամէն բան:

1 Զի՞նչ ոգուտ է մարդոյ եթէ զաշխարհ առնեայն շահէն:  
ցի և զանձն իւր առևժեաց: Մ-ս, հ-ն, 26:

Ի նշ պատասխան պիտի տաս Քրիստոսի համար տալու օրդ։ Թէ որ թագաւոր մը պատուեր տայ իր զիսպանին որ երիւայ երևելիք բան մը հօգայ քաղցիք մը մէջ, իսկ անփերայ իրեն յանձնուած բանին խելքը տալու աեղ՝ տառելու, խմելու, խաղերու, պարերու միայն նայի, և այնպէս որ բանը գէշ երթոյ նէ ինչ պատասխան պիտի տայ թագաւորին ետ գարձած տառենք ։ Հապա ինչ մեծ համար տնի տալու երկնաւոր թագաւորին դատասասնին օրը ան մարզք՝ որ երկրին վրայ զրուած է չէ թէ հարստանալու, և վառք պատիւ ստունալու, հապա իր հողին փրկելու . իսկ ինքը ամեն բանի հոգ ունեցեր է բայց ՚ի հոգոյն . Աշխարհաւելք ներկան կը մտածեն միայն, ապագային չեն նայիր . Առրք Փիլիպպոս Ներեան մէկ օր մը Հոռոմ մէկ տաղանդաւոր երիտասարդի մը հետ խօսելով որ թօրոսին ինքը զինքը աշխարքի տուած էր, ըստ անոր . զընենք թէ, տղաս, զուն մեծ բազդ և հարստութիւն պիտի ունենաս, աղեկ փաստարան պիտի ըլլաս, քահանայ պիտի ըլլաս, կարդինալ ալ պիտի ըլլաս, զուցէ պապ ալ ըլլաս, աղեկ բայց ետքը ետքը . Վ երջէն ըստ անոր . զնա մտմտա աս ետքի երկու բառիս վրայ . Երիտասարդը տուն զարձաւ, ու աս խօսքերուն վրայ կը մտածէք ետքը ետքը . Ասով թաղուց իր աշխարհային զրադաւնքն ու աշխարհաքս ալ բոլոր, և զնաց նոցն առրք Փիլիպպոսին կրօնքը մտաւ, ու սկսաւ Աստուծոյ նամբուն միայն խելքը տալ :

Մէկ հատիկ ընելու գործերնիս է հողինիս հոգալ, վասն զի մէկ հոգի մը ունինք . Թագաւորին մէկը բան մը խնդրեց Յենեզիկառոս երկուստաներորդ պատէն, որ չէր կրնար առանց մեզաց չնորհել, ուստի աս պատասխանը տուաւ զեսպանին . բայտ թագաւորիդ, որ եթէ երկու հոգի ունենայի, կրնայի մէկը կորսընցընել իրեն սիրոյն համար, և մէկալլը պահել ինձի համար . բայց որովհետեւ մէկ հատիկ հոգի մը ունիմ, չեմ կը նար և չեմ ուզեր զայն կորսընցընել . Առրքն Յմանցիսկոս Քսաւերեան կրսէք թէ մէկ բարիք մը միայն կայ աշխարքիս վրայ, և մէկ չարիք մը միայն, մէկ հատիկ բարիքն է փրկուիլ, և մէկ հատիկ չարն է զատապարտութիւնը . Հատ անզամ կրսէք սրբուհին թերեղա իր կուսաներներուն, թէ ով քրութաիք, մէկ հոգի

մը կայ, և մէկ յափառենականոթիւն մը : Կուզեր ք-  
սել թէ մէկ հողի մը ունինք, թէ որ ան ալ կորսով  
նէ, ամէն բան կորսուած է : Աւտով Դաւիթ ալ իր ա-  
զօթրին մէջ կրու թէ մէկ բան մը խնդրեցի Աստուծ-  
մէ և նոյնը կաղաքեմ, Աստուծոյ տանը մէջ բնակիլ<sup>1</sup> :  
Խոկ առաքեալը կրու թէ ահով ու զողով խրաբան-  
շիր ձեր փրկութիւնը գործեցէք<sup>2</sup>, Ով որ շի վախնար  
շի զողաք՝ շի փրկուիր, ուստի փրկուելու համար պէտք  
է աշխատիլ, ու ինքը զինքը բռնազատել . Երկնից ար-  
քայութիւնը կը բռնաբարի և բռունք կը յափշտակին  
զայն, կրու աէքն մեր, Փրկութիւննիս կողենիք նէ  
պէտք է որ մահուան ատեն մեր կեանքը Վրիստոսի  
փրկչին մերոյ կենացը նման զանուի : Յառաջադրոյն  
սահմանեց կերպարանակից ըլլալ խր որդւոյն պատ-  
կերին<sup>3</sup> : Աւտով պարտական ննք մէկ կողմանէ մեղաց  
առիթներէն վախչել, մէկայ կողմանէ ալ փրկութեան  
հանելու հարկաւոր միջոցները բանեցընել : Աւրքն  
Ռեննարդոս կրու թէ արքայութիւնը զատարկապորտ-  
ներուն շի տրուիր, հապա Աստուծոյ ծառայութեան  
մէջ արժանապէս աշխատողներուն : Ամէնքը փրկուիլ  
կողեն առանց նեղութիւն մը քաշելու : Հատ մեծ բան,  
կրու սուրբ Օգոստինոս, այնչափ կայխատի սատա-  
նան և քոն շրլար զմեզ կորորնեցընելու . խոկ զոն քո-  
յափառենական շահուզ կամ վեասուզ համար այզպէս  
անհոգ կեցեր ես թշնամիք կը տքնին և զու կը քնանան:

Ի՞ւ ՆԻ ՊԱՐԱՏԱՆԵ

Աստուծ իմ զոհանամ զրէն, որ ինչուան աս ժամն  
կը թողնես զիս որ կենամ քու ոսրիդ առջեր, և ոչ 'ի  
զժօխս' որուն շատ անզամ արժանի եղեր եմ. Բայց  
ինչ շահ ինձի քու պարզեած կեանքէդ, թէ որ ես ա-  
ռանց քու չնորհացզ ապրիլս շարունակիմ նէ : Ա. Հ.  
Աստուծ շընէ : Ես քեզի երես զարձուցի, զրեզ կո-

1 Զ. Ձ. Խնդրեցի ՚ի աւետանէ և զայն ազաւէմ. բնակել ինձ  
՚ի տան աւետան : Ս-Հ. Կ. - 4 :

2 Ահիւ և զողութեամբ զանեանց փրկութիւն զործեցէք :  
Փ. Հ. - Բ. - 12 :

3 Յառաջադրոյն սահմանեց կերպարանակից լինել պատ-  
կերի որդւոյն խրոյ : Հ-Հ. Ը. - 29 :

րուսի , ով իմ ծայրագոյն բարիս . կը ցախմ բոլոր սրտանց առ բրածներուս վրայ , երանի թէ հազար անդամ մեռած ըլլայի բան թէ քեզի զէմ երես զարձրնելի . Ես զբեղ կորուսի , բայց մարդարէզ կը ծանուցանէ ինձի թէ բարերար է Աստուած համբերող ներուն վրայ , և ով որ զինքը կը մինարուէ նէ՝ կը զտնէ : Եթէ առաջ ես քեզմէ կը փախչէի , ով իշխան և թագաւոր սրտի իմոյ , հիմա զբեղ կուզեմ , և քեզմէ ՚ի զատ ուրիշ բան չեմ մինարունք : Կը սիրեմ զբեղ բոլոր սրտով , ընդունէ զիս և մի անարժան համարիր սիրելի ըլլայու ան սրտին որ ատեն մը զբեղ անարդեց : Աւստ ինձի առնել զերամս քո , ուստ ինձի քու հաճոյրդ կատարել , զոր ամեն կերպով կուզեմ ընել : Ով փրկիչ իմ Յիսուս , փրկի առ հոգիս՝ որուն համար արիւնդ թափեցիր և կեանքրդ տուիր . և զիս փրկելոյ ըլլայ ինձի չնորհը տալդ որ միշտ զբեղ սիրեմ հոս ալ անդին ալ : Այսպէս կը յուստմ քու արդիւնքներովզ . և այսպէս կը յուստմ քու բարեխօսութեամբ , տիրամայր կոյս :

## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Հարկաւոր բան , մէկ հատիկ բան , այնպիսի բան՝ որուն ետքէն ճար չի կրնար ըլլալ : Արրոյն Եւքերիոսի ըստածին պէս՝ ամեն սխալանքէն վեր է յափառենից փրկութեան բանը չհոգալը : Ուրիշ ամեն սխալանաց ճար մը կրնայ ըլլալ . թէ որ մէկը իր հազուսար կորունցընէ , ուրիշ ճամբար մը կրնայ ձեռք բերել . թէ որ մէկը իր աստիճանը կորարնցընէ , ճար կրլլայ նորէն ձեռք բերելու . նոյն խոկ թէ որ մէկը կեանքրը կորունցընէ՝ բայց փրկուելու ըլլայ : ամեն բան տեղը կերպայ : Բայց մէկն որ զատապարտուի նէ , ալ ճար ճարկի չի կայ , մէկ անդամ կը լլայ մեռնիլ . հոգին մէյմը կորսուի նէ , յափառեան կորսուած է . մէկ անդամ կորսուիլը՝ յափառեան կորսուիլ է . Ուրիշ բան չի մընար , բայց եթէ յափառեան լալ ողբալ խենթերու հետի զժոխս , ուր է ամենէն մեծ հոգեսանչ պատիժը՝ զիտնալ թէ իրենց համար լմրնցած է իրենց թշուառութեանցը զեղ մը ընելու ատենք : Մարդարէին ըստածին պէս՝ հունձք ամեն հունձքը անցան , ամառն անցան , և մենք

շի փրկուեցանք<sup>1</sup>։ Հարցուր աշխարքիս այն իմաստնաց որ հիմա այն կրակի վասին մէջն են, հարցուր թէ հիմ ինչ խելքի վրայ են, զո՞ւ են որ երկրիս վրայ բաղդ շիներ են, սուսէ ունեցեր են, երբոր հիմա բարիսնից բանուր կապուած են։ Անկան զիր, ինչպէս կոր ու կրտեն, ուրեմն մոլորեցանք։ Բայց ինչ բանի կու գայ հիմա իրենց ըրած խննթոթիւնն ու մօլորութիւնը ճանչնայնին երբոր ալ ճար չի կայ յախտեան դատապարտութիւնէ խալքում դանելու։ Կնչ զա կրլայ երկրիս վրայ ան մարդուն, որ երբոր քիչ ծախ քու կրնար ճար մը ընել, որ իր ուստար չի կործանի, հորը մէկ օր մը տեսնայ որ վլեր ընկեր է, ու իր ան հօգութեանք վրայ ան առենն անդրադառնայ որ ալ ճար ընել շրջար։

Այս է դատապարտելոց աւելի մեծ զաւը՝ մասնել թէ հողինին կորուսին, և իրենց յանցանացը համար դատապարտեցան։ Ապականութեանդ ատեն, ով իսրայէլ, կրուէ Աստուած, ով է որ օգնէ, ովտի քեղի<sup>2</sup>, Աբրու՛ին Թերեզա կրուէր թէ երբոր մէկը իր անհոգութեամբը լոթ մը, մատնի մը, կրմ չնշին բան մը կորորնցընէ նէ՛ հանգիստ շրջար, շաւուր չի քննար. Հապա ինչ սոսկուիք զաւ կրլայ դատապարտեալ անձի մը զժոխը ինչած մայրելեանք, երբոր տեսնէ զինքը այն ասնչանաց բանտին մէջ զոցուած, և քանի որ կրմածէ թէ յախտեան ճար ճարակ շինայ ազաւելու։ Ան ատեն ովտի բաէ, վայ զիխուս որ ես ինք իրմէս հոգիս կորուսի, արրայտթիւնն ալ դԱստուած ալ կորուսի յախտեան։

ԱԷկը թէ որ բաէ թէ ես աս մեղքս ընելամ<sup>3</sup> ինչու ովտի դատապարտիսիմ, կրնայ ըլլալ որ այնպէս ալ փրկուիմ, անանկին բակու է թէ կրնայ ալ ըլլալ որ դատապարտիս, և մանաւանդ զիւրաւ դատապարտիս, մասն զի առըրք զիրքը դատապարտութիւնն կրս պառնայ մատնիշներուն, խստասիրու եղաղներուն, ինչպէս որ զուն ալ աս բանիս մէջ այնպէս ես. վայ

1 Անցին հաւելք. անց ամսան, և մեր ու Փրկեցաք. Երէւ, է. - 30 :

2 Ապականութեամբ, բում, Խարայէլ. ով իցէ որ ազնիցէ քեզ Ալէ. ՏՊ. - 8 :

ձեզի, ապառամքը որդիք, կըսէ. Աստուած<sup>1</sup>: “Եոյն խոկ  
այդ մեղքովից որ կը գործես՝ մեծ վտանգի ու տարակու-  
սի մէջ չե՞ս զներ քու յախանական փրկութիւնդ, և  
խելք է արդեօք զբեզ այսպիսի վտանգի մէջ ձգելդ:  
Ասկերերանին բաածին պէս՝ բանք մէկ տան մը, այ-  
զիի մը, կամ աստիճանի մը համար չէ, հապա ՚ի յա-  
խանական տանջանս ինկնուլու վրայ է, յախանից  
արրայութիւնը կորարնցընելու վրայ է. և այսպիսի մեծ  
բանի մը համար ինչպէս կընաս բաել թէ զոցէ կընայ  
ըլլալ որ փրկուիմ:

Կըսեսթէ: ով զիտէ, զոցէ չեմ գատապարտուիր, յու-  
սամ որ եսոք Աստուած ինծի կը ներէ, բայց երր - երրոր  
արդէն զուն զբեզ զժոխք գատապարտուած ըլլասնէ: Ով  
խելացի, դուն զբեզ խորունկ հորի մը մէջ կը ձգելիք:  
բաերով թէ զոցէ չեմ մեռնիր. չէ կըսես, չէի ձգեր,  
Հապա ինչպէս կընաս քու յախանական փրկութիւնդ  
կոթրնցընել այսպիսի խախուտ յուսոյ մը վրայ, ըսե-  
լով զոցէ, ով զիտէ: ԱՇ, մրշափ մարզիկ ատ անի-  
ւած յուսով գատապարտուած են: Չես զիտեր որ խոր-  
առափրա եղող մեղքաւորաց յոյսը յոյս չէ, Հապա խա-  
րէոթիւն և յանդղնութիւն է, որ զԱստուած ոչ եթէ  
՚ի զութ կը շարժէ, այլ ՚ի մեծազոյն բարկութիւն: Թէ  
որ հիմա կըսես գատահոթիւն չունիմ զէմ կենալու  
փորձութեանց և կրից՝ որ վրագ տիրեր են, ինչպէս  
եսոք զէմ պիտի զնես, երբոր ուժգ երթալով կը նուա-  
զի մեղաց սովորութեամբդ: Վ ասն զի ան ատեն մէկ  
կողմանէ հողիզ աւելի կը կուրանայ ու կը խստանայ  
շարութեամք, և մէկալ կողմանէ Աստուածոյ օգնակո-  
նութիւնը կը պակսի: Ենչ կը կարծես, յոյս ունիս որ  
Աստուած քեզի լոյս և չնորհը եւելցընէ, երբոր դուն  
մեղքերդ այնչափ շատցոցեր ես:

ԵՊ. ԵՒ ՊԱՐԱՍՏԱՆ

Ով փրկիչ իմ Յիսուս, յիշեցոք ինծի միշտ մահղ  
որ ինծի համար յանձն ափիր, և անով սիրա և ապա-  
մինութիւն տուր ինծի: Կը վախնամ որ չըլլայ թէ մա-  
հուանս ատեն սասանան ջանայ զիս յուսահատո-  
թեան մէջ ձգել այնչափ զործած մեղքերուս համար.

1 Գոյ ձեզ, որդիք ապառամք: Ես. 1. 1:

բանի անգամ խոռը տուի զքեղ շի վշտացրնել քեզմէ ոյտչափ լոյս ունենալիք և ետև, և մերջը նորէն դարձայ ու երես դարձուցի յուսով թողարթեան : Որովհետեւ դուն զիս շի պատժեցիր, անոր համար ևս քեզի դէմ անիրաւեցայ . որչափ ինձի ողորմեցար, ևս այնչափ զքեղ անարդեցի . տուր ինձի, միրկիչ իմ, սաստիկ ցաւ իմ մեղքերուս վրայ՝ քանի որ առ կեանքիւն չեմ բաժնուած : Կը զդամ կը ցաւիմ, ով ծայրադոյն բարի, ըրածներուս վրայ : Կը խոստանամ որ այս օրէն ես հաղորդ անդամ մեռնիմ քան թէ մեյմբն ալ զքեղ թողում . միայն թէ, տուր ինձի ալ լսել առ Ամարդաղենացին բուածդ թէ թողեալ լիցին քեղ մեղք քո, տալով ինձի սաստիկ ցաւ մը յանցանացս վրայ մահուանէն առաջ . չէ, նէ, կը մախսնմ որ մահս ինձի շատ անհան զիստ և թշուառ սիստի ըլլայ : Ան վերջին վայրկեանս, ով օխուուս իմ, խնայէ ինձի, զիս երեսէդ մի ձգեր : Թէ որ մեղքերս շի բացած ու զքեղ շի սիրած մեռնելու ըլլամ նէ, ան ատեն քու մէրքերդ և քու արիւնդ ինձի աւելիք վախ սիստի տան քան թէ մսիթարանք և մստահութիւն . տստի մնացած կեանքիս մէջ ինձի երկրաւոր մսիթարութիւն չեմ ուզեր, այլ ցաւ և ուր կը խնդրեմ : Ա սէ ինձի, քաղցր միրկիչ իմ, այն սիրոյն համար որով կեանքդ զոհեցիր ինձի համար Գողդոթա լեռանը վրայ : Ամրիամ, մայր իմ, խնդրէ ինձի համար առ շնորհները, միանդամայն և սուրբ յարաւեռթիւն մինչեւ մահ :

## ԽՈՐՀԻԱԾՈՒԹԻՒՆ. ԺԳ.

ԱՅՆ ԲԵՐԵՒՄ ԱԽՆԱՑՆԱՌԻՒՄԻՆԸ.

Ի՞նչ օգուտ է մարդու թէ որ բոլոր աշխարհին շահի,  
ու ինքը զինքը կորարեցրեէ<sup>4</sup>.

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Վրիստիալպոս հին փիլիսոփաներէն մէկը ծովով  
ճամբայ ընելու ատեն նաւարեկութիւն քաշելով ամէն  
բանը կորարնցոց քայց ցամաքն որ երաւ նէ , որով  
հետև համբաւաւոր մարդ էր իր զիտութեամբը , ան  
երկրի մարզիկը զինքը հողացին , և ինչ որ կորուսեր  
էր նէ տուին իրեն : Ուստի թուղթ մը զրեց իր հոյրե-  
նիքը իր բարեկամներան բառ որ՝ իրեն պէս ան բա-  
ները միայն հողան , որ նաւարեկութեամբ ալ չեն կոր-  
ուսուիր : Ասոր պէս ալ մեզի անզիի աշխարքէն մեր ազ-  
գականները և բարեկամները կիմացընեն որ աս կեան-  
քիս մէջ ան բաները միայն հողանք որ մահուամբ ալ  
չեն կորուսուիր : Մահուան օրը սուրբ գրոց մէջ կըսուի  
որ կորսանան . վասն զի ան օրը պիտի կորսուին աս  
աշխարքիս ամէն բարիքը , վասք , պատի , հարստո-  
թիւն : Ուստի կըսէ սուրբն Ամբրոսիս թէ մերը չեն  
ան բաներն որ հետերնիս չենք կրնար տանիլ , առա-  
քինութիւնը միայն հետերնիս կը մնայ :

Ուրեմն Քրիստոսի տեսան մերայ բաածին պէս՝ ինչ  
օգուտ է մարդու թէ որ բոլոր աշխարհը ալ շահելու  
ըլլայ , որ մահուան ատեն հողին կորարնցընելով ամէն  
բան ալ պիտի կորարնցընէ : Պիտօս թէ աս սրանչելի  
սկիզբու որչափ աշխարքիս կորիճները առան վանքերը  
տարաւ վակեց , որչափ ճգնաւորներով անապատները  
լիցոց , որչափ մարտիրոսներու կեանքերնին Քրիս-

<sup>4</sup> ԶԵՆԸ օգուիցի մարդ եթէ զաշխարհ ամենայն շահեցի : և  
զանձն իւր տուժեցէ : Ա-Կ- ֆ. 26 :

տոսի համար զնել տուաւ : Այս խօսքովս սուրբն իդ-նատիոս Լոյզեան շատ հողիներ առ Աստուած որ-սաց , մանաւանդ ան զեղեցիկ հողին սրբոյն Ջրան-շխակոսի Քսաւերեան , որ Փարփիդ աշխարքի մտածո-թեանց մէջ զրադեր էր : Որ մը սուրբն իդնատիոս ը-սաւ ասոր . Ջրանշխակոս , մէյմը մտմտա որ աշխարհքս մատնիչ մըն է , կը խոստանայ ու չի կատարեր . բայց թէ և խոստացածը կատարելու ալ բլայ , զարձեալ չի կրնար քու սիրտադ զոհ ընել : Դնենք թէ զոհ կրնէ , բայց որչափ պիտի զիմանայ աս երջանկութիւնդ , քու կեանքեդ էւել կրնայ զիմանալ . հապա մեռնելու ա-տենդ ինչ պիտի տանիս հետդ 'ի յաւիտենականու-թիւն . արդեօք հարուստ մարդ մը եղեր է որ իր հետը անզին ստակ կամ ծառայ տանի . թաղաւոր մը եղեր է որ հետը ծիրանիէն մէկ թել մըն ալ տանի իր պա-տիւը ցցընելու համար : Աս խօսքերով թողուց աշ-խարհքս սուրբն Ջրանշխակոս , սրբոյն Իդնատիոսի ետենէն զնաց ու սուրբ եղաւ : Առզոմնն կաղաղակէ աս աշխարքիս ամէն բարեացը համար . Ունացնութիւն ու-նայնութեանց . ան ալ ամէն բան փորձելէն ետեն , ինչպէս որ ինքը կը վկայէ : Մարդարիստա կարմեղա-կան կոյսը , որ Հռոմանիքոս երկրորդ կայսեր աղջիկն էր , կըսէր թէ ինչ բանի կու գան թաղաւորութիւնք մահուան ժամուն : Աս ինչ մեծ բան է . սուրբները կը դողան երբոր իրենց յաւիտենից փրկութեան բանն որ կը մտածեն : Կը սարսափէր հայրն Պօղոս Աննիերի , ու մեծ վախով կը հարցընէր իր խոստովանահօրը թէ ինչ կըսես , հայր սատուական , արդեօք ես կը փր-կուիմ : Կը գողար սուրբն Անդրէաս Աւելինեան , ու յորդ արցունք կը թափէր ըսելով արդեօք կը փրկուիմ : Աս մտմտուքով անանկ կը տանջուէր սուրբն Լուինի Պէրտրանառայ , որ դիշերները վախով մահմէն վեր կը ցաթկէր ըսելով , հապա թէ զատապարտուիմ նէ : Ու-րեմն մեղաւորներն որ զատապարտութեան որդիք են , ինչպէս քուն կրլլան , կուրսիստնան ու կը ծիծաղին :

ՏՊ. ԵՒ ՊԵՂԱՑՑԱԿ

Գոհանամ զրէն , Յիսուս փրկիչ իմ , որ ինձի ճանչ-նալ կու տաս իմ խենթութիւնս և իմ շարիքս , որ քե-զի գէմ երես զարձուցեր եմ , որ ինձի համար արին :

ես թափեր, կեսանքդ տուեր ես։ Այսալիս կը վայելէր ինձի որ քեզի հետ վարուէի, քաւ լիցի. հապա թէ մահը հիմա վրայ հասներ նէ, ինչ կը գտնէի քովս՝ եթէ ոչ մեղք, խղճմտանքի խայթ, որ շատ անհանդիստ մեռնել կու տային ինձի։ Ով փրկիչ իմ, կը խոստովանիմ որ գէշ ըրի, շարաչար սխալեցայ զբեղ թողնելով, ով ծայրագոյն բարիդ, աշխարքի փուն զրօսանքի համար, մեզայ, կը զղջամ բոլոր սրտանց։ Եւ կը խընդրեմ այն ցաւերուն համար որով խաչին վրայ մեռար, տուր ինձի իմ մեղքերուս վրայ սաստիկ ցաւ մը, որ լալ ու ողբալ տայ ինձի մնացած կեսանքիս մէջ այն անօրէնութեանցս վրայ որ քեզի գէմ ըրեր եմ։ Ո՞չ Յիսուս փրկիչ իմ, ներէ ինձի, թող ինձի, և ես ալ կը խոստանամ մէյմըն ալ զբեղ չի վշտացընել, հապա միշտ զբեղ սիրել։ Իրաւ որ ես արժանի չեմ մէյմըն ալ քու սիրոյդ, բայց դու ըսիր թէ ով որ զիս սիրէ ես ալ զինքը կը սիրեմ<sup>1</sup>։ Այդ ես կը սիրեմ զբեղ, դուն ալ զիս սիրէ կաղաչեմ. չեմ ուզեր զիս մէյմըն ալ քեզի հետ աւրուած տեսնել. ես կը հրաժարիմ յամենայն մեծութեանց, աշխարքիս հանոյքներէն, միայն թէ զուն զիս սիրես։ Հայր երկնաւոր Աստուած իմ, լսէ ինձի վասն սիրելոյդ Յիսուսի Քրիստոսի օծելոյ քոյ, որ և բարեխօս իսկ է ինձի համար, որ զիս քու սրտէզ չի փրնանս։ Բոլորսովին զիս քեզի կը նուիրեմ, քեզի կը յանձնեմ հոգիս ալ, մարմինս ալ, կամքս ալ, աղատութիւնս ալ. ընկալ զիս և մի մերժեր, ինչպէս որ արժանի եմ, որովհետեւ այսչափ անզամ ես մերժեր եմ քու բարեկամութիւնդ։ Մի ընկենուր զիս տէր յերեսաց քոց։ Սուրբ կոյս մայր իմ Մարիամ, աղաչ զՅիսուս ինձի համար. քու բարեխօսութեանդ բոլորովին ապահնած եմ։

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Կշիռ անիրաւութեան՝ ճեռս Քանանու<sup>2</sup>. բարիքը պէտք է Աստուծոյ կշիռքովը կըռել, չէ թէ աշխարքիս կշիռքով որ խարերայ է։ Աշխարքիս բարիքը շատ խեղճ

1 Եւ որ զիսն սիրեն՝ սիրեմ։ Վասկ. Է. 17.

2 Աշ. ՓԲ. 7.

բաներ են, որ զմարդ չեն կտացրներ, ու շտափ կտնցնին կերթան։ Ասրայ բամբին պէս թէ իմ կեանցս թիթեազոյն է քան զաւրհանգակ, վախառ ու չերեցան<sup>1</sup>։ Անանկ կը վազէ կերթայ կեանցերնիս ալ, բուրու աշխարիս հաճոյքն ալ որ եռքը բան մը չի մնար, ինչպէս որ նայր անցնելն ետե հետքն ալ չի թողուր<sup>2</sup>, Հարցրնենք ան հարտասներուն, զրազէաներուն, իշխանաց, թագաւորաց, կայսերաց, որ հիմա յախտենականոթեան մէջն են, իրենց վառքէն, վափերթենէն, մեծոթենէն որ երկրիս վրայ վայելեցին՝ քովիրնին բնչ կոյ։ Ամենքը մէկ բերան կրուն՝ ոչինչ, ոչինչ։ Ավ մարդ, կրու սուրբն Օքսանիմոս, հոս ու նեցածից կը նայիս, բնչ պիտի տանիս հետոց՝ ան նայէ։ Դռն կը նայիս միայն թէ ինչ տնի ան հարտասամարզը, մէյմրն ալ նայէ թէ ինչ կը տանի հետք, մետածին պէս բնչ կը մնայ, բայց եթէ հոտած զիակ մը, հետն ալ անպիտան բարջ մը որ մէկուեղ վասի։ Աշխարրիս մեծամեծներն որ կը մեռնին հազիս մէկ քանի որ կը յիշուին, քիչ մը տաննէն վրանին խօսող ալ չի մնար, և այնուէս յիշաստակնին կը կորսուի։ Հապա թէ որ ան ոզորմելիները զժոխը երթան, հոն ինչ կրնեն, բնչ կրուն։ Բնչ պիտի բնեն, կու լան կոզրան՝ բակլով թէ ինչ շահ եղաւ հարտասամենէն, և ինչ օգուտ բրամեղի ամբարտառանոթեան մեծոթիւնը<sup>3</sup>. անցան ան ամէնք իրքե սուսեր, ուրիշ բնչ բան մնաց, եթէ ոչ լաց, ոզր, պատիժ, և յուսահասոթիւն յափառենական։

Արգիք աշխարիս պատրիկ խմասանազոյն են քան զաւրհանգակ, վախենն և ոչ երեկցան։ Առ ք. թ. 25.

2 Երբն զետե առհետլի լուրց կուտակելոց, զորոյ իրք անցանիցէ՝ ոչ դոյ զետե զտանել, իմաս. ն. 10.

3 Զի՞նչ շահ եղե մեզ հպարտութիւնն, և զի՞նչ մեծութիւնն ամբարտառանոթեանն իցէ մեզ նպաստառու։ իմաս. ն. 8.

Հոգւոյ համար այսպէս անհոգ են : Տարակոյս չի կոյ  
որ առաջնութիւն բառձգ ալ , ասախնան բառձգ ալ ,  
ստակն ալ , հազուստն ալ և ամէն փառքն ու պատին  
որ մը պիտի վերջանան . իսկ հոգին և յարիտենակա-  
նաթիւնը անվերջ անվախնան են : Առորդն օղոստի-  
նաս կրուէ թէ նայէ որշափ բան կը քաշեն մարզիկ ի-  
րենց սիրած ախտաւոր բաներուն համար . Վիճախորն-  
զիր , զող աւազակը , մարմարապաշտը , իրենց չար զի-  
տառութեանցը հասնելու համար ինչ չեն քաշեր .  
իսկ հոգւոյն համար մէկ բան մըն ալ քաշել չեն ու-  
զեր : Ա՛ աէր , այն ճրազն որ մահաւան ատենը կը  
վասեն , ան ժամանակը կրսեմ հշմարտոթիւնը կը  
շանչցուի , ու ան ժաման աշխարհաւերը կը խոստա-  
վանին իրենց խելազարութիւնը : Ա՛ ատեն ամէն  
մարդ կրուէ . այս թէ ամէն բանեն ևս կեցած ըլլայի ,  
ու սորր եղած ըլլայի : Ե ան ԺԱ քահանայապետը  
մեռնելու ատեն կրուէր թէ ոյ ատելի բա էր իմ վան-  
քիս զռնապանն ըլլայի . բան թէ պատ : “Եպնապէս Ա-  
նորիս Պ. մեռնելու ատեն կրուէր թէ ոյ յառազոյն էր  
որ վանքիս խոհանոցը կենացի ու ամանները լուսայի :  
Փիլիպոլս Բ. Ապանիսյ թագուարը մեռնելու մաս կան-  
չեց իր որդին ու մէկզի ձզելով թագուարական հա-  
զուար բացառ ցցոց իր կարծըրը որ որդերը կրծեր էին  
և բառ տղուն . թագուարացու իշխան , զաւակս , նայէ  
թնապէս կրլայ մեռնիլը , և ինչպէս կը վերջանան աշ-  
խորրիս մեծութիւնները : Եւ սկսաւ հառաջելով բանէ .  
այս թէ մէկ աշխատասար եղրայր մը ըլլայի կրօնի մը  
մէջ , բան թէ միահեծան թագուար : Եւ զզէն չաւանով  
փայտէ խաչ մը կախել առաւ ու իր մահաւան բանները  
կարգաւորեց և զարձաւ տղուն բառ թէ ուզեցի , որ-  
դեակ , որ զուն ալ աս բաներուս ներկայ ըլլաս , որ-  
պէս զի առանես թէ աշխարհը մահաւան ատեն ինչ-  
պէս կը վարուի թագուարաց հետն ալ . այնապէս որ ա-  
նոնց մահն ալ համաստր է յետին ազքատի մը մա-  
հաւանը : Վերջապէս՝ ով որ ազէկ կապրի , ազէկ աեզ  
ունի Առաւուծոյ բովն ալ . Առյն այս որդին ալ , որ Փի-  
լիպոլս Պ. բառեցաւ , իր մեռնելու ատեն , որ 45 տա-  
րուան էր , բառ իր հպատակներուն՝ թէ իմ թաղման  
վրայ զամբանական խօսելու ատեն ուրիշ նիսթ մի առ-  
նելք , բայց միայն աս ախսարտնս որ կը տեսնէք . ը-

ուեք թէ թաղաւոր ըլլալը մահուան ատեն որիշ բանի չի դար, բայց եթէ աւելի տաղնապ բերելու : Եւ հառաշելով մը բառ . երանի թէ թաղաւոր եզած շրլայի, հասկա մէկ անապատի մը մէջ Աստուծոյ ծառացելով ապրած ըլլայի . վասն զի հիմա մեծ յուսով կերթայի Քրիստոսի ատեանը յանդիման ըլլալու, և դատապարտութենէ այսօտի չէի վախնար : Բայց առ վափարները մահուան ատենը ինչ օգուտ ունին, եթէ ոչ աւելի տաղնապ և յուսահատութիւն բերելու անոր վրայ որ իր կեանքին մէջ զԱստուած չէ սիրեր : Անոր համար սրբուհին թերենզա կրտէր թէ բանի տեղ պէտք չէ սեպել որ բանն որ մարդու կեանքին հետ կանցնի . իսկագոյն կեանքն է այնպէս ապրիլ՝ որ ետքէն մահուանէ վախ չունենալ : Ուստի թէ որ կուզենք տեսնել թէ ինչ են երկրաւոր բարութիւնները՝ մէյմը նայինք մահուան մահճին մէջ եղողին, ու ետքը բաննք թէ պատիւն ալ, զրօսանքն ալ, հարստութիւնն ալ մէկ օր մը կը վերջանան . որբեմն պէտք է նայիլ որ սուրբ ըլլանք, և ան բարիններով միայն հարբատնանք որ հետերնիս պիտի տանինք, և անոնցմով զոհ պիտի ըլլանք յափանան :

## Կ. 2 ԵՒ ՊԵՂԵՑՑԵՎԵՐ

ԱՇ վրկիչ խմ, զուն այնչափ շարշարանք և անարդանք քաշեցիր իմ սիրոյս համար, խակ ես այնչափ սիրեցի երկրիո հաճոյրը, ծուխն ու մուխը ու ինչուան այս ունայնութեանցս համար շատ անդամ քո շնորհրդ ուսրի տակ առի: Բայց երբոր ես զրեզ կանարդէի, զուն զանց շրբիր քովս մօտենալու, հիմա ես առաւել չեմ վախնար որ զիս վաընահս, հիմա որ զրեզ կը վնարուեմ և կը սիրեմ բոլորով սրտիւ, և շատ կը ցաւիմ զրեզ զառնացընելուս համար : Աստուած սրտի իմոյ, աս օրէս սկսեալ քեզի պիշտ մը տալ ալ չեմ ուզեր, որչափ ալ փորք ըլլայ . ճանշցոր ինձի թէ աս բանս թէ ան բանը քեզի անհաճոյ է, ես ալ չեմ ուզեր զայն ընել: Գիտացուր ինձի թէ քեզի հաճոյանալու համար ինչ պէտք է ընեմ, ես պատրաստ եմ զայն ընելու: Կուզեմ ստուզապէս սիրել զրեզ: Աիրով յանձն կառնեմ, տէր, ամենայն ցաւ, ամենայն խաչ, որ քո ձեռքէդ կու զայ . սուր ինձի պէտք ե-

զած համակերպութիւնը : Աստ կիդեա , աստ կտրեա , հաս զիս պատժէ , որպէս զի անդին կարենամ յափեան զրեղ սիրել : Մարիամ , մայր իմ , զիս քեզի կը յանձնեմ , անդադար բարեխօսէ առ Յիսուս ինձի համար :

## ՄԱՍՆ ԵԲՐՈՒԴԻ

Ժամանակը կարճ է , որոնք որ զաշխարհս կը վարեն , որպէս թէ չեն վայելեր , վասն զի աշխարքիս վայելզութիւնն անցեր է<sup>1</sup> : Ի՞նչ բան է մեր կեանքը առ աշխարքիս վրայ , եթէ ոչ տեսարան մը որ կանցնի ու շտառվ կը վերջանայ : Աւստի վայելչութիւն աշխարքի ըսածնիս՝ տեսարան մը , արարուած մըն է . ինչպէս կուռնելիոս Ալարիտէ կըսէ թէ աշխարհը տեսարանի մը կը նմանի , ազգ երթայ և ազգ զայ : Ով որ թագաւոր կը ձեանայ , իր ծիրանին հետը չի տանիր : Հարցոր զեղի մը կամ տան մը թէ քանի տէր փոխեր է : Տեսարանը լմընցածին պէս ալ թագաւորը թագաւոր չէ , իշխանն ալ իշխան չէ . հիմա զուն ես տէր ան զեղին կամ պարատին , բայց մահղ որ կու զայ՝ ուրիշներ տէր կըլլան :

Մէկ ժամու չարիքը ամէն բարեկեցութիւն մոռցընել կու տայ , կըսէ Ալիրաք<sup>2</sup> : Մահուան տխուր ժամը աշխարքիս բոլոր մեծութիւնները , փափկութիւնները , փաքըն ու պատիւր մոռցընել կու տայ : Կազիմիր Լեհաց թագաւորը որ օր մը իր մեծամեծացը հետ սեղան նստեր էր , բերանը խմելու բան մը մօտեցուցած ատեն մեռաւ . այսպէս իրեն համար խազին տեսարանը վերջացաւ : Կելոսոս կայսրը իր ընտրութեան եօթներորդ օրը սպաննուեցաւ , այսպէս իրեն ալ տեսարանը ասանկ լմընցաւ : Վլատիվաւ Պոհնեմիոյ թագաւորը՝ տաներ ութը տարուան կտրին երրոր ամենայն փառաւութեամբ կը պատրաստուէր Գլրանսայու թագաւորին :

1 Ժամանակս կարճեալ է . . . որ վարենի զաշխարհս , որպէս թէ վայելչութեն - զի անցեալ է վայելչութիւն աշխարհիս այսութիւն : Ա . կ . ը . ն . 29 և 31 :

2 Չարիք միոյ Ժամաւ մոռացումն առնէ բարեկեցութեան : Ալշ . ժն . 29 :

աղջիկը հարս առնելու՝ յանկարծ առաւօտ մը ցաւէ բռնուեցաւ ու մեռաւ . տստի շուտով սուրհանդակները փագեցին իմացուցին եկող հարսին որ ետ զառնայ վասն զի Վյատիալաւի փարաղոյրն ալ դոցուեցաւ ու տեսարանն ուր լմնցաւ : Աշխորքիս ունայնութեան առ մտածոթիւնը սուրբ ըրաւ զՅմանշխակոս Պորճեանը որ ինչպէս ալ առաջ յիշեցինք , երրոր տեսաւ իզա պէլլա կայսրուհին մեռած այնչափ մեծութեանց մէջ ծաղկեալ հասակով , առաջազրեց զինքը բոլոր Աստու ծոյ տալ ըսկելով . ուրեմն այսպէս կը վերջանան եզեր աշխորքիս մեծոթիւնները . տստի ես աս օրէս ետև կուզեմ այնպիսի տիրոջ մը ծառայել որ չի կարենայ բնաւ մեռնիլ :

Նոյնիք այնպէս ասլրիլ՝ որ մահուան ատեն չի լսենք աւետարանին այն յանդիմանութիւնը՝ թէ անմիտ , թէ որ առ զիշեր հողիդ քեզմէ առնելու ըլլան նէ , պարաստածներդ մւմ պիտի ըլլան<sup>1</sup> . Աւստի կըսէ սուրբն Դ ուկաս թէ նոյնպէս ով որ իրեն անձին համար կը զանձէ՝ Աստուծով չի հարսանար<sup>2</sup> . Եւ վերջէն ալ կըսէ թէ ջանացէք երկինքը ձեզի զանձ ժողվելու ուր ոչ ցեցը և ոչ ուտինը կրնան ապականել<sup>3</sup> . Զանանք Աստու ծոյ սիրոյն մեծ զանձը ձեռք ձեզել , չէ նէ սուրբ Օզոս տինոսին ըսածին պէտք ինչ ունի հարսուստ ըսուած մարդը , թէ որ սէր չունի նէ . ինչ չունի աղքատը , թէ որ սէր ունի նէ : Մէկն որ ամէն փարթամութիւն ունենայ ու զԱստուած չունենայ , անանկը աշխորքիս ամենէն եսպի աղքատն է . իսկ աղքատը որ զԱստուած ունի ամէն բան ունի : Եւ ով է որ զԱստուած ոնի բայց եթէ աստուածասէրը . որ կայ ՚ի սէրն՝ բնակեալ է յԱստուած , և Աստուած ՚ի նմա բնակել , կըսէ սիրոյն աշակերտը<sup>4</sup> :

1 Անմիտ յայտմ գիշերի զհոգիդ ՚ի քէն ՚ի բաց սրահանցք ցէն , և զոր պատրաստեցերն մւմ լինիցին : Դշու . ԺԲ . 20 :

2 Նոյնպէս և որ գտնձէ անձին , և ոչ յԱստուած մեծ անայ ցէ : Աշդ :

3 Գանձեցէք ձեզ զանձս յերկինս , ուր ոչ ցեց , և ոչ ամին ապականեն : Ա-ԿԲ . 2 . 20 :

4 Հա . Յ-Հ . 7 . 16 :

ԱՌ Աստուած իմ, չեմ ուզեր որ մէյմըն ալ սատանան իմ հոգւոյս վրայ տէրութիւն անենայ . կողեմ որ զուն միայն ըլլաս իմ իշխանս և թագաւորս . ևս ամէն բան կը թողում . քու շնորհք վաստրելու համար . քու շնորհք ինձի աւելի մեծ է քան բիւր պսակ և բիւր թագաւորութիւն . Եւ ով ունիմ սիրելու եթէ ոչ դքեզ անհուն սիրելիդ, անհուն բարի . զեղեցկութիւն, բարութիւն, սէր անբանելի : Ասկէ առաջ ևս դքեզ մէկզի թողուցի արարածոց սիրոյն համար . առ բանս՝ է և միշտ սիրտի ըլլայ ինձի մեծ ցաւ, որ սիրտս թափանցէ՝ դքեզ վշտացընելուս համար, որ զիս այնչափ սիրեցիր : Բայց երբոր զուն, Աստուած իմ, կազեցիր զիս այնչափ շնորհքներով, կը յուսամ որ մէյմըն ալ դքեզ սիրելէն զուրկ չեմ մնար : Առ, կազաշեմ, ով տէր իմ, իմ բոլոր կամրս և իմ ամէն բանս, և ինչ որ կուզես ըրէ ինձի . Թէ որ առաջ տակնուվրայ եղայ ինձի դէմ եկած բաներուն համար, ներէ, ասկէց ետես չեմ ուզեր ալ զանզատիլ, տէր իմ, քու կարդաւորութեանցդ զէմ. զիտեմ որ բոլորն ալ սուրբ են և իմ բարւոյս համար են : Աստուած իմ, ինչ որ քեզի հանոյ է ըրէ զիս, խօսք կու տամ որ միշտ զոհ կըլլամ, և միշտ շնորհակալ կըլլամ: Տոր որ դքեզ սիրեմ, ալ ուրիշ բան չեմ ուզեր : Ի՞նչ են անցաւոր բարիքը, ինչ են փառք պատիւր, ինչ է աշխարհքս . իմ սուղծոզս կուզեմ, դքեզ կուզեմ, Աստուած իմ: Երանելի ես, ով սուրբ կոյս Մարիամ, որ աշխարիս վրայ ուրիշ բան չսիրեցիր, բայց ի յԱստուածոյ . շնորհք առ ինձի համար՝ որ զոնէ մնացած կեանքիս մէջ քեզի հետեխիմ: Ի քեզ եմ ապաւինեալ, տիրուհի:

## ԽՈՐՀԸ ՊՐԵՄԻԱՆ ՇՐՈՒԹԻՒՆ, ԺԳԿ

ԵՅՋ ԿԵՐԱԿԱ ԴԵԿ Տ ՅԱ ԽՈՐՀԸ ՊՐԵՄԻԱՆ ՇՐՈՒԹԻՒՆ  
ՀԱՅՈՒԹԻՒՆ ԱՆ ԹԻՒՆ Մ ԸՆ Ե

Դմաց մարդ իր յաւհանենական տունը<sup>1</sup> .

## ՄԱՅԻ ԱԼԻՇԽԵՆ

Տեսնելով որ առ երկրին մրայ այնշատ չար մարզիկ յաջողութեամբ կապրին, և այնշատ արդար մարզիկ ընող համառակին նեղութեամբ կապրին, հեթանոսոյ թիւ թնակրան լուսով հասկրցան առ հմարտութիւնս թէ երբոր Առառուած կայ, և Առառուած արդար է, պէտք է որ ուրիշ կենանք մըն ալ ըլլայ, ուր ամբարիչոր պատժաբնին, Արդ ան բանն որ հեթանոսոր թնական լուսով միայն ըստն, մեր քրիստոնեացքով հաւատաբով կը խստութանինք՝ թէ ոչ եթէ քաղաք ունինք որ հաս մնայ պիտի, այլ հանդերձնալլը կը խնդրենք<sup>2</sup>, Առ երկիրս մեր հայրենիքը չէ, հապա անց նեյտ տեղ մըն է, ուսկից քիչ մը առենէն պէտք է որ անցնինք մեր յաւհանենական տունը երթանք - զնաց մարդ իր յաւհանենակրան տունը, Անանկէ է նէ, ով սիրելիք բնիթերցող, ան առենն որ հիմաս զուն նատեր են, քու տունդ չէ, հարանց մըն է, ուսկից քիչ առենէն, և մաքէդ շանցած ժամանակը պէտք է որ ելլես երթաս, Վիստիր որ երբոր մահէդ հասնի, քու ամենէն սիրականներդ ալ զքիզ անէն վարնանդ կը նային, Ան տունն ուր կրյայ քու սույդ տունդ, Մարմնոյդ տունը պիտի ըլլայ մէկ փոս մը ինչուան գաւասաւանին որը, իսկ հաղիդ պէտք է որ երթայ ի տունն յաւհաննից, կոմ արքայութիւնն և կամ զժոխը, Առաջի կրսէ քե-

1 Կնաց մարդ, ի տունն իւր յաւհաննից, Ճառշաւ, ԺԲ, 5:

2 Վանեցի ոչ եթէ ունիմը քաղաքը որ առանքն թալլոց իցէ, այլ շնունդ երկեալն ինցը քեցէ, ԵՇ, ԺԲ, 14:

քեղի սուրբն Յղոսատինսս թէ հիւր եռ, օտարական ես, կանցնիս կերթաս . խենթ պիտի ըլլար ան պանդուխս օտարականը որ մէկ երկրէ մը անցնելու ասենը, ուղնար ծախել հոն իր բոլոր ունեցածը շունեցածը որ զեզ մը կամ տուն մը զնէ, զոր քանի մը օրէն ետև պիտի թողնէ Երթայ : Վամաս, կրուէ սուրբ ժարդապետը, որ առ աշխարքիս վրայ կեցած ես նամբորդի պէս, անցաւորի պէս, մի կապեր սիրադ բանի մը, տես ու անցիր զնա, ջանա մէկ աղէկի տուն մը զանել, որ միշտ պիտի բնակիս :

Թէ որ զրեղ փրկես նէ, երանի քեղի . ո՞չ ինչ զեղեցիկ տուն է արքայութիւնը . բոլոր փառաւոր արքունիք թագաւորաց աշխարհի, բոլոր անոնց հարուստ պալատաները՝ ախոռ մըն ալ չեն արքայութեան քաղաքին առջեր, որ միայն կրնայ ըստիլ քաղաք կատարեալ փայելչութեամբ, քաղաք թագաւորին մեծի, քաղաք Աստածածոյ կենդանւոյ : Հոն կունենաս ամէն բան ազածէդ աւելիի, ընկերութեամբ սրբոց, սուրբ Աստածածոնին և Քրիստոսի Յիսուսի փրկչին բոլորից : առանց մէկ բանէ մը վախճախու . մէկ խօսքավ, կրլաս բոլոր ուղածներուդ ովկիանոսի մը մէջ, և այն պիտի ուրախութեան մէջ որ յախտեան կը դիմանայ : Եւ առ ուրախութիւնս անանկ մեծ պիտոր ըլլայ՝ որ բոլոր յախտենականութեան մէջ ամէն օր քեղի նոր պիտի երեննայ : Ասոր ներհակ թէ որ դատապարտուխս նէ, վայ խեղճ սպորմելի . կընկդմիս մէկ կրակի և տանջանաց ծովի մը մէջ, յաւսահատ, ամենէն երեսէ ձրգած, և առանց Աստուծոյ : Ան ալ որչափ ատեն, հարիւրներ, հաղարներ անցնին նէ տարիները՝ կը վերջանայ կարծես քու պատիժդ . ինչ կրսիմ վերջանալ, հարիւրաւոր միլիոններով տարիները և դարերը կանցնին, քու դժոխորդ զեռ միշտ նորէն կրսկսի : Ի՞նչ պիտի ըլլայ հաղար տարին յախտենականութեան առջեւ, երեկուան օրուան պէս է որ անցաւ<sup>1</sup> : Հիմա կուզես իմանալ թէ ուր պիտի ըլլայ քու տունդ յախտեանս յախտենից : Հոն պիտի ըլլայ՝ որ որ զուն զրեղ արժանի կրնես, և զուն քեղմէ կրնարես քու զործքերովդ :

1 Հաղար ամ՝ յաշս աւառն որպէս որ երեկի զի էանց : Առաջ . 29. . 4 :

Արքին աեր, անս իմ գործառնի արժանիք եղած  
առնես զժոխըն է, մայ թնձի. աւր որ առջի մեղքը ը-  
նելիքն ենու քաւ երեսն պահանջ թնձնայի, առանց յոր  
ավելեալու մելքն ալ զքեզ սիրելու. Որևենեալ է յար-  
անան քաւ ոգործութիւնոց, որով թնձի երեկայնամբն ե-  
զար, և առնեն առարիր նոր թնձու իմ յարեացու. որէ-  
նեալ է արիւն փրկչին իմայ, որ առ ոգործութիւնու թն-  
ձի համար թնձել առաւ: Ա՛ աեր, քաւ լիցի որ մելքն  
ալ յարաշար գործածեմ քաւ համբերութիւնոց: Ալ զրդ-  
ջամ ան յարեացու մրայ որովք զքեզ զառնացուցի,  
ոչ այնչափ զժոխընի արժանիք ըլլալուս համար, որչափ  
քու ուներան բարութիւնու ոտքի առանելուս համար:  
Քաւ լիցի մելքն ալ առ բանիր թնձել առելի մեռնիլ  
կուզիմ: քաւ թէ զքեզ զառնացընել: Ա՛ ծայրապոյն  
բարի: թէ որ հիմա զժոխընը զառնուի, ոչ ես կընայի  
մելքն ալ զքեզ սիրել, և ոչ զան կընայիր մելքն ալ  
զիս սիրել: Արդ իր սիրեմ զքեզ և կուզիմ որ քեզի  
ալ սիրելի ըլլամ: Երաւ որ ես արժանիք չեմ առ բանիս,  
բայց արժանիք է փրկչին իմ Յիսուս Քրիստոս, որ զին-  
քը քեզի օրատարացեց խոյշին մրայ: Հասպա, Հայր  
երկնաւոր, մասն սիրոց միաձնեց, առոր թնձի շնորհը  
զքեզ սիրելու միշտ, և քեզի սիրելի ըլլալու: Ալ սի-  
րեմ զքեզ, ով Հայր իմ, որ թնձի համար քու որդիդ  
առարիր: Ալ սիրեմ զքեզ, որդիզ Առառնածոյ, որ թնձի  
համար մեռար: Ալ սիրեմ զքեզ, մայր Յիսուսի, որ քու  
բարեխոսութեամբը տաիր թնձի համար ժամանակ ա-  
սրաշարութիւն: Հիմայ ալ, սիրամայր, առ թնձի  
զաւ ՚ի մերոց մեզացու, աեր առ Առառնած, և սուրբ  
յարատեսութիւն:

### ԱՌԱՐԵՎԱՆԻ ՍԻՐԿՐՈՒԹԻ

Թէ որ վայսոր Հարսաւ թնձնոց կամ Հիւախափ կողմն  
թնձնաց, որ որ թնձնոց Հոն իր միայ<sup>1</sup>: Քաւ Հազուց  
ալ ծառը մահուսն որը որ որ իյնայ, յարիանան Հօն

1 Եվմե անկցի վայսոն ՚ի Հարսաւ և կամ ՚ի կողմն Հիւախայ, որ անկցի վայսոն անդ կացցել: Ժաշ. ՁԵ. 3:

կը մնայ : Աւրիշ ճամբարյ շունի , կամ յափառեան ՚ի զրտուս , կամ միշտ երջանիկ յանսահման ծով փափեկութեան , կամ միշտ յաւսահատ ՚ի խորխարաս աւանջանաց : Ասկերերան խորականաց մեծաստան և ազգաստ զաղարսովն զրոյ խօսելով կը տէ , ով ապերջանիկ երջանկութիւն , որ զմեծատունը քաշեց տարաւ ՚ի յափառեանական թշուառութիւն . ով երջանիկ ապերջանկութիւն , որ զաղրատն առաւ տարաւ ՚ի յափառեանական երջանկութիւն :

Ի՞նչ բանի կո զան այն սրանեղուքն ու մասնուքները , որ սմանկը կը նեն ըսելով . ով զիտէ , արդեօք փրկութեան որդի եմ թէ կորատեան : Անանկ մարզուն ըսելու է թէ ձառն որ կը կորուի նէ ուր կիշնայ . Հոն կիշնայ ուր որ ծոած է : Դէպ՚ի որ կոզմը ծոած ես զոն ալ եղրայր սիրելի . ի՞նչ կեանկը կը վարես . ջանա միշտ զէպ՚ ՚ի հարաւ ծոիլ , զրեղ Աստուծոյ շնորհացը մէջ պահէ , մեզքէ փախիք , աս կերպով կը փրկուիս , և աս կերպով արրայութեան որդի կը լլատա . Մեզքէ ալ փախչելու համար միշտ աշքիդ ասջնեն ըլլայ յափառեանականութեան մասածութիւնը , զորն որ սուրբ Յօհանանս մեծ խորհրդածութիւն կը կոչէ . Աս մասածութիւնը որչափ կորիներ շարժեց որ աշխարհը թողնեն , ու անսպասներուն մէջ ասլրին , որպէս զի միայն իրենց հողին հոգան , և այսպէս ապահովցոցին իրենց հողին : Մէյմբ որ փրկութեան հասնին՝ յափառեանս յափառենից գոհ կը լլատան :

Ազնուական տիկին մը որ Աստուծմէ հեռու կապրէք՝ զարձի եկաւ հօրն Աւիլայի աս երկու խօսքովը . խաթուն , աս երկու խօսքոս միայն մուածէ՝ միշտ և ոչ երբէք : Հոյրն Պօղոս Աէյների օր մը յափառենականութեան մասածման այնշափ խորը մասն որ շատ զիշեր քանը չէր առնէք , որով անկէց ետե աւելի խսանակեաց կեանկը մը սկսու վարել : Տրեսելիոս կը սրասոմէ թէ եպիսկոպոս մը յափառենականութեան աս մասածութեամբս սուրբ կեանկը կը վարէք , ըսելով միշտ ինքն իրեն թէ ամէն վայրեկան յափառենականութեան զրանը քայ կեցած եմ : Կրօնաւորին մէկը փոսի մը մէջ փակուեցաւ և հոն անզազար կը կանչէք , ով յափառենականութիւն , ով յափառենականութիւն : Ով որ յափառենականութեան կը հաւատայ ու սուրբ

շըսար, կըսէր դարձեալ հայրն Աւիլա, ովէտք է զինքը խնդիրանոցը փակել:

Եղշ ԵՒ ՊԵՂԱԾԱԿ

Ա. Աստուած իմ, զթա և ողորմէ ինձի, ես արդէն զիտէի որ մեղք գործելով ինք զինքս յաւիտենական տանջանաց կը գատապարտէի, և աս ամէն տանջանք ներն ալ ճանչնալով դարձեալ քու կամացզ հակառակեցայ. և ինչ բանի համար. մէկ չնշին հաճոյք մը կատարելու համար: Ով Աստուած իմ, ներէ ինձի, վասն զի կը ցաւիմ կը զզնամ բոլոր սրատնց. ասկէ ետե չեմ ուզեր քու սորբ կամացզ զէմ բան մըն ալ ընել: Վայ էր զիստու թէ որ վատթարութեանս ատեն մաչ զրկէիր ինձի. հիմա զժոխրին մէջ պիտի ըլլացի յափառեան հոն կենալու, և քու կամքդ ատելու: Բայց հիմա ես զքեղ կը սիրեմ, և կուզեմ միշտ սիրել: Ուստինձ առնել զկամն քո, սորվեցոր ինձի և զօրութիւն տուր որ ասկից ետե քու կամքդ կատարեւալէս: Զեմ ուզեր մէյմըն ալ քեզի հակառակ կենալ, ով բարութիւն անսահման. աս չնորհքո քեզմէ միայն կը խնզրեմ, եղիցին կամք քո որոյէս յերկինս և յերկրի. տուր ինձի որ միայն քու կամքդ ընեմ կատարելապէս: ալ ուրիշ բան չեմ ուզեր: Եւ ինչ է քու ուզածդ, Աստուած իմ, բայց միայն իմ բարիքո, և իմ փրկութիւնս: Ով հայր երկնաւոր, յսէ ինձի վասն սիրոյ քու միաձնիզ Յիսուսի Քրիստոսի, որ ինքը ինձի սորվեցուց այս պէս աղօթք ընել միշտ, ես ալ իրեն անուամբը կը խնզրեմ որ եղիցին կամք քո, եղիցին կամք քո, եղիցին կամք քո: Երանի ինձի թէ որ մնացած կեանփս քու կամքդ կատարելով ապրիմ ու լմբնցընեմ: Երանի քեզի, տիրամայր, որ միշտ Աստուածոյ կամքը ըրիր կատարելապէս, ինձի համար ալ չնորհք առ արզինքովզ, որ զոնէ մնացած կեանփիս մէջ ես ալ զայն ընեմ:

### ՄԱՍՆ ԵՐԻՑԱՐԴ

Գնաց մարդ իրեն յաւիտենական տունը. որով կողէ ըսել սորբ զիրքը թէ ամէն մարդ ան տունը կերթայ՝ ուր որ երթալ կուզէ. չէ թէ ուրիշներէն հոն կը տարուի, հապա ինքն իր կամքը կերթայ: Գիտենք որ

Առառած կուղէ որ ամէն մարդ փրկուի , բայց չուզեր զմել բոնադատել որ հարկաւ փրկուինք : Մարդուս առջն զրուած է կեսոնք և մահ , որուն որ հաւնի նէ՝ այն պիտի իրեն տրուի : Նոյն բանը կրուէ և Երեմիա ալ՝ թէ Առառած գիմացնիս երկու ճամբայ զրեր է , մէկը կենաց ու մէկալը մահօւան . մէկը արբայտթիւն կը տանի մէկալը զժոխիք : Ուստի բանը կը մնայ մեր ընտրելուն վրայ . որ ճամբան կուզենք նէ՝ ան ճամբէն կերպանք : Բայց թէ որ մէկը զժոխիքին ճամբան քալել կուղէ , ինչպէս կրնայ ետքը արբայտթիւն հասած ըլլալ . Աս ինչ խելքէ զուրս բան է . ամէն մեղաւոր փրկուիլ կուղէ , բայց ետքը իրենք զիրենք զժոխիք կը զատապարտեն , բաելով թէ յուսամ որ կը փրկուիմ : Բայց սուրբ Յոդոստինոսին ըստմին ալէս՝ որ խենթը կայ որ թոյն խմէ՝ յուսալով որ կառողջանայ : Եւ առեայն բանի բանի քրիստոնեայք կան որ ամէնն ալ մէյմէկ խենթ են , մեզքով իրենք զիրենք կը մեռցընեն ըսելով թէ քիչ մը ետքը կը մտանամ : Ո՞վ սուկալի մոլորութեանս , որով անհամար հողիք զժոխիք զնացած են :

Մենք ալ աս խենթերէն չենք , զիտնալով որ յափենականութեան հետ է բանը և անփոյթ կեցեր ենք : Արշափ աշխատանք կը քաշեն մարդիկ իրենց զիւրութեանը համար տուն մը զտնելու՝ որ ազէկ տեղ և հռվահար ըլլայ , մտածելով որ բոլոր կենացը ատեն հոն պիտի նստիք . հապա ետքը ինչպէս ասանկ անհոգ կը շարմին երբոր բանը ան տանը համար Է ուր որ յափենան պիտի կենան : Մեր բանք որուն վրայ կը ճըցնիք , յափտենականութիւնն է , կըսէ սուրբն Եւզերիոս : Բաներնիս այնպիտի տան համար չէ որ քիչ մը աւելի կամ պակաս հանգիստ ըլլայ . հապա այնպիտի տեղ ընակելու համար է որ կամ ամենայն զուարձաւթեամբ լի է և Աստուծոյ բարեկամօքք , կամ մէկ խորխորատ մըն է տանջանաց և վատանուն խաժամուժներու . անթիւ անզգամաց , հերետիկոսաց ու կուապաշտից , ան ալ անվախճան յափանան : Հոս է մեծ բանը , սոսկալի բանը . ասիկայ քիչ ատենուան թեթե բան մը չէ , հապա ամէն բանէն վեր է , և մեր ամենայն բարին կամ շարն անկից կախուած է . Երբոր շենրիկոս թիմահ մահ զատապարտեց զթովմաս Առոյ , ան ատեն իրեն Լուիզա կնիկը զնաց զինքը համոզե-

լու որ Հենրիկոսին ուղածն ընէ . ան ալ բսաւ . ով Լուիզա , կը տեսնես որ ես արդէն ծերացեր իմ . քանի տարի ալ կրնամ ապրիլ : Կնիկն բսաւ թէ բսան տարի մըն ալ կրնաս ապրիլ : — Ան ատեն պատահաննեց թովմաս . ով անմիտ վաճառական , կուզես բսան տարուան համար կորարեցրնեմ երանելի յափառենական տանջանաց :

Ով Աստուած , լոյս տուր ինձի . թէ որ յափառենականութիւնը տարակուսական բան մը ըլլար , կամ սոսկ հաւանական կարծիք մը , տակուին ամենայն հոգւով պիտի ջանայինք աղէկ կեանք ունենալ , որպէս զիշի զնենք զմեղ ՚ի վտանգ յափառենից թշուառութեան թէ որ յանկարծ առ կարծիքը ստոյգ ըլլար : Եւ սակայն աս բանս կարծիքական բան չէ , ստոյգ բան է , և ճշմարտութիւն հաւատոյ . զնաց մարդ իր յափառենական տունը : Ո՞վ արտասուելի պակասութիւն հաւատոյ . այս է , կըսէ որրոշին թերեզա , պատճառ այնչափ մեզաց , և գտառապարտութեան այնչափ քրիստոնէից : Հա՛պա , միշտ կենդանի հաւատորդ ապրինք . հաւատամք ՚ի կեանօն յափառենական . հաւատորս առէ , որ աս կեանք էս ետե ուրիշ կեանք մը կայ անվախնան , և աս մտածութիւնս միշտ աչքի առջեւ ունենալով ապահովցընենք մեր յափառենական փրկութիւնը հարկաւոր միջոցներով : Անպակաս մերձենանք սուրբ խորհրդոց , վտանգաւոր առիթներէն փախչինք , ամէն օր մտածենք , և յափառենական կեանքը մտքերնէս չի հանենք : Թէ որ աշխարհնքս ալ թողնել պէտք ըլլայ թողնենք , վասն զի շի կայ այնպիսի ապահովութիւն մը որ հերիք ըլլայ ապահովցընելու յափառենական փրկութեան աս մեծ բանը :

Դ.2 ԵՒ ՊԱՎԵՏԱՆՔ

Ասանկ է նէ , Աստուած իմ , ուրիշ միջին ճամբայ մը չի կայ . կամ միշտ երջանիկ պիտի ըլլամ , կամ միշտ թշուառ . կամ մէկ երջանկութեան ծովու մը մէջ պիտի ընկղմիմ , և կամ ՚ի ծով տանջանաց . կամ յափառեան արքայութեան մէջ պիտի ըլլամ քեզի հետ , կամ յափառեան քեզմէ հեռու և բաժնուած ՚ի դժոխս : Եւ առ դժոխքին զիտեմ որ ես չառ անզամ արժանի

եղայ . բայց առ ալ ստոյդ գիտեմ որ զուն կը ներես ա-  
նոր որ կը զզջայ , և կը փրկես զժոխքէն զապաւինեալս  
՚ի քեզ : Դու կապահովցընես զիս ըսելով . կարգա-  
ցէ առ իս , և ես լուսայց նմա . փրկեցից զնա , և փա-  
ռառոր արարից զնա : Ուրեմն շուտով , տէր իմ , շո-  
տովներէ ինձի , և դժոխքէն զիս խալլրուէ : Կը զզջամ ,  
ով ծայրադոյն բարի , ամէն շարեացս վրայ որով զքեզ  
վշացուցի : Նուտով զիս քու չնորհացդ մէջ հաստա-  
տէ , սիրու սուրբ հաստատեա յիս Աստուած : Թէ որ  
հիմա զժոխքն ըլլայի , մէյմըն ալ զքեզ չէի կրնար սի-  
րել , այլ յախտեան պիտի ատէի . ա՞չ Աստուած իմ ,  
ինչ շարիք ինձի ըրեր ես , որ ես զքեզ ատէի : Դուն զիս  
սիրեցիր մինչե՞ն ՚ի մահ , զունարժանի ես անհուն սիրոյ-  
մի թողուր , ով տէր , որ ես մէյմըն ալ քեզմէ բաժ-  
նուիմ , ես զքեզ կը սիրեմ , և կուզեմ միշտ սիրել . ով  
մեկնեսցէ զիս ՚ի սիրոյն Վրիսատոսի : Այս փրկիչ , միայն  
մեղքը կրնայ զիս քեզմէ զատել . այս մի թողուր զիս  
սուրբ արեանդ սիրոյն համար զոր ինձի համար թա-  
փեցիր . տուր ինձի մեռնիլ , և մի թող տար քեզմէ  
զատուելու : Մայր իմ , երկնից արթայուհի , օժանդակեա  
ինձ թեօրդ ազօթից . խնդրէ և առ ինձի համար մահ ,  
և հազար մահ , քան թէ զատուիլ ՚ի սիրոյ միածնիդ :

## ԽՈՐՀԵՐԴԱՌԱՒԹԻԹԻՒՆ ԺԵ ·

ՄԵՀՅՈՒԶԱՓ ՄԵԴԱՑ ԶԵՐՈՒԹԻՒՆԸ,

Արդիք մեսյ և բարձրացուցի . և անոնք զիս անարգեցիմ<sup>1</sup> .

## ՄԱ.ԱՆ Ա.ՌԱԶԻԿԻՆ

Ե՞նչ կրնէ մէկ մահուչափ մեղք զործող մը : ԶԱ-  
տուած կանարդէ , կանապատուէ և կը զառնացընէ :

1 Արգիս ծնայ և բարձրացուցի . և նորա զիս անարգէ ցին :  
[շա . թ . 1]

Նախ և առաջ մահուչափ մեղքը անարդանք մըն է, և անիրաւութիւն մը Աստուծոյ գէմ: Անարդանաց չարութիւնը, սրբոյն թուժմայի ըսածին պէս, անարդուած անձէն և անարդող անձէն կը չափուի: Գեղացիի մը դէմ անարդանք մը ընել՝ չար բան է, բայց աւելի յանցանը է մէկ ազնուական մը անարդելը, ալ աւելի ծանր է զթազաւորը անարդելը: Արդ ով է Աստուած. տէր տերանց և թաղաւոր թաղաւորաց: Աստուած է անսահման մեծվայելչութիւն. համեմատութեամբ իրեն ամենայն թաղաւորը երկրի և ամենայն սուրբը և հրեշտակը երկնից իր առջեր մէկ աւազի հատ մը չեն. իրըն կաթիլ մի ՚ի զուլէ են, Եսայի մարդարէին ըսածին պէս, և իրեն զմէտ մի ՚ի կը ոսց: Մանաւանդ թէ Ովսէ մարդարէին ըսածին պէս, ամենայն հեթանուք ոչինչ են և ոչինչ համարեցան նմա: Աս է Աստուած. հապա մարդս ինչ է. պարկ որդանց, կերակուր որդանց, սրբոյն Բեռնարդոսին ըսածին պէս. սուրբ դիրքն ալ կը ուէ թէ զու ևս հէզ և աղքատ, կոյր և մերկ: Եւ ահա այսապիսի ողորմելի մարդ մը, որդ մը, կը յանզգնի զԱստուած անարդել: Նոյն Բեռնարդոսին ըսածին պէս, զայնպիսի ահաւոր մեծվայելչութիւնը կը համարձակի զրգուել չնշին և պզտիկ հող մը և փոշի մը: Ուստի սուրբն թուժմաս հրեշտակային վարդապետը իրաւոնք ուներ ըսելու թէ մեղքը անհունութիւն մը ունի չարութեան. մանաւանդ թէ սուրբ Ողոստինոս զմեղքը բացարձակապէս կը կոչէ անհուն չար: Անոր համար թէ որ ամէն մարդիկ և բոլոր հրեշտակը դիրենք զոհէին, նաև ոչնչացընէին, չէին կրնար բաւական փոխարէն մը ընել մէկ մեղքի մը համար: Աստուած զմահուչափ մեղքը կը պատժէ զժոխոց սոսկալի տանջանկըով: բայց որչափ ալ պատժէ նէ, կը սեն միարան ամէն աստուածարանը, միշտ արժանի եղածէն պակաս կը պատժէ:

Եւ որ պատիժ կրնայ հերիք ըլլալ պատժելու մէկ որդ մը արժանապէս, որ իր տիրոջը գէմ ելեր է: Աստուած ամէն բանին տէրն է, վասն զի ինքն ստեղծեց զամէնքը. քում հրամանիդ սպասէ ամենայն ոք, զի զու տէր արարեր, և զու տիրես ՚ի վերայ ամենայնի<sup>1</sup>:

Եւ իրօք ալ ամէն արարածք կը հնազանդին Աստու-  
ծոյ, հոգիմք և ծովք կը հնազանդին իրեն. հուր և կար-  
կառա, ձիւն և սառն առնեն զրան նորա: իսկ մարզս  
երբոր կը մեղանչէ Աստուծոյ դէմ, ինչ կընէ. Աս-  
տուծոյ կըսէ, տէր՝ ես քեզի չեմ ուզեր ծառայել: Աս-  
տուծ կըսէ թէ վրէժխնդիր մի ըլլար. մարզս կը պա-  
տասխանէ թէ ես կըլլամ. Աստուծ կըսէ թէ անկարզ  
հեշտութենէ հեռու կեցիր. իսկ ես չեմ ուզեր հեռա-  
նալ: Մեղաւորը Փարաւոնի պէս կըսէ թէ ով է տէր,  
զի լուսայց նմա, զտէր ոչ ճանաշեմ: Մեղաւորն ալ  
նոյնալէս կըսէ թէ ես տէր չեմ դիտեր, ուղածս պիտի  
ընեմ. մէկ խօսքով Աստուծոյ երեսէն շի պատկառիր,  
կոնակ ալ կը գարձընէ իրեն, որ է բուն մահուչափ  
մեղքը. կամ ըստ սրբոյն Թովմայի՝ երեսդարձութիւն  
անփոխսերոյն Աստուծոյ: Անոր համար զանգատ  
կընէ. Աստուծ թէ դու գարձար յինէն, և յետս զնա-  
ցեր: Աստուծ վճիռ զրաւ թէ ինքը զմեզս կատէ, ուս-  
տի շի կրնար չատել զմեղաւորն ալ. առ հասարակ ա-  
տելի են Աստուծոյ ամբարշտեալն և ամբարշտութիւն  
իւր. և մարզս երբոր կը մեղանչէ նէ, կը համարձակի  
զինքը Աստուծոյ թշնամի հրատարակել, և դէմ ընզ-  
դէմ Աստուծոյ հետ կը կռուի: ինչ կըսէիր թէ որ  
տեսնէիր որ մրջիւն մը զինուորի մը զէմ կելլէ: Աս-  
տուծ է ան ամենակալ տէրը, որ մէկ ակնարկու-  
թեամբ մը ստեղծեց զերկինս և զերկիր, և ուզէ նէ  
մէկ ակնարկութեամբ մըն ալ բոլորը կրնայ փացը-  
նել. իսկ մեղաւորը իր մեղքովը Աստուծոյ դէմ ձեռք  
կը վերցրնէ, ու զլուխը վերցընելով կըսէ ալ, ինչ  
բան ըրի. ինչ, մեծ շար մըն է մեղք ընելս. Աստուծ  
ոզորմած է, մեղաւորաց կը ներէ: Կը տեսնես, աս  
ինչ անզգամութիւն է, ինչ յանզգնութիւն, ինչ կո-  
րութիւն:

Ի՞նչ Ե՞ն ՊԵՂԱՏԱՆՔ

Ահա, ով Աստուծ իմ, ուրիշ առջեն է ան ասլրո-  
տամբը, ան անզգամը, որ համարձակեցաւ քեզի դէմ  
այնչափ անզամ, զքեզ շի սեպեց ու երես դարձուց քե-  
զի: Բայց հիմա քու զթութեանդ է ապաւիներ: Դուն  
ըսիր, կարդա առ իս և ես լուսայց քեզ: ինձի համար  
քիչ է մէկ զմոխը: զիտեմ. բայց զիացիր որ հիմա ա-

ւելի կը յարիմ զքեղ վշտացրներուս համար, ով ան-  
հուն բարի, քոն թէ կորուսած ըլլայի ամեն բանս ալ  
կեանքս ալ: Այս տէր, թող ինձի և մի թոյլ տար որ  
մէյմբն ալ զքեղ վշտացրնեմ: Կուն կրտսասես ինձի  
որ յարիտեան օրհնեմ քու ողորմութիւնդ, ու զքեղ սի-  
րեմ: Այս տէր, կօրհնեմ զքեղ, կը սիրեմ զքեղ, յոյս  
ունիմ յարդիւնս փրկչին խմոյ Յիսուսի Քրիստոսի, որ  
մէյմբն ալ չքամնուիմ ի քո սիրոյդ: Քու սէրդ զիս  
զժոխքէն խալքուց, նոյն սէրը զիս պիտի խալքու աս-  
կէց ետև մեղքէն ալ:

Գոհանամ զքէն տէր, որ աս լոյսն ու բաղձանքը  
տուիր ինձի զքեղ միշտ սիրելու: զուն եղիր կաղաչեմ  
բոլոր անձիս, հոգւոյս, մարմնոյս, կարողութեանցս,  
զգայութեանցս, կամացս և աղառութեանս տէրը: քո  
եմ ես և կեցո զիս: Կուն որ իմ մէկ հատիկ բարիս ես,  
իմ մէկ հատիկ սիրելիս, եղիր նուն իմ մէկ հատիկ  
սէրս: Տուր ինձի եռանդն զքեղ սիրելու: Ես զքեղ  
շատ վշտացուցի, ուստի հերիք չէ զքեղ սիրել, կու-  
զեմ շատ և շատ սիրել, որ փոխարէն մը ըլլայ այն-  
շափ անարդանացն որ քեզի զէմ ըրեն եմ: քեզմէ առ-  
բանս կը յուսամ, որ ամենակարող ես: Քո բարե-  
խօսութեանդ աք յոյս ունիմ, տիրամայր Մարիամ, որ  
ամեն բանի կարող ես Աստուծոյ առջե:

### ՄԱՐԻ ԵՐԿՐՈՒԹԻՒՆ

Մեղաւորը չէ թէ միայն կանիրաւի առ Աստուծ,  
հապա նաև կանապատուէ և կանարդէ: Այս, վասն զի  
մէկզի կը ձգէ իր շնորհը, ու չնիմն հանոյից համար  
ստրի տակ կառնէ Աստուծոյ բարեկամութիւնը: Ձէ  
որ մարդու Աստուծոյ բարեկամութիւնը կորսրնցընէ  
թագաւորութիւն մը կամ բոլոր աշխարհներ վաստրե-  
լու համար, տակաւին մեծ շարիք կընէ: վասն զի Աս-  
տուծոյ բարեկամութիւնը առաւել քան դաշխարհն և  
զրիւր սիննդիրս կարմէ: Բայց ինչ բանի համար մէկը  
կը վշտացընէ զԱստուծ: քիչ մը հոդի համար, կրից  
և բարկութեան համար, անասնական հանոյից հա-  
մար, քմաց համար: Երբոր մեղաւորը կը մահմայ թէ  
արդեաք աս մեղքին հաւանի թէ չէ, ձեռքը կըն մը  
կառնէ՝ անսննլու թէ որը աւելի ծանր է, արդեօք Աս-

տուծոյ շնորհը , թէ իր ուզած բանք . երբոր մեղքին կը հաւանի , յայտնի կընէ իր կողմանէ թէ իրեն ուզածը աւելի կարժէ քան թէ Աստուծոյ բարեկամութիւնը : Տեսար որ մեղքաւորը զԱստուծած ամօթ ըրաւ : Դաւիթ մարդարէն Աստուծոյ մեծութիւնը և մեծվայել չութիւնը մտածելով կրուէր . աւէր , ո՞նմանի քեզ : Ասոր ներհաւկը՝ Աստուծած ախոնելով որ մեղքաւորը զինը ըր իրենց ուզածէն վար կը սեպեն , կրուէ իրենց . ուժ նմանեցուցէր զիս , և զուգեցայց առէ սուրբն խարայէլի : Աւրենի կրուէ Աստուծած թէ աւելի կարժէ եղեր ձեռին կամքը , քան թէ իմ շնորհը . անոր համար զարձեալ կրուէ թէ բնկեցեր զիս զինի մարմար քոյ , զայն մեզը չէիր բներ՝ թէ որ մէկ ձեռքդ կորսընցընելու ըլլացիր , կամ մէկ քանի սուրեկէ եղելու ըլլացիր . ուրիշն ես միայն՝ քու ստեղծողդ այնչափ անարդ եմ եզեր քու աշքիդ առջեւ որ մէկ շնչին կամացդ զիս ետ կը ձգես :

Աէլյմըն ալ՝ երբոր մեղքաւորը իր մէկ հանոյիցը համար զԱստուծած կը վշաացընէ , ան ատեն նոյն հանոյը իրեն աստուծը կրպայ , վասն զի զանիկայ կը սեպէ իր վերջին վախճանը : Արրոցն Հերոնիմոսի ըստ պէս՝ թէ ինչ քանի որ մէկը կը ցանկայ , և զայն կը յարգէ , անիկայ իրեն աստուծն է . մոլութիւն մը մարդուս սրախն մէջ կուոք մըն է քազնի վրայ : Ուստի կրուէ սուրբն թուժմաս՝ թէ որ ժամանակութիւն կը սիրես , ժամանակութիւնը կրպայ քու աստուծդ : Եւ սուրբն Կիոպիանոս ալ կրուէ՝ թէ զոր ինչ մարդս նախապատի կառնէ քան զԱստուծած , դանիկայ իրեն աստուծը կը կացուցանէ : Երբոր Յերօրուխամ ապատամբեցաւ Աստուծմէ , ջանաց որ ժողովուրդն ալ իր հետք ՚ի կոապաշտթիւն ձգէ , ուստի անոնց առջեր զրաւ իր կուռքերը բանելով . ասոնք են քու աստուծներդ , խարայէլ : Սատանան ալ ասանկ կընէ . մեղքաւորին առջեր կը զնէ անոր կամքին ուզածն ու կրուէ . ինչ քան ունիս Աստուծոյ հետ , ահա քու Աստուծածդ , քու կամքդ , ասունէ . զԱստուծած թող տուր . թէ որ մեղքաւորը անզիր տայ՝ ալ անկէ ետե Աստուծոյ տեղ կը պաշտէ իր կամքը , վասն զի մալութիւնը մարդուս սրախն մէջ կուոք մըն է քազնի վրայ :

Դէք մեղքաւորն որ անպատի կընէ և կանարդէ զԱս-

տուած , զոնէ Աստուծոյ առջեր շրներ . բայց ինքը զԱս-  
տուած Աստուծոյ զիմացը կանարգէ , վասն զի Աս-  
տուած ամեն անդ է . միթէ զերկինս և զերկիր ևս ոչ  
լնում , առէ տէր<sup>1</sup> , Աս բանս արզէն մեզաւորն ալ զի-  
տէ , և սակայն շի վախեր Աստուծոյ զիմացը զԱս-  
տուած անարգել :

ԵՎՀ ԱՆ ՊԵՂԱՎԵՎԱԿ

Արքեմի , Աստուած իմ , զու ես անհուն բարի , և ես  
չաս անզամ զրեզ վոխեցի մեկ չնչին զրօսանքի մը  
հետ , որ երեցած չերեցած կը վճամնոյ կերթայ : Բայց  
զուն ինձմէ այսուափ անարգանք ունենալէն ետե՛ զար-  
ձեալ ինձի կը ներես՝ թէ որ ես թողարթին խնզրեմ ,  
և նորէն խօսր կու տաս քու չնորհրդ տալ ինձի՝ թէ որ  
ես զզջամ քեզի տուած վշտերուս վրայ : Այս այս ,  
տէր իմ , կը զզջամ կը ցախմ բոլոր սրտանց զրեզ  
անարգելուս համար , կատեմ զմեզս քան զամենայն  
շար : Ահա , ինչպէս կը յուսամ , արդէն զարձեր եմ  
առ քեզ , և դուն արդէն զիս ընզունելով զաւելի սկէս կը  
զրկես : Գոհանամ զքէն , անրաւելի բարտթիւն . բայց  
կազաչեմ , օգնէ ինձի , և մի թողոր որ մեյմըն ալ քեզ-  
մէ երես զարձընեմ . մի թողոր որ զժոխքը զիս փոր-  
ձէ , վասն զի զուն աւելի զօրաւոր ես քան զզժոխս : Դի-  
մեմ որ ալ քեզմէ չեմ բաժնուիր՝ թէ որ միշտ զիս  
քեզի յանձնեմ նէ . ուստի աս չնորհրս կը խնզրեմ ,  
որ տաս ինձի միշտ զիս քեզի յանձնել , ինչպէս հիմա  
կը յանձնեմ բանտափ . տէր , օգնէ ինձի , լայս տուր ին-  
ձի , յարաւանութիւն տուր ինձի , արբայութիւնդ տուր  
ինձի . բայց ի վեր քան զամենայն քու սէրդ տուր ինձի  
որ է ձմարիս արբայութիւն հայւաց . կը սիրեմ զրեզ ,  
անհուն բարիզ , և կուզեմ միշտ զրեզ սիրել , լսէ ինձի  
վասն սիրոյ քոյ միաձնիդ Ախտասի Քրիստոսի : Մա-  
րիսմ կոյս , զու ես ապաւէն մեզաւորաց , հասիրյօդ-  
նութիւն առ մեզաւորիս , որ կուզէ սիրել զԱստուած  
քոյ :

## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Մեզաւորք կանիքրաւի առ Աստուած , կանագատուէ  
և կանարդէ , որով և ծանրագոյնս կը վշտացրնէ զնա :  
Քան զայս մեծ զաւնոտթիւն չի կրնար ըլլալ որ մէկը  
ապերախտութիւն անսնէ մէկ անձէ մը զոր սիրեր է  
և երախտիք բրեր է անոր : Որուն հետ կոիւ կելլէ մե-  
զաւորք . կանարդէ զԱստուած որ զինքն ստեղծեր է ,  
և այնքան սիրեր է զինքը , որ իր արիւնն ալ , կեանքն  
ալ տուեր է իր սիրոյն համար . իսկ ինքը մահուչափ  
մեզր մը ընելուց զանիկաց իր սրտէն կը վորնատէ : Աս-  
տուած իր սիրած հոգւոյն մէջ կու զայ ընակիլու . եթէ  
որ սիրէ զիս , հայրն իմ սիրեացէ զնա , և առ նու ե-  
կեսցուք և օթեանս առ նմա արաւացուք՝ կըսէ Քրիստոս  
տէրն մեր : Հասկըցիր ինչ բաել է՝ օթեանս առնել .  
Աստուած կու զայ առ հոգին՝ հոն միշտ մնալու համար .  
անանէ որ՝ չի թագուր զանիկայ՝ թէ որ հոգին նախ զին-  
քը չթողու . ինչպէս Տրիգենտեան ժողովքն ալ կըսէ ,  
ոչ բանէ , եթէ ոչ լրցի : Քայց զու տէր , զիտես որ  
ան ապերախտը քիչ մը եւս զքեզ պիտի վորնատէ ,  
ինչու հրմակուընէ չես հեռանար անկէ , միթէ կըսապ-  
անս որ ինքն զքեզ վորնատէ , թող տուր զինքը , զնա ,  
բանի որ քեզի անարդանք չէ բրած : Չէ , կըսէ Աս-  
տուած , ես չեմ հեռանար , բանի որ ինքը զիս չէ վր-  
որնատեր :

Արենին երբոր մեզաւորք տեղիք կու տայ մեզրի մը ,  
կուզէ բաել Աստուածոյ . տէր , ելիր զնա ինձմէ : Ինչպէս  
Յոր ալ կը վկայէ . ամբարիչոր կըսէ Աստուածոյ՝ հեռու  
կեցիր ինձմէ , քու ճանապարհող ճանշնալ չեմ ուզեր<sup>1</sup> :  
Ուր կըսէ սուրբն Գրիգոր . թէ խօսքով չըսէ նէ՝ զործ-  
քափը և վարդրափը կըսէ : Արդէն մեզաւորն ալ զիտէ  
որ Աստուած մեզրին հետ չի կրնար կենալ , զիտէ որ  
մեզանչէ նէ՝ Աստուած ՚ի հարկէ կելլէ կերթայ , ուս-  
տի կըսէ Աստուածոյ . որովհետեւ իմ մեզրիս հետ չես  
կրնար կենալ , երթաս բարով : Խակ երբոր զԱստուած  
իր հոգիէն կը վորնատէ , անանէ կընէ որ անմիջապէս

<sup>1</sup> Ե բաց կաց յինէն , զՃանապարհու քո ճանաչել ոչ կտմիմ :  
Եթ . 45. 14.

սատանան դայ իր սիրտը ժառանգէ . նոյն գոնէն որ Աստուած կելէ , սատանան ներս կը մտնէ : Յայն-ժամ երթայ առնու այլ ևս եօթն այսու՝ չարազոյնս քան զինքն , և մուսալ բնակէ անդ , կըսէ տէրն մեր : Տղայ մը մկրտուի նէ , քահանան կըսէ դիւխն թէ ել՝ ի զմա-նէ այսդ պիղծ , և տուր տեղի հոգուցն սրբոյ . վասն զի երրոր մէկը Աստուծոյ շնորհը կառնէ՝ Աստուծոյ տա-ձար կըլլայ , ոչ զիտէք զի տաճար էք Աստուծոյ , կը-սէ Պօղոս առարեալ : Բայց երրոր մարդս մեզաց կը հետեփ , բոլորովին ներհակը կընէ , ըսելով Աստուծոյ որ արգէն իր սրտին մէջը կը բնակէր . ելիր ինձմէ , տէր , և տեղ տուր սատանային : Ուստի աս բանիս վրայ գանգատեցաւ տէրն մեր սրբուհւոյն Պրիմիտայ , ըսե-լով թէ վորնառուեցայ թագաւորի մը պէս իմ թագաւո-րութենէս , և իմ տեզս չար աւազակը բնարուեցաւ :

Ո՞րչափ գժարդ կու զար թէ որ ծանր անարդանք մը քեզի ըլլար ան մարդէն որ քեզմէ երախտիք է , տե-սեր : Եւ ահա այսպէս է . Աստուծոյ գժարը կը բերես դու մեզքովդ , անոր որ իր կեանքն ալ տուեր է քեզի համար՝ միայն թէ զքեզ ֆրկէ : Աս է Աստուծոյ ըսա-ծը Եսայի մարդարէին բերնովը թէ լուր երկինք և ունկն դիր երկիր , որդիս ծնայ և բարձրացուցի , և նորա զիս անարզեցին : Վ երջապէս մեզուորք իրենց մեզքովը Աստուծոյ սիրտը կը վշտացընեն . բայց նորա հետե-ցին և բարկացուցին զհողի նորա սուրբ : Աստուած ընդունակ չէ ցաւոց . բայց կարենար ցաւիլ նէ , մէկ մահուչափ մեզը մը հերփիք էր որ ցաւէն մեռնիլ տայ իրեն : Հօրն Մետինայի ըսածին պէս , ինչպէս սուրբն Բնոնարդոս ալ ըստ , թէ մեզքն իր կողմանէ աս-տուածասպան է : Ուստի մեզաւորն այնպէս է որպէս թէ Աստուծոյ մահացուցիչ թոյն տուած ըլլայ . և սոր-բոյն Պօղոսի ըսածին պէս՝ մեզաւորը զորդին Աստո-ծոյ առ ոտն եհար բանի տեղ չի սեպելով Պրիմատոսի ը-րածը և բաշածը՝ աշխարքէս մեզքը վերցընելու համար :

Կ. Ն Ե Պ Ա Վ Ա Տ Ա Խ Ա Ր Ա Յ Ա Ր Ա Յ Ա Ր

Ուրեմն , ով ֆրկիչ իմ , քանի որ ևս կը մեզանչեմ , միշտ զքեզ սրտէս կը վարնանմ , ու կեանքդ ալ վերցը-նելու կը նայիմ , թէ որ կարենայիր նորէն մեռնիլ : Հի-մա կիմանամ որ ինձի կըսես մարդարէին բերնով թէ

զի արարի քեզ, կամ իւ տրտմեցուցի զքեզ, տուր ինձ  
պատասխանի. ինչ ըսեմ, տէր, զու զոյացուցեր զիս,  
մեռար ալ ինձի համար, այս է ինձի ըրածդ. ուստի  
ևս անպատասխանի եմ, և հաղար դժոխքի արժանի,  
իրաւունք ունիս զիս հոն խարելու: Բայց յիշէ կաղա-  
վամ զայն սէրը, որ զքեզ շարժեց խաչի վրայ մեռնելու  
ինձի համար, յիշէ քու սուրբ արիւնդ որ իմ սիրոյս  
համար թափեցիր, և դթա յիս: Գիտեմ որ դուն չես  
ուղեր որ ես յուսահատիմ, հապա մանաւանդ թէ կը  
հասկըցընես ինձի թէ իմ սրտիս զրանը քով կեցեր ես,  
ուսկից որ ես զքեզ վորնացի. կը չաղես քու ազգա-  
րարութեամբգ՝ որ քեզի բանամ, կըսես՝ կամ առ դորս  
քո և բախեմ, բաց ինձ քոյր իմ հարսն: Ուստի փըր-  
կիչ իմ Յիսուս, ասկից ետե ես մեղքը կը վորնանմ,  
կը ցաւիմ յամեննայն սրտէ ըրածներուս վրայ, և զքեզ  
կը սիրեմ ամէն բանէ վեր. մտիր, սէր իմ, դուս բաց  
է, մտիր և ինձմէ մի բամնուիր: Փրկէ զիս քու սուրբ  
սիրովզ, և մի թողուր որ մէյմըն ալ քեզմէ զատուիմ:  
Չէ, չէ մէյմըն ալ իրարմէ չի զատուինք, ես սրտանց  
զքեզ կողֆազուրեմ. տուր ինձի սուրբ յարատեռ-  
թիւն, մի թողուր զիս մեկնիլի՛քէն: Տիրամայր, մայր  
իմ Արքիամ, միշտ օգնէ ինձի, աղաչէ զՅիսուս ինձի  
համար, շնորհք առ ինձի որ մէյմըն ալ իր շնորհքը չի  
կորսընցընեմ:

## ԽԱՐՀԻ ԴԱՌԱ ԹՈՒԹԻՒՆ ԺԶ.

ԱՅՍՈՒՆԻՑ ԱԴՐՄՈՒԹԻՒՆԸ.

Բարձրագույն կը պարծի ողորմութիւնը դատաստանին  
առցել<sup>1</sup>.

## ՄՈ.ՄՆ Ա.Ա.Ա.Զ.Ի.Ն.

Կարին բնութեամբ ինքը զինքը զորս բաշխող է, այսինքն յօժարեալ է հազորդել իրեն բարիքն ու րիշներուն ալ: Արդ Աստուած բնութեամբ է անհուն բարի և բարութիւն, ծայրագոյն փափաք ունի մասնակից ընելու զմեղ իր երջանկութեանը. աւատի իր յօժարութիւնը պատճել չէ, հապա ամենուն ողորմութիւն ընել է, վասն զի պատճելը Աստուծոյ ընութենէն օտար բան մըն է: Աւատի երրոր Աստուած ըզմեղ հոս կը պատճէ նէ, անոր համար է որ անզին ազորմի: Թէ որ կը բարեկանաց մեր վրայ, անոր համար է որ մենք զմեղ ուզգենք. և թէ որ մեզի պատճներ ալ զրկէ, անոր համար է որ զմեղ կը սիրէ, և կուզէ ազատել զմեղ յափառենական պատճէն: Ո՞վ կընայ արժանապէս զարմանալ և զոմիլ Աստուծոյ ողորմութիւնը, թէ որչափ երկայնամիտ կըլլայ առ մեզաւորս, ինչպէս կը կոչէ և սիրով կընզունի զանոնք երրոր զառնան, ինչպէս կը համբերէ և կըսպասէ որ ապաշխարեն: Վեզի կրսեմ, ով եղբայր, երրոր զուն զիլուտուած կը վշաացընէիր, ինքը կընար քեզի մահ տալքայց ինքը երկայնամտութիւն կընէր, և պատճելու տեղ քեզի բարիք կընէր, կեանքդ կը պահէր ու կը խնամէր, ըրածդ չտեսնելու կը զարնէր: Աս ինչ բան է, Աստուած իմ, զուն որ մեզը մըն ալ չես կընար տեսնել, և այնչափ մեզք կը տեսնես և զարձեալ կը լուս:

1 Բարձրագույն պարծի ողորմութիւն առ զատաստանաւ: Ըստ: թ: 43:

կը տեսնես ան անպարկեշտը , ան քինախնդիրը , ան հայշոյիցը , որոնք որ աւոր վրայ չարտթիւննին քեզի զէմ կը չառցրնեն , բնչով և չես պատճեր և բնչովէս երկայնամիտ կրլլաս : Պատասխան կու տայ Եսայի թէ Աստուած կրսապատէ մեզաւորին , որպէս ո զի ինքը զինքը շակէ որ իրեն թաղութիւն տայ և ողարմի :

Ասրըն թումմաս կրսէ . բոլոր արարածք , երկինք , ոզը , ջուրը , բնական ազգմամբ մը կը վաստին ամբարշտեանց զէմ , և կուզեն իրենց արարչին վրէմն առնել . բայց Աստուած ետ կը քաշէ զանոնք իր մարդարիտթեամբը : Այլ զու տէր որ կը համբերես անզգամաց՝ որպէս զի զգաստանան , չես տեսներ որ առազիրախանները քաւ երկայնամատթիւնդ կը բանեցընեն աւելի զքեզ վշտացրնելու , և բնչովէս կը համբերես : Պատասխան կու տայ Աստուած թէ ոչ կամիմ զմա՞չ մեզաւորին , որպէս զգառնալն նորա և զեկեալ : Ո՞վ երկայնամատթեանն Աստուածոյ . կը համարձակի բանի սուրբն Յօհաննիսս թէ Աստուած Աստուած իմ , ներէ ինձի . թէ որ Աստուած շրլլայիր , առ կերպով անիրաւ կրլլայիր : Մենք կը մեզանչենք՝ ամեննեին փոյթերնիս չէ , եռքը կը պարծինք ալ մեզքերնուս վրայ , և զուն հանգարտ կը կենաս . մենք զքեզ ի բարկութիւն կը չարժենք , զուն մեզի ողորմութիւն կընես . կարծես թէ Աստուածոյ հետ ասպարէզ ենք ելեր . մենք կը զբրգունք զինքը պատճելու զմեզ , ինքը կը յորդորէ՝ որ թագութիւն առնենք :

## Տ.2 ԱԿ ՊԱՇԱՀԱՆՔ

Այս , տէր իմ , զիտեմ որ ինչուան հիմա զժոխքին մէջ ըլլալու արժանի էի . զժոխք են տուն իմ : Բայց քո ողորմութեամբդ զես հոն չեմ , հասրա հոս քո սորիկ առջեն եմ , և զիտեմ որ զուն ինձի խրատ կու տաս , քո սիրոյ պատճիրանդ պահել . սիրեսցես ըղտէր Աստուած քո , և կրսես թէ ես քեզի կը ներեմ թէ որ զզջաս մեզացց վրայ՝ որով զիս անարզեցիր : Այս այս , տէր Աստուած իմ , որովհետեւ կուզես որ սիրէ զքեզ ինձի որէս անզգամբ՝ որ աղասամբ զառեկը եմ քո մեծվայելչութենէզ , ես ալ զքեզ կը սիրեմ յամենայն որտէ : և կը ցախիմ զքեզ անարզելուս համար : Հանգա լուստորէ զիս , ով անրաւ բարիդ , և

տուր ինձի ճանչնալ թէ որչափ մեծ չար էր անար-  
զանքն որ քեղի ըրի : Քառ լիցի , ասկից ետև չեմ ու-  
զեր մէյմբն ալ զէմ կենալ քու ազգարարութեանցդ ,  
չեմ ուզեր մէյմբն ալ տհաճութիւն տալ քեղի : Աս-  
տուած իմ , որ այդչափ զիս սիրեցիր , և այնչափ ան-  
զամ քու անրաւ սիրովդ ինձի ներեցիր : Այս թէ քնառ  
զքեղ վշտացուցած շրլայի , փրկիչ իմ օխուս . թո-  
ղութիւն չնորհէ ինձի , և տուր որ ասկից ետև բան մը  
չի սիրեմ քեզմէ ՚ի զատ . քեզի համար միայն ապրիմ ,  
որ ինձի համար մեռար . քու սիրոյդ համար նեղու-  
թիւն բաշեմ , որ այնչափ նեղութիւն քաշեցիր իմ սի-  
րոյս համար : Դուն զիս ՚ի յափառնից սիրեցիր , տուր  
որ ես ալ յափառեան քու սիրովդ վառուիմ : Ով փրկ-  
իչ իմ , բոլոր յոյս քու արդեանցդ վրայ է : Քեղի ալ  
կապաւինիմ , տիրամայր Մարիամ , այնպէս որ զուն  
քու բարեխաօսութեամբոց կարող ես զիս փրկութեան  
հասցընելու :

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Աստուծոյ ոզորմաւթիւնը առ կողմանէ ալ հասկը-  
ցիր որ բնչպէս յապաշտարութիւն կը կոչէ զմեզաւորք:  
Երբոր Ազամ ապատամբեցաւ Աստուծմէ ու ծածկեց  
երեսը անկէց , նայէ Աստուծ երաւ վնատրուելու զինքը ,  
և կարծես թէ ցաւազին սրախ կը կանչէր թէ Ազամ  
ուր ես . որ հօրն Ուէրէյրոյի բասմին պէ՞ս նման է հօր  
մը ձայնին , որ իր կորսուած զաւակը կը վնատրուէ : Գիտ-  
ցիր , ով եզրայր , թէ նոյն բանը ըրաւ Աստուծմէ , և Աս-  
տուծ ետնէղ ընկեր էր՝ զքեղ կը կանչէր , երբեմն  
ազգարարութեամբ , երբեմն խզնմասնիքի խայթովք ,  
երբեմն քարոզներով , երբեմն նեղութիւններով , եր-  
բեմն բարեկամներուզ մահովք : Կարծես թէ Վրիստոս  
քեզի համար կըսէ ան խօսրը՝ թէ վաստակեցի ես առ  
ազգակել , և կերկերեցաւ կոկորդին Մատուցնիդ զրէք ,  
ով մեղաւորք , կըսէ սրբուհին թներեզա , թէ աս ան  
տէրն է զձեզ կանչողք , որ մէկ օր մը զձեզ սիրոր  
զատէ :

Ով զու քրիստոնեաց , քանի անզամ արդեօք խուլ  
եղար Աստուծոյ ձայնին , զքեղ կոչողին : Արժանի էիր

որ մէյմբն ալ դքեղ շի կոչեր , բայց տէրդ շի դազրեցաւ դքեղ կանչելէն , վասն զի կուղէր որ քեզի հետ հաւառը ու դքեղ փրկէ : և աւ հասկրցիր , ովք էր ըզբեղ կանչողը . Աստուած անբաւելի մեծվայելշութիւն . և զով կը կանչէր . մէկ հոտած ողորմելի որդ մը . և ինչու կը կանչէր . ուրիշ բանի համար չէ , բայց եթէ քեզի նորանց կեանք շնորհաց տալու , զոր զուն կորուսեր էիր . Որպէս զի մէկը կարենայ Աստուծոյ շնորհքը ձեռք բերել , մեծ բան չէր թէ որ անապատմը քաշուէր բոլոր կեանքին մէջ . իսկ Աստուած քու առջնորդ կը գնէր իր շնորհքը մէկ մայրկենի մը մէջ , առնելու՝ թէ որ ուղենայիր մէկ ներդործութիւն մը զզջման ընել . իսկ զուն զայն մերժեցիր . այսու ամենայնին Աստուած զբեղ երեսէ շի ձգեց , հապա ետենէդ կը քալէր ցաւազին սրատվ ու կըսէր՝ որդեակ , ինչու կուղես զատապարտիլ . և ընդէր մեռանիցիք , տունդ խարայէլի :

Երբոր մարդու մահուչափ մեղք մը կը զործէ , զԱստուած իր սրտէն կը վորնտէ . իսկ Աստուած ինչ կընէ . ան ապերախստ որախն զուանք քով կը կենայ ու կըսէ , ահաւասիկ կամ ես առ զուրս քո , և բախեմ , և կաղաչէ որ բանայ , ըսելով բաց ինձ քոյր իմ հարսն ինչուան որ աղաչելով կը յազնի : Աս է սրբոյն Դիտնեսիոսի արխապագացւոյն ըստածը թէ Աստուած իրմէ երես զարծընողներուն ալ ետենէն կը քալէ սիրով , ու կաղաչէ որ շի կորսուին . նոյն մորով առաքեալն ալ կը զրէ թէ աղաչեմք վասն Քրիստոսի հաշտեցարուք ընդ Աստուծոյ , այսինքն է կաղաչեմք ՚ի կողմանէ Քրիստոսի . ուր աղէկ կըսէ սուրբն Հերոնիմոս թէ ինքն Քրիստոս կաղաչէ , և ինչ կաղաչէ . հաշտեցարուք ընդ Աստուծոյ , չէ թէ ինքն է թշնամին , հապա զուք , անանկ որ չէ թէ մեզաւորը զԱստուած կը յարդորէ հաշտուելու , հապա թէ ինքը պիտի ջանայ Աստուծոյ հետ հաշտուիլ :

Աղէկ հասկրցիր որ ինչպէս առ բարի և բարերար տէրը ամէն օր այնչափ մեղաւորներուն ետենէն կը քարէ ըսելով . ովք ապերախստներ , ուր մի վախչչիք ինձմէ . հապա ան բաէք թէ ինչու կը վախչչիք . Ես ձեր բարին կուղեմ , և ուրիշ բանի չեմ վախչարիք , բայց միայն զձեղ երջանկացընելու . ուրեմն ինչու կուղէք զուք ըզմեղ կորաբնցընել : Բայց , ովք տէր , ինչ է առ քու ը-

բածդ . ինչու այդչափ կը համբերես և այդչափ սէր կը ցցրնես առ ապերախտաներուն , առոնցմէ ինչ կը յաւսաւ . քեղի պատիւ մը չէ այսափ յարումն երեցընել առ շնչին որդերուն , որ քեղմէ կը փախչին :

Ա.Յ. Ե. Պ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Ահա , սէր , առ ոսս քո ան ապերախտը , որ քու զը-  
թութիւնդ կը պաղատի . Հայր , թող : Քեղի կը գոչեմ  
Հայր , վասն զի զուն կուզես որ այսպէս կանչեմ Հայր  
իմ , թող ինձի : Ես արժանի չեմ թողութեան , որով  
հետեւ որչափ զուն ինձի բարի և բարերար եղար , և  
այնչափ քեղի ապերախտ եղայ ան բարութեանդ  
Համար՝ որ քու ձեռքդ բոնեց զիս պատմելու , Աս-  
տուած իմ , շթօզուց որ զիս երեսէ ձգես երրոր կը  
փախչէի . Նոյն բարութեանդ Համար ընդունէ , որ հի-  
մա կը զառնամ առ քեզ : Տուր ինձի , Ցիսուս փրկիչ  
իմ , սասատիկ ցաւ մը քեղի զէմ ըրած մեղերուս վրայ ,  
և տուր ինձի Համբոյր Հաշտութեան : Ես կը ցաւիմ ա-  
մելի քան զամէն բան ան անարդանաց վրայ որ քեզի  
ըրի . կը զարշիմ կը զզուիմ անոնցմէ , և այս իմ ցաւս  
կը միացընեմ քու քաշածիդ հետ , փրկիչ իմ , Գեթսե-  
մանի պարտէ զին մէջ : Կաղաչեմ , ներէ ինձի վասն  
արդեանց արեան որ քրտնեցար նոյն պարտէ զը . և  
կը խոստանամ և կառաջազրեմ մէյմրն ալ քեղմէ շը-  
րամնուիլ . զուրս ըրէ իմ սրտէս ան ամենայն յօժա-  
րութիւններն որ քեղի Համար չեն : Ցիսուս իմ , սէր  
իմ , ևս զքեզ կը սիրեմ ամէն բանէ վեր , և կուզեմ  
միշտ սիրել զքեզ , և միայն զքեզ սիրել : Բայց զուն ին-  
ձի զօրութիւն տուր զործքով կատարելու , քեղի առ  
զիս բոլորումին : Մարփամ կոյս , յոյս իմ և ապաւէն ,  
մայր ոզորմաւթեան , աղաչէ զԱստուած վասն իմ , և  
զթա յիս :

## ՄԱՍՆ ԵՐԻՌՈՐԴԻ

Խշանք և թագաւորք երկրի բարկութեամբ կը վա-  
րուին իրենց ապստամբ Հապատակաց հետ ան ատենն  
ալ՝ որ կու զան թողութիւն խնդրելու : Բայց Աստուած  
ասանկ չի վարուիր մեղի հետ : Խնդր կըսէ որ եթէ զարձ-  
ցին ՚ի ճանապարհաց խրեանց շարաց , բաւիշ եղէց

նոցա : Աստուած ով որ իրեն կը դիմէ , երես չի դարձր . ներ անկէ . վասն զի ինքն ալ կը կանչէ զանիկայ , և պատրաստ է ընդունելու թէ որ գառնալու ըլլայ : Վ ասն զի կըսէ՝ զարձարուք առ իս , և ես դարձայց առ ձեզ , առէ տէր զօրութեանց . որպիսի սէր և զութ է որ կը ցցընէ Աստուած մեղաւորաց որ իրեն կը դառնան : Աս ուզեց մեղի հասկրցընել Փրիստոս ոչխարին առակովը , զոր հովիւն որ գտնէ՝ կը դնէ ՚ի վերայ տոց խրոց խնդարով , բարեկամներն ալ կանչելով կըսէ՝ ուրախ եղերուք ընդ իս , զի զտի զոշխարն իմ կարուսեալ : Վ րայ կը բերէ տէրն . այնպէս եղիցի ուրախութիւն յերկինս ՚ի վերայ միոյ մեղաւորի որ ապաշխարիցէ : Աւելի յայտնի ըրաւ բանը տէրն անառակ որդւոյն առակով , որուն գառնալը երրոր փեսաւ հայրը , դիմացն ելաւ և անոր խօսելէն տառաջ զրկեց համբուրեց :

Մարզարէին բերնով ալ ըսաւ , թէ որ մեղաւորը դառնայ նէ՝ կելով կեցցէ , և զամենայն անօրէնութիւնս նորա ոչ ևս յիշեցից : Եկայք , կըսէ , եթէ իցեն մեղք ձեր իրրե զգանձախարիթ , իրրե զգիւն սպիտակ արարից . վասն զի Աստուած զսիրտ սորբ և զհողի խոնարհ ոչ արհամարհէ :

Իրեն վառք կը սեպէ Աստուած զթալն ու ներելը մեղաւորաց , վասն զի կըսէ Եսայի , բարձրացի ողորմել ձեզ : Բայց երբ կը ներէ Աստուած արդեօք . իսկոյն զզչալուդ պէս : Աստուած այնպէս չի վարուիր մեղի հետ , ինչպէս որ մենք իրեն հետ կը վարուինք : Աստուած զմեղ կը կանչէ , և մենք խուլ կըլլանք . իսկ Աստուած մեր ձայնը լաածին պէս՝ մեղի կը լսէ , մեղայ բաածնուս պէս՝ թողութիւն կու տայ :

Իշ. 2 ԵՒ ՊԱՏԾԱՆՔ

Ա՛յ Աստուած իմ , որուն զէմ Ելայ ես . քեզի գէմ , որ այնչափ բարի ես , որ զիս ստեղծեցիր , և ինձի համար մնուար , և ինձի այսչափ համբերեցիր յետ այնշափ անօրէնութեանցս : Իրաւ որ սոսկ տեսնելով քու այնչափ համբերութիւնդ՝ պէստք էր որ բոլոր կենացս մէջ քու սիրովդ վառուէի : Ո՛վ կրնար երբէք ինձի համբերել այսչափ շարիք ընելէս ետև , ինչպէս դուն ինձի համբերեցիր : Վ այ ինձի , թէ որ ասկից ետև այ

զատնամ նորէն զքեղ վշտացրնելու և զիս զատապարտելու . Ան առեն աս ոզորմաթիւններս , որ ինձի ըրբը՝ կըլլան ինձի գժոխարին դժոխարը : Չէ չէ , փրկիչիմ . շրմայ թէ թող ասս , որ ես մէյմըն ալ քեզի երես զարձրնեմ , լու է որ մեռնիմ քան զքեղ վշտացրնեմ : Վիտեմ որ ալ քու ոզորմաթիւնդ շի կրնար ինձի համբերել : Կը ցախիմ , ով ծայրապոյն բարի , զքեղ վշտացրնելուս համար . կը սիրեմ զքեղ ՚ի բոլոր սրտէ , և առաջազրեր եմ որ քեզի նուիրեմ բոլոր մնացած կեանքրս : Լու ինձի , հայր երկնաւոր , վասն արդեանց միանիդ Յիսուսի . Քրիստոսի փրկչին իմայ : Տուր ինձի սուրբ յարաւետ թիւն և սուրբ սէրդ . լու ինձի , փրկիչ իմ Յիսուս , վասն արեանդ , զոր հեղեր վասն իմ . հայ յօդնութիւն քոց ծառայից , զորս պատուական արեամբ զնեցեր : Մարիամ , մայր իմ , նայէ մէյմը վրաս կազաշեմ , զամենովորմ աշո քո զարձու առ իս , և ձզէ զիս բոլորովին առ Աստուած :

---

## ԽՈՐՀԵՐԴԱՇՈՒԹԻԹԻՒՆ ԺԷ

ԶԱՐԵՎԵՐ ՎԱՐՈՒՄՆ ԱԴՐԵՄՈՒԹԵՐՄՐՆ  
ԱՍՏՈՒՆ-ԱՅ

Չես զիտեր որ Աստուծոյ բազցրարիւնը զքեղ  
յապաշտարարիւն կը տանի ! .

---

## ՄԱ.Ա.Ա.Ա.ԶԻՒՆ

Բատ առակին որումանցն ազարակի՛ երբոր տեսանծառայք որ ցորենին հետ որովն ալ բուսեր է , բոխիրենց տիրոջը թէ կամիս զի երթիցար քաղեացոր զայն ՚ի բաց . իսկ տէրն բաս : թէ չէ , թողէք որ մէկ տեղ մեծնան , և ՚ի ժամանակի հնձոցն ասացէք ցհրե-

1 Զգիտիցն զի քաղցրութիւնն Աշուածոյ գրել զապաշխարտ թիւն ածէ : Հ-Հ-Հ-Հ . թ . 4 :

ձագս, ճողովեցէք նախ զարուին, և կապեցէք զայդ՝ ի խրձունս առ ՚ի այրել։ Աս առակէս կրմացուի մէկ կողմանէ Աստուծոյ երկայնմասութիւնը առ մեզաւոր, և մէկայ կողմանէ անաշատ զատաստանն ՚ի վերաց խատարաց։ Ազէկ կըսէ սուրբն Օգոստինութէ սուտանն երկու կերպով կը խարէ զմարդիկ, յաւսահատիքամբ և յուսով։ Մեզրը ընելէն վերջը՝ յաւսահատիքին կը բերէ Աստուծոյ զատաստանին փախումք։ Յայց մեզրը ընելէն առաջ սիրու կու տայ, յոյս կու տայ Աստուծոյ ոզորմութեանը վրայ, ուստի նոյն սուրբ փարզապետը այսպէս խրատ կու տայ թէ յետ մեզաց յուսա յազորմութիւն, յառաջ քան զմեզս վախցիք յարդարութենէ։ Եւ յիրաւի, վասն զի անարժան է ոզորմութեան անիշայ, որ զոզորմութիւնն Աստուծոյ կը բանեցընէ զԱստուծած վշտացընելու։ Ոզորմութիւնը կը հասնի աստուծավախերան, չէ թէ անսնց որ գայն ՚ի գործ կածեն չվահնալու Աստուծմէ։ Ուստի կըսէ Ապուլեցին թէ արդարութեան զէմ մեզանչողը կրեայ ոզորմութեան ապաւինիլ, իսկ ան որ բուն ոզորմութեան զէմ կը մեզանչէ ինչ բանի պիտի ապաւինի։

Դժուար կը զանուի այնպիսի յուսահատ մեզաւոր մը որ ուղենաց զատապարտուիլ։ Հապա մեզաւորք կուզնէն մեզանչել՝ առանց կորսրնցընելու փրկութեան յոյոր։ մեզրը կընեն և կըսնեն թէ Աստուծած ոզորմած է, հիմա առ մեզրը ընեմ, Եսքը կերթամ խստապանակ կրուամ։ Աս է մեզաւորներուն սովորութիւնը, կըսէ սուրբն Օգոստինու բայց ան է շաւալին՝ որ շատերը այսպէս կըսէին, և հիմա ՚ի գժուխս զատապարտուած են։

Սուրբ զրբին ըասածին պէտ՝ մի ասեր առաջի Աստուծոյ թէ անզիասութիւն է, զի մի բարկասցի Աստուծած ի բարրատ քո։ կամ մի ասեր թէ ոզորմութիւն տեսանմէն է, բազմութեան մեզաց իմոց ոզորմեսցի, վասն զի ոզորմութիւն և բարկութիւն ՚ի նմանէ փութուի հասցնեն, և ՚ի մեզաւորս ակնարկէ բարկութիւն նորա։ Իրաւ որ Աստուծոյ ոզորմութիւնը անհատնում է և անհուն։ բայց առ ոզորմութեան զործրը շափուի է, վասն զի Աստուծած ինչպէս ոզորմած է նէ, նմանապէս արդար ալ է։ Ուստի մէկ օր մը տէրն մեր ըստ որրոնց նոյն Պրիմիտայի թէ ես թէ արդար եմ և թէ ոզոր-

մած, իսկ մեղաւորք զիս սոսկ ողորմած կը ուեպեն. Առորբն բարսեղ ալ կըսէ թէ բարի է աւը և արդար, կիսամասնեայ չի կարծենք զԱստուած. Հայր ժարժապետն Ասիլա կըսէր, եթէ ողորմութիւնն Աստուծոյ կարծուէր թէ զինքը բարկացընելու ալ կը ծառսցէ. չէր ըլլար ողորմութիւն, հասրա սակասութիւն արգարութեան. Աստուած իր ողորմութիւնը կը խոստանայ իրմէ վախցագներուն, չէ թէ շարաչար զործածողներուն. Ասոր համար սուրբ Աստուածածին մեծացուցին մէջ կերդէ թէ ողորմութիւն նորա աղղաց յազգո երկիւղածաց իւրաց. Առած է սրբոյն Օգոստինոսի թէ՝ որ ճշմարիտն է ՚ի խոստանաս իւր, ճշմարիտ է և ՚ի սպառնալիսն :

Զգոյշ կեցիր, կըսէ ուսկերերան, շրիայ թէ ան շանը, այսինքն սատանայի, մտիկ ընես, որ քեզի Աստուծոյ ողորմութիւնը կը խոստանայ, որպէս զի մեղանչես. Եւ սուրբն Օգոստինոս՝ կը յաւսայ որպէս զի համարձակ մեղանչէ. վայ աս մոլար յոյսն ունեցացին, և կը յարէ թէ համբանքի շեն զար թէ որչափ մարզիկ խարեր է աս ընդունայն յուսոյ ստուերը. Վ այ անոր զյխուն, որ Աստուծոյ զթութիւնը դործ կածէ աւելի զինքը բարկացընելու. սուրբ Յենարզոսին բասմածին որէս՝ սազայէլը անոր համար իսկոյն սրամաւեցաւ Աստուծմէ, վասն զի ապօտամբեցաւ՝ յուսալով թէ պատիժ շի զաներ. Մանասէ թագաւորը մեղանչեց, ու եսորը զարձաւ. և Աստուած ալ իրեն ներեց. անոր ազան Ամոն ահսնելով որ իր հայրը թագութիւն զտաւ՝ զինքը շարութեան տուայ յուսալով թողութեան, բայց ողորմութեան շհասաւ. Ուստի սուկերերան ալ կըսէ թէ Յուզա կորսուեցաւ, վասն զի վասահացեալ էր ՚ի հեղութիւն վարզապետին. Մէկ խօսքով, Աստուած երկայնամիտ է՝ բայց միշտ շի համբերեր. չէ նէ, ոչ որ կը զատապարտուէր. և սակայն հասարակ կարծիք է՝ թէ շափահաս քրիստոնէից մէջն ալ շատր կը զատապարտուի, վասն զի ընդարձակ է զուռն և լոյն ճանապարհն որ աւանի ՚ի կարուստ. և բաղամիք են որ մասնեն ընդ նա, կըսէ աւըն մեր.

Ով որ թոգութեան յաւսով կը մեղանչէ՝ խարերայ է, չէ թէ ապաշխարոզ, կըսէ սուրբն Օգոստինոս. և սուրբն Պօղոս ալ կըսէ թէ մի խարիք՝ Աստուած ոչ

արհամարհի : Առաջը ընել կամ խարել կը լլար զլլու-  
տուած թէ որ մէկը ուզենար միշտ վշտացընել զլլու-  
տուած , ու եարբ արքայոթիւն այ երթալ : Զի զոր ինչ  
սերմանէ մարզ , զնոյն և հնձեսցէ . մեզը սերմանոցն  
ալ իրաւունք չունի ուրիշ բան յաւաղու , բայց պատիժ  
ու զմոխը : Սատանան որ ուսկանին մէջ այնշափ քրիս-  
տոնեաներ որսացեր է՝ աս խարէ ութեամբս է , որ կը-  
ու իրենց թէ համարձակ մեզք գործեցէր , մի վախ-  
նար , վասն զի աս բոլոր մեղքերով ալ կը փրկուիր :  
Բայց Աստուած կը սէ , անիծեալ է մարդն որ յաւաղ  
մեղանչէ : Մեղանուայ յայսը մեղանչելէն ետե՛ թէ որ  
զզջումն ունենայ հանոյ է Աստուածոյ , բայց խատա-  
սիրաներուն յայսը զզուելի է Աստուածոյ : Այզպիսի  
յայսը զլլատուած կը զրզուէ ՚ի պատմել , ինչպէս ծա-  
ռայ մը զիւր տէրը կը զրզուէ երրոր անոր զէմ բան մը  
ընէ բաելով թէ իմ տէրս աղէկ մարդ է :

Ի՞նչ են ՊԵՂԱՎԱՐԱԿ

Այս տէր Աստուած իմ , ահա ես ալ այնպիսիներէն  
մէկն եմ որ զրեղ վշտացուցեր են , վասն զի զուն աղէկ կը  
վարուէիր : Ա՞չ տէր , երկայնամիտ եղիր , զիս երե-  
սէ մի ձգեր , ես յայս ունիմ քու շնորհօրդ՝ որ մէյմըն  
ալ զրեղ շզրզուեմ զիս երեսէ զ ձգելու : Կը ցաւիմ , ով  
անրաւ բարիդ , զրեղ վշտացընելուս և շարաչար զոր-  
ծածելուս քու երկայնմտութիւնդ : Շնորհակալ եմ որ  
ինչուան հիմա ինձի սպասեցիր , ասկից ետեն շնմ ու-  
զեր քեզի մատնիշ ըլլալ , ինչպէս առաջ եղայ : Դուն  
այնշափ ինձի համբերեցիր , որպէս զի մէկ օր մը զիս  
տեսնես զրեղ սիրող . ահա եկեր հասեր է աս օրը ,  
ինչպէս որ կը յուսամ : Այս զրեղ կը սիրեմ ամէն բա-  
նէ մեր , և մեծ կը սեպեմ քու շնորհքդ՝ քան զամենայն  
թագաւորութիւնս աշխարհի . պատրաստ եմ հազար  
անզամ կեանքս կորսընցընել՝ քան թէ քու շնորհքդ :  
Հայր երկենաւոր Աստուած իմ , վասն սիրոյ օծելոյ քու  
Պիտուափ Քրիստոսի , տուր ինձի սուրբ յարատեսութիւն  
՚ի սէր քու մինչե՞ն մահ . մի թողուր որ մէյմըն ալ զառ-  
նամ ու քեզի մատնիշ ըլլամ , և թողում քու սէրդ :  
Մարիամ , մայր ողորմաւթեան , զու ես յայս և ապաէն  
իմ , առ ինձի համար առ յարատեսութիւնը , ալ ուրիշ  
բան շնմ ուզեր :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Մէկը կրնոց բաել թէ Աստուած որ առաջ ինձի այն շափ ոզորմոթիւն բրաւ նէ , յուսամ որ եսքն ալ կողորմի . Ասոր բաելու է՝ որովհետեւ առաջ այդքափ ոզորմոթիւն քեզի բրեր է նէ , անոր համար կուզես նորեն զինքը վշտացրնել : Արենին , կրու քեզի սուրբն Պօղոս , ասով զուն Աստուածոյ քաղցրոթիւնն ու համբերոթիւնը կարհամարհես ոսքի առել կառնես : Չես զիտեր՝ որ Աստուած քեզի ինչուան հիմա համբերեց չէ թէ միշտ շարունակես զինքը վշտացրնելու , հապա ըրած չարեացզ վրայ լաս : Երբոր զուն աստուածային ոզորմոթեանը յուսպանի չես ուզեր բանդ լմբնցրնել Աստուածոյ հետ , ինքը կր լմբնցրնէ . եթէ ոչ զառնայցէք՝ զաղեզն խր լարեալ է , կրու սազմաներդուն . և իմ է վրէ մինզրոթիւն և ես հաստոցից ՚ի ժամանակին , կրու Աստուած : Աստուած երկայնամիտ երլլայ , բայց վրէ մինզրոթեան առենք հասնի նէ , ալ չի սպասեր , հապա կր պատմէ :

Աստուած կրսպասէ մեղառոին որ զգաստանայ , բացց երբ կր տեսնէ որ անիկայ ապաշխարոթեան համար արուած ժամանակը կր բանեցրնէ աւելի մեզք զիզելու , ան առենք զինքը զատաստանի կր կանչէ : Առըրն Պրիոդոր կրու թէ նոյն խօկ ժամանակը զատաստան ելելլէ . նոյն ժամանակն որ ապաշխարոթեան համար արուած էր , երբոր ՚ի չարն բանեցուած է նէ , աւելի կր զատապարտէ զինքը . բժշկեցար զիարիւն , և ոչ բժշկեցաւ , թողցուք զնաւ : Եւ Բնշալէ ու Աստուած զմէ կր երեսէ կր ձզէ . կամ մահ կր խարէ անոր վրայ , և կր թողնէ որ ՚ի մեղս մեռանի , կամ իր շնորհքէն կր զրկէ . որով մեղառորն որ կրնար փրկուի միտքը կր կուրնոյ , սիրտը կր խստանայ , չար սովորոթիւնները բարոյապէս անկարելի կրնեն իր դարձր , և այնովէս բացարձակապէս ալ շրլլայ նէ , բարոյապէս երեսէ կիյնոյ : Քակեցից զցանդ նորա և եղիցի յափշտակոթիւն . ինչ պատիմ կրնայ ըլլալ մեծ բան զայս , որ բաց մնալով այզին՝ սոքի կոխան բլլայ մարդկանց և անասնոց , որ բաել է թէ երեսէ ձզած է : Ասանկ ալ Աստուած զհողին երեսէ ձզէ նէ , կր վերցը-

Նէ երկիւզին ցանկը , խզմանքի խայթը , և կը թողնէ մքոթեան մէջ . ան ատեն յայն հոգին կը մտնեն ամէն ցուցանք ախտից և մոլոթեանց . Արդ ինչ կը նէ մեղասորը ան մթութեան մէջ . ամէն բան կարհամարհէ՝ Աստուծոյ շնորհըն ալ , արքայոթիւնն ալ , ազգարարոթիւնն ու բանապրանքը , իր զատապարտոթեան վրայ ալ կը ձիճազի . Ամողարիչան հասեալ ՚ի խորս չարեաց արհամարհէ :

Աստուծոյ առանց պատմելու կը թողնէ զանիկայ աշխարիխ վրայ , բայց աս շիպատմելը իրեն աւելի ծանր պատիժ է : Առոկայի պատիժ է , երբոր Աստուծոյ բզմեղասորը կը թողնէ մեղաց ձեռքք . բարձի զնախանձն իմ ՚ի քէն , և հանդեաց , և ոչ ևս հոգացաց . որպէս թէ թող տուած բլլար որ ինչ որ կուզէ նէ ընէ աշխարքի վրայ . բարձի թողի զնոսա երթալ զհետ կամաց պատիջ խրեանց : Ուց մեղասորաց զիսուն՝ որտնց բանը յաջող է աս աշխարիխ վրայ , նշան է թէ զոհ որիտի բլլան Աստուծոյ բարկոթեանը յափառեան : Եթեմիաս կը հարցընէ թէ զի է զի նանապարհք ամբարշտաց յաջողեալ են . ետքր կըսէ թէ ժողովես զնոսա իրքն զոշխար ՚ի սպանումն : Ասկից մեծ որատիժ շի կընար բլլար որ թող տոյ Աստուծոյ որ մեղասորը մեզք մեղքի վրայ զիզէ . Պատթի բասձին պէս , զիր զմեզո ՚ի վերայ մեղաց . . . ֆնջեսցին նորա ՚ի զորոթենէ քումմէ կենաց : Ուր կըսէ Շելլարմինոս՝ թէ ասկից մեծ պատիժ շրլլար երբոր մեզք մեղաց որտիժ կըլլայ : Ազէկ էր անանկ թշուառականներուն՝ որ Աստուծոյ իրենց կեանքք վերցընէր առաջին մեզքէն ետե , չէ նէ երբոր մեռնին նէ , այնչափ զժոխը կունենան , որչափ մեզք զորձեր են նէ :

ԿԱՅ ԱՏ ՊԱՐԱՍՎԱԿ

Աստուծոյ իմ , զիտեմ որ ևս այզպիսի թշուառ վիճակի մէջ արժանի էի որ մնամ զորկ ՚ի շնորհաց և ՚ի բառոյ . բայց տեսնելով հիմա ան լոյսը՝ որ ինձի կոտոս , և յապաշխարոթիւն զիս կը կոշես , նշան է թէ զիս երեսէ շես ձգած տակաւին : Համար կաղաչեմտէր , եւելցուր քու ոզորմոթիւնդ հոգւոյս վրայ , եւելցուր լոյսդ , եւելցուր վափառս քեզի ծառայելու և սիրելու զբեզ : Աստուծոյ ամենակարող , զիս փոխէ իմ ապաւ-

տամբ և մասնից բյուլէս, և բրէ զիս սիրող քու րարաբեանդ, որպէս զի զամ մէկ որ մը յերկինս՝ վառաւորել յատիտեան քու ոգործութիւններդ : Այդ ինչպէս զան կուզես ներել ինձի, ես ալ ներումն կուզեմ սրտանց և քու ուրդ : Կը զդջամ, ով անհուն բարի, այնչափ քեզի ահանութիւններ տալուս համար . զրեղ կը սիրեմ, ով ծայրապայն բարի, վասն զի տասնկ կը հրամմես սիրել զբեղ, վասն զի ամեն կերպով արժանի ես : Հաստ փրկիչ իմ, վասն արգեանց քու արեանց բրէ որ զբեղ սիրէ առ մեզաւորս, զոր զուն այնչափ սիրեցիր, ու երկայնամբս եզար իրեն այնչափ տարի : Քու զթութիւննեղ կը յուսամ առ բանս . յոյս ունիմ որ առկից ես զբեղ սիրեմ մինչեւ ի մահ և յատիտեան . զոգործութիւնս քու ուրդ յատիտեան օրհնեցից : Քու զթութիւնդ ալ, ամբանացր Մարիամ, յատիտեան օրհնեցից, որ այնչափ շնորհըներ առիր ինձի համար, քու բարեխօսութեանդ պատով զիստեմ զայն ամենայն . մի զագարիդ օգնել ինձի, ամբան հի , և առնել ինձի համար զուրբ յարատեսութիւն :

## ՄԱՍԻՆ ԵՐՐԱԲՐԴԻ

Գրած է ՚ի վարս Հօրեն Ալոյիոսի Լահուզա թէ Յալերմայ քաղցրին մէջ երկու բարեկամք կային . մէկ որ մը ասոնք միասեղ քալելու ելեր էին . ասոնցմէ մէկը կի . ասր անունով, որ կատակերգութեան մէջ բառցող էր, աեսնելով ընկերը մամուռի մէջ բառ անոր . քանի ասեն է որ խոստավանանքի կերթաս, և զոյէ ասոր համար ամսուր կերենաս . զիտցիր որ մէկ որ մը ինձի բառ հայրն Լահուզա թէ Աստուած քեզի ասսաւերկու տարի կեսնեց պիտի տայ, ու թէ որ առ միջոցիս մէջ զբեղ չի շտկես նէ, զէշ մահ պիտի տնենաս . Այս երայ աշխարհներ քալեցի, հիսանզաւթիւններ քաշեցի, մահաւանդ մէկ անզամ մը մեռ . նելու ալ եղայ, այսու ամենայնին առ ամսուս մէջ որ ասսուերկու տարին թնինալու վրայ է, զիս ազէկ կըզզամ բան թէ բոլոր կենացս մէջ . ուստի հրամ . մէ, եկուր շաբաթ օրը լսերու նոր կատակերգութիւնս որ ես շարազրեր եմ : Նայէ թէ ինչ հանգիսպեցաւ շրաբթ օրը, որ նոյնմերի 25 էր՝ յամին 1608 : Երրոր

պատրաստուած էր աս մարզս որ խաղայտ եղիկ , կա-  
թուած մը վրան ինչտ , ու յանկարծ մեռաւ , հոգին  
փշելով մէկ կատակերգութիւն խաղցող կնկան մը թերին  
վրայ , և առանձի լմբնցաւ կատակերգութիւնը . Առկից  
օրինակ առնենք մենք ալ . քեզի կրսեմ , ով եղրացր .  
երրոր սատանան զրեղ վորձէ նորէն մեզք զործելու .  
թէ որ զուն զատապարտուիլ կուզես նէ , նոյն խելքի  
վրայ կեցիր որ մեղանչես . բայց մի բաեր ան առնենք  
թէ վրեկուիլ կուզես՝ նրբոր կուզես մեղանչել , զրեղ  
արդէն զատապարտուածի տեղ զիր , ու սեսէ թէ Առ-  
տուած նոյն առեն քա զատապարտութեանդ վճիռ  
կը զրէ , ու կըսէ քեզի թէ զինչ ինչ առնել էր այցւոյ  
իմոյ , և ես ոչ արարի նմա . զնա կորիր , ով ապե-  
րախտ , զատապարտուիլ կուզելիր , կորսուէ քա յան-  
ցանցովգ :

Դացէ բանս , հապա ուր կը մեայ Աստուծոյ պար-  
մաթիւնը . Պապանձէ , ով թշուառական , Աստուծոյ ո-  
զորմաթիւնը չէր որ այնչափ տարի համբերեց քա այն-  
չափ մեզքերուոց . զուն միւտ երեսդ վար առած շնորհա-  
կալ պիտոր ըլլայիր բանիով , ոզորմաթիւնը տեսուն  
անսպառ էին , որ ես ինչուան հիմա չսպառեցայ ,  
չերտուեցայ . Դուն մէկ մահաւչափ մեզք մը զործելով  
անելի մեծ յանցանք ըրիր . քան թէ ոսքի տակ առ-  
նելիր մէկ թազաւոր մը աշխարիս . զուն ոյնչափ չարիք  
ըրիր և անսպառ ընդողէմ Աստուծոյ , թէ որ ատիկոց  
մէկ մարմնաւոր եղրօրդ զէմ ընէլիր նէ , չէր համբե-  
րէր քեզի . խակ Աստուծած չէ թէ միայն երկայնամիտ  
եկալ քեզի , հապա շատ անզամ ալ կոչեց և հրաի-  
րից որ զաս թազութիւն առնես . զինչ ինչ առնել էր ,  
և ես ոչ արարի կրուէ . Թէ որ Աստուծած քեզմէ ովէ որ  
մը ունենար նէ , կամ զուն իրեն մեծ երախտիք մը ը-  
րած ըլլայիր , կրնար արդեօր տակէ անելի զութ ցցընել  
քա վրագ . Աս տասնէկ ըլլայրոց , թէ որ զուն նորէն  
զանաս զինքը վշտացընելու նէ , իր բոլոր զթութիւնը  
և ոզորմաթիւնը կը դարձընես ՚ի բարեկութիւն , և ՚ի  
պատճել զրեղ :

Թէ որ ան անսպառ թզենին տարի մըն ալ հոգա-  
յու միջոց տալէն եան՝ պառուզի տար տիրոջը նէ , չէր  
կորուէր բայտ արժանացան . ՚Նայէ ինչ կըսէ սորքն (Օ-  
գուտինոս . ով ծառ անսպառոց , տարտան մը մեաց տա-

սպարը որ զբեղ չկտրէ , անհոդ մի ըլլար , կը կարուիս . ինչ բանի կրսպասես , ով մեղաւոր , կուզես որ Աստուած զբեղ զմոխը խաւրէ . բայց խաւրէ նէ , զիտնաս որ ետք ճար ճարակ շիկայ քեզի : Աստուած լուս կեցեր է , բայց միշտ չի լուեր , վրէժինողութեան ատենք հաւնի նէ , ուր կը մնայ լուելը : Զայս ամենայն արարեր , և ես լուցի քեզ , կարծեցնը անօրէնգ՝ ի մոփ քում թէ ես քեզ նմանիցեմ , արդ յանդիմանեցից և կացուցից զայս ամենայն առաջի քո . երեսիդ զարնեմ այնչափ ողորմութիւններն որ քեզի ցցուցի , և անոնք զբեղ զատեն ու զատապարտեն :

ԴԵՐ ԵՒ ՊԱՇԱՑՑԱԿ

Այս Աստուած իմ , վայ զյխուս , թէ որ ասկից ետք քեզի հաւատարիմ շրլլամ նէ , ու զառնամ մատնիշ ըլլալու այսշափ լոյս ինձի տալէդ ետեն : Ատ լոյսը նըշան է որ կուզես ինձի ներել : Կը ցաւիմ , ով ծայրագոյն բարի , ամենայն անիրաւութեանցս վրայ՝ որ քեզի դէմ ըրուծ եմ , և առւած անարգանացս վրայ՝ որովք զառնացուցեր եմ զանհուն բարիդ : Քու արիննովդ յոյս ունիմ թողութեան , և ստուգապէս կը յուսամ . բայց թէ որ նորէն քեզի երես զարձընեմ նէ , զիտեմ որ նոր զմոխը մը արժանի կրլլայ ինձի համար : Աս բանս է որ կը սարսափեցընէ զիս , Աստուած հօգույ իմոյ , որ կրնամ զարձեալ քու շնորհրդ կորսնցընել . զիտեմ որ շատ անզամ խօսք տուի քեզի հաւատարիմ ըլլալու , ետքը կրկին ապատամբ եղայ քեզմէ : Այս տէր , մի թողուր որ ըլլայ աս բանք . մի ձգեր զիս երեսէ , որ աս թշուառութեանս մէջ իյնամ , և նորանց թշնամի քեզի երենամ . ամէն պատիժ տուր ինձիւ աս մի տար , մի թողուր զիս մեկնիլ ի քէն : Թէ որ տեսնես որ նորէն զբեղ պիտոր վշտացընեմ , առաջուց մահ տուր ինձիւ . ես զոհ եմ : ինչ մահ ալ ըլլայ՝ ես զոհ եմ , միայն թէ մէյմըն ալ չի լամ իմ թշուառութիւնս քու շնորհրէդ զրկուելուս համար . մի թողուր զիս մեկնիլ ի քէն : Առ կրկնելով կը կրկնեմ , Աստուած իմ , մի թողուր զիս մեկնիլ ի քէն : Կը սիրեմ զբեղ , սիրելիդ իմ վրկիչ , ես չեմ ուզեր քեզմէ բամնուիլ . վասն արգեանց սուրբ մահուանդ տուր ինձի սաստիկ տէր մը , որ զիս սինդ կալէ քեզի հետ

անանկ որ չի կարենամ մէյմբն ալ քակուիլ։ Ով Աստուածամայր Մարիամ, թէ որ ևս գառնալու ըլլամ մէյմբն ալ դԱստուած վատացընելու, վախնամ որ զո՞ն ալ զիս երեսէ կը ձգես։ Հապա օդնէ ինծի քու բարեխօսութեամբդ որ ունենամ յարատեսթիւն և սէր առ Յիսուս փրկիչն իմ։

---

## ԽՈՐՀԾԻԱԾՈՒԹԻՒՆ ԺԲ.

### ՄԵԴԱՅ ԹԻՒԸ

Որովհետեւ չարերտուն վայսու շուտով չի տրուիր, անոր համար որդիք մարդկան չարտորենէ ևս չեն կենար<sup>1</sup>։

---

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ովէ որ Աստուած իսկոյն պատժէր մեղապարտները, յայտնի է թէ իրեն դէմ այնչափ անարդանք չէր ըլլար, որչափ որ հիմա կըլլայ. բայց որովհետեւ Աստուած շուտով չի պատժեր, հապա երկայնամիտ կըլլայ, համարձակութիւն կառնեն մեղաւորք աւելի վլշտացընել զինքը. սակայն աղէկ նայելու է, որ Աստուած թէպէտ և կը համբերէ, բայց միշտ չի համբերէր։ Հասարակ կարծիք է սրբոց հարց, Բարազի, ոսկերերանի, Հերոնիմոսի, Ամբրոսիոսի, Օգոստինոսի, Կիւրզի աղերսանդրացոյ և ուրիշներուն թէ Բնչալէ սորոշեր է Աստուած ամէն մէկ մարդու կենաց օրերը, առողջութեան աստիճանը, կամ քանիքարը՝ զոր կուղէ անոնց տալ, իմաստնոյն բածին պէս, թէ զամենայն ինչ չափով և թուով և կըսով կարգեցներ. նոյն պէս ամէն մէկին սորոշեր է թողութիւն տալ այսչափ յանցանքին, որ երրոր լցուի նէ, ալ չի ներեր։ Ասրանս պէտք է մեղի հասկընալ, կըսէ սուրբն Օգոստի-

1 Քանզի ոչ վազմազակի վճիռ բերի ընդգէմ չարաց, վասն այնքին որդիք մարդկան յաճախուն ՚ի չարիս։ Սէր. Ը. 11. լու.

նոս,թէ այսշափ անզամ կը համբերէ Աստուած մեզի, ան լիցածին պէս այ թողութիւն ըրլար : Եմանապէս կըսէ Եւսերիոս կեսարացին թէ Աստուած կըսպասէ մինչև մէկ որոշնալ թիւ մը, անկից ետքը երեսէ կը ձգէ - նոյնապէս կը խօսին և վերոյիշեալ հարք :

Առ բանս ժայրապար չեն բոեր սուրբ հարք, հասրա սուրբ դրոց հիման վրայ հաստատելով կըսեն, որ զրած է թէ չե ևս լցան անօրէնութիւնը ամուֆրհացոց. որիշ տեղ՝ թէ ոչ ևս յաւելից ողորմել խարայէլի - դարձեալ փորձեցին զիս այս տասն անզամ, և ոչ տեսցեն զերկիրն : Յօր ալ կըսէ, թէ կերեցեր զանօրէնութիւնս իմ ՚ի քասկի : Մեղառոր չեն համբեր չեն սեպեր իրենց մեղքը. բայց Աստուած աղէկ հաշիւ կը բռնէ, որպէս զի հնծոց տան պատիժը տայ, այսինքն երրոր չափը լմննայ նէ. ըսելով թէ արկէք մանզադ զի հասալ են կութք : Դարձեալ կըսէ Աստուած թէ տունի մեղքէդ անվախ մի ըլլար, և մեղք մեղքի վրայ մի դներ : Վախցիր, կըսէ մեղառորին, ան մեղքէն ալ որ քեզի ներեցի, չէ նէ եթէ նորէն տելցընես, կրնայ ըլլալ որ ատ նոր մեղքդ առաջիններուն հետ՝ շափը համբանքը լեցընէ, ան ատեն թողութեան տեղիք չի մնար քեզի : Ուրիշ տեղ ալ սուրբ զիրքը առ բանս կիմացընէ թէ որ կու զայ որ մեղացդ շափը լցուած կըլլայ, ևտեւն պատիճ կը հասնի :

Առ պատիճի օրինակն ալ շատ տեղ կը տեսնոի. մանաւանդ Աստուզայ վրայ որ եարի անզամ անհնազանդ ըլլալով Աստուծոյ երեսէն ինկաւ բոլորովին, ուստի կաղաշէր Ասմուէլին՝ որ մի՛նորդ ըլլայ իրեն համար՝ ըսելով թէ բարձ զմեզս իմ, և դարձիր ընդ իս, և պազից երկիր տեսաւն Աստուծոյ քում : Խակ Ասմուէլ պատասխան տուաւ թէ ոչ դարձայց ընդ քեզ զի արհամարհեցեր զրան տեսաւն, և արհամարհեսցէ զրեզ տէր : Յայտնի է Բաղտասարայ օրինակն ալ, որ տանարին սուրբ սպասները պղծելով, ձեռք մը տեսաւ որ պատին վրայ կը զրէր, մանէ, թէկէզ, փարէս, որ կը նշանակէր ինչպէս որ մեկնեց Դանիիէլ, կըսեցաւ՚ի կըիւս թագաւորութիւն քո, և զտաւ պակասեալ : Խրօս ոլ նոյն զիշերը սպասնեուեցաւ Բաղտասար արրայ բաղդէացոց : Ան թէ որշափ թշուառականներու ասանկ կըլլայ, որ տարիներով մեզաց մէջ կը մնան .

բայց երբոր շափերնին կը լիննայ նէ , զրոց խօսքն ալ կը կատարուի . կատարեցին ՚ի բարութեան զկեանս իրեանց , հանդստեամբ ննջեցին ՚ի զժոխս : կան որ եսեկ կիյնան քննել աստեղաց համրանքը , հրեշտակաց թիւր , իրենց տարիքներուն թիւր , բայց ովկ կայ որ քննէ իր մեղաց համրանքը , որ Աստուած ամէն մէկուն ներել ուղեր է : Ասոր համար պէտք է զողալ սարսափիլ . ովկ զիտէ , Եղբայր սիրելի , որ մէյմըն ալ առ անարժան գործը ընելու ըլլաս նէ , ան չար խորհրդոց տեղիք տաս նէ , առ մեղքն որ ընես նէ , այլ ներամին չիկայ քեզի :

## ԿՅ. ԵՒ ՊԵՐԵՏԱՆԿ

Ովկ Աստուած իմ , զոհանամ զքէն , արդեօք քանի ինձմէ պակաս մեղք ունեցողներ կան հիմա զժոխարին մէջ , այլ թողութիւն և յոյս շիկաց իրենց . իսկ ես զեռ կենդանի ևմ զժոխարէ զորս , և յոյս ունիմթաղութեան և արբայութեան , թէ որ ուզենամ նէ : Այս տէր Աստուած իմ , ներումն կը խնդրեմ , կը զզջամ ամէն քանէն եւել զքեղ վշտացընելուս համար , վասն զի վշտացոցի զանհուն բարութիւնգ : Ովկ հայր երկնաւոր , նայեաց յերեսս օձելոյ քո , նայէ քու միաձնիդ վրայ , որ ինձի համար խաչի վրայ մեռաւ , և անոր արդիւնքով ողորմէ ինձի : Էս խօսք կու տամ որ առաջ մեռնիլ կուզեմ քան թէ մէյմըն ալ զքեղ վշտացընել . իրաւ որ իրաւունք ունիմ վախնալու իմ ըրած մեղքերուս համար , և քու ըրած շնորհըներուդ համար , որ մէկ մեղք մըն ալ աւելի ունենամ նէ , շափս կը լեցուի ու կը դատապարտուիմ : Հապա օգնէ ինձի շնորհօք քո , քեզմէ կը յուսամ որ ինձի լոյս և ուժ տաս հաւատարիմ ըլլալու քեզի : Իսկ եթէ տեսնես որ ես նորէն զքեղ պիտի վշտացընեմ , տուր ինձի ան բոլէին մէջ մեռնիլ , յորում կը յուսամ լինել ՚ի շնորհս քո : Աստուած իմ , ես զքեղ կը սիրեմ ամէն քանէ աւելի , և մեռնելէն այնչափ շեմ վախնար՝ որչափ քու շնորհըդ կորսընցընելէն . մի թողուր զիս : Մարիամ , մայր իմ , օգնութիւն հասիր ինձի , և առ ինձի համար սուրբ յարաւետութիւն :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Բայց կրսէ եղեք մեզաւորք թէ Աստուած ողորման  
է . ևս ալ զիտեմ թէ անբառ է Աստուածոյ ողորմոթիւ-  
նը , և սակայն առ այսպէս ըլլալով ալ որչափ մար-  
դիկ կը զատասպարտուին : Կրսէ տէրն թէ ես եկի ըր-  
ժըշկել զրեկեալս որախոք : Աստուած կը ըժշկէ զանոնք  
որոնք բարի կամք ունին և թողոթիւն կու տայ մեզաց,  
բայց շի կրնար ներել մեղանչելու կամք ունեցողին :  
Կրսես թէ ես կարին հասակի մէջ եմ , թող այզպէս  
ըլլայ . բայց Աստուած տարիքը շի համբեր , հազար  
մեղքերը , և աս մեզաց չափը ամենուն հաւասար չէ .  
Աստուած մէկին հարփոր , մէկալին հազար մեղք կը  
թողնէ . բայց զուրիշն ալ երկրորդ մեղքին առանք զը-  
ժոփ կը խաւուէ . քանիներ ալ եղած են որ առաջին  
մեղքով զժոխը են զնացեր : Առորդն Գրիգոր կը պատ-  
մէ հինգ տարեկան տղու մը համար թէ հայհոյութիւն  
մը ընելով զժոխը զնաց . Առորդ Աստուածածինը յայտ-  
նեց ֆիորենցացի սրբակաց կուսի մը թէ տասուերկոտ  
տարուան ազջիկ մը իր առ աջին մեղքով զատասպար-  
տուեցաւ : Արիշ տղայ մըն ալ ութը տարեկան՝ առա-  
ջին մեղքով մեռաւ , ու կորսուեցաւ : Առորդ աւետա-  
րանը կը պատմէ , թէ տէրն մեր առաջին անդամն որ  
անպատուզ զտու թզենին նէ՝ մէկին անիծեց , ըսելով  
մի այսուհետենի քէն պատու եղիցիյաւիսեան , և առ-  
ժամայն չորացաւ թզենին : Մարդարէին ձեռքովին ալ  
ըսեր է թէ ՚ի վերայ երից անօրէնութեանցն ՚ի աման .  
կեայ և ՚ի վերայ չորիցն ոչ զարձայց ՚ի նմանէ : Գո-  
ցէ անդգամին մէկը ուղենայ համար սրահանջել Աս-  
տուածմէ թէ ինչու մէկին իրեկ մեղացը կը ներէ , ու չոր-  
սին չէ : Աս քանիս մէջ պէս է երկրապահնել աս-  
տուածային զատաստանաց , և սուաքելոյն հետ ըսել  
ով խորդ մեծութեան և խմաստթեան և զիտութեանն  
Աստուածոյ , որպէս զի առանց քննելոյ են զատա-  
ստանք նորա , և առանց զննելոյ են ճանապարհը նո-  
րա : Առորդն Օղոսաինոս ալ կրսէ թէ ինքն զիտէ , ու մ  
խնայէ ում շինայէ . որով ոմանց ողօրմութիւնը ձրի  
կըլլայ , և ոմանց ալ շրմար նէ՝ յարդարութենէ շրմար  
Թող ըսէ խստասիրաք թէ ես այնչափ անդամ զԱս-

տուած բարկացուցի, և Աստուած ներեց ինձի, ուստի  
կը յուսամ որ աս մեզքիս ալ աչք կը խփէ. ես ալ  
կըսէմ Աստուած որ ինչուան հիմա զրեղ շպատմեց  
նէ, միշտ այսպէս պիտի ըլլայ. շափք լմնցածին պէս  
պատիմք կը հասնի: Ասմիստոնն որ այնչափ խաղաց  
դայիլեային հետ նէ, կը յուսարթէ փոշտացոց ձեռ-  
քէն կազատի, ինչպէս առաջ եղաւ. ելից և արարից  
որպէս միշտն, և թօթափեցից կըսէր. բայց վերջի ան-  
գամոն բռնուեցաւ, կեանքն ալ կորորնցուց: Մի ըսեր,  
կը պատուիրէ Աստուած, մի ըսեր թէ այնչափ մեզք  
զործեցի և Աստուած զիսչի պատմեց, զի տէր երկայնա-  
միտ է զասն զարձի քո և քաւութեան<sup>1</sup>: Տեղը զայ նէ,  
բոլորը մէկէն կը զնարէ, և որշափ աւելի եղաւ ողոր-  
մութիւնը նէ, այնչափ ալ պատիմք ծանր կըլլայ. ա-  
զէկ կըսէ ոսկերերան՝ թէ աւելի վախնալու է երբոր  
Աստուած կը համբերէ նէ, քան թէ չուտով պատմէ:  
և մեծն Գրիգոր ալ կըսէ թէ որոնց որ երկար կըսպա-  
սէ նէ, աւելի խստութեամբ կը զատապարտէ, ու վր-  
րայ կը բերէ թէ շատ անզամ անոնց որ երկար համ-  
բերեր է Աստուած նէ, յանկարծական մահ վրայ կու-  
զայ, անանկ որ մեզայ ըսելն, կամ զզնումն ալ մահէն  
առաջ յաջողիր: Մահաւանդ երբոր շատ լոյս քեզի  
Աստուած տուեր էր նէ, այնչափ մեծ կըլլայ մարիդ  
կուրութիւնը և խստարտութիւնդ 'ի մեղս: Աւտի  
կըսէ սուրբն Պետրոս թէ լու էր նոցա եթէ բնաւ իսկ  
շէր ծանուցեալ զարդարութեանն ճանապարհ, քան  
թէ ծանեան, և յետս կացին. և սուրբն Պօղոս բարոյա-  
պէս խօսելով կըսէ թէ անհնար է միանզամ մերտե-  
լոցն, որ ճաշակեցին յերկնաւոր պարզեաց, . . . և կոր-  
ծանեսցին՝ միւսանզամ նորողել յապաշխարութիւն:

Սարսափելի է Աստուածոյ ըսածը իր կոչմանը խոչ  
մեացողներուն. քանզի կոչէի և ոչ անսայիր . . . այ-  
սուհետեւ ևս ծիծաղեցայց կորատեամբ ձերով, որ է ը-  
սել՝ ինչպէս մեզաւորը ծազր ըրաւ զԱստուած՝ խոս-  
ութիւնանք ըլլալով, խօսք տալով, ու եսքը մատնիչ  
եղաւ, անանկ ալ Աստուած ծազր պիտի ընէ զանի-  
կայ մահուան ատենը: Դարձեալ կըսէ խմաստունը՝ որ-  
պէս շուն զառնայ 'ի փախած իւր և ատելի լինի, նոյն-

պէս անզգամն շարեօք խրովք յարժամ զառնայցէ ի մեղսիր :

Կ. Հ. Ե. Պ. Ա. Ա. Տ.

Ահա տէր, ես եմ ան զարչելի շունը՝ որ այնչափ անզամ զարձայ ուտել ան արգելեալ պտուղները, որոնցմէ առաջ ետ քաշուեր էի: Գթոթեան արժանի շեմ ես, ով փրկիչ իմ, բայց քու սուրբ արիւնդ թափեցիր ինծի համար, որն որ զիս կը քաջալերէ և կը ամփակէ յոյս ունենալ: Քանի անզամ ես զբեզ վշտացուցի, և զուն թողութիւն տուիր ինծի: Խոստացայ մէջմըն ալ զբեզ շի վշտացընել, և նորէն ի փախածո զարձայ, և զուն ալ զարձար ներեցիր ինծի: ալ ինչ բանի կը սպասիմ, թէ ոչ զատապարտոթեան ի զժոխս, կամ թողնելու զիս ի ձեռս մեղաց, որ աւելի մեծ պատիմ է բան զգմոխս: Բայց քառ լիցի, Աստուած իմ, ես զիս կուզեմ շակել, և քեզի հաստարիմ ըլլալ: բոլոր յայսս քու վրադ կը զնեմ, կուզեմ բանի որ փորձուիմ նէ, մէկէն քեզի զիսեմ միշտ: Առաջ ասպահներ էի իմ խոստանցս և առաջազրութեանցս վրայ, և անհոգ էի զիս քեզի յանձնելու փորձութեան ատեն, և աս եղաւ իմ կործանմանս պատճառ: Չէ չէ, ասկէ ետե զուն պիտօր ըլլաս իմ յայսս, ապաւէնս, զօրութիւնս, և այսապէս կարող կը լլամ ամէն բանի: Արենի շնորհը տուր ինծի քու արդեամբագ, Յիսուս փրկիչ իմ, զիս քեզի միշտ յանձնել, և օգնութիւն խնդրել յամենացն ավետա իմ: Զքեզ կը սիրեմ ծայրադոյն բարի և ի վեր բան զամենացն բարիս սիրելի: և զբեզ միայն կուզեմ սիրել, միայն թէ զուն ինծի օգնէ: Դուն ալ Մարիամ, մայր իմ, օգնական եղիր ինծի, ընզունէ զիս քու քու հոգանաւորութեանդ տակը, և տուր որ միշտ առ քեզ ապաւինիս փորձութեան ատենը, քու անունդ ըլլայ իմ պաշտպանութիւնս:

### ՄԱՍԻՆ ԵՐԵՌՈՒԹ

Արսէ Արբար թէ որդեակ մեղար, բայց մի նորէն եւելցներ, հասկա առջիններուն թողութիւն խնդրէ: Աս է քեզի Աստուածոյ բրած ազգարարութիւնը, ով քրիստոնեայ, վասն զի քու փրկութիւնդ կուզէ: Ավ

եղբայր, որչափ աւելի սրդողցընես զԱստուած, այն-  
շափ աւելի պիտի զոզաս՝ որ մէյմըն ալ չի սրդողցը-  
նես, վասն զի նորանոր մեզը դործես նէ, կրնայ ծան-  
րացընել Աստուածոյ արդարութեան կշիռքը. և կը դա-  
տապարտախո: Ես բացարձակապէս չեմ ըսեր թէ  
մէյմըն ալ մեզանչելէդ ետե թոգութիւն շրլար, վասն  
զի առ իմ զիանալու բանս չէ. հապա կըսեմ թէ այդ-  
պէս ալ կրնայ ըլլալ: Ուստի երբոր կը փորձուիս նէ  
ըսէ. արդեօք Աստուած մէյմըն ալ կրներէ. չներէ նէ:  
որդի կորսանեան կրլամ: Վեզի կը հարցընեմ, թէ որ  
հաւանական ըլլար՝ թէ սա կերակրիս մէջ թոյն կայ,  
ընտ կուտէիր. թէ որ հաւանականարար զիանայիր  
որ ճամբու վրայ թշնամիր քեզի կրսպասեն սպան-  
նելու, անկից կանցնէիր երբոր ուրիշ ապահով ճամ-  
բայ կայ նէ: Արդ ինչ ապահովութիւն կամ հաւանա-  
կանութիւն ունիս զուն, թէ երբոր գառնաս մեզանչես  
նէ, ետքը պիտի ունենաս ճշմարիտ զղջումն, ու պիտի  
շիզանաս վախածդդ, և թէ իմեզանչելդ Աստուած նոյն  
առենք մահ չի բերեր վրազ կամ զքեզ երեսէ չի ձգեր:

Ով մարդ, զուն մէկ տուն մը զնելու ըլլաս նէ, ամէն  
փոյթ և զգուշութիւն կընես որ ստակդ չկորսընցընես.  
թէ որ զեզ մը առնելու ըլլաս նէ, ամէն կերպով կը  
նայիս որ անկից քեզի վեսաս մը շրլայ. զետէ մը անց-  
նիս նէ: կը նայիս որ վասնզ մը շրլայ մէջը ինկնալու:  
Ետքը մէկ շնչին հաճոյիցդ համար կամ մէկ անասնա-  
կան յանցանքի համար, կուզես վասնզի մէջ զնել քու  
յափտենական վրկութիւնդ, ըսելով թէ կը յուսամ  
որ խոստավանանք կրլամ: Բայց ես քեզի հարցընեմ.  
Երբ պիտօք խոստավանիս. կիրակի կըսես, և ով քե-  
զի խօսք կու տայ թէ ողջ պիտի մնաս մինչն ի կիրա-  
կի. վազը կըսես, և ով կը խոստանայ քեզի վազուան  
որը: Ազէկ կըսէ սուրբն Յոզոստինոս թէ ժամի ձեռքդ  
չէ նէ, օրը ինչպէս ձեռքդ ըլլայ: Ի՞նչպէս կրնաս զուն  
քեզի խոստանալ թէ վազը կը խոստավանիս, երբոր  
չես զիտեր թէ այսօր մէկ ժամ մըն ալ կունենաս ար-  
դեօք: Ուստի նոյն սուրբը կըսէ ետենէն թէ Աստուած  
ապահովութիւն խոստացու, բայց մեզան-  
չողին վազուան օրը շիխուասացու. զուցէ կու տայ, զո-  
ւէ չի տար: Թէ որ հիմա մեզանչես նէ: Աստուած զո-  
ւէ ապահովութեան ժամանակ քեզի տայ, և զուցէ

յի տայ . և թէ , որ յի տայ նէ՝ ան առենք քու պիհակը բնի կրյայ յախանականութեան մէջ . Այսու առենայնին գուն մէկ չնշին հաճոյից համար հողից կը կորսրնցրնես և զբեղ յափառենական կորսառեան վառեղին մէջ կը դնեմ : Հազար դաշներան կը դնեմիր արդեօք ի վասնեց ան անոցիսան հաճոյից համար : Աւելի մեծ բանմ , կրսէնիր արդեօք ան չնշին բանին համար թէ թող ամէն բանս երթայ կորսառի , առաւելս ալ , տունս ալ , ունեցածս , չունեցածս , արդառութիւնս , կենակը : Չէ . Հառաւ բնշաղէս եարը կելլենս կուղեա առ չնշին հաճոյիցդ համար մէկ վայրեկնինի մէջ ամէն բան կորսրնցրնել . հողիդ ալ , արքայութիւնն ալ , զլլառուած ալ : Քեղի կը սեմ , չխառելն ըսէ ինձի , առ բաներս համարտութիւն են , բնշաղէս որ հաւատաքը կը առքիցը նէ , չէ նէ առասովել . այսինքն թէ արքայութիւն կայ արդեօք , զժոխը կայ , յափառենականութիւնն կայ . կը հաւատան դուն թէ մեղքի մէջ մնանիս նէ՝ կորսուած ես յափառեան : Արդ ինչ անիսելքութիւն է ուրեմն , ինչ յիմարութիւն է , որ դուն զքեղ կը դաստակարտսի ի յափառենական տանջանս , ըսելով թէ յառամ որ եարը նար մը կը նեմ : Կրսէ սուրբն Ողոստինոս՝ թէ ոչ որ յուսով առաղջութեան յանձն կառնէ հիւանդանալ . խենթ մը չի կայ որ թոյն առնէ ըսելով թէ կարելի է որ եարը զեղով կառողջանամ : Խոկ գուն յափառենից մահուան զքեղ դաստակարտէ կուղես , ըսելով թէ կը նայ ըլլալ որ եարը խալքսիմ : Ա՛զ յիմարութեան , որ շատերը տարաւ ու կը տանի ի զժոխս . ինշաղէս որ սուրբ զիրքն ալ կը սէ . թէ վասն վաստահութեան շարտ թեանց քոց հասցէ . ի վերայ քո կորուստ . զոր ոչ զիտիցես : Աստուծոյ անհումն ողորմաւթեան յանդդնարար ապաւինելով մեղանչեցիր . յանկարծակի վրադ պիտի հասնի պատիժը և պիտի վիմանատ թէ ուսկից է :

ԵՎ ՆԵՐԱԾՈՅՆ

Ահա , տէր , ես ան խենթերէն մէկն եմ , որ շատ անզամ կորուսեր եմ հողիս և քու շնորհը՝ ան յուսով որ նորէն կը դանեմ : Եւ թէ որ գուն ինձի մահ զրկէիր ան ատեն կամ ան զիշերն որ ես ի մեջս էի : Ինչ կը լար հիմա իմ պիհակս : Գահանամ զողորմաւթենէ քումնէ , որ ինձի երկայնամբաւ եղար , և ինձի

հանջնալ կու տաս իմ խենթութիւնս : Կը տեսնեմ որ  
զան զիս փրկել կուզես, ես ալ կուզեմ փրկուիլ : Կը ցա-  
փմ կը դղջամ որ շատ անզամ քեզի երես զարձուցի-  
կը սփրեմ զբեզ յամենացն սրտէ, և կը յուսամ յար-  
զիւս շարչարանաց քոց, Յիսուս փրկիչ իմ, որ մէյմըն  
ալ զբեզ չի կորսրնցընեմ. բնկալ զիս 'ի շնորհաց քո, որ  
մէյմըն ալ զբեզ շուզեմ թողնել : Ի քեզ տէր յուսա-  
ցայ, մի ամաչեցից յափառեան : Ա. Ղու, չեմ կարծեր,  
ով փրկիչ իմ, որ ես մէյմըն ալ ան թշուառութիւնը և  
ամօթը քաշեմ, տեսնել զիս զորկ 'ի շնորհացզ և 'ի  
սիրոյ քո : Տուր ինձի սուրբ յարատեռութիւն, և տուր  
որ միշտ զբեզ խնզրեմ, մանաւանդ փորձութեան ա-  
ռենը, և յօգնութիւն կանչեմ զուրբ անունզ քո, և  
տուր մօր քոյ, բանելով Յիսուս իմ օղնեա ինձ . Մա-  
րիամ, մայր իմ, օգնէ ինձի : Գիտեմ, ով թազաւհիդ իմ,  
որ քեզի ապաւինիմ նէ՝ չեմ յազդուիր բնաւ : Եւ թէ  
որ սաստկանայ փորձութիւնը վրաս նէ՝ տուր որ ան-  
ի սրտանց առ քեզ կարզամ:

---

## ԽՈՐՀԻԴԱՌՈՒԹԻՒՆ. ԺԹ.

ԱՐՉԵՎՓ ՄԵԾ ԲԱՅ Է ԱՅՏԱՒՆԱՅ ԸՆԹՀՔՔ .  
ԵՒ ԱՐՉԵՎՓ ԶԱՅ Է ԶՐԿՈՒՄՆ, Ի ԸՆԹՀԵՅ ԱՅՏԱՒՆԱՅ

Մարդու անոր յարզը չի զիտեր<sup>4</sup>.

---

## ՄԱՍՆ Ա. ՌԱԶԻԿԻ

Վայսպէս կըսէ տէր՝ Երեմիա մարզարէին բերնով .  
երէ հանցես զպատռւականն յանարդէ, իրբե զբերան  
իմ եղիցիս : Ով որ զիտէ բաժնել պատռւականն ան-  
արդէն՝ Աստուծոյ նման կըլլայ, որ զիտէ զշարն ար-

<sup>4</sup> Ա. Զիտէ մարդզ զյարդ նորա : Յ-Հ- Ի. - 13 - ըստ Հա :

Հուամբ կը մեռնին , որտեսք որ մահուան ատեն արդէն աշխարհքիս համար մեռած կը դանուին . այսինքն սրաերնին բաժնուած է այն երկրաւոր բարիլներէն , որտեսցի մահուամբ առ հարկի պիտի զատուին : Ուտաի պէտք է որ հիմակուընէ սիրով յանձն առնոմք մերկանալ ամէն բանէ , բաժնուիլ սղգականներէ և ամէն երկրաւոր բարիքներէ : Ծաէ որ այս բանս կամաւ չընենք մեր կենացը մ.ջ , հարկաւ պիտի ընենք մահուան ժամանակ . միայն թէ այն ատեն ծայրագոյն ցաւով , և յաւխենական փրրկութեւ վտանգութը : Ասոր համար խրատ կուտայ սուրբն (Օգոստինոս թէ շատ կ'օգնէ հանգիստ մեռնելու՝ ի կեանս կարգաւորել ժամանակաւոր բաները , հիմակուընէ տեղաւորելով հոս թողլիքը , որպէս զի մահուան ատեն մարդուս բոլոր հոգը Աստուծոյ հետ սիրով կապուին ըլլայ : Այն ատեն աղէկէ Ե՝ Աստուծոյ վրայ և արքայութեան վրայ խօսիլ : Շատ անդին են այն ետքի վայրկեանները , ուստի պէտք չէ զանոնք երկրաւոր մտմտուքներու ծախել : Վանաւոնդ սրբոց պատկը կատարեալ կ'ըլլայ . վասն զի այն ատենք աղէկէ աղէկէ արդիմք կը դիզն՝ սիրով և համակերպութեամբ Աստծոյ կամացը քաշելով այն ցաւերը և զրոկելով իրենց մահը :

թեանք - իսկ Աստուծոյ բարեկամ ըլլալ ուզեմ նէ , ա-  
չա հիմա կրնամ ըլլալ :

Արքեն ով որ ՚ի շնորհս Աստուծոյ է նէ , Աստուծոյ  
բարեկամ է , և որ մեծն է՝ Աստուծոյ որդի ալ կըլլայ .  
և ասացի թէ աստուծոր իցէր , կամ որդի բարձրե-  
րց ամեներին : Աս է մեծ պարզ սիրոյն Աստուծոյ  
միջարգութեամբ տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի :  
Տեսէր որպիսի ուշր շնորհեաց մեզ Հայր . կը զուէ ա-  
սորեալլ , զի որդիր Աստուծոյ կոչեացուր , և նմի : Աւ  
աւելին , Հազին շնորհօք կըլլայ Հարսն Աստուծոյ . խօ-  
սկոյց զրեզ Հաւատագ , կըսէ Աստուծուն : Ասոր Համար  
անտառէ որդիին Հայրը իր շնորհքին մէջ ընդունելով  
նորէն իր զաւակը՝ Հրանմակ որ Հարսնախասութեան  
մասնին արտափ իրեն . տուր զմասանին ՚ի ձեռու նորա .  
միանգամայն կըլլայ և տաճար Հոգունին որրոյ : Տակնէս  
Մարիամ կոյսոր տեսաւ որ երեխայի մը մկրտուելու ա-  
տեն սաստածան ելու անկէ և մոռա Հոյին սուրբ Հրե-  
տակոր :

#### ՏԵՇ ՍՏ ՊԵՎԱՆՏՈՒԹ

Արքեմ , Աստուծուն իմ . երրոր Հազիս ՚ի շնորհս քո  
էր նէ , քու որդիզ էր , Հարսզ էր ու տաճարզ էր . և  
մեղանչելով ամէն բան կարուրեցուց , ու եզաւ քու թր-  
նամիզ , և զերի զժոխաց : Ասկայն շնորհակալ եմ , որ  
տան տուրի ինձի ընդունելու քու շնորհրդ . Աստուծուն  
իմ : Կը զզջամ ամէն բանէ վեր զրեզ վշտացընելուն  
վրայ . ով անհուն բարիզ , կը սիրեմ զրեզ ՚ի վեր բան  
զամենայն : Ա՛ն , կաղաշէմ , զիս նորէն ընդունէ ՚ի քո  
բարեկամութիւնզ , մի անեարժան Համարիր զիս : Դի-  
տեմ որ ես արժանի էի քեզմէ պատժուելու , բայց ար-  
դիւնք Քրիստոսի Յիսուսի կարծեն՝ որ զիս նորէն ըն-  
դունիս յետ զզջալու : Վասն սիրոյ պատարազին ո-  
րով ինչը զինքը զոհեց ՚ի Գողգոտթա , եկեացէ արքայու-  
թիւն քո , Հայր իմ , վասն զի ասանկ քեզի կարդալ  
սորմեցուց ինձի միածինզ . եկ Հայր իմ քու շնորհօրդ  
թագաւորել իմ սրտիս մէջ , տուր որ սիրոս քեզի մի-  
այն ձտուայէ , քեզի Համար միայն ապրի , և զրեզ միայն  
սիրէ : Եւ մի տանիր զմեզ ՚ի փորձութիւն . մի թողներ  
կաղաչէմ որ սաստածան զիս փորձէ ու զիս յաղթէ :  
Այլ փրկեա զմեզ ՚ի շարէ , զժոխաբէն զիս խալըսէ ,

բացց նախև առաջ մեղքէ զիս խալքուէ , որ միայն կը ընայ զիս դժոխար տանել : Ավ ախրամայր Մարիամ , բարեխօսեա վասն իմ , խալքուէ զիս առ մեծ շարէն որ մեյմբն ալ զիս շիտեսնեմ 'ի մեզս , և զուրկ քու շնորհ քէդ և 'ի շնորհաց Աստուծոյ իմոյ :

### ՄԱՍՆ ԵԲԿԲՈՐԴ

Առորբն Թուվմաս արտօինացին կը թէ շնորհաց պարզեր 'ի մեր է քան զամենայն տուրս հաղորդեալու արարածական բնութեան , վասն զի հաղորդակցութիւն է աստուածային բնութեան : Խնչողէս Պետրոս աստրեալն ալ բաեր է թէ զի նորիմբ աստուածեղէն բնութեան լինիցիմբ հաղորդակցոց : Ահա այսափիսի մեծ բան շահեցաւ մեղի համար Վրիստոս տէրն մեր իր չարչարանօրք . ինքը մեղի հաղորդեց ան փառքը զոր ընկալու 'ի հօրէ , վասն զի և ես զփառսն զոր ետուր ինձ , ետու նոցա՛ կը թէ : Ա երջապէս 'ի շնորհս Աստուծոյ եղողը Աստուծոյ հետ մէկ կը լլայ . որ մեր ձենայ 'ի տէր՝ մի հողի է : Փրկիչն մեր աս ալ բառ թէ յաստուածասէր հողին կու զայ բնակելու բոլոր սուրբ երրորդութիւնը . եթէ որ սիրէ զիս . . . հայրենի սիրեսցէ զնա , և առ նա եկեսցուք , և օթեանս առ նմա արասցուք : Շնորհքի մէջ եղող հողին Աստուծոյ առջն այնչափ զեղեցիկ բան է որ ինքն Աստուծ ալ զանիկայ զումելով կը թէ , զեղեցիկ ես , մերձաւոր իմ մագ քանի զեղեցիկ ես : Այնպէս կերենայ որ մէկ հողի մը զորն որ սիրէ Աստուծ : չի իրենար իր աշքը անկէ դարձընել , և ոչ ականջը . ինչ որ իրմէ ուղէ նէ՛ կը կտապէ . աչք տեսան 'ի վերայ արգարոց և ականջը նորա յազօթո նոցա՛ կը թէ սաղմասերդուն : Արբուհին Պրինիստա կը թէ չի կը նար մէկը տեսնել հոգույ մը զեղեցիկութիւնը որ 'ի շնորհս Աստուծոյ է , և շմեռնի ուրախութենելն : Եւ սրբուհին կատարինէ սենացին երբոր տեսաւ մէկ հողի մը որ 'ի շնորհս էր , ըստ . սիրով կենանքս կու տայի , միայն թէ ան հողին չկորսըն . ցընէ իր այնչափ զեղեցիկութիւնը . անոր համար առ կոյսը կը համբուրէր ան տեղուանքը ուսկից որ քահանայք կանցնէին , զիտեալով որ անոնց ձեռքով հողիները կը զառնան 'ի շնորհս Աստուծոյ :

Հապա մրչափ արդիւնք կրնայ զիգել հողի մը որ 'ի շնորհս Աստուծոյ է . ամէն վայրկենի մէջ կրնայ շահի մէկ յափառենական վառք մը : Արրոյն թովմայի ըսածին պէս՝ խրաբանչիւր ներդործութիւն սիրոյ հոգոյ մը , արժանի կրլայ մասնաւոր յափառենից կենաց : Ե՞նչ հապա մենք կեցեր ենք նախանձելու աշխարքիս մեծերուն : Թէ որ 'ի շնորհս Աստուծոյ ըլլակը նէ , շարունակ կրնանք շահիլ աւելի մեծ մեծութիւններ յերկինս : Հայրն Փաղբինեանի կը զրէ իր յայսմաւորին մէջ թէ մէկ օգնական եղբայր մը Յիշուսիան կարզին , մեռնելէն ետքը երեցաւ մէկին ու բառ թէ փրկուած եմ ես երկրորդ Փիլիպպոսի Ապանիոյ թագուորին հետ , ու մէկտեղ կը վայելնաք'ի փառա , բայց մրչափ քիչ էր իմ սէրս Փիլիպպոսի հետ երկրիս քրայ նէ , այնչափ հիմա շատ է արքայութեան մէջ : Դարձեալ փորձ եղողը միայն կրնայ իմանալ զայն խաղաղութիւնը զոր կը վայելէ աշխարքիս մրայ ալ 'ի շնորհս Աստուծոյ եղողը . ճաշակեցէր և անսէք զի քաղցր է տէր : Աստուծոյ խօսքը զետին չիյնար որ կըսէ թէ խաղաղութիւն բազում է այնոցիկ՝ ոյք սիրեն զօրէնս քո , և խաղաղութիւնն Աստուծոյ՝ որ 'ի վեր է քան զամնայն միտու :

ՏԱՐԱ ԵՒ ՊԵՇԵՑՑՆԿ

Ով փրկիչ իմ Յիսուս , զուն ես ան բարի հովիւն որ քու կեանք տուիր մեղի համար , որ քու ոչխարդ ենք : Երբոր ես քեզմէ կը վախչէի , զուն չզաղքեցար եանէս վազելու զիս մինարտելում . հիմա զիս ընդունէ , երբոր ես զեղող կը խնդրեմ , և զզջմամբ կը զառնամ առ ոտու քո : Տուր ինձի նորէն քու շնորհրդ , զոր ես թշուառաբար կորուսի իմ յանցանքուսի : Կը զզջամ բոլոր սրաանց , երանի թէ ցաւէս մեռնելի՝ յիշելով որ այնչափ անզամ քեզմէ երես եմ զարձուցեր : Կերէ ինձի արդեամբք զառն մահուան քո զոր վասն իմ 'ի վերայ խաչի մեռար , կապէ զիս քաղցր կասպանոր սիրոց , և մի թողուր որ մէյմըն ալ քեզմէ զատուիմ : Տուր ինձի համբերութեամբ տանիլ ամէն խաչի , որ ինձի կը խաւրենս , ուր ես արժանի եղած եմ յափառենական տանչանաց զմոխոց : Տուր որ սիրով զրկեմ զանարդանս 'ի մարդկանէ , ուր ես արժանի եղայ զիւաց ու-

քին տակն ըլլալ յափառեան։ Վերջապէս առոր ինձի որ ամեն կերպով հնազանդ ըլլամ քու աղղարարութեանցդ, և յաղթեմ ամենայն մարդկային նկատմանց քու սիրովդ, իչու առաջաղբեր եմտոկից ետե քեզի միայն ծառայել, թող ուրիշները ինչ կուգեն ըսեն, ևս զբեղ միայն կուգեմ սիրել, ամենասիրելի Աստուած իմ, քեզի միայն կուգեմ հանոյ ըլլալ, միայն թէ առոր ինձի քու օղնութիւնդ, առանց անոր բան մը չեմ կրնար ընել։ Զքեզ կը սիրեմ, Յիսուս իմ, յամենայն սրտէ, և ի քո սուրբ արիւնդ կապաւինիմ։ Մարիամ յոյս իմ, օգնէ ինձի քու բարեխօսութեամբդ։ Ես կը պարծիմ քու ծառապ ըլլալուս, զուն ալ կը պարծիս փրկելովք ըդմեղաւորս՝ որ կը դիմեն առ քեզ, հասիր ինձի յօդնութիւն և փրկէ դիս։

### ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Տեսնանք հիմա ան հոգւոյն ողորմելութիւնն որ Աստուածոյ շնորհքէն ընկեր է։ Այնպիսին բաժնուած է իր ծայրազոյն բարիէն, որ է Աստուած։ մեղք ձեր որոշնեն ՚ի մէջ ձեր և ՚ի մէջ Աստուածոյ, կրուէ լսայի։ Անանկ որ՝ անկից ետե անիկայ Աստուածոյ չէ, Աստուած ալ իրենը չէ։ զորք չէր ժողովուրդ իմ, և ես ոչ ինչ եմ ձեր, զէ թէ միայն Աստուածոյ չէ, հապա նաև կատէ զինքը Աստուած և կը զատապարտէ ՚ի զժոխ։ Աստուած իր արարածը չատեր, և ոչ զազանները, ի մերը և պիծակները։ սիրես զամենայն որ ինչ է, և ոչ զարչիս յումեքէ յորոց արարեր, զի ոչ եթէ առ ատե հաստատեցեր ինչ, կրուէ իմաստունը։ Բայց չի կրնար շատել մեղաւորները։ ատեցեր զամեննեսեան ոյք գործեն զանօրէնութիւն։ վասն զի Աստուած չի կրնար շատել զմեղս, որ է բոլորովին իր կամացը հակառակ։ աւստի մեղքը ատելով՝ հարկաւ մեղաւորն ալ կատէ։ որ մեղքին հետ միացեր է։ առ հասարակ ատելի և Աստուածոյ ամպարշտեալն և ամբարշտեալն նարաւ։

Հիմա զուն եկուրնայէ, որ եթէ մէկը իրեն թշնամի ունենայ աշխարիս թաղաւոր մը, չի կրնար հանգիստ քուն ըլլալ։ իրաւամբը, վասն զի միշտ մահուան վախը կը քաշէ։ Հապա մէկն որ զԱստուած իրեն թշնամի ունենայ նէ, ինչպէս կրնայ հանգիստ կենալ։ թազաւորի

մը բարկութենէն մէկը կրնայ փախչել , անտառի մը  
մէջ թաղչել , կամ ուրիշ թագաւորութիւն մը երթա-  
լով , բայց Աստուծոյ ձեռքէն ովկ կրնայ փախչել : Տէր ,  
կըսէր Գաւիիթ , եթէ ելանեմ յերկինս , զու անդ ես , և  
եթէ իջանեմ ՚ի դժոխս , և անդ մօտ ես . . . և անդ ձեռն  
ըստ առաջնորդեսցէ ինձ :

Վայ մեզաւորներուն զլխուն . անիծեալ են յԱստու-  
ծոյ , անիծեալ են ՚ի որրոց , անիծեալ են ՚ի հրեշտա-  
կաց , անիծեալ են աշխարքիս վրայ ալ ամէն օր քահա-  
նաներէն . կրօնաւորներէն՝ որ ժամերդութեան մէջ  
կըսնն . անիծեալ , ոյք խոսորեցան ՚ի պատուիքանաց  
բոց : Ո՞ւր թողնենք որ Աստուծոյ շնորհքէն ընկնողը  
իր ամէն արգիւնքն ալ կը կորսընցընէ : Թող մէկը  
այնամի արդիւնք զիզէ , որչամի սուրբն Պօղոս անտ-  
պատականը զիզեց , որ քառսունըստիր տարի քարան-  
ձափ մը մէջ ճգնեցաւ . կամ որչամի սուրբն Զիրանշխա-  
կաս քասերեան զիզեց , որ տասը միլիոն հոգի շահե-  
ցաւ Աստուծոյ . կամ սուրբ Պօղոս առաքեալին շամի  
արդիւնք ունենայ , որ սորբոյն շերտնիմոսի ըսածին  
պէս՝ քան զամէն առաքեալներէն աւելի արդիւնք ու-  
նեցաւ : Բայց թէ որ այսպիսի անձ մը մէկ մահուչամի  
մեղք մը զործէ , ամէն քան կը կորսընցընէ . ամենացն  
արգարութիւնք նորա զորս արար , մի յիշեսցին . ան-  
սար ինչ կործանումն կը բերէ Աստուծոյ շնորհքէն  
մնկնալը . Աստուծոյ որդի էր նէ , սազայէլի զերի կըր-  
լոյ . Աստուծոյ սիրելի բարեկամ էր նէ , ծայրազոյն  
թշնամի և ատելի կը զառնայ . արքայութեան ժառանդ  
ըլլալէն՝ զատապարտեալ մը կըլլայ ՚ի դժոխս : Սուրբն  
Զիրանշխակոս սալէղեանը կըսէր , թէ որ հրեշտակները  
կարենային լալ նէ , տեսնելով մէկ հոգւոյ մը թշուա-  
ռութիւնն որ մահուչամի մեղքի մէջ ընկերէ , և կորտ-  
սեր է Աստուծոյ շնորհքը , ցաւակցելով արցունք կը  
թափէին :

Բայց աւելի մեծ թշուառութիւնն ան է որ հրե-  
տակներն ալ լալու ըլլան նէ , ինքը մեզաւորը չի լար :  
Սուրբ Ոզուտինոսին ըսածին պէս՝ մէկը պատիկ անտ-  
պատին մը կամ ոչխարիկ մը կորսընցընէ նէ , շուտեր ,  
չքնանար , կու լայ . բայց երբոր Աստուծոյ շնորհքը  
կորսընցընէ նէ , կուտէ , կը քնանայ ու շի լար :

Ահա այսպիսի ողորմելի վիճակի մը մէջ զիս ձգեր իմ, ով փրկիչ իմ. Դուն զիս շնորհաց արժանի ընելու համար, երտունուիրելու առրի քրտինք և արին թափեցիր, և ես մէկ փայրկեանի մը մէջ մէկ դարշելի հանոյից համար՝ փուն տեղը անարդեցի և կորուսի դայն ամենայն։ Շնորհակալ եմ քու մարդասիրութեանդ, որ զետ առեն կու տաս ինծի նորէն ձեռք բերելու, թէ որ կուզեմ նէ։ Այս տէր, կուզեմ ձեռքէս եկածը ընել, որ նորէն կարենամ շնորհքդ ձեռք բերել։ Բայ ինծի ինչ պէտք է ընել, որ քեզմէ թողութիւն առնեմ. կուզես որ զզջամ, այս փրկիչ իմ. կը զզջամ քոյր սրտանց, քու սներաւ բարութիւնդ վշտացընելու վրայ. կուզես որ զքեզ սիրեմ, այս կը սիրեմ զքեզ ի վեր քան զամենայն։ Խնչուան հիմա սիրաս տուեր էի ՚ի սէր արարածոց և ունայնութեան, աս օրէս ետե կուզեմ քեզի համար միայն ապրիլ, և դրեզ միայն սիրել, Աստուած իմ, զանձ իմ, զօրութիւն իմ. սիրեցից զքեզ, տէր զօրութիւն իմ. Վու արդիւնքդ, քու վէր քերդ իմ յոյսս և զօրութիւնս սիստի ըլլան։ Վեզմէ կը յուսամ զօրութիւն հաւասարիմ ըլլալու քեզի Հապա ընդունէ զիս ՚ի քո շնորհս, ով փրկիչ իմ. մի թողուր որ ես զքեզ մէյմբն ալ թողում. զիս հետացուր ՚ի յօժարութեանց աշխարհնի, և բորբոք իմ սիրաս սուրբ սիրովզ։ Մարիամ, մայր իմ, վառէ զիս սիրովին Աստուծոյ, որով զոն վատուած ես միւտ։

## ԽՈՐՀԾՄԴԱԾԱԽԹԻԹԻՒՆ, Ե.

Մ Ե Դ Ա Տ Ա Ր Ի Ն Խ Ե Ն Թ Ա Տ Թ Ի Ւ Ն Ը.

իմաստորիւն աշխարհիս այսորիկ յիմարտորիւն և առաջի  
Աստուծոյ .

## Մ Ա Ս Ն Ա Ռ Ա Զ Ի Ն

Պատուական Յովհաննէս Աւելիան կրուէր թէ աշխարհքս պէտք էր երկու բանտ բաժնել՝ մէկը անհաստաներուն համար, իսկ մէկալը ան հաւատացեալներուն համար որ մեղօք կապրին՝ հեռի Աստուծմէ, և ասոնց կիյնայ, կրուէր, խենթերուն բանտը, Բայց առ խեղձներուն մեծ թշուասութիւնը և ողորմելիութիւնը ան է որ իրենք զիրենք խելացիի անգ զրեր են, որ աշխարքիս վրայ իրենցմէ աւելի անխելը և խենթին խենթը չիկայ: Աւ աւելի գէշն ան է որ այսալիսիները անհամար թուով են, և Աիրաքայ ըստծին պէս՝ անհամար է անմտաց թիւը: Կայ որ փառաց և պատույ խենթ է, կայ որ հեշտութեանց խենթ է, կայ ալ որ երկրիս զիրտը կը սիրէ, Բայց ասոնք կը համարձակին խենթ սեպել զաւրբերը, որ կարհամարհնեն աշխարքիս բարիքը՝ որպէս զի յափառենից փրկութիւնը ստանան, և զնշամարիտ բարին, որ է Աստուած: Անխելքութիւն կը սեպեն անսարդանաց սիրով համբերելը, և անիրատութեանց ներելը. խենթութիւն կը սեպեն զգայական հեշտութիւններէ զրկուիլը, և ինքը զինքը մահացընելը. խենթութիւն կը սեպեն փառըէ և հարստութենէ հրաժարիլը, և առանձնութիւն ու անծանօթ խոնարհ կեանք սիրելը. և չեն մտածեր որ իրենց իմաստութիւնը Աստուած խենթութիւն կը սեպէ. զի խմաստութիւն աշխարհիս այսորիկ յիմարտութիւն է առաջի Աստուծոյ՝ կրու սուրբ զիրքը: Խնչ շահ, որ մէկ օր մը իրենք ալ պիտի խոստովանին իրենց խենթութիւնը. բայց Երբ, Երբոր ալ ճար ճարակ չիկայ, և պիտի ըստն յուսա-

Հատութեամբ թէ մեր անմիտք զվարս սոցա յիմարութիւն կամ մոլորութիւն համարէար, և զվախնան դոցա անարգութիւն. զիարդ համարեցան ընդ որդիս Աստուծոյ, և ընդ սուրբս վիճակ զոյցա՝ որ յաւիտեան երջանիկ և երանելի պիտի ըլլան, իսկ մենք պիտի մնանք զերի սատանայի, և պիտի դատապարտութնօք աս տան ջանաց դուրին մէջ յաւիտեան. ուրեմն մոլորեցար՚ի ձանապարհէ ճշմարտութեան, և լոյսն արգարութեան ոչ լուսաւորեաց զմեզ. և ան է մեր ետքի թշուառութիւնն որ մեր մոլորութեանը զեղ շիկայ, և պիտի չըլլայ յաւիտեան, քանի որ Աստուած՝ Աստուած է:

Ուրեմն որպիսի յիմարութիւն է Աստուծոյ շնորհը կորսընցընել մէկ անարդ շահասիրութեան մը համար, մէկ ոչինչ անձնասիրութեան մը համար, քիչ մը ծախի մուխի համար, անցաւոր և կարճատև հաճոյից համար: Խնչ բան չեր ըներ մէկ զեղացի մը իր իշխանին առ ֆեր շնորհը գտնելու համար: Հապա ինչ բանէ է մէկ անպիտան հաճոյից համար կորսընցընել զծայրազոյն բարին որ է Աստուած. արքայութիւնը կորսընցընել. հանգիստն ալ կորսընցընել աս աշխարքիս վրայ, թող տալով մեղաց որ հոգւոյն տունը մտնէ, հետն ալ խղճմանքի մշտատանջ խայթը առած. և այսպէս կամք դատապարտիլ ՚ի յաւիտենական թշուառութիւն: Դուն յանձն կառնէիր ատ անարժան հաճոյք թէ որ ետքը անոր համար մէկ ձեռքդ երելու ըլլարնէ, կամ տարի մը զերեղմանի մէջ փակուիլ. կընէիր ատ մեղքը, եթէ պէտք ըլլար անոր համար հարիւր դահե. կան կորսընցընել: Եւ սակայն կը հաւատաս և զիսես թէ մեղանչելովդ կը կորսընցընես արքայութիւնն ալ Աստուած ալ, և յաւիտեան դժօիք պիտի դատապարտուիս. և այսու ամենայնին ինչպէս կը մեղանչես:

Խ.2 ՆԻ ՊԵՂԱՑԱՆՔ

Աստուած հոգւոյ խմոյ, ինչ կըլլար հիմա իմ մինակս թէ որ այսչափ ողորմութիւն ինձի չի ցըընէիր նէ. դժօիքին մէջ պիտի ըլլայի ևս ալ ան խենթերուն հետ: Շնորհակալ եմ, և կաղաչեմ որ շիթողնես պիս աս կուրութեանս մէջ: Ես արժանի էի երեսէդ ձգուելու, բայց կը տեսնեմ որ քո շնորհը զիս զետ երեսէ չէ ձգած, կըզգամ որ զիս կը կոչէ, և կը յորդորէ թո.

զոթիւն ուզելու և մեծամեծ բարիք քեզմէ յուսալու .  
թէպէտ և ես այնչափ ապերախտ գտնուեր եմ: Այս  
տէր, կը յուսամ որ դիս զաւակի տեղ կընդունիս, թէ-  
պէտ և առ անուանն ալ արժանի չեմ՝ այտչափ քո  
զիմացզ սեերես ըլլալովս: Հայր, ոչ ես եմ արժանի  
կոչիլ որդի քո... մեղայ յերկինս և առաջի քոյ- քայց  
կիմանամ որ զուն զիս փնտրուելու հետ ես մոլորած ոչ-  
խարին նման, և քեզի մխիթարանք կը սեազես զրկել  
կորսուած որդիվդ: Հայր իմ սիրեցեալ, կը ցաւիմ որ  
զրեզ վշտացուցի, ուսրդ կիյնամ կը փաթթուիմ, և-  
չեմ ելլեր մինչև որ շիներես ինձի, և զիս չօրհնես: Ոչ  
թողից զբեզ, մինչև օրհնեսցես զիս: Որհնեա զիս, հայր  
իմ, և քո օրհնութիւնդ ան ըլլայ՝ որ ինձի տաս մեծ  
ցաւ և զդումն մեղքերուս վրայ, և մեծ սէր առ քեզ:  
Հայր իմ, զրեզ կը սիրեմ, և յամենայն սրտէ կը սի-  
րեմ. մի թողուր որ մեյմբն ալ ես քեզմէ բաժնուիմ:  
Ամէն բանէ զիս զրկէ, և մի զրկեր՚ի քո սիրոյդ: Ով  
Աարիամ, թէ որ Աստուած հայր է, զուն ալ մայրս ես,  
օրհնէ զիս զուն ալ. արժանի չեմ քեզի որդի ըլլալու,  
ընկալ զիս քեզի ծառայ, միայն տուր որ քեզի ծա-  
ռային, և քաղցր սիրով զբեզ միշտ սիրեմ, և միշտ ա-  
պահնիմ քու հովանաւորութեանդ:

## ՄԱՍՆ ԵԲԿՐՈՐԴ

Խեղճ ոզորմելի մեզաւորք կը ջանան կը քրտնին աշ-  
խարհային զիստութիւն սորվելու, և արհեստ՝ առ կե-  
նաց մէջ հարստութիւն ստանալու համար, որ քիչ  
առենէն պիտառ վերջանայ. և հոդ չեն տանիք ան կե-  
նաց բարեացը համար, որ վերջանալու չէ բնաւ: Ա-  
նանկ խելքերնին կը կորսընցընեն որ չէ թէ միայն  
խենթ կրլլան, այլ և անբան անաստն. վասն զի ան-  
բանաբար ասպելում չեն հասկընար որն է բարի, որն  
է չար, հապա միայն անբանական զրդմամբ դպայու-  
թեանց կը հետենին, ձեռք զարնելով ան բանին որ  
ներկրացարար մարմնոյ հաճոյք է, առանց նացելու թէ  
ինչ կը կորսընցընեն, և թէ՚ի յափառենից կործանումն  
կը զլորին. առ բանս մարզու զործք չէ, հապա ան-  
բանի: Ասկերերանի ըսածին ոլէս, մարդ անոր կը-  
սենիք որ մարզու կերպարանքը անարատ ունի. ինչ է

մարդուս կերպարանքը , բանական ըլլալ : Մարդ ըլլալը բանական ըլլալն է . այսինքն բանականութեամբ զործելն է , չէ թէ պարզ զգացական՝ զգայութեանց ազգմամբը : Թէ որ Աստուած անբանի մը բանականութիւն տար , որ բանականօրէն զործէ , կըսէինք թէ մարդու զործը կընէ . որեմն ասոր ներհակը՝ երբոր մարդս պարզ զգայութեամբ կը զործէ բանականութեան զէմ , պէտք է ըսել որ աս մարդը անբանօրէն կը զործէ :

Ի՞նչ կըսէ սուրբ զիրքը . ոչ զոյ ՚ի նոսա իմաստութիւն , և ոչ խորհեցան ՚ի միտ առնուլ զայս . արդ ընկալցին առ յապա ժամանակս : Բանականօրէն զործողը նախատես կրլլայ ապազային . այսինքն ինչ պիտի ըլլայ կենաց վերջը , որ է մահ , զատաստան , անոնցմէ ետև կամ զժոխք , և կամ արքայութիւն : Այս , թէ որչափ իմաստուն է զեղացի մը որ փրկութեան կը հասնի , քան թէ մէկ թագաւոր մը՝ որ կը զատապարտուի : Ժողովողին ըսածին պէս , լաւ է մանուկ աշխատ և իմաստուն՝ քան զթաղաւոր ծեր և անմիտ : Այս , տէր Աստուած , միթէ բոլորովին խելազար չէր ըսուէր ան մարդը , որ ստակ մը վաստըկելու համար կորսընցընելու վտանգի մէջ զնէր իր ամէն բանը : Հապա ան որ մէկ չնշին հաճոյք մը ընելու համար հոգին կորսընցընէ նէ , և յաւիտեան կորսընցընելու վրտանգի զնէ , խելազար պիտի չսեպուի : Աս է կործանումն այնչափ հոգիներուն որ կը զատապարտուին . միայն ներկայ բարիքներուն և չարիքներուն նայիլ , և չնայիլ յաւիտենական բարեացն և չարեացը :

Տարակոյս շիկայ որ Աստուած զմեզ այս երկրին վրայ չէ զրեր , որ հարուստ ըլլանք , վասք պատիստանանք , և մեր զգայութեանց հաճոյքը կատարենք . հապա յաւիտենից կեանքը շահինք . և վախճան նորա կեանք յաւիտենից : Եւ աս վախճանին հասնիլն է մեր մէկ հատիկ ընելիքը . բայց մեզաւորք աւելի անհոգ են աստ վախճանին , ներկան միայն կը մտածեն , զէպ ՚ի մահ կը քաղեն , յաւիտենականութեան կը մօտենան . և չեն դիտեր ուր կերթան : Սուրբ Օղոստինոսին ըսածին պէս՝ ինչ կըսէիր ան նաւավարին՝ որ իրեն հարցընես թէ ուր կերթաս , ան ալ ըսէր թէ ես ալ չեմ դիտեր : Ամէն լսողը կըսէր թէ ասոր ետքը չելլեր .

կը կորսուի նառաբեկութեամբ։ Ասանկ է ամէն ճամբայէ զուրս քալողը, ասանկ են աշխօրքիս խելացիները որ լաւ զիտեն ստակ վաստըկիլ, խնջոյք զրօսանք ընել, մեծ աստիճան մը ելլել, բայց չեն զիտեր իրենց հոգին վաստըկիլ։ Ասանկ խելացիներուն մէկն էր ան ստադ խմող մեծատունը, որ մեռաւ և թաղեցաւ 'ի զըժոխ։ ՄԵՃՆ Ազերսանզր ալ խելացի էր այնքան թագաւորութիւններ վաստըկելու, բայց քիչ ատենէն մեռաւ, ու զնաց 'ի յափառենից զատապարտութիւն։ Ասանկ խելացի մըն էր Հենրիկոս ութերորդը որ զիտցաւ իր աթոռը պահել ապստամբելով յեկեղեցւոյ, բայց յետոյ ինքն ալ տեսնելով որ հոգին 'ի կորուստ կերթայ՝ խոստովանեցաւ իր բերնովը, թէ ամէն բան կորուսինք։ Որչափ ողորմելի թշուառականներ հիմա կուրան կը պոռան զժոխքի մէջ թէ զինչ շահ եղեւ մեզ հըպարտութիւնն, և զինչ մեծութիւն ամբարտաւանութեան իցէ մեզ նպաստաւոր, անց այն ամենայն իրքն զատուեր։ Ուրիշ բան շիմնաց, հազար լաց և տանջանք յափառենական։

Արբարայ ըսածին պէս՝ առաջի մարդոյ է կեանք և մահ, և զինչ հաճոյ թուեսցի իւր՝ տացի նմա։ Քեզի համար է աս բանս, ովք քրիստոնեայ, քու ձեռքդ է կեանք և մահ, այսինքն կամ զրկուիլ արգելած հաճոյքէն՝ որ յափառենից կեանքը ձեռք բերես, կամ անոնց մէ փախչելով՝ յափառենից մահք քաշես. ինչ կրսես, որը կընտրես։ Մարդու պէս ընտրէ, չէ թէ անբանի պէս. ընտրէ քրիստոնէարար և ըստ հաւատոց, որ կըսէ թէ զինչ օգուտ է մարդոյ, եթէ զաշխարհ ամենայն շահեսցի և զանձն իւր տուժեսցէ։

ԴՊ. ԵՒ ՊԵՂԱԾԱՆՔ

Ով Աստուած իմ, զուն ինձի տոիր բանականութիւն և խելք, զուն ինձի պարզենեցիր լոյս հաւատոյ. իսկ ես ինչուան հիմա անբանի պէս զործածեցի զանոնք, կորսընցընելով քու շնորհքդ աս ողորմելի զգայական հաճոյից համար, որ հովի պէս անցան, և հիմա ուրիշ բան չեմ զտներ, բայց եթէ խայթ խղճի մտաց, և համար՝ որ պէտք է տամ քու աստուածային բեմիդ առջեւ։ ԱՇ տէր, մի մտաներ 'ի զատաստան ընդ ծառայի քում. կազաշեմ մի զատեր զիս ըստ իմ արժանեացս,

ոյք բառ մեծի պարմաթեան բառ։ Յայր ինձի բառ,  
առար ինձի ցաւ մեզաց վրայ որովք զքեղ վշտացաւ  
ցի, և ներեւ ինձի մալորեցոյ որովէս զայխար կորու  
սեալ, խնդրեան զծառաց բաւ, չեւ նեւ ես ինձմեւ կորուած  
եմ։ Դիմա ինձի ան բաւ արեանց համար զոր հեղեր  
վասն իմ։ Այս կը զզջամի, ով ծոյցազոյն բարի, զքեղ  
թագիւեցոս համար, և կամաւորապէս ես կենալուս բաւ  
չնորուեց ։ Առաջ մեռնի կուզելի, բայց զանառուր ին-  
ձի աւելի մեծ ցաւ, և արժանի բրեւ, որ զամ երկինքը  
վասնաւորեմ բաւ պարմաթիւնց։ Ավ Մարիամ աս-  
տապահածոցը, զու ես յոյս և ապաւենս, ազայէ զի՞ն  
առ ինձի համար։ ազայէ մայր իմ, որ տաց ինձի թա-  
զաթիւն և սարր յարաւառթիւն։

## ՄԱՐԻ ԵՐՐՈՐԴ

Ազէկ հասկրեսանց, անոնք են բան խելացի և նրա-  
մարիա խնասաւոն, որոնք որ զիստն չանիլ զշնորհու  
Աստածոյ և զարբայտթիւն երկինքը։ Առափ միշտ ա-  
զաշենք զաւը, որ տաց մեզի սրբոց զիստթիւնը զոր  
կու տաց խնդրազաց։ Ա՛յ, որշամի զեղեցիկ զիստթիւն  
է զիստնայ սիրել զԱստած, և իր հազբն միրկել, որ է  
զիստնայ յափառենից միրկաթեան համբան բանել։ Հո-  
գուց միրկաթեան բանը ամեն բանեն հարկաւոր է։ թէ  
որ ամեն բան զիստնանց ու հազբնիս միթեն չզիստնանց,  
մեզի չան չիկաց, և յափառեան թշուտ կրյանքը։ ընդ  
հակառակն յափառեան երանելիք կրյանքը, թէ որ զԱս-  
տած սիրել զիստնանց, թէ ավետե ամեն բանի մեջ ավետ  
րլլանց։ Առար Օզոստթեասին բառձին պէս, երանի ա-  
նոր որ զքեզ կը ճանաչէ, թէ և անձանօթ րլլայ որին  
ամենայն բանի։ Ա՛յ, որ մը եզրայր կզիստնա բառ  
սրբոյն կոնհաւենզուրացի թէ երանի քեզի, հոյր Պահա-  
նենզարա, որ այնչափ բան զիստնա, իսկ ես ազէտ  
բան մը չեմ զիստեր, ուստի զան բան զիստելի սուրբ  
կրիստ բլլայ։ — Ասոր զարձաւ բառաւ Պանուենզարա։  
թէ որ ավետ պատաժիկ մը աւելի բան զիստնա զիս-  
տնան սիրել նէ, ան աւելի բան զիստնան սուրբ կրիստ։  
Աս որ լսեց եզրայր կզիստնա նէ, եւս մակրին բակը  
ու սկսաւ գէպի բազաց կանչել քեզի կրիստ, ով պա-  
տաժիկ քեզի կրիստ մարիկ բրեւ, թէ որ զուն զԱստած

սիրեանէ, Հայոց Պահանջման պայման աւելի սուրբ կը ըստ ըլլակ:

Սուրբն Օգոստինս այ կը ուժ թէ տղեաները կելլին ու երկինքը կը յափշտակեն: Քանի քանի ու ամենկ մարդիկ որ կարդալ չեն զիտեր, բայց զԱստած սիրել զիտեն, միրկոթեան կը Հասնին, և մրշտի զիտեն: Կանոք աշխարհնի կը զատապարտուին: ուստի չէ թէ անձ, Հայոց անձնը են ճշմարիտ խմաստուն: Այս թէ մրշտի մեծ խմաստուն զանուեցան, սուրբ Պատրաղեամբ, սուրբ Գևեաննեւ Առանձայ մբ: թէ առեւ տղեան էին մարդկային զիտաքանուց: Արշավ մեծ խմաստուն եղան անձնը՝ որ աշխարհը թողլով զնացին վանքերն անապատները վահանեցան, ինչպէս սուրբ Աննեղիկոս մը, սուրբ Յովան յիսկու աստիզացի մը, սուրբ Ալոգիոս տոլովացի մը, որ երկրաւոր թագաւորութենէ Հրաժարեցաւ: Արշավ մեծ խմաստուն եղան այնչափ մարտիրոսներ, այնչափ կաստեր որ ես կեցան մեծամեծներուն Հարսնանալէն, որպէս զի երթան մեռնին Վրիստասի Համար: Աս ճրշագրատթիւնն կը ճանչնան աշխարհի մարդիկն այ: ու կը վկայեն բաելամ թէ ան անձր զինքր Աստանձայ արւան: Երանի անոր որ առ բանս կը Հասկրենայ, և իր Հազին վրեկի կը նույի: Ա երջապէս ան մարդիկն որ աշխարհի բարիքը կը թողնեն զիրենիր Աստանձայ ասպան Համար, խելացի կրոստին: Ուրեմն օրոնքը որ զԱստանձ կը թողնեն աշխարհի բարիքը զաներուն Համար, ինչ պիտի բառին: անխելք ու խենիթ մարդիկ:

Արդ զու, ով սիրելի եղրայր, ասոնց որ զատէն կազմես ըլլակ: աղեկ բնարութիւն բնելու Համար խրամ կու առց քեզի սուրբն Առաքան ուկերերան, որ զերեզ մահեներու այցելութենան երթաս: Երթանք զերեզմանները կը ուժ ։ Վեղեցիկ զարտառուններ են զերեզմանները աշխարհի բարեացը բնարութիւններ են զամանականներ: Առ աշխարհի բարեացը բնարութիւններ են անչնայտ Համար և սորոց զիտութիւններ սորմեն Համար: Բայ ինձի, կը Հարցընէ սուրբն ուկերերան, Հոն ով է թաղաւոր, ով է աղեռտականը, ով է զիտականը: Այս կը ուժ, իմ կողմաննեւ ոչ ինչ այլ անսանեմ, եթէ ոչ ներսութիւն և որդունք: Ամեն բան առասպեկէ, երազ է և սոսուեր: Բայց ով սիրելի քրիստոնեայ, թէ որ ուն խելացի կուզես ըլլակ նէ, Հերիք չէ ճանչնալդ

թէ ամենէն հարկաւոր բանը՝ քու վախճանող է, հապս  
պէտք է ձեռք զարնես ան միջոցներուն՝ որոնցմայ կը ը-  
նաս առ վախճանին հասնիլ: Ամէնքը կուզեն սուրբ  
ըլլալ ու փրկուիլ: բայց որովհետև միջոցներուն ձեռք  
շեն դարներ, սուրբ չեն ըլլար ու կը դատապարտուին:  
Պէտք է կըսեմառիթներէն վախճել, սուրբ խորհուրդ-  
ներուն ստէպ մօտենալ, աղօթասէր ըլլալ, և ամէն  
բանէն սուած պէտք է մեր սրահին մէջ տալաւորել սուրբ  
աւետարանին ան խօսքը թէ զինչ օգուտ է մարզոյ,  
եթէ զաշխարհ ամենայն շահեսցի<sup>1</sup>. որ սիրէ զանձն  
իւր, կորուսցէ զնա<sup>2</sup>. որ բաել է թէ պէտք է կեանձն  
ալ մարդ կորուրնցընէ հոգին փրկելու համար: Որ զայ  
զկնի իմ ուրասցի զանձն<sup>3</sup>. այսինքն Վրիստոսի և  
տեէն երթալու համար պէտք է անձնասիրութիւնը և  
հաճոյքներն ուրանալ: Կեանդ են ՚ի կամաց նորա<sup>4</sup>.  
այսինքն մեր փրկութիւնը հաստատեալ է ՚ի կատարել  
զկամս նորա. ասոնց նման և այլ սկզբունքներ:

Տ. 2 ԵՒ ԿԱՂԱՔԸՆԱԳ

Ովհայր ողորմութեանց, նայէ իմ օգորմելութեան,  
և ողորմէ ինձի: Լոյս տուր ինձի, և տուր որ ձանչ.  
նամ իմ խենթութիւնս՝ որպէս զի բամ, և քու անքա-  
րաբութիւնդ ձանչնամ՝ որպէս զի սիրեմ: Յիսուս փրք-  
կիչ իմ, մի մատներ զազանաց զանձն, որ խոստովան  
առնիցի առ քեզ<sup>5</sup>: Դուն քու արիւնդ թափեցիր զիս  
փրկելու համար, մի թոզուր որ ես նորէն զերի ըլլամ  
սատանայի ինչպէս առած եղայ: Կը ցափմ, ով ծայ-  
րագոյն բարի, զքեզ թօզնելուս համար. կը նզովեմ բռ-  
լար ան վայրկեանները՝ որ իմ կամօքս հաւանութիւն  
տուի մեզաց, և կը զրկեմ սիրով քու սուրբ կամքդ, որ  
ուրիշ բանի չի ցանկար, բայց եթէ իմ բարույս: Հայր  
երկնաւոր, վասն արդեանց միաձնի քո Յիսուսի Վրիս-  
տոսի, տուր ինձի զօրութիւն ՚ի զործ զնելու զայն ա-  
մենայն որ ինչ հանոյ է քեզի. տուր ինձի մեռնիլ:  
բան թէ հակառակ կալ քու կամացդ: Ոզնէ ինձի քու  
շնորհօրդ, որպէս զի ՚ի քեզ միայն հաստատեմ իմ բռ-

1 ՄԴ. ՖՀ. - 26:

4 ԱՌ. ԿԹ. - 6:

2 ՅՀ. ՖԲ. - 25:

5 ԱՌ. ՀԿ. - 19:

3 ՄԴ. ՖՀ. - 24:

լոր սէրս , և զիս բօյորտմին զատեմ յամենայն յօժա-  
րութեանց , որ առ քեզ դիմել չեն թողներ : Զքեզ կը  
սիրեմ , Աստուած հոգոյ խմոյ , զքեզ կը սիրեմ ամեն  
բանէ վեր , և քեզմէ կը յառամ իմ ամեն բարիբա , թո-  
զոթին , և յարատեստին ՚ի սէր քո , և արրայու-  
թին՝ որ յափառեան զքեզ սիրեմ : Ով ամենասորբուհի  
Արքիամ , զուն խնդրէ ինձի համար առ շնորհքներս ,  
միածինդ քեզի բանի մը չէ շրսէր . յոյս իմ և ապա-  
էն , ՚ի քեզ եմ ապասինեալ :

## ԽՈՐՀԻՇԱԾՈՒԹԻՒՆ ԻՍ.

ՄԵԴԱՏՈՐԻՆ ԹԵՌԻՎԱՌ ԿԵՑԱՆՔԸ .

ԵՒ ԱՅՏՈՒԾՆԵԱՄՏՐԻՆ ԵՐՁԱՆԻԿ ԿԵՑԱՆՔԸ .

Ամպարշտաց խաղաղութիւն յիկայ , կըսէ տէր <sup>1</sup> .

Խաղաղութիւն բազում է անոնց որոնք բու օրէնքդ  
կըսիրեն <sup>2</sup> .

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Վ այն մարդ առ կեանքիս մէջ կաշխատի որ խաղա-  
ղութիւն և հանգիստ զանէ : Վ աճառակեանը , զինուո-  
րը , զատաստան ունեցողները կաշխատին , վասն զի  
մոքերնին կը զնեն որ ան վաստակովը , ան աստիճա-  
նովը , ան մէջին յաղթութեամբը , իրենց բարերախ-  
տութեանը կը հասնին , և այնպէս խաղաղութիւն կը  
զանեն : Խեզն աշխարհասէրը աշխարհէս խաղաղու-  
թիւն կը խնդրեն , որ շի կրնար զայն տալ . Աստուած  
միայն կարող է խաղաղութիւն տալ մեզի . զիսաղա-  
ղութիւն զիմ տամ ձեզ , ոչ որպէս աշխարհէս տայ

1 Աչ զոյ խաղաղութիւն ամրարշաց , առէ տէր : Եւ . ԽԸ . 22:

2 Խաղաղութիւն բազում է այնոցիկ՝ ոյք սիրեն զօրենսքո :  
Առշ . ՇԺԸ . 165 :

տամբ ես ձեզ, ըստ Քրիստոս։ Եւ եկեղեցին ալ կազմակէ, տուր ծառայից քոց զիսաղաղութիւն, որ ոչ կարէ աշխարհու տալ։ վասն զի աշխարհու իր ամէն բարիքներովը շի կրնար զոհ ընել մարդուս սիրուր, վասն զի մարդու ան բարիքներուն համար ստեղծուած չէ, հապա Աստուծոյ համար միայն է, ուստի միայն Աստուծոյ կրնար զինքը զոհ ընել և յաղեցընել։ Անասունները՝ որ ստեղծուած են զգայութեանց ախորժակին համար, անոնք կը զանեն իրենց հանդիսոր ՚ի բարիս երկրի։ Տուր մէկ անասույց մը խործ մը խոտ, տուր շանը կտոր մը հաց, խելոյն զոհ կրպան, ուրիշ բանչեն ուզեր։ Բայց բանական հոգին՝ որ ստեղծուած է միայն զԱստուծոյ սիրելու ու Աստուծոյ հետ միացած կենալու, զգայական հաճոյքներով շի կրնար ընսա իր խաղաղութիւնը զտնել, Աստուծոյ միայն կրնայ զինքը բոլորովին միացընել։

Ան մեծատունը, որ բատ պատմելոյ սրբոյն Պահասու՝ աղէկ բան ժողվեր էր երկրէն ու կըսէր ինքն իրեն։ անձն, ունիս բազում բարութիւնս՝ ամբարեալ ամաց բաղմաց, հանգիր, կեր, արք, և ուրախ լիր, անմիտ ըսուեցաւ, վասն զի կըսէ իրեն Աստուծուած, անմիտ, յայտմ զիշերի զողիդ ՚ի քէն ՚ի բաց պահանջնեցեն, խեկ զոր պատրաստեցեր ում լինիցի։ Ասոր կըսէ սուրբն Բարսեղ թէ իրաւ որ անմիտ ես։ միթէ խոզի հոգի է հոգիդ, որ կուզես հանզչել ուտելով խմելով ու զգայական հաճոյիւր։ Մարզո կրնայ աշխարիքս բարիքներովը լեցուիլ, բայց կըտանալ շի կրնար, կըսէ սուրբն Բեռնարդոս։ Նոյն սուրբը աւետարանին աս խօսրին վրայ թէ ահաւասիկ մեք թողաք զանհայյն, ասանել կը զրէ։ տեսայ որ ամէն աշխարիքս խմելովը մէկմէկ խմենթութիւն ունին, մէկմէկ անօթութիւն կը քաշեն։ ոմանք քաղցեր էին հոգ ուտելու, որ են արծաթասէրը, ոմանք օդ ուտելու, ինչպէս են փառասէրը, ոմանք տուեր էին բերաննին փոան մը որ անկէ ցնդած մոխրին կայծերը կլլեն՝ որ են բարկացողք, ոմանք ալ մէկ հուսած լճի մը գարշելի ջուրը կը խմէին, որ են մարմնապաշտք։ Ուստի ասոնց զարձայ ըսի, կըսէ։ ով ձեզի պէս խմենթեր, աս բաները

բաղց չեն անցըներ , հապա աւելի կը դրդուն : Աշխարքիս բարիքը առ երեսյթս բաներ են , ուստի չեն կրնար մարդուս սիրտը կըտացընել : Անոր համար արծաթառէրը որչափ բան վաստրելի , այնչափ աւելի վաստրելի կուղէ : Արբոյն Յգոստինոսի բասծին պէս՝ ստրկին շատութիւնը ագահին կոկորզը չի դոցեր , հապա կը լայնցընէ : Մարմասէրը որչափ աւելի զարշութեան մէջ տապլտըլի , այնչափ կը տաղականայ միանցամայն և կը քաղցենայ : Եւ իրաւ որ ինչպէս աղտեղութիւնը և զգայական հոտած բաները կարենան մարդուս սիրտը զոհ ընել : Նոյն բանն է վառասիրին ալ , որ կուղէ ծխով միտով կըտանալ . վասն զի վառասէրը աւելի կը նայի չունեցածին քան թէ ունեցածին : Մեծն Աղեքրսանոր այնչափ թագաւորութեանց տէր ըլլալէն ետե կը ցաւէր ուրիշ տէրութիւններ ալ չունենալուն համար : Թէ որ առ երկրիս բարիքը զմարդը զոհ ընէին նէ , կատարեալ երջանիկ կըլլային հարուստներն ու թագաւորները . բայց փորձը ներհակը կը ցցընէ : Նոյն բանը՝ փորձ եղող Առղոմն իմաստունը կը վեսչէ ըսելով , զամենայն զոր ինչ խնդրեցին աչք իմ , ոչ զրկեցի ՚ի նոցանէ<sup>1</sup> : Բայց ՚ի վերայ այսոր ամենայնի նայէ ինչ կըսէ . ունայնութիւն ունայնութեանց , ամենայն ինչ ընդունայն է<sup>2</sup> : Ըսել կուղէ թէ ինչ որ աշխարքիս մէջ կայ , սոսկ ընդունայնութիւն է , սուրբին է և իսկապէս յիմարութիւն :

ԴՐԱ ՆԻ ՊԵՂԱՑԱԿ

Այս Աստուած իմ , ինչ շահեցայ մեղօք որովք ըզբեզ վշտացուցի , բայց միայն պատիմ , գառնութիւն , և զժոխք : Չեմ ցաւիր աս գառնութեանցս համար , որ հիմա կըզգամ , հապա մանաւանդ ինձի միմիթարանք կը սեպեմ , վասն զի ան ալ քու շնորհիդ պարզեն է , և յոյս կու տայ ինձի քու խոստանցդ համեմատ թէ կուղես ինձի ներել : Իմ սրտիս նեզութիւն տուողը անդառնութիւնն է որ քու կամքիդ զէմ կեցայ , փրկիշ իմ , որ զիս այնչափ սիրեցիր : Ես արժանի էի , տէր իմ , որ ան ատեն զիս երեսէ ձգէիր . բայց ընդ հակառակն կը տեսնեմ որ կըսես , եկուր քեզի թողու-

թիւն տամ, մանաւանդ թէ դուն առջինը կրլաս ին-  
ծի հետ հաշտուելու, և խաղաղութիւն ինձի տա-  
լու: Ահա ես ալ, Յիսուս Քրիստոս իմ, խաղաղութիւն  
կուզեմ, և քու շնորհքիդ կը փափաքիմ ամէն բանէն  
եւել: Կը ցախիմ, ով անրաւ բարիդ, դրեղ վշտացը-  
նելուս համար. կուզէի որ ցաւէս մեռնիմ: Հապա,  
կաղաչեմ, ան սիրոյն համար՝ զոր առ իս ունեցար խա-  
շին վրայ հոգիդ աւանդելով ինձի համար, ներէ ինձի,  
և ընկալ զիս 'ի սէր քո, և իմ սիրոս փոխէ, անանկ  
որ՝ որչափ քու պատուիրանքներդ չարհեցի նէ ին-  
չուան հիմա, ասկից ետե կարենամ պահել: Հիմա ես  
քու սիրոյդ համար կը հրաժարիմ յամենայն հանոյից  
զոր աշխարհքս ինձի կրնայ տալ, և կրնարեմ աւելի  
կեանքս կորսընցընել՝ քան թէ քու շնորհքդ: Հրամմէ  
ըսէ ինչ որ ինձի պէտք է ընել զքեզ հաճելու համար,  
պատրաստ եմ ամէն բան ընելու: Թող երթան կոր-  
սուին հեշտութիւնք, փառք, պատիս և հարստութիւնք:  
Զքեզ միայն կուզեմ, Աստուած իմ, քերկրութիւն իմ,  
փառք իմ, գանձ իմ, կեանք իմ, սէր իմ, և ամենայն  
ինչ: Տուր տէր քու օգնականութիւնդ, որ քեզի հա-  
ւատարիմ ըլլամ. տուր ինձի սիրել զքեզ, և ըրէ ինձի  
ինչ որ կուզես նէ: Մարիամ, մայր իմ և յոյս իմ  
յետ Յիսուսի, ընկալ զիս ընդ հովանեսաւ պաշտպա-  
նութեան, և բոլորովին Աստուծոյ նուիրէ զիս:

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՒԴԻ

Առղոմնն չէ թէ միայն ընդունայնութիւն կը կոչէ  
աշխարիս բարիքը, որ զմարզը զոհ չեն ըներ, հապա  
կրսէ՝ սրտի նեղութիւն ալ կու տան. ահա ամենայն  
ինչ ընդունայն է: և յօժարութիւն հոգւոյ<sup>4</sup>. այսինքն  
սէր մը կը բերեն, և չեն հանդչեցըներ: Խեղճ ողոր-  
մելի մեղաւորք, կարծեն թէ երջանիկ պիտի ըլլան ի-  
րենց մեղքովք, և ուրիշ բան չեն զտներ, բայց միայն  
զառնութիւն, և խայթ խղճմտանաց. բեկումն և թը-  
շուառութիւն 'ի ձանապարհո նոցա, և զձանապարհ  
խաղաղութեան ոչ ծանեան ըստ սաղմոսերգուին<sup>2</sup>:  
Ուր կը մնայ խաղաղութիւնը. ոչ դոյ խաղաղութիւն

ամբարշտաց , ասէ տէք<sup>1</sup> : Նախ և առաջ մեղաւորը կը քաշէ Աստուծոյ վրէժիսնդրոթեան ախն ու վախը , Մէկն որ զօրաւոր թշնամի մը ունենայ նէ , Հանգիստ կերաւկուր շի կրնար ուտել , քուն շի կրնար ըլլալ . Հապա ովք որ զԱստուած իրեն թշնամի ունենայ նէ , կրնայ խաղաղ կենալ . բեկումն այնոցիկ ոյք զործեն զշարիս<sup>2</sup> : Մեղաց մէջ եղողը զետնաշարժ զզայ , կամ երկնից զոռալը լսէ նէ , ինչպէս կը զողայ կը սասանի . տերեւ մը շարժի նէ սիրտը զոդ կիյնայ . ահ նորա յականցն նորա<sup>3</sup> : Կը փախչի առանց ետեր նայելու թէ ովք է զինքն հալածողը . փախուցեալ է ամարարիչն առանց որուք հալածելոյ<sup>4</sup> : Գիտես ովք է անոր հպածողը . բուն իր մեղքն է : Կայէն իր եղրայրը ըսպաննելէն ետեւ կըսէր , ամենայն որ զտանիցէ դիս , սպանցէ զիս<sup>5</sup> . բայց Աստուած ըստու , ոչ այդպէս , այլ միայն երերեալ և տատանեալ եղիցիս՝ի վերայ երկրի<sup>6</sup> . ուստի միշտ տեղէ ՚ի տեղ կը փախչէր . և ովք զինքը կը հալածէր , եթէ ոչ իր մեղքը :

Մէյմըն ալ մեղքը իր հետը կը բերէ խղճի մտաց խայթ , որ է բռնաւոր որդ մը , որ միշտ կը կրծէ . Ուզորմելի մեղաւորը խազի զուարճութեան կերթայ , պար և խնճոյք տեսնելու կերթայ , բայց խղճմտանքը կըսէ իրեն միշտ . զուն Աստուծոյ երեսէն ընկած ես , մեռնիս նէ ուր պիտի երթաս : Խղճմտանքը անանկ մեծ պատիժ և տանջանք մըն է աս կեանքիս մէջն ալ , որ ոմանք անոր ձեռքէն խալրսելու համար իրենք զիրենք մեռուցին : Ասոնցմէ մէկն ալ էր Յուղա , ինչպէս որ յայտնի է , որ յուսահատութենէն ինքը զինքը կախեց : Մէկին համար ալ կը պատմուի թէ տղայ մը ըսպաններ է եղեր , խղճմտանքի խայթոցէն խալրսելու համար զնաց կրօնաւոր եղաւ , բայց կրօնքի մէջն ալ հանդիսատ շիզտնելով , զնաց զատաւորին իր յանցանքը պատմեց , ան ալ ՚ի մահ զատապարտեց զինքը :

Ի՞նչ բան է ան հոգին որ առանց Աստուծոյ է : Տես ինչ կըսէ սուրբ զիրքը Եսայի մարդարէին բերնով . անօրէնք իրրեւ զծով ծփեսցին , և հանդիսատ մի զացեն<sup>7</sup> :

1 Եւ . Խշ . 21 :

5 Ծան . Դ . 14 :

2 Եւ . Ժ . 29 :

6 ԱշԴ . . . 15 :

3 Յ-Հ . Ժ-Ե . 21 :

7 Եւ . Խկ . 20 :

4 Եւ . Խշ . 1 :

ի՞նչ կըսես, թէ որ մարդ մը տարուի մէկ խրախութեան, հանգէսի մը, պարու, ուտելու խմելու, և հոն ոտքերէն զլիոփար կախած, կրնայ վայելել ան ուրախութիւնը։ Այսպէս է ան անձն ալ որուն հողին տակնուգրաց է, և աշխարքիս բարիքներուն մէջ կեցած է, բայց առանց Աստուծոյ։ Կուտէ, կը խմէ, կը խաղայ, աղէկ հաղուստ կը հաղնի, պատիս կը գտնէ, աստիճան մը կամ կալուածք մը կունենայ, բայց ընտիաղաղութիւն չունենար. վասն զի ոչ զոյ խաղաղութիւն ամպարշտաց, կըսէ սուրբ զիրքը։ Խաղաղութիւնը Աստուծմէ միայն կրլայ, և Աստուծ կոտայ իր բարեկամացը, չէ թէ թշնամեացը։

Աշխարքիս բարիքը, կըսէ սուրբն Վինչենցիոս Գիերերեան, ծաղկի պէս կանցնի, մարդուս սիրտը շմաներ. անանեկ ջուր մը, որ ծարաւ եղած տեղը չի մտներ։ Թող ան մեղաւորը փառաւոր հաղուստ մը հաղնի, զեղեցիկ մատնի մը մատն ունենայ, ուզած կերակուրներն տտէ, բայց իր խղճալի սիրտը լեցուն է փշով և լեզով. անոր համար կը տեսնես զինքն որ իր հարստութեանց, փափկութեանց և զրօսանաց մէջն ալ միշտ անհանդիստ է, ամէն ներհակ բաներու մէջ կը կատղի կատղած շան մը պէս։ Խակ աստուծասէրը ներհակ բանին ալ կը համակերպի Աստուծոյ կամացը, ու խաղաղութիւն կը գտնէ. բայց ատ բանը Աստուծոյ կամացը թշնամի եղողը չի կրնար ընել, ուստի ճամբար մը շունի հանգիստ զտնելու։ Ոզորմելին սատանայի կը ծառայէ, բռնաւորի մը կը ծառայէ, որ իրեն թշուառութիւն և զառնութիւն կու տայ փոխանակ վարձուց ԱՇ. Աստուծոյ խօսքը սուտ չելլեր, որ կըսէ. փոխանակ զի ոչ պաշտեցեր զտէր Աստուծ քո ուրախութեամբ և նշմարիտ սրտիս, պաշտեսցես դթշնամիս քո՚ի սով և՚ի ծարաւ,՚ի մերկութիւն և՚ի նուազութիւն ամենայնի։ Ի՞նչ չի քաշեր ան քինախմնզիրը վրէժ. խընդրութիւն ընելէն ետե, մարմնապաշտը իր հաճոյ. քը ընելէն ետե. նոյնպէս ալ ան փառասէրը, արծաթասէրը. ԱՇ, բանիները թէ որ այնչափ բան քաշին Աստուծոյ համար, որչափ կը քաշեն դժոխք երթալու համար նէ, մէկմէկ մեծ սուրբ կրլային։

վախ իմ կենացս որ կորուսի : Այս տէր Աստուած իմ . թէ որ այնչափ բան քաշէի քեզի ծառայելու համար , որչափ որ քաշած եմ զրեղ վշտացընելու համար , որչափ արդիւնք կունենայի հիմա արքայութեան մէջ : Այս տէր , ինչու զրեղ թողուցի , բու չնորհրդ կորուսի , աս թունաւոր և անցաւոր հաճոյից համար՝ որ անցին զնացին , և իմ սիրաս փշալից և լի գառնութեամբ թողուցին : Ով անօրէն մեղք , կը դարշիմ ձեզնէ և կը նզովմեմ զձեղ բիւր անդամ . և քու զթութիւնդ կորհնեմ , Աստուած իմ , որ այնչափ երկայնամտութեամբ ինծի համբերեցիր : Զքեղ կը սիրեմ , արարիշ իմ և փրկիչ , որ ինծի համար կեանքդ տուիր . և որովհետեւ զքեղ կը սիրեմ՝ ըրած մեղբերուս զրայ բոլոր սրտանց կը ցաւիմ : Այս Աստուած իմ , ինչու ըզքեղ կորուսի , և ուրիշ բանի հետ փոխեցի : Հիմա կը ճանչնամ ըրած չարիքս , և կառաջազրեմ ամէն բանս , կեանքս ալ կորսընցընել , բան թէ քու սէրդ : Լոյս տուր ինծի , հայրդ յաւիտենից , վասն սիրոյ միածնի քո Յիսուսի Քրիստոսի . տուր ինծի ճանչնալ զքեղ զանքաւ բարիդ , ան անցաւոր բարեաց անպիտանութիւնը զոր կը ներկայացընէ ինծի չար սատանան , որ քու չնորհրդ կորսընցընեմ : Ես զքեղ կը սիրեմ և կը ցանկամ էւելօր սիրել : Տուր որ զու միայն ըլլաս իմ մտազրութիւնս , մէկ հատիկ ցանկութիւնս , մէկ հատիկ սէրս . ամէն բան կը յուսամ քու բարութենէդ արդեամբք միածնիդ : Մարիամ մայր ողորմութեան , վասն սիրոյն զոր ունիս առ Յիսուս փրկիչը , կաղազմ առնել ինծի համար լոյս և զօրութիւն իրեն ծառայելու , և սիրելու զինքը մինչեւ ՚ի մահ :

### ԱՍԱԾՆ ԵԲԲԱՐԴ

Ապա ուրեմն բովանդակ աս աշխարքիս բարիքը և հանոյքը չեն կրնար կշտացընել մարդուս սիրուը : Հապա ով կրնայ զայն զոհ բնել . միայն Աստուած . ժտեա ՚ի տեանէ , և նա տացէ քեզ զիսնզրուածս սրտի քոյ <sup>1</sup> .

կըսէ սազմուր : Մարզուս սիրտը անդադար վնարքեց  
յու հետ է զինքը զոհ ընողը : Հարստոթիւն , պատի  
և փառք ձեռք կը ձղէ , դարձեալ զոհ չէ . վասն զի ա-  
սոնք ժամանակաւոր բարիք են , իսկ ինքը ստեղծուած  
է անսահման բարւոյն համար . թող զանէ զԱստուած  
ու Աստուծոյ հետ միանայ , և ահա զոհ կրլլայ , ոյ ու-  
րիշ բանի շի ցանկար . ժտեա իւ տեսանէ , և նա տացէ  
քեզ զիսնզրուածու սրտի քոյ : Սուրբն Յզոստինոս իր  
կեանքը զգայական բերկութեանց մէջ մաշելով բնաւ  
խաղաղութիւն շիզտաւ . եարը երրոր զինքը Աստուծու  
տուաւ նէ , ան ատեն կը խոստովանէր բաելով ոռ  
տէր . անհանգիստ է մեր սիրտը , մինչեւ քեզի դայ  
հանգի : Աստուած իմ , կըսէր , հիմա կը ճանչնամ  
որ ամէն բան ունայնութիւն է և նեզութիւն , զու մի-  
այն ես խաղաղութիւն և հանգիստ հոգւոյ . ամէն բան  
խիստ է և դժնդակ , զու միայն ես հանգիստ : Ուստի  
իր վնասովք վարպետ ըլլալով այսպէս կը զրէր . ինչ  
կուզես , խեղճ մարդուկդ , բարիք վնարքուելով . մէկ  
հատիկ բարին վնարքուէ , յորում են ամենայն բարիք .  
Դաւիթ թաղաւոր ըլլալով երրոր մեզաց մէջ կիյնար  
նէ , որսի կերթար , պարտէզ կելլէր , սեղան կը նըս-  
տէր , և ամէն թաղաւորական զրօսանքը ունէր . բայց  
սեղանն ալ , պարտէզն ալ , և ամէն բան որսի կը զը-  
արքանար՝ իրեն կըսէին , ով Դաւիթ , մեզմով զոհ  
կուզես ըլլալ . չէ չէ , մենք զրեղ չենք կրնար զոհ ը-  
նել . Ուր է Աստուած քու<sup>1</sup> . զնա Աստուածդ զտիք .  
ան միայն զքեզ զոհ կրնայ ընել : Ուստի Դաւիթ իր  
ամէն զուարճութեանցը մէջ ուրիշ բան չէր ըներ .  
բայց եթէ կու լար ու կըսէր , եղեն ինձ արտասուր իմ  
կերակուր իւ տուէ և իւ զիշերի , և այն զի ասէին ցիս  
զօրհանապաղ թէ ուր է Աստուած քու<sup>2</sup> :

Ասոր ներհակը , ո՞վ թէ որչափ աղէկ զիտէ Աստուած  
զոհ ընել իր հաւատարիմ ծառայքն որ զինքը կը սի-  
րեն : Սուրբ Գյուանչիսկոս ասսիդացին ամէն բանը թող-  
լով Աստուծոյ համար , թէպէտ և բռափիկ էր , և բռի-  
մը վրան , այնշափ ցրտէն և անօթութեննէն ետեւ , մեռ-  
նելու ատեն կըսէր . Աստուած իմ , ամենայն ինչ . և  
արքայութեան համ կառնէր : Սուրբ Գյուանչիսկոս

պօրձեանը կրօնաւոր ըլլալէն ևուս ճամբայ ընելու ա-  
տեն յարդի վրայ պառկելով այնչափ ուրախ էր սրր-  
տով որ ուրախութենէն քանի մը զիշեր քունը չէր  
տաներ : Նմանապէս սուրբն Փիլիպպոս ներեան ամէն  
քանը թողած երբոր պառկելու կերթար , այնչափ կը  
միմիթարուէր Աստուծմէ որ կրսկսէր ըսել . Յիսուս  
փրկիչ իմ , թող տուր որ բիչ մը քուն ըլլամք : Հայրն  
կարուսո յիսուսեան լորենացի իշխանազունը , իր աղ-  
քատ խցիկը այնչափ միմիթարանք կունենար որ կել-  
լէր կը ցատրքատէր : Առոր Յարանչիսկոս քսաւերեան  
հաղկաստանի դաշտերուն մէջ կուրծքը կը բանար՝ ը-  
սելով . բաւական է , տէր , ալ աւելի զիս մի միմիթա-  
րեր , վասն զի սիրոս չի կրնար տանել : Արրուծին թէ-  
րէզա կրսէր թէ երկնային միմիթարութենէն կաթիլ  
մը աւելի զոհ կրնէ զմարդ՝ քան թէ ամենայն հաճոյք  
և զրօսանք աշխարհիս . և յայտնի է Քրիստոսի ըսածն  
ալ , որ թողուցու զտուն կամ զեղրայր , և այլն՝ վասն  
անուան իմոց , հարիսրապատիկ առցէ , և զկեանս յա-  
մփոնականս ժառանգեացէ<sup>1</sup> :

Աւ ինչ աւելի կը մինարսենք , երթանք առ Յիսուս՝  
որ զմեզ կը կոչէ ըսելով . եկայր առ իս ամենայն վաս-  
տակեալք և բեռնասորք , և ես հանդուցից զձեղ<sup>2</sup> : Ան-  
տարակոյս աստուածասէր անձը ան խաղաղութիւնը  
կը գտնէ , որ դրած է թէ խաղաղութիւնն Աստուծոյ  
որ ի վեր է քան զամենայն միստ և զիսօրհուրզս<sup>3</sup> : Ի-  
րաւ է թէ սուրբերը առ աշխարքիս վրայ նեղութիւն կը  
քաշեն , վասն զի առ երկիրս արզիւնք յոզիւլու տեղ  
է . իսկ արդիւնքը առանց քան քաշելու շրլլար . և սա-  
կայն կրսէ սուրբն Պոնաւենզուրա թէ սէրն Աստու-  
ծոյ մեղրի նման է , որ քաղցր և անուշ կրնէ զամե-  
նայն լեզի և զզառն : ԶՎաստուած սիրոզը անոր կամբն  
ալ կը սիրէ , ուստի ուրախ կըլլայ հոգւոյ զառնու-  
թեան մէջն ալ . վասն զի սիրով ընդունելով զիտէ թէ  
Աստուծոյ հաճոյական քան կրնէ , ու զԱստուած կու-  
րախացընէ . իսկ մեղաւորները սուրբ Յեռնարդոսի  
ըսածին պէս՝ խաչը կը տեսնեն , օծութիւնը չեն տես-  
ներ . մահացուցման կը նային , զոր ունին աստուա-  
ծասէրը զիրենք ՚ի հաճոյից զրկելով , ու չեն տեսներ

Հոգեսոր զուարձութիւնները՝ որով Աստուած զանոնք կը փայփայէ : Այս թէ մեղաւորք համառես ընէին ան խազաղոթիւնը զոր հոգին կը փայելէ երբոր ուրիշ բան չուզեր բաց ՚ի Աստուածոյ . կըսէ Դատիթ ճաշակեցէք և անսէք զի քազցը է տէր<sup>1</sup> : Ավ սիրելի եղբայր, սկսէ ամէն օր մտածական ընել, սրբոթեան առջեր ջերմեռանդութիւնըրէ, աշխարհքը մէկզիդիր, Աստուածոյ հետ եղիր, ան ատեննը կը տեսնես որ ան քիչ ատենին մէջ Աստուած զքեղ անանկ կը միսիթարէ որ բնաւ աշխարհք զքեղ միսիթարած չէ իր ամէն զքաւանքովը : Ճաշակեցէք և անսէք . ով որ համը չէ առեր նէ , չի կրնար հասկրնալ թէ Աստուած բնչպէս կը միսիթարէ զաստուածասէր հոգին :

Եղ. 2 ՆԻ ՊԱՇԱՏԵԱԿ

Ոիրելի փրկիչ իմ, բնչպէս կոյր զանուեցայ ինչուան հիմա զքեղ թողնելով, զանհուն բարիդ և աղրիրդ ամենայն միսիթարութեանց, և հետեւեցայ ողորմելի և կարձառօս զգայական հաճոյից . կը զարմանամ իմ կորութեանս վրայ, բայց աւելի կը զարմանամ քու ոզորմաւթեանդ վրայ, որ այնչափ բարութեամբդ ինձի համբերեցիր : Գոհանամ զքէն, որ ինձի նանչնալ կու տաս իմ կորութիւնս, և սպարտականութիւնս զքեղ սիրելու : Զքեղ կը սիրեմ բոլոր հոգւովս, և կը ցանկամ աւելի սիրել . էւելցուր իմ փափարս և սէրս : Տուր ինձի սիրով կապուիլ ընդ անհուն սիրելիդ, որ ամէն բան ըրիր որ ինձի սիրելի ըլլաս, և այդչափ կուզես ինձմէ սիրուիլ . տէր, եթէ կամիս՝ կարող ես զիս սրբել<sup>2</sup> : Անսիրելի փրկիչ իմ, սրբէ սիրոս ան ամէն անսուրը յօժարութիւններէն, որ կը խափանեն զիս զքեղ սիրելու : Խնչպէս որ կուզեմ իմ ուժս չի բաւեր ընելու, որ սիրաս բոլորովին վասուի զքեղ սիրելու, և քեղմէ ՚ի զատ ուրիշ բան չոփելու . քու շնորհքիդ ուժը պէտք է որ կարենայ ընելիր ամէն ուզածը : Ամէն բանէ զիս կտրէ, մերժէ իմ սրտէս ամենայն յօժարութիւն, որ քեղի համար չէ, և բոլորովին զիս քուկդ ըրէ : Ես կը ցատիմ կը զդամ ամենայն շարութեանցս տհաճութեանցը վրայ որ քեղի տուեր եմ, և կառաջազրեմ

քեզի նորիրել մնացած կեանքս , և քու սուրբ սիրոյդ ,  
բայց քու ձեռքդ է զլուխ տանել աս բանս ընելու : Աս  
չարհըս ինձի ըրէ քու սուրբ արևանդ համար , որ թա-  
փեցիր ինձի համար անտանելի ցաւով , և անքառ սի-  
րով : Պարծանք ըլլայ քու կարողութեանդ՝ ընել որ աս  
իմ սիրտա այնշամի տանենէ ՚ի վեր լեցուած երկրաւոր  
յօժարութեամբք՝ հիմա ըլլայ բոլորովին բորբոքեալ  
բացով սիրոյ քո , ով անտահման բարիդ : Եւ զու մայր  
գեղեցիկ սիրոյ , քու բարեխօսութեամբդ անանկ ըրէ  
զիս , ինչպէս զուն միշտ էիր բոլորովին վառեալ սի-  
րովն Աստուծոյ :

---

## ԽՈՐՀԾԻԱԾՈՒԹՅԻՆ ԻԲ .

### ՉԵՐ ԱԽՆԱԿՈՒԹՅԻՆ

Ամրարիչոր չարեաց խորը հասնելով կարհամարնէ<sup>1</sup> .

---

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ո՞չէ մեծ վեասն որ ըրաւ մեղի մեղքն Աղամայ՝ է  
չար յօժարութիւն առ մեզս : Աս բանս առարելոյն ողբ  
առնել կու տար , տեսնելով զիւր հողին յօժարեալ  
գես ՚ի չարն՝ զոր կատէր : Տեսանեմ զայլ օրէնս , կը-  
սէր , յանդամն իմ , զերեալ զիս օրինօք մեղաց<sup>2</sup> : Աս-  
կից է որ արդէն ապականած ըլլալով աս ցանկու-  
թեամբ , միանդամայն այնշամի բազմութիւն թշնամեաց  
զրգելով զմեզ ՚ի չարն , զժուարին կըլլայ անմեղու-  
թեամբ երթալ յերանական կեանս : Աս որ ասանկ է  
նէ , զուն ինչ կըսէիր ան ճամբորզին որ ծովէ կուզէ  
անցնիլ ալէ կոծութեան տանեն կէսը կոտրած նաւակով  
մը , և կուզէ ծանրաբեռնել զայն այնշամի՝ որ առանց  
ալիքի ազէկ նաւ մըն ալ կընար ընկղմել : Ի՞նչ կը զու-

1 Վամբարիչուն համեալ ՚ի խորս Ժ. 3 :  
չարեաց արհամաշնէ : Ա. 23 : 2 Հ. 23 :

ալ կ'առաջադրեմ աս օրէս ետև առնեն  
բան կորարնցընել, կեանքս ալ քան թէ քու  
բարեկամութիւնով : Այս սիրեմ զբեղ առնեն  
բարութենէ վեր, և կ'ուզեմ միշտ սիրել,  
ով ծայրադոյն բարի, որ արժանի ես ան-  
հուն սիրոյ : Օգնէ ինձի, փրկիչ իմ Հիսոս,  
որպէս զի այս իմ առաջադրութիւնա ու-  
րիշ դիտաւորութեանցս նման չըլլայ, որոնք  
բոլոր իմ կողմաննէս մշյմէկ մատնութիւն  
էին : Տուր ինձի մեռնիլ քան թէ նորէն  
դառնալ զբեղ վշտացընել, և քու սէրդ թո-  
ղուլ : Ո՞վ Ամարիամ, յոյս իմ և ասպաւէն,  
զու զիս սլահէ և յարատեռութեան շնորհը  
ոն ինձի համար :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Համիտենական փրկութիւնը չէ թէ մի-  
սին մեծ բան է, հապա նաև մեկ հատիկ  
զործքն որ ունինք այս կեանքիս մէջ այս  
է միայն : Առողին Բեռնարդոս քրիստոնէից  
անխելքութեանը վրայ կու լայ որ տղոց ըրա-  
ծը տիսմարութիւն խենթութիւն կը կոչեն,  
և իրենց երկրաւոր բաները մեծ զործքի  
տեղ կը դնեն : Տղոցը խաղալիք՝ կը կո-  
չեն, մեծերունը՝ մեծ բանի տեղ կը սե-

բար ունակոթեամբ՝ եռքը սոսկալի շերենար . արև  
զիստ որպէս զանին , որպէս զեղէզն առաջի հոգմոյ<sup>1</sup> ,  
կը անսնես , կը սուրբն Գրիգոր , ինչպէս զիւրա  
յարդէ եղէզը կը շարժի ամեն քամիէ , այսպէս ալ կը  
անսնես և ան անձը՝ որ առաջ զանէ ատեն մը զէմ  
կը զնէր փորձոթեան , խակ երրոր չար ունակոթին  
ընքր է նէ՛ զինչ և իցէ փորձոթեամբ խոկոյն կիցնայ :  
ինչո՞ւ , վասն զի շարունակոթինը մերուցեր է անոր  
բար . Սուրբն Անսելմոս ալ կը թէ սասանան ան  
կիրով կը բոնէ ոմանց ՚ի մեզաւորաց , ինչ որ կընէ  
մէկը երրոր թոշտն մը բանէ որ չուանով կը կապէ , և  
անսնկ թօզ կու ասց որ թոշի , բայց երրոր կուզէ վար  
կը բաշէ զետին կը ձգէ . Ասոր նման են չար ունակո-  
թին ունեցողները : Խակ սուրբն Յետնաբարոս սենացին  
ալ կեւելցընէ թէ ոմանք առիթ ալ չունենան նէ , կը մե-  
զանցն նման ան ջաղացքներուն , որ ամեն պղտիկ  
հովէ կը պարտին , և աւելի կը պարտին՝ երրոր ազա-  
յու բան ալ չունին նէ , և ջաղջրպանն ալ կուզէր որ  
պարտին : Կը անսնես որ չար ունակոթեան տէրը  
առանց պատճառի զէշ խորհուրդներ կորոնայ , համ  
ալ չառնելով և զրեթէ չուզենալով , սոսկ չար ունակո-  
թիան ուժովքը : Սուրբ ոսկերերանի բաածին պէ՞ս դժբն-  
չակ բան է սովորոթիւնը , որ երբեմն չուզողներն ալ  
կատարէ անարժան բան բնել : Պատճառն է , կը սուր-  
բ (Օգոստինոս , վասն զի երրոր սովորոթեան գէմ  
յի կեցուի նէ՛ Հարեկ կը դառնայ . կամ ինչպէս սուրբն  
Յետնաբարինոս ալ կը սէ , սովորոթիւնը բնութիւն կը  
դառնայ : Ուստի ինչպէս Հարկաւոր է մարդուս շնչա-  
ռութիւն , այսպէս ալ չար ունակացելոց՝ որ զերի եղեր  
են մեզաց , կերենայ թէ Հարեկ է մեղանչել : Դերի ըսի .  
վասն զի ծառան վարձքով կաշխատի , խակ զերին ա-  
ռանց վարձքի . ահա ասանկ կը լլայ նոյն թշուառա-  
կաներուն որ առանց համ մըն ալ առնելու մեղանչել  
կը սորտին :

Սուրբ զիբբը կը սէ ամբարիչտն հասեալ ՚ի խորս  
չարեաց արհամարհէ<sup>2</sup> : Աս բանս ոսկերերան բուն  
չար ունակոթիւն ունեցողներուն վրայ կը մեկնէ , որ  
ան խաւարային վուսին մէջ ընկած ըլլալով կարհա-

մարհեն խրատն ալ, քարոզն ալ, բանաղրանքն ալ,  
դժոխքն ալ, մինչեւ զԱստուած ալ, և ամենայն բան, և  
կը լլան նման անդեղ որ դիակը ձեռքէ չի հանելու հա-  
մար յանձն կառնու անոր վրայ որսորդներէն զարնուի  
ու սպաննուիի: Կը պատմէ Հայրն Հռեկուպիտոս թէ  
մահասլարտ մը երրոր կախուելու կերթար նէ, աղջիկ  
մը տեսաւ՝ խելքը անոր տուաւ: Հայրն կիսուլփոս ալ  
կը պատմէ թէ նոյնպէս հայհոյիշ մարդ մըն ալ կա-  
խաղան ելլելու ատեն երրոր սանդուխին զարնուեցաւ  
նորէն հայհոյութիւն ըրաւ: Ուստի կըսէ սուրբն Բեն-  
նարդոս թէ չար ունակութիւն ունեցողներուն համար  
շահ մը շըներ աղօթք ընելը, հապա պէտք է զանոնք  
ւալ իբրև զդատապարտեալու: Բայց ինչպէս ուզեն ի-  
րենց խորխորատէն ելլել երրոր չեն տեսներ որ մէջն  
են ընկեր: Շնորհրի հրաշք մը պէտք է: Աչուրնին զը-  
ժոփարի մէջ պիտի բանան թշուառականները, ան ա-  
տենն որ աչք բանալը ուրիշ բանի շիգար՝ եթէ ոչ ան-  
ի զառնութեամբ լալու իրենց խենթութիւնը:

Աշակերտութեան

Աստուած իմ, զուն ինձի առանձին շնորհըներ ըրիդ  
աւելի քան զորիշները, ևս ալ աւելի ապերախատ-  
թեամբ զբեղ վշտացուցի, ուրիշներէն աւելի անիրա-  
ւութիւն ընելով քեզի դէմ: Ով ցաւաղին սիրտ փրկիշ  
իմոյ, որ խաշին վրայ վշտացար իմ մեղքերս տեսնե-  
լով, տուր ինձի քու արգեանցդ համար կենդանի նա-  
նաշումն և ցաւ իմ մեղքերուս վրայ: Ով փրկիշ իմ  
իրաւ որ ևս ախատիր լի եմ, բայց զուն ամենակարող  
ես, կրնաս զիս լեցընել քու տուրը սիրովդ: Ուստի  
քեզի կապահինիմ, որ անրաւ բարութիւնն ես և ոզոր-  
մութիւն: Կը զզջամ, ով ծայրազոյն բարի, զբեղ վշ-  
տացընելուս համար, երանի թէ մեռած ըլլայի և քու  
կամքիդ զպած շրլայի: Ես զբեզ մոոցայ, բայց զուն  
զիս շիմուցար, ինչպէս որ կը տեսնեմ աս լուսովս որ  
հիմա ինձի կու տաս: Արդ ինչպէս որ լոյս կու տա-  
նէ, ուժ ալ տուր ինձի հաւատարիմ ըլլալու քեզի: Ես  
իմ կողմանէս խօսք կու տամ բիւր անզամ մեռնի:  
քան թէ մէյմըն ալ քեզի երես զարձընեմ: Բայց քու-  
ոզնականութեանդ վրայ է իմ յոյսս: Ի քեզ տէք յու-

ապայ , մի ամաչեցից յափտեան<sup>1</sup> : Վու բարեխօսութեանդ կապաւինիմ , ով յոյս իմ և ապաւէն , տիրուհի Մարիամ . ՚ի քեզ եմ ապաւիներ , որ մէյմըն ալ զիս յտեսնեմ թշնամի միածնիդ : Կաղաշեմ , աղաչէ որ ինձի առաջ մեռնիլ տայ քան թէ դիս երեսէ ձգէ այսպիսի անշնորհութեան մէջ :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Զար ունակութեան մէկ գործքն ալ խստասրտութիւն ըերեխն է : Ինչպէս կըսէ կուռնելիոս Այափիտէ՝ մեղանչելու սովորութիւնը կը խստացընէ մարդուս սիրութ : Եւ ասիկայ իրաւամբք թող կու տայ Աստուած ՚ի պատիժ իր կոշմանը զէմ կեցողներուն : Առաքելոյն շաածին պէս , ում կամի ողորմի , ում կամի խստանայ<sup>2</sup> . առանկ կը մեկնէ Ազուտինոս , խստացուցանելն Աստուածոյ է շկամիլ ողորմիլ : Չէ թէ Աստուած կը խրստացընէ ունակութիւնը շար ընելու համար , հապակմիփիէ իր շնորհքը ՚ի պատիժ ապերախտութեան իրեն շնորհացը զէմ , և այնպէս սիրաք քարի պէս կը կարծրանայ : Աիրունորա սալացեալ է իրրե զիքէմ , և հաստատեալ կայ իրրե զսալ զարբնաց անշարժ<sup>3</sup> : Ասից է որ որիշներուն սիրաք կը փզձկի և կըսկսին բարձրի Աստուածոյ դաստաստանին ահաւորութիւնը , զրծախրին տանջանքը , Քրիստոսի շարչարանքը . շարունակութիւն ունեցողը բնաւ շի շարժիր , անանկ բանքը կը լսէ կը խօսի անտարբեր կերարով , որպէս թէ իրեն շեն վերաբերիր . և այնպիսի հարուածներ ուտեսվի աւելի կը խստանայ իրրե զսալ զարբնաց անշարժ :

Յանկարծական մահերն ալ , զետնաշարժ , որոսում , կայծակ , անկեց ետե վախ շեն տար անոր . ուստի զգաստանալէն առաջ վրան կու զայ քուն մահու . և անանկ կը քնանայ ՚ի կորուստ . ՚ի սաստէ քումմէ , Աստուած Յակորայ , ննջեցին<sup>4</sup> : Զար ունակութիւնը կամաց կամաց կը կորաբնցընէ խղճմառնին զարնեյն ալ : Զար ունակութիւն ունեցողին ամենէն սոսկալի մեղբերն ալ բան մը շեն երենար իրեն , կըսէ սորքն

<sup>1</sup> Աշ. Ե. 1:

<sup>3</sup> Յաշ. ԽԱ. 15:

<sup>2</sup> ՀՀ. Պ. 18:

<sup>4</sup> Աշ. ՀԵ. 7:

Օգոստինոս։ Չար դործքը թնականապէս մէկ ամօք մը կը բերէ։ խոկ չար ունակութիւն ունեցողները ամօք ալ չունին մեղանչելու ատենենին, կըսէ սուրբ Հերոնիմոս։ չար ունակացիալը սուրբն Պետրոս խոզի կը նմանցընէ։ խող լուացեալ՝ թնդ տիղմ թաւալեալ՝ բուելով։ Խնչուի սխողը տղմի մէջ թապարեկելով դար շութիւն չի դդար, առանել ալ չար ունակութեամբ դոր ծոզը ան դարչ հոտերն որ ամէնքը կիմանան ու կը դարշին, ինքը միայն չի դդար։ Եւ երբոր գարշտթիւնը իրեն տչքը կուրցուցեր է նէ, ինչ զարմանք, կըսէ սուրբն քեռնարդոս, երբոր Աստուծոյ հարուածներն ալ չիմանար նէ։ Որով մեղքէն փախանակ ետ քաշուելու, կը խնտայ և կը պարձի ալ։ և ուրախ լինիցին թնդ շարիս<sup>2</sup>, և ծիծաղելով գործէ անզգամն զշար<sup>3</sup>, ի՞նչ նշան է այսպիսի դիւական խստասրտաթիւնը։ Սուրբն թովմաս վիլլանովացին կըսէ թէ խստաըր, տութիւնն է նշան զատապարտաթեան։ Ասկացիր, ով եղբայր, որ դուն ալ աս մինակին մէջ լըլլաս, թէ որ գէշ ունակութիւն մը ունիս նէ շուտով զքնդ խալըսէ անկէ, քանի որ հիմա Աստուած զքնդ կը կան չէ։ և քանի որ խզնմատանքդ զքնդ կը զարնէ ուրախ եղիր, վասն զի նշան է թէ Աստուած զքնդ երեսէ չէ ձգեր։ բայց ջանա որ շուտով զքնդ շակնա, չէ նէ վէրը քաղցկեղ կըլլայ, զքնդ կը կորսընցընէ։

## Ա.2 Ա. ԿԱՐԱՅԵՎԱՆԻ

Ո՞ աէր, ինչուի կարհնամ շնորհակալ ըլլալ քեզի ըստ արժանուոյն այնշափ ինձի ըրած շնորհացդ համար Քանի անզամ զիս կանչնցիր, և ևս զէմ կեցայ։ Դո հանալու և զքնդ սիրելու անդ՝ որ զիս դժախրէ խոյը սեցիր, և այնշափ սիրով կանչնցիր, ևս նորէն նայեցայ զքնդ բարկացընել, կրկին կրկին անիրաւնլով։ Ասկից եան, Աստուած իմ, քաւ լիցի, չնմ ուզնիր մէյմըն ալ սորի տակ տանեն քաւ երկայնմտաթիւնդ, հերիք է ինչուան հիմա ըրածս։ Դու միայն անբաւ բարիզ, կը նայիր այսշափ համբերել, բայց հիմա կը տեսնեմ որ ալ շես կրեար ինձի համբերել։ իրաւոնք ունիս, հապա ներէ ինձի, աէր, իմ ծայրագոյն բարիս - շատ ան-

արդանքը ըրտած եմ քեզի ղեմ, որոնց վրայ կը ցափիմ  
՚ի բոլոր սրտեւ, և կառաջաղբեմ այսուհետեւ գրեղ չի  
վասացընել: Հապա ինչ: միթէ միշտ զրեղ ՚ի բարկու-  
թին պիտի զրդուեմ: Ահ, կազաչեմ հայտուէ հետո,  
Աստուած հոգոյ խնոյ, չէ թէ իմ արդեանցո համար,  
որ ուրիշ բանի արժանի չեմ, բաց ՚ի դժոխքէն, այլ  
վասն արդեանց միածնիդ՝ իմ փրկչիս, որուն վրայ  
զրած եմ բոլոր յոյս: Ուստի վասն սիրոյ ջիսուսի  
Քրիստոսի ընդունէ զիս ՚ի շնորհս քո, և տուր ինձի  
յարատեսութիւն ՚ի սէր քո: Ազատէ զիս յանսուրը  
յօմարութեանց, և բոլորովին քեզի առ: Կը սիրեմ  
զրեղ, ով ծայրագոյնդ Աստուած, ով ծայրագոյն հո-  
գեսէր տէր, որ արժանի ես անհուն սիրոյ, երանի թէ  
զրեղ միայն սիրած ըլլայի: Ով կոյս տիրամայր, մայր  
իմ, տուր որ մնացած կեանքիս մէջ մէյմըն ալ չզայ-  
րացընեմ քու միածինդ, այլ զինքը միայն սիրեմ, և  
բամ որչափ որ իր կամքին ղեմ ըրեր եմ:

### ՄԱՍԻՆ ԵՐԻԱԲԴԻ

Լոյսն որ մէյմը կորասուի և սիրտն ալ մէյմը կարծ-  
րանայ, հասարակօրէն մեղաւորին բանը զէշ է, ՚ի  
մեզ իւր կը մեռնի. խստասիրար շարի կը հանդիպի  
վերջը, կըսէ Աիրափ: Խսկ արդարները ուղիղ ճամբուն  
մէջ առաջ կերթան անխոստոր. ճանապարհը բարե-  
պաշտաց ուղիղ են<sup>1</sup>, կըսէ Էսայի: Ծնդ հակառակն  
զէշ ունակացեալները միշտ խոստոր կը շրջին. շորջա-  
նակի ամսպարիչափ շրջին<sup>2</sup>. այսինքն քիչ մը ատեն կը  
թողուն մեղքը, ետքը նորէն կը դառնան: Ուստի կըսէ  
սուրբն Շնանարդութէ վայ անոր որ առ շրջանիս մէջ  
կը պարտի: Աէկը կրնայ ըսել թէ ես մահէս առաջ  
զիս շտկել կուզեմ, բայց զժուար բան է որ ՚ի շարն  
ունակացեալը զինքը շտկէ. ծերութեան ալ հասնի նէ,  
սուրբ զրոց ըստածին պէս, նորողումն երիտասարդի  
ըստ ճանապարհաց իւրոց, նաև յորժամ ծերասցի՝ ոչ  
մերժեսցի ՚ի նոցանէ<sup>3</sup>. պատճառն է, կըսէ սուրբ Թով-  
ճաս վիլլանովացին, վասն զի մեր զօրութիւնը խիստ

ակար է . եղիցի գօրութիւն նոցա իրքե զծեծած վլոյ<sup>1</sup> ,  
կրսէ լւացի : Աւտի կրսէ նոյն սուրբը . Հոդի մը որ  
չնորհքէ դրկուած է , շինքնար նորանոր մեղքերէ ա-  
զատ բլալ : Բաց ասկէց , ի՞նչ խենթութիւն է , որ մէ-  
կը ուղենայ խաղալ . և կամաւ կորսընցընել ամէն ո-  
նեցածը՝ յուսալով որ վերջի խաղին ատենը ամէն բա-  
նին տեղը լեցընէ . նոյնովէս խենթ է անիկայ որ մեղ-  
քէն ևս չի կենար ան յուսով որ կենաց ետքի թելին  
ատենը կարենայ ամէն բանի ճարը ընել : Տես ինչ կը-  
ուէ Աստուած մարզարէին ձեռօքք . եթէ մոխիցէ հըն-  
դիկ գմորթ իւր , և ինձ դիմայտուցս իւր , և դուք կարող  
լինիցիք գործել դրարիս ուսեալք դշարիս<sup>2</sup> : Ասոր հա-  
մար է որ չար ունակութիւն ունեցողը ետքը ետքը յու-  
սահատութեան մէջ կիյնայ , և ասանկ կենանքը կը լը-  
մբցընէ . խիստն սրաիւ անկցի ՚ի շարիս<sup>3</sup> : Եւ կրսէ Յօր  
թէ կործանեցին զիս հարուածովք ՚ի վերայ հարու-  
աց , յարձակեցան ՚ի վերայ իմ գօրաւորք<sup>4</sup> :

Ասանկ կը խօսի սուրբն Գրիգոր աս խօսքիս վրայ  
թէ թշնամի յարձակի նէ , զուցէ առջի թերան կարե-  
նայ զէմ զնել . բայց երրոր շատ վէրք առնէ , այն-  
չափ ուժը կը կորսընցընէ՝ որ վերջապէս կըսպանետի :  
Ասանկ կըլլայ մեղքին բանն ալ - մեղաւորք մէկ երկու  
ուժ կը ցցընէ շնորհաց զործակցութեամբը . բայց եր-  
րոր կը շարունակէ ՚ի մեղս , մեղքը կըլլայ գօրաւոր  
հսկայի մը պէս . ան ատեննե որ մեղաւորք աւելի տկա-  
րացած է , շատ վէրք ալ առնը է . բնշալէս կրնայ մա-  
հուանէ խալքափիլ . մեղքը ծանր քարի մը նման է որ կը  
ամէկ զհողին : Արդ կրսէ սուրբն թեռնարդոս թէ դը-  
ժուարաւ կը կանգնի ան զոր շար սովորութեան ծակ-  
րութիւնը իր տակը ճզմնը է :

Արեմն իմ բանս յուսահատելի է կրնայ ըսնէ չար  
ունակութեան տէրը : Քառ լիցի , մի յուսահատիք ,  
միայն թէ ուզենաս ճարը տեսնել : Ազէկ կրսէ հեղի-  
նակին մէկը թէ ծանր հիւանդութեանց մէջ գօրաւոր  
զեղեր պէտք է առնել : ՈՒէ որ հիւանդ մը մահուած  
վասնցի ատեն շուզենայ զեղ առնել . վասն զի հիւան-  
դութեան ծանրութիւնը չի զիտնը , ատոր թժիշկը ըսէր

բարեկամ զիր թէ մեռած ես՝ թէ որ զեղ չառնես նէ . ինչ կըսէր հիւանդը . յայտնի է որ կըսէր թէ ահա պատրաստ եմ ամէն բան առնել . վասն զի բանը կենաց դրայ է : Ահա , ով սիրելի , ես ալ նոյն բանը քեղի կըսէմ . թէ որ մեզք մը ունակութիւն ըրած ես նէ , բանդ զէշ է , և անանկ հիւանդներէն ես որ առողջացող քիչ կրյայ , հոգւոյդ կորուսար մօտ է : Բայց առողջանալ կողես նէ՝ զեղը կայ , շնորհաց հրաշքին մի սպասեր . խնա քու կողմանէ՝ դ առիթները վերցընել , վատթար ընկերներէն փախչիլ , երբոր փորձութիւն կունենաս դէմ զիր՝ զրեղ Աստուծոյ յանձնելով , ձեռք զարկ այնալիսի միջոցներու որ զրեղ շտկես , ստէու ստէու խոսառովանքներ ըլլալով , ամէն օր հոգեսոր զիրք կարդալով , սուրբ Աստուծածնայ ալ ցերմեռանդութիւն ընելով , ու աշաշելով անդադար՝ որ ուժ առնէ քեզի համար մէջմքն ալ շիյնալու : Զքեղ պիտի բռնադատես , չէ նէ Քրիստոսի սպառնալեաց տակը կը մնաս . 'ի մեզս ձեր մեռանիցիք<sup>1</sup> : Թէ որ հիմա ճար չընես՝ քանի որ Աստուծած լոյս կու տայ քեզի , ետք զմարէ որ կարենաս զեղ ընել : Մտիկ ըրէ Աստուծոյ , որ զքեղ կը կանչէ , Պազարէ , արի եկ արտաքս<sup>2</sup> . խեղճ ողորմելի մեղառք , որ արգէն մեռեալ ես հոգւով , զուրս ելիր առ խառային փոսէն քու վատթար վարուցդ : Շուտով պատասխան տուր , և զքեղ Աստուծոյ տուր , և վախցիր որ առ վերջի կոչումը շըլլայ քեզի :

## ԻՆՉ ԵՒ ԳԵՂԱՑՈՅՔ

Ա՛յ Աստուծած իմ , միթէ կըսպասեմ որ զիս երեսէ ձգես , ու զժոհիք խաւրես : Աշուտէր , երկայնամիտ լեր առ իս , ահա ես կուղեմ վարքս փոխել , ու զիս քեզի տալ . հրամացէ , ինչ պէտք է ինծի , ես ընելու պատրաստ եմ : Ով արին Յիսուսի , օղնէ ինծի . ով ապաստան մեղաւորաց Մարիամ , հաս ինծի օղնութիւն . և դու հայր երկնաւոր , վասն արդեանց Յիսուսի և Մարիամու , զթա յիս : Ես կը զզջամ , ով Աստուծած իմ , անհուն բարութիւն , զքեղ վշաացընելուս համար . և ամէն բանէն վեր զքեղ կը սիրեմ : Թող ինծի վասն սիրոյ Յիսուսի Քրիստոսի , և տուր ինծի նոր սէր . մեծ

ցաւ մըն ալ տուր ինձի իմ կործանմանս վրայ , թէ որ  
նորէն զրեզ վշաացրնելու բրամ նէ . Աստուած իմ ,  
յոյս իմ և զօրութիւն իմ , ամէն բանի յոյս ունիմ քո  
զթութիւննէզ : Դուն ինձի այնշատի շնորհքներ բրիր , եր-  
բար ես քեզնէ հեռու կերթայի . ես առաւել կը յուսած  
որ հիմա ալ ընես , երբոր առ քեզ զարձեր եմ հաստա-  
տուն սրախ , որ քեզնէ ՚ի զատ ուրիշ բան չի սիրեմ :  
Զքեզ կը սիրեմ , Աստուած իմ , կեանգ իմ և ամենայն  
ինչ : Զքեզ ալ կը սիրեմ , մայր իմ Մարիամ , քեզի կը  
յանձնեմ իմ հոգիս , զուն զիս պահէ , քու բարեխօսու-  
թեամբաց որ մէյմըն ալ Աստուածոյ երեսէն շիցնամ :

## ԽՈՐՀԻԱՌՈՒԹՈՒԹԻՒՆ ԻԳ .

ԽՈՐՀԻԱՌՈՒԹՈՒԹԻՒՆ . ԱՎՏԵԼԵՅ ԱՐ ՄԵԴԻԱՑԵԱ  
ՄԻՑՔԸ , Կ. Պ. Պ. ՑՈՅՑՈՒ

## ՄԱՍԻՆ ԱՌԱՋԻՆ

« Խնենք թէ երիտասարդ մը ծանր մեղքի մէջ ընե-  
նելէն ետե խոստափանանց եղեր է , և նորէն Աստո-  
ծոյ շնորհքը ձեռք ձզեր է : Աստանան ալ նորէն զին-  
քը կը փորձէ՝ նոյն մեղքին մէջ մէյմըն ալ ինկնալու-  
երիտասարդը զեռ զէմ կը կենայ , բայց կը ծփի թշա-  
միին խարէ ական փորձութեամբը : Արդ քեզի կըսեմ .  
ով երիտասարդ , ինչ կուզես ընել , կուզես հիմա Աս-  
տուածոյ շնորհքը կորաընցրնել , որ նորէն ստացար և  
բոլոր աշխարքէս աւելի կամէ , առ շնչին հանոյրդ ընե-  
լու համար . կուզես որ զուն քեզմէ զրիս քո յափան-  
նից զատապարտութեանց վճիռը , որ երթաս զժոխցը  
յափանեան երիս մըկիս : Դուն ալ կըսես ինձի թէ չէ .  
ես զատապարտուիլ չեմ ուզեր , կուզեմ փրկուիլ բայց  
թէ որ սոյն մեղքը ընեմ նէ , ետեւէն կերթամ կը խո-  
տովանիմ : Եւ ահա աս է փորձողին առաջին խարէո-  
թիւնը . զուն ինձի կըսես թէ ետքը կերթամ կը խոստ-

գանիմ, բայց արդէն հոգիդ կորսընցուցիքը։ Բաէ ինձի, որ եթէ ձեռքդ զահար մը ըլլար՝ հազար ոսկի արծոց, զետք կը ձցէիր՝ բաերով թէ ետք ետեէն կիյնամ, կը յուսամ որ զանեմ։ Արդ քու ձեռքդ ունիս աս զեզեցիկ զոհարը քու հոգուց, որ Յիսուս իր արխւնովը զներ է, և զուն կամոք զժոխքը կը նետես - վասն զի մեզանչելովզ արդէն զատապարտուած կը սեպուիս, և կրանիթէ կը յուսամ որ խոստովանանքով նորէն ձեռք ձցեմ։ Հասրա թէ շիկարենաս ձեռք ձցել նէ՛ ինչ պիտի ընես, զիտես որ նորէն ձեռք ձցելու համար նրամարիտ զզջում պէտք է՝ որ Աստուծոյ պարզեն է։ Հապա թէ Աստուծած շիտոյ նէ քեզի ասս ճշմարիտ զզջումը, մահն ալ վրայ հասնի, ու առեն շունենաս խոստովանանք ըլլալու նէ։ Կրսես թէ շարաթ չեմ անցրներ, կերթամ կը խոստովանիմ։ և ով խոստացեր և քեզի ասս շարաթ մը առենք։

Կրսես թէ վաղը կը խոստովանիմ։ ով քեզի խօսք է առեր վազուան օրուան համար։ Արրօյն Ոզոստինասի ըստածին պէս, վազուան օրը Աստուծած շիտուացա, զուցէ կու տոյ, զուցէ շի տար։ Ինչպէս որ շատին շիտաւաս, որ իրիկունք անկողին մտան ու առաւու որ մեռած զանուեցան յանկարծակի։ Քանի քանին եղան որ Աստուծած զիրենլոք նոյն իսկ մեզը զործելու առեննին պատժեց մահուամք ու զժոխք խաւրեց։ Զրեղ ալ անանեկ ընելու ըլլայ նէ, անկից ետե ինչ ճար պիտի ընես քու յախանենական զատապարտութեանդ։ Դիցիք որ աս խարէութիւնամ՝ թէ ետք կը խոստափանիմ, սատանան հազարաւոր և ըիսրաւոր քրիստոնեացիք զժոխք տարաւ։ որովհեան զժուար կը զանուի անանեկ յուսահատ մեզաւոր մը որ ուզենայ իր կամօքը զատապարտուիլ, ամենլոքն ալ՝ երրոր կը մեզանչեն նէ, յուսով խոստովանանք ըլլալու կը մեզանչեն։ բայց աս կերպով ետք անհամար թշուառականներ զատապարտեցան, ու հրմա ճար ճարակ չեն կրնար ընել։

Կրսես թէ ևս հրմա չեմ կրնար ասս մեզրիս զէմ զնել։ և ահա աս է զիսին երկրորդ խարէութիւնը, որ քեզի անանեկ կերպեցրնէ թէ զուն զօրութիւն շունիս զէմ զնելու ներկայ կրիցը։ Կախ և առաջ պիտի զիտես որ առաքերոյն ըստածին պէս, հաւատարիմ է Աստուծած որ ոչ արկցէ զձեղ ի վորձութիւն առաւել քան զկար

ձեր<sup>1</sup>, մեյմբն ալ քեզի հարցընեմ, թէ որ հիմա չես վստահիր գէմ զնելու նէ, ինչպէս եսքը սիմափ վստահիս: Թշնամին շի գաղրիր զքեղ փորձելու ուրիշ մեղքերով ալ, ու ինքը ան տանն աւելի կը գօրանայ քեզի գէմ, և դուն աւելի տեղար կը գտնուիս: Ուրեմն թէ որ հիմա չես համարձակիր առ բացը մարել նէ, ինչպէս եսքը սիմափ համարձակիր մարելու, երբոր կրակը աւելի շատցած է: Կրսես թէ Աստուած ինձի օգնութիւն կու տայ. բայց ահա Աստուած քեզի հիմա կու տայ ան օղնութիւնը, ինչու աս օղնութեամբս հիմա չես ուզեր գէմ կենալու: Դուցէ կը յուսաս թէ Աստուած սիմափ եւելցընէ իր օղնութիւնը և շնորհը՝ երբոր դուն մեղքերդ եւելցընես նէ. և թէ որ հիմա աւելի օգնութիւն և գօրութիւն քեզի պէտք է նէ, ինչու Աստուածէն չես խնդրեր: Տարակոյս մը ունիս Աստուածոյ համատարմութեանը վրայ, որ խօսք տուաւ բաելով թէ խնդրեցէք և տացի ձեղ<sup>2</sup>: Գիտես որ Աստուած իր խօսքէն շի պակսիր, անոր ապաւինէ, անիկայ քեզի կու տայ ան ուժը որ քեզի պէտք է զիմանալու համար: Վ ճիռ է Տրիդենտեան ժողովոյն թէ Աստուած ոչ հրամայէ զանկարելիս. այլ ՚ի հրամայել ինչ ազդ առնէ առնել զոր կարես, և խնդրել զոր շկարես, և օգնէ զի կարող լիցիս:

Ի՞նչ ան ՊԵՂԱԾԱՆՔ

Աւրեմն, Աստուած իմ, որչափ դուն ինձի բարերար եղար, ևս ալ այնչափ ապերախտ եղայ: Կարծես թէ ասպարէդ եկեր էինք ես քեզնէ փախչելու, դուն ետեկօ դալու. դուն բարի ընել ինձի կը նայէիր, և ես շար ընելու: ԱՇ, Աստուած իմ, ուրիշ բան ալ շրջար՝ սոսկ քու բարութիւնդ որ ցցուցիր ինձի, պէտք էք որ ՚ի սէր քո զիս վառէք. որովհետեւ ես որչափ մեղքերս շատցուցի նէ, դուն ալ շնորհըներդ եւելցուցիր: Եւ ուսեմից արժանի էի ես աս լուսոյս, որ հիմա ինձի կու տաս: Շնորհակալ եմ քեզնէ, տէր իմ, բոլորավ սրբափս. և կը յուսամ որ ասկից ետեւ ալ շնորհակալ ըւլամ յափառեանս յափառենից արբայութեան մէջ: Աս բանիս յոյս ունիմ, որ քու արեամբդ զիս վրեկեր ես.

և հաստատուն յոյս ունիմ, որովհետեւ այսամբ ողոր-  
մաթիւն ինձի ցցուցիր. Հիմակուց հիմա կը յուսամ  
որ ուժ ալ կու տաս ինձի, որ մէյմըն ալ մատնիշ չըլ-  
լամ քեզի: Ես քու շնորհքովդ միտքս գրած եմ հա-  
զար անդամ մեռնիլ, քան թէ մէյմըն ալ զառնալ ու  
գյուտացրնել զքեզ: Ներիր է որչամբ որ զքեզ բարկա-  
ցոցի, մնացած կեանքիս մէջ զքեզ սիրել կուզեմ: Եւ  
ինչպէս չսիրեմ իմ Աստուածս, որ ինձի համար մեռ-  
նելէն ետե, այսամբ երկայնամատութեամբ ալ ինձի  
համբերեց յետ իմ այսամբ անօրէնութեանցս: Աս-  
տուած հոգւոյ խոյ, կը զզջամբ յամենայն սրտէ, երա-  
մի թէ ցաւէս մեռնէի. եթէ ինչուան հիմա քեզի երես  
զարձուցի նէ, հիմա ամէն բանէն եւելի զքեզ կը սի-  
րեմ, իմ անձէս ալ աւելի: Հայր երկնաւոր, վասն ար-  
գեանց օծելոյ քո Յիսուսի Քրիստոսի, օգնութիւն հա-  
միր աս ողորմելի մեղաւորիս, որ զքեզ սիրել կուզէ: Տիրամայր Մարիամ, զուն օգնէ ինձի, և շնորհ առ ին-  
ձի համար որ միշտ ապաւինիմ առ քո միածինդ և առ  
քեզ, քանի որ սաստանան զիս փորձելու ըլլայ զԱս-  
տուած բարկացրնելու:

## ՄԱՍԻ ԵՐԿՐՈՌԴ

Կրսես թէ Աստուած ողորմած է: Աս է երրորդ  
խարէոթիւնը առ հասարակ մեղաւորաց որով սատա-  
նան կը մոլորցընէ շատերն ու կը դատապարտուին: Եթելացի մատենազիր մը կը զրէ թէ Աստուծոյ ողոր-  
մաթիւնը շատը զժոխիք կը տանի քան թէ իրեն արդա-  
րութիւնը վասն զի ան ողորմելիքը յանդզնարար վըս-  
տահանալով Աստուծոյ ողորմութեանը չեն դադրիք մե-  
ղանչելէն, և այնպէսով կը կորսուին: Աստուած ողոր-  
մած է, ով չի զիտեր. այսու ամենայնիւ որչամբ մար-  
դիկ Աստուած ամէն օր զժոխիք կը դրէէ: Աղօրմած է  
Աստուած, բայց արդար ալ է, որով կը հարկադրի  
պատմել ով որ իրեն զէմ կը մեղանչէ: Իր ողորմու-  
թիւնը կը բանեցընէ անոնց վրաց, որ իրմէ կը վախ-  
նան. զօրացոյց տէր զողօրմաթիւն իւր իւ վերայ եր-  
կիւղածաց իւրոց... զթացի տէր յերկիւղածս իւր<sup>1</sup>:

Բայց ով որ զինքը կանարգէ և չարաշար կը վարէ իր ողորմոթիւնը աւելի զինքը անարգելու համար . ար զարոթիւնը կը բանեցրնէ . Եւ յիրափ . վասն զի Աստուած մեղաց թողոթիւն կու տայ՝ բայց շի կրնար ներել մեղանչելու կամբին . Առորր Օգոստինոսի բանձին պէս , ով որ կը մեղանչէ եսպը կը զզջամբ ըսելով , դրջացող չէ , հապա զԱստուած ծազը բնող . Բայց ընդ հակառակն առաքեալն ալ կըսէ թէ մի խարիփ . Աստուած ոչ արհամարհի <sup>1</sup> : Ծաղը ընել կըլլայ զԱստուած , վշտացընել զինքը ինչպէս որ կուզեսե երբ որ կուզես , ու եսորր ելլել արքայոթիւն պահանջել :

Խսկ զուն կըսեն թէ ինչպէս ինչուան հիմո ողորմեցաւ ինձի Աստուած ու շաբանժեց , ասանկ ալ կը յուսամբ որ ինձի ողորմի ասկէց ետե ալ . ահա քեզի չորրորդ խարէ ութիւն զիւին . Աս ինչ ըսել է . Աստուած քեզի ողորմեր է նէ , ասոր համար միշտ ողորմի պիտի , ու բնաւ շաբանժէ պիտի զքեզ : Հապա մանուանդ թէ որշափ շատ եղաւ քեզի Աստուածոյ ողորմոթիւնը նէ , այնչափ աւելի վախճառ պիտի թէ ալ շի ներեր քեզի և կը պատժէ թէ որ նորէն զինքը բարկացընես նէ : Ազէկ կըսէ Արքար թէ մի ասիցես , մեղայ և զինչ եզե ինձ . տէր երկայնամիտ է <sup>2</sup> : Աստուած կը համբերէ բայց միշտ շիհամբերեր , երբոր կը հասնի առ մեղաւորն ըրած ողորմութեանց սահմանեալ ատենն , առ ատենը ամէն մեղաց պատիմը մէկէն կու տայ , և արշափ երկայնամտութեամբ սպասեց անոր ապաշխարութեանը , այնչափ աւելի սպատիկ կըլլայ պատիմը . աս է սրբոյն Կրիզորի բանձը թէ որոնց որ երկար ատեն սպասեց , զանոնք խստի կը զատապարտէ :

Ուրեմն , ով եղբայր , զուն թէ որ կը տեսնես որ շատ անգամ զԱստուած սրդողցուցեր եսու Աստուած զքեզ զժոխք շի խաւրեր , պիտի ըսես . ողորմոթիւնք տեսան անսպասոք են զի ոչ սպառեաց զմեզ : Գոհանամ զքէն , տէր , որ զիս շի խաւրեցիր զժոխք , ինչպէս որ ես արժանի էի . զիտացիր որ քանի քանի հոգիներ քան զմեզ անմեղ զատապարտուեր են : Աս զիտնալով նոյէ որ Աստուածոյ զէմ ըրած մեղացգ վճարումն ընես զզջմամբ և նոյնչափ բարեզործոթեամբը : Աստուածոյ քեզի ը-

բած երեսյնամոռթիւնը քու սիրտգ պիտի շարժէ՛ չէ  
թէ աւելի իր կամացը զէմ ընելու , հապա աւելի պաշ-  
տելու զինորը և սիրելու , տեսնելով որ ուրիշներուն ցը-  
րած սղորմոթիւնը քեզի է ըրեր:

Ի՞շ ԵՒ ՊԵՂԱԾԱԿ

Անուս իմ խաչելեալ , փրկիչ իմ և Աստուած իմ ,  
ահա քու մատնիշդ ոտքդ ընկած կամաչէ աշրիդ առ-  
նեն երեննալ . աս քանի անզամ է որ ևս զրեղ ծաղր  
ըրի : Քանի անզամ է որ խօսք տուի մէյմըն ալ զրեղ  
իրարկացընելու : Բայց իմ խոստմունքներս ամենն ալ  
մէկ մէկ մատնոթիւն եղան . Երբոր առիթն եկաւ նէ՝  
զրեղ մուցայ , ու նորէն քեզի երես զարձացի : Նոր-  
հակալ եմ քեզնէ՛ որ չես թողոր զիս աս ժամս զժոխ-  
ըն մէջ զտնուելու , հապա ամուր կը բռնես զիս քու  
սարիդ առջեր , լոյս կու տաս ինծի , ու կը հրաւիրես  
զիս 'ի սէր քո : Այս այսո , ես ալ զրեղ սիրել կու-  
զեմ , փրկիչ իմ և Աստուած իմ , և չեմ ուզեր մէյմըն  
ալ զրեղ անսրզել : Կը տեսնեմ որ ալ ինծի չես կըր-  
նար համբերել : Այս զիխուս , թէ որ յետայզչափ շնոր-  
հաց դառնամ զարձեալ զրեղ վշտացընելու : Տէր , ես  
հաստատուն առաջազրութեամբ կուզեմ վարքս փո-  
խել . և որչափ զրեղ վշտացուցի նէ , այնչափ զրեղ  
սիրել կուզեմ : Իմ մխիթարանքս ան է որ անհուն բա-  
րոթեանդ հետ է բանս : Կը ցաւիմ 'ի վերայ այնչափ  
շարեաց՝ որ քեզի զէմ ըրած եմ , և քեզի կը նուիրեմ  
ամէկ եսն բոլոր իմ սէրս : Կերէ ինծի վասն արզեանց  
սուրբ շարշարանաց քոց . մոռցիր իմ անօրէնութիւն-  
ներս , և տուր ինծի որ հաւատարիմ ըլլամ առ քեզ  
մնացած կեանքիս մէջ : Զքեզ կը սիրեմ մինակ ծայրա-  
զոյն բարի , և կը յուսամ յախտեան զրեղ սիրել . Աս-  
տուած իմ , սէր իմ , մէյմըն ալ զրեղ թողնել չեմ ու-  
զեր : Ով աստուածամբն Մարիամ կոյս , զիս կասկէ  
թխուս միածնիդ հետ , և շնորհը առ ինծի համար , որ  
մէյմըն ալ չի զատափիմ իր ոտքէն . յոյս իմ և ապաէն  
իմ զու ես :

## ՄԱՍՆ ԵՐԻՌՈՐԴ

Բայց ես դեռ երիտասարդ եմ, կըսես, Աստուած կը զի՞ջանի երիտասարդներուն, ատենով զիս Աստուածոյ կու տամ: Աս է զիւին հինգերորդ խարէութիւնը: Երիտասարդ ես. բայց չես զիտեր որ Աստուած տարիք չի նայիր, հասպա ամէն մէկին ըրած մեղքին կը նայի: Դեռ կարին ես. բայց որչափ մեղք ըրած ունիս: Հատձերեր կրնան ըլլալ որ բու ըրած մեղքերուդ տասնին մէկը չեն ըրեր: Չես զիտեր՝ որ Աստուած թիւ և չափէ զրեր ներելու ամէն մէկին մեղացը. սուրբ զիրքը կըսէ. թէ երկայնամիտ լինի Աստուած մինչելցցեն ըզշափ մեղաց խրեանց, և եկեցեն հասցեն՝ ի զատաստանս անհնարինս<sup>1</sup>: Ուրեմն առկից ետե շիներեր կը պատժէ, յանկարծական մահ կը խարէ զատապարտութեան վիճակի մէջ եղած ատենդ, կամ երեսէ կը ձգէ՝ որ մահէն աւելի մեծ պատիժ է: Վակեցից զցանկ նորա, և եղիցի յափշտակութիւն<sup>2</sup>: Թէ որ զուն զետին մը ունենաս, որ պատի մէջ առեր ես, տարիներով մըշակեր ես, շատ ծախք ըրեր ես, եաբք տեսնես որ պըտուդ շիրերեր ինչ կընես, պատը կը քակես երեսի վրայ կը թողնես. արդ վախցիր որ Աստուած ալ քեզի ատանկ շրնէ. թէ որ զուն մեղքէ ետ չես կենար, խզնմանքիդ զարնելուն չես նայիր, ոչ յաւիտենականութիւնը կը հողաս և ոչ հողիդ, ամէն լոյս և վախ մէկզի կը զնես. ահաւասիկ ցանկը քակուած է, եկեր է ատենն որ Աստուած զբեզդ երեսէն ձգէ:

Տեսնենք հիմա վերջի խարէութիւնը. զուն կըսեսթէ յիրաւի է որ ես աս մեղքովս Աստուածոյ շնորհը կը կօրսուընցընեմ, զժոխքի արժանի կըլլամ, և կրնամ զատապարտուիլ. բայց կրնայ ըլլալ՝ որ եսքը խոստափանիմ, ու փրկուիմ: Այս պարոն, կրնայ ըլլալ որ փրկուիս. ես մարզարէ չեմ որ քեզի ըսեմ թէ աս մեղքէդ եսքը Աստուած քեզի մէյմըն ալ ոզօրմութիւն շներ. բայց զուն ալ չես կընար ուրանալ թէ Աստուած քեզի այդշափ շնորհըներ ընելէն ետե, հիմայ զարձեալ սրզողցընես նէ զինքը, շատ զիւրին է քեզի եր-

բալ ՚ի կորուսաւ : Առոքը զիբրն ալ ասանել կրսէ թէ : Խստաբաժին բանք եազր զէշ է : Չարք վաղվագակի սասակեսցին<sup>1</sup> . զոր ինչ սերմանէ մարդ , զնոյն և հրն-ձեսէ<sup>2</sup> . կոչէի զձեղ և ոչ անսացիք , այսուհետեւ ևս ձիճաղեցայց վերաբեամբ ձերով<sup>3</sup> . իմէ վրէմինդրու-թին և ես հատուցից , առէ տէր<sup>4</sup> : Կը տեսնես , ըստ սուրբ զրոց , խստափրաներուն վերջը ուր կերթայ : Կոն ինծի կըսես թէ , այսու ամենայնիւ կրնայ ըլլալ որ և փրկուիմ . և ես ալ կըսեմ թէ առ ինչ խենթութիւն է , հոգւոյն յափտենական փրկութիւնը զնել մէկ կրնայ ըլլալու վրայ , ան ալ կրնայ ըլլալ մը , որ շատ զժար է : Ասիկայ անոպիսի բան է որ ծանր վտանգի մէջ դրուի :

ՏԵՇ ԵՒ ՊԵՂԱԾԱՆՔ

Այրելի փրկիչ իմ , ես ոտքիդ առջեր տարածուելով կը զոհանամ զքէն , որ այսշափ մեղքերէս ետե զիս ե- րեսէ շի ձգեցիր : Քանիներ կան ինծմէ սակաւամեղ , որ առ լոյսր շնն ունեցեր , զոր հիմա ինծի կու տառ : Կը տեսնեմ որ զիս մասնաւոր կերպով փրկել կուզես , ես ալ կուզեմ փրկուիլ քեզի հանոյական բան մը ընե- լու համար . կուզեմ զալ երկինքը յափտեան երգել զո- հարանել աս ինծի ըրած ողորմութիւններդ : Կը յու- սամ որ հիմա արդէն թողութիւն տուեր ես ինծի . բայց թէ որ զես սեներես եմ քու առջեղ աղէկ զզջում ու շունենալով ըրածներու վրայ , հիմա կը զզջամ բայրուսրտանց , կը ցաւիմ ՚ի վերայ ամենայն շարեացս , ներէ ինծի քու դթութեամբդ , և միշտ սաստկացուր իմ ցաւս զքեղ վշտացընելուս համար , Աստուած իմ , այնշափ բարի և բարերար : Տուր ինծի ցաւ , տուր ին- ծի քու սէրդ , ես զքեղ կը սիրեմ ամէն բանէ եւել . բայց զիտեմ որ քիշ է իմ սէրս , կուզեմ շատ սիրել , քիզնէ կը խննդրեմ առ սէրը , և քեզնէ կը յուսամ : Լսէ ինծի , Յիսուս փրկիչ իմ , որ խստացար լսել զքեղ աղաւողին : Ով սուրբ աստուածածին կոյս ԱՄ- րիամ , ամենէն կը լսեմ որ զուն անմիսիթար չես թող- ներ քեզի ապաւինողները , ով միակ յայս իմ և ապա- մէն Յիսուսէս ետե , առ քեզ կը զիմեմ , ՚ի քեզ կա- պահիմ , զիս միածնիդ յանձնէ , ու փրկէ զիս :

1 ԱՆ . 1.2 . 9 :

2 ԳԵՂ . 2 . 8 :

3 ՎԵՐԻ . 6 . 24 . 26 :

4 Բ . ՕՇ . 32 . 35 :

## ԽՈՐՀԵՐԴԱՇՈՒԹԻՒՆ ԻԳ.

ԱԹԱՅ. ԶՆԵԿԱՆ. ԴԵՏԱԼՈՒՏԱՆ

Ամենքնիս ալ Քրիստոսի առենին առշեր պիտի եղենք<sup>1</sup>.

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

**Ա**յսոր է որ մամուանք թէ Քրիստոսի զիմացն ելլել կայ, ամբաստանութիւն կայ, քննութիւն կայ, և վրձիս կայ: Առաջինին վրայ խօսելուի թէ հոգին զատաւորին զիմացը պիտի ելլէ, միարան կրուն ասուարանը թէ, աս առանձնական զատաստանս կրպայ նոյն փոյրկենին որ մարդու վերջին շունչը կու տայ, և նոյն տաեն որ հոգին ՚ի մարմնոյն կը բաժնուի, պիտի զատուի ՚ի Քրիստոսէ, որ չէ թէ զորիչը կը խաւրէ իր տեղը, հասկա ինքը կու զայ իր զատն ընելու: յորում ժաման ոչ կարծիցէր, զայ որդի մարդոյ<sup>2</sup>. և որոյն Ո. զուտինուի բատձին պէս, զայ բարեաց՝ սիրուի, և ամպարչաց՝ ահաւորութեամբ: Ո՞վ որպիսի ահ ու զայ պիտի քաշէ ան՝ որ առաջին անդամ՝ տեսնէ իր փըրկիշը բարկացած զիմօր. առաջի բարկութեան նորա և հանդարտեսցէ, և ո՞ կայցէ ընդդէմ բարկութեան սրտմառթեան նորա<sup>3</sup>: Աս բանս մտածելուի հայրն Ալոգիոս տա փոնդէ անանկ կը զոզար՝ որ իր պառկած խոցն ալ կը դողացրնէր: Պատուական հայրն Յոր նաղ Անշինա մտածելու ան վախն որ հոգին կունենայ զատաւորին ներկայանալու ատեն, ելաւ հրաժարեցաւ աշխարքէս: Դատաւորին սրդոզած երեսը տեսնելը նշան է զատապարտուելու: սրտմառթին թագաւորի հրեշտակ մահու<sup>4</sup>: Առոք Բեռնարդոսի ըստածին պէս թէ ան ատեն հոգին կուզէր զժոխիքն ըլւալ, քան թէ զՔրիստոս սրդոզած տեսնել:

1 Զի ամենեցուն մեզ յան՝ 2 ԿՅ. + ԺԲ. . 40: զիմատի լինել կայ առաջի առեւ՝ 3 Կ. -- . Ե. . 6: հին Քրիստոսի: թ. Կ. -- . Ե. . 10: 4 Ե. -- . Ժ. 2. . 14:

Ցեսնուած է Երբեմն որ յանցաւոր մը Երկրաւոր դա-  
տաւորի մը առջև եղելու ատեն, պաղ քրտինք կը  
թափէ: Ախտոն յանցաւորի ձեռվ ծերակուաին զիմացը  
եղաւ նէ, այնչափ ամօթ քաշեց որ ինքը զինքը մեռ-  
ցոց: Խնչ վախ ու դող է տղու մը իր հայրը սաստիկ  
սրգողած տեսնել, կամ ծառայի մը՝ իր իշխանը: Հա-  
պա ան ինչ անտանելի ան՝ ու դող պիտի ըլլայ ան հո-  
գին երբոր տեսնէ դիմիսառոս որ անարդեր է իր կե-  
նացը մէջ: Հայեսացին ՚ի նա զոր խոցեցինն, կըսէ Զա-  
րարիա մարդարէն: Զայն Աստուծոյ դառն որ՚ի կեանս  
իր այնչափ հեղ և համբերող զինքը ցցոց, սրդողած  
պիտի տեսնէ Հոգին առանց յոյս մը ունենալու ան-  
կից ետեւ զինքն հաշտեցրնելու, և սախողոի պիտի ա-  
զաշելու լեռներուն՝ որ իր վրայ իշնան և ծածկեն զին-  
քը սրգողած դառին երեսէն: Յստ տաելոյ որբոյն ՚ի ու-  
կասու, յայնժամ տեսցեն զորդի մարդոյ<sup>1</sup>: ովթէ ինչ  
սոսկումն պիտի բերէ տեսնելն դդատաւորը՝ի կերպա-  
րանս մարդոյ: Վասն զի տեսնելով զայն մարդը՝ որ  
մուեր է իր վրեկութեանը համար, աւելի ես կը յան-  
զիմանուի իր ապերախտութիւնը: Քրիստոսի համ-  
բարձման օրը հրեշտակները երեցան ու բարին առարե-  
լոց թէ այս Ախտու որ վերացաւն ՚ի ձէնչ, սոյնպէս ե-  
կեսցէ, զոր օրինակ տեսնէք զնա երթալ յերկինս<sup>2</sup>,  
Արեմն պիտի զայ զատաւորը զատելու նոյն վէրքերո-  
վը որոնցմով որ Երկրէս զնաց: մեծ որախութիւն է  
տեսնողներուն և մեծ վախ սպասողներուն, կըսէ Հռու-  
թերասու: Վասն զի նոյն ան վէրքերը արդարոց միփ-  
թարանք կըլլան, և մեզաւորաց սոսկումն: Երբոր Յավ-  
ուէփ նահապեալը իր եղբարց բաւա թէ ևս եմ Յավսէփ,  
սուրբ դիրքը կըսէ թէ ոչ կարէին եղբարք նորա տալ  
նմաս պատասխանի, զի խոռվեցան յերեսաց նորա<sup>3</sup>:  
Հապա մեզաւորը ինչ պատասխան պիտի ասայ Քրի-  
ստոսի: Արդեօք պիտի կարենայ թազութիւն և զթու-  
թիւն խնդրել, երբոր նախ և առաջ համար պիտի ասայ  
ան ամէն անարդանացն որ իրեն ըրեր է: Ուստի կըսէ  
հմեսացին Աերերիանոս թէ ինչ երեսով ողորմութիւն  
պիտի խնդրես, երբոր ողորմութիւնը անարդելուդ հա-  
մար առաջ դատուիս պիտոր: Առոք Օգոստինոսին

1 Կ. Տ. 27: 2 Գ. Ե. Ա. 11: 3 ԸՆ. Խ. 3. 4:

բասմին պէտք երբոր վերը կեցեր է սրդողած դաւաւորը , վարր սոսկայի մինչը , այլ զին ամբաստանոց մեղքերը , ձախ զին զերը որ ՚ի տառնշանու կը քաշեն , ներսէն խղճմասնոր երտղ մրկազ , ուր սիստի փախչի մեղանորը , առանկ ամէն կողմանէ պաշարուած և ըլոնուած :

ԵՎՀ ՆԵՐԱԾՈՒՅԹ

Ով Յիսուս իմ , միշտ գրեեզ Յիսուս կուզեմ կանչել . բռ անունոց զիս կը միսիթարէ , զիս կը քաջալերէ , յիշելով որ իմ փրկիչ ես , որ զիս փրկելու համար կեւանքդ տուիր : Ահա սուրդ անկեալ կը խռատվանիմ , որ այնշափ զժոխքներու արժանի եմ , որչափ որ մահաւափ մեղրով գրեզ վշտացուցեր եմ : Ես արժանի չեմ թողութեան , բայց զուն մեռար ինձի թողութիւն ապա համար : Կաղաշեմ , փրկիչ իմ Յիսուս , շռտով թողութիւն տուր ինձի , քանի որ զիս դատելու չես եկած . ան ատեն չեմ կրնար ես քռ զթութիւնոց իննորել : Հիմա կրնամ աղաշել և կը յուսամ : Ան ատեն քռ վերքերդ զիս կը վախցընեն , իսկ հիմա վատահութիւն ինձի կուտան : Աիրելիդ իմ փրկիչ . ես ամէն շարեացմէ և ելի կը զզնամ զքեզ վշտացընելուա համար : Յանձն կառնեմ ամէն ահսակ տառնշանը և կորուսամ : քան թէ քռ շնորհը կորսընցընել . զքեզ կը սիրեմ ՚ի բոլոր սըրտէ , զթա իմ վրաս : Ողորմեա ինձ Աստուած ըստ մեծի , ողորմութեան քռմ<sup>1</sup> : Ով Մարիամ մայր ողորմութեան , ով փաստաբան մեղաւորաց . առ ինձի համար մեծ ցաւ մը ՚ի վերայ մեղացս . թողութիւն և յարաւետթիւն ՚ի սէրն Աստուծոյ : Զքեզ կը սիրեմ , երկնաւոր իմ արքայուհիս , և ՚ի քեզ եմ ասպաւինեալ :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՒԴ

Մտածէ ամբաստանութիւնը և քննութիւնը , որ սիտի ըլլան . ատենան նստաւ , և դպրութիւնը բացան<sup>2</sup> : Արկին են առ դպրութիւնքը կամ զբեանքը , աւետարան և խիզճ մտաց . աւետարանէն կը կարգացուի ինչ որ մեղապարտը պարտական էր ընել . խղճմասնորէն

ինչ որ ըրաւ . սրբոյն Հերոնիմոսի ըստածին պէս՝ ամէն մարդ պիտի տեսնէ իր ըրածն ու շըրածը : Ան ատենն Առ տուծոյ արդարաւթեան կը ուսկը հարատութիւնք, փառք, պատիւ և աղնուածկանութիւն անձին պիտի շիկուուին ոչ միայն զործը : Կը ունեցաւ ՚ի կը լուս , ըստ Դանիէլ Բաղդասասար թագաւորին , և դաստ պակասեալ <sup>1</sup> . զօր ասանկ կը մենկնէ հայրն Ալտարէդ , թէ ոչ ուկին և ոչ մեծութիւնք կը ուոյ տակ կու դան , միայն թագաւորը կը ուուեցաւ : Ան ատենն կու դան դատախազը ամբ ըստածնողը , և նախ սատանան , սրբոյն Ոգոստինուսի ըստածին պէս . պիտի զայ սատանան Քրիստոսի աւանին առջեր , ու պիտի կարդայ իր վաստակը , մեր զիմացը պիտի զնէ ամէն բան , որ ըրեր ենք . որ օրը և որ ժամուն մեղանչեցինք . առջննիս պիտի զնէ մեր խոստամունքները որ չի կատարեցինք , և մէջ պիտի բերէ ամէն մէկ յանցանքնիս՝ օրովք ժամովք . ուստի պիտի ըստ ըսէ զատաւորին՝ ըստ զրելոյ սրբոյն Կիարքիանուսի թէ ես աս յանցաւորիս համար ոչ ապստակ կերայ , և ոչ ծեծ , ես ասոր համար բան մը չի քաշեցի . հապանքը զբեկ թողուց , որ մեռար զինքը փրկելու համար , և ուզեց ինձի զերի ըլլալ , ուստի իմսէ : Ամբաստաննեն պիտի ստահապան հրեշտակներն ալ . ամէն մէկ հրեշտակ պիտոր ըսեն , կըսէ Արագինէս , ինչ որ աշխատեր են անոր վրայ , և ինքը տեղիք չէ տուեր անց ազգարարութեանցը : Անանկ որ ամէն բարեկամը զինքը պիտի թողնեն : Ամբաստաննեն պիտի զինքը ան պատերը որոնց մէջը մեղք զործեց . ամբաստանէ պիտի զինքը բուն խզճմատանքն ալ . յանդիմանէլ զմիմեանս ՚ի խորհրդոց խրեանց՝ յաւուրն յորում դասի Աստուած զղաղանիս մարդկան <sup>2</sup> : Ան ատենն մեղքերն ալ , կըսէ սուրբն Բեռնարդոս , ձայն պիտի հանենու պիտի ըսեն , դուն զմեղ զործեցիր , քու զործքդ ենք , զբեկ չենք թողներ : Վերջապէս ուկերերանին ըստածին պէս . քեզի զատախազը պիտի ըլլան Քրիստոսի վէրքերը , բևեռը քեզնէ պիտի զանզըսին , քեզի զէմ ձայն պիտի հանեն , Քրիստոսի խաչը քեզի հակառակ փաստարան պիտի ըլլայ : Լանեն կու զայ քննութիւն :

Այսպէս կրուի առք. և եղիցի յաւոր բայնմիկ քըն  
նեցից գլուխութեմ հրադու<sup>1</sup>. որ Անհաղջային ըստ  
ծին ովք.ս. հրադր առներ առեն խորշերը պիտի քննէ. ինչորէս կրու Արտիհանէ այ թէ հրացներու հասկցիր  
որ Առուած ան առնեն մեղաւորին առ մեր կը զնէ ոք.  
բաց օրինակիր և ան ամենայն բաւարութիւնները և  
արդարարութիւններն որ կինուցը մէջ առնէր է իրն. միանգումայն բալոր ան ասքիներն որ իրն պարզէն  
է բարի դորձք ընելու համար, այնպէս որ սրբոյն Ան-  
սեյմասի բանձին ոյէս ամեն ակնթարթի համար ալ  
քեզնէ. Հաջիս պիտի ուզէ. Արդարէն այ կը պիայէ.  
սրբնացէ դորդին ոչ ենայ, և հաղինացէ զնոսա իրքն դու-  
իի և իրքն գործադք<sup>2</sup>. նեշալէս ասկին կը մաքրափ աղ-  
տէն, առանկ այ պիտի քննութին զատութին բարի դորձ-  
քերը, խոստավանաները, հաղթարդութիւնները և այն.  
և յօրժամ ժամ առից, ևս ազնի զատնացայց<sup>3</sup>, ուզգու-  
թիւններն այ աղէկութիւններն այ Առաքի կըսէ առքըն  
Պետրոս եթէ արդարն հազիր կիցցցէ, իսկ ամսարինն  
և մեղաւորն ուր զատնիցի<sup>4</sup>. և առքըն Կրիտոր ալ  
կըսէ, թէ որ ամենայն զատարեկ բանի համար պիտի  
տրուի, հապա ինչ համար պիտի արտուի անշնորնը և  
պիղծ բանից : Առանաւորապէս զայթակընութիւն ոք.  
ւոզներուն համար կըսէ Աստուած, որուց հայուց կա-  
րըստեան պատճառ եղած ին - պատահեցից նոցա իր-  
քն արջ քաղցեալ կամ որդնկոտոր<sup>5</sup> - և ըստ իւրաքան.  
շիւր դործոց հատուցումը կը յայտնէ զատաւորն ըս-  
տով, առ նմա ի պարզ ցոթանց և ձևաց նորա:

ՏՐՈՒ ԱՆ ՊԵՏՈՒԱՅԻ

Այս Արտուա իմ, թէ որ հիմա ուզմանայիր իմ գոր.  
ծոց համեմատ հաստցումն ինձի ըննալ, դժոխք միայն  
կրպար իմ բաժինս : ԱՆ Աստուած իմ . քանի անդամ  
ևս ինձմէ զրեցի իմ զատաւպարտաթեանս վճռու հա-  
երթալու : Գլուխութեմ զըէն վասն երկայնամառթեանդ.  
որ ինչուան հիմա ինձի համբնքնցիր : Այս առէր, թէ որ  
հիմա քու ասնանդ նվազու ըլլայի նէ, ինչ համար պի.

1 Ա-կ. 6. 12.

4 Ա. Պ-կ. 7. - 18

2 Ա-կ. 3. - 3.

5 Ա-կ. 4. - 8.

3 Ա-կ. 4. - 3.

տի առյի իմ կենացս : Մի մոաներ ՚ի զատաստան ընդ  
ծառայի քում : Կաղաշեմ, քիչ մըն ալ համբերէ , շու-  
տով հիմա մի դատեր զիս . թէ որ հիմա զիս դատէիր  
նէ , հիմա ես ինչ պիտի ընէի : Կաղաշեմ սպասէ , ո-  
րովհետեւ ինչուան հիմա այոշափ ինձի ողորմեցար նէ ,  
առ ողորմութիւնս ալ ըրէ ինձի . տուր սաստիկ ցաւ  
մզգերուս վրայ : Կը զզջամ ես , ով ծայրազոյն բարի ,  
իմ այսչափ անզգամութեանցս վրայ . զքեզ կը սիրեմ  
ամէն բանէն մեր : Հայր երկնաւոր , թող ինձի վասն  
միան միաննիզ , և իր արդիւնքովը տուր ինձի սուրբ  
յարատեսութիւն : Յիսուս փրկիչ իմ , ամէն բան քեզ-  
է կը յուսամ սուրբ արիւնովզ : Ամենասրբուհի Մա-  
րիամ , քեզի եմ ապաւինած . հանգա ով բարեխօս իմ  
և փաստարան , դարձո առ իս զամենազութ աշաց քոց  
զհայեցուածս . իմ ողորմելութիւնս նայէ , և ողորմէ  
ինձի քու զբութեամբզ :

## ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Վերջապէս հողին յաւիտենական փրկութիւն դրտ-  
նելու համար՝ պէտք է որ դատաստանի ելլէ , նայի թէ  
Քրիստոսի կենացը համեմատ անցուցած է իր կեանքն  
ալ . զորս յառաջն ճանաչէր՝ յառաջազոյն և հրափ-  
րեաց կերպարանակից լինել սպատկերի որդոյն Աս-  
տածոյ<sup>1</sup> : Ասոր համար էր որ կը զողար երանելին  
Յոր : ըսելով թէ ինչ պիտի ընեմ , երբոր Աստածած  
ելլէ դատաստան ընելու , և հարցընէ ինձի նէ , ինչ  
պատասխան պիտի տամ իրեն : Փիլիպպոս երկրորդ  
Ապանիոյ թաղաւորը սուտ մը լսելով իր պաշտօնէից  
մէկէն , յանդիմանեց զանիկայ ըսելով ասանկ զիս կը  
խարես . ան ողորմելին ալ տուն դարձաւ նէ , ցաւէն  
մեռաւ : Հապա ինչ պիտի ընէ , ինչ սպատասխան պի-  
տի տայ Քրիստոսի մեղաւորը դատաստանին օրը : Այն-  
պէս պիտի ընէ , ինչ որ ըրաւ առանց ազէկ հաղուստի  
հարսնիք եկողը . երբոր յանդիմանուեցաւ . և նա պա-  
պանձեցաւ<sup>2</sup> . իր մեղքը իր բերանը կը կապէ . ամենայն  
անօրէն իսցցէ զբերան իւր<sup>3</sup> : Արբոյն հարսզի ըսամին  
պէս , զժոլիցի կրակէն աւելի սաստիկ է այն ամօթը :

Ամէն բանէն ետքը կարդը կու զայ որ դատաւորը  
ասանկ տայ իր մօխոր . երթացք յինէն անիծեալք ՚ի  
հուրն յափտենական<sup>1</sup> : Ո՞վ թէ որչափ սարսափելի  
պիտի գոռայ ատ որոտումը կարդուսեանին բաածին-  
պէս . սուրբն Անսելմոս ալ կըսէ թէ ով որ չի զողար  
ասանկ որոտմոնքէն , քուն եղած չէ , հապա մեռած  
է . Եւսերիոս ալ կըսէ թէ այնչափ սարսափ կը տիրէ  
չարերուն վրայ որ երրոր տեսնեն զդատաւորն որ ա-  
սանկ վճիռ կու տայ , թէ որ անմահ շըլլային նէ՝ նորէն  
կը մեռնէին : Ան ատեն . կըսէ սուրբն թուվմաս վիլլա-  
նովացին , ազաշանաց տեղիք չիկայ քեղի , բարեխոս  
մը չիկայ , ոչ բարեկամ , ոչ հայր , հապա որուն պիտի  
զիմեն ան տեղը : Արրոյն Բարադի ըսածին պէս , ով  
քեղ պիտի խաղըսէ , միթէ ան Աստուածը զոր զուն  
անարդեցիր . սուրբերուն արդեօք պիտի զիմեն , առ  
Մարիամ<sup>2</sup> արդեօք : Զրլար . զասն զի ան ատեն եր-  
կընքէն սրբոց դասքը ալ չեն բարեխօսեր , և լուսինն  
որ է Մարիամ , ոչ տացէ զլոյս իւր<sup>3</sup> :

Աղէկ կըսէ սուրբն թուվմաս վիլլանովացին . ախ  
ինչպէս հանդիստ սրտով աս բաներս կը զուրցենք ու  
կը լսենք , որպէս թէ մեղի չի մօտենար ատ վիճակդ .  
կամ որպէս թէ բնաւ դալիք չունենար ան օրը . և կը  
յարէ թէ հապա որպիսի յիմարութիւն է անհոգ կե-  
նալ այսչափ վտանգի մէջ : Զրսես . կըսէ սուրբն Յ-  
զուտինոս , իրաւ արդեօք Աստուած զիս պիտի դա-  
տապարտէ : Երրայեցիք ալ չէին կրնար հաւատալ ,  
կըսէ նոյն սուրբը , թէ Աստուած զիրենքը պիտի ցրուէ  
մինացընէ : Այնչափ դատապարտեալք չէին հաւատար  
թէ իրենք զժոխը պիտի երթան , բայց ետքը պատիմնին  
հասաւ . և հաս վախճան . . . հասեալ է զըմբադ . . . այժմ  
՚ի մօտոյ հեղից զրարկութիւնիմ ՚ի վերայ քո<sup>5</sup> : Ասանկ  
կը հասնի Աստուածոյ դատաստանը . և կը տեսնես որ  
ստոյդ էր Աստուածոյ սպառնալիքը : Սուրբն Խղիտիոս  
կըսէ թէ մեր ձեռքն է ինչ դատաստան ունենալիս ,  
Արքեմին ինչ պիտի ընենք : Յառաջ քան զմահ զար-  
դարութիւն զործեաւ<sup>4</sup> , կըսէ Աիրար : Սուրբն Պա-  
նաւենդուրա ալ կըսէ թէ խելացի վաճառականնե-

1 Մր . Իւ . 41 :

3 Եւմէ . է . 6 . 8 :

2 Մր . Իւ . 29 :

4 Սէր . Էդ . 17 :

ըս վասնդի մը չզալու համար անդադար իրենց հաշիք կը նային կը շտկեն . և սուրբն Օգոստինոս կըսէ թէ զատաստանէն առաջ զատաւորը հաշտեցընել կրլոյ , իսկ զատաստանի նատինէ շրլլար , Աւրեմն սրբոյն թենարդոսի ըսածը ըսենք առ տէր . կուղեմ որ քեզիներկայանամ՝ արդէն զատուած , չէ թէ որպէս զատելի , այսինքն է՝ տէր , կուղեմ որ աս կենացս մէջ զիս զատես ու պատժես , քանի որ ողորմութեան ատեննէ , և կրնաս ինձի թողութիւն տալ . վասն զի մահուընէ ևու արդարութեան ատենն է :

ՏԵՇ ԵՒ ՊԵՂԵՑՑԱՔ

Աստուած իմ , թէ որ հիմա չհաշտեցընեմ նէ զքեզ ինձի հետ , ան ատեն ալ հաշտուիլ շրլլար : Բայց ինչպէս զքեզ հաշտ ընեմ յետ այնչափ անարդելուս զքո բարեկամութիւնդ շնչին և անբանական հաճոյից սիրոյն համար : Ես քու այնչափ բարեացդ փոխարէն ապերախտութիւն հատուցիի , և ինչ արժանաւոր հատուցումն կրնայ ընել ողորմելի արարած մը այն անարդանացն որ ըրեր է իր արարչին . ով տէր իմ , շնորհակալ եմ քեզնէ , որ քու ողորմութիւնդ տուեր է ինձի նարք մը զքեզ հաշտեցընելու և քեզի հատուցումն ընելու : Քեզի կը նուիրեմ զարիւն և զմահ միաձնի որդոյ քո Շիսուսի , և այնպէս կը տեսնեմ արդէն հաշտուած , և եւելօք հատուցուած զքու արդարութիւնդ : Վիտեմ որ ատոր հետ հարկաւոր է իմ զզջումն ալ . և ահա Աստուած իմ , ես յամենայն սրտէ կը զզջամ կը ցաւիմ քեզի ըրած անիրաւութեանցս վրայ : Հապահմա զիս զատէ , փրկիչ իմ . ես կը զարշիմ յամենայն ահաճութեանց որ քեզի տուած եմ , և յամենայն շարեացս : Կը սիրեմ զքեզ բոլոր սրտիւ ՚ի վեր քան զամենայն , և կառաջաղբեմ միւտ և հանասկազ սիրել , և աւելի մեռնիլ քան զքեզ վշտացընել : Դու տէր , խօսք տուիր ներել դարձողին . ուստի հիմակուընէ զիս զատէ , և արձակէ զիս ՚ի մեզաց իմոց : Ալիրով կընդունիմ քու դրած ապաշխարանքդ . միայն թէ նորէն զիս ընդունիս քու շնորհիդ մէջ , և պահես զիս ՚ի նոյն մինչև ՚ի մահ , իմ յոյսս աս է : Քեզնէ ալ շնորհակալ եմ , Արքամ մայր իմ , այնչափ ողորմութեանցդ համար , որ ինձի համար խնդրեցիր ու ատիր . հապաշարունակէ , կաղաչեմ , հովանի ինձի ըլլալ ինչուան ետքը :

ԽԱՐՀԻ ԴՐԱՄԱԿԱՆԻ ԽԵ.

ԲՇԵՐ ՎԵՐԱՎՈՐ ԴԱՏՎՈՒՄՆ.

Աւտուած կը ձանցուի իրեն դատաստանները բներու  
առնենք<sup>1</sup>.

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ձմէ որ աղեկ նայինք նէ , հիմակուց հիմա աշխար-  
քիս վրայ մէ կը շիկայ որ այնչափ անարգեալ ըլլայ .  
ինչպէս Քրիստոս Քիսուս աէքրն մեր : Գեղացիի մը պա-  
տիւր կը նայուի . Աստուծոյ սրատիւը բանի անդ շի սե-  
պուիր . վասն զի վախ եռայ թէ գեղացին սրդողի նէ<sup>2</sup>  
կրնայ չարիք մը ընել . իսկ Աստուծոյ գէմ ամեն անի-  
րաւութիւն կը լլայ համարձակ , որպէս թէ Աստուծ յի  
կարենար մարդուս վրէժինդիր ըլլայ երրոր ուզէ նէ .  
ոյք ասեն , զի արասցէ մեղ աէք , իսկ զինչ ածցէ ի  
մերայ մեր ամենակալն<sup>3</sup> : Աւտի ասոր համար օր ուհ-  
մանեց Աստուծած ընդհանրական դատաստանի . որ  
սուրբ զրոց մէջ կը սուի օր անառն յորում կու զայ Յի-  
սուս Քրիստոս , որ ճանչցուի թէ որպիսի մեծ աէք է  
ինքը . ճանաչի աէք յառնել զգաւուաստան իւր : Անոր  
համար ան օրն ալ չըստիր օր ողորմութեան և թողու-  
թեան , հասկա օր բարկութեան օրն այն , օր նեղու-  
թեան և վտանգի , օր թշուառութեան և ապականու-  
թեան<sup>5</sup> : Եւ յիրաւի , վասն զի ան ատեն իրաւամբը  
պիտի պահանջէ Աստուծ իր ժառարը և պատիւը , զոր  
մեղաւորք ուղեցին բառնալ աս երկրիս մրայ : Ճե-  
նանք հիմա թէ ինչպէս պիտի ըլլայ ատ մեծ և ահա-  
ւոր օրը :

Դատաւորին զալէն առաջ , հուր առաջի նորա զը-  
նասցէ<sup>4</sup> : Կրակ մը պիտի ի՞նայ երկներէն , որ բոլոր

1 Ճանաչի աէք յառնել զբա-  
ստանան իւր : Աշ . թ . 17 :

3 Ա-+ . Ը . 15 :

2 Ա-+ . ԿՊ . 17 :

4 Ա-+ . ԿԶ . 3 :

երկիրս այրէ լափէ, և ինչ որ երկրիս վրայ կայ նէ . ընտթիւնք հրով կիղեալ լուծցին . և երկիր և որ ՚ի նմա զործը գտանիցին<sup>1</sup> . Անանկ որ տներ, պալատներ, ժամեր, զեղեր, քաղաքներ, տէրութիւններ պիտի ըլ- լան մօխրակոյտ մը . առ կրակովը պիտի մաքրուի առ աշխարքա տունն որ ունակոխ եղեր էր մեղօք . Ահա առ մեր է որ պիտի ունենան ամէն հարստութիւնք փառաւորութիւնք և փափկութիւնք աշխարքիս : Մարդ- կանց մեռնելէն ետև մեծ փող մը կը հնչուի և ամէնքը իկեն կը կայնին . քանդի փող հարկանի և մեռեալք յարիցն<sup>2</sup> . սուրբն Հերոնիմոս կըսէր թէ քանի որ զա- տաստանին օրը կը յիշեմ կը դողամ, միշտ կարծեմ թէ փողին ձայնը անկանս կը հնչէ թէ արիք մեռեալք ե- լայր ՚ի գտառաստան :

Այս փողը հնչուածին պէս, կելլեն զեղեցիկ հոգիք երանելեաց կը միանան իրենց մարմնոյն հետ, որով լլսուծոյ ծառայեցին առ կեանքիս մէջ . և թշուառ հոգիք զատապարտելոց կելլեն դժոխքէն, կու զան կը միանան իրենց նզովեալ մարմնոյն հետ, որով անար- զեցին զլլսուած :

Ան ինչ տարրերութիւն պիտի ըլլայ երանելոց և զա- տապարտելոց մարմնոց մէջ . երանեալքը կերենան զե- ղեցիկ, պայծառ, փայլուն աւելի քան զարն, յայն- ճամ արդարին ծագեացին իբրեւ զարեգակն<sup>3</sup> : Երանի անոր որ առ կեանքիս մէջ զինքը մահացուցեր է՝ իր մարմինը հրաժարեցրնելով արդելած հեշտութիւննե- րէն, և ազէկ սանձելու համար անոնցմէ ետ կեցեր է նոյն իսկ օրինաւոր զզայական հանոյիցմէ ու զսպեր շրցրկեր է ինչպէս սուրբերն ըրին : Որչափ զո՞ւ և ու- րափ կըլլայ ան ատենը, ինչպէս սուրբն Պետրոս ալ- լանզարացին . որ մեռնելէն ետև երենալով որբուհոյն թերեզայի ըստ . երանի ան ապաշխարութեան ու ճրգ- եաթեանը, որ ինծի այսչափ փառաց պատճառ եղաւ : Ասոր ներհակ մեղաւորաց մարմինները պիտի երենան ազեղ, սև, զարշահոտ . ինչ սրտի խշխառք պիտի ըլ- լայ մեղաւորին ան ատեն միանալք իր մարմնոյն հետ : այ նզոված մարմին, պիտի ըսէ իրեն հողին, քու հա- նոյրդ ընելու համար ես կորսուեցայ. մարմինն ալ պիտի

ըսէ . ա՛ն անիծ ած հոգի , դաւն որ բանականութիւն ձեռք  
անէիր , ինչո՞ւ թող տուիր ինծի առ հեշտութիւնները ,  
որով զրեղ ալ զիս ալ կորուսից յափուեանս յափուենից

Ի՞շ ԵՒ ՊԵՂ.ԱՅՍՆՔ

Ով փրկիչ իմ Յիսուս , որ մէկ օր մը իմ դատաւոր  
պիտի ըլլաս , կազաչնմ հիմակուրնէ թողութիւն ինծի  
տուր՝ բանի որ առ օրը չէ հասեր . մի դարձուցաներ  
զերեսս քո յինէն<sup>1</sup> . Հյան որ իմ հայր ես , հօր պէս  
ընդունէ քու դաւակի ՚ի քո չնորհս , որ զզջմամբ քո  
ուժող բնկած է : Թող ինծի , հայր իմ , որ զրեղ անար-  
զեցի , մէկզի թողուցի , արժանի չէիր որ առ կերպով  
քեզի հետ վարուէի , ըրածիս վրայ կը զզջամ կը ցա-  
ւիմ յամենայն սրաէ , թող ինծի . մի դարձուցաներ  
զերեսս քո յինէն . զիս երեսէ մի ձզեր և մի մերժեր  
ինչպէս որ արժանի եմ : Յիշէ ան արինը , որ ինծի  
համար թափեցիր , և դթա ինծի : Ով Յիսուս իմ , ես  
քեզնէ ՚ի դատ դատաւոր չեմ ուզեր : Արրոյն թովմայի  
վիլլանովացոյն բասածը կը զուրցեմ , յօժար սրտով ա-  
նոր դատաստանը կուզեմ որ ինծի համար մեռաւ , և որ-  
պէս զի ես շդատապարտուիմ թող տուաւ որ զինքը ՚ի  
մահ դատապարտեն : Աուրբն Պօղոս ալ արգէն ըսեր  
էր , և է որ դատապարտ առնիցէ , Վրիսոսս Յիսուս  
որ մեռաւն<sup>2</sup> : Հայր իմ սիրելի . ասկէ ետե ես քո ու-  
ժէդ դատուիլ չեմ ուզեր , մի յիշեր իմ ըրած անզգա-  
մութիւններս , և տուր ինծի սէր սասամիկ առ քո բա-  
րութիւնդ , իմ գագիարո է որ զրեղ աւելի սիրեմ , որ  
չափ որ վշտացուցի , բայց թէ որ զուն ինծի չօգնես նէ ,  
ես չեմ կրնար զրեղ սիրել : Յզնէ ինծի , փրկիչ իմ , և  
տուր ինծի ասպիկ սիրով ՚ի սէր քո , որպէս զի ան ա-  
հեղ օրը զիս զտնեմ քու սիրելիացզ մէջ : Ով Մա-  
րիամ , թաղուհի իմ և գաստարան իմ , հիմակուրնէ  
օզնէ ինծի , վասն զի թէ որ զիս կորսընցընեմ նէ , ան  
օրը չես կրնար ինծի օզնել : Դուն ամենուն բարեխասն  
ես , բարեխօս եզիր և վասն իմ , որ կը պարծիմ քո  
ջերմեռանդ ծառաղ ըլլալ , և բոլորովին ՚ի քեզ իմ ա-  
պարինեալ :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Մարզիկ յարութիւն առածին պէս՝ հրեշտակներուն խօսրովք ամէնքը կելլին կերթան ՚ի ձորն Յովսափաքու կամ գտատաստանի, զի անդ նստացց գտանկ զամեայն ազգս շորջանակի . . . ձայնք հնչեսցին ՚ի ձորն բատատանի, զի մերձ է օր տեառն ՚ի ձորն գտատաստանի<sup>1</sup>. Հոն օր ամէնքը ժողվուին նէ, ելցեն հրեշտակը, և մեկնեսցեն զշարս ՚ի միջոյ արդարոց<sup>2</sup>: Արդարները աջ կողմը պիտի կենան, և անօրէնք ձախ խղմը պիտի քշուին. Ինչ ցաւ կըլլայ անոր՝ օր գուրս քշուի քրիստոնէից ընկերութենէն կամ յեկեղեցւոյ. Հապս ինչ ցաւ կըլլայ ան ատեն երրոր տեսնէ զինքը սրբոց միաբանութենէն քշուած: Ասկերերան կըսէ՛ թէ և ուրիշ պատիժ ալ շունենային դատապարտեամբ, առ ամօթը միայն հերիք էր անոնց զժոխքի տեղ: Զաւակը հօրմէն պիտի բաժնուի, էրիկը կնկանէն, տէրը ծառայէն, մին առցի և միւսն թողցի<sup>3</sup>: Ի՞նչ կըսես, ով եղբայր, որ կողմը քեզի ալ պիտի վիճակի ան օրը. կուգես աջակողմնան դին զտնուիլ, ուրեմն թող ան ամբան օր ձախակողմը կը տանի:

Երկրիս վրայ հիմա բարերախտ կը սեպուին թագառք, իշխանք և մեծատունք, ու արհամարհեալ են սորբերը՝ օր աղքատ և խոնարհ կապրին: Ով զուք հաւատացեալք և աստուածասէրը, մի լինքը սրտակուր՝ զձեզ տեսնելով իրեն անարդ և տառապեալ երկրիս վրայ. տրտմութիւն ձեր յուրախութիւն եղիցի: Ան ատեն զուք պիտի ըսուիք իսկապէս բարերախտ, ու փառք և պատիւ պիտի ըլլայ ձեզի Յիսուսի մեծամեծաց կարգին մէջը զտնուիլը: Դիանոն թէ ինչ փառք պիտի ունենայ ան ատեն սուրբն Պետրոս ալղանդարցին, օր երբեմն թուք ու մոր առաւ իրեն ալղասամբ մը, սուրբ Յավհաննէս Աստուծոյ՝ օր խենթ մը սեպաւեցաւ, սուրբ Պետրոս կեղեստինեան՝ օր պատկան աթոռէն հրաժարելով բանտի մը մէջ մեռաւ: Ինչ փառաւորութիւն պիտի ունենան ան ատեն բոլոր մարտիրուները, օր զահիններուն ձեռքէն այնչափ

բան քաշեցին : Հասպա ինչպէս խախտառոկ պիտի ըլլան Ներովզէս , Պիդատոս , Ներոն , և անհամար մեծամեծք երկրիո որ պիտի դատապարտուին : Այս խարհառէրք , զձեզ տեսնելու է ՚ի ձորն դատաստանի . հոն տեղը անտարակոյս ձեր կարծիքը պիտի փախէք , հոն տեղը լաք պիտի ձեր խենթոթեանը վրայ , Այս խեղճ ողորմելիներ , որ քիչ մը առեն բան մը երենալու համար աշխարքիս խաղի տեսարանին մէջ ետքը հոն տեղ դատապարտելոց հետ պիտի ըլլաք դատաստանին ողբերգական տեսարանին մէջ : Արդարք պիտի աջակողմը տեղաւորուին , և վառօք պիտի վերանան օգուն մէջ ամպերուն վրայ՝ ընդ առաջ ելլելոք քրիստոսի , որ յերկնից պիտի զայ . յափշտակեսցին նորօք հանդերձ ՚ի վերայ ամպոց ընդ առաջ տեսու յօդս<sup>1</sup> : Խոկ դատապարտեալները մորթուելու այծերու պէս՝ ձախակողմը կը քշուին՝ սպասելով դատաւորին , որ հանդիսակէս զատապարտութեան մնիու պիտի տայիր ամեն թշնամեացը :

Մէջմըն ալ նայիս որ երկինք կը բացուի , հրեշտակները կու զան ներկայ ըլլալ դատաստանին , իրենց հետ բերելով Քրիստոսի շարչաբանաց գործիքները , մանաւանդ սուրբ խաչը երենելի պիտի ըլլայ . յայնժամ երենեցի նշան որգույ մարդոյ յերկինս , և յայնժամ կածեսցին ամենայն աղջք երկրի<sup>2</sup> . Ալափիտէին ըսածին պէս՝ պիտի կոծին աղաղակաւ և լացով անոնք , որ անհոգ եղան Քրիստոսի սիրած բաներուն . ան առեն ու կերերանին ըսածին պէս Յիսուսին ընեռքը քեզի գէմ պիտի բողոքեն , վէրքերը քեզի գէմ ամբաստաննեն պիտի : Խրբե աթոռակիցը Քրիստոսի իրեն քով աթոռներով պիտի նստին առաքեալներն ալ , և բոլոր իրենց հետեղողները որ փրկչին հետ զամենըն ալ դատեն պիտի , ինչպէս որ կըսէ խմաստոթիւնը . պայծառացին . . . դատեսցին զազգս<sup>3</sup> : Կուզայ հոս ներկայ ըլլալու և թագուհին հրեշտակաց , տիրամայրն Առքիամ : Եսքը կու զայ յափստենից դատաւորն՝ իր վաց և լուսոյ աթոռովն . և տեսցեն զորդի մարդոյ երեալ ընդ ամպս երկնից , զօրոթեամբ և վառօք բան

մօք<sup>1</sup>. յերեսաց նորա խորտակեսցին ազդը<sup>2</sup>, Յիսուսի  
տեսքը մեծ միսիթարանք է բնարելոց . իսկ գատապար-  
տելոց , սրբոյն Հերոնիմոսի բատձին պէս , ալ բա էր  
դժոխրին տանջանքը՝ քան թէ տանել անտանելի ներ-  
կայութեան տեսառն : Արբուհին Թերեզա կըսէր . ով  
Յիսուսի իմ՝ ամէն տանջանք ինձի տուր , միայն թէ ըդ-  
բեզ ինձի զէմ սրդողած շիտեսնեմ ան օրը : Առրըն  
Բարսեղ ալ կըսէ . աս ամօթը քան զամեն պատիմ վեր  
է : Ան ատեն չարք պիտի ըսեն լեռներուն թէ անկե-  
րար ՚ի վերայ մեր , և ծածկեցէք զմեզ յերեսաց նստե-  
լոյն ՚ի վերայ աթոռոյ , և ՚ի բարկութենէ զառին<sup>3</sup> :

Ի. Ե Ե Պ Ա Վ Ա Բ Տ Ե Ա Բ

Ով սիրելի փրկիչ իմ , ով զառն Աստուծոյ , որ եր-  
բեմ աշխարհը եկար՝ ոչ ՚ի պատմել , այլ ՚ի թողու-  
թեզու , կաղաչեմ հիմակուրնէ թող ինձի՝ քանի որ չէ  
նկած ան օրը՝ յօրում իմ գատաւորո պիտի ըլլաս :  
Դուն որ այնչափ երկայնմասութեամբ համբերեցիր , թէ  
որ կորսուելու ըլլամ նէ , ան ատեն ատ զառինդ տես-  
քը պիտի ըլլայ ինձի դժոխրին դժոխրը : Ուստի կրկին  
կրկին կաղաչեմ , թող ինձի , և քու ամենողորմ ձեռ-  
շավդ հանէ զիս ան խորխորատէն՝ ուր զիս ընկած կը  
մեսնեմ իմ մեղքերովս : Ես կը զզջամ , ով ծայրադոյն  
բարի , զբեզ վշտացընելուս համար այնչափ անզամ :  
Կը սիրեմ զբեզ , զատաւոր իմ , որ այզչափ զիս սիրե-  
ցիր : Համա վասն արզեանց քու մահուանդ աս մեծ  
չարհըն ինձի ըրէ , որ մեղաւոր ըլլալէս սուրբ մը զառ-  
նամ . զու խօսք տուիր թէ կարգացես առ իս , և լուսցց  
ըեզ<sup>4</sup> : Չեմ ուզեր աշխարիս բարիքը , քու շնորհըդ  
կոզեմ , քու սէրդ և ոչ ուրիշ քան մը : Ա՛Ն Յիսուս  
իմ , ան սիրոյն համար ըլլայ , որով մեռար ինձի հա-  
մար խաչին վրայ , լուէ աղաչանացս : Ով սիրելի զատա-  
ւորդ իմ , ևս մահապարտ եմ . բայց այնպիսի մահա-  
պարտ որ ալ ինքը զինքը չի սիրեր . զբեզ կը սիրեմ :  
Դիտ ինձի , մայր իմ Մարիամ , շուտով ինձի օգնու-  
թեան հասիր , հիմա է ատենը՝ որ կրնաս ինձի օգնել :  
Դուն զիս երեսէ չի ձգեցիր , երբոր ես զբեզ ալ զԱս-

1 ՄԴ - ԵԿ - 30 :

3 Յ-Կ- Զ - 16 :

2 Յ-Կ- Բ - 6 :

4 ԵՐԵՒ - ԱԿ - 3 :

տուած ալ մասցեր էի . օգնէ ինձի , որ միտու զրեր եմ  
առկէ հուն քեզի ձատայելու , և մշյմըն ալ չբարեկացր  
նելու իմ տէրու : Ով տիրամայր , զուն ես իմ յոյս և  
ապաւէնո :

## ՄԱՍԻ ԵՐՐՈՐԴ

Հայուն նայինք բուն զատաստանք որ կը սկսի . ա-  
տեան նոսաւ , և զորութիւնք բացան<sup>1</sup> , որ է ամէն  
մէկուն խղճմանանքը : Նախ և առաջ սատանաները  
զատաստարտելոց զէմ մկայ կելլեն , պիտի բան բա-  
որբոյն (կաստինոսի . արդարազատ Աստուած , զատ ա-  
րա , զի իմ է որ ոչ կամեցաւ քո լինել : Երկրորդ գր-  
կայ պիտի բյան ամէն մէկին իր խղճմանքը : մկայ-  
թեամբք մասց իւրեանց<sup>2</sup> : Երրորդ մկայ պիտի ըլլան  
զրէժինզրութեամբ աներուն պատերն ալ , որ որ մե-  
զաւորք զԱստուած բարեկացուցին . քար ՚ի Հիմանէ ա-  
զազակեացէ . մերջառովէս մկայ պիտի ըլլայ ինքնին զա-  
տաւորն ալ , որ ներկայ էր ամէն եզած աներաւ-  
թեանց . ես ինձէն իրազէւ և մկայ եմ , առ է տէր<sup>3</sup> :  
Արբոյն Պօզոսի բատձին պէս՝ թէ ան ատենք եկեսցէ  
տէր որ լուսաւոր տանիցէ զգազանխա խաւարի , և  
յայտնիցէ զբորհուրզս որտից<sup>4</sup> , անանկ որ ամենան  
պիտի ցցընէ զմեզո չարաց , ծածուկս և ամօթափի-  
ցուցից ազգաց զամօթ քո<sup>5</sup> : Խոկ ընտրելոց մեզրին  
Համար կը սեն ամանք յաստուածարանից . թէ պիտի  
ծածկութն ՚իսթի բատձին նայելուց թէ երանի ուժ թո-  
զոթիւն եղեւ մեզաց , և ծածկեցան ամենայն յանցանք  
նորա<sup>6</sup> : Խոկ ընդհակառակն սուրբ Յարսեղ ասանկ կը  
զրէ , մեղաւորաց իւրաքանչիւր մեզրը իրրե ՚ի նկարի  
պիտի տեսնութին : Ասորըն թուժմաս կը սէ թէ որ Գիե-  
սեմանի պարտէզին մէջ Վրիստոսի բատձին պէս թէ  
ես եմ , զեափնք գարնուեցան բաներու եկողները : Հա-  
պա զատաստանի նոսած բաներու ըլլայ թէ՝ ես եմ զոր  
զոր անարգեցիք , ինչ պիտի ըլլաց : ՚Կանք Հիմա վրէ-  
ոյն . Վրիստոս նախ պիտի զատանց բու իր ընտրեւ :

1 Պատ . Ե . 10 :

4 Առ . Կայ . 9 - 5 :

2 Հա - Բ . 15 :

5 Եւա - 9 - 5 :

3 Եւել . ԻՊ . 23 :

6 Ու . 13 . 1 :

լոց քաղցր բարբառում՝ թէ եկայք օրհնեալք չօր իմաց  
յառանգեցէք զպատրաստեալ ձեզ զարդայութիւնն ՚ի  
սկզբանէ աշխարհէի<sup>1</sup>։ Երբոր որրոյն Ձմբանչիսկոսի  
յայտնուեցաւ թէ ՚ի կարգի փրկելոցն է, չեր կրնար  
ըմբոնել ուրախութենէն թէ թու ուրախութիւն պիտի  
ըլլոց երբոր զատաւորին ձայներ բաէ նէ՛ եկայք օրհ-  
նեալք, եկէք օրհնեալ զատաւոր, եկէք յարդայութիւն,  
ու ձեզի պատիւ տանջանկար չիկոյ, ու ձեզի վախ չիկոյ,  
արգէն փրկուած էք ու փրկեալ պիտի ըլլոց յախտեան,  
և կօրհնեմ իմ արիւնս որ ձեզի համար թափեցի, և  
կօրհնեմ ձեր արցունքը որ զուք ձեր մեզացը համար  
թափեցիք, եկէք երթանկը արքայութիւն ուր միշտ և  
հանուզագ կրլլանկը յախտեանս յախտենից։ Առոր  
Աստուածածինն ալ պիտի օրհնէ, իր ջերմեռանզները,  
ու իրեն հետ արքայութիւն պիտի հրաւիրէ յերկինս,  
և այնուզէս այէլուիս երգելով պիտի մոնին ընտրեալնե-  
ցը ՚ի ձայն յազբժանաւիք յարքայութիւն՝ ժառանգել։  
Գննել և սիրել զԱստուած յախտեան։

Ասոր ներհակ զատապարակալքը պիտի զառնան  
ըստն փրկչին։ Հայոս մենք ոզորմելիքս ինչ պիտի ը-  
նենք, իւ զատաւորն յախտենից պիտի բաէ, որովհետեւ  
մերժեցիք ու անարգեցիք զուք իմ շնորհքս, երթայք  
յինէն անիծեալք ՚ի հուրն յախտենական<sup>2</sup>. զնացէք  
իորիք առջեւէս, մեյմբն ալ չեմ ուզեր զձեզ տեսնել և  
ոչ լսել. զնացէք զնացէք անիծածներ, որ օրհնութիւնն  
արհամարհեցիք. և ուր պիտի երթան, տէք, աս թշուա-  
ռականները, ՚ի հուրն զժսախոց՝ ուր երին մրկին հոգուով  
և մորմինով. մինչեւ քանի տարի քանի զար. ինչ տո-  
քի, ինչ զար, ՚ի հուրն յախտենական, յամենայն յա-  
խտեանս, քանի որ Աստուած Աստուած է։ Աս վրա-  
ւէս եմեւ, սրբոյն կափեմի բասածին պէս, զատապար-  
ռեալիները քշտին պիտի հրեշտակներէն, սորբերէն,  
իրենց ծնողացմէն ու պպականներէն, և ՚ի ամբամայր  
ուրը Աստուածածին։ Ասափ մեզաւորը պիտի զառ-  
նան ու պիտի բանն. կեցցեն արդարք, կեցցէ խաշն,  
կեցցէ արքայութիւն, կեցցեն հարք և որդիք, ու ընա-  
շեզ պիտի չտեսնենք, կեցցեն և զաւ աստուածամայր  
Մարփամ. և այսուզէս նոյն ձորին մէջ պիտի բացուի.

մեծ և՝ սոսկալի խորխորաստ մը , ուր իշնան պիտի միաւ տեղ զիւանք և գատապարտեալք , հանեներնեւն ալ , ո՛չ , պիտի դոցուին իրենց վրայ ան դռներն որ մէյմբն ալ բացուելիք չունին յափառեանս յափառենից : Այ անի ծած մեզք , որ ոզրալի կատարած պիտի հասցընես մէկ օր մը այնչափ խեղճ հողիները : Ո՞վ ոզորմելի հողիք , որոնց պահուած է ասանել արտասուելի վախճան :

ԴՐԱ ՆԻ ՊԵՂԱԾՑԱԿ

ԱՇ ֆրկիչ իմ և Առառուած իմ , որպիսի վճիռ պիտի ըլլոյ արդեօք ան ատեն ան օրը ինձի ալ : Թէ որ հիմա , Յիսուս իմ , Համար ուզես իմ կենացս վրայ՝ ուրիշ բան չունիմ բաելիք , բայց եթէ զժոխիքի արժանի իմ : Խրան որ , սիրելի ֆրկիչ իմ , ևս բիւր զժոխիքի եմ արժանի . բայց զիւացիք՝ որ ևս զքեզ կը սիրեմ , աւելի քան զիս կը սիրեմ զքեզ , և մեղքերուս վրայ այնչափ ցաւ ունիմ , որ զոհ կը լայի ամեն չար պատիժ քաշել , միայն թէ զքեզ վշտացուցած չըլլայի : Գիտեմ , ֆրեկիչ իմ , որ զոհն կը գատապարտես ամեն խստասիրա մեղաւորները , բայց ոչ զանոնք որ կը զղջան , և զքեզ սիրել կուղեն : Ահա ևս քու ուորդ եմ բնկեր զղջմամբ , տուր ինձի բաել թէ թողեր ես իմ մեղքերս . արգէն բաեր ես մարգարէին բերնով թէ զարձարուք առ իս և ես զարձայց առ ձեղ<sup>1</sup> : Ես մէկզի կը թողնեմ ամեն բան , և կը հրաժարիմ յամենայն հանոյիցս և յընչից աշխարհիս , առ քեզ կը զառնամ , և քեզի կապահինիմ , սիրելի ֆրկիչդ իմ , բնզունէ իմ սիրոս . և առ կէ ետե վառէ զիս՝ ի սուրբ սէր քո , և անանել բորբաքէ որ մէյմբն ալ չուզեմ քեզնէ բաժնուիլ : Յիսուս ֆրկիչ իմ , ֆրկէ զիս , և իմ ֆրկութիւնս առ ըլլայ յափառեան զքեզ սիրել , և յափառեան օրշնել քո ո զորմաթիւններդ . զողորմաթիւնս քո յափառեան օրշնեցից<sup>2</sup> : Մարիամ , յոյս իմ , ապաւէն իմ , մայր իմ , օզնէ ինձի , և առ ինձի համար սուրբ յարատեսթիւն : Ով որ քեզի զիմեր է , չէ կորսուած . կը յանձնեմ , վրաս զութ ունեցիք :

## ԿՈՐՀԵՐԴԱՇՈՒԹԻՒՆ ԵԶ.

ԴՐԱ ԽԱՅԲԱՆ ՏՎԱ ՃԱՄԱԳՐԸ.

Ես երից են նորա ՚ի տանշան յախտենական .

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Ո՞նզաւորք երբոր մեղք կը գործէ , կրկին չարիք կը նէ  
զԱստուած կը թողնէ զմայրազոյն բարին , կը դառնայ  
յարարածո . երկուս չարին զործեաց ժողովուրդ իմ , զիս  
թողնն զազրիւրս ջրոյ կենդանոյ , և փորեցին իւրեանց  
զորս ծակուա , որի ոչ կարացին ունել ջոր<sup>1</sup> . Արդ ո-  
րովհետեւ մեզաւորք յարարածո կը զառնայ՝ Աստուածոյ  
կամացը զէմ ընելով իրաւամք զժոխիքին մէջ չարաչար  
պիտի տանջուի ան արարածներէն , կրակէն և սա-  
տանաներէն , և առ է պատիժ զզայտթեան : Բայց ո-  
րովհետեւ իր մեծ յանցանքը և բուն մեղքը Աստուածոյ  
զէմ երես զարձընելն է , ուստի իր զլիսաւոր պատիժը  
որ է խսկութիւն զժոխոց , պիտի ըլլայ պատիժ վեա-  
սոն , զիմսուս և զԱստուած կորաբնցընել :

Նայինք առաջ զզայտթեան պատիժը : Ի հաւատոց  
է , թէ զժոխիք կայ : Ինչ բան է առ զժոխոքը . տեղի  
տանջանաց , ինչակէս որ կը կոչէր զժոխիքի մէջ մեծա-  
տոնը թէ յայս տեղի տանջանաց . անանկ տեղի տան-  
ջանաց , որ բովանդակ զզայտթիւնք և կարողութիւնք  
զատապարտելոյն ունենան պիտի իրենց յատուկ տան-  
ջանքը , և որչափ որ մէկը մէկ զզայտթեամք մը վրշ-  
ացուցեր է զԱստուած , այնչափ աւելի ան զզայտ-  
թիւնը պիտի տանջուի . զի որովք մեղանչէ որ , նո-  
րիմը և տանջի<sup>2</sup> . որչափ վասաւորեաց զինքն և խայ-  
տաց , այնչափ հատուցէր ամա սուզ<sup>3</sup> : Աչքը պիտի  
տանջուի խաւարաւ . յերկիր խաւարին և մթին , յեր-

<sup>1</sup> Եշէմ . թ . 13 :

<sup>3</sup> Յաշակ . ծշ . 7 :

<sup>2</sup> Կլուս . ծն . 17 :

կիր աղջամզջին յափառենական<sup>1</sup>, ուր ոչ զոյ լոյս : Ար-  
շաբ ցաւալի բան է լսելը , թէ խեղճ մարդ մը զցցուեր  
է մէկ մութ փոսի մը մէջ իր բոլոր կեանքը՝ քառ-  
սուն յիսուն տարի : Դժոխքը անանկ խորխորատ մըն  
է , որ ամեն կողմանէ զցցուած է , ուր արևուն հառա-  
զայթը կում ուրիշ լոյս մը չի մտներ , մինչև յափառան  
լոյս մի տեսցէ<sup>2</sup> : Կրակը որ աշխարքիս մէջ լոյս կո-  
տոյ , ի գմոխս պիտի ըլլայ բոլորովին մութ . ձայն  
տեառն հատանէ զրոյ<sup>3</sup> , զոր ասանկ կը մեկ-  
նէ սուրբն Բարսեղ . զատէ պիտի տէրն լոյսը կրա-  
կէն . անանկ որ այրէ և շլուսաւորէ . ինչպէս մեծն Ա-  
րքերտ ալ կարճ խօսքով կըսէ , թէ զատէ պիտի տա-  
քութենէն փայտանոթիւնը . Ան ծուխն ու մուխն որ  
կելլէ ատ կրակէն , կրլլայ ան վիճն մրրկի՛ բատ որր-  
ոյն Հերոնիմոսի , զոր կը յիշէ սուրբ զիրքն ալ . մէզը  
վարեալլ ՚ի մրրկէ , որոց աղջամուղջը խօսքին յա-  
փառեան պահեալ կան<sup>4</sup> . Առորբն թուվմաս կըսէ թէ զա-  
տապարտելոց այնչափ լոյս պահած է , որչափ որ բա-  
ռական է տեսնելու տանջող բաները , տեսնեն պիտի  
ան մշուշ լուսոյ մէջ ուրիշ մեզաւորաց և զիւաց զար-  
շելի տեսիլլ որ սուկալի կերպարանոք կառնեն ու եթ  
սորտափ ձգելու համար :

Տանջուփ պիտի հոտառելիքն ալ : Խնչ տանջանք  
կրլլար մէկի մը փակուիլ խցի մը մէջ մէկ հոտած զիս-  
կի մը հետ , զիրաւորք նոցա դիտապաստ անկցին , և  
ելցէ հոտ նոցա<sup>5</sup> : Դատապարտելոց պիտի կենայ մի-  
լլոնաւոր զատապարտելոց մէջ , որ կենդանի են պատ-  
ժուելու համար . բայց մէկմէկ հոտած զի են իրենց  
զարշահոտթեամբը , Արբոյն Պոնամինզուրայի բատ-  
ծին պէս թէ որ զատապարտաւած մարմին մը գմոխ-  
քէն զար նէ , իր զէշ հոտովք կրնար բոլոր մարդիկը  
մեռցրնել : Բայց զուն նայէ խենթերէն ոմանք ինչ կը-  
սեն . թէ որ գմոխը երթամ մինակ չեմ : Այ ողօրմե-  
լիներ , որչափ շատուոր ըլլան գմոխը եղողները , այն-  
չափ աւելի պատիժ կրլլան ուրիշներուն : Արբոյն թով-  
մայի բատծին պէս , ան աեղ թշուառներուն ընկերու-

բինը յի սպակուցրներ զթշտառութիւնը , հասպա կա-  
մելցրնէ . առարի առելի կը տանջեն մէկդմէկ իրենց  
գորչահասութեամբը , ազազակովք և անձկութեամբը .  
ժան զի զժոխքի մէջ իրարու վրայ դիզուած են , ինչ-  
պէս ոչխարիները խոր ձմեռ առեն . որովէս խաշն՚ի զը-  
ծախ մատնեսցին<sup>1</sup> : Աշանուանդ թէ հմատած խազող-  
ներու պէս Աստուծոյ բարկութեան մամլոյն տակը կը  
նզմախն . նու կոխանցէ զհնձան զինուց ցասման բար-  
կութեան Աստուծոյ ամենաակարի<sup>2</sup> : Ասկից ալ կու զայ  
զատմոյ անշարժութիւնը . մեծութեամբ բազկի քո քա-  
րացին<sup>3</sup> : Անանել որ՝ ինչպէս իիյնայ զատապարտեալ  
մը զատապատանին օրը՝ ի զժոխս , անանեկ պիտի մեայ՝  
առանց կրնալու բնաւ զիրքը փոխել , առանց կրնալու  
մէկ ոտքն ալ փոխել կամ մէկ ձեռքը , քանի որ Աս-  
տուծ՝ Աստուծած է :

Անկան ալ պիտի տանջուի զուում զուումէն ազա-  
գակէն և անզագար լացէն ան խեղճ յուսահատ զա-  
տապարտելոց : Կիւանիքն ալ մէկ զիէն անզագար տ-  
զազակ կը հանեն , առ նորա յականցո նոցա<sup>4</sup> : Ինչ  
նեղութիւն է հիւանդի մը՝ որ քոն ըլլալ կուզէ , ու-  
անզագար կը լսէ շան հաջելը կամ տզու որուալը :  
Խեղճ ողորմելի զատապարտեալը , պիտի լսեն անզա-  
գար յաւիտեանս յաւիտենից ան սոսկալի կանչելը և  
ազագակը զահին զիւաց : Տանջուի պիտի կուկորզն ալ  
ահօթութենէ , շան քազց պիտի քոչէ զատապարտեա-  
լը . ստինցին որովէս շունը<sup>5</sup> , բայց պատառ մըն ալ հաց  
պիտի շունենան : Վարաւ ալ պիտի ունենայ սոսկալի՝  
որ հերիք պիտի շըլլայ ծովոն ջուրը , բայց մէկ կա-  
թի մըն ալ ջուր պիտի շի զանէ , ինչպէս կը վնարուէր  
պապակած մեծատունը , բայց շի զաւ ինչուան հիմա ,  
և յաւիտեան ալ պիտի շի կարենայ զանել :

Ի՞նչ են ՊԵՂԱՅԱՆՔ

Այս տէր իմ , ա՞ս քու առջեղ ուորդ ընկած կեցեր  
է ան մեզաւորը՝ որ բանի տեղ յի սեղեց քու շնորհը  
ալ , քու սպառնալիք ալ տանջանաց : Վայ էր իմ

<sup>1</sup> Ա. Ա. 15 :

<sup>4</sup> Օ-Հ . Ճ. 21 :

<sup>2</sup> Օ-Հ . Ճ. 15 :

<sup>5</sup> Ա. Ա. 15 :

<sup>3</sup> ԵՎ . Ճ. 16 :

զինու երեւ զա Յիսուս մարտիր իմ մրաս չպրոցիր .  
շատանց նա ան հոգած հնոցին մէջն էի , որ կը առյու-  
րին թնձի պէս շատերը . այս մարտիր իմ . Բնակես առ-  
բան մասածելով չեմ մասութիր քա սիրութի , ինչպէս  
կրծամ առկից նաև համարձակելու զքեղ մշտացրնել .  
Այս ըստոց ցրյաց մէջըն այ որ կրկնեմ իմ մեղքերս .  
ոլ աղեկ է թնձի հաղար անուամ մեռնել . Յիսուս մր.  
կից իմ , որովհետեւ սկսար թնձի ողորմիլ նէ , ի պատճ  
հանէ ողորմութիւնու : Կա զիս հանեցիր ի զարյածու-  
տութենէ , այնյափ սիրու զիս կանչեցիր ի սիրել րգ-  
քեղ . Հապա տուր թնձի միացած կեաներս բոլոր քեզի  
համար ծախել : Արշափ արդեօք կը մատարիթն զատա-  
պարտեալք ունենայ որ մը , ժամ մը առ ժամանակէս  
որ թնձի կը ողորզեն , իսկ ես թնչ կրծեմ , և թնչ պի-  
տի բնեմ , նորէն առենս անցրնեմ ովհափ քեզի անհա-  
նոյ բաներուն : Վաս լիցի , մի թողուր Յիսուս իմ , մի  
թողուր արգեամբք սուրբ արեանդ , որ թնչանն հիմ  
զժոխքէն զիս խալքանց : Զքեղ կը սիրեմ , ոլ ծայրա-  
զոյն բարի , և սիրելուս համար կը ցաւիմ զքեղ վասա-  
ցընելուս մրայ . չեմ ուզեր մէջըն այ մշտացրնել , ոյլ  
սիրել զքեղ միշտ և յախտեան : Տիրամայր իմ Առ-  
քանմ , աղայէ զՅիսուս մասն իմ , և ուս թնձի համար  
ողորզի յարատեամբեան և սուրբ սիրոյ իւրոյ :

### ՄԱՅԻ, ԵՐԿԻՐՈՐԴ

Այ աւելի տանջանք զգայութեան զատարարանելոց  
զժոխոց կրտեն է , որ զջօշամարտներ կը կակըցընել .  
Այբուրայ բասմին ոլէս ամբարշտին մարմնեայն վրէ մէ  
է հուր և որզն : Աւասի մասնաւարապէս զոյն կը լիչ  
մերն զատաստանին օրը թէ երթոյք յինէն անիծեալք  
ի հուրն յախտեանական <sup>1</sup> : Երկրիս մրայ ալ կրտեն  
մեծ տանջանք չիկայ , բայց այնչափ տարրերութիւն  
կայ՝ մեր և զժոխքի կրտենին մէջ , որ կրտեր սուրբն Օ-  
զոսաբնոս , թէ անոր առջեր՝ առ մերը նկարը մըն է  
կրտել , և սուրբն չի թնչենցիս ֆերարեան կրու . թէ  
անոր առջեր մեր կրտելը ցորու է . Պատճառն է , մաս  
զի կրտելը մեր օգաբին համար եղած է , իսկ զժոխքի

կրտեր մասնաւոր սահեցներ է Առոտուած տանջելու Հա-  
մար : Աս է Տերտուղիանոսին բաածն ալ թէ կրտի  
պապպ է Հուրժ՝ որ 'ի ուշու մորգեան, և ոյն որ զոր-  
ժի է արգարութեան Առոտուածոյ : Առասի բառաւ Առոտուած  
մարդուենք թէ Հուր վատեալ է 'ի որուճու-  
թենէ իմմէ, 'ի վերոց ձեր բորբոքեացի<sup>1</sup>, Արրոր կր-  
տուի թէ երթոյց 'ի Հուրն, Հասկրցիր թէ կրտեկին մէջ.  
անեկո որ զատապարտեալը պիտի պաշարուի կրտեկով՝  
թաղես փոյտ մը Հեռոցի մէջ, տուկն ոլ վրան ալ չորս  
զին ալ կրտեկէ ծով պիտի ըլլոց : Եռափածն ոլ, տե-  
սման ալ, շոնէ, տուած տուածն ալ, սոսկ կրտեկ է .  
կրտեկին մէջ պիտի կենույ . թեղալէս ձուկը ջրի մէջ,  
նոյց տու կրտեկը չէ թէ միոյն զատապարտելոց չորս  
զին պիտի պատէ, Հասկր անոր աղիցիին մէջն ալ պի-  
տի մոնէ շարշարելու Համար, բոլոր մարմինը կրտեկ  
պիտի զատնոյ, տուտի տուորէ պիտի բոլոր ներսի զին,  
ջրի զին, պիտոն բղեցն ալ, երտեկներուն արբոնն  
ալ, ամէն մեզուոր մէկունկ վուու պիտի ըլլոց . զիցես  
զատս որպէս Հեռոց 'ի Հուր :

Մարգ կոյ որ տուր արեւ մէջ չի կրնար քայել,  
կրտէ վոտուած խոցի մէջ չի կրնար կենուու, կոյց մը ճրա-  
զին ըեկենոյ նէ չի կրնար Համբերել . ետքը ամեններին  
չի վայունար ան յափող կրտեկէն : Խեչովէ ո կատազի զա-  
տու մը կը յափէ այծու պզտիկ ուլլը, տասնկ զժոխորին  
կրտեկ կը յափէ զմենզաւորը, բայց տուածն մեռցրենելու :  
Առորին Պետրոս զամբիանեան յանդիմանելով զրդա-  
խոնը կրտէ, շարունակէ քու անառակտթիւններց,  
չորսնակէ, որ կու զայ, մանաւանգ զիշեր կու զայ՝ որ  
բու անառակտթիւնն ձիթ և նամթ պիտի զատնուն,  
որով սեանի պիտի միանջենաւոր Հուրը աղիցիներուզ  
մէջ, Առորըն Տերունիւս ոլ կեւելցընէ թէ կրտեկը իր  
հոյր կը բերէ ան ամէն տանջանալուներն ու ցաւերը որ  
երկրին վրոց կը քաշեն . կոզացաւ, զիխացաւ, լերզա-  
ցաւ . մէկ կրտեկով, կրտէ, ամէն պատիժ կը զանեն  
շնորհի մէջ մեզաւորները : Նոյն կրտեկին մէջ կը լլոց  
նաև ցրտի նեզութիւնները, ան ալ Հասկրնալու է որ բոլոր  
աշխարի նեզութիւնները սուսւեր մըն են զժոխորի տան-  
իքին տոչեն, կրտէ ուկերերան :

Կարողութիւնքն ալ պիտի ունենան իրենց մասնաւոր տանջանքը . զատապարտեալը յիշողութեամբ պիտի տանջուի յիշերով անժամանակն որ ունէր աս կեանքիս մէջ փրկուելու համար , իսկ ինքը բանեցուց իրեն զատապարտութեան համար , և Աստուծմէ առած շընորհներն որ չուղեց բանեցընել : Միտքը , մտածելով թէ մեծ բարիք կորսընցուց , զարգայութիւնն ալ և զԱստուծած , ու ճար ճարակ չիկայ նորէն գտնելու , կամքը , տեսնելով որ մէյմըն ալ իր ուզածը իրեն չի արուիր . ցանկութիւն մեղաւորաց կորիցէ<sup>4</sup> : Խեղճողութեան յաւիտեան պիտի չունենայ՝ ինչ բանի որ կը բազմայ , հատպա պիտի ունենայ միայն ինչ բանէ որ կը խորշի նէ . այսինքն յաւիտենից տանջանքները : Կուղէ խալըսիլ և հանդիսատ գտնել , բայց յաւիտեան խաղաղութիւն պիտի շի գտնէ :

Աշակերտուուն

Այս Յիսուս իմ , քու պատուական արիւնդ և մահի յոյսս են : Դու մեռար զիս յաւիտենից մահուանէն փրկելու համար : Այս տէր , և ով աւելի մասնակից եղաւ սուրբ չարչարանացդ արդեանցը , եթէ ոչ ևս խեղճողորմելիս , որ շատ անզամ դժոխիքի արժանի եղեր եմ : Ո՞չ , մի թողուր որ ալ ապերախտ ապրիմ քու այնչափ շնորհացդ՝ որ ինձի ըրած ես : Դուն զիս խալըսեցիր դժոխիքին կրակին , վասն զի չես ուզեր որ ես տօչորիմ տանջանաց կրակին մէջ , այլ վառուիմ քաղցր կրակով քու սիրոյդ : Ուրեմն օգնէ ինձի , որ կարենամ կռատարել քու կամքդ : Թէ որ հիմա դժոխիքի մէջ ըլլայի նէ , չէի կրնար ալ զքեզ սիրել . արդ հիմա որ կրնամ սիրել նէ , ես ալ կուզեմ սիրել զքեզ : Կը սիրեմ զքեզ : անբաւ բարի . կը սիրեմ զքեզ , փրկիչ իմ , որ այնչափ զիս սիրեցիր : Ենչպէս կրցայ ես այնչափ ատեն ապրիլ զքեզ մոռնալով . շնորհակալ եմ որ դուն զիս շիմոցար . թէ որ զիս մոռցած ըլլայիր նէ , հիմա դժոխիքին մէջ կըլլայի , և չէի ունենար ցաւ մեղաց վրայ : Աս ցաւս որ կըզգամ սրտիս մէջ զքեզ վշտացնելուս համար , աս փափաքս որ ունիմ զքեզ շատ սիրելու , քու շնորհրիզ պարզեն է որ զեռ հետո է :

զրհանամ դրէն, Յիսուս միրկիչ իմ, յուսամ որ զիս  
բլոր քեզի կու տամ մնացած կեանքիս մէջ, ամէն բան  
մէկզի կը թողնեմ. կուզեմ դրեզ միայն աղաշել, պա-  
զատի և հանել. տուր ինձի յիշել միշտ գժոխքը, ո-  
րոն արժանի եղայ, և ինձի ըրած շնորհըներդ. և մի  
թողներ որ մէյմըն ալ քեզի երես զարձընեմ, և ես զիս  
զատապարտեմ յայն զի՞ տանջանաց. Ով սուրբ տա-  
ռածածածին, աղաշէ վասն իմ մեզաւորիս, քու բա-  
րիսոսութիւնդ զիս գժոխքէն խալըսեց, անով զիս իմ  
մզրէս ալ խալըսէ, տիրամայր, որ կրնայ զիս նորէն  
չ գժոխս տանել:

### ՄԱՍՆ ԵՐԲՈՅԻԴ

Յայց աս ամենայն պատիժները բան մը չեն համե-  
նատութեամբ պատժոյ վնասոն: Դժօխքին խեկութիւ-  
նը մութը չէ, ժահաճոտութիւնը չէ, աղաղակը չէ,  
կրակը չէ. բուն գժոխքն է զԱստուած կորսընցընելը:  
Աստի կըսէ սուրբն Պրունոն թէ, թողէ և ելնան տանջանք  
տանջանքի վրայ, միայն թէ Աստուծմէ զրկուիլ շրլայ:  
Սուրբ ուսկերերանն ալ կըսէ. թէ և բիւր զեհեան ալ բ-  
ռես, չես կրնար հաւասար ըսել աս ցաւոյս. և սուրբն  
Օգոստինոս կըսէ, թէ որ զատապարտեալք վայելէին  
ի տեսութեանն Աստուծոյ, պատիժ մը չէին դզար, և  
զժոխքը իրենց արքայութիւն կը զառնար: Աս պատ-  
ժոյս վրայ քիչ մը-բան խմանալու համար օրինակ աս  
ըլլայ: թէ մէկն որ կորսընցընէ հարիւր զահենկան ար-  
ժող զոհարենդէն մը, բաւական մեծ ցաւ կիմանայ. հա-  
զա թէ որ երկու հարիւր արժէն նէ՝ կրկին ցաւ կունե-  
նայ. թէ որ չորս հարիւր արժէ, աւելի ցաւ կրլայ.  
մէկ խօսքով որշափէ շատանայ կորսուած բանին աժէ-  
րը, այնշափէ շատ կրլայ ցաւը. արդ զատապարտեա-  
լք որպիսի բարիք է կորուսեր. զանհուն բարին, որ է Աստուած. ասոր համար կըսէ սուրբն թուժմաս թէ,  
պատիժ կամ տանջանք զատապարտելոց է անսահ-  
ման, վասն զի է կորուստ անսահման բարւոյն:

Աս պատիժս է միայն, ուսկից հիմա կը վախնան  
սուրբերը: Սուրբ Օգոստինոսին բարձին պէս՝ աս բանս  
տանջանք է սիրողաց, և ոչ եթէ արհամարհազագաց:  
Սուրբն խղնատիս բայողեան կըսէր թէ տէր, ամէն

պատճոց կը համբերեմ, բայց առոր չէ, քեզնէ զորի մեալու : Բայց աս առնջանքը բնաւ չեն հասկընար մէ զառոր մարդիկ, որոնց փոյթը չէ ամբաներով տարի ներով առանց Առողութոյ առլիլ, վասն զի թշտառ, իսկները խաւարի մէջ կապրին, մեռնելէն ետեսպահ իմանան թէ ինչ մեծ բարիք կորուսին : Ուստի կըսէ սուրբն Անտոնինսո թէ բնդ անջատի հագոյն՝ի մարմոյն՝ իմանաց զԱռողուած զծայրագոյն բարին, և զրատեզծանիլ իւր առ այն. ուստի նոյն վայրեկենին կը զիմէ երթալ զրկել ու զրկուիլ իր ծայրագոյն բարոյն հետ. բայց թէ որ՝ի մեզո է նէ կը վարձատի Առողուած մէ, թէ որ շոնք նապատակ մը տեսնէ, և որիք զինքը շղթայով բռնէ կապէ, ինչ սաստիկ ուժ կոտոց շոնքը շղթան կատրելու, և երթալու որոր բռնելու : Հոգին մարմնէն զատուածին պէս՝ բնականարար կը ձգուի առ Առողուած, բայց մեզը զինքը Առողուած մէ կը բաժնէ, և հեռու կը ձգէ՝ի զժոխս. մեզը ձեր որոշեն՝ի մէջ ձեր և՝ի մէջ Առողուածոյ<sup>1</sup> : Ուստի բռն զժոխոր կայացած է ան առջի խօսքին վրայ առ զատապարանեալս, երթայր յինէն անխծնալք. առոր համար կըսէ ուկերերան թէ բիւր զեհեան ալ զնէ մէկը նէ, անանեկ բան մը շրսեր, ինչպէս է վորնատիլ Քրիստոսէ իրրե առելիի, Երրոր Գլուխիթ վորնատեց զԱռիսազոմ որ մէյմըն ալ իր առջեր շերենայ, այնչափ մեծ պատիժ եղաւ առ Արիսողուայ որ կըսէր թէ կամ թող առյ ինծի որ զամ իր երեսը տեսնեմ, և կամ թէ թող զիս մեռցընէ : Փիլիպպոս երկրորդ երրոր առեաս մեծերէն մէկը՝ որ առանց յարզութեան ժամը կեցած էր, բաս անոր թէ մէյմըն ալ աչքիս մի երենար. առ պատիժը այնչափ մեծ սեպեց ան իշխանը, որ տուն եկածին պէս ցաւէն մետաւ : Հապա ինչ պիտի ըլլայ երրոր Առողուած մեզաւորի մը մահուան առեն բոէ թէ զնա կորիք մէյմըն ալ զքեզ շետեսնեմ. զարձոցից զերեսս իմ՝ի զոցանէ, և զացեն զզոսա չարիք բազումք և նեղութիւնք : Ան առեն պիտի լսուի ան բանն ալ՝ի բերանոյ Քրիստոսի . զուք շէք ժողովուրդ իմ, և ես ոչ ինչ եմ ձեր<sup>2</sup> :

Ի նշ ցաւ է որդւոյն իր հօրը մեռնելը, հարսի մը

փեսին մահը . մէկը կրսէ՛ ոչ հայր իմ մէյմքն ալ ըդ-  
քեզ պիտի շտեսնեմ . մէկաղն ալ , ամս վեսաս որ ալ  
զբեզ պիտի շիտեսնեմ : Այս թէ լուինք մէկ դատա-  
պարաելոց մը լացը , ու հարցընեինք թէ ինչո՞ւ կու-  
րաս այդշափ . ան ալ աս միայն պիտի ըսէր , կու-  
րամ կողրամ , վասն զի զԱստուած կորուսի , ալ մէյ-  
մքն ալ զինքը պիտի շիտեսնեմ : Պոնէ կարենար խեղճ  
ոգորմելին զժոխիքի մէջ զԱստուած սիրել , ու հա-  
ճակերպել զինքը անոր կամաց : Բայց չէ . վասն զի  
թէ որ առ կարենար ընել նէ , զժոխիքը զժոխիք չէր  
ըլլար : Չի կրնար թշուառականը համակերպիլ Աս-  
տուածոյ կամացը , վասն զի թշնամի եղած է Աստու-  
ծոյ կոմքին . չի կրնար սիրել իր ստեղծողը , հապա-  
կատէ , և յափառեան պիտի ատէ . և առ է իր իս-  
իական զժոխիքը , զիտնալ թէ Աստուած է ծայրագոյն  
բարի , և միանզամայն հարկաւորիլ ատել զինքը , զոր  
կը անչնայ արժանի անրաւ սիրոյ : Արրունին կատա-  
րինէ զննուացի տեսնելով մէկ զի մը հարցուց թէ զոն  
մի ես . ան ալ ըստա . թէ ես եմ ան անզգամը որ զրր-  
կուած եմ 'ի սիրոյն Աստուածոյ : Պատապարտեալը պի-  
տի ատէ զԱստուած , և պիտի անիծէ անկից առած  
բարիքն ալ , ստեղծումն ալ և փրկազործութիւնն ալ ,  
մանաւանդ ապաշխարութեան խորհուրդը , և աւելի  
ուրը հաղորդութիւնը . ատէ պիտի հրեշտակեները և  
ուրբերը , մանաւանդ իր պահապան հրեշտակը , և  
պաշապան սուրբերը , ևս առանել զսուրբ Աստուածա-  
մայրը , բայց զլխառուարարար անիծէ և հայշոյէ պիտի  
զամենասուրբ երրորդութիւնը , և մանաւանդ զորդին  
Աստուածոյ , որ մեռաւ իրեն փրկութեանը համար , նը-  
մանապէս անոր վէրքերը , արիւնը , շարչարանքը և  
մանը :

Ա. Հ. Ե. Ե. Պ. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Այս Աստուած իմ , զուն ես իմ ծայրագոյն բարիս  
և անհուն բարիս , և ես այնչափ անզամ իմ կամօքս  
զբեզ կորուսեր եմ : Պիտէի ալ որ իմ մեզքովս քու  
կամացդ կը զալէի , քու շնորհքդ կը կորսընցընէի , և  
այսու ամենայնիւ ըրի : Այս , ով որզի Աստուածոյ , թէ  
որ շիտեսնէի զբեզ խաչի վրայ բենուած ու մեռած ին-  
չի համար , չէի համարձակեր խնդրել և յուսալ քեզ-

նէ թողութիւն։ Հայր երկնաւոր, իմ վրաս մի նոյիք,  
հասպա նոյել առ քու սիրելի որդւոյզ վրայ, որ ինձի  
համար կը խնդրէ ներտումն զբութենէդ ։ անոր լոէ և  
ինձի ներէ, ես հիմա շատոնց գժոխքը պիտի ըլլայի  
առանց յուսոյ կարող լինելոյ մէյմըն ալ զքեզ սիրել,  
և նորէն ձեռք բերել կորուսած շնորհքս։ Եւ արդ Աս-  
տուած իմ, կը զղջամ եօ քեզի ըրած անարգանաց  
վրայ, ամէն բանէն է, ել, ետ կենալով քու բարեկա-  
մութենէդ, և առքի տակ առնելով քու սէրդ շնչին եր-  
կրիս հանոյիցը պատճառաւ։ Երանի թէ մեռած ըլլայի  
բիոր անգամ։ Ի՞նչպէս կրցայ ասանկ կոյր ու խննի  
ըլլալ։ շնորհակալ եմ քեզնէ, տէր իմ, որ ինձի տան  
տուիր նար գտնելու իմ շարեացս, արդ որովհետեւ քո  
ողորմութեամբդ գժոխքէ զորս եմ, և կրնամ սէր ու-  
նենալ, կը սիրեմ զքեզ անբաւ բարիդ, իմ կեանիս,  
իմ զանձու, սէր իմ տէր, և ամենայն ինչ։ Յիշեցոր,  
տէր, միշտ քու սէրդ զոր առ իս ցցուցիիր, և զդոխքը  
ուր ես պիտի ըլլայի, որովէս զի առ մասձութիւնը զիս  
վառէ, միշտ ներզործութիւն սիրոյ ընելու, և միշտ քե-  
զի ըսելու, կը սիրեմ զքեզ, և սիրելով կը սիրեմ։ Առ-  
բիամ կոյս, թագուհի իմ և մայր իմ, յոյս իմ և ա-  
պաւէն իմ, թէ որ գժոխքի մէջ ըլլայի նէ, զքեզ ալ  
չէի կրնար սիրել։ Աը սիրեմ զքեզ, մայր իմ, և քեզի  
կը վստահիմ ետ շկենալ մէյմըն ալ ՚ի սիրելոյ զքեզ և  
զԱստուածն իմ, օգնէ ինձի և ազաշէ զՅիսուս վասն իմ։

## ԽՈՐՀԾԻԱԾՈՒԹՅՈՒՆ ԻԵ ·

ՅԱԽՏՑԵՆԱԿԱՌԻԹԻՆ ԴԺԱԽՈՑ

Ու անոնք յափառենական տաճանաց պիտի մասնավիճ ։

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

թէ որ գժօխքը յափառենական չըլլար , գժօխք չէր ըլլար : Վիշ ատեն զիմացող պատիմը պատիմ չէ , վի- անդի մը մէրքը կը կորեն , մէ կալին բազցկեղը կը տաղեն , ցաւը մէծ է , բայց որովհետեւ քիչ մը եւսեն կը միրժանայ , շատ տանջանք չէ : Հապա ինչ տանջանք կըլլար թէ որ ան կորուածքը կամ այն տաղելը շա- րունակէր շարաթ մը , կամ ամիս մը ամբողջ : Եր- բար տանջանք մը շատ կերկըննայ , թեթև ալ ըլլայ , ինչպէս աչքի ցաւը , ակոսյի ցաւը , անտանելի կըլ- լայ : Բայց ինչ կըսեմ ցաւ , խաղարկութիւն մըն ալ , կատակերգութիւն մըն ալ երաժշտութիւն մըն ալ թէ որ շատ երկըննայ կամ բոլոր օրն ըլլայ , ձանձրա- նալէն չէինք համբերէր : Հապա թէ ամիս մը կամ տարի մը զիմանալու ըլլար նէ : Խոկ գժօխքը ինչ պի- տի ըլլայ . ուր նոյն խաղարկութիւնը միւտ չի տես- նալիր , կամ նոյն երաժշտութիւնը միւտ չի լսուիր . սուկ մէկ աչքի կամ ակոսյի ցաւ չէ , սոսկ մէկ կորե- լու կամ տաղելու ցաւ չէ , հապա ամէն տանջանք և ա- մէն ցաւ հռն են : Եւ որչափ ատեն . յափառենանս յա- փառենից . և չարչարենցին զտիւ և զզիչեր<sup>2</sup> :

Աս յափառենականութիւնս հաւատոյ բան է , չէ թէ կարծիք մըն է , կամ կասկած մըն է , այլ ճշմարտու- թիւն վկայեալ յԱստուծոյ յամենայն զիրս սուրբս . եր- բայք յինէն անիծեալք ՚ի հուրն յափառենական . և եր- թիցեն նորա ՚ի տանջանսն յափառենականս<sup>3</sup> . որբ տայ-

1 Եւ երթիցեն նոքա ՚ի տան . 2 Յ-շ- 3 . 10 :

Համա յափառենական : Մ-թ- 3 Մ-թ- 4 Եւ . 41 . . . 46 :

Եւ . 46 :

ցեն վրեժս 'ի սատակումն յափտենից<sup>1</sup> . ամենայն ինչ հրով յազեցի<sup>2</sup> . ինչպէս որ ազգը ամեն բան կը պահէ , ասանկ ալ դժոխքին կրակը զատապարտեալները տանջելու առեն՝ միանգամայն աղին յատկութիւնն ալ տնի , պահելով անոնց կեանքը : Առոք նեռնարգոսի բաածին պէս , ան տեղի կրակը անանկ կը տաշութէ որ միանգամայն միշտ ողջ պահէ :

Ուրեմն ինչ մեծ խենթոթիւն է ան մարզուն ըրածը , որ մէկ որ մը զրուանք բնելու համար՝ ուզենայ պարտաւորիլ զոցուած մնալ մէկ փոսի մը մէջ քաներուն տարի : Ֆէ որ դժոխքը հարիւր տարի դիմանար , ինչ կըսեմ հարիւր , հապա երկու իրեք տարի միայն , և ոչ աւելի , տակաւին մեծ խենթոթիւն էր մէկ քանի վայրկենի շնչին հաճոյից համար , կրակի մէջ զատապարտուիլ երկու իրեք տարի : Բայց մեր բանք երսուն քառսուն տարիի վրայ չէ , հազար կամ հարիւր հազար տարուան համար չէ , հապա նոյն տանջանքը քաշելու վրայ է միշտ և յափտեան , անանկ որ ոչ վերջանալ կայ և ոչ թեթենալ բնաւ : Ուստի իրասունք ունին եղեք սուրբերը՝ երրոր աշխարիս վրայ էին նէ , ու զեռ 'ի վասնզի զատապարտութեան , բայտ զողակ : Երանելի հայրն Եսայի անտապատն ալ կենալով պահօք և նզնութեամբք , կու լար ու կըսէր , վայ ինձի ողորմելոյս , որ զեռ զեհենին կրակէն ազատ չեմ

## ԵՎՀ ԱՒ ՊԵՂԱԾՍԱԿ

Ո՞՛ Աստուած իմ , թէ որ զիս դժոխք խարած ըլլայիր , ինչպէս որ շատ անզամ արժանի եղայ ու ետքը ազատեցիր զիս քու զթութեամբգ , որչափ պարտական քեզի պիտի մնայի , և անկէց Ետե ինչ սուրբ կեանք կրակսէի վարել : Արդ հիմա աւելի մեծ ողորմութեամբ զիս պահեցիր՝ որ հոն շինկնամ , ինչ պիտի ընեմ , նորէն պիտի զառնամ արդեօք զրեզ վշտացնելու , և քու բարեկութիւնդ շարժելու , որ իրօք խարես զիս հոն աանջուելու ան ապատամբներուն բանտին մէջ , ուր շատ ինձմէ սակաւամեզք կը տոչորին : Ա՛ վրեկիչ իմ , ասանկ ըրի առաջուց ալ . փոխանակ բանեցընելու ան ատենն որ տուիր ինձի իմ մեղքերս լա-

թու, ես աւելի զբեղ սրդողցընելու ծախեցի . Գոհանամ զանրաւ բարութենէզ, որ այսչափ ինձի երկայնամիտ եղար . թէ որ անսահման շրլլար քու համբերթիւնդ, ինչպէս կրնայիր ինձի համբերել . Աւստի գոհանամ զրէն ինչուան հիմա ինձի սպասելուդ համար . մեծավէս զոհանամ հիմա ալ ինձի լոյս տալուդ համար . որով կու տաս ինձի ճանշնալ իմ խենթութիւնս, և այնչափ անարզանքը՝ որ քեզ տուեր եմ իմ ձեզրովս . ուստի կը զարշիմ անսոնցմէ և կը զզջամ 'ի բլոր սրտէ, թող ինձի վասն քու սուրբ չարշարանցդ, և ձեռք տոր ինձի քու շնորհրովդ, որ մէյմրն ոլ զրեղ շվատացընեմ . իրաւամբը հիմա պէտք է որ փախնամ, շրլլայ թէ զիս թողնես մէկ մահուչափ մերաց մէջ ալ ինկնալ : Այս տէր, աչքիս առջեն զիր ան իրացընէ վախնալու բանը, երբոր սատանան զիս փորձելու բլայ մէյմրն ալ զրեղ վշտացընելու : Առաւած իմ, զրեղ կը սիրեմ, չեմ ուզեր մէյմրն ալ բզգիկ կորացնցընել, զիս փախէ քու շնորհրովդ, Յզնէ ինձի, կոյսգ ամենասուրբ, տոր որ միշտ քեզի ապամիմ յամենայն փորձութիւնս իմ, որպէս զի շի կորպնցընեմ զԱստուածն իմ . Մարիամ մայր իմ, զու ես յոյս իմ :

### ՄԱՍՆ ԵՐԿԻՐԱԲԴԻ

Ով որ մէյմր զժոխք իյնայ նէ, յափտեան անկից կլելիք չունի : Աս բանիս մատածոթիւնը դողալ կու տար Դաւթի, ուստի կրօէր . մի ընկդմեսցեն զիս անդունցը խորաց, ջրհոր մի կափուսցէ զրերան իւր 'ի փերայ իմ<sup>1</sup>, յաստապարտեալը ընկածին պէս ան տանշանաց խորխորատը՝ փոսին բերանը կը զոցուի, ալ շի բացուիր . զժոխքը մտնելու զուռ ունի, ելլելու դու շոնի : Առ է Աերերիանոսի ըսածն ալ թէ էջը ունի, ելք չունի : Ուստի սասանէ կը բացատրէ նոյն սազմամին խոսքը, մի թէ կափուսցէ զրերան իւր . վասն զի երբոր վար առնէ եկողները, վերէն կը զոցուի վարէն կը բացուի : Քանի որ մեղաւորը աս աշխարքիս վրայ կալիք նէ, կրնայ յոյս ունենալ ճար-ընելու, բայց

մէջմը որ մեղքով մահէն բռնտի , ամէն յոյս իրեն համար վերջացած է . յոյս ամբարչտի կորիցէ<sup>1</sup> , կըսէ սուրբ զիրքը : Գոնէ մէկ սուստ յոյս մը կարենացին ունենալ գատապարտեալք , որ քիչ մը մխիթարանք ըլլարյու սահատտթեան զէմ : Ա իրադից հիւանդ մը մահին ըն կած'թէ և անյոյս ըլլայ բժիշկներէն , ինքը զեռ կը յու սայ թէ կարելի է որ ինձի զեղ մը զանտի առողջունալու . ինչուան 'ի մահ բանտի գատապարտեալն ալ ինքը զինքը կը մխիթարէ յուսով մը թէ ով զիտէ կրնայ րդուլ որ աս շղթաներէն խալքում : Գոնէ , կըսէմ , ասանէ կարենար ըսելու զժոխքի գատապարտեալն ալ . թէ ով զիտէ զուցէ մէկ օր մը աս բանտէս ելլեմ : Զէ չէ , զժոխքի մէջ բնաւ յոյս շիկայ , ոչ իրաւ ոչ սուտ , հոն շրպար ըսել՝ ով զիտէ , զուցէ : Յանդիմանեցից և կացուցից զայս ամենայն առաջի քո<sup>2</sup> . վասն զի խեզն ողորմելին միշտ աշքին առջեր կը տեսնէ դրած գատապարտութիւնը , թէ յափտեան պիտոր լայ ան տան ջանաց խորիսորատին մէջ : Յարիցեն ոմանք 'ի կետեան յափտենականս , և ոմանք 'ի նախատինս և յամօթյա փտենական<sup>3</sup> . ուստի գատապարտեալը չէ թէ միայն ամէն վայրկեան կը տանջուի , հապա ամէն վայրկենի մէջ ալ կը քաշէ յափտենականութեան տանջանքը . ըսելով , ինչ որ հիմա կը քաշեմ նէ , յափտեան պիտի քաշեմ : Տերտուզիանուին ըսածին պէս՝ յափտենականութեան ծանր բեռը կը քաշէ :

Ուրեմն աղաչենք զԱստուած սուրբ Օղոսաթնոսին հետ , աստ կիզեա , աստ սզոցեա , աստ մի խնայեր . զի յափտեան խնայեցես : Աս կեանքիս պատիժները կանցնին կերթան . նեսոք քո զնան 'ի ձայնէ որոտույ քո անուի<sup>4</sup> . բայց անդիի կենաց պատիժները բնաւ անցնելիք չունին : Թէ որ հիմակուան որոտմանքէն կը վախնանք , վախնանք ան որոտմանքէն յափտենական գատապարտութեան , որ զոռակոյ կելլէ զատաւորին բերնէն անօրինաց զէմ , երթայք յինէն անփծեալքի յափտենական<sup>5</sup> : Ահա աս է վախնալու ձայն որոտաւոյ անուին Աստուծոյ , վասն զի անփւը օրինակ է յա-

1 Աշ-սէ . ձ. 5 . 7 :

4 Աշ . Հ. 2 . 18 . 19 :

2 Աշ . Կ. 2 . 21 :

5 Աշ-սէ . Կ. 4 . 41 :

3 Գ. 2 . ձ. 2 :

իտենականութեան, որուն շրջանը ծայր ու ճոթ չունի. ևս աէք մերկացի, կըսէ, զվաղակաւորն իմ 'ի պատենից իւրոց, և անդրէն ոչ ևս դարձցի<sup>1</sup>: Որչափ մէջ է գմախիքի պատիմը, ալ աւելի վախնալու բանը ան է որ մէջմըն ալ ևս դառնալից չունի:

Գոցէ անհուատին մէկը բոէ թէ աս ինչպէս զատաւան է, մէկ վայրկենի մեղքը յաւիտենական առնջանքով պատժել: ևս ալ կըսեմ. հապա ինչպէս մզգուորը կը համարձակի մէկ չնշին ու վայրկենական հանոյից համար անարդեկ դանրաւ մեծվայելչութիւնն լատուծոյ: Արրոյն թուվմայի բատձին պէս, մարդկային բատաստանին համեմատ ալ՝ մարդասպանութիւնը մէկ փայրկենի մէջ ըլլալուն համար՝ վայրկենական պատճով չի տանջուիր: Մէկ մահուչափ մեղքին մէկ դժոխութ քիչ է, ինչպէս որ կըսէ սուրբն նեռնարդինոս սենցին. ինչ և իցէ մահուչափ մեղքով անհուն անարգակը կըլլուի լատուծոյ. ուստի անհուն անարգանաց անհուն պատիմ պէտք է. բայց որովհետեւ սրբոյն թուվմային բատձին պէս, արարածը բնզունակ չէ անհուն պատճոյ բատ սասակութեան, լատուծ ալ իրաւամբը կընէ, որ անոր պատիմն անհուն ըլլայ բատ տարածութեան, որ է ըսել յաւիտենական:

Ո՞ր թողունք որ աս պատիմը պէտք է որ յաւիտենական ըլլայ: Լախ, վասն զի մեղքաւորը 'ի դժոխս չի կընար վճարը բնել իր յանցանացը. աս կեանքիս մէջ կընայ մեղքաւորը վճարումն ընել արդեամբը փրկչին իւրոյ, ասկից դուրս կը մնայ զատասպարտեալը, և այնպէս յաւիտեան կը մնայ անճողութելի 'ի պատճոց. ոչ փրկէ մարդ, և ոչ տայ լատուծոյ փրկանս . . . վասակեա յաւիտեան<sup>2</sup>: Ուստի կըսէ բելուակեցին թէ ան յանցանքը միշտ կընայ պատժուիլ, բայց ոչ երբէք կընայ քաւտիլ. վասն զի սրբոյն լնտոնինոսի բատձին պէս, հօն տեղ մեղքաւորը չի կընար զզջալ, անոր համար լատուած միշտ սրդողած կը մնայ. ժողովորդ՝ բնդ որում տացէ, պատերազմ տէք մինչև ցյափեան<sup>3</sup>: Երկրորդ, թէ և լատուած ուղենայ ալ ներիլ, ինքն դատասպարտեալը ներումն չուզեր, վասն զի է խստախիբ կամակոր հաստատեալ յատելութեան

ընդդեմ Աստուծոյ : Ուստի կըուշ խնամքենամբառ կ  
պատր թէ զատապարահաւորը չեն խոնարհեր , վաս  
զի անդզամաթիւնը առելութիւնը տիրած է իրենց գր  
ուց . և սուրբն Հերմանիոս ալ կըուշ թէ անյազ են ի  
զանկութիւն մեզանչեց : Ասկից է որ զատապարահ  
ուցն վերըն է անրժշկելի : վասն զի անդիր չի տար ըր  
ժրշկելու : Ուրբ իմ՝ սաստիկը՝ տատի բժշկեցաց :

ՏԵՇ ՆԵՐԱԾՈՅՆՔ

Արենին փրկիչ իմ , թէ որ ես զժոխարն ըլլայի ներա  
տրժանեացու : յամասեալ պեղապատիք պիտի ըլլայի  
յատելութեան քեզի զէմ , Աստուծոծ իմ , որ ինձի հա-  
մար մեռար : Այս , որպիսի զժոխար կըուլոր տա , առել  
զրեզ , որ զիս սիրեցիր , ով զեղեցկութիւն անչափ , ով  
սրբութիւն անբառ , արժանի անշատն սիրոյ : Արենին  
թէ որ հիմա զժոխարն մեջն ըլլայի նէ : պիտի անանկէ  
թշուառ պիճակի մեջ ըլլայի : որ ներունին ալ պիտի  
չուղելի բազութեան , որ ինձի հիմա կուզես տալ : Այ-  
սուս փրկիչ իմ , զռչանոմ զքեն աս ամեն զթութեանզ  
համար , որ իմ զրաս բանեցուցիր , տատի թուզութիւն  
ալ կուզեմ , զրեզ սիրել ալ կուզեմ : զուն ինձի ներունին  
կուզես տալ , ես ալ ան կը ինցորեմ , և կը յաւան քա-  
տրպիւնքովզ : Այս ցաւին ամեն մեզաց զրոյ : որով  
զքեզ վշտացուցի , ով անբառ բարութիւններ . Բազու-  
թիւն ինձի շնորհէ : Այս սիրեմ զքեզ ամենայն հոգով  
ոհն աւքը : Խ նշ ինսու ինձի բրած ունիս , որ ես կար-  
նամ զքեզ տաել որպէս թշնամի յատիտեան . և ինչ  
բարեկամ ունեցեր եմ ես բնաւ , որ այնչափ բան  
բած ըլլայ ինձի , և այնչափ բան բաշած ըլլայ ինձի  
համար , որչափ զուն ըրիր և քաշեցիր : ով Յիսուս իմ  
Համար մի թոզուր որ ես մեյմըն ալ քու կամքիզ զէմ  
ընեմ , ու կորուրնցընեմ քու աւքը : Ցուր ինձի մենձի  
քան թէ մեյմըն ալ տա կործանեման մեջ իյնալ : Ան  
ախրամայր , քու հովանոսորութեանց տակը զիս պա-  
հէ , և մի թոզ տար որ մեյմըն ալ ես ապատամբ ըլլամ  
ընդդեմ Աստուծոյ և ընզդէմ քեզի :

## ՄԱՍԻՆ ԵՐՐԱԲՐԴ

Մաշն որ առ կենացս մէջ մեզաւորաց աշքին տաջն առ վախճանվու բան է, զժոխիրին մէջ իրենց ամենէն քափորիլի բաներ պիտի ըլլոյ. խնդրեացն զիման, և մ զայեն, ցանկան մեռանիլ, և վախիրց ՚ի նոցանէ ման, Աւստի ասանկ կը զրե սուրբն Հերոնիմոս. ով ման, արշափ անուշ կրտտա անոնց որոնց այնչափ զան երեցար. Գաւթի բոսածին ովէս, ման Հովուեցէ զան<sup>2</sup>, զոր ասունկ կը պորպորանէ սուրբն Յեղա- նորդու, թէ ոչխորը երրոր կորածի նէ, կանանցը խոտ, բայց որմանոր կը թողնէ, ասանկ ալ մանց զատապարտեալներով կորածի, ամէն վայրեկան ման խոտոց իրենց, բայց կենացնի կը թողնէ ոիրենլո՛ որ- զէս զի անզազար սպանեն զիրենք զժոխիրին առանձա- բար. Աւստի կրու նաև սուրբն Կըխոր թէ ան սոս- խի բացի մէջ մեզաւորը միշտ կը մեռնի, և կենաց- նի կը մեռոյ. Հոս որ մէկը ցաւազին մահուամբ մեռնե- րու ըլլոյ, ամէնըր ցաւակից կրտտան. զատապարտե- րոն ցաւակից եղող մըն ալ շիկոյ. Յաւէն ամէն վայր- ինի կը մեռնի, բայց չունի և պիտի չունենայ զմէ- լո որ իրեն ցաւակից ըլլոյ. Զենոն կոյսոր մէկ փոսի ՚ի մէջ զցուած կազազակեր, ոզորմեցէք բացէք ին- ի, բայց լուող չի զտեռեցան, և անոնկ յուսահատ մաս. մերժէն տեսան որ իր թերեն միուր կրծեր կերեր. Կիւրեզ աղերսաններացին զատապարտեալոց Համար կը թէ կը պոստն կը պոռչան, խալբանող շիկոյ. կո- րն կոզգան, ցաւակից եղող շիկոյ:

Եւ առ իրենց թշուառութիւնը որչափ ատեն պիտի վիճանոյ. միշտ և յարխանան, և յարխանան յարխա- նից. Կը պոստնի ՚ի Հոգեար կըթութիւնս Հօրն Աւ- ելիքի կրտտերոց, թէ Հոռոմ Հարցուցին զիսին զիս- նորի մը թէ արշափ պիտի կենաց զժոխիրը. ան ալ կո- տապութեամբ ձեռքը զարենելով աթոռի մը բառու միշտ և միշտ. Առ բանես այնչափ սարսափ ընկառ լուզնե- րուն մրցոյ, որ շատը ընդհանրական խաստավանամբ եղան, և վաղքերնին վոխսեցին՝ առ երկու բառին Հա-

մոր թէ միշտ միշտ : Խեղճ ողործելիք Յուզա թը շատուականիք հազար տիժ հարիսր այսչափ տարի է որ գմոխիքն մէջն է , և իր գմոխիքը միշտ նոր կրտկան . Խոկ թշուատկան կացէնը վեց հազար տարինէն էւել է որ ան կրտկին մէջն է , և միշտ նոր կրտկանիքը գմոխիքը : Մէկ դիսի մըն ալ հարցուցին , թէ քանի տարի է որ ինքը գմոխիքն է . բայս երեկուընէ ի վեր է . տար յախն թէ ինչպէս երեկուընէ կրտկա , Հինգ հազար տարինէն էւել է քանի որ զան զատապարտուած եւ . պատասխան տուա . թէ որ զիտնացիք ինչ բան է յափ անենականաթիւնը , կիմանացիք որ անոր առջնի հինգ հազար տարին մէկ վայրկեան ալ չի սեպուիք : Դինելոր թէ հրեշտակ մը զար բանք մէկ զատապարտուածի մը թէ զան գմոխիքն պիտի ելլեն , երբոր անցնին այնչափ զարեր որչափ են անձրենն կաթիւները , ծառերուն անքները և ծովուն աւազը , զատապարտելոյն մեծ ու բախութեան բան կրլլար՝ քան թէ մուրացկանի մը բանք . թէ զան թագաւոր պիտի րլլաս : Բայց սակայն թագ անցնին այնչափ զարեր , և բազմապատկանին անհանգամ , գմոխիքը միշտ նոր կրտկի : Ամեն զատապարտեալ աս զաշինքը կը զնէք Աստուծոյ հնոր սելուք . անք , սաստկացոր խօմ առնջանիքս որչափ կող զես նէ , երկրնցոր որչափ կուզես , միայն թէ եար եարը յիննայ , ես զա՞ւ եմ : Բայց աս րլլալու բան չէ : ընտանիքիք չիկայ : Աստուծոյ վազը աս արզարա . թեան ձայնը միշտ պիտի հնչեցընէ գմոխիքն մէջ , միշտ և յախտեանս յախտենից ե ես :

Թող հարցընեն զիւաց զատապարտեալք , քանի մէկ զմեղ հաս պիտի պահէք . քանի զիւներ , երբ կը յիննայ առ վայրկեանիք , աս աղապակը , աս զարշութիւնը , առ կրտկը և բոցը , աս առնջանիքս . պատասխան կառենն ու երբէք ոչ երբէք . Արշափ ատեն պիտի զիմանան . միշտ և միշտ : Ա՛յս ա՛ք , լոյս տուր այնչափ կոտրելուն որ կը խրատուին գմոխիք չերթալու համար նէ , առ տասխան աս կուտան . թէ որ գմոխիք երթամ նէ , երթամ , համբերութիւն : Ա՛յս անք Աստուծոյ , սաստկեն . ըլ համբերութիւն չունին՝ թիշ մը ցորաց քաշեն նէ . տաք խցի մէջ կենան նէ , ծեծ մը ուտեն նէ . Հազար ինչպէս պիտոր համբերեն կրտկի ծովուն մէջ , առես կոխ եղած սատանաներէն , և Աստուծոյ երեսէն ընկած , և ամեն բանէ զրկուած յախտեանս յախտենից :

Ով հայր զբութեանց և Աստուած ողորմաթեանց, դասի բանձին պէս՝ոչ թողցես զայնասիկ որ խնդրեն զիզ տէր<sup>1</sup>: Ես ինչուան հիմա քեզի երես զարձուցի. և զուն զիս երեսէ շիճզեցիր. կազաչեց զիս երեսէ մի ձիր հիմա ալ՝ որ զրեզ կը խնդրեմ. Այս զզջամ, ով նայազոյն բարի, որ քու շնորհը բանի տեղ շիսեցի, և ոչինչ բաներու հետ փախեցի, նայէ ի մէրս ինձնից, և ասունց ձայնը լսելում որ կը բարեխօսուն խոն իմ, ներէ և թող ինձի: Եւ զու գրկիչ իմ, յիշէ միտ զշարչարանս քու որ ինձի համար քաշեցիր, և շուրջ որ իմ վրաս ցցուցիր, հետոն ալ իմ ապերախտինս, որովք ոչնչափ անզամ զժոխքի արժանի եղայ, որպէս զի միշտ լում իմ անզզամոթիւնս՝ որ շիզի զէմ ըրի, և ապրիմ միշտ վաստած ի սէր քու Ան Բիստոս, ինչպէս շիմառուխմ քու սիրովզ, մասնակի թէ շատ տարիներէն տռաջ, ես զժոխքը տոշուրի սիմափ, և յաւիտեան ալ պիտի տոշորէի. և զուն փոխարքելու համար մեսար, և անկառ զբութեամբ փոխարքեցիր. թէ որ զժոխքի մէջ ըլլոյի նէ հիմա, զիզ սիմափ տառէի, ան ալ յաւիտեան. բայց հիմա բզշիզ կը սիրեմ, և կուզեմ յաւիտեան սիրել, ասանկ շու ունիմ զօրութեամբ քու սուրբ արևանդ: Դան որ փո կը սիրես, ես ալ զրեզ կը սիրեմ. զուն զիս միշտ կոզես սիրել, թէ որ ես զրեզ շիթոզնեմ նէ: Այս տէր իմ, զուն պահէ զիս, որ մշամըն ալ զրեզ շիթոզնեմ, անձէց եան ինչ որ կուզես ինձի ըրէ. ես արժանի եմ մէն պատուհափ, և սիրով ալ կընզունիմ, միայն թէ զիս խալքանս ան պատուհասէն զուրկ մեալու ի բայրոյզ: Ով Մարիամ ապաւէն իմ, քանի անզամ և զիս զժոխքի արժանի ըրի, և զուն զիս խալքանցիր. ֆիս ալ զիս մեզքէ խալքէ, որ միայն կրնաց զիս ոկել Աստուածոյ շնորհը և զժոխքը տանել:

<sup>1</sup> ԱՅ. Ձ - 11.

## ԽԱՐՀՅՈՒԹԻՒԹԻՒՆ ԵԲ.

ԴԵՏԱՊԱՐՏԵԼՈՑ ԽՎԱՄՏԱՆԱՑ ԽԱՅՔ

Անոնց որդը չի մեռնիր<sup>1</sup>.

## ՄԱՍՆ Ա.ՌԱԶԻՆ

Վասորդը որ չի մեռնիր՝ կիմացուի, կըսէ սուրբն թռումաս, խղճմտանիքի խայթոցը, որով յաւիտեան կը տանջուի մեղաւորն ՚ի դժոխս։ Նատ կերպ պիտի ըլլան խղճմտանաց խայթոցը որ պիտի կրծեն զատապարտելոց սիրար, բայց աս իրեկ խայթոցն աւելի պիտի տանջէ զիրենցք. մէյմը թէ բնշ չնշին բանի համար զքժոխը ընկան, մէյմըն ալ թէ ինշ թեթև էր որ պիտի ընէին փրկուելու համար, և երրորդ թէ ինշ մեծ բարիք կորուսին։ Առաջին խայթոցը բախնը ան է՝ որ զատապարտեալը պիտի տեսնէ թէ բնշ չնշին բանի համար կորուսած է. Եսաւ ոսպնաթանը ուտելէն ետև որուն համար անզրանկոթիւնը ծախնեց, սուրբ պրքին պատմածին պէօ, որտին ցաւէն կորուսած բանին գրայ կատղելով՝ ամուր ձայնով կը պոտար. աղաղակեաց ՚ի ձայն մեծ՝ զառնացեալ յոյժ<sup>2</sup>, կըսէ սուրբ զիրքը։ Հապա որչափ պիտի պոռչայ պոռչըսայ զատապարտեալը՝ քանի որ մտածէ թէ մէկ վայրկենական և թունաւոր հաճոյքը կատարելով՝ կորօրնցուց յափտենական թագաւորութիւնը ամենայն զուարձութիւններովը. և պիտի տեսնէ զինքը յաւիտեան զատապարտեած անմահ մահուան։ Առաջի շատ աւելի զառնաց պիտի ունենայ քան զլալն Յովեաթանու, որ իր հօրմէն մահուան զատապարտելով կըսէր. նաշակերուի ճաշակեցի սակաւ մի մեզը, և ահա մեռանիցից ես<sup>3</sup>. Այս, բնշ տանջանք կրպայ զատապարտելոյն։

1 Արդեն նոցա ոչ մեռնի։ 2 Ծ.Հ. բ. 34։  
Ա. թ. 47։ 3 ա. թ. 5. ձ. 43։

ան տառն տեսնելը իր դատապարտութեան պատճա-  
ռը : Մեղի հիմա մեր անցած կեանքը ինչ կերենայ ,  
իթէ ոչ մէկ վայրկենի երազ մը . իսկ ինչ պիտի ե-  
րենան դժոխք եղողներուն իրենց յիսուն կամ վաթ-  
ուն տարին որ ունեցեր են երկրիս վրայ , երբոր ՚ի  
խոր յափառենականութեան զտնուին նէ , որ հարիւ-  
րառ և հազարաւոր միլիոն տարիներ անցնին նէ կը  
ոճանեն որ իրենց յափառենականութիւնը դեռ նոր  
կըսկի : Բայց ինչ կըսեմ յիսուն տարի կենաց , մի-  
թէ յիսուն տարուան մէջ մէկին հանոյքը կրնայ կա-  
տարուիլ . միթէ մեղաւորը առանց Աստուծոյ ալլրե-  
րգ միշտ կը վայելէր իր մեղացը մէջ . մէկ քանի վայր-  
ինան կը դիմանայ մեղքը , մնացած բոլոր ատենն որ  
Աստուծոյ թշնամի կապրի մէկը , պատիմ է ամեններն  
և ամօթ : Այս ինչ կերենան դատապարտելոց առջե-  
ան իր մարմենոյ հանոյից վայրկեանները . մանաւանդ  
և վերջին մեղքը՝ որով դատապարտուեր է , ուստի  
պիտի ըսէ . որեւմն մէկ ողորմելի և անբանական հա-  
յոցից համար , որ վայրկեան մը հազիւ տեսց , և իս-  
կոյն անցաւ զնաց հովի պէս , ես պիտի կենամ աս  
կրակին մէջ տոշորած , յուսահատ , և ամէն բանէ  
դուրկ՝ միշտ և յափառեան , քանի որ Աստուծած Աս-  
տուծած է :

ՏԵՇ ՆԵ ՊԵՐԱԾՈՎՆՔ

Լոյս տուր ինձի տէր , որ ճանչնամ իմ անզգամու-  
թիւնս որով վշտացուցի զրեզ , և յափառենից պատռ-  
ասին արժանի եղայ : Աստուծած իմ , մեծ ցաւ է ինձի  
զրեզ վշտացընելս , բայց նոյն ցաւը զիս կը միսիթա-  
րէ . թէ որ զուն զիս զժոխք խաւրած ըլլայիր նէ ըստ  
իմ արժանեացս , աս խողնմտանկս կըլլար ինձի զժոխք  
վժիսոց , տեսնելով որ ինչ չնշին բանի համար դա-  
տապարտուեր եմ . բայց հիմա աս խողնմտանկը զիս կը  
միսիթարէ , վասն զի կը քաջալերէ զիս թողութեան  
յայս ունենալ քեզմէ , որ խոստացար ներել զզջացո-  
վին : Այս , տէր , ես ալ կը զզջամ զրեզ անարգելուս  
համար , սիրով կը քաշեմ այս քազցը պատիմս . մա-  
նաւանդ թէ կադաշեմ որ սաստկացընես , և պահես  
բայն վրաս մինչեւ ՚ի մահ , որպէս զի լամ դառնապէս  
և ահանութիւններն որ քեզի տուի : Թող ինձի , փրր-

կիչ իմ, որ ինձի զթալով անձիդ շիղթացիր, յանձն առնելով ցաւաղին մահ քաշել դիս զժոխքէն խալըսելու համար: Ո՞չ կաղաչեմ, զթա ինձի և ողորմէ, ըրէ որ ան զբեղ վշտացընելուս խղճմտանքի խայթը անդագար ցաւի մէջ դիս թողու, միանզամայն բորբոքէ դիս բոլոր սիրով առ քեզ. որ այսչափ դիս սիրեցիր, և այնչափ երկայնամտութեամբ ինձի համբերեցիր, և հիմա ալ պատժելու տեղը բարիփով և շնորհքով կը լեցընես: Գոհանամ զքէն, փրկիչ իմ, և կը սիրեմ ըզքեզ ինձմէ էւել և ՚ի բոլոր որտէ: Զես մերժեր զոն բնաւ զբեղ սիրողը. արդ ես զբեղ կը սիրեմ, դիս ալ մի մերժեր քու երեսէդ, պահէ դիս միշտ և հանապազ քու շնորհիդ մէջ. և մի թողուր որ ես զբեղ մէյմըն ալ կորսընցընեմ: Մարիամ սուրբ Աստուածածին, ընդունէ դիս քեզի ծառայ, և կապէ դիս սիրով քու միածնիդ հետ. աղաչէ որ ինձի ներէ, և տայ ինձի իր սէրը և յարատեութեան շնորհքը ինչուան ՚ի մահ:

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՒԴ

Սուրբն Թովմաս կըսէ թէ աս պիտի ըլլայ զլխաւոր տանջանք դատապարտելոց, տեսնել թէ չնշին բանի մը համար կորսուեցան, երբոր այնչափ դիւրաւ կըրնային արքայութեան յաւիտենից փառքը ձեռք բերել, թէ որ ուղենային նէ: Ուստի խղճմտանքին երկրորդ խայթոցը աս կըլլայ՝ այսինքն մտածել որ քիչ բան ունէին ընելիք փրկուելու համար: Արբոյն Ամբերդոսի դատապարտեալ մը երեցաւ և ըստու, թէ աս էր իր բուն ցաւն որ զինքը կը տանջէր ՚ի զժոխս, մտածելն թէ ինչ պզտիկ բանով մը կրնար փրկութեան հանիլ: Պիտի ըսէ ան ատեն թշուառական մեղաւորը, թէ որ դիս մահացընէի չնայել ան մեղանչական առարկային վրայ, թէ որ յաղթէի մարգկային նկատմանց: թէ որ փախչէի աս ան առիթներէն, ընկերութենէն, կենցաղապարութենէն, ես չէի դատապարտուեր: թէ որ շարաթն անզամ մը խոստովանանք ըլլայի, թէ որ հոգեւոր խրասներու սիրով երթայի, թէ որ ամէն օր հոգեւոր զբայցէ մը կարգայի, թէ որ դիս Աստուածոյ յանձնէի և Մարիամու, ես չէի նորէն իյնար: Նատ

անզամ առաջադրեցի առ ընել, բայց 'ի զործ շիզրի . կամ սկսայ ընել, ետքը թողուցի, առոր համար կոր- սուեցայ :

Առ խզճի տանջանքը կը սաստկանայ բարի օրինակ- ներէն որ տեսած էր աղէկ բարեկամներէն և ընկեր- ներէն, և աւելի կը սաստկանայ փրկուելու համար Աս- տուծոյ իրեն տուած պարզներէն, թէ բնական պար- զի ըլլայ, ինչպէս կատարեալ առողջութիւնը, թէ բախ- տի բարիք ըլլայ, և թէ քանրար որ Աստուծոյ իրեն տուեր էր 'ի բարին բանեցընելու և սուրբ ըլլալու, ըր- նարհներ, լուսաւորութիւններ, ազգեցութիւնք, կոշ- մանք, և այնշափ տարի ալ՝ ըրած վեստին ճարր տես- նելու, բայց կը տեսնէ որ ան թշուառ վիճակին մէջ որ ընկած է, ալ ատեն շիկայ ճար ճարակ ընելու . խան զի կը լսէ զրոց ան բանը թէ հրեշտակն զոր տե- սի . . երգուաւ 'ի կենդանին յաւիտենից . . զի ոչ ես կայ այ ժամանակ<sup>1</sup> : Այս, որպիսի սուր սուսերներ պիտի ըլլան աս ամենայն առած շնորհները թշուառական դատապարտելոյն սրտին մէջ, երբոր կը տեսնէ որ մնցեր զացեր է ատենը ճար մը ընելու իր յաւիտենա- խան կործանմանը, տստի պիտի ըսէ իր յուսահաս ընկերներուն հետ . անցին հունձք, անց ամառն, և մը ոչ փրկեցաք<sup>2</sup> : Պիտի ըսէ, երանի թէ ան աշխա- տանքներն որ ըրի զիս դատապարտելու, Աստուծոյ համար ըրած ըլլայի, ես մեծ սուրբ մը կրլլայի, Ո՛չ, իմա ինչ մնաց քովս, եթէ ոչ խայթ խզնմանաց, և տանջանք որ զիս պիտի չարշարեն յաւիտեան . իրաւ որ աս մտածութիւնը պիտի տանջէ զդատապարտեալք կրակէն աւելի, և ամէն գժուխտի տանջանքներէն էւել, ըսկով ինքն իրեն, ես կրնայի յաւիտեան երանելի րի- պէ, ու հիմա յաւիտեան թշուառ պիտի ըլլամ:

ԵՎՀ ԱՒ ԳԱՎԱԾԱՎԵ

Ո՛չ Յիսուս, Հասկա ինչպէս կրցար աշոշափ ինձի համբերել, քանի անզամ քեզի երես զարձուցի և զուն չ զազրեցար քովս գալէն, ես այնշափ զքեզ բարեկա- ցուցի և զուն ինձի այնշափ ներեցիք, նորէն զարձայ զբեզ վշտացուցի և զուն կրկին զարծար թողութիւն ին-

Ճի տալու : Ուրեմն զիս մասնակից ըրէ ան ցաւուն որ  
քաշեցիր Գեթսեմանի պարտէ զին մէջ իմ մեղքերուս  
համար , այնչափ որ արխոն քրտնիլ քեզ տուին : Ալ  
զգֆամ , փրկիչ իմ սիրելի , ասանկ չարաշար փոխա-  
րէն ընկերուս քու սիրոյդ : Ո՞չ , նղոված կամբ , կանի-  
ծեմ զրեզ , զուն եղար ինձի պատճառ կորսրնցընելու  
դշնորհս տեսառն իմոյ : Ով սիրեցեալդ իմ Յիսուս , հի-  
մա զրեզ կը սիրեմ ամէն քանէ վեր , կը հրաժարիմ  
յամենայն անարժան հանոյից , և կառաջազրեմ բիւր  
անդամ մեռնիլ , քան թէ մէյմըն ալ զրեզ վշտացը-  
նել : Հապա ան քաղցր սրտիդ համար՝ որով զիս սիրե-  
ցիր խաչին վրայ , և ինձի համար տուիր աստուածային  
կեանքրդ , տուր ինձի լոյս և ուժ դէմ զնելու փորձու-  
թեանց , և ասպարնելու ի քո օղնութիւնդ՝ երրոր փոր-  
ձուելու ըլլամ նէ : Ով Մարիամ կոյս , իմ յոյս , զու  
ամէն քանի կարող ես Աստուածոյ քով , առ ինձի հա-  
մար սուրբ յարատեսութիւն , անանկ որ մէյմըն ալ իր  
սուրբ սիրոյն չի քամնուիմ :

### ՄԱՍՆ ԵԲՇՈՒԴԻ

Երրորդ խայթոց խղճի դատապարտուած անձին պի-  
տի ըլլայ տեսնելը թէ ինչ մեծ բարիք կորսրնցուց :  
Սուրբ Յովհան ոսկերերանի բուածին պէս , աւելի կրլ-  
լայ տանջանկնին երկնարէն քան թէ գժոխարէն . արքայ-  
ութեան կորստեանը վրայ աւելի կը ցաւին քան թէ  
գժոխարին տանջանացը վրայ : Թշուառական թագուհին  
Անդզիայ Եղիսաբեթ կըսէր թէ տուր ինձի , Աստուած ,  
քառսուն տարի թագաւորութիւնը , ալ արքայութիւն  
չեմ ուզեր քեզնէ : Խրաւ որ անդզամը ունեցաւ քառ-  
սուն տարի թագաւորութիւնը , բայց հիմա քանի որ  
առ աշխարքէս ելաւ նէ , ինչ կարծես ինչ կըսէ .  
անտարակոյս հիմա ան խելքին վրայ չէ . հիմա ինչ  
տանջանք կը քաշէ յուսահատարար քանի որ կը մաս-  
ծէ թէ ան քառսուն տարուան թագաւորութեան տեղ  
որ ախով վախով և նեղութեամբ անցուց , յափառեած  
կորսրնցուց երկնից թագաւորութիւնը , որ է արքայ-  
ութիւն :

Բայց դատապարտելոյն աւելի տանջանք տուողն է  
յափառեան տեսնելը թէ կորոյս երկինքը , և իսր ծայ-

բազոյն բարին դԱստուած . չէ թէ զմբաղգոթեամբ  
մը կամ ուրիշի չարութեամբ , հապա իր բուն յանցան-  
քովը . կը տեսնէ որ ինքը արդայութեան համար ըս-  
տեղծուած էր , կը տեսնէ որ Աստուած իր ձեռքը թո-  
ղեր էր ընտրել և հողալ կամ կեանք , կամ մահ յափ-  
աեանս յափանենից : Խնչուէս որ կըսէ Աիրաք , առաջի  
մարդոյ կեանք և մահ , և դինչ հաճոյ թուեսցի խը՝ տա-  
ցի նմա<sup>1</sup> : Ուստի կը տեսնէ որ իր ձեռքն էր , թէ որ  
ոգենար փրկուիլ և երջանիկ ըլլալ յափանան . իսկ  
ինքը ուզեց զլորիլ ան տանջանաց խորխորատը , ուս-  
կից մէյմըն ալ ելլելիք շունի , և ուրիշ մըն ալ դինքը  
հանելու հոգ ունեցող շիկայ : Կը տեսնէ փրկուած  
իր այնչափ ընկերները , որ նոյնալիսի կամ աւելի վր-  
անեց ունէին մեղանչելու , բայց խելք բանեցուցին  
զգոյշ կենալ , իրենք զիրենք Աստուածոյ յանձնելով ,  
բայց թէ որ ընկան ալ նէ , զիացան շուտով կանզնիլ ,  
Աստուածոյ տալ զիրենք , և անանկ փրկուեցան . բայց  
ինքը շուզենալով առ ճամբան բռնել՝ թշուառարար  
զժոխք ինկաւ . որ է ծով տանջանաց , առանց յուսոյ  
մէյմըն ալ ճար զոնելու :

Ով եղբայր , թէ որ ինչուան հիմա դուն ալ ատանկ  
խենթոթիւն ըրիր , ուզենալով արդայութիւնը և զԱս-  
տուած կորսրնցընել մէկ անպիտան հաճոյքի մը հա-  
մար , նայէ որ ճարը ընես հիմա քանի որ ատենն է ,  
և շուտով ընես , խենթոթեանդ մէջ մի մնար : Առսկա  
զողա , շրջայ թէ երթաս յափանան առ խենթոթիւնդ  
լա : Ով զիտէ զուցէ աս մտածոթիւնս որ կը կար-  
գաս , վերջին կոչումն ըլլայ որ քեզի կընէ Աստուած :  
Ո՞ զիտէ զուցէ հիմա վարքդ շի փոխես նէ , ուրիշ մա-  
հոչափ մեղաց մէջ ինկնաս . և Աստուած ալ զքեզ ե-  
րեսէ ձգէ , և եռքը այսովէս զքեզ խաւրէ յափանան  
տանջուիլ ան խենթերուն հետ՝ որ հիմա զժոխքն են և  
կը խոստովանինիրենց չարաշար սխալմունքը , ուրեմն  
մոլորեցաք , ըսելով . որ է յուսահատ խոստովանու-  
թիւն , տեսնելով որ ալ ճար ճարակ շիկայ : Երբոք  
սատանան զքեզ փորձէ , զժոխքը միտքդ բեր , առ Աս-  
տուած զիմէ և առ սուրբ Աստուածածինն , զժոխքին  
մտածոթիւնը զքեզ զժոխքէն կը խալլըսէ : Յիշեա ըղ-

վախճան քո : Եւ յաւիտեան ոչ մեղիցես<sup>1</sup> , կըսէ Այրար : վասն զի դժոխքը մասնելը՝ քեզի կու առյ զի մել առ Աւատաւուն :

Ա-Հ-Հ ԱՅ ԿՈՎԱՆԻՄԱՆ

Ազ ձայրապոյն բարի : քանի անզամ ևս զքեղ հարուսի շնչին բանի մը Համար : Եւ արժանի եզայ յայի տեան զքեղ կորարնցընելու : Բայց զիս կը միաթարէ մարզարէին ան խոսքը : ուրախ եղիցին սիրոք ոյն ցիկ : ոյք խնդրին զակէր<sup>2</sup> : Աւատի պէտքը չէ որ յաւա կառար ըլլամ զքեղ նորէն զանելու : Աւատաւուն իմ : թէ որ սրտանց կը խնդրեմ նէ : Այս տէր , հիմա կը փափարիմ կը Հատաշեմ քու շնորհիդ՝ քան ուրիշ ոչի անենայն բարեաց . զոհ եմ ամէն քանի հրամարի : կեանքէս ալ , քան թէ ՚ի քո սիրոց : Զքեղ կը սիրեմ , Ախտաս իմ , ՚ի մեր քան զամենայն : և զքեղ սիրելու Համար կը ցատիմ զքեղ վշտացընելուս վրայ : Աւատաւուն իմ , զոր անարզեցի և կորուսի , շուտով ներէ ինձի , և առոր որ շուտով զքեղ զանեմ , վասն զի շիմ ուզեր ըզքեզ մէյմըն ալ կորարնցընել . թէ որ զիս նորէն ընդունիս ՚ի քո բարեկամութիւնդ , կուզեմ ամէն քան թողնել , և բոլորավին զիս առաջ ՚ի սիրել զքեղ , և զայս կը յուսամ ՚ի քո զթութենէդ : Հայր երկնաւոր , լոէ ինձի վասն սիրոյ միամնի քո , ներէ ինձի և շնորհ տոր . որ մէյմըն ալ քեզել շիզատախմ : թէ որ նորէն կամուրապէս զքեղ կորարնցընեմ նէ , պէտք է որ վախնամ թէ զիս երեսէ կը ձգես : Ազ Մարիամ Հայտար մեղմաւորաց , տուր ինձի Աւատաւուն Հետ Հաշտուի : և անելից ետեն քու Հոգանեաւորութեանդ տակը զիս ոք հէ , որպէս զի մէյմըն ալ զինքը շկորսընցընեմ :

ԽՈՐՀՄԻՌԱՆԱԹԻԵՒՆ, ԽԹ.

ԱՐՔԱՆԱՏ ԹԻՒՆ

Ձեր արամուրինքը ուրախուրեան պիտի փոխով<sup>1</sup>.

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Վ ահանք Հիմա Համբերութեամբ առանել առ կե-  
նց վշաացը, Աստուծոյ Նորիրելով փոխանակ Աֆ-  
ամի չարշարանացը զոր մեր սիրոյն Համար քաշեց,  
և բարձրերենք մենք զմել արքայութեան յուսով. Կր-  
թեան մէկ որ մը առ ամէն նեղութիւնները, ցաւերը,  
հոգուաներները, վախը, և գրեկութեան Հասներիք նէ.  
ան բաները մեզի կրպան ուրախութիւն և Հանութիւն  
երանելիաց արքայութեանը մէջ. Ասանեկ մեզի սիրո-  
յա առ աէրն թէ արամութիւն մեր ուրախութիւն ե-  
ղիք: Հիմա արքեն քանի մը բան ճառածենք արքայ-  
ութեան զբուց: Բայց ինչ կրնանք խռոխ: արքայութեան  
զբուց, որ մեծամեծ աւրդերն ալ շիկոցան մեզի Հաս-  
նեցնելի ան ուրախութիւնները, զոր պահեր է Աստուծ-  
իր Հառաւառիմ ծառայիցը: Դասիթ այսաւով միայն  
չուկ կրցաւ թէ արդեռ սիրելի ևն յարեց քո' աէր զո-  
րքեանց<sup>2</sup>: Բայց զուն միայն, ով Պաղոս, զուն որ ար-  
ժանի եղաւ երինից զրախուը յամփշաւկանի, բաէ շա-  
ռէ քէ: Թէ որ ահաւ և յահցիր: Առ չի կրնար ըլ-  
րու կրու առաջեացը: Վառն զի լուսոյ կրու բանս ան-  
հանս, զոր ոչ է պարս մարդոյ խռանի<sup>3</sup>: Աշխափուի մե-  
ծամեծ քանի մն որ վայերէկ կրպաց: պատմեն շրջուոր:  
Աշխափ զամմ ձնդի կրու նոյն առաքեալը, զոր աէն  
ոչ հանս, և անձին ոչ բանս, և ի սիրու մարդոյ ոչ ան-  
հանս, զոր պատրաստանց Աստուծ սիրելիաց խրոց<sup>4</sup>:

1 Տառապանակ մէր ուրա, 2 թ. կոչ. 48. 4:

խոնդակ աղջութ - Եղիշ 22. 220 4 թ. կոչ. 4. 3:

2 Աշ. 220. 2:

Մենք չենք կրնար հասկընալ արքայութեան բարի-  
քը , վասն զի մենք երկրիս բարիքէն վեր բան մը չենք  
կրնար ըմբռնել . թէ որ ձիերը խօսր հասկընային , և  
լսէին թէ իրենց տէրը աղէկ սեղան մը կը պատրաս-  
տէ , ուրիշ բան չէին իմանար , բայց եթէ աղէկ յարդ  
և աղէկ զարի , վասն զի ուրիշ աղէկ բանի զադափար  
շունին ասոնցմէ 'ի զատ : Ասանկ կը մտածենք մենք ալ  
արքայութեան աղէկ բաներուն վրայ . ազուոր բան է  
ամառուան զիշերները տեսնել աստղալից երկինքը ,  
զուարճալի բան է զարնան ատեն ծովուն քովը զրտ-  
նուիլ որ հանգարտ է , և մէջը կը տեսնուի կանաչա-  
զգեաց ժայռեր և կայտոացող ձկներ , շատ ախորժելու  
բան է պարտէզի մը մէջ ըլլալ՝ որ լեցուն ըլլայ պր-  
տուղներով ծաղիկներով , ջրեր և շատրուաններն ալ  
շորս զին վաղեն , թոշունները թոշտին , և անուշ եր-  
գեն անանկ որ տեսնողը ըսեր թէ արքայութիւն է հոս  
տեղս : Ասանկ կըլլայ արքայութիւնը . արքայութիւնն  
ուրիշ բան է . կուզես քիշ մը հասկընալ թէ ինչ է ար-  
քայութիւնը , միտք ըսեր թէ հոն է Աստուած ամենա-  
կալ , որ կեցեր է զուարճացընելու զիւր սիրելի հողի-  
քը : Առորդն Բեռնարդոս կըսէ թէ կուզես հասկընալ  
թէ ինչ է արքայութիւնը , ան է ուր բնաւ շուզած բանդ  
շիկայ , ուր ամէն ուզած բանդ կայ :

Խնչ կարծես , ինչ սիրտի ըսէ երանեալ հողի մը՝ ար-  
քայութիւն մտածին պէս : Դնենք թէ կարիճ մը կամ  
կոյս մը որ նուիրուած է 'ի սէր փրկշին՝ իր մահը հա-  
սածին պէս թողնէ աս երկիրս . հողին երը որ կելլէ  
զատաստան կը ներկայանայ , զատաւորը կողջազուրէ  
զինքն ու կըսէ , մի վախնար , ուրախ կեցիր , զուն փըր-  
կուած ես . պահապան հրեշտակն ընդ առաջ կելլէ ու-  
րախութեամբ , ինքն ալ շնորհակալ կըլլայ անոր զա-  
լուն , հրեշտակներն ալ իրեն կըսեն , ելլիր , վեր ելլիր ,  
զեղեցիկ հողի , արդէն փրկուած ես զուն . եկէ տես  
քու տիրոջդ երեսը . հաղին ալ արդէն ամպերէն վեր  
անցեր է , երկինք կամարներէն վեր ելեր է , աստղե-  
րէն երկինք կը մտնայ : Այս , տէր Աստուած , ինչ սի-  
րտի ըսէ ոստքը զրածին պէս առջի անդամ ան երջանիկ  
հայրենիքը , և առաջի տեսնելուն պէս աչքով զայն  
քաղաքն փափկութեանց : Հրեշտակներն ալ սուրբերն  
ալ զիմացը կելլէն , և ուրախութեամբ բարի եկար կը-

սեն. ինչ ուրախութիւն կըլլայ ան տեղը, երբոր զիմացը կելլեն իր ծնողքը ազգականքը բարեկամիքը՝ որ առաջուց արքայութիւն հասեր են, և իր պաշտպան սուրբերն ալ: Ան ատեն կուզէ հողին դանոնք մեծարել երկրագութեամբ, իսկ սուրբերը իրեն կըսեն, անսա մի անկանիիր տռաջի իմ, քանզի և ես ծառայակից քո եմ. անկէց կը տանին դինքը սուրբ Աստուածածնայ ուրբը պազնելու որ է դշխայ արքայութեան. ինչ սրտի ուրախութիւն կիմանայ հողին՝ առջի անզամին որ կը տեսնէ զաստուածամայրն, որ այնչափ պիտական եղեր է իր փրկութեանը, վասն զի ան ատեն կը հասկընայ հողին բոլոր շնորհները՝ որ Մարիամուձորովք առեր է. ան ալ զինքը ամենայն սիրով կը զրկէ, անկից ինքը թագուհին կը տանի դհողին առ Յիսուս, որ իրեն իրբեն իր հարսին կըսէ, եկ՚ի Եիրանանէ քոյր իմ հարսն, եկ զի պսակեսցիս<sup>1</sup>: Ուրախ կեցից իմ հարսն, անցան գացին արցունիք, նեղութիւն, և մաս, առ յաւիտենից պոտակը, զոր ես քեզի համար ստացայ իմ արիւնովս: Ապա ինքն Յիսուս կառնէ կը տանի դհողին որ ընդունի հօր Աստուածոյ օրհնութիւնը, որ ողջազուրելով կօրհնէ զնա, բսելով մուտ յուրախութիւն տեսառն քո<sup>2</sup>. և կընէ զայն երանելի երանութեամբ զոր ինքը կը վայելէ:

## Տ.2 Ե.1 Պ.2.Ա.Տ.Ա.Ք.

Ահա, Աստուած իմ, ուրբ ընկած է ապերախտ մեշտոր մը, զոր զուն սաեղծեր ես արքայութեան համար. բայց ինքը այնչափ անզամ փուն հանոյրի մը համար ես կեցեր է անկից՝ զո՞ն ըլլալով դժոխովը զատապարտուիլ: Այլ ես կը յուսամ որ ներեր ես իրեն բոլոր քեզի զէմ ըրած անզգամտթիւններուս, որոնց վրայ միշտ նորէն կը զզջամ. և զքեզ կուզեմ մինչեւ՚ի մահ, և կը փափաքիմ որ նորէն ինձի զառնաս ներես: Այտէր Աստուած իմ, թէպէտ ե զուն թողութիւն տրած ես, բայց աս ալ միշտ սասոյդ է թէ ես յանզզնեցայ զքեզ վշտացընել, իմ փրկիչս, որ կեանքդ զրիր զիս արքայութիւն տանելու համար: (Օրհնեալ եղիցի յաւիտեան քու ողորմութիւնդ, Յիսուս իմ, որ այնչափ

երկայնմտութեամբ ինձի համբերեցիր . և պատժելու  
տեղը աւելցուցիր իմ վրաս շնորհներ լուսառու-  
թիւններ , և միշտ առ քեզ կանչեցիր զիս : Կը տես-  
նեմ , սիրելիդ իմ փրկիչ , որ խակապէս զիս փրկել կու-  
զես , որ յափառեան գրեղ սիրեմ երկինքը , բայց կու-  
զես որ առաջ երկրիս վրայ գրեղ սիրեմ , ևս ալ ա-  
նանկ կուզեմ , անանկ որ արքայութիւնն ալ շրջամ , ևս  
գրեղ կուզեմ սիրել , քանի որ ապրիմ , բոլոր հոգւովի  
և ամենայն կարողութեամբս : Հերիք է ինձի զիսնալ  
որ . Աստուած իմ , զու կը ցանկաս ինձմէ սիրուիլ : Ոի-  
սուս իմ , օգնէ ինձի քու շնորհօրդ , զիս երեսէ մի ձգեր .  
իմ հոգիս յափառենական է , ուրեմն անանկ վիճակի  
մէջ եմ , որ յափառեան գրեղ կամ պիտի սիրեմ և կամ  
սիրտի տառեմ : Ես գրեղ յափառեան սիրել կուզեմ , և  
կուզեմ շատ սիրել գրեղ աս կեանքիս մէջ , որ անդին  
ալ շատ սիրեմ : Իմ վրաս ինչ կուզես կարդաւորէ ,  
միայն ՚ի քո սիրոյդ զիս մի զրկեր , անկից ետեւ ինչ  
կուզես նէ ինձի ըրէ . Յիսուս իմ , քու արդիւնք է իմ  
յոյսս : Ազ Մարքամ , ՚ի քո բարեխօսութիւնդ եմ ա-  
պարնեալ բոլորովին . զուն զիս զժոխքէն խալքսեցիր ,  
երբոր մեզաց մէջն էի , հիմա որ զԱստուած կուզեմ ,  
քեզի կը մնայ զիս սուրբ ընելու փրկութեան հասցըներ

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Հային Աստուածոյ յերանութիւնը մտնելին եան՝ ըը-  
նաւ շուզած բանը պիտի շրջայ . Ծննդեցէ Աստուած  
զամենայն արտօսոր յաշաց նոցա , և մահ ոչ ևս զոյ-  
զի առաջինն էանց , և ասաց ցիս՝ որ նստէր ՚ի մերայ  
աթոռոյն , ահաւասիկ առնեմ զամենայն նոր<sup>1</sup> : Ար-  
քայութեան մէջ չկան ալ հիւանդութիւնք , և ոչ նե-  
զութիւն մը . չկան հոն մէյմըն ալ օրերու փոփոխու-  
թիւնք , զիշեր ցորեկ , ցորտ կամ տաք , հոն մէկ շա-  
րունակ ցորեկ մըն է միշտ , շարունակ գարուն մը միշտ  
զուարնալի . չկան հոն հալածանք կամ նախանձ , ար-  
քայութեան մէջ մէկզմէկ սրտանց կը սիրեն , և ամեն  
մէկը զուրիշին բարիքն ալ կը վայելէ իրենին պէս . ալ  
վախ մը չկայ հոն , վասն զի հոգին ՚ի շնորհս հաստա-

աեալ , մէյմբն ալ շի կրնար մեղանչել , և իր Աստուածը կորսրնցընել . ահաւասիկ առնեմ զամենայն նոր . ամէն բան նոր է , մխիթարանք տուող և կշտացընող , ամէն իր ուզած բանը կոյ : Աչքը պիտի կշտանայ ան բազրին տեսորով , որ կատարեալ է ամենայն դեղեց կոթեամբ . ինչ աղուօր բան կրլլայ տեսնել բազար ճը , որ յատակը բիւրեղ ըլլայ , աները արծաթէ՛ ոսկիէ ձեղունով , և բոլորը դարձարած ծազկըներով : Ո՞վ , պշափ զեղեցիկ բան պիտի ըլլայ արքայութեան բազար : Հապա ինչ բան կրլլայ տեսնելն զգառն Աստուածոյ և դժբիստոս վեսայն : Արրուհին Յեկեզա մէկ անզամ մը տեսնելով ջիստասին մէկ ձեռքը ապշեցա մաց զեղեցկութենէն : Հոստուլիքն ալ պիտի լեցուի երկնից անաշահստութեամբ , և լսելիքն՝ երկնային երաժշտութեամբ : Առքըն Ջրանշիսկուկոս մէկ անդամ լսեց չըեշտակէ , մը քնարի բախում մը , անուշութենէն մոտ էր մեռնելու : Հապա ինչ պիտի ըլլայ լսելը որ բոլոր սորքերը և բովանդակ հրեշտակները երգեն դաս առ Աստուածոյ օրհնարանութիւնը . յախտեանս յափանից օրհնեսցեն զրեղ<sup>1</sup> : Ինչ պիտի ըլլայ լսել՝ որ սորք Աստուածածինն ալ երրոր կորհնէ զԱստուած Ջարիամու ձայնը երկինքը , կրսէ սորքն Ջրանշիսկոս սալէզեան , պիտի ըլլայ իբրեւ սոխակ յանտառի , որ ամէն թռչուններուն ձայնին կը յազբէ , իբրեն բազրութեամբը : Մէկ խօսքով , հոն են ամենայն զուարկութիւնք որ կրնայ մտածուիլ :

Եայց աս ամենայն զուարկութիւնները որ ինչուան հմա ըսինք՝ բարիք մը կրնան սեպուիլ արքայութեան մէջ . արքայութեան բուն բարին կացուցանողն է ձայրակոյն բարին Աստուած : Արքոյն Օգոստինոսի ըստ մին պէս , բովանդակ բարին որում ակն ունիմք , առ մէկ բառու է երկու գանկով Աստուած : Տեսոն մերոյ մեղի խոսացած վարձքը՝ չէ սոսկ ան երանաւէտ բաղբին զեղեցկութիւնը , երաժշտութիւնքը և այլ ամենայն ուրախութիւնները , ոլխաւոր վարձքն է ինքն Աստուած , այսինքն զինքը տեսնել զէմ յանդիման և սիրել . ես եղեց վարձք քո մեծ յոյժ : Սորք Օգոստինոս կրսէ . թէ որ Աստուած իր երեսը ցցընէ դա-

Նիկ աչքերնուս վրայ, և Աստուած կոյ Հաւատքի վա-  
րագորին տակը, և յի տեսնաբր մեզի: Խնձ կրսես,  
ինչ կըլլայ երրոր ան առազանար մեր աչքէն վեր-  
հայ: Վարագոյրին ալ վերցուի, և զԱստուած երես ուն  
երես տեսնենիք, Ան տաեն կը տեսնենիք թէ որչափ  
զեղեցիկ է Աստուած, որչափ որզար, որչափ կատա-  
րայ, որչափ սիրելի և որչափ սիրալից:

Խ. 2 ԵՒ ՊԵՂԱԾՈՒԹ

Ով իմ ծայրագոյն բարին, ևս եմ ան Բշտուակա-  
նը, որ քեզի զէմ կոնսէ դարձուցի, և ես կեցոյ ի  
քո սիրոյց: տատի արժանիք չէի զրեզ տեսնելու, և ոչ  
զրեզ սիրելու: Բայց զուն ինձի խնայելով քեզի չի  
խնայեցիր, զրեզ իմ մահ մատնելով անարզական խա-  
յին վրայ: տատի քու մահզ ինձի յոյս կու տայ՝ որ մեկ  
որ մը զամ տեսնեմ և վայելիմ քու տեսութիւնզ, և  
ան տաեն սիրելմ զրեզ յամենայն զօրութենէ: Բայց  
կմա որ վասնզի մէջ եմ զրեզ կորարնցընելու յափ-  
տան, թեշպէս որ արգէն կորուսի իմ մեղքերովս,  
ինչ ունիմ ընելու մեացած կեանիրին մէջ, նորէն ըզ-  
քեզ վշտացընեմ: քաւ լիցի Ախուս իմ: ևս կը ցամիմ  
և կը զզջամի կատարեալ տակութեամբ իմ բրած չա-  
րիբներուս ծայրագոյն կերպով: անհանոյ է ինձի վիշտն  
որ քեզի տոտի, և կը սիրելմ զրեզ յամենայն սրտէ: Ճիթէ  
կը վանանէս քեզնէ: զայն Հոգին որ զզջացեր է, և  
զրեզ կը սիրէ: Չէ չէ: զիտեմ քու բանձ, փրկիչ իմ  
սիրելի: որ զայ առ իս, ոչ Հանից արտապս: Ախուս  
իմ, ևս ամէն քան մէկզի կը ձգիմ, և առ քեզ կը զա-  
նամ, քեզի կը Փաթթուիմ սրտանց: զուն ալ զիս զրելէ,  
և որտիզ Հետ միացուր: Աստուկ խօսիլ կը Համարձա-  
կիմ, վասն զի իմ բանս իմ անհուն բարեցոյ Հետ է, այսինքն Աստուածոյ, որ իմ սիրոյս Համար մահ յանձն  
տուու: Փրկիչ իմ սիրելի, տուր յարաւանթիւնի սէր  
բու: Աիրեցեալ մայր իմ Մարիամ, վասն քու սիրոյց  
ու միաձինդ առ ինձի Համար յարաւանթիւն, ասանկ  
կը յառամի և տառնկ սիրով բլլոյ:

## ՄԱՅԻՆ ԵՐԵՌՈՐԴ

Աս երկրիս վրայ աստուածասէր անձանց մեծ պիտի և նեղութիւնը ան է որ շըլլայ թէ չսիրեն զլաստուած, և չսիրուին Աստուածմէ: Աչ զիտէ մարդ, սիրոյ իցէ արժանի եթէ ատելութեան: Խակ արքայութեան մէջ ապահով է հողին, թէ ինքը զլաստուած կը սիրէ, և սիրելի է Աստուածոյ: Կը տեսնէ ինքը զինքը որ բոլոր վին ընկղմած է ՚ի սէրն Աստուածոյ, և Աստուած զինքը ողջագուընէր է իրրե զաւակ սիրելի, և զիտէ որ յափառեան առ ոէրը շի քակուիր: Աս երջանիկ բոցը աւելի կը բորբոքէ աղէկ ճանչնալ և աղէկ հասկընալ թէ Աստուած իրեն ինչ բարիք է ըրեր, մարդանալով և մեռնելով մարդկանց համար: Խնչ մեծ սէր էր հաստատելն զխորհուրդ սուրբ հազորզութեան: որով զինքը կերակուր կա տայ շնչին որդու մը - ան տեսն յատակ կը տեսնէ հողին ան ամենայն շնորհքը՝ որ Աստուած ըրեր է իրեն, խալըսելով յամենայն փորձութեանց և ՚ի վտանգից կորսանեան: ան ատեն կը տեսնէ թէ ան նեղութիւնքը, հիւանդութիւնները, հալածանքները և վնասները որ ինքը զժրախսութիւն և պատիժ Աստուածոյ կը սեպէր, բոլորը նշան սիրոյ են եղեր և Աստուածոյ մէյմէկ նախախնամութիւն զինքը արքայութիւն տանելու համար: Աւելի կը տեսնէ թէ Աստուած որ շափ երկայնմատութեամբ իրեն համբերեր է այնչափ մեղքերէն ետե, և որշափ օգորմութիւն է ցցուցեր իրեն՝ շատ լոյս տալով և յիւր սէրը հրատիրելով: Այ տեսնէ ալ զէալ ՚ի վար ան երջանիկ լիռնէն, թէ որ շափ հոգիներ զատապարտաւած են ՚ի զժուիս բան զինքը պատկաս մեղք անեցող. և զինքը կը տեսնէ վըրկուած և ժառանգ Աստուածոյ, և ապահով ալ է: որ մէյմըն ալ ան բարիքը կորսընցընելիք չունի:

Աւսափ երանեալը միշտ պիտի վայելէ ան երջանիութիւնը, որ յափառան ամէն վայրկեան իրեն միշտ նոր պիտի երանայ, որպէս թէ նոյն ատենը արքայութիւն մասած ըլլար, միշտ կը փափաքի ան որբախութեան, և միշտ կը վայելէ և միշտ վայելը ձանձրութիւն շի տար: Ոէկ խօսքավ, ինչպէս զատապարտանալը անօթ են բարկութեամբ լի, ասանել ալ նրաննալը անօթ են ու-

բախութեամբ լի , անանկ որ մէկ բան մը բաղձալիք չունին . կըսէ սրբուհին թերեսզա թէ աս երկրիս վրայ ալ երբոր Աստուած զմէկը 'ի սենեակ զինւոյ , այսինքն աստուածային սիրոյ կը խօթէ նէ , անանկ հոգենոր և երևանիկ արրեցութիւն կու տայ անոր , որ բնաւ երկրաւոր բանի մը յօժարութիւն չունենար , հապա երբոր սրբայութիւն մտնայ նէ . Դաւթի ըստածն է , յազեսցին նորա 'ի պարարտութենէ տան քո , և զուղիսս փափիւթեան քո տացես բմզել նոցա : Ան ատեն երբոր հոգին յայտնապէս տեսնէ և զրկէ ծայրազոյն բարին , անանկ արրեալ կրլլայ սիրով , որ երջանկապէս կընկըզմի յԱստուած . և զինքը բոլորովին կը մոռնայ , և որիշ բանի խելքը շի տար , բայց միայն սիրել , օրհնէլ և զովել ժառանգած անհուն բարին :

Ուրեմն երբոր զմեղ հոս կը նեղեն աս տեղի խաչերը , զօրանանք համբերութեամբ , և սիրով քաշենք սրբայութեան յուսով : Սրբուհին Մարիամ եղիալտացի երբոր հարցուց գհայրն Զոսիմոս թէ բնչպէս կրցար համբերել և կենդանի մնալ առ անապատին մէջ ըստաթէ արքայութեան յուսով : Երբոր սրբոյն Փիլիպպոսի Ներեան կարդինալութեան պատիւ ուղեցին տալ նէ , զիր նետեց ան գտակը ըսելով թէ արքայութիւն արքայութիւն : Եղբայրն Եղիալտոս Վրանչիսկանը երբոր սրբայութեան անունը կը լսէր նէ , ուրախութենէն զիտենէն վեր ոզը կը ցատքէր : Նոյնապէս մենք ալ երբոր զմեղ կը տեսնենք նեղեալ աշխարքիս թշուառութենէն աշուշնիս երկինք վերցընենք , և մենք զմեղ միսիթարենք հառ աշելով և ըսելով , արքայութիւն , արքայութիւն . մամուռանք որ եթէ Աստուածոյ հաւատարիմ ըլլանք նէ , մէկ որ մը կը վերջանան աս վիշտերը տառապանքները և գախերը , և կը մտնենք ան երանաւէս մեր հայրենիքը , ուր ամէն կերպով երջանիկ կը լունք , երբոր Աստուած հետերնիս է : Մեղի կըսպասեն ուրբերը և սուրբ Աստուածածինը , և Բիսուս ալ պատկանէնք կեցած Է որ զմեղ մէյմէկ թագաւոր բնէ 'ի բախունից թագաւորութեան , որ է արքայութիւն :

Սէր իմ Յիսոս , զուն ինծի սորվեցուցիր այսպէս  
աղօթել , ևկեսցէ արքայութիւն քու . ուստի ես ալ  
զայն կազաչեմ , որ քու արքայութիւնդ զայ իմ հողիս ,  
անանեկ որ զուն միայն զիս ժառանգես , ես ալ զրել ժա-  
ռանգեմ , իմ ծայրագոյն բարիս : Ով փրկիչ իմ , զուն  
մէկ բանի մը շխնայեցիր զիս փրկելու համար , և շա-  
հելու իմ սիրոս . ուրեմն փրկէ զիս , և իմ փրկութիւնս  
ըլլաց զրեղ սիրելու համար միշտ և հանապաղ հոս և  
անդին , Ես շատ անդամ քեղմէ երես դարձուցի , այ-  
սու ամենայնիւ զուն կիմացընես ինծի թէ շես ուզեր  
սրգողիլ , այլ արժանի կը սեպես ողջագուրել զիս յա-  
փտեան արքայութիւնը անանեկ սիրով , որպէս թէ բնաւ  
զրեղ վշտացուցած չըլլացի . ես ալ աս զիտնալով կըր-  
նամ ուրիշ բան սիրել բաց 'ի քէն , տեսնելով ալ որ  
կուզես արքայութիւնդ ինծի տալ այսչափ անդամ զը-  
ժուսքի արժանի ըլլալէս ետեւ : Այս , տէր իմ , երանի  
թէ բնաւ զրեղ վշտացուցած չըլլացի . այս թէ որ կա-  
րենայի նորէն ծնանիլ՝ կուզէի միշտ զրեղ սիրել . բայց  
ինչ որ եղաւ նէ եղաւ , հիմա ուրիշ բան շեմ կրնար  
ընել , բայց եթէ քեղի նուիրել մնացած կեանիս : Այս ,  
իսկապէս կը նուիրեմ բոլորովին զիս 'ի սէր քո : Ով  
երկրաւոր յօժարութիւնը , ելէր զնացէք բովանդակ  
իմ սրտէս , և տեղիք տուէք Աստուծոյ իմոյ , որ կուզէ  
զիս բոլորովին ժառանգել : Այս այս , զիս բոլոր ժա-  
ռանգէ , իմ փրկիչս , տէր իմ և Աստուծած իմ , աս ո-  
րէս ետեւ չեմ ուզեր ուրիշ բան մտածել , բայց միայն  
քեղի հաճոյանալ . օգնէ ինծի տէր քու շնորհարդ , ինչ-  
պէս որ կը յուսամ յարդիւնս քո . միշտ աճեցուր լիս  
զսէր քո , և զփափաք քու կամքդ ընելու : Արքայու-  
թիւն արքայութիւն , Երբ պիտի ըլլաց , տէր , որ ըզ-  
քեղ երես առ երես տեսնեմ , և զզուեմ և պատուեմ  
զրեղ առանց վախի մէյմըն ալ ձեռքէ հանելու : Այս  
տէր Աստուծած իմ , ձեռքդ վրաս ըլլայ՝ որ մէյմըն ալ  
զրեղ շվշտացընեմ : Ով ամենասրբուհիդ Մարիամ , Երբ  
պիտի ըլլայ որ քու ուրիդ առջեն ընկած ըլլամ ար-  
քայութիւնը . հասիր ինծի օգնութիւն , մայր իմ , մի  
թողուր որ ես զիս դատապարտեմ , և հետի ըլլամ քեղ-  
մէ և յորդոյ քումմէ :

## ԽԱՐՀՄԴԱԾՈՒԹԻՒՆ. I.

ԱՊՕՔԻ

խնդրեցէք որպես զի ձեզի տրուի... վառ զի ով որ  
խնդրէ եկ պիտի անեկ<sup>1</sup>.

## ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ

Ու թէ աս բնաբանիս մէջ, հազար տեղ հին  
և նոր կտակարանին կը խոստանայ Աստուած լսել ա-  
զառողին. կարգասցես առ իս և ես լուսյց քեզ<sup>2</sup>. կար-  
գասցես առ իս, և ես փրկեցից զքեզ<sup>3</sup>. զոր ինչ խնդրի-  
ցէր յինչն, արարից զայն<sup>4</sup>. զոր միանգամ կամիցիք  
խնդրեցէր և եղիցի ձեղ<sup>5</sup>. ասոնց նման որիշ շատ  
աղեր ալ: Աւստի կըսէ թէ ողորետոս թէ աղօթքք  
մէկ է, բայց ամէն բան կրնայ առնել: Առրք Բեռ-  
նարդոս ալ կըսէ թէ 'ի խնդրեյն մեր Աստուած կո-  
ոյ ամէն մեր խնդրիքը. կամ զայն որ առելի մեզի  
պոտկար կը ճանենայ: Նայէ ինչ կըսէ մարգարեն,   
զի զու տէր քաղցր և ուղիղ ես, բաղումոզորմ որ կար-  
գան առ քեզ<sup>6</sup>: Յակովը առաքեալն ալ յորդոր կո-  
ոյ ըսելով, եթէ որ 'ի ձենչ նուազեալ իցէ յիմաս-  
տոթէնէ, խնդրեացէ յԱստուածոյ, որ այս առաջա-  
պէս և ոչ նախառէ<sup>7</sup>. որպէս թէ Աստուած մեր բ-  
րած յանցանցը մոռցածի պէս ըլլար:

Առրք Յովհաննէս Կայիմաքս կըսէր թէ Երկիւզա-  
նոթեամբ աղօթքը կերպով մը կը բանազատէ դԱս-  
տուած: Տերուայիանոս ալ կըսէ թէ աս բանազատու-  
թինս հանցանիսն է Աստուածոյ: պատճառն է, կըսէ

1 Խնդրութիւն և առաջ ձեզ...  
2 ամենուն այ նկազը առնեն:  
3 առն. 42. 3. 220:

4 Ապոք. 42. 13:  
5 Ապոք. 42. 7:  
6 Ապոք. 28. 5:  
7 Ապոք. 5. 5:

2 Երն. 15. 2.  
3 Ապ. 30. 22:

սուրբն Յղաստինոս, մասն զի Աստուած ինքիրմէ ա-  
ւելի կուզէ առատաձեռնել մեզի, բան որ մենք կը  
ցանկանք ձեռք բերել : Ասոր պատճառն ալ է սրբոյն  
Լեռնի բաածին պէս, մասն զի Աստուածոյ բնութիւնն է  
բարութիւն, և կուզէ հազորզել ուրիշներուն իր բա-  
րութիւնը : Անոր համար կըսէր սրբուհին Մարիամ  
մազդազենացին տէ փացեան, թէ Աստուած զինքը  
պարտական կը սեալէ ողորմել ազաջողին, մասն զի ա-  
սով ճամբայ կը բացուի որ իր բազմանքը կատարուի  
ախուելու մեզի իր շնորհը : Դասիթ ալ կըսէ թէ յա-  
տր յորում կարդացից առ քեզ, ահա ծանեայ՝ զի Աս-  
տուած իմ ես զու<sup>1</sup>, սյսինքն բարի և բարերար : Ազէկ  
կըսէ սուրբն Յետնարգոս թէ ոմանք յանիրափի կը զան-  
գատին թէ Աստուած իրենց կը պակսի . ուր ընդ հա-  
կառակն Աստուած աւելի կը զանգատի, թէ չեն զար  
շնորհք ինզրելու իրմէ : Յարմար կուզայ Քրիստոսի  
ըսածն ալ աշակերտաց . մինչեւ ցայծմ ոչ ինչ ինզրե-  
ցիք յանուն իմ, խնզրեցէք և առնուցաւր . . . զի ուրա-  
խութիւնն ձեր լցեալ եղիցի<sup>2</sup> :

Անոր համար հին միայնակեացը կըսէին՝ թէ շիկայ  
ուրիշ աւելի օգտակար բան ժրկաւելու համար, ինչպէս  
անզազար ազօթել ըսելում Աստուած, յօդնել ինձ նայ-  
եաց, և տէր յընկերել ինձ փութա<sup>3</sup> : Հայրն Պօզոս Աէյ-  
նէրի իրեն համար կըսէ, թէ մտածականիս ատենք  
նախ իզձեր կընէի, բայց ետքը տեսնելուի որ ազօթքի  
պէս զօրաւոր բան շիկայ, ազօթել կը սիրէի : Աւրեմն  
մենք ալ միշտ ատանկ ընենք . Աստուած մը ունինք՝ որ  
զմեղ շափէ գուրս կը սիրէ, և փոյթ ունի, մեր փրկու-  
թեանք, ուսափ միշտ պատրաստ կեցած է մեր ազա-  
շանքը լսելու : Ասկերերանի ըսածին պէս, աշխարիս  
թագաւորները քիչ մարզու թոզ կու տան իրենց հետ  
խօսելու, իսկ Աստուած ամէն ուզողին :

ԵԿ. ՆԻ ՊԵՂԱՑՑԱԿ

Աստուած յաւիտենական, քեզ երկիր պազանեմ,  
և զոհանամ մասն ամենայն երախտեաց քոց առ իս,  
զիս ստեղծելուդ համար և զնելուդ արեամբ միած-  
նիդ, զիս քրիստոնեայ ընելուդ, ինձի այնչափ ան-

զամ Համբերելուց մեղացս մէջ, և այնչափ անգամ նըրելուց : Այս Աստուած իմ, ես չեի իյնար քը- նու պրեկ վշտացընելու վտանգի մէջ, թէ որ փորձու- թեանց ատենր առ քեզ դիմէի : Ննորհակալ եմ որ Յմա լոյս տուիր ինձի ճանշնայու որ իմ բոլոր փրր- յաթիւնս առավ կը լլայ որ ազօթք ընեմ, և քու շնորհ- ըդ խնդրեմ : Այս կազաշնմ անուամբ Քիսուսի Քրիս- տոփ փրկչին իմոյ, որ պարզենս ինձի մեծ ցաւ մը մե- րացս վրայ, և սուրբ յարատեսութիւն ի շնորհս քո : բարի մահ և արրայութիւն, ամէն բանէ վեր՝ քու սէրդ, և կատարեալ Համակերպութիւն ընդ ամենասուրբ խմո քո : Գիտեմ որ ես առ շնորհը արժանի չեմ, ոչց զուն խոստացար անոր՝ որ կը խնդրէ արգեամբք իստենիդ Յիսուսի Քրիստոսի, ես ալ անով կը խընդ- րմ և կը յուսամ : Սուրբ Աստուածամբն, քու բարե- խոսթիւնդ կը նունի ինչ որ ուզես նէ, բարեխոս և դիր ինձի Համար :

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Ազոթքին Հարիկաւորութիւնն այ մտուընիս բերենք : Սուրբ Յովհան ոսկերերան կը սէ թէ ինչպէս մարմինը տանց հոգուց մեռած է, ասանկ այ հոգին մեռած է տանց աղօթքի . զարձեալ կը սէ, թէ ինչպէս ջուրը հարիկաւոր է բուսոց և անկոց որ չի չորեան, ասանկ այ աղօթքը Հարիկաւոր է՝ որ մեղք չի չունանք : Գիտենք որ Աստուած կամի զամենայն մարդիկ զի կեցցեն<sup>1</sup>, և չուզեր որ մէկը կորսուի, երկայնամբս լինի առ ձեզ, բանզի ոչ կամի եթէ որ կորիցէ, ոչլ զամենեցուն հա- սնել յապաշխարութիւն<sup>2</sup>: Բայց կուզէ որ մենք ալ խնդրենք ոչնորհս Հարիկաւորս առ մեր փրկութիւնն : Վասն զի մէկ կողմանէ չենք կը նար Աստուածոյ պա- տուիրանքը պահեն ու փրկուիլ առանց միանգամայն իրեն ողիսականութեանք - և մէկալ կողմանէ Հասարակ Քրպով խոսելով, չուզեր իր շնորհը տալ առանց մեր խնդրելուն : Ասոր Համար բաստ Տրիգենտիան սուրբ Խողովը, թէ Աստուած անկարելի բան չի հրամմեր : Հապա հրամմելով կազզէ որ կը ցածր ընես, չի կը ցածր

<sup>1</sup> Ա. ՏՅ. թ. 4:

<sup>2</sup> թ. ՊԵ. Դ. թ. 3:

ինզրես, ինքն ալ կողնէ որ կարենաս։ Առոք օդոս, տինոս ալ կըսէ, թէ յայտնի է որ Աստուած ումանց ազօթք շրրած բաները կու առաջ, ինչպէս սկիզբն հաւատայ, ազօթք բնուզներուն ալ ուրիշ բան պատրաստերէ, ինչպէս յարաւեսթիւն մինչեւ ՚ի մաս։

Ասկից կը Հետեցրնեն աստուածաբանք, ինչպէս նաև սուրբն Բարսեղ, սուրբն սուկերերան, Կղեմէ ապերսանդրացին և ուրիշները, թէ ազօթքը յափահաններուն հարկաւոր է հարկաւորութեամբ միջոցի անանիկ որ առանց ազօթք բնելու անկարելի է փրկութեան համեմիլ, և աս է բան հաւատայ, բատ Ներսիսի զիանականին, թէ ազօթքը յափահանից հարկաւոր է փրկութեան համար, ինչպէս որ կիմացոի ՚ի սուրբ զրաց։

Յայտնի է զրաց խօսքը թէ պարտ է յամենայն ժամ յազօթս կալ<sup>1</sup>, յազօթս կացէք, զի մի մասնիցէք ՚ի փարձութիւն<sup>2</sup>, կամ ազօթս արարէք, զի մի անկանիցիր ՚ի փարձութիւն։ կամ ինզրեցէք և առնուցուք<sup>3</sup>, կամ անզագար ազօթս արարէք<sup>4</sup>, Աս բաներս բան հասարակ կարծեաց վարդապետաց՝ սրբոյն թումացի հետ, պատուիրան մէջ կը բերեն՝ պարտասորից բեղ ծանր յանցանոք, մանաւանդ իրեք զիապատճի մէջ, նախ երրորդ մարզս մեզրի մէջ է, երեկորդ ՚ի վտանգի մահուան, և երրորդ ՚ի ծանր վտանգի մեզանիելոյ։ Եթ հասարակօրէն կուսուցանեն վարդապետք թէ ոչ որ ամիսն անզամ մը կամ շատ շատ երկու ամիսն անզամ մը ազօթք շրնէ նէ, մահուչափ մեզրէն ազատ շրպար, Պատճառն է, վասն զի ազօթքը միջոց մըն է, որ առանց անոր շրպար ունենալ հարկաւոր օգնութիւններ փրկութեան։

Խնզրեցէք և առնուցուք, ուրեմն սուրբ Թերեղիսյի բասածին պէս, որ ոչն ինզրէ՝ ոչ առնու, ինչպէս որ զրած ալ է, ոչ ունից, վասն զի ոչ ինզրէք<sup>5</sup>, Մանաւորապէս հարկաւոր է ազօթքը՝ ժուժկալութեան ու սարինութիւն ունենալու համար, զիտացի եթէ ոչ ոչ ազդ լինիցիմ ժուժկալ, բայց եթէ Աստուած տայցէ . . .

1 Կ. մ. ք. 1.

4 ա. ք. ն. 17.

2 Կ. մ. ք. 40.

5 Օ. մ. գ. 2.

3 Օ. մ. ք. 24.

անկայ առաջի տեսան, և ազաւեցի զնա յամենացն պատ իմմէ<sup>1</sup>: Վերջապէս ազօթաւէրը ստոյգ կը փրրիսի: ազօթքը շրնորդը ստոյգ կը զատապարտուի: Ամէն փրկեալք ազօթքով փրկուեցան, և ամէն զատապարտալք ազօթքը շրնելով զատապարտուեցան, և առ է առ պիտի ըլլայ յատիտեան մեծ յուսահատոթիւն՝ ի դժոխ, թէ այնչափ զիւրին էր ազօթքով երջանկապէս փրկուիլ, և հիմա առեն շիկայ ազօթք ընելու:

ԵՎԱ ԱՆ ՊԵՐԵՎԱՆԱԿ

ԱՇ փրկիչ իմ, Բնշապէս կրցաց առաջ ասպրիլ զբեկ շինելով: զուն պատրաստ կեցեր Էիր ամէն շնորհը նմի տալու, որն որ խնդրէի նէ, միայն կրսպասէիր որ ես ուզեմ: իսկ ես սոսկ կը նայէի զզայտթիւնքս հանեցրնել, և անհազ էի կենալով զորկ՝ ի քո սիրոյց և՝ ի քո շնորհացզ: ԱՇ, աէր իմ, միշիշերիմ այնչափ ազերախտոթիւններս, զթա և ոզորմէ ինձի, ներէ այնչափ անզզամոթեանցու, և առոք յարաւանոթիւն ի բարին, առոք շնորհը խնդրելու միշտ քո օգնականթիւնդ մեյմրն ալ զբեկ շվատացրնելու Աստուածզ նույ իմայ, մի թողոր որ անհազ ըլլամ առ բանիս մէջ, ինչպէս ինչուան հիմա եղայ. առոք ինձի լոյս և ուժ, որ միշտ զիս քեզի յանձնեմ, մանաւածո երրոր փո թշնամին կը փորձէ զբեկ վշտացրնելու: Ինձի առ շնորհը ըրէ, Աստուած իմ, վասն արգեանց Քրիստուին քո, և վասն սիրոյց զոր ունիս առ նա: Հերիք է, աէր իմ, որ զբեկ շիզառնացրնեմ, ինչպէս մինչև հիմա յանացացցի, ասկից եմու մեռացած կեանքիս մէջ ըպշեզ սիրել կուզեմ: առոք ինձի քու սորք սէրզ՝ որ ինչի յիշեցրնէ զբեկ խնդրել և քու օգնութիւնդ, քանի որ զբեկ կորուրնցրնելու մեզօք վասնզին մէջ կը զրանիմ: Մարիսմ մոյր իմ, յօյս և ասպաւէն, քեզնէ կը յուսամ առ շնորհքու, զիս միշտ քեզի յանձնելու և քու մածնից՝ ի փորձութիւնս իմ: Լուէ ինձի, զշիոյ իմ, վասն սիրոյ քու առ Ախառս:

## ՄԱՅԻ ԵՐՐԱԲՐԴ

Այս մեաց որ նայինք աղօթրին պայմանները . շատ  
մարդ աղօթր կրնէ , և խնդիրը յառներ : պատճա-  
ռ կրուէ սուրբ զիրոր , խնդրէք և ոչ տանոր , վասն  
զի շարաջար խնդրէք<sup>1</sup> . Աղէկ աղօթր բնելու նախ և  
առաջ խնդրհամբին պէտք է . աւք ամբարտաւանից  
Հակառակ կաց , առաջ շնորհս խոնդրհաց<sup>2</sup> . Աիրորոց  
բաածին պէս , աղօթր ասսատպելոց անցցեն . . . և ոչ  
կացցեն 'ի բաց , մինչեւ այս արանցէ բարձրեալի<sup>3</sup> , ան  
ոլ թէ և առաջոց մեզաւոր եզան ալ ըրրոց . վասն զի  
զսիրոց սուրբ և զշոգի խոնդրհ Աստուած ոչ տրհա-  
մարհէ<sup>4</sup> . Արկրորդ՝ Հաւատորով և յատգ վասնէ բար-  
պէտք է . ո՛ Հաւատուց 'ի աւք և յամօթ եզի<sup>5</sup> . Ասոր  
Համար Ամսու մեզի սորմեցոց , որ աղօթր և խնդիրը  
բնելու առեն , Հայր անունով կարգանիք առ Աստուած ,  
Հայր մեր բաելով , որպէս զի այնու Համարձակութեամբ  
զիմենքը որով զատակը Հօրմէն բան կազել , ասավ կր-  
լոց ամէն ուզածք առենել . զամենացն ինչ վասն ո-  
րոց աղօթր արարեալ խնդրիցէք , և Հաւատուցէք թէ  
առենցուոր , եղիցի ձեզ<sup>6</sup> . Այս կրուէ սուրբն Օպոսի-  
նաս թէ ոճ կրնաց կանկածի թէ պարտակելլէ , եր-  
բար ճշմարտութիւնը խոսք կու առաջ : Սուրբ զրոց բա-  
ճին պէս , ոչ իբրեւ զմարոց է Աստուած 'ի զարթիոց  
կամ 'ի ստել , և ոչ իբրեւ զորզի մարզոց 'ի սպառեալ  
կամ 'ի փափոխել , խոսեցի և ոչ կացուոցէ կամ ա-  
րանցէ<sup>7</sup> . և նոյն Օպոսաթիւնունին բաածին պէս , շեր զմեզ  
յորգորիք որ խնդրինք , թէ որ ասպար կամք չունենար  
նէ , մանաւանց թէ կրուէ , խոստանալով զիմեր պար-  
աւելոն ըրու :

Խացց բաէ մէկր թէ ևս մեզաւոր եմ , ուստի արժանի  
չեմ որ Աստուած ինձի յսէ : Խացց պատասխան կո-  
տաց սուրբն Թումբաս թէ աղօթրը խնդիրը բնելու ա-  
ռեն : մեր արժանաւորութեան մրայ չի կայտնար : այ-

1 ՈՒ. 8. 3.

5 ՈՒ. 8. 11.

2 ՈՒ. 8. 6.

6 ՈՒ. 8. 24.

3 ՈՒ. 8. 21.

7 ՈՒ. 8. 10.

4 ՈՒ. 8. 19.

յացի Աստուծոյ ոզորմութեանք վրաց : Վրիստոս աէքին  
մեր ալ բառ թէ ամենայն որ խնդրէ առ եմ : որ կը  
մեկնոի թէ ամէն մարդ եթէ արգար , և եթէ մեղա-  
սր : Ասց մեր փրկիչն աւելի կապահավորնէ զմեզ՝ բ-  
ական թէ ամէն ամեն ձեզ , զոր ինչ խնդրիցէք  
իշորէ յանուն իմ , ասցէ ձեզ<sup>2</sup> : Արակէօ թէ բաէր ,  
ով մեզաւորք , թէ որ զուք արժանաւորքին չունիք  
է , և ունիմ իմ արգիւնքու , և ես խոնք կու տամ որ ինչ  
որ ուզէք նէ՝ կատնելք : Աւր հասկրեալու է որ ատ  
խառնութիրք ժամանակաւոր բաներու համար չէ , ինչ-  
պէս առողջութիւն , Հարաստութիւն , և ոյլին : վասն զի  
պատիմի բարիքները շատ անզամ չի տար Աստուծ ,  
իբրու վասն կըրլան մեր յափառենից փրկութեանք ,  
թագէս սուրբն Օգոստինս ալ կրու . թէ հիւանդին ոց-  
ակար բանք բժիշկը աւելի զիտէ՝ բան թէ հիւանդը ,  
սամի կրու . թէ Աստուծ ոզորմութիւն ընկելով ան-  
բանք չի տար , ինչ որ ուրիշ մը բարկանալով կու տայ-  
լառ համար մարմանար բարիքը միշտ սիման խոնդ-  
քներ Աստուծմէ աս թէսթեանք որ թէ որ հոգացն այ-  
սուս են . իսկ բնդ հակառակն հոգեոր բարիքը : ինչ-  
պէս թողութիւն մեզաց , յարաստութիւն , Աստուծոց  
մերք , և ասոնց նման բաներք , բացարձակ սիման  
ինքրենք հաստատոն հաւատրու թէ կատնենք , ինչ-  
պէս ինքը Վրիստոս աէքն մեր բառ : զի եթէ զորք որ  
շորք էք , զիտէք պարզեն բարիս առա որպաս ձերոց ,  
որչափ ես առանել Հոգըն ձեր յերկնեց տացէ բարիս  
պիսցիկ որ խնդրենին ի նմանէ<sup>3</sup> :

Ե վեր բան զամենացն ովէոր է յազօթո շարանա-  
խթիւն : Կունեելիոս Ալուսիան կրու . թէ Աստուծոց  
խոգէ որ մենք յարասենենք յազօթու մինչեւ թարան-  
ելի և մաներացուցանել զինքը : Աս է զրոց խուզն այ-  
թէ պարտ է յամենացն ժամ յազօթո կայ<sup>4</sup> . . . արթուն  
խոցէք , յամենացն ժամ յազօթո արարէք<sup>5</sup> . անզազար-  
դոթու արարէք<sup>6</sup> : Աս է ան կրկին կրկին բանին ալ :  
ինքրեցէք և առնոցորք , Հոցցեցէք և զաջիք , բայս :

1 Պ. Ճ. Ֆ. 10.

2 Ը. Հ. Ճ. Ֆ. 23.

3 Պ. Ճ. Ֆ. 13.

4 Պ. Ճ. Ֆ. 1.

5 Պ. Ճ. Ֆ. 36.

6 Ա. Պ. Ճ. Ֆ. 17.

ցէք և բացցի ձեզ<sup>4</sup>։ Բաւական չէր խնդրեցէք ըսելլ. բայց Քրիստոս տէրն մեր ասով հասկըցընել ուզեց որ մուրացկաններու պէս պէտք է ընել, որ չեն դադրիր ուղելէն, վրայ տալէն, դուռը չալելէն, մինչեւ որ ողորմութիւն առնեն։ Այնաւանդ վախճանական յարատեսութիւնը անանեկ չնորհը մըն է, որ չառնուիր առանց շարունակ աղօթքի։ Ուստի կըսէ Օղոստինոս, թէ Աստուծոյ աս պարզելը աղօթքով և պաղատանրավ միայն կըլլայ ձեռք ձգել։ Ապա ուրիմն միշտ աղօթենը, և աղօթքը ձեռքէ չձգենք, թէ որ փրկուիլ կուզենքնէ։ Խոստովանահարք ալ, քարողիչք ալ, թէ որ հոգեց փրկութիւնը կուզեն, անգաղար պէտք է յորդորեն աղօթք ընելու։ Աղէկ կըսէ սուրբն Յառնարդոս, թէ չնորհը խնդրենք և Արքիամու ձեռքով խնդրենք, վասն զի ով որ իրմէ խնդրէ կը զտնէ, և չի կընար դատարկ ելլել։

ՏԵՇ ԵՒ ՊԵՂԱՑԵՆՔ

Աստուած իմ, ևս յոյս ունիմ որ ինձի թողութիւն տուեր ես, բայց իմ թշնամիքս չեն դադրիր ինձի հետ կուռելէն մինչեւ ի մահ։ Թէ որ դուն ինձի չօգնես, ևս նորէն զիս կը կորսընցընեմ։ Վասն արդեանց օծելոյ քո Յիսուսի Քրիստոսի կը խնդրեմ սուրբ յարատեթիւն։ մի թողուր զիս մեկնիլ ՚ի քէն։ Նոյն չնորհը կը խնդրեմ անոնց ամենուն ալ համար որ հիմա ՚ի չնորհս քո են։ Ստոյգ եմ ես՝ ապաւինեալ ՚ի խոսմունս քո, թէ յարատետթիւն կու տաս ինձի, թէ որ ես միշտ խնդրեմ նէ։ միայն աս բանէս կը վախճամ որ չըլլայ թէ փորձութեանս ատենը անհոգանամ զի. մել առ քեզ, և նոյնպէս նորէն իյնամ։ Ուստի չընորհը կը խնդրեմ, որ աղօթքը ձեռքէ շիթովնեմ։ տար որ յառիթս մեղաց միշտ քեզի զիմեմ, զիս քեզի յանձնեմ, և յօգնութիւն կարգամ զսուրբ անունն Յիսուսի և Արքիամու։ Աստուած իմ, ասանեկ կառաջազրեմ և ասանեկ կը յուսամ ընել քու չնորհըովզ ։ լսէ ինձի տէր իմ, վասն սիրոց Յիսուսի Քրիստոսի օծելոյ քո։ Արքիամ մայր իմ, խնդրէ ինձի համար, որ ՚ի վտանգս կորուսանելոյ զԱստուած՝ միշտ զիմեմ առ քեզ և առ միածինդ։

ԽՈՐՀԵՐԴԱՇՈՒԹԻՒԽՆ Ա.Ա.

ՅԱՐՍԵՒՌՈՒԹԻՒՆ

Ո՞յ ինչուսն ետք համբերէ , անիկայ ովհախ փրկուի ։

ՄԱՍՆ Ա.Ա.ԶԻՆ

Իսած է սրբոյն Հերոնիմոսի թէ սկսանիլն բազմաց ։ և հանապազորդելն սակաւոց։ Աղէկ սկսան Ատագ , Յուղա , Տերտուղիանոս , բայց ետք վատթարցան . վասն զի շարատենցին ՚ի բարին : Աւախի կրէ նոյն սուրբն Հերոնիմոս թէ քրիստոնէիցմէ ըստիրն չի վնասուիր , այլ կատարած , վասն զի կատարածը վարձք կառնէ , վախճանը կը պատկէ . ուստի Աստուած մեզմէ չէ թէ միայն բարի կեանք սկրփը , այլ և կատարելը կուղէ : Աս է սրբոյն Պոնանգործայի ըսածն ալ , միայն յարատեսթիւնն պատիսցի . ուստի սուրբն Լաւրենտիոս Յուստինեանն այլ յարատեսթիւնը կը կոչէ զուռն երկնից : Ուրեմն չի ինար արքայութիւն մանել , ով որ մանելու զուռը չի բներ նէ : Ով եղբայր , զուռ հիմա մեզրէն ետ կեցեր և , և իրաւամբք կը յուսաս որ թողութիւն առած ես , որեմն Աստուծոյ բարեկամ ես . բայց զիտցած ըլլաս դ զեռ ապահով չես : Ո՞հ , երբ կրնաս ապահով ըլլալ . երբոր յարատենս մինչև ՚ի վերջը . որ համբերես չէ ՚ի սպառ , նա կեցցէ : Բարի վարք սկսար , վատք ուր Աստուծոյ . բայց նայէ , ինչ կըսէ քեզի սուրբն նոռնարզոս . վարձք կը խոստացուի սկսողներուն , բայց կը տրուի յարատեղներուն : Բաւական չէ վարձք զէօլ ՚ի յաղթանակը , պէտք է վազես մինչեւ որ ունես , կըսէ առաքեալլը . այնպէս ընթացարուք զի ասանիցէք ։<sup>2</sup>

<sup>1</sup> Որ համբերեցէ ՚ի սպառ . <sup>2</sup> առ . կոր . թ . 24 :  
և ինչպէս : Առաջ . Եղ . 13 :

Արդ որովհետեւ ձեռք զարկեր ես մամին , ոկոեր ես  
աղէկ ասլրիլ , բայց հիմա աւելի պիտի վախնաս և զա-  
գաս . ահիւ և գոզութեամբ զանձանց փրկութիւն գոր-  
ծեցէք<sup>1</sup> : Ինչու համար ըսես նէ , վասն զի Աստուած  
պահէ՝ թէ որ ետեղ նայիլ ուզես և վատթար կեանք  
զառնաս , Աստուած զքեզ արքայութենէ զորս կը-  
նեմ կըսէ . ոչ ոք է որ արկանիցէ ձեռն զմանով , և  
հայիցի յեսս , եթէ յաջողեալ իցէ արքայութեան Աս-  
տուածոյ<sup>2</sup> . հիմա Աստուածոյ շնորհըով նայէ որ չար ա-  
ռիթներէ վախչիս , սուրբ խորհուրդներուն ստէոլ  
մատչիս , ամեն օր մտածական ընես : Երանի քեզի  
թէ որ անապակաս ասոնք ընես . և ասանկ ընելով Քրիս-  
տոս երբոր զատաստանի կու զայ , զքեզ կը զտնէ իր  
ըսածին պէս . Երանի ծառային այնմիկ զոր եկեալ  
տէրն զտանիցէ արարեալ այնպէս<sup>3</sup> : Բայց միտք մի  
զներ թէ հիմա որ զքեզ Աստուածոյ ծառայելու տուեր ես  
նէ , իբր թէ լմացած կամ պակստ են փորձութիւնք .  
նայէ ինչ կըսէ հողին սուրբ . եթէ մերձենաս ծառայել  
Աստուածոյ , պատրաստեա դանձն քո ամենայն փար-  
ձութեան<sup>4</sup> : Դիտցիր որ հիմա աւելի քան զուրիչ ա-  
տեն պիտի պատրաստուիս 'ի կոիւ , վասն զի թշնա-  
միդ աշխարհք , սատանայ և մարմին՝ հիմա շատ աւելի  
կը զինուորին քեզի զէմ ելլելու , և կորսընցընել տա-  
լու վաստրկածգ : 'Կիոնեսիոս կարգուսեանին ըսածին  
պէս , որչափ որ մէկը աւելի կը ջանայ Աստուածոյ ծա-  
ռայել , այնչափ թշնամին անոր զէմ կը խոսանայ-  
զայս տեղնիտեզը կը բացատրէ աւետարանը . յորման  
այսն պիզծ ելանիցէ 'ի մարզոյ , շրջի ընդ անջրդին աե-  
զիս խնզրէ հանզիստ , և իբրև ոչ զտանէ , ասէ . դար-  
ձայց անզրէն 'ի տուն իմ ուստի ելի . . . յայնժամ  
երթայ և առնու եօթն այլ այս չար ես քան զինքն , և  
մտանէ բնակէ անդ . և լինի յետինն մարդոյն այնորիկ  
չար քան զառաջինն<sup>5</sup> :

Արեւմն աղէկ նայէ թէ ինչ զէնք ունիս զէմ զնե-  
լու և զքեզ պաշտպանելու առ թշնամիներուզ զէմ .  
և զքեզ Աստուածոյ շնորհացը մէջ պահելու : Աստ-

1 Փէւ . թ . 12 .

4 ԱԷւ . թ . 1 :

2 Կէ . թ . 62 :

5 Կէ . ՃՅ . 24 . 26 :

3 Մ-ր . ԵՎ . 46 :

նային յաղթելու՝ ազօթքին պէս ուրիշ աղեկ զէնք շիկայ։ Յիշէ Պօղոս առաքելոյն ըստածք, ոչ է մեղ պատերազմ ընդ մարմնոյ և ընդ արեան, այլ ընդ իշխունութիւնս և ընդ պետութիւնս<sup>1</sup>։ որով կուզէ գմեղ արքընցընել թէ մենք մեղմէ ուժ չունինք դէմ գնելու առիխանաւոթեանցը, ուստի կարօտ Ենք Աստուծոյ օգնականութեանը։ Տես ինքը ինչ կրսէ . յամենայնի կարող էմ այնու՝ որ գօրացոյցն զիս<sup>2</sup>։ մենք ամէնքս ալ անձնէ պիտի ըսենք . բայց աս օգնութիւնս կը տրոփ մայն ազօթքով խնդրողին . խնդրեցէք և առնուցուք<sup>3</sup>, Աստի չապաւինինք մեր առաջազրութեանը, չէ նէ կը կորսութենք . բովանդակ մեր վատահութիւնը, երբոր առանան զմեղ կը փորձէ, զնենք Աստուծոյ օգնականութեանը վրայ, յանձնելով զմեղ Յիսուսի և ամենասուրբ կուսին։ Եւ աս մասնաւորապէս ան ատեն պիտի ընենք, երբոր մարմնոյ փորձութիւն քաշենք նէ, վասն զի առ փորձութիւնը ամենէն աւելի վախաղու բանն է, և ասով յաղթող կրլայ սատանան։ Անք մեղմավ ուժ չունինք մաքրութիւն սրահել, Աստած սպասի տայ . Առզումնին ըստածին պէս, զիտացիք թէ ոչ այլ աղջ լինիցիմ ժումկալ, բայց եթէ Աստած տացցէ . . . անկայ առաջի տեսառն, և աղաշեցի ին յամենայն սրտէ իմմէ<sup>4</sup>։ Արենին այնպիսի փորձեան ատեն պէտք է շուտով զիմել առ փրկիչն Յիսուս, և առ ամենասրբուհի մայր նորա, կարզալով նոյն ատեն իրենց սուրբ անունը, Յիսուս և Արքում. պապէս ընողը կը յաղթէ, չընողը կը կորսուի։

Տ.2 ԵՒ ՊԱՇ. Ա. 8. 4.

Մի ընկենուր զիս տէր յերեսաց քոց<sup>5</sup>։ Աստուծ իմ, զիտեմ որ զուն զիս երեսէ չես ձգեր թէ որ ես առաջ քեզ չթողում նէ . և ասկից կը վախանամ իմ տերառութիւնս փորձով զիտնալուս համար . Տէր, զուն պիտի տաս ինձի ան ուժը՝ որ պէտք է զժոխոց դէմ, որ կուզէ զիս նորէն զերի ընել իրեն . Աս բանս կը խընդում վասն սիրոյ օծելոյ քո Յիսուսի . Դիր, ոմ փրկիչ

1 ԵՒՀ. Զ. 12.

4 Ամառ. Ե. 21.

2 ԳԵԼ. Դ. 13.

5 ԱՆ. Վ. 13.

3 ՅԱՀ. Ֆ. 2. 24.

իմ, մէկ մշտնջենաւոր հաշտութիւն մը իմ և քու մէջդ, անանկ որ յափտեան շիբակուի, և ասոր համար առոր ինծի քու սուրբ ուշրդ . ով որ շիսիբեր մեռած է : Աս թշուառ մահէն զուն զիս պիտի աղատես, Աստուած հոգոյ իմոյ . զիտես որ ես արդէն կորսուած էի . քու վանգակ քու բարութիւնդ եղաւ որ զիս աս վիճակս բերաւ, և կը յուսամ մնալ 'ի շնորհս քո : Ուրեմն թող մի տար, փրկիչ իմ, վասն դառն մահուանդ զոր կը ցիր ինծի համար, որ մէյմըն ալ իմ կամօրս դառնամ և զիս կօրսընցընեմ : Ես զքեզ կը սիրեմ ամէն բանէ վեր, յոյս ունիմ որ միշտ կապուած մնամ աս սուրբ սիրով, և անանկ կապուած մեռնիմ, և կապուած մնամ յափտեան : Ով տիրամայր, որ զքեզ կը կոչես մայր յարատեութեան, աս մեծ շնորհըն քու ձեռքովդ կը բաշխուի, զայդ քեզմէ կը խնզրեմ, և քեզմով կը յուսամ :

### ՄԱՍՆ ԵԲԿԻՌՈՒԴԻԴ

Հիմա տեսնենք թէ բնչողէս պէտք է յաղթել աշխարհի : Խրաւ որ մեծ թշնամի է սատանան, բայց աշխարհը աւելի շար է : Թէ որ սատանան շիզօրանար աշխարի և դէշ մարդկանց ձեռքով, որոնցմով աշխարհ կիմացուի, շէր յաղջողէր իր յաղթանակը : Մեր փրկիչը ոչ այնչափ զգուշացոյց զմեզ 'ի զիւաց, որչափ 'ի մարդկանէ . զզոյց լինիջիր 'ի մարդկանէ<sup>1</sup>, կրտէ . կուզէ իմանալ թէ շատ անգամ աւելի զէշ են մարդիկ քան զզես . վասն զի աղօթքով և զիսուսի ու Մարիամու սուրբ անունը տալով սատանաները կը վախչին, բայց երբոր շար ընկերները զմեկը կը փորձեն մեզանչելու, ան ալ թէ որ հոգեսոր խօսք մը զուրցէ նէ, անոնք շէ թէ կը վախչին, հապա աւելի կը փորձեն դանի և ծազր կը լուսն, ըսելով թէ զու ինչ կոսպիտ և վուճ մարդ ես եղեր, բանի մը շեկող . ուրիշ բան ալ շեկարենան ըսել նէ՝ կեղծաւոր է կրսեն և սուրբ կը ձևանայ : Ումանք ալ տկար զանուելով և չուզելով ալ լսել աւ նախաւաթնը. ներն ու անարգանկները, ողորմելարար կը միարանին սաղայէլի աս պաշտօնէիցը հետ, և կը զառնան 'ի վրա խածն : Ով զու եղբայր, միտքդ զիր որ եթէ կուզես

բարի կեանք ունենալ , 'ի հարկէ զրեղ ծաղր պիտի ը-  
նեն , և վար պիտի դարնեն չարերը . սուրբն պիղծ թուի  
չարագործաց <sup>1</sup> , կրսէ սուրբ զիրքը : Ովոր չարութեամբ  
կասյրի , չի կրնար աղէկ ապրովները քաշել . ինչու .  
վասն զի աղէկներուն մարրը ամէն օր յանդիմանու-  
թիւն է չարերուն , ուստի ուրիշներուն բարի վարքով  
խզմասների խոյթ չիրաշելու համար , կուզեն որ անոնք  
ոլ իրենց նման դէ : ըլլան : Քիշէ առաքելոյն խօսքն ալ  
օր կրսէ . ամեններին օր կամիցին աստուածալաշտու-  
թեամբ կեալ 'ի Քրիստոս Յիսուս , 'ի Հալածանս կաց-  
շն <sup>2</sup> : Բոլոր սուրբները հալածուեցան . և ով կար աւելի  
սուրբ քան գիրեկիչն մեր , և ահա աշխարհը զինքն ալ  
հաղածեց մինչեւ 'ի մահ խաչին :

Աս բանիս ճար շիկայ , վասն զի աշխարքիս ամէն մէկ  
սկզբունքը հակառակ են . Քրիստոսի սկզբանցը . ան որ  
բան մը կը սեպտի աշխարքիս աշքին , խենթութիւն է  
Քրիստոսի առջև . զի խմաստութիւն աշխարհիս այսո-  
րիկ յիմարութիւն է առաջի Աստուծոյ <sup>3</sup> : Ասոր ներ-  
հակ աշխարհը խենթութիւն կը սեպէ Քրիստոսի ա-  
ղէկ սեպած բանք . ինչպէս է խաչ , ցաւ , արհամար-  
հութիւն . զի ճառ խաչին կորուսելոցն յիմարութիւն  
է : Յայց միսիթարուինք , երբոր չարերը զմեղ կանի-  
նանքն և կը բամբասն ու կանարզեն , Աստուած կօրհ-  
մէ և կը զովէ . նորա անիծանեն և զու օրհնեացես <sup>4</sup> :  
Նրիք չէ մեղի որ Աստուած , սուրբ կոյսը , հրեշտակ-  
ները , ամենայն սուրբք և ամէն աղէկ մարդիկ զովեն  
զինդ . թող մեղաւորները ինչ որ կուզեն նէ ըսեն ,  
և զմեղ հալածեն , որով հաճոյ կըլլանք Աստուծոյ ,  
և առ է Աստուծոյ ծառայից ուզածը : Որչափ աւելի  
չնդիմութիւն և նեղութիւն քաշելով զործենք զրա-  
րին , այնչափ աւելի Աստուծոյ հաճոյական բան կը-  
նենք , և մեղի վարձք կը զիզենք : Անանկ զնենք թէ  
աշխարքիս մէջ ուրիշ մարդ շըլլար , բայց միայն Աս-  
տուած և մենք : Երբոր աս չարերը զմեղ ծաղր կընեն ,  
զմեղ Աստուծոյ յանձնենք և զոհանանք զԱստուծոյ ,  
որ մեղի տուեր է ան լոյսը՝ որ ան ողորմելիները չու-  
ին , և մենք մեր բանք տեսնենք : Ամօթ շիսեպենք

<sup>1</sup> Աշ-ի . ԽԸ . 15 :

3 Յ- Կ- Գ- 19 :

<sup>2</sup> Ի- ՏՎ- Պ- 12 :

4 ԱՀ- ԱԸ- 28 :

մեղի քրիստոնեայ երենալը . չէ նէ , յայտնի է Քրիստոսի ըսածը . դի որ ամօթ համարեսցի զիս և զրանիմ , դնա և որդի մարգոյ յամօթ արասցէ յորժամդամդայցէ փառօք խրովը<sup>1</sup> :

Թէ որ փրկութեան հասնիլ կուղենք նէ , պէտք է որ յանձն առնենք բամբասիլ , կրել , մանաւանդ թէ բրոնազատենք զմեզ , վասն զի անձուկ է ճանապարհն որ տանի ՚ի կեանս<sup>2</sup> . . . արբայոթիւնն երկնից բռնազատի , և բռունք յափշտակեն զնա<sup>3</sup> : Ով որ զինքը չի բրոնազատեր նէ , փրկութեան չի հասնիր . ուրիշ նար չի կայ , պէտք է որ մեր ապստամբը բնութեան դէմ քայնք , թէ որ կուղենք բարի զործել . մանաւանդ ՚ի սկզբան պիտի բռնազատենք զմեզ , չար սովորութիւնները արմատէն խլելու , և բարի ունակութիւն ստանալու , վասն զի բարի ունակութիւն ըլլալէն ետև , զիւրին կըլլայ , մանաւանդ թէ կը քազզրանայ ալ պատուիրանապահութիւնը : Տէրն մեր ըսաւ սրբուհի Պրինիտույին թէ համբերութեամբ և քաջութեամբ առաքինութիւն զործելը՝ առջի բերան խայթող փուշ կերենայ , բայց ետքը փշերը վարդ կը զառնան . Ուստի խելքը զլուխոց ժողվէ , ով քրիստոնեայ . զիր միստդ թէ Քրիստոս տէրն մեր հիմա քեզի կըսէ անդամալուծն ըսածը . ահաւագիկ ողջացար , մի ես մեղանչեր , զի մի չար ես ինչ լինիցի քեզ<sup>4</sup> : Հասկըցիր , կըսէ սուրբն Յեսնարդոս , նորէն իյնալը առջի իյնալէն աւելի զէշ է : Մարզարէն ալ կըսէ Աստուծոյ բերնէն . վայ ձեզ , որ զիր ապստամբը<sup>5</sup> , Շատ վախնալու բան է բսածն ալ . ՚ի զառնալ արզարոյն յարդարութենէ խրմէ և առնել զանիրաւութիւն , ըստ ամենայն անօրէնութեանց զոր առնիցէ անօրէնն , ամենայն արզարութիւնը նորազոր արար , մի յիշեսցին . ՚ի յանցանս խր զոր անկառ , և ՚ի մեզօ խր զոր մեղաւ , ՚ի նոսին մեոցի<sup>6</sup> :

## Տ.2 ԵՒ ԿԱՂԱԾԸՆԿ

Ով Աստած իմ , ես շատ անզամ ատ պատիմէնք . բռն արժանի եղայ , որովհետեւ քանի անզամ ալ որ

1 Դ. - թ. - 26 :

4 Ո. Հ. - թ. - 14 :

2 Մ. - թ. - 14 :

5 Ե. - թ. - 1 :

3 Մ. - թ. - 12 :

6 Ե. Հ. - թ. - 24 :

թէպէտ ետ կեցայ մեղքէն քու տուած լուսովդ , բայց  
վերջէն թշուառարար նորէն գարձայ : Գոհաննամ զան-  
քառ ողորմութենէդ , որ զիս իմ կորստեանս մէջ չիթո-  
ղիր բոլորովին զուրկ ՚ի լուսոյ , ինչպէս որ արժո-  
նի էի : Ուստի չափէ զուրս պարտական եմ քեզի , և  
յետին ապերախտ կըլլայի թէ որ նորէն քեզի երև  
գարձընէի . Քառ լիցի , փրկիչ իմ . զողորմութիւնս  
տեառն յաւիտեան օրհնեցից <sup>1</sup> , հոս ալ անդին ալ , յու-  
սալով ՚ի քո շնորհս : Ետու լամ կողքամ ինչուան հիմա  
ըրած ապերախտութիւններս , և կը վառուիմ զքեզ սի-  
րելու քու ըրած շնորհքներովդ : Այս , կը սիրեմ զքեզ  
ոէր , որ արժանիդ ես անրաւ սիրոյ , աս օրէս եան  
դուն սիմտի ըլլաս իմ մէկ հատիկ սէրս . և մէկ հատիկ  
ըարիս : Հայր երկնաւոր , վասն արգեանց միածնիդ  
կը խնզրեմ ՚ի քէն վախճանական յարատնութիւն ՚ի  
նորհս և ՚ի ոէր քո , և դիտեմ որ անպակաս կու տաս  
բանի որ քեզնէ կուզեմ նէ . բայց ով կընայ զիս ա-  
պահովցընել թէ միշտ ուշաղիր պիտի ըլլամ խնզրելու  
ժեզնէ աս յարատնութիւնը : Ուստի Աստուած իմ , թէ  
յարատնութիւն կը խնզրեմ , և թէ շնորհք միշտ խընդ-  
րելու զայն : Մարիամ կոյս բարեխօս իմ և վաստա-  
րան , ապաէն իմ և յոյս , քու միջնորդութեամբդ առ  
նձի համար հաստատութիւն խնզրելու միշտ Աստուած-  
մէ յարատնութիւն վախճանական , կաղաչեմառ վասն  
փրոյ քո Յիսուսի միածնիդ :

## ՄԱՍՆ ԵԲԲՈՐԴԻ

Գանք երբորդ թշնամին տեսնելու որ ամենէն մեծն  
է , այսինքն մարմինը . և նայինք թէ ինչպէս զմեղ պի-  
տի պաշտպաննենք : Եսախ և առաջ աղօթքով , որոն  
վրայ առաջ խօսեցանք . երկրորդ առիթներէն վախ-  
չելով . հիմա ասիկայ աղէկ մը քննենք : Առըրք Բեռ-  
նարդինոս սենացին կըսէ թէ Քրիստոսի խրատնե-  
րուն մէջ շատ հաշակաւոր է , և զրեթէ հիմն կրօնի ,  
փախչիլ մեղաց առիթներէն : Մէկ անգամ մը զիւին  
մէկը ստիպեալ երգմինեցուցիչներէն՝ ստոյզը ըստ թէ  
ամէն բարողէն աւելի իրեն անհանոյ է ան բարողն որ

մեղաց առիթներէն փախչելու վրայ է . և իրաւ է , վասն զի սաստանան կը ծիծաղի առաջադրութիւններուն և խոսամունքներուն վրայ , որ կընէ մեղաւորք արաշխարելու ատեն , թէ որ առիթները մէկդի շիթողնէ . Առիթը , մասնաւորապէս զգայական հեշտութեանց մէջ , վարագոյր մըն է ձգած աչքին առջն , որ շիթողներ մարզու տեսնել ոչ առաջադրութիւնները՝ որ ըրեր է , ոչ առած լուսաւորութիւնները . մէկ խօսքով , ամէն բան մոռնալ կու տայ , և կոյր մը կը դարձընէ : Աս եղաւ պատճառ իշխալու մեր առաջին նախահարցը , այսինքն առթէն շիփախչիլ . Աստուած իրենց արդիկեր էր շիդաշիլ մէկ ծառի մը պազուն , ինչպէս որ Եւա ալ օժին բառ թէ պիտի չուտենք և ոչ պիտի մօտենանք<sup>1</sup> . բայց անզգոյշ ըլլալով տեսաւ , առաւ և կերաւ : Նախ սկսաւ զարմանալով նայիլ պտղուն , եսորք ձեռքն առաւ , ետենէն ալ կերաւ . որ սիրէ զգտանդ , ի նմին կօրիցէ<sup>2</sup> : Արբոյն Գետրոսի ըսածին պէս՝ սաստանայ շրջի և խնդրէ թէ զու կլանիցէ<sup>3</sup> . ուստի ինչ կընէ , կըսէ սուրբն կիպրիանոս , որ կարենայ մտնել ի հոգին ուստի մաքն . տուեր է . առիթ կը վնատընէ , կը նայի կը զննէ , կայ արգեօք մէկ կողմէ մը ուսկից մտնելը կարենի ըլլայ . թէ որ մարզը տեղիք տայ առթի մը , մէկէն նորէն ներս կը մտնէ թշնամին և զինքը կը լափէ : Աղէկ կըսէ գուերիկոս արրայն , թէ որովհետեւ Պաղար զարսելաւ ձեռքը ուսքը կապուած , ուստի նորէն ալ մեռաւ : Ասոր նման ով որ մեղքէն դուրս կելլէ՝ առթէ մը կապուած ըլլալով , թէ և յարութիւն է առեր , նորէն կը մեռնի : Ուրեմն ով որ փրկուիլ կուզէ նէ , չէ թէ միայն մեղքը մէկդի պիտի ձգէ , հասկա մեղաց առիթն ալ , այսինքն չար ընկերները , սա տունը , ան թղթակցութիւնները , և այն :

Մէկը կընայ ըսել թէ ևս հիմա վարքս փոխեր եմ , չար վախճան մը չունիմ ան անձին հետ , փորձութիւն ալ չունիմ . ատոր ըսելու է թէ Մուղրիներուն երկիրը տեսակ մը արջ կայ կըսեն , որ կապիկ որսալու կելլէ . կապիկները տեսնելով արջուն դալը՝ ծառերուն վրայ կելլեն , կը խալըսին . բայց արջը ի նչ կընէ . ծա-

ոին տակը կը պատկի մեռած կը ձևանայ , Երրոր կա-  
պիկները վար կիշնան նէ , կելլէ վրանին կը վազէ կը  
բռնէ կուտէ : Աստանան ալ ասանկ կընէ , փորձու-  
թինը մեռած կը ցցընէ , երրոր մէկը դինքը առթի  
մէջ կը դնէ նէ՝ ուոր կը հանէ դիորձութիւնը , որ դանի  
կու կու տայ : Քանի քանի հոգիներ եղած են , որ ա-  
ղօթի հետ կըլային , կը հաղորդուէին , անանկ որ  
ուորը կրնային բառիլ . բայց առթի մէջ ձղելով դի-  
քնք , որս եղան դժոխոց : Եկեղեցական պատմու-  
թեանց մէջ զրած է թէ մէկ սրբակաց տիկին մը կար  
որ զմարտիրոսները թաղելու բարեպաշտ ծառայու-  
թիւնը կընէր . անդամ մը անոնց մէջ մէկը զառ որ  
դու հոգին չէր աւանդեր , իր տունը տարաւ առողջա-  
ցոց : Տես ետք բնէ եղաւ . մօտ առիթ ունենալով առ  
երկուքս , առաջ որ սուրբ կրնային բառիլ , ետքը Առ-  
առնց շնորհքը կորուսին , վերջն ալ հաւատք ելան :

Ասուած հրամանց Եսայի մարզարէին , դոզիր ,  
կանչէ ու ըսէ թէ ամենայն մարմին խոս է<sup>1</sup> . Ուր կը-  
ու ուկերերան թէ ճրադը խոտին մէջ զիր , և կրնաս  
նէ ըսէ թէ խոտը չայրիր : Սուրբ Կիորիխանոս ալ կըսէ  
թէ անկարելի է բոցի մէջ կենալ և չայրիլ : Մարդա-  
րէն կը հասկըցընէ թէ եղիցի զօրութիւն նոցա իրքն  
գիեծած վշոյ , և դորձք նոցա իրքն զկայծակունս հրոյ ,  
և այրեսցին անօրէնք և մեզաւորք ՚ի միասին<sup>2</sup> : Առզո-  
մն ալ ըսաւ , թէ ծրարիցէ որ հուր ՚ի դոգ և զհան-  
գերձոն ոչ այրիցէ . կամ զնայցէ որ ՚ի վերայ կայծա-  
կանց հրոյ , և զոտս խոր ոչ խարչիցէ<sup>3</sup> : Ասանկ խենթէ  
առթի մէջ ալ մտնողը և չեմ իյնար բաողք . որեմն  
սուրբ զիրք կըսեն թէ փախչիր ՚ի մեղաց որպէս յերեսաց  
օձին , Յէտոր է փախչիլ ոչ միայն օձին խածուածքէն կը-  
ու զուափիրիգոս , այլ նաև անոր զաշելէն , անոր մօտե-  
նալէն : Բայց զուցէ զուն կըսես թէ ան տունը ան րա-  
բեկամութիւնը ինձի շահ և վաստակ կը բերէ . ինչու  
չես ըսեր թէ քեզի դժոխոց ճամբայ ալ է . ճանա-  
դարհք դժոխոց են տուն նորա , որ իջուցանեն ՚ի շտե-  
մարանս մահու<sup>5</sup> : Ուրեմն ճար շիկայ , փրկութեան

1 Ե. 2. 6 :

4 ՈՒ. 15. 1.

2 Ե. 5. 31 :

5 Ա. 1. 2. 27 :

3 Ե. 2. 27. 28 :

հասնիլ կուզես նէ , անկից հեռու սիմտի կենաս . ինչ  
ըստ տէրն մեր . եթէ ակն քո աջ գայթակղեցուցանէ  
զբեզ , խեեա զնա և ընկեա 'ի քէն<sup>1</sup> : Քեզնէ հեռու ձգէ  
կըսէ , որ է ըսելթէ պէտք է ամէն առիթը վերցընել .  
Առորք Ֆրանչիսկոս ասսիզացի կըսէր թէ սատանան  
հոգեսոր անձինքը ուրիշ կերպով կը փորձէ քան թէ զէշ  
վարք ունեցողները . առջի բերանը չուզեր զանոնք  
չուանով մը կապել , հապա մազով մը , ետքը դերձա-  
նով , ետքը աւելի հաստ գերձանով , անկէ ետքը չուա-  
նով մը . և ասանկ վերջապէս մեղքով կը կապէ կը  
խզդէ . Ուստի ով որ կուզէ աս վտանգէն ազատ ըլ-  
լալ , պէտք է որ 'ի սկզբան բոլոր մազերը կտրէ , բո-  
վանդակ առիթները , բարեներ տալը , ընծաներ խաւ-  
րելը և առնելը , թղթիկներ զրելը , և այլն . և ընդհան-  
րապէս խօսելով անմաքուր ախտ ունեցողին համար  
բաւական չէ մերձաւոր առիթներէն փախչիլը , զան  
զի թէ որ հեռաւորներէն փախուստ չփոյայ , կը զառ-  
նայ նորէն կը զլորի մեղաց անդունզը : Ով որ խկա-  
պէս փրկուիլ կուզէ , պէտք է որ հաստատէ իր սրտին  
մէջ և շարունակ նորոզէ աս առաջադրութիւնը որ  
մէջմըն ալ Աստուծմէ չզատուի . և պէտք է որ շատ  
անզամ կրկնէ սրբոց ան խօսքը թէ թող ամէն բանս  
կորսուի , բաւական է որ զԱստուած շիկորսընցընեմ .  
բայց պարզ առաջադրութենէն բան շելլեր . հապա ա-  
մէն ջանք ընելու է միջոցները շկորսընցընելու համար .  
և ասոնց մէջ առաջինն է՝ յառթից փախչիլը , երկրորդ  
ստէպ ստէպ խոստովանիլ և հազօրդուիլ . վասն զի  
ստէպ ստէպող տանը մէջ աղտեղութիւն դժուարա  
կը զտնուի . խոստովանանքով հողին մաքուր կը մնայ ,  
և չէ թէ միայն թողութիւն կառնուի , այլ և փորձու-  
թեանց գէմ զնելու զօրութիւն կըստանանք . իսկ հա-  
զօրդութիւնը հաց երկնային կըսուի , վասն զի ինչպէս  
մարմինը չի կրնար ապրիլ առանց երկրաւոր կերակրոյ .  
նմանապէս հողին ալ չի կրնար ապրիլ առանց աս երկ-  
նաւոր կերակրոյն : Քրիստոսի տեառն մերոյ խօսք  
է , եթէ ոչ կերիջիք զմարմին որդույ մարդոյ , և արր-  
ջիք զարիւն նորա , ոչ ունիք կեանս յանձինս ձեր<sup>2</sup> .  
ատոր ներհակ , որ ուտէ 'ի հայտէս յայամանէ , կեցցէ

յափտեան : Ասոր համար Տրիպենտեան ժողովը գհազորդութիւնը կը կոչէ զեղթափ մեր հանապազօրեայ յանցանաց և մահուչափ մեղաց դէմ : Երբորդ միջոցն է մտածականը կամ մտաւոր աղօթքը . Սիրաբայ ըստածին պէս, թէ որ վախճաննիս յիշելու ըլլանք, ամենեին չենք մեղանչեր : Ով որ իր աշքին առջելը մտածելու նիւթ դրած է յափտենական ճշմարտութիւնները, զմահ, զպատաստան և զդժոխս և դարրայութիւն, զժուարաւ մեղաց մէջ կիյնէ . վասն զի Աստուծոյ լոյսը զինքը կը լուսաւորէ մտածականով . հոն կը լսէ և կիմանայ մարդ թէ ինչէն պիտի վախչի, և ինչ պիտոր ընէ . փուտ մըն ալ է մտածականը, ուր կը վասի բոց սիրոյն Աստուծոյ : Խնչութէս որ շատ անզամ ալ ըսինք, Աստուծոյ շնորհացը մէջ հաստատուն մնալու համար պարզապէս հարկաւոր է՝ անզադար աղօթել, և խընդրել զշնորհս մեզ պիտանիս . և ով որ մտածական աղօթք շըներ, զժուարաւ աղօթքի կը նստի այնպիսին . առանց աղօթից ալ շի կրնար փրկուիլ :

Ուրեմն փրկութեան հասնելու համար պէտք է միշտները ձեռք առնել, և կարգաւորեալ կենաք մը վարել : Առաւօտանց ելածին պէս՝ քրիստոնէարար շնորհակալութիւն ընել, սիրոյ ներգործութեամբ և առաջազրութեամբ, Յիսուսի և Մարիամու շնորհը խընդրելով, որ նոյն օրը առանց մեղաց զմեզ պահեն . ետքը մտածական ընել, պատարագ տեսնել, ցորեկը հողուոր զրքեր ընթեռնուլ, այցելութեան ելլել որբութեան և աստուածածնայ, իրիկունը սուրբ կուսին վարդարանը դարձընել և քննութիւն խոզի մտաց, շարաթը մէկ քանի անզամ հազորզուիլ հրամանաւ հոգենոր հօրն, և մէյմը սկսելէն եաքը միշտ նոյն ճամբան բրնել : Նատ օգտակար ալ կըլլայ հոգենոր կըթութեան մտնել վանդի մը մէջ : Մեծարել պէտք է մասնաւոր պաշտօնով զսուրբ կոյսն, զոր օրինակ ծոմ բռնել շարաթ օրը . վասն զի ինքը մայր յարատեսութեան կըսուի, և կը խոստանայ զայն իրեն ծառայից : Ի վեր բան զամենայն պէտք է խնդրել Աստուծմէ զսուրբ յարատեսութիւն, մանաւանդ փորձութեան ատեն, կարդալով ստէալ զսուրբ անունն Յիսուսի և Մարիամու, բանի որ փորձութեան մէջ ես : Թէ որ ասանել ընես նէ, ատոյզ զիտցիր որ փրկութեան որդի ես . իսկ թէ զանցառութեամբ քու պարտքերէ դժուլնաս, վայ քեզի :

Ոիրելիդ իմ փրկիչ, չնորհակալ եմ քեզի առ լու-  
սաւորութեանց համար որ ինձի կու տաս, և ան մի-  
ջոցներուն զորոնք ինձի կը սորմեցընես զիս փրկելու  
համար, ես ալ կը խոստանամ հաստատ'ի զործ զնել.  
ողնէ ինձի, որ հաւատարիմ մնամ խոստմանս մէջ,  
յայտնապէս կը տեսնեմ որ դուն զիս փրկել կուղես, ես  
ալ փրկուիլ կուղեմ. մանաւանդ քու սրամիդ հաճոյքը  
լեցընելու համար, որ այնչափ կը ժամանակիս իմ փր-  
կութեանս, չեմ ուզեր բնաւ ասկից ետե հակառակ ել-  
լել քու սիրոյդ. առ սէրդ էր որով այդշափ ինձի համ-  
բերեցիր. երրոր ես զքեզ կը զառնացընէի, զուն զիս  
հրաւիրեցիր 'ի սէր քո, ես ալ կը ժամանակիմ քեզ սի-  
րել: Ալ սիրեմ զքեզ, անբաւ բարութիւն և անհուն  
բարի. կաղաշեմ վասն արդեանց Յիսուսի օծելոյ քո,  
մի թօղուր որ ես մէյմբն ալ քեզ ապերախտ ըլլամ.  
չնորհը տուր որ կամ ետ կենամ ապերախտութենէ.  
կամ մեռնիմ երթամ. կատարէ, տէր, ան զործը զոր  
սկսար վասն իմոյ փրկութեան. ինձի լոյս և ուժ տոր,  
զօրացո իմ սէրս: Տիրամայր կոյս, որ գանձավետ ես  
չնորհաց, օգնէ ինձի, զիս քու ծառայութեանդ մէջ  
հաստատոն պահէ, ինչպէս որ կը ժամանակիմ. բարե-  
խօսէ ինձի համար առ Յիսուս, վասն զի նախ արդին.  
ըր փրկչիս, ետքը քու բարեխօսութիւնդ զիս սիստը  
փրկեն:

## ԽՈՐՀԾԴԱՌԱԽԱԹԻՒՆ 1.Բ.

ԵՎԱԼԻԿՆԱՌԻՒՆ Ի ՊԱՇՏՊԱՆԱՌԻՒՆ ՍՈՒՐԲ  
ԱՅՍԱԽԱԾԱՆՈՒՔՆԻՆ

Զիս զտենողը կեանքը զտած կը սեպտի, ու Աստուծմէ  
փրկութիւն պիտի զտեն<sup>1</sup>.

## ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Որչափ Աստուծոյ շնորհակալ ըլլալու պարտական  
ներ, որ մեղի փաստաբան տուեր է զՄարիամ, որպէս  
զի իր բարեխօսութեամբը առնէ մեղի համար ինչ  
չարհը որ կը խնդրենիք իրմէ, աս է սրբոյն Պոնաւեն-  
գորայի ըսածը. ինչ մեծ զթութիւն և մարդասիրու-  
թիւն է Աստուծոյ ըրածը, որ մեղի պէս խեղճերուն  
զինզ փաստաբան շնորհեր է, տիրամայր, որ քու ձե-  
սօրդ ինչ որ կուզես նէ կրնաս առնել: Աւրեմն սիրե-  
ցնալ մեղաւոր եղբարը, թէ որ զմեզ մեղապարտ զըտ-  
նենիք ընդդէմ աստուածային արդարութեան և պար-  
տաւոր զժոխոց, չյուսահասինիք, այլ զիմենիք առ սուրբ  
աստուածածինն, իր հավանուոյն տակը մտնենիք, ան  
զմեզ փրկութեան կը հասցընէ, բարի զիտաւորութիւն  
մեղի պէտք է վարբերնիս փոխելու, և բարի զիտաւո-  
րութեան հետ մեծ մստահութիւն առ Մարիամ. ա-  
սանէ կը փրկութինք, վասն զի Մարիամ փաստաբան է  
զօրաւոր, բարեզութ, և մեր փրկութեան փափարովք  
փառւած. նախ մտածենք թէ Մարիամ է հզօր փաս-  
տաբան, որ կրնայ ամէն բան առաջ տանիլ զատաւո-  
րին առջեն իրեն զիմողներուն համար. աս մէկ եղական  
նիրը մըն է որ իրեն տուեր է զատաւորն որ միանզա-  
նայն իր միամին որդին է, և սրբոյն Պոնաւենգորայի

<sup>1</sup> Առզամեն իմաստունին առ իսպաքը (Ա. 35) ըստ Հայու-  
նիկան թարգմանեաւթեան զրինք. մերն է. “Եւթ իմ են եւք  
ինաց, և պատրաստին կամք իմ՝ ի առեանէ”:

ըստին պէս, մեծ ձիրք է մարդուս, սուրբ կուսին ամէն բանի կարող ըլլալը իր միածնին առ ջեւ. Գերսոն ալ կըսէ թէ բան շիկայ որ պարզապէս խնդրէ Աստուծ-մէ սուրբ կոյսը և չառնէ. և ինքն որպէս զշխոյ հրեշ-տակները կը խարբէ, որ երթան իր ջերմենուանդները լուսաւորեն, մարրազարդեն և կատարելազործեն: Ուս-տի եկեղեցին մեզ վստահացընելու համար ՚ի բարեխօ-սութիւն տիրամօր, հրամայեր է որ ասանկ աղազա-կենք առ նա, կոյս կարող բարեխօսեա վասն մեր. և Մարիամու այսափէ կարողութեան պատճառը յայտ-նի է. վասն զի է մայր Աստուծոյ: Ասոր համար ըստ սուրբն Անստոնինոս, թէ աստուածամօր բարեխօսու-թիւնը հետք իշխանութեան բան մըն ալ ունի, ուստի անկարելի է որ իր խօսքը շիկատարուի. սուրբ Գրի-գոր արքեպիսկոպոս Նիկոմիդինայ առ կոյսն կըսէ թէ քու որդիդ որպէս թէ իր որդիական պարագը վճարե-լու համար ամէն խնդիրքդ կը կատարե: Սուրբն Թէռ-ֆիլոս Աղեքսանդրու եպիսկոպոսն ալ ասանկ զրեց, որդին կախորմի որ մայրը իրմէն բան մը խնդրէ, վասն զի կուզէ ընել ամէն խնդիրքը. աս կերպով ուղելով հասուցուն ընել անկից տուած մարմեսոյն համար. սուրբն Մեղոսիոս վկայն ալ ասանկ կաղազակէ առ ամենաստորք կոյսն. ինչ մեծ զարմանալի բան է, կը-սէ, որ քու միածինդ պարտական է քեզի, ինչպէս որ մենք ամենքնիս ալ պարտական ենք Աստուծոյ. ասոր համար կըսէր կողմաս երուսաղեմացի, թէ ամէն բա-նի հասնող է քու օգնութիւնդ, սուրբ աստուածամայր. պատճառը կու տայ Հոիքարտոս սուրբ բարենտեան-սրովհեան նոյն կարողութիւնը կամ իշխանութիւնն է որդույ և մօր, ուստի ամենակարող որդույն մայրն ալ ամենակարող եղաւ. և ինչ բան որ Աստուծ իր իշ-խանութեամբը կրնայ ընել նոյնը կոյսն ալ բարեխօ-սութեամբ: Սրբուհին Պրիմիտա ալ տեսիլք տեսաւ որ Յիսուս մէկ օր մը խօսելով իր մօրը հետ ըստ. մայր իմ, ինչ որ կուզես նէ ինձմէ խնդրէ. վասն զի անկա-րելի է որ քու խնդրուածոցդ մատկ շընեմ. որովհեան զուն, ըստ, երկրիս վրայ իմ ամէն ուղածս կատարե-ցիր, նմանապէս ես ալ երկինքը քու ամէն խնդրուածոց պիտի կատարեմ. մէկ խօսքով, շիկայ մարդ մը՝ որչափ մեղաւոր ալ ըլլայ, զոր շիկարենայ Մարիամ վրկու-թեան հասցընել իր բարեխօսութեամբը:

ԱԴՐ ԵՒ ՊԱՇԱՑՑԱԳ

Ակրեցեալդ իմ քազուհի և մայր , սրբոյն Գերմանու-  
սի հետ առ քեզ կաղաղակեմ . զու ամենազօր ես 'ի  
փրկել զմեղաւորս , և կարօտ չես ուրիշ յանձնարա-  
րոթեան Աստուծոյ առջե , վասն զի մայր ես ճշմարիս  
կենաց : Ուստի տիրուհի իմ , երբոր քեզի կը զիմեմ ,  
իմ մեղքերս չեն կրնար անցոյս ընել զիս 'ի փրկութե-  
մէ . զուն քու աղաչանքովդ ամէն բան կառնես . ուս-  
տի ինձի համար աղաչէ , ես անտարակոյս կը փրկուիմ .  
բարեխօս եղիր վասն ողորմելոյս . սրբոյն Բեննար-  
դոսի հետ կաղաղակեմ , խօսեաց Տիրամայր , վասն զի  
կը լսէ քեզ միածին քո , և զոր ինչ խնդրես ընդունի .  
իրա որ ես մեղաւոր եմ , բայց կուզեմ զիս շտկել , և  
պարծանք կը սեպեմ քու ծառադ ըլլալը . և թէսկտ  
արժանի չեմ քու պաշտպանութեանդ , բայց զիտեմ որ  
զոն ոչ երբէք երեսէ ձգեր ես ով որ բոլորովին 'ի քեզ  
ապահներ է , զուն կարող ես զիս փրկել , ես ալ քեզի  
խոսհացեր եմ . երբոր ես կորսուած էի և զքեզ չէի  
յիշեր , զուն զիս կը յիշէիր , և ինձի համար չնորհք ալ  
տիր զդաստութեան , որչափ ես առաւել հիմա պիտի  
խոսհ ըլլամ 'ի քո դթութիւնդ , հիմա որ զիս նորի-  
րեցի քու ծառայութեանդ . ուստի քեզ կը յանձնեմ ,  
ի քեզ կը յուսամ : Ով Մարիամ , աղաչէ ինձի համար ,  
և զիս սուրբ ըրէ , առ ինձի համար զսուրբ յարաւեռու-  
թիւն և զոէր առ միածինդ և առ քեզ . մայր ամենա-  
սիրելի , ես զքեզ կը սիրեմ իմ արքայուհիս , և յոյս ու-  
նիմ որ միշտ զքեզ սիրեմ . զուն ալ զիս սիրէ կաղա-  
չեմ զքեզ , և մեղքերէ զիս սրբելով արժանի ըրէ քու  
մարտր սիրոյդ :

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴԻ

Ասալ զիտնանք որ Մարիամ որչափ զօրաւոր վաս-  
տառն է նէ , նոյնչափ ալ բարեզութ է , և չի կրնար չի-  
պաշտպանել իրեն ապաւինողը . սուրբ զիրքը կըսէ թէ  
Աստուծոյ աչքը արդարոց վրայ է , իսկ աչք տիրամօր՝  
Հակոբարտոսի ըսածին պէս , թէ արդարոց վրայ է և թէ  
մեղաւորաց , որ մեղաց մէջ չիշնան , կամ ընկած ալ  
և նէ , կանգնին իր միջնորդութեամբը : Աուրբն Պո-

նաւենդուրա կըսէք առ սուրբ կոյսն . քանի որ աչք  
քու վրագ կը զարձրնեմ , տիրուհի , ուրիշ բան չեմ  
անսներ , բայց միայն ողորմութիւն . սուրբ Յեսնար-  
դոս ալ ասանկ սիրու կու տայ մեզի . ինչու կը վախճայ  
մարդկային տկարութիւնը զիմել առ Մարիամ , որոն  
քովք խիստ բան մը կամ վախճալու բան մը շիկայ , և  
բոլորամբն քաղցր է . Արքաքայ բասածին պէս , Մարիամ  
զաշտի մէջ տնկուած զեզեցիկ ձիթենւոյ մը կը նմանի .  
ձիթենիկէն իւղ ձիթոյ միայն կելլէ , որ է նշան զթոյ և  
ողորմութեան . ասանկ ալ 'ի Մարիամոյ ուրիշ բան  
շելլեր , եթէ ոչ չնորհք և ողորմութիւն . զոր կը սփոք  
անոնց վրայ , որ իր ողորմութեանը կապաւինին . ու-  
սի աղէկ կըսէ Դիոնեսիոս կարդուսեանը , թէ սուրբ  
կոյսն է պաշտպան իրեն օգնութեանը զիմոլ յանցա-  
սորաց : Վրչափ պիտի զզջայ զժոխարի մէջ քրիստո-  
նեաց մը , մտածելով որ այնչափ զիւրաւ կրնար փըր-  
կուիլ զիմելով առ մայրն ողորմութեան՝ և չփիմեց , և  
թէ ատենն ալ անցաւ մէյմբն ալ զիմելու : Արրունոյն  
Պրիմիտայի մէկ անդամ մը ըստ ամենասուրբ կոյսն .  
զիս ամենքը մայր ողորմութեան կը կոչեն , և իրաւ որ  
ողորմութիւնն Աստուծոյ զիս ողորմած ըրտ , որ ա-  
մենուն փրկութիւնը կուղէ . ուստի ողորմելի կրպաց  
ով որ կըսած ատեն շիզիմեր առ ողորմածն : Չի վախ-  
ճանք , կըսէ սուրբ Պռնաւենդուրա , թէ ստուածած-  
նայ օգնութեանը ասպաւինելու որ ըլլանք՝ ինքը շընդու-  
նի , վասն զի ինքը չողորմիլ շիզիմեր , և չէ եղած որ  
ողորմելեաց շիհասնի . սուրբն Յեսնարդոս կըսէ առ  
կոյսն , զու զշխոյ ևս ողորմութեան . և ով է ողորմու-  
թեան կարօտ , բայց եթէ ողորմելին . արդ ահա զու  
ողորմութեան թագուհի ես , և ես յետին ողորմելի մե-  
զանոր , և յետինը քու ձեւքիդ տակը եզազներուն . ուս-  
տի զուն զմեզ կառավարէ , զշխոյ ողորմութեան : Ա-  
սանկ մայր ըլլալով 'ի հարկէ կը ջանայ իր հիւանդ զու-  
կըները մահուրնէ խալքսել , որով կերենայ իր զթած  
մայր ըլլալը : Զիտարակուսինք բնաւ սուրբ առաստա-  
ծածնայ զթութեանը վրայ . մէկ օր մը սրբուհին Պրի-  
միտա լսեց որ փրկիչը կըսէք մօրք . ստանային ալ  
ողորմութիւն կընէիր թէ որ խոնարհութեամբ ինքը

ուզեր նէ . որով կուղեր ըսել թէ որչափ մեծ մեղաւոր ըլլայ նէ մէկը , երբոր կը զիմէ առ կոյսն , անոր մեղ-  
քը չի նայուիր , հապա սիրտը , և թէ ինչ հոգւով կու-  
զայ . թէ որ կամք ունի զինքը շուկելու նէ , սիրով կը ն-  
դունի և անոր ամէն վէրքը կը բժշկէ : Ուստի ասանել  
քաջալերութիւն կու տայ Պոնաւենդուրա . տիրամօր  
պնութեանը ինկէք , մեղաւորք , զձեղ ինքը կը հասցընէ  
խաղաղութեան նաւահանգիստը : Ուստի կաղաղակէ  
ըեռնարդոս թէ չնորհք ինզրենք Աստուծմէ Մարիա-  
մա ձեռքովք . Հոիրարտոս ալ կըսէ , թէ որ կուղենք  
չնորհք զանել , զանիկայ ինզրենք որ Աստուծոյ առ-  
մբ չնորհք զտաւ , որուն որ Գարրիէլ աւետիս տալու  
ասեն բառ . թէ մի երկնշիր , Մարիամ , զի զտեր չնորհս  
Աստուծոյ , որովհեն կու մի բարեկանար ասոր համար , այլ  
աւելի ցաւակից եղիր , և օգնէ ինձ , տես որ 'ի քեզ եմ  
ապահնեալ . և երեսէզ զիս մի ձեզր : Չեմ' ուզեր քեզ-  
նէ աշխարիս բարիրը , հապա զչնորհս Աստուծոյ և զոէր  
սրգոյ քո . մայր իմ , աղաջեա վասն իմ , և աղաջեյէն  
մի զաղրիր : Արդիւնք վրկշիս և քու բարեխօսութիւնդ  
զիս պիտի վրկեն . քու պաշտօնդ է միշնորդ և բարե-  
խօս ըլլայ մեղաւորաց համար , ով ժամանակ մեր .  
կը զոչեմ' առ քեզ սրբոյն թումայի վիլլանովացւոյն  
հետ թէ զապաշտօն քո կատարեաւ . Աստուծոյ յանձ-  
նէ զիս և պաշտպանէ : Դաստ մը շիկայ որ յուսահա-  
տելի ըլլայ և կորստի , երբոր զուն պաշտպան կեցեր  
և նէ . զուն ես իմ յոյսս և ամենայն մեղաւորաց ա-  
պաէնը : Ով տիրամայր , իմ պարտը է ծառայել քեզ ,  
սիրել զրեզ և առ քեզ զիմել միշտ . զուն ալ օգնէ ին-  
ձի , մանաւանդ երբոր զիս կը տեսնես 'ի վտանգի նո-  
րանց կորաթնցընելու Աստուծոյ չնորհքը :

ԵԿԱՔ ԵՒ ՊԵՂԵՑՑԱԿ

Ահա տիրամայր , սարդ բնկած է ինձի որէս մեղա-  
ւոր , որ չէ թէ մէկ անգամ . հապա շատ անգամ ու-  
զեր է կորաթնցընել զայս աստուծային չնորհքը , զոր  
քու միածինդ ստացեր էր իր մահուամբը : Ով մայր ո-  
զարմութեան , քեզի ապահներ եմ իմ վիրաւոր հոգ-  
տփս , բայց և զուն մի բարեկանար ասոր համար , այլ  
աւելի ցաւակից եղիր , և օգնէ ինձ , տես որ 'ի քեզ եմ  
ապահնեալ . և երեսէզ զիս մի ձեզր : Չեմ' ուզեր քեզ-  
նէ աշխարիս բարիրը , հապա զչնորհս Աստուծոյ և զոէր  
սրգոյ քո . մայր իմ , աղաջեա վասն իմ , և աղաջեյէն  
մի զաղրիր : Արդիւնք վրկշիս և քու բարեխօսութիւնդ  
զիս պիտի վրկեն . քու պաշտօնդ է միշնորդ և բարե-  
խօս ըլլայ մեղաւորաց համար , ով ժամանակ մեր .  
կը զոչեմ' առ քեզ սրբոյն թումայի վիլլանովացւոյն  
հետ թէ զապաշտօն քո կատարեաւ . Աստուծոյ յանձ-  
նէ զիս և պաշտպանէ : Դաստ մը շիկայ որ յուսահա-  
տելի ըլլայ և կորստի , երբոր զուն պաշտպան կեցեր  
և նէ . զուն ես իմ յոյսս և ամենայն մեղաւորաց ա-  
պաէնը : Ով տիրամայր , իմ պարտը է ծառայել քեզ ,  
սիրել զրեզ և առ քեզ զիմել միշտ . զուն ալ օգնէ ին-  
ձի , մանաւանդ երբոր զիս կը տեսնես 'ի վտանգի նո-  
րանց կորաթնցընելու Աստուծոյ չնորհքը :

## ՄԱՅԻ ԵՐԵՎՐԴ

Վանք առ այ մասնելու թէ սուրբ կոյսն ոչ միոցն  
բարեկութ վաստարան է, և ձեռք կը զնէ իրեն ապա-  
շինոցացը վրաց, հապա ինքը կեղծէ կը ժնարուէ ոզոր-  
մելի անձնիքը, որ անոնց պայտպահութիւն ընէ, և  
փրկութեան հասցընէ: Կայէ թէ թեշպէս կը հրամիքէ  
մեզ բահլում, ինչ ամենայն յոյս կենցանութեան և զօ-  
րաթեան<sup>1</sup>: ուր կրուէ ջերմենանցն և երանելին թե-  
նարդու, զամենայն կոչէ զարգարս և մեղաւորս: որը-  
րոյն Պետրոսի բանձին պէս, մեր թշնամին պատահան  
անզագար կը պայտնի թէ զոյս կլլէ<sup>2</sup>: բայց թեշպէս որ  
կրուէ թենարդու բաւանան, սուրբ կոյսն այ բնահա-  
կասակն ամէն հնարք կրնէ, թէ զոյս փրկէ: Մարիամ  
մոյր է ողորմութեան, վասն զի ան զթումը որ ունի մեր  
վրաց՝ անզագար մեզի ցաւուկից կրլլաց, և կը ժամանի  
միշտ զմեզ փրկել, թեշպէս որ մոյր մը չերթար իր որդին  
կարստեան վասնոյի մեջ տեսնել և անոր չողնել: Արրոյն  
Պերմանասի բանձին պէս առ սուրբ կոյսն, և որ զինի  
միաձնիոց խնամք առնի ապօք մարգեան, որովէս զո-  
ւ և սուրբն Պանամենզուրա կրուէ, թէ ամէն հոգ կրնին  
մեղաւորաց համար, և կը ցըրնես թէ ուրիշ բանի մը  
չիս, բայց միոյն ողորմութիւն ընկելու: Անտարակայս  
սուրբ աստվածածնին մեզ զդութիւն կը հասնի եր-  
րոր իրեն զիմենք: աստվածածնոյ բարեկթութիւնը  
այնչափ է որ մէկն ալ իր չնորշելու չի մերժեր: Տաճա-  
տանց թէ աւելի չտառափ կը հասնի իր զթութիւնը, յա-  
սա՞ բան զմեր զդութիւն կանչելը: Ասոր օրինակը  
ցցուց ի հարաանիս կանա զայիւեացւոց: ուր երբ ը-  
ստ Ախուսի թէ զինի չտնին<sup>3</sup>, ուզածը եզաւ երրոր  
Ախուս զջորն զինի ժախեց: արդ եթէ հոս անզ այս-  
շափ զթութիւն երեցաց, կրուէ սուրբն Պանամենզուրա:  
որչափ աւելի կրլլաց երկինքը, ուսելից աղեկ կը աւե-  
նէ մեր խեզնաթիւնը և ցաւակից կրլլաց: ուստի թէ  
որ առանց ուրիշներու ազայտեաց ցցուց Մարիամ  
այնչափ վոյթ կարստելոց զդնելու, որչափ աւելի պատ-

1 ԱԵ: 24, 25, 26:

Նիցէ: ա: ՊԵ: Ա: 8:

2 Ծրբի և խնդրէ թէ զո կը:

3 Դինի ոչ անին: Ա-Հ: Բ: 3:

բայտ կը լիս աղաւողին . ուստի չծովանանք մեր ամեն պիտից ատենք զիմել առ աստվածամայրի , որ միշտ պատրաստ կեցած է օգնել խնդրողին . Այս ինչպէս սուրբ ժորդոպետը կը Հաստատէն , թնդը աւելի կուզէ մեզի բարիր ընել և շնորհը տու , բան որչափ մենք առենք կը փափարինք . ուստի երբոր իրեն կը զիմենք , իր շնորհց զանձարանիք բաց կը զանենք :

## ԵՎ. ԵՒ ՊԵՂԱԾԵՑՆՔ

Ով տիրամայր , ահա ուրիշ տաջեն ընկած է ինձի պէս ողորմելի զերի մը զժոխոց , և քո պթութիւնդ կը խնդրէ . իրաւ որ ես բարեց մը արժանի չեմ , բայց զուն մայր ես ողորմութեան , և քո զութի անարժան ներուն վրայ ալ կը ցցրեն . բախանգակ աշխարհը զիեց կը կոչէ յոյս ետպատէն մեզաւորաց . ուստի զուն ես իմ աղաւոտանս և անհետայութիւնս . ես մարդու ոխար մըն եմ , և աստենկ աշխարհերը խալքուկու համար եկաւ յերենից բանն յարխունական և քո որ զիդ եզաւ . և կուզէ որ ես քեզ զիմենմ , զուն ալ օգնեն ինձի քո աղաւանարդ . որբունի Մարգար մայր Առածեց , բորեխաւան վասն մեր մեզաւորաց . Ով զի բահրաց մայր Առածեց , որ ամենուն Համբոր կազմական , ինձի Համբոր ոյ աղաւէ միամենիզ . բուէ իրեն թէ առ այ իմ ծերամեռանեսն է , որովհետեւ ինձի պայտպատ և թիւնին կը ընեն , բուէ թէ ասիկոյ իր յոյոր իմ վրաս է զրեր . և բուէ որ ներէ ինձի , և ես ալ կը զզջամ իրեն զէմ բրած յանցաներներուս վրայ . խնդրէ որ պարզեն ինձի իր ողորմութեաները զսուրք յարտահութիւն , տայ ինձի զշնորհ սիրելոյ զԱռասուած յամենացն որտէ . մի լոեր , տիրամայր , ես չեմ ապրակտուիր որ քո խոհ պրուածոց ձայնը լոելի կը ըստ իրեն :

ՅՈՒՐՀԱՐԴԱՌՈՒԹՈՒԹԻՒՆ. 19.

ԱՄԵՐԻԿԱՆԻ ԱԼՐՈ.

Պատմուած սիրենք, վասն զի ևսի ինը զմեղ սիրեց<sup>1</sup>։

ՄՈ.ՄՒ. Ա.Ա.Ա.Զ.Վ.Ե.

Եւսի առ բան մասնէ, թէ պէտք է որ զԱռուած սիրենք, վասն զի ինը տատջ զմեղ սիրեց։ զան զԱռ տատած շսիրեցիք, ոյլ Աստուած զրեզ սիրեց։ յափ տեհական սիրոց սիրեցի զրեզ<sup>2</sup>, բայ Արեմիս մարզ զարեքն բերձուաք։ Վեզ աշխարքիս վրայ առաջին սիր զր եզան քաւ ծեսոցք։ բայց երբ զրեզ ձնանելն է և նախնայելն ենոքք, և սակայն քաւ բյուտէզ տատջ Աստուած զրեզ կը սիրեր, զետ աշխարքիս երեսը չիկոր ոչ հայրոց, ոչ մայրոց, աշխարհու ալ զետ չէր սահզդուած, և Աստուած զրեզ կը սիրեր։ Արդեօք աշխարքիս բատկօծաւելն Հապար տարի ալ տատջ, Հապար զարեր տատջ։ ինչ երան սիրելի եղրայր, ինչ Հապարաւոր տարբիներն եւ զարերել, ոյլ ՚ի յափաւենից, ուր յափ տեհական սիրեցի զրեզ, վասն այնարին ՚ի զբութիւն ձգեցի զրեզ։ մէկ խաւրաց, քանի որ Աստուած Աստուած է, զրեզ միշտ սիրած է։ բանի որ զինքը կը սիրեր՝ զրեզ ալ սիրեր է։ Աստոի իրաւամքը կրու սրբ Հին Աղնէս, ուրիշ սիրոց ունիմ ես, անենելն տատջ ինքը զիս սիրեց, տասի արժան է որ ամեն բան տելի ես ալ զինքը սիրեմ։

Արեւին այ եղրայր, ՚ի յափաւենից սիրեր է զրեզ Աստուած, և միայն իր սիրովն զրեզ զարուած մարդկանց մէջէն որ երնոր բնել, և տաեր է քեզ զոյտթիւն, և աշխարքիս մէջ զրեր է, քաւ սի-

1 Սիրեցուք զԱստուած, վասն զի ևսի սիրեց զմեղ։ առ. Յ-Հ-Հ- 9- 19.

2 Սեր յափաւենական սիրեցի զքեզ։ Արևէ. 1.8- 3 :

ըստ Համեմուր աղ բրեկ է այնպիսի պեղեցրիկ արարածենք ;  
պրվա զի քեզ ծառացնեն , և յիշեցրենեն քեզ զակրեն՝ զոր  
րու վրաց ունի , առար Համեմուր զուն իրեն պարագանեան  
է : որրոշ Ծպոսոմինսի բանձրեն պէս , երեխերը և եր-  
երս և առենույն արարածը կը յարզարին զմեզ որ Ալո-  
ման սիրենք : Լոռեկտորից Հրմանդիրը երրոր կը ենցեր  
յարեց և բարոց վրայ , աշբիրիներուն և ձագերիներուն  
վրա , հըսկը թէ առ առեն ինձք կը յիշեցնեն զակրեն  
զոր Աստուած վրան ունի . որրու Հրմանդիրը աղ կը-  
մար , թէ արարածը երեսն կը զարենի իմ Աստուածոց  
վեմ ըրած ապքերախտաբիւն : Աւելի ճանաձէ Աստո-  
ւած մասնաւոր ունիք , որով պրեզ քրիստոնեաց , և իր  
կանորին Համաւոտոց Համեմուր բրեկ է : Մրցափ մարզիրէ  
կը ձեռնիքն ի՞ մէջ կուտապատից , Հրեկից , ոյստպզեաց ,  
յերեխինուոց , որունց առեն կը կորուսին , քիչ  
և անենք՝ որ իրենց շնորհը կոկը և ձեռնիք ի համա-  
րա Համաւոտ , և առ յիշերուն մէջ Աստուած պրեզ աղ  
ընունէ : Ինչ մէջ ուորոցն է Համաւոտի շնորհըր : Վա-  
սի մի միջինուոր անձնիք զուրի են ի սուրբ բորբոքաց ,  
ի բարոցից . ի բորբ ոքինուոց , և ուրիշ առեն փրր-  
յարեն օքջոցներէն : և առ առեն մէծամիջ նպաստ-  
ներ Աստուած քեզ տուեր և տունց քու արժանաւու-  
րաբենեց , մասնաւոր թէ առենելով տուածոց քու  
անորածանութիւնը . վասն զի զետ պրեզ շատեզած և  
առ շնորհըրները քեզի շրբունքները կը տեսնէ թէ որշափ պի-  
սի անիբառու բրեն պէս :

ԵՎՀ ՆԵՐԱՅԱՑՄԱՆ

Այդ զերապոյն տէր երեխն և երեկի անհուն բարի ,  
անառանու մէծախցիցութիւնն , զուն որ այսպահի սիրեր  
և զմարդիկ . բնուով սիրենը զքեզ կանարգին . առ մարզ-  
ինց մէջն աղ , Աստուած իմ , զիս մասնաւոր կերպով  
միշեցիր , անունի տուածնիքն շնորհներ ընելով որ շա-  
տին շնորհած . իսկ եռ քանի զայլի զքեզ անար-  
դիր են : Առաջ կեցնամ , փրկիչ իմ Յիսուս , մի ընկե-  
նոր զիս տէր յերեխաց քոց : արժան էր որ զիս վարե-  
սիր իմ ապքերախտաբիւնց Համար , այլ զուն բարի

թէ ով որ ինծի կու զայ գուրս չեմ հաներ զինքը<sup>1</sup> : Յի-  
սուս փրկիչ իմ, կը զզջամ զքեղ զառնացընելուս վրայ,  
առաջուց քեղ չնանչցայ, հիմա խսկապէս զքեղ ինծի  
տէր կը ճանչնամ, ով փրկիչ իմ, որ զիս փրկելու և ին-  
ծի սիրելի ըլլալու համար մեռար : Ա՛հ, տէր իմ, Երբ  
պիտի դաղրիմ քեղ ապերախտ ըլլալէս, Երբ պիտի  
ոկոխմ խսկապէս զքեղ սիրել . ահա աս օրէս կառա-  
ջաղրեմ սիրել զքեղ 'ի բոլոր օրտէ, և որիշ բան չսի-  
րել քեղնէ 'ի զատ . ով անսահման բարութիւն, քեղ  
երկիր պազանեմ ընդ ամենայն երկրագաղուս քո և ըդ-  
քեղ կը սիրեմ ընդ ամենայն սիրելիս քո, 'ի քեղ հա-  
ւատամ, 'ի քեղ յուսամ, զքեղ կը սիրեմ, զիս բոլորո-  
վին քեղ կը նուիրեմ, օգնէ ինծի քու չնորհօքդ : Տէր,  
զուն զիտես իմ տկարութիւնս, և սակայն այնչափ շր-  
նորհք ըրիր քանի որ ես զքեղ չէի սիրեր, և չէի փա-  
փարեր զքեղ սիրելու, որչափ աւելի հիմա պէտք է  
յոյս ունենամ քու ողորմութեանդ, որովհետեւ զքեղ  
կը սիրեմ, և որիշ բանի մը փափար չունիմ, բայց  
միայն զքեղ սիրելու : Տուր ինծի տէր զսէր քո, զայն  
սէր եռանգաղին՝ որ ամէն արարածական մխիթարու-  
թիւն ինծի մոոցընել տայ, սէր զօրաւոր՝ որով կարե-  
նամ ուորի տակ առնել ամէն զժուարութիւնք քու կամ  
քըդ ընելու համար, սէր մշտնշենաւոր՝ որ ասկից ետե  
անլուծանելի պահէ զիս իմ փրկչիս հետ : Ամէն բանի  
յոյս ունիմ քու արդեամբքդ, փրկութիւն իմ Յիսուս,  
և ամէն բանի յոյս ունիմ քու բարեխօսութեամբդ  
ուորր աստուածածին :

### ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Չէ թէ միայն այնչափ զեզեցիկ արարածներ մեզ  
պարզենց Աստուած, այլ բաւական չխսեալոց ամէն բա-  
նը, ինչուան որ զինքն ալ մեղի շխտայ : Անիծած մեղ-  
քը կորսընցընել տուեր էր մեղի Աստուծոյ շնորհն  
ալ, արքայութիւնն ալ, և զերի բրեր էր զմեզ զժոխոց,  
և որդին Աստուծոյ զարմացընելով զերկինս և զբնո-  
թիւն՝ ուզեց աս երկիրս զալ և մարդ ըլլալ, որ զմեզ  
խալլըսէ յափառենից մահուանէ, և նորէն պարզեէ մե-

զի զարբայոթիւն, ոոր կորուսեր էինք, Աս ինչ զար-  
մանափի բան է որ թագաւոր մը զայ որդ մը ըլլայ որ-  
դերուն համար, անշափապէս մենք պիտի զարմանանք,  
որ Աստուած զայ մարդ ըլլայ մարդկանց համար, զանձն  
ունայնացոյց՝ զկերպարանս ծառայի առեալ . . կերպա-  
րանք զտեալ իրքե զմարդ<sup>1</sup> . և այնպէս բանն մարմին  
եղե և բնակեցաւ ՚ի մեղ<sup>2</sup>. աւելի մեծ զարմանք ան է  
տեսնելը թէ ինչ ըրաւ և ինչ քաշեց մեր սիրոյն հա-  
մար, Զմեղ փրկելու համար բաւական էր իր մի միայն  
սրեան կաթիլը, մէկ կաթիլ մը արցոնքը, և մէկ սուկ  
աղօթքը, վասն զի իր աղօթքը անհուն էր արժողո-  
թեամբ, ուստի բաւական էր փրկելու բոլոր աշխարհ-  
քը և այլ ուրիշ անրաւ աշխարհներ: Բայց նայէ ինչ  
կը ուկերերան . որ ինչ բաւական էր վասն զնոց,  
չը բաւական վասն սիրոյ . ուստի ամէն բան քաշեց,  
աստիկ զառն մահ ալ, որ հասկըցընէ իր անրաւ սէրք  
գով վառուած էր մեղի համար: Խոնարհնեցոյց զանձն  
իւալ հնագանդ մահու չափ, և մահու խաչի<sup>3</sup>: ԱՇ, ինչ  
չփ մեծ էր Աստուածոյ սէրք, որուն չի համեմատիր  
բոլոր հրեշտակաց և մարդկանց սէրք . սրբոյն Պոնա-  
մեղուրայի ըսածին պէս, չափազանց էր Յիսուսի ցա-  
ք, չափազանց էր սէրն ալ: Թէ որ փրկիչն Աստուած  
ըլլար, հասդա մէկ պարդ մեր բարեկամը կամ աղզա-  
կանը, ինչ աւելի սէր և զութ կրնար մեղի ցցընել  
բան մեռնելով մեղի համար. մեծ ևս բան զայս սէր  
ու որ ունի, եթէ զանձն իւր զիցէ ՚ի մերայ բարեկա-  
մաց իւրոց<sup>4</sup>: Թէ որ Յիսուս մեռած ըլլար իր հայրը  
խալքսելու համար, ինչ աւելի կրնար ընել անոր սի-  
րոյն համար . թէ որ զուն, ով մարդ, Աստուած մը ըլ-  
լայիր և Յիսուսի արարիչը, ինչ աւելի կրնար ընել քեզի  
համար, ինչպէս իր կեանքը զոհել անարզանաց և ցա-  
ց ծովուն մէջ. թէ որ երկրիս ամենէն անարդ մարդք  
ըրած ըլլար քեզի համար ինչ որ Վրիստոս ըրաւ նէ,  
կրնայիր զինքը չսիրել: Հիմա ինչ կըսես, կը հաւա-  
տան զուն ՚ի մարդեղութիւն և ՚ի մահ Վրիստոսի. կը  
հաւատաս և չես սիրեր . կրնաս ուրիշ բան մը սիրել  
առաւել քան գիշրիստոս, զուցէ կը տարակուսիս թէ

<sup>1</sup> ՓԷԼ. Բ. 7:

<sup>2</sup> ՅԵՒ. Ա. 14:

<sup>3</sup> ՓԷԼ. Բ. 8:

<sup>4</sup> ՅԵՒ. ԺԵ. 13:

ինքը զքեղ շի սիրեր. որրոյն Օդուտինոսի բաածին պէս, Վրիստոս անոր համար եկաւ, որ մարդս ճանչնայ թէ որշափ զինքը կը սիրէ Աստուած, մարդեզութենէն առաջ կրնար մարդ տարակուսիլ թէ արդեօք Աստուած սրտանց զիս կը սիրէ, բայց յետ մարդեզութեան և մահուան Վրիստոսի ինչպէս կրնայ մէ կը տարակուսիր.

## Դ.2 ԱՏ ՊԵՂԱՑՑՈՒՔ

Յիսուս փրկիչ իմ, կը տեսնեմ որ քու բոլոր բանդ ուրիշ բան չէ, եթէ ոչ ստիպել զիս հարկաւ զքեղ սիրելու. ան ալ կը տեսնեմ որ իմ ապերախտութիւնս զքեղ կըստիպէ որ զիս մոռնաս և երեսէ ձգես. որ նեալ լիցի միշտ քու երկայնմտութիւնդ, որով ինձի այդշափ համբերեցիր: Արժան էր որ ինձի համար զատ զժոխք մը ըլլար. միայն քու մահզ ինձի վստահութիւն կու տայ: Տուր ինձի ազէկ ճանչնայ քու արդինքդ, ով անբաւ բարի, թէ որշափ սիրելի ես, և իմ պարարս զքեղ սիրելու. ես արզէն դիտէի, Յիսուս իմ, որ զո՞ն ինձի համար մնուար, և ետքը բնչպէս կրցայ, Աստուած իմ, ապրիլ այնշափ տարի առանց զքեղ սիրելու: Այս թէ կարենայի նորէն ապրիլ նոյն տարիները՝ զիս քու քեզի տարով, բայց որովհետև տարիները զառնա. լու պէս չեն, զո՞նէ շնորհը տուր որ մնացած կեանկո ՚ի սէր քո անցրենեմ և ՚ի հանութիւն քո. սիրելիդ իմ փրկիչ, ես զքեղ յամենայն սրտէ կը սիրեմ, աւելցոր աս սէրս, յիշէ միշտ ինչ որ ինձի համար բրիր, և մի թողուր որ մէյմըն ալ ապերախտ ըլլամ քեզի. քայ լիցի, չեմ ուզեր մէյմըն ալ զէմ կենալ ինձի տուած լուսաւորութեանդ: ՚իուն կուզես ինձմէ սիրուիլ, ես ալ քեզ կուզեմ սիրել, և ինչ բան պիտի սիրեմ բայ ՚ի քէն, Աստուած իմ, անբաւ զեզեցկութիւն, անբաւ բարութիւն, Աստուած մարդացեալ և մահացեալ վասն իմ, Աստուած որ այնշափ երկայնմտութեամբ ինձի համբերեցիր, և զիս պատմելու տեղը ըստ արժա. նեացս, պատիմը վորխեցիր ՚ի շնորհս և ՚ի բարիս: Աս. տի զքեղ միայն կը սիրեմ, Աստուած իմ, որ արժանի ես անհուն սիրոյ. ուրիշ բանի չեմ ցանկար, ուրիշ բան չեմ ուզեր, ապրիլ ալ չեմ ուզեր ուրիշ բանի հա. մար, բայց միայն զքեղ սիրելու, մոռնալով զայլ ամե. նայն բան որ զո՞ն չես: Ով անսահման սէր տեսանց

իմայ, զուն օգնութիւն հասիր աս հոգւոյս, որ սրտանց կը հառաջէ և կը փափաքի բովանդակ քուեղ ըլլալու: Չեն տուր ինձ, ով դշխոյ աստուածամայր Մարիամ, բու բարեխօսութեամբդ, աղաջէ զՅիսուս որ զիս իրեն պրժանի ընէ:

## ՄԱՍՆ ԵԲԻՈՒԹ

Զարմանքս կը շատնայ տեսնելով զփափաքը զոր Յիւսուս ունէր մեզի համար չարչարուելու և մեռնելու: մերտոթիւն մի ունիմ մերտիլ և զիսարդ փոթամ մինչ կատարեսցի<sup>1</sup>. արիւնովս պիտոր մերտուիմ, կըսէր, և այնչափ կը փափաքիմ շուտով չարչարուիլ և մեռնիլ, որպէս զի մարդիկ ալ շուտով ճանչնան իրենց կրայ ունեցած սէրս. նոյն էր բուելն ալ, ցանկանալով ցանկացայ զայս պասելո ուտել ընդ ձեզ<sup>2</sup>, Ավ Յիսուս իմ, մարդիկ քեզ անոր համար չեն սիրեր, վասն զի չեն մտածեր ան սէրն որ զուն իրենց ցցուցիր: Այս սէր Աստուած, մէկն որ միտքը բերէ թէ Աստուած իրեն համար մեռեր է, և մեռնիլ ողեր է որ մարդկանց իր սէրը յայտնի ցցընէ, ինչպէս կարելի է որ ապրի առանց զինքը սիրելու: սէրն Քրիստոսի ստիգէ զմեզ<sup>3</sup>, կըսէ Պօզոս առաքեալը. չէ թէ այնչափ իր ըրածը և քաշածը, որչափ իր սէրը՝ զոր ցցուց չարչարուելով մեզի համար, աս կըստիպէ և կը բռնազառէ զմեզ՝ որ զինքը սիրենք: Աս մտածելով սորբն կարենախոս յուստինեան կըսէ. տեսանեմբ զիմաստոթիւնն յիմար եղեալ առ ասսուկութեամբ սիրոյ: Ասանկ յիմարեալ ձեացաւ աստուածորդին յանչափութենէ սիրոյ իւրոյ առ մեզ. և ով կրնար հաւատալ թէ որ հաւատը շըսէր, թէ արարիչն յանձն էառ մեռանի փան արարածոց իւրոց: Խնչ էր արդեօք Յիսուսի պյաչափ սիրոյն պատճառը. ահէ, ուրիշ բանի համար չէ, բայց միայն որ իր ցցուցած սիրովը ամենուս սիրով շահէի. վասն այսորիկ Քրիստոս ի վերայ ամենայի մեռաւ և յարեաւ, զի մեռելոց և կենդանեաց առ հասարակ սիրեսցէ<sup>4</sup>: Աստի սորբերը նայելով 'ի

<sup>1</sup> Պ. 1: Փ. 1: 30:

3 թ. Կ. 1: Ա. 14:

<sup>2</sup> Պ. 1: Փ. 1: 15:

4 թ. Կ. 1: Ա. 15:

մահն Քրիստոսի թեմե սկզբեցին իրենց կեանքը տալ  
վասն սիրոյն Աստուծոյ , որ ասանկ մարդաներէ . բա-  
նի քանի ազնուականը , իշխանը և թագաւորը , թո-  
ղուցին իրենց ազգականները , Հայրենիքը , Հարու-  
թիւնը , թագաւորութիւնն ալ , և յանքերը ճպնեցան որ  
կեանքերնին անցրնեն Քրիստոսի սիրոյն Համար մի-  
այն . որչափ մարտիրոսներ իրենց կեանքը զոհեցին ,  
որչափ կոյս ազգեանը Հրամարելով մենքերոն պա-  
կեն վասփարանօր ՚ի մահ զիմեցին , որ կերպով մը զր-  
նաքք ընեն սիրոյն Աստուծոյ մահացելոյ առ ուրի ի-  
րեանց . Հապա զուն ինչ ըրած ունիս ինչուան հիմա  
Քրիստոսի սիրոյն Համար . ինչպէս որ ինքը մեռա  
սորբերուն Համար , որրոյն և աւրենամիսի ըսենք ,  
սորբ և ուշիայի , սորբ Ազնեսի՝ ասանկ ալ քեզի Հա-  
մար մեռա , որենին զոնէ մնացած կեանքիդ մէջ որ  
Աստուծած քեզի կու տոց զինքը սիրելու Համար , ձեռ-  
քէ զ եկածն ընես . առ որէս սկսեալ միշտ նոյէ խաչե-  
տիթեան վրոյ յիշելով ան ուրբ որ քեզի ցցուցերէ .  
և բուէ , ահ ուր Աստուծած իմ , զուն ինծի Համար մահ-  
յանձն առեր ես . Գոնէ ասչափս ըրէ , ան ստեն չես  
կրնոր շապանիւ քաղցր սիրով , այլ կրստիսկան սիրել  
զիստուած , որ այնչափ զքեզ սիրեր է :

## Ե. Շ Ե Կ Ա Վ Ա Խ Ա Վ Ա Կ

Ով սիրելի Փրկիչ իմ . իրաւ է որ անոր Համար ըզ-  
քեզ չեմ սիրած , վասն զի միարս չեմ քերած ան ուրբ  
որ զուն ինծի ցցուցեր . Սիսուս Փրկիչ իմ , ես քեզի  
զեմ շափէ զորբատպերախա զանուեցայ , զուն կեանքը  
սուրբ ինծի Համար զառն և սոսկալի մահաւանը քան  
զամէն մահ , իսկ ես շինանցայ զքեզ , շուղեցի ալ  
միարս քերել . ներէ թող ինծի , ես խօսք կու տամ առ-  
քէս , ով ուր իմ խաչեալ , որ զուն միայն ըլլաս իմ  
մնածելիքս , մէկ Հատոիկ խորհուրդս և յօժարութիւն-  
Աստիք երրոր ստունան և աշխարհը զիս կը զրգին  
արգելած բանի մը , կազաչեմ զուն ինծի օգնութիւն  
Հատիք , Փրկիչ իմ . յիշեցուր ինծի իմ սիրոյն Համար  
քաշածներդ , որպէս զի ես կապուիմ ՚ի ուր քո , և մէջ-  
մին ալ քեզ շվատացրնեմ . թէ որ իմ մէկ ծառաս ինծի  
այնչափ բան ըրած ըլլար՝ ինչպէս զուն ըրիր , կը Հա-  
մարձակէի անոր կամացը զուշի , և ահա ես յանզզեն .

ցոյ այնպատճ անզամ երես զարձրնել քեզի, որ ինձի համար մեռար, Ավ բոց ասկատածային սիրոց, որ զԱռաւած ստիպեց իր կեռանքը տարր ինձի համար, վառէ բորբոքէ իմ բոլոր սիրու, և վճացաւր զամեն յախարքին արարածոց, ավ սիրելի վրեկին բնապէս երգի է որ մԵկը զքեզ մասնէ կամ ՚ի մասն թեթզենձի կամ ՚ի վերայ խաչին ՚ի Գաղղոթու կամ ՚ի սեզան սուրբ խորհրդոց, և քու սիրով շմառուի: Համ եզան ան դժբաղզ տարիները, որոնց մԵջ թշուաստար ասպեցոց առանց յիշելու քու շարչարանք և քու սերդ, հիմու զիս բոլոր քեզ կու տամէ, ու թէ որ չեմ զիաւը քու արժանուցն զիս նուրիբել, զուն զիս պինդ բոնէ, և բոլորութին թագաւորէ սրախ վրայ: Եկեղեց արքայութին քո<sup>1</sup>, Արքէ բանի ծառոյ շրբամ, բայց միոյն քու սիրոյզ, որից բանի խելքը յիտամ շՀատաշին, բայց միոյն զքեզ սիրել և զքեզ հանեցրնել: Դանի ինձի մօս եղբր միշտ քու շնորհրովզ, որովէս զի հաւատիմ մնամ առ քեզ, և քու արդինու տարափիներ են, Արտաս, և զու մոյր սիրոյ, շնորհը տուր ինձի սիրելու զմիածինոց, որ այնչափ սիրելի է և այնչափ զիս սիրել է:

## ԽԱՐՀԻԴԱՌՈՒԹԻՒՆԻՒՅՆ, ԵՒ

ՅԱԴԱԳԻ ՍԱՏԸ ՀԱՅԱՐԳԱԿԻ ԹԵԱՅ

Անք ու կերեք, ու իմ մարմին է<sup>2</sup>.

## ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ

Դանի նոյինք մենձ պարզեխու սուրբ խորհրդոյ հաւատգոթեան, տեսնենիք զմեծ ուրեմ զոր Ախտոս ցոյց ու պարզեազմ, զմեծ վասփարն Ախտոսի, որով սիրակ

1 Պատ. Ճ. 2.

2 Առելք կերպայք, ոյս է մարմին իմ: Մ-ր. Վ. Զ. 26:

ընդունինք աս իրեն պարզեց : “Նախ և առաջ մտածենք գմեծութիւն պարզեիս՝ զոր ըրաւ մեր փրկիչը բռվանդակ մեղ ՚ի կերակուր սուրբ Հաղորդութեամբ» : Սուրբ Յօհանաթինոսին ըսածին պէս, ան որ ամենակարող էր, չէր կրնար աւելի բան մը տալ . սուրբ Յեռնարդոս սենացին ալ կըսէր թէ ալ ինչ աւելի ազէկ զանձ կրնար բռլալ մարդուս սրաին մէջ բան զՔրիստոսի մարմինը : Ի նշ կըսէ մարդարէն . օրհնեցէր ըգտէր, հնչեցէր զանուն նորա, պատմեցէր ՚ի հնիքանոսա զփառս նորա<sup>1</sup> : Թէ որ մեր փրկիչը աս շնորհը շընէր նէ, ովք կրնար աստիկաց իրմէ խնդրել, ովք կը համարձակէր բնաւ իրեն ըսել, տէր թէ որ կուզես որ մենք քու սէրդ ճանշնանք, զիր զբեղ հացի կերպով, և թող տուր որ մենք կարենանք կերակրի պէս զբեզ տառել . ասանկ բան խելքէ ալ անցընել անխելքութիւն էր և խենթութիւն : Վրիսառս երրոր յայտնեց աշակերտելոց Նրէից աս պարզես որ սիխտի թողուր՝ այսինքն սուրբ Հաղորդութիւնը, անոնք շկրցան բնաւ հաւատալ, հեռու զացին իրմէ ըսելով, զիարդ կարէ սա տալ մեզ զմարմին խը յաւանել . . . խիստ է բանդ այդ, ովք կարէ լսել զմա<sup>2</sup> : Բայց ան բանն որ մարդկանց խելքէն չէր կրնար անցնիլ, խորհեցաւ և զործազրեց մեծ սէրն Վրիսառսի, որրոյն Յեռնարդոսի ըսածին պէս՝ աս խորհուրդս Վրիսառսի սիրոյն յիշատակն է . զայս հասկըցոց ինքը տէրն ալ ըսելով թէ Հաղորդութեան խորհուրդը իրրե իմ յիշատակս պահեցէր : Բաւական շնորհեց իր սիրոյն կեանքը զոհել մեղի համար, այլ մահէն առաջ աս սիրոյ շնորհը մեղի ընել հանեցաւ, և այս Վրիսառսի ըրածներուն մէջ ամենէն մեծն է . սուրբ Յիրանշիսկոս սալեզեան կըսէ թէ ինչ մեծ բան երենար պիխտ մեղի, թէ որ թազաւոր մը սեղան նսաած իր պէնակէն բաժին մը խաւրէր մէկ խեղճ աղքատիմք, հապա որչափ մեծ բան էր թէ որ բովանդակ իր սեղանը անօր խաւրէր . խել որչափ աւելի, թէ որ կառ մը կարէր իր թեէն, և անոր տար որ տաէ : Ալդ Յիսուս ՚ի սուրբ Հաղորդութեան մեզ կերակուր կու այց, չէ թէ բաժին մը իր սեղանէն, և ոչ կտոր մը իր մահն, հապա իր բովանդակ մարմինը . առէր կերայր այս է

մարմին իմ<sup>1</sup>. Մարմնոյն և արեան հետ ալ կու տայ մեզ  
իր հողին և իր աստուածութիւնը. Ուստի կըսէ սուրբ  
սոկերերան. բոլորն ալ քեզի տուաւ, և իրեն բան մը  
շղահեց. առ է սրբոյն թուժմայի բաւածն ալ. թէ Աս-  
տուած՝ի հազորդութեան բոլոր իր ունեցածը մեզ ար-  
ւաւ, և սուրբն Պոնտուենդուրա գարմացմամբ մը բաւաւ.  
ահա զոր աշխարհու ոչ կարէ տանել, մեզի գերի մը ե-  
զաւ. արդ եթէ տէրն՝ի հազորդութեան զինքը բոլոր  
մեզի կու տայ, ալ ինչպէս կրնանք տարակուսիլ թէ  
ինչ շնորհը ուղենք նէ չտայ մեզի. զիարդ ոչ նովա-  
հանդերձ դամենայն շնորհիցէ մեզ<sup>2</sup>:

Խ.2 ԱՏ ՊԵՂԱՑԸՆՔ

Ով Յիսուս իմ փրկիչ, ով ստիպեց զրեղ որ բոլոր  
զրեղ մեզի կերակուր տաս, ալ ինչ աւելի ունեիր տա-  
րու՝ որ մեզ պարտաւորես՝ի սիրել զրեղ. Ով Աստուած  
իմ, լոյս առուր մեզի որ կարենանք ճանչնալ թէ ինչ  
շափաղանց բան է աս որ մեզի կերակուր ընես զրեղ.  
որպէս զի միանաս մեզի ովէս խեղճ ողորմելի մեզա-  
ւորներուն հետ. արդ եթէ զուն զրեղ բավանդակ մեզ  
կու տաս, իրաւունք է որ մենք ալ զմեղ բովանդակ  
քեզի տանք. Ոչ փրկիչ իմ, հապա ես ինչպէս կըր-  
ցայ զրեղ զառնացընել, որ այսչափ զիս սիրեցիր, և  
զուն բան չի թողուցիր որ չընես, իմ սէրու շահելու հա-  
մար. Մարդացար վասն իմ, մեռար վասն իմ, և զուն  
ինք ինձի կերակուր եղար, արդեօք ուրիշ բան մնաց  
ընելիր. զրեղ կը սիրեմ, ով անբաւ բարութիւն. զրեղ  
կը սիրեմ, ով անբաւ սէր. տէր իմ և Աստուած, ստէպ  
իմ սիրաս եկուր և բորբոքէ սուրբ սիրովզ. շնորհը  
տուր ինձի որ զիս բոլորսպին մռանամ, ոչ ուրիշ բան  
մռանամ և ոչ ուրիշ բան մը սիրեմ քեզնէ՝ի զատ.  
Ամենասրբուհիզ Մարիամ, բարեխաօս եզիր ինձի հա-  
մար, և քու միջնորդութեամբ արժանի բրէ զիս շատ  
անզամ ընդունելու զիմածինդ՝ի սուրբ հազորդութեան:

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԱՅՀՅԻՇՆ ալ նայինք թէ աս բնչ մեծ սէր է զոր ցըցուց փրկիշն աս խորհրդում։ Առորք հաղորդաթիւնն է բավանգակ սիրոյ սիրոցն մը . հարկ էր մեր փրկիութեանը համար ըստ մնացոյն Աստուծոյ՝ որ փրկից մեռնէր, և պատարագելովիր կեանքը՝ մեր մեզաց վրարում մը ըներ աստուծային արդարութեան, բայց ինչ հարկ կար որ Վրիսատս մեռնելէն ՚ի զատ զինքը մեզ կերակուր թողնէր, և աշա սէրն զայս ուզեց. սուրբն Վայրենաթիոս յաւստինեան կըսէ թէ տէրն մեր որիշ բանի համար չի դրաւ զիսորհուրդ հաղորդութեան, եթէ ոչ յայտնի նշան զերազանց սիրոյ իւրոյ. առէ Յովհաննէս աւետարանցի դրածն ալ. զիսաց Յիսուս եթէ հասեալ է ժամ նորա, զի վոխեսցի յաշխարհէ աստ առ հայր, սիրեաց զիսրսն, ՚ի սպառ սիրեաց զնոսաա<sup>1</sup>, այսինքն, իրեն մեծ սէրը ցցուց՝ սահմաննելով զիսորհուրդ սուրբ հաղորդութեան, ուստի ասանկ կը մեկնէ թէ օփիրակուոս ուկերերանի հետ, ՚ի սպառ սիրեաց զնոսաա. այսինքն զերազանց սիրով չափէ զուրս սիրեց՝ սուրբ հաղորդութեան խորհուրդը սահմաննելով։ Ասոր համար կըսէ առարեալը թէ իր մահուան մատէրն առ բանս ըրաւ. ՚ի զիշերին յորում մասնէր, առ հաց, դոհացաւ, երեկ և առէ. առէք կերայք, այս է մարմին իմ<sup>2</sup>։ Երբոր թշնամիք կը պատրաստէին ձագեանը, փուշ և խաչ զինքը սպաննելու, ան ատեն սիրալից փրկիշն առ եսրի նշանը թողուց իր սիրոյն։ Լ. ինչո՞ւ մահուան մօտ, և ոչ առաջուց զրաւաս սուրբ խորհուրդս. անոր համար է, կըսէ սուրբն Քեռնարդինոս, ժաման զի նշանք սիրոյ բարեկամաց երրոր մահուան ատեն կերենան նէ, աւելի հաստատ և զիսրաւ կը յիշատակուին, և աւելի սիրով կը պահոին. Արդէն կըսէ առաջուց շատ կերպով Յիսուս մեզի արրուած էր իրը կենցազակից, վարդապետ, հայր, լոյս, օրինակ և զահ. կը մենար վերջի աստիճան սիրոյ, որ սիստի որուէր մեզի ՚ի կերակուր՝ բոլորովին մեզի հետ միանալու համար ինչպէս կերակուրը ուստողին հետ կը

միանայ . վերջին աստիճանն սիրոյ հետո , երրոր ինքը տուաւ մեզի կերակոր , վասն զի մեզ տուաւ զինքը որ ամէն կերպով միանայ , ինչպէս կերակորը և ուստողը կը միանան : Աւստի փրկիչն մեր բաւական չսեպեց մէկ ըլլալ մեզի հետ սոսի մարդանարով , այլ ուզեց աս ուրր խորհրդովս ճար մը գտնել որ ամէն մէկերնուս հետ ՚ի մասնաւորի միանայ : Առորբն Գրանչիսկոս սարդեան կըսէ թէ բնաւ որիշ բանի մը մէջ չենք կըրնար իմանալ թէ ինչպէս որտանց մեզ կը սիրէ Յիսուս և կը փայտայէ , ինչպէս աս խորհրդոյս մէջ որ զինքը զրեթէ ոչինչ կը գարձրնէ և կերակոր կըլլայ որ մեր սիրոր թափանցէ , և միանայ իր հաւատացելոց սըրտին հետ : Աւստի կըսէ սուրբն ուկերերան . յոր ոչ կարեն համարձակ ակնարկել հրեւտակը , մեք ընդ նմա միանամք , և եղեալք իսկ մի մարմին և մի հողի . Ար հոմիւկայ , կըսէ , որ իր ոչխարները իրեն արխւնովը պահէ , մայրեր ալ երրեմն իրենց զաւակները ծծմարի կը յանձնեն . բայց Յիսուս Հազորդոթեամք իր մարմինով և արհամքը զմեզ կը պարարէ և զմեզ իրեն հետ կը միացնէ : Իսկ թէ հարցընես , ինչու մեզի կերակորը ըստ ինք զինքը , վասն զի սաստիկ սիրով զմեզ կը սիրէր , անոր համար ուզեց բոլորովին մեզի հետ միանալ մէկ ըլլալ :

Առա ուրեմն Յիսուս Վրիստոս ուզեց ընել սրանչեթաց սրանչելիքը , յիշատակ արար սրանչելեաց իւրց . ողորմած զթած է տէր , կերակուր տայ երկիւզածաց իւրոց<sup>1</sup> . որպէս զի իր փայտաբը լեցրնէ քեզի հետ ըլլալու , և միացընելու մեր և իր սիրոը : Աւստի կադազակէ սուրբն Լաւրենտիոս յուստինեան . ով սրանչի սիրոյ քո Յիսուս Վրիստոս , որ անսանկ ուզեցիր քո մարմեայդ հետ զմեզ մարմեացընել , որ քեզի հետ մէկ սիրու մէկ հողի ըլլանք՝ անբաժան կապուած : Անձ ծառայն Աստուծոյ հայրն Գոլումբիէր կըսէր թէ իրաւ որ հաւատալու համար ՚ի խորհուրդ սուրբ հազորդոթեան չեմ տարակուսիր Աստուծոյ կարողոթեանը , բայց աւելի կը գարմանամ սիրոյն վրայ զոր Աստուծ մեզ կը ցցընէ աս խորհրդովս . ըսենք թէ ինչպէս համարմին Վրիստոսի կըլլայ . ինչպէս նոյն Յիսու-

որ շատ տեղ կը զանուի . զիտենք որ Աստուած ամէն բանի կարող է . իսկ թէ Հարցրենս ինձի թէ ինչպէս Աստուած այնպահ սիրեր է զմարդք՝ որ ոգենաց անոր կերակոր ըլլալ , որիշ պատասխան չունիմ , բայց զայս թէ չեմ Հասկենոր , և թէ Յիսուսի ուրը անհասանելի է : Եւ առկայն , ով տեր , առանկ չափազանց բանը՝ որ զուն կերակոր ըլլաս , կերենայ թէ անվայել է քո մեծվայելյոթեանդ . ասոր պատասխանը կու տայ սուրբն Բենարդոս . ուրը իր պատիք չի նայիր . նայն է ուկերերանին պատասխանն ալ , ուրը պատհան չունի կը զիմէ որ որ կը յաժարի , չէ թէ որ որ պարագան է . ասափ հրեշտակային վարդապետն թուգման առ խորհուրդն կը կոչէ խորհուրդ սիրոց և սիրոց բանական . և սուրբն Բենարդոս , ուր ամէն սիրոց :

Ե. Ե. Ա. Կ. Ա. Վ. Ա. Վ. Ա. Վ.

Ով անհան ուր Յիսուսի , արժանի անհան սիրոց : Ա. Իս Յիսուս վրեկիչ իմ , երբ սիրտ ըլլայ որ ես ալ ըզ-քեկ սիրեմ , ինչպէս զուն զիս սիրեցիր . ալ ուրիշ բան չունիս զուն ընելու որ զրեզ ինձի սիրելի ընես . իսկ ես յանդզնեցայ թուզու զրեզ զանրաւ բարիզ , որ զանամ չնչին և ոզորմելի բաներ սիրեմ . կազայեմ , ինձի լոյս տար , և բաց ինձի մեջաւ քո բարտթեանդ մեծութիւնները . որովէս զի բալորուսին վաստիմ 'ի ուր քո , ջանամ քու կամքոց ընել . Ա. Հ. Կ կը սիրեմ զրեզ , Յիսուս իմ , ուր իմ և իմ ամէն բանս , և կը վասփարիմ զիս քեզի Հետ միացրենել առ սուրբ խորհրդուս . ամէն բանէ զիս բաժնել և զրեզ միայն սիրել , կեսանը իմ . Օզնեա ինձ , վրեկիչ իմ Յիսուս , վասն արդեանց չարչարանաց բոց : Դամ ալ ինձի օգնութիւն Հասիր , մայր Յիսուսի և մայր իմ , ազայէ զինքը որ բալորուսին զիս վառէ 'ի ուր իր սուրբ :

Ա. Ա. Ա. Ե. Բ. Բ. Բ. Բ.

Մատածենք Յիսուսին մեծ վասփարն ալ որ մեզի կը ցցրնէ 'ի սուրբ Հաղորդութեան . զիտաց Յիսուս զի Հասեայ է ժամ նորա<sup>1</sup> . ինչպէս կը ծար Յիսուս իր ժամը սեսթի զայն զիւերն որ իրեն զուն չարչարանաց

սկիզբը պիտի բյրոք . անոր համար իր ժամեր կը կոչեր .  
զամ զի նոյն պիշերը պիտի աւանդելը մեզի զայս խոր .  
հարդ ասատաւծային , որ բոլորամբին միանար իր ամէն  
սիրելեաց հետ . աս վասփարում բառ թէ ցանկանա .  
լով ցանկացոյ զայս պատեր տառել բնող մեզ <sup>1</sup> . Աս խոս .  
քով ուզեց փրկիչը հասկրցընել թէ որչափ կը ցանկար  
սիրով կապտի մեր ամէն մէկին հետ յայս տոքք խոր .  
հարդ . ցանկանայս ցանկացայ բանիր առաջ կու զար  
յայնչափ սիրոյն զոր աներ առ մեզ . Աստի կրակ  
սորքն Լաւրենամբու յաւսինեան թէ կրակ ու բոց սի .  
րոյ է աս խօսուր : Ազգեց զինոքը մեզի թողնել հացի տես .  
քով , որպէս զի ամէն մարդ կարենաց զինոքը բնողու .  
նել . թէ որ մէկ տեսում և սուզ տառելիք մը թողնելը  
նէ , ազքատները կարագութիւն չէին աւնենար զինոքը  
տանել , թէ և աման տառելիքի կերպով տար նէ . զու .  
ցէ ան բանը զիւրան չէր զանուեր բոլոր երկրին վրոյ .  
ուստի Շիստու ոզեց հացի անսակով թողնել , որ տ .  
ժան ալ է , և ամէն տեզ ալ կը զանուի , և այնպէս  
ամէնն ալ կրնան զանել և հաշակել : Աս ձեմ վասփա .  
քովս՝ որ ունի փրկիչն մեզի կերպակուր բյրալու , չէ թէ  
կը հրանիքէ զմեզ զայ զինոքը բնողունել բանուց եկացը  
կերպոյ ՚ի հացէ իմէն . և արքէր զզինին զոր խառնեցի  
մեզ , կերպոյ և արքէր և արքեցարուք եղբօրորդեակք  
իմ <sup>2</sup> . Հապա պատուիրելով կը հրամայէ ալ թէ առէք  
կերպոյ , այս է մարմին իմ <sup>3</sup> . մինչեւ յաւիտենից կենաց  
խոստմաներ ալ կրու , որ յածարութեամբ բնողունինք .  
որ առել զմարմին իմ , բնողունի զկենանս յաւիտենա .  
կանան <sup>4</sup> , որ առել զհացո զայս . կեցցէ յաւիտենան <sup>5</sup> : Ու  
նէ կերպառնոց որ արքայութիւն չի կարենաց մանել .  
եթէ ոչ կերիջիք զմարմին որպոյ մարզոյ , ոչ ունիք  
կենանյանձինս <sup>6</sup> : Աս հրաւերս , խոստմաներս և բա .  
ռունայիքիս բոլոր առաջ կու զան ՚ի վասփարանաց  
փրկիչն միանալոյ մեզի հետ աս սորք խորհրդումս , և  
աս վասփարու և ծնունդ իր մնձ սիրոյն առ մեզ : Ա ասն  
զի սորքեցեանին բառձին պէս՝ սիրոյն վախճաներ ուրիշ  
բան չէ , բայց միայն միանալ բնող սիրելույն , որովհետեւ

1 Պ. Ե. 15 :

4 Օ-Հ. Զ. 53 :

2 Վ. Պ. 9 . 5 :

5 Օ-Հ. Զ. 59 :

3 Մ. Պ. 18 . 26 :

6 Օ-Հ. Զ. 54 :

աս խորհրդոյս մէջ Յիսուս բոլորովին կը միանայ Հռ-  
զոյ Հետ, ինչպէս որ ինքն բառ թէ՝ որ ուտէ, զմարմին  
իմ և բմակէ զարիւն իմ, յիս բնակեսցէ և ես 'ի նման, և  
կրանի թէ Հասկրնային Հաւասացեալք թէ բնչ մեծ  
բարիք կը բերէ Հոգույն սուրբ Հաղորդութիւնը: Այս-  
ուս ամէն Հարատութեանց տէրն է, վասն զի Հայրն  
զինքը կացոց ամենայնի տէր. գիտաց Յիսուս, զի զա-  
մենայն ինչ ես Հայր 'ի ձեռս նորա<sup>2</sup>: Աւտի երրոր  
Յիսուս Հոգույն մը Հետ սուրբ Հաղորդութեանը կը միա-  
նայ, իր Հետը կը բերէ զամէն շնորհը, ինչպէս կըսէ  
Ազգութն յահիսենական խմանութեան Համար. եկին  
իմ ամենայն բարութիւնը միանդամայն ընդ նման<sup>3</sup>,  
Ասորն Դիսնեսօխոս կըսէ թէ Հաղորդութիւնն ունի զա-  
մենամեծ զօրութիւն կատարելոց զարբութիւն, և սուրբ  
Այնչենցիս վէրերեան կը զրէ թէ, աւելի կը շահի  
Հայրին մէկ Հաղորդութեամբ մը, բան թէ շարաթ մը  
պար պահելով Հացիս և ջրով: Տրիգենանան ժողովոյն  
մարդապեսաւթիւնն է թէ Հաղորդութիւնն է զեղթափ  
որով ազատ կըլլանիր 'ի Հանապազգորդեան յանցուա-  
ծոց, և կը պահանջնոր 'ի մահուշափ մեղաց: և սուրբ  
Խղնատիս աստուածազգեացը աս սուրբ խորհուրդն  
զեզ անմահութեան կը կոչէ: Խննումիկենատիս երրորդն  
ալ բառ, Քրիստոս խորհրդով խաչին ազատեց զմեզ  
յիշխանութենէ մեղաց, և խորհրդով սուրբ Հաղորդու-  
թեան կազատէ զմեզ 'ի կարողութենէ մեղանչելոյ: Աս  
խորհուրդն կը զատէ ալ զհուր սիրոյն Աստուծոյ, բառ  
այնմ՝ թէ մուծէր զիս 'ի տուն զինույ, կարզեցէր 'ի վե-  
րայ իմ սէր, Հաստատեցէր զիս իւզով: Կուտեցէր յիս  
խնձոր, զի խանդակաթ եմ ես սիրով<sup>4</sup>. ուր սուրբ Գրի-  
գոր նիւսացին կըսէ թէ, իրաւցրնէ Հաղորդութիւնն է  
աստ առն զինույ, ուր Հոգին անանի կը Հարքենայ  
սիրութի Աստուծոյ, որ կը մոռնայ աշխարհը ալ, ա-  
մէն արարածըն ալ, և աս է խեկապէս խանգակաթ ըլ-  
յալ սուրբ սիրով: Պատուական Հայրն Յմրանչիսկան  
Ալիմաս թէ ապինն ալ կըսէր թէ ուրիշ բան շկայ այն-  
շափ զօրաւոր 'ի բորբոքել զմեզ 'ի սէրն Աստուծոյ, ինչ-  
պէս սուրբ Հաղորդութիւնը: Աստուծ սէր է<sup>5</sup>, ալը

1 Եւ. 2. 37:

4 Եւ. 4. 5:

2 Եւ. 47. 3:

5 Եւ. 3. 8:

3 Եւ. 3. 11:

Աստուած մեր հոգ ծախիչ է<sup>1</sup>։ Զայս սիրոյ կրակը  
երկրիս վրայ ձգելու համար եկառ բանն հայրական։  
Հոգ եկի արկանել յերկիր, և զինչ կամիմ թէ արդէն  
իսկ բորբոքէր<sup>2</sup>։

Ո՞չ, որպիսի սիրուն բոցեր սուրբ սիրոյ կը վասէ  
Յիսոս՝ ի հոգիս՝ որոնք որ ասանկ կարօսավ կառնեն  
հաղորդութեան խորհուրդը։ Արբանին կատարինէ սե-  
նացի մէկ որ մը քահանայի մը ձեռքը տեսաւ զՅիսոս ո  
ի հաղորդութեան սիրոյ հնոցի մը պէս, անանկ որ կը  
դարմանար թէ ինչպէս անանկ մենծ կրակէ շնն տաշո-  
րիր և մոխիր դառնար բոլոր մարդկանց սիրտերը։  
Առործ ոտիերեան կըսէ թէ կայծակ է հաղորդութիւ-  
նը, և անանկ զմենդ կը բորբոքէ որ իբրև կրակ փշոց  
արիմներու պէս կելլենք ան սեղանէն, սարտափելի  
ըլլալով սատանայի։ Բայց զուցէ մէկը ըսէ, ևս անոր  
համար շատ շեմ հաղորդուիր, վասն զի զիս պաղ կը  
տեսնեմ՝ ի սիրոյն Աստուածոյ ասանկ մարդը Գերսո-  
նի ըսածին պէս՝ նոյն է թէ ըսէր։ Ես կրակի շեմ մո-  
տենար, վասն զի զիս պաղ կը տեսնեմ։ Արեմն որ-  
շափ ցուրտ կըզգանք նէ, այնչափ աւելի պիտի մատե-  
նակը սուրբ հաղորդութեան, թէ որ կը փափարինը  
զԱստուած սիրել։ Աղէն կըսէ սալեղացի սուրբն Յմրան-  
շիսկոս։ Թէ որ քեզի հարցընեն թէ ինչու այդշափ  
շատ շատ կը հաղորդուիս, ըսէ իբրևնց թէ, երկու ցեղ  
մարդիկ պէսոց է որ անպակաս հաղորդուին, կատա-  
րեալները և անկատարները, կատարեալները որպէս  
զի պահուին ի կատարելութեան, և անկատարները որ  
կատարելութեան հասնին։ Կանապէս սուրբն Պոնա-  
հեղուրա ալ կըսէ։ Թէպէտ և զաղջութեամբ, բայց  
վասահութեամբ յոզորմութիւնն Աստուածոյ մատեցիր-  
այնչափ աւելի մարդս կարօտ կըլլայ բժշկի, որչափ որ  
աւելի հիւանդութեան նշաններ մրան կըզգայ։

Տ. 2 Հ. Պ. ՊԵՂԱԾՈՒՅՑ

Այ ովեանէք գրիցիշ իմ Յիսոս, զուն բան շիթողու-  
ցիր որ ձիսցընես մեղի ի նշան սիրոյդ, և ալ աւելի  
ինչ բան պիտի ցցընես թէ զմենդ կը սիրես։ ուստի-  
ով անհուն բարտթիւն, շնորհ տուր ինծի որ ես զքեզ

սիրեմ ասկից ետե՛ յամենայն զօրութենէ և ամէն փա-  
փոքրանոր , և զավ պիտի սիրէ իմ սիրաս ամէն կեր-  
պով , բայց զրեղ միայն , ով վրկից իմ , որ կեանք տա-  
յէն ետե՛ զրեղ բոլոր կու տաս առ սորր խորհրդավաւ  
Ով տէր իմ , տուր ինձի յիշել միշտ քու սէրդ , որ զիս  
բոլորովին մաննամ և զրեղ միայն սիրեմ անօրակաս  
սիրով : ԱՅ սիրեմ զրեղ , Յիսուս իմ , ամէն բանէս միր ,  
և միայն զրեղ սիրել կու զեմ . կազաշեմ , հետացար ինձ  
մէ զամէն յաժարութիւն որն որ քեզի համար չէ : Նոր  
Հակալ եմ որ ատեն կու տաս ինձի զրեղ սիրելու , և  
պրայու ան բաները որովք քեզ վշտացոցեր եմ : Ոի-  
սուս իմ , իմ փափարս ան է որ զուն ըլլաս մէկ հա-  
միկ նպաստակ ամէն որտիս շարժմանցը . ձեռնոտ ե-  
զիր ինձ փրկութեան , և բուն իմ փրկութիւնս ըլլայ  
զրեղ սիրել յամենայն որուէ միշտ և յափառեանս : Մա-  
րիսմ մոյր իմ , օգնէ ինձի որ կարենամ սիրել զիս-  
տուս , և ազաշէ զինքը վասն իմ :

---

## ԽՈՐՀԻԳԱԾՈՒԹԵՒԻՆ ԵՎ

ՍԻՐԵԼԻ ՀԱՑՈՒԹԵՒՆ ԵԿԱՍԻԱՆ ՄԵՐԱՅՑ  
Ի ԽՈՐՀԱԾ ԱՌԵՐԻ ԽՈՐՀԻԳԴԱՅՑ

Ինձի եկեղ ամենայն վաստակեալք և բնիստորք . և  
ձեզի համեցիս պիտի տամ <sup>1</sup> .

---

## ՄԱՅՆ ԱՌԵՐԻ

Փրկիչն որ զմեղ սիրեր էր , առ երկրէս երրոր պի-  
տի բամեսուէր՝ իր մահուամքը փրկութեան զործքը լմբն-  
ցընելէն ետե՛ , չուզեց զմեղ մինաւորիկ թողնել յայս  
հովախ արտաստաց . ուստի կըսէ սորր Պետրոս ալ-

1 Եշաուք առիս ամենայն վաստակեալք և բէ սնաւորք . և ես  
հանգուցից գլեզ գլեզ . Առաջն . ձօ . 23 :

զանթարացի, բեաւ լեզու մը հերիք չէ բացատրելու զմեծութիւն սիրոյն զոր ունի Ախուռ առ ամենայն հոգիս: Ուստի երրոր կուզեր սուրբ վեստոյն առ կեանքէս ելլել, որպէս զի դիմքը շմառնանք՝ յիշատակ թող մեզի առ սուրբ խորհուրդը, ուր անձամբ մնաց, չողելով որ երկուրքն մէջր ուրիշ դրաստկան մնայ վատ պահելու յիշատակը, բայց եթէ ինքը միայն: Ուստի առ մնձ սէր կը պահանջէ, մեզմէ մնձ սէր մը առ վորդին, առոր համար վերջի տաեններս ուղեց որ դրոի ան ՚ի պատի սուրբ սրախ խրոյ<sup>1</sup>, որպէս զի մնչք ալ մէկ նշան մը հատուցման ցցրնենք իր սիրալիր հաւաթեան մնալոյ ՚ի սուրբ սեզան: և միանդամայն վճարք մը ընենք անարգանաց՝ որպէք կը նախատեն իր սէրը հերեմիկուր և վատթար քրիստոնեայք:

Ախուռ կեցած է յայս սուրբ խորհուրդ, նախ որպէս զի ամենքը զիմքը զանեն, երկրորդ որպէս զի ամենքը կարենան զալ իրեն հետ տեսնուիլ, երրորդ որպէս զի ամենենուն շնորհը ընէ: Քրիստոս կը զանուի յանենայն զանազան խորանս, որպէս զի ամենքը ուրնք որ կուզեն կարող ըլլան զիմքը զանել: Ան զիշերն որ փրկիչն աշակերտացմէ պիտոր բաժնուէր, և մնոնելու պիտի երթար, անոնք ցաւէն կու բային թէ թնազէս պիտի զատուին իրենց սիրելի վարդապետն: բայց Ախուռ կը միաբթարէր զանոնք բակելով թէ որդեակը իմ, ևս կերթամ ձեզի համար մեռնելու, բայց մեռնելովս ալ ձեզ շեմ ուզեր միհանկ թողնել: բանի որ զուք երկրիս վրայ էք, կուզեմ ձեզի հետ մնալ սուրբ խորհուրդով սեզանայ, կը թողնեմ ձեզ իմ մարմինս ալ, հօգիս ալ, աստուածութիւնս ալ, և զիս բազմակ: և քանի որ զուք աշխարիս վրայ էք, ևս, շեմ ուզեր ձեզնէ բաժնուիլ, ահաւասիկ ես ընդ ձեզ եմ մինչեւ ՚ի կատարած աշխարհի<sup>2</sup>: Արրոյն Պիետրոսի պրանթարացւոյն բաածին պէս, կուզեր վեստոյն թուրու իր հարսին ասչափ հեռաւորութեան ատեն ընկեր:

1 Եսոս արեամուսնան և կեզեցւոյ յինանց մէջ մասնաւ որ յիշատակ առհմանաւած է քրիստոսի ահաւան մերոյ սուրբ սրախն ևս սիրոյն, և առանձինն եզրացրութիւններ և ջերմեռանգութիւններ կունք բարեպաշտացելոց մէջ:

մը , որ մինակ շիմնայ , ասոր համար աս սուրբ խոր-  
հուրդս թողաւ , և քան զայս ալ աւելի մեծ բնկեր չէր  
կրնար թողնել . Նեթանոսք որ այնչափ սատ աստուած-  
ներ ունեին , շիկրցան Աստուած մը ձեացընել լի ամե-  
նայն սիրով մեր Աստուածոյն պէս , որ միշտ իրենց մօտ  
ըլլայ , և քովերնին կենայ այնչափ սիրով . Տես ինչ  
կըսէ սուրբ զիրրը . ով իցէ ազգ մեծ , որոյ իցէ ՚ի նմա  
Աստուած մօտ ՚ի նոսա , որպէս տէր Աստուած մեր ,  
Աս բնարանս կը յարմարցընէ սուրբ եկեղեցին տօնի  
սուրբ հաղորդութեան . Կը տեսնես ինչպէս Վրիստոս  
տէրն մեր կեցած է ՚ի վերայ սուրբ սեղանոյս , որպէս  
թէ ամփոփելով զինքը յայնչափ կալանս սիրոյ . քա-  
հանայք զինքը կը հանեն տաղաւարէն՝ բազմացը զնե-  
լու , և զուրիշները հազորդելու , եռքը նորէն տեղը կը  
զնեն կը զոցեն , և Յիսուս զոհ կըլլայ հօն կենալու զի-  
շեր ցորեկ : Քայց փրկիչ իմ , ինչ պէտք էր այնչափ  
ժամերուն մէջ զանուիլ զիշերով ալ , երբ մարդիկ զըռ-  
ներն ալ կը զոցեն , և քեզ միայն կը թողնեն . Հերիք  
էր կենալդ սոսկ ցորեկ ատենը : Ոէ , կըսէ , կուզէ ինքը  
զիշերն ալ կենալ , թէ պէտի մինակուկ , սպասելով որ  
առաւօտը ուզողը շուտով զինքը զանէ . սրբազան  
հարսը ժուռ կու զայ մինտրելով իր սիրականը և հար-  
ցընելով . միթէ զոր սիրեաց տնձն իմ տեսէք<sup>1</sup> . շիզը-  
տածին պէս՝ ձայնը բարձրացընելով կը զոշէ առ փե-  
սայն . ցոյց ինձ ուր համուես , ուր հանզուցանես ՚ի մի-  
ջօրէի<sup>2</sup> : Ատեն մը հարսը զինայն չէր զանէր , վասն  
զի զեռ շիկար խորհուրդ սուրբ հաղորդութեան . բայց  
հիմա թէ որ հօգին զանել կուզէ նէ զՅիսուս , Հերիք  
է որ ժողովրդապետական ժամ մը երթայ , կամ վանք  
մը , ան տեղը կը զանէ իր սիրականը՝ որ իրեն կըս-  
պասէ . շիկայ խեղճ զեղ մը , և ոչ կրօնաւորաց վանք  
մը , ուր սրբութիւն շաբահու , ամէն տեղ թագաւորն  
ժառաց յանձն կառնէ վասկուած կենալ տապանակի  
մը մէջ , վայտէ կամ քարէ , ուր հասարակօրէն մի-  
նաւորիկ զրած է հազիւ մէկ եղի կանթեղ մը , և քովէ  
ուրիշ մարդ չեղած . բայց սրբոյն Յեռնարդոսին ըսա-  
ծին պէս , առ բանը , ով տէր , չէր վայլէր քու մեծ  
վայելշութեանդ . Խոկ Յիսուս ինչ պատասխան կու

ասյ. թէ որ իմ մեծվայելչութեանս չի վայելեր նէ՝ կը-  
սէ, բայց կը վայը է իմ սիրոս։

Վիտես ինչ անուշ սէր կիմանան ուխտաւորներն  
որ այցելութիւն կերթան Աստուածածնայ տունը՝ ՚ի  
Լորետոն՝ որ Նազարեթէն եկած է, կամ սուրբ երկ-  
րին Երուսաղէմայ ուխտատեղիքը, ՚ի մսուրն Բեթղե-  
հէմի, ՚ի Գողգոթա, սուրբ ղերեղմանը. կիմանան թէ  
Շիսուս հոս է ծներ, հոս թնակեր է, հոս շարշարուեր  
մներ է, հոս թաղուեր է. հապա որչափ մեծ քոր-  
րոր սիրոյ վառուի պիտոր մեր սիրուը, երբոր ժամու  
մը մէջ ներկայ կը տեսնենք փրկիչը ՚ի սուրբ խոր-  
հուրդն։ Ասիլա կըսէր թէ, չեմ գտներ անանկ սուրբ  
տեղ մը ջերմեռանզութեան և մխիթարութեան, ինչ-  
պէս մէկ ժամ մը՝ ուր կայ Յիսուս ՚ի սեղան որբու-  
թեան։ Ասոր ներհակ հայրն Բաղտասար Ալուարէզ  
կու լար, երբոր կը տեսնէր թաղաւորաց և իշխանաց  
պալատները լեցուն բաղմաթեամբ եկող զացողնե-  
րը. իսկ ժամերը ուր Փրիստոս կեցեր է, երեսէ ձը-  
զած զատարէ մնացած։ Ո՞չ տէր Աստուած, թէ որ  
տէրն մեր մէկ ժամու մէջ միայն ըլլար երկրիս վրայ,  
զար օրինակ ՚ի սուրբ Պետրոս Հռոմայ, և տարին մէկ  
անգամ օր մը ըլլար զինը հոն տեսնել, արգեօր որ-  
շափ ուխտաւորներ, որչափ աղնուականներ, որչափ  
թաղաւորներ կը ջանային հոն գտնուիլ նոյն օրը՝ որ  
մեծարեն զերկնից թաղաւորը երկիր իջած. արգեօր  
որպիսի տաղաւար իրեն շինած կըլլար, ուկեղարդ և  
ականակապ. որպիսի ճրագալոյց կըլլար նոյն օրը։  
Բայց ինչ կըսէ Յիսուս. ևս չեմ ուզեր մէկ ժամու մէջ  
միայն կենալ, և ոչ օր մը միայն, չեմ ալ ուզեր այն-  
չափ հարստութիւն և այնչափ ճրագալութիւն,  
հապա կուզեմ միշտ կենալ և ամէն օր և ամէն տեղ,  
որ որ կը գտնուին իմ հաւատացեալքա, որպէս զի  
ամէնը զիս զիւրաւ զանեն, ան ալ միշտ ամէն ժամ  
երբոր ուզեն նէ. ի՞նչ կըսես, թէ որ Յիսուս ասանկ  
մեծ սէր ցցընել չուզենար, որուն խելքէն կանցնէր  
ու բանս. իր համբարձմանէն ետև մէկը ան տեսն  
ըսեր, թէ այ տէր, եթէ քու աղէկ սէրզ մեղի ցցը-  
նել կուզես նէ, եկուր մեզի հետ կեցիր ՚ի խորանս հա-  
ցի տեսութ, որ հոն կարենանք զքեզ գտնել երբոր ու-  
զներ նէ, որպիսի յանդզնութիւն կըլլար, համարձա-

կիլ ասանել բան խնդրել։ Եւ ահա աս բանս՝ որ մարդուս խելքէն ալ չեր կրնար անցնիլ, փրկիչն մեր մտածեց և 'ի գործ դրաւ։ Այլ վայ մեղ, ո՞ր է մեր չնորհակալութիւնը և երախտազիտութիւնը ասանեկ մեծ շնորհի մը համար։ թէ որ թագաւորք հեռու տեղէ դարկամօք, որ մէկ զեղացին իրեն այցելութիւն կարենայ ընել, ինչ ապերախտութիւն կընէր ան զեղացին՝ թէ որ չուզենար դալ զինքը տեսնել, կամ ուզէր սուկ վեր 'ի վերոյ տեսնել։

Դ.2 ԵՒ ՊԵՂԱՑՈՒԹ

Ով փրկիչ իմ Յիսուս, ով սէր հոգւոյս, ինչ ծանր բան էր քեզի համար մեղի հետ մնալ 'ի խորհուրդ սուրբ հաղորդութեան։ Նախ և առաջ պէտք էր որ ման քաշիր, որ կարենաս կենալ մեր խորաններուն վրայ և առքը այնչափ ալ անարդանիք քաշէիր աս խորհրդովս զմեղ քեզի ներկայացրնելու։ Խոկ մեր այսչափ ծոյլ և անհոգ ենք դալ այցելութիւն ընել քեզի, դիմանալով ալ թէ դուն շատ կախորժիս մեր այցելութենէն, մեղ ամէն բարեօք լեցընել ուզելով երրոր դանք քեզ ներկայանանք, չէր թող ինձ, որովհետեւ աս ապերախտներուն մէկն ալ ես եմ. աս օրէս սկսեալ, փրկիչ իմ, կուզեմ ստէալ քեզի այցելութիւն ընել, և կենալ որչափ կընամ նէ. քու առջեղ, զոհանալ զբէն, սիրել զբեղ և չնորհը խնդրել քեզմէ, վասն զի դուն աս վախճանիս համար կեցեր ես՝ երկրիս վրայ տաղաւարներուն և առապանակներու մէջ գակուած, որպէս թէ 'ի կալանս սիրոյ. զբեղ կը սիրեմ անհուն բարութիւնդ. զբեղ կը սիրեմ, ով Աստուածդ սիրոյ. զբեղ կը սիրեմ ծայրադոյն բարիդ սիրելի 'ի վեր քան զամենայն բարի, չնորհք տուր ինձի որ հեռանամ ինձմէն և ամէն բանէ, որպէս զի զբեղ միայն յիշեմ և զբու սէրդ, և մնացած կեանքրս անցընեմ զբեղ հաճեցընելու, և ուրիշ մեծ զուարճութիւն չունենամ, բայց միայն քեզի հետ ըլլալ քու սարիդ առջեր, վառէ զիս բոլորումին քու սիրովգ։ Մարիամ մայրիմ, առ ինձի համար մենձ սէր մը առ սուրբ խորհուրդն, և երրոր զիս թուցած կը տեսնես, յիշեցուր ինձի հիմակուան առաջազրութիւնս՝ որ կընեմ երթալու այցելութիւն ընելու ամէն օր

## ՄԱՍԻՆ ԵՐԿՐՈՒԴԻ

Նայինք թէ Յիսուս ինչպէս յայս խորհուրդ , ամենուն համարձակութիւն կու տայ իր քովը զալու : Արրբունին Թերեղա կըսէ թէ երկրաւոր թագաւորի հետ ամէն մարդ չի կրնար խօսակցիլ . աղքատները հաղիւ կարող կըլլան մէկ ուրիշի մը ձեռքովը յոյս ունենալ խօսելու , և իրենց պիտոյքը հասկըցընելու . իսկ երկնից արքային հետ խօսելու ուրիշ միջնորդ մը հարկաւոր չէ , ամէնքը՝ թէ ազնուականք և թէ աղքատք կըրնան հետք խօսիլ երես առ երես՝ ի սուրբ հաղորդութեան . աս է որ Յիսուս իրեն համար կըսէ , թէ ես ծաղիկ դաշտաց , շուշան հովտաց<sup>1</sup> : Պարտէզի ծաղիկները զոց տեղ կը սպահուին , զաշտինը ամէնուն առջեր կեցած է . ուստի Աւետին կարդինալը կը զրէ թէ՝ ես ծաղիկ դաշտի , ըստι , վասն զի ես զիս ամենուն կընծայ . ևմ զիսրաւ զանելու՝ կըսէ :

Աւետին Յիսուսի հետ ՚ի խորհուրդ հաղորդութեան ամէնքը կըրնան խօսակից ըլլալ , ան ալ ամէն օր և ամէն ժամ . սուրբն Պետրոս ոսկիարան խօսելով փրբկցին ծննդեան վրայ կըսէ թէ թագաւորները շատ անզամ թող չեն տար որ մէկը զայ հետերնին խօսի , գոհապանները կըսեն թէ հիմա ատենը չէ , զնա և ետքը եկէ . բայց փրկիչն ուղեց բաց այրի մէջ ծնանիլ՝ առանց զրան և գռնապանի , որ ամէնքը ամէն ժամնակ կարենան իրեն համարձակ զալ , սպասաւոր շիկայ որ ըսէ թէ հիմա ատենը չէ . ասանկ է բանը Յիսուսի հետ ՚ի սուրբ հաղորդութեան . միշտ բաց են ժամերն , ամէն մարդ կըրնայ երթալ խօսակցիլ երկնից թագաւորին հետ երրոր ուղէ նէ , և Յիսուս ալ կուզէ որ զան հոն իրեն հետ համարձակ խօսին , ասոր համար կեցած է հացի տեսակաւը : Թէ որ Յիսուս կերենայ ՚ի խորանս նըստած ՚ի լուսեղէն աթոռ , ինչպէս պիտի երենայ դատաստանին օրը , ո՞վ կըրնայ ան ատեն համարձակիլ իր քովը մօտենալ . բայց սրբուհոյն Թերեղայի ըսածին պէս որովհետեւ տէրն մեր կը բաղձայ որ մենք իրեն հետ խօսինք և շնորհքներ իննզրենք համարձակ առանց

վախնալու, ասոր համար իր մեծայելչութիւնը ծածկեց հացի տեսքով. և Յասմա զեմքացիին ըստածին պէս, կուզէ որ իրեն հետ տեսնուինը ինչպէս բարեկամ բարեկամի հետ. Խրբոր հոգի մը խորանին առջե եկած է նէ, դիր թէ Յիսուս երգերցոցին ան խօսքը կրսէ իրեն, արի եկ մերձաւոր իմ, եզրօրորդի իմ, զեզեցիկ իմ<sup>1</sup>. Եկէ, զուն իմ բարեկամն ես, թշնամի չես, վասն զի զզջացած ես քու մեզքերէդ: Վեզեցիկ իմ, ալ ազեղ չես իմ աչքիս առջեր. վասն զի իմ շնորհրս զքեզ զեզեցկացոց, ելիր եկէ, խնզրէ ինչ որ կուզես նէ, ասոր համար կեցած եմ ես խորանիս մրայ. Աիրելի ընթերցող, թէ որ թազաւորը քեզ իր խուցը կանչէր և բաէր թէ բաէ, ինչ որ կուզես նէ, ինչ խրնզից որ ունիս նէ, ես զքեզ կը սիրեմ և կը ցանկամ քեզի ազէկութիւն բնել, ինչ ուրախութիւն կրլլար քեզի: Ասանկ կրսէ. Վրիսասս տէրն մեր ամենուն որ իրեն այցելութեան կու դան. եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորը, և ես հանզուցից զձեղ<sup>2</sup>. Եկէք աղքատք, հիւանզք, նեզեալք, ես ձեզ կուզեմ հարատացրնել, առողջացընել և միմիթարել, ասոր համար կը կենամ խորանին մրայ. կարգասցես զու, և նա ասացէ, ասամիկ իմ<sup>3</sup>:

ԵՎՀ ԵՒ ՊԵՂԱՅԱՅՆԻ

Արդ որովհետե զուն սիրելիք իմ Յիսուս, խորանը կեցած ես ողորմելիներուն խնդիրը լսելու՝ որ քեզի կը զիմեն, լսէ այսօր և իմ ազաշանացս, որ եմ խեզն մեզաւոր մը. ամ զան Աստուծոյ պատարազեալ և մեռեալ ի մերայ խաչի, ես ալ քու որեւամբ զնեալ հօգի մըն եմ. Բող ամեն մեզքերս զոր քեզի զէժ ըրեր եմ, և հասիր ինձի քու շնորհօրդ որ ի կորուստ շերթամ. մասնակից զիս ըրէ ան ցաւոց՝ որ իմ մեզքիս համար քաշեցիր ի Վեթսեմանի: Աստուծած իմ, երանի թէ բնաւ զքեզ զառնացոցած շրլլայի. Աիրելի իմ տէր, թէ որ ես ի մեզս մեռնէի նէ, ալ չէի կրնար սիրել զքեզ, իսկ զուն ասոր համար երկայնամիստ եզար առ իս, որպէս զի զքեզ կարենամ սիրել. զոհանամ զքէն վասն այս ճամանակին որ ինձի առիր. և որով-

Հետեւ հիմա կրնամ սիրել, ես ալ կողեմ սիրել զքեզ։  
Տուր ինձ զշնորհս սուրբ սիրոյ քո, անանեկ սիրոյ որ  
ամէն բան ինձի մասնալ տայ, որպէս զի խելքս միացա  
ըլլայ հանոյանալ ամենասիրելի սրտի քում։ Յիսուս  
փրկիչ իմ, որ բոլոր կեանք ինձի համար ծախեցիր,  
ես ալ գանէ մնացած կեանքս քեզի համար ծախեց։  
Ճգէ զիս բոլորումին ՚ի սէր քո, զիս բոլորումին քուկղ  
ըրէ մեռնելէս առաջ, ամէն բանի յոյս ունիմ ար-  
դամբր չարշարանաց քոց. յոյս ունիմ, ով Մարիամ,  
՚ի քո բարեխօսութիւնդ ալ,

### ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ

Յիսուս ՚ի սուրբ հաղորդութեան ամենան կը թողնէ,  
զալ իրեն հետ խօսիլ, որպէս զի ամենուն շնորհըներ  
ընէ. սորոյն Յղոստինոսի բասմին պէս, ինքը աւելի  
կուզէ բարիք ընել քեզի քան զրաւ ժամանակիդ առ-  
նելու. Պատճառն է, վասն զի Աստուած է անբաւ բա-  
րի. բարին ալ ՚ի բնութենէ իրմէ է հաղորդական և  
ծաւալական, որ իր բարիքը կուզէ ամենուն հաղոր-  
դել. կը զանգասի Աստուած, երբոր մարդիկ չեն զար-  
շնորհք իրմէ խնզրելու. միթէ անսապատ եղէ տանդ  
խրայելի, կամ աւել երկիք խոպանացեալ, զի ասաց  
ժողովուրդ իմ, անտէրունչը շրջնացոր, և առ քեզ ոչ  
եկեցորդ։ Սուրբն Յովհաննէս ՚ի տեսլեան դժբիստան  
տեսաւ, զօտնորեալ առ ստեամբրն զօտի ուկեզէն<sup>2</sup>.  
վասն զի թէալէտ և Յիսուս միշտ պատրաստ է, մեզ  
բարիք ընել, բայց աւելի ՚ի խորհուրդ սուրբ հաղոր-  
դութեան առաստապէս կը բաշխէ իր շնորհը. Եւ երա-  
նելին շենքիկոս Առասոն կըսէր թէ, Յիսուս ՚ի հաղոր-  
դութեան աւելի յօժարութեամբ կը լսէ մերազանքին։

Ինչպէս մէկ մայր մը որուն կուրծքը կաթով լցուած  
ըլլալով կաթ ծծոց աղաք կը վնասռուէ որ թեթեցընէ  
զինքը, ասանեկ ալ տէրն մեր ՚ի սուրբ խորհուրդ յայս  
սիրոյ զամէնքը կը կանչէ՝ ըսելով. զի զիիցէք և յաղի-  
շիք ՚ի ստեանց միսիթարութեան. . . . որպէս մայր՝  
որ զմանուկ իր զզուիցէ, այնպէս զզուեցից զձեզ<sup>3</sup>.

1 Եշէմ. թ. 34.

2 Յով. թ. 13.

3 Եշ. աշ. 11. 13.

Ալուարեղ տեսաւ որ Յիսուսին ձեռքերը շնորհրով լեցուած էր որ տայ մարդկան, բայց ուզող մը չէր զբաներ, Երանի ան հոգւոյն որ խորանի առջև կեցեր է Յիսուսէն շնորհը խնդրելու ։ Փերիայ կոմսուհին որ սրբոյ Քրիստոսի կուսանաց վանքը մտաւ, որչափ կը քրնար նէ սրբութեան առջև աղօթք կընէր, մինչև անուն զրին իրեն հարսն սրբութեան. և ան տեղը անդադար կը զիզէր շնորհաց վանձերը ։ Մէկ օր մը հարցուցին իրեն թէ ինչ կընես սցնչափ ատեն սրբութեան առջև. ան ալ ըստ, կարենայի նէ յախտեան հոն կը կենայի. ինչ կըլլայ ընել սրբութեան առջև. ինչ բան կընէ աղքատ մը մեծատան առջև. ինչ կընէ հիւանդ մը բժըշկին առջեր. ինչ ընել կըլլայ, շնորհակալ ըլլալ, սիրել, և խնդիրը ընել : Ասով կիմացուի թէ որչափ պըտուդ կելլէ սրբութեան առջև աղօթք ընելով ։ Բայց աւագ. մարդիկ անոր համար չեն երթար Յիսուսի հետ տեսնուելու, վասն զի զինքը չեն սիրեր. կախորժին ժամերով խօսակցիլ բարեկամի մը հետ, և կը ձանձրանան կէս ժամ Յիսուսի հետ խօսակցից ըլլալէն. ըսէ թէ ինչո՞ւ Յիսուս իր սէրը ինծի շիտար. թէ որ աշխարհը սրտէդ չես հաներ նէ, ինչպէս մտնէ ան տեղը սէրն աստուածային ։ Երանի թէ զուն ալ կարենայիր խեկապէս սրտանց ըսել զայն, զօր կըսէր սուրբն Փիլիփապոս Ներեսն սրբութեան առջև. ահա սէր իմ, ահա սէր իմ. ան ատեն շի կընար ձանձրանալ կենալու ժամերով, օրերով ալ հաղորդութեան սուրբ խորհրդեան զիմացը ։ Աստուծոյ սիրով բորբքած հոգւոյն սրբութեան առջեր անցուցած ժամերը մէյմէկ վայրեկեան կերենան. սուրբ Յիսուսիսկոս քառակեան բոլոր օրը կաշխատէր հոգւոց համար, իսկ զիշերը ինչ էր բան իր հանդիսար, բայց միայն սրբութեան առջև քիչ մը ատեն աղօթք ընել ։ Գաղղիացի մեծ քարոզիչ մը բովանդակ ցորեկը խօստովանակը լսելու և քարոզ տալու հետ ըլլալէն եսքը զիշերը ժամ կերթար. երբեմն զուոր զոց զանէր նէ, զոնէն զուրս կը կենար ցրտուն հոմին՝ որ զնէ ասանկ հեռուանց մեծարէ իր սիրելի տէրը. իսկ զու եղբայր, երբոր ասէրն առ Յիսուս չունիս, ջանա ամէն օր այցելութիւն մը ընել, որով վառես քու սիրադ իրեն սիրավը ։ Ան ատեն ալ չէիր սիրեր զաշխարհ ։ հապա ամէն բան ալ

կատէիր . Ապէղեանին ըստածին պէս՝ երբոր կրակը  
առնէ զտունը , ամէն բան պատոհանէն դորս կը  
նետեն :

ԴՐԱ ԵՒ ՊԵՂԱՑԱԿ

Յիսուս փրկիչ իմ , շնորհք տուր որ գքեղ ճանչնամ  
և գքեղ սիրեմ : Դուն այսչափ սիրելի ես , զուն որիշ  
բան չունիս ընելու՝ որ մարդիկ քեզ սիրեն . ուրեմն  
ինչպէս կըլլայ որ քիչ կան գքեղ սիրողներ . վայ ինձ ,  
ես ալ աս ապերախտներուն մէջ զանուեցայ : Արարա-  
ծոց շնորհակալ եղած եմ բանի որ ինձի բարիք մը ը-  
րեր են , քեզ միայն ապերախտ եղայ՝ որ ինձի այնչափ  
պարզեներ ըրեր ես , ան ալ քեզ վշտացընելով շատ  
անգամ ծանր կերպով , և անիրաւելով իմ մեզօքու :  
Բայց կը տեսնեմ որ զիս երեսէ ձգելու տեղը՝ ինձի կը  
մօտենաս , ու կը յորդորես սիրով ըսել , թէ սիրեացես  
զաէր Աստուած քո յամենայն սրտէ քումմէ<sup>1</sup> : Արդ ո-  
րավշնետե ինձի պէս ապերախտէն ալ սիրովիլ կուզես ,  
ես ալ կուզեմ գքեղ սիրել քու շնորհօք , և որիշ բան  
չեմ ուզեր սիրելէն ՚ի զատ . սիրեմ գքեղ սէր իմ , որ  
ես ինձի համար ամէն բան , օգնէ ինձի սուրբ արեամբդ ,  
զոր հեղեր վասն իմ : Աիրելիդ իմ փրկիչ , սուրբ ա-  
րեանդ վրայ է իմ ամէն յոյսս , և ՚ի բարեխօսութիւն  
անարաստ մօր քու և կուսի , զուն ալ կուզես որ անոր  
աղաշանքը օգնէ մեր փրկութեանը . սուրբ Աստուա-  
ծածին , բարեխօս եղիր ինձի համար առ Յիսուս . զուն  
ես որ կը բորբոքես Աստուծոյ սիրով զամէնքը որ քեզ  
կը սիրեն , զիս ալ զառէ բորբոքէ նոյն սիրով :

1 ի . Օ՛ . Զ . 5 :

ԽՈՐՀՄԴԱԾԱԿԱԹԻՒՄՆԵՐԻ 19.

ՀԱՐՄԱՆԵՐՊԱՏԻՎԻՆ ԸՆԴ ԿԵՐՈ ՎԱՏՈՒՆԱՅ

Լիամերը իրեն կամքեն է<sup>1</sup>.

ՄԱՐԴԻ Ա.Ա.Ա.Զ.Ի.Ն.

Վագանդակ մեր միրկութիւնը, կեանքրը, կատարելութիւնը՝ ի սէրն Աստուծոյ է, որ աշն սիրէ, անզէն՝ մահու մնայ<sup>2</sup>, սէրն է զօդ կատարման<sup>3</sup>. իսկ կատարելութիւն սիրոյ, կայտացած է՝ ի համակերպութեան ընդ կամս Աստուծոյ, վասն զի առ է զիխաւոր զործ սիրոյ՝ արիսպազացոյն բաժին պէս, միացրնել զկամս սիրելեաց՝ անանիկ որ մէկ սիրոտ ունենան, և մէկ ուզել մը: Աւատի այնչափ հանոյ կըլլան Աստուծոյ մեր բարի զործքերը, ձզնութիւնը, հազորզուիլը, ողորմութիւն տալը, ցորչափ որ ըստ Աստուծոյ կամացը կըլլան, չէ նէ առաքինական չեն, այլ պակասաւորք և պատճոյ արժանի: Ասոր համար զիխաւորաբար եկան միրկիչն մեր յերկնից երկիր իր օրինակու մեզ սորմեցրնելու, և առ էր որ աշխարհը մանելու առեն բառ կըսէ առաքեալը. զզոհս և զպատարազս ոչ կամեցար, բայց մարմին հառասանեցեր ինձ . . . յայնեւամ առացի թէ ահաւասիկ եկի առնել զկամս քո Աստուծած<sup>4</sup>: Եւ զայս շատ անզամ հասկըցուց ըսելով. իջի ես յերկնից ոչ զի զկամս իմ արարից, այլ զկամս այնորիկ որ առաքեացն զիս<sup>5</sup>. մեռնելու երթալու առեննն ալ բառ. այլ զի ծանիցէ աշխարհս, եթէ սիրեմ զհայր, և որ պէս պատուիրեաց ինձ հայր՝ այնպէս առնեմ, ոն արիր զնացուր աստի<sup>6</sup>. ինչպէս ուրիշներուն համար

1 Կեանքր Էն ի կամաց նու.

Բառ: ԱՆ. 100. 6:

2 Առ. Ա.Հ. 2. 14:

3 Առաջ. Գ. 14:

4 Ա.Հ. 3. 5. 7:

5 Ա.Հ. 2. 38:

6 Ա.Հ. 3. 39. 31:

ալ կրուէր, որ տանիցէ զեկամն հօր իմայ որ յերկինս է, նա է իմ եղբայր և քոյր և մայր<sup>1</sup>. և առ էր մէկ հատիկ նպատակը և վասփարը բոլոր ուորբերուն իրենց ամէն գործըին մէջ կատարումն կամացն Աստուծոյ. Երանելիքն Հններիկոս Աստած կրսէ, և աւելի կողեմ շնչին որդ մը երկրի ըլլալ կամարն Աստուծոյ, քան թէ սերովիրէ մը իմ կամարս. և որբունին թերեզա, աղօթք ընողին բոլոր չանցը աս պիտոր ըլլայ, համակերպել զինցը ընդ կամն Աստուծոյ, և ստոյդ զիտնայ թէ աս բանիւ վրոյ կնչը է աւելի բարձր կատարելութիւնը. ով որ զերազանց ինքորով առ բանս կը բանեցընէ, մեծամեծ պարզունակ կառնէ Աստուծմէ. և աւելի կը զարգանաց ի նեցըն կհանա. երանելիքն յերկինս ասով կատարելուապէս պԱստուծ կը սիրեն, վասն զի բուրութիւն համամերպապնաց ճն ընդ կամս Աստուծոյ, և առ է որ Դյունասուս մեջ առաքեցուց, եղիցին կամք քո որպէս մարմինս և յերկըր<sup>2</sup>: Աստուծոյ կամքն ընողը կըցան այց ըստ որտին Աստուծոյ. զափ զ՛իա: իթ ծառաց իմ այց ըստ սրափ խնամ, որ արասցէ զամենայն զիտն իմ<sup>3</sup>. բնշաբէս որ ինցն Դաւիթ ալ կրսէր, պատրաստ է պիտու իմ առ յնդ Աստուծ, պատրաստ է սիրու իմ<sup>4</sup>, և առ միայն էր իր խնդիրը Աստուծմէ, ուս ինձ առնմազ զիտն յու: Զիտնաս որպափ մենած բան է կատարելաց համամերպոթիւն քցընէլ. յանձնելով զինցը Աստուծոյ կամացը. Ներիշ կըցան զմելիք սուրբ ընէ: Եղորդ Պատու հայտին նկնդեցաց զշիտուս անու. և զտասուորման դարձաւ, առ բանս մրայն ըստու Աստուծոյ զինցը նոյնակով. աէք զինչ կամքս զի արագից<sup>5</sup>: Առու Քայլատու զինցը մէկէն ի մէկ անօթ ընտրութիւնան ըրաւ, և առայնաց հեթանոսաց. անօթ ընտրութիւնան է ինձ նա. Արեւ պանուն իմ առաջի հեթանոսաց. պայ բանուոք, ուզորմանթիւն առաջը, զինքը մահացընոք Աստուծոյ համար, մաս մը իրմէ Աստուծոյ կընծայէ. բայց իր կամքը նույնուոք. բոլոր անձք կու առյ Աստուծոյ. և առ է բոլոր Աստուծոյ մազմէ. աւզանք' ոքք.

1 Եւ. - 20. - 20.

2 Եւ. - 20. - 20.

3 Հ. - Յան. - 20. - 20.

4 Եւ. - 20. - 20.

5 Եւ. - 20. - 20.

6 Եւ. - 20. - 20.

տերնիս կամ կամբերնիս . որդեակ տուր ցիս զսիրտ  
քո<sup>1</sup> . մէկ խօսքով , աս պիտի ըլլայ բուն նպատակը մեր  
ամենայն բաղձանաց , ջերմեռանգութեանց , մտածու-  
թեանց , հաղորդութեանց , Աստուծոյ կամբը կատա-  
րելը , աս պիտի ըլլայ վախճան բոլոր մեր աղօթից .  
շնորհը խնդրել կատարելոյ Աստուծոյ կամբը , և զայս  
պիտի խնդրենկ միջնորդութեամբ մեր պաշտպան սրր-  
ռոց , մանաւանդ սուրբ աստուածածնի , որ առնէ մե-  
զի համար լոյս և զօրութիւն համակերպելոյ զմեղ ընդ  
կամն Աստուծոյ յամենայնի , մասնաւորապէս սիրով  
ընդունելոյ մեր անձնասիրութեան դէմ եղած բանը :  
Պատուական հայրն Ափիլա կըսէր . աւելի կարժէ՝ փառք  
Աստուծոյ կամ օրհնեալ է Աստուած մը ըսել ձախոր-  
դութեան ատենը , քան թէ վեց եօթն անգամ շնորհա-  
կալութիւնը մեր ուզած բանին ատենը :

ԵՂ. ԵՒ ՊԵՂԱԾԱԿ

Տէր Աստուած իմ , իմ բոլոր կործանումն անցած-  
ները ան եղաւ որ չէի ուզեր զիս համակերպել բու-  
սուրբ կամբիդ հետ . կը զարչիս և կը նզովեմ բիւր ան-  
զամ ան օրերը և ան բոլէները որ իմ կամբս ընելու  
համար դէմ կեցայ բու կամբիդ . ով Աստուած հոգոյ  
իմոյ , հիմա զիս բոլոր քեզի կը նոտիրեմ , ընդունէ աէր  
իմ , և անանեկ զիս կապէ բու սիրոյդ հետ , որ շկարե-  
նամ մեյմըն ալ քեզնէ ապստամբիլ . զքեղ կը սիրեմ  
անբաւ բարիդ , և զքեղ սիրելու համար զիս բոլոր քեզ  
կը նոտիրեմ . զուն կարգաւորէ զիս և ամէն բաներս  
ինչպէս որ կը հաճիս . ես բոլորովին զիս կը յանձնեմ  
բու կամացդ , մի թողուր որ կամբիդ դէմ բան մը ը-  
նեմ , և ինչպէս որ կուզես նէ զիս բանեցուր . հայր  
երկնաւոր , լուր ինձ վասն սիրոյ Յիսուսի օծելոյ քո .  
Յիսուս . լուր ինձ վասն արզեանց շարչարանացդ : Ա-  
մենասրբուհիդ Մարիամ , օղնեա ինձ , և առ ինձի հա-  
մար աս շնորհը ՚ի զործ զնելոյ յիս զկամս Աստուծոյ .  
յորում է բովանդակ իմ կեանքս և փրկութիւնս :

## ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Պէտք է որ միարանենք զմեզընդ Աստուծոյ, չէ թէ միայն ներհակ բաներուն մէջ որ ուղղակի Աստուծմէ առաջ կռ զան, ինչպէս հիւանդութիւն, անմիսիթարթին հոգեսր, կորուստ ընշից կամ աղղականաց, հասաւ անուղղակի Աստուծմէ և կածներուն մէջն ալ մարդկանց ձեռքով. ինչպէս վատահամբաւութիւն, անարզանք, զրկանք, և ամէն կերպ հայածանք. Աս ալ զիտնալու է, որ երրոր մէկը մեր ընչիցը կամ պատուոյն կը զարչի, Աստուած չուզեր մեր վեասողին մեղքը, բայց կուզէ մեր ազքտնալը և խոնարհիլը. ուստի ինչ որ մեզի կը հանզիափ նէ, Աստուծոյ կամօքը կրլայ. ևս եմ որ հաստատեցի զրոյս և արարի զիստար, ևս եմ որ առնեմ զիսազազութիւն և հաստատեմ ըդշար, ևս եմտէր Աստուած որ առնեմ զայս ամենայն<sup>1</sup>. ինչպէս Ոիրաք ալ բռաւ, բարիք և չարիք, կեանք և մահ յԱստուծոյ են<sup>2</sup>:

Զարիք կրսուին երրոր մենք մեղի շար կընենք անբաները, չէ նէ, թէ որ սիրով ընզունինք ինչպէս որ պէտք էր միարանելով զմեզ ընդ կամս Աստուծոյ, շար չէին ըլլար մեզի համար, այլ բարիք. Առրքերուն զրխուն պսակը զարդարող զոհարներն ենան նեզութիւնը որ Աստուծոյ համար քաշեր են, զիանալով որ անոնց ձեռամբն են երանելիք. Յոր երրոր լսեց թէ սուրէացիք իրեն ամէն բանը յափշտակեցին ինչ ըստ. տէր ետ, և տէր էառ<sup>3</sup>. շըստ թէ Աստուած տուաւ, և թշնամիք տոին, վասն զի զիտէր որ ամէն բան կամօքն Աստուծոյ կրլլայ. որպէս տեառն հաճոյ թուցաւ, նոյնազէս և եղեն, եղիցի անուն տեառն օրհնեալ<sup>4</sup>: Առրք վկայքն Եսպիկտեսոս և Անասոնիոս երրոր կը տանջուէին երկըթէ ճանկերով և վառած ջահերով, զայս միայն կըսէին. տէր եղիցին 'ի մեզ կամք քո, և հողինին աւանդելու ատեն աս եղաւ իրենց վերջի խոռը. օրհնեալ տէր Աստուած յափտենից, որ ետոր մեզ զայս շնորհ, զի լցցին 'ի մեզ հաճոյք քո սորք:

1 Ես. ԽՆ. 7 :

3 Յ. Բ. Յ. 22 :

2 ԱՒՀ. ԺԱ. 14 :

4 ԱՌԴ :

Կեսարիոսին պատմածին պէս, միայնակեցին մէկն որ  
քան զուրիչները առելի խստակեաց մը չէր՝ շատ հրաշք-  
ներ կընէր, իբ արբան աս բանիս դարմանալով, հար-  
ցուց իրեն օր մը թէ զուն ինչ ջերմեռանդութիւն կը-  
նես: Ան ալ ըստ: Էս ամենին անկատար եմ, միայն  
աս բանին խելք տուած եմ, որ ամէն բանի մէջ հա-  
մակերպեմ իմ կամքս Աստուծոյ կամաց հետ: Արբան  
վրայ բերաւ: Հապա դուն բնաւ չնեղացար քանի մը օր  
տուած որ թշնամի մը այնչափ միաս տուաւ մեր կա-  
լուածներուն: Ան ալ ըստ: մանաւանդ զոհութիւն  
տուի Աստուծոյ, որ ամէն բանը ինքը կընէ, կամ թող  
կու տայ մեր բարեցն համար: Ասկից հասկըցաւ մե-  
ծաւորը թէ ինչ աստիճան որբութիւն ունի եղեր ան  
անձր: Մենք ալ ասանկ պիտոր ընենք. երրոր ձախորդ  
բաներ մեզ կը պատահին, բոլորը իրեն Աստուծոյ ձեռ-  
քէն ընզունինք, չէ թէ միայն համբերութեամբ, հա-  
պա ուրախութեամբ՝ առաքելոց պէս, որ զնացին խըն-  
զալով յերեսաց ատենին, զի վասն անուան տեսան  
արժանի եղեն անարգելոյ<sup>1</sup>. և ինչ մենծ ուրախութիւն  
քան զայս կընայ ըլլալ, որ զիանանք թէ խաչ մը քա-  
շելով սիրով Աստուծոյ հաճոյական բան կընենք: Ու-  
րեմն թէ որ կուզենք շարունակ խազազութիւն վայե-  
լել նէ, ասկից ետե ապաւինինք Աստուծոյ կամացը,  
ամէն զիակուածքին ասենք ըսելով: այս հայր, զի այս  
պէս հաճոյ եղե առաջի քո<sup>2</sup>, Աս զախճանին պիտիուդ-  
զենք մեր ամէն մտածականը, հաղորդութիւնը, որր  
բութեան այցելութիւնը, և աղօթքը, աղաշելով զԱս-  
տուած միշտ որ չնորհք տայ մեզի համակերպիլ իբ կո-  
մացը, և հանապազ զմեզ նուիրենք ըսելով: Աստուած  
իմ, ահաւասիկ եմ, արա ընդ իս որ ինչ քեզ հանց  
թուի:

Տ. 2 Ե. Պ. Ա. Ա. Ա. Ա.

Ով թազաւոր իմ և Աստուած իմ, սիրելիդ իմ փրր-  
կիչ, եկ և թազաւորեա զուն միայն իմ՝ վրաս աս օրէս  
ետեն՝ հանզշելով յաթոռ հոգւայս, բոլոր քեզի առ իմ  
կեանքս, անանկ որ բանի մը շրադամ, բան մը չո-  
ղեմ, բայց միայն քու ուզածդ: Յիսուս իմ, ինչուան

հիմա ես զքեզ այնչափ դառնացուցի՝ հակառակելով  
քու սուրբ կամբիդ, աս ինձի աւելի ցաւ կու տայ քան  
թէ ամէն չարից քաշած ըլլայի, կը զգֆամ և բոլոր  
սրտանց կը ցափիմ։ Պատճոյ արժանի եմ, ուստի սի-  
րով յանձն կառնեմ ամէն վիշտ, միայն զիս խալքսէ  
զրկուելէն ՚ի քու սիրոյդ։ Ով կամբ Աստուծոյ, զուն  
ես իմ սէրս. ով արիւն Յիսուսի զուն ես իմ յոյս,  
՚ի քեզ կը յուստմ որ առկից ետի միշտ և հանապազ  
միացեալ ըլլամ աստուածային կամացդ, ան ըլլայ  
իմ առաջնորդս, իմ գաւիսարս, իմ սէրս և իմ խաղա-  
զութիւնս և հանգիստս. խաղաղութեամբ յայս և ՚ի  
սոյն նեղեցից և հանգեայց<sup>1</sup>. ամէն քանի մէջ որ ինձի  
կը հանգիսպի բաեմ, ասանկ ուզեցիր իմ վրաս ընել,  
ես ալ ասանկ կուզեմ. Աստուած իմ զայն միայն կու-  
զեմ ինչ որ զուն կուզես միշտ. եղիցին յիս կամբ քո<sup>2</sup>,  
Յիսուս իմ, վասն քու արդեանցդ առ շնորհքը ինձի  
պարզեէ որ հանապազ կրկնեմ և կրկնեմ զայս զեղե-  
ցիկ քան սիրոյ, եղիցին կամբ քո, կամբ քո եղիցին.  
Տիրամայր Մարիամ մայր իմ, երանի քեզ կու տամ,  
որ կատարեցիր միշտ յամենայնի դկամս Աստուծոյ,  
շնորհք խնդրէ ինձի համար ալ, որ աս օրէս ոկտեալ  
միշտ զայն կատարեմ, Աստուծոյ կամբը կատարելու  
փոյթ ունենամ։

### ՄԱՍՆ ԵՐՐԱԲՐԴ

Ով որ Աստուծոյ կամացը հետ միացած է, աս երկ-  
րիս վրայ ալ շարունակ ՚ի խաղաղութեան կը վայելէ,  
վասն զի չի կրնար հողի մը աւելի զոհ ըլլալ, քան եր-  
րոր տեսնէ որ իր ամէն ուզածները կըլլան։ Այդ ան  
որ որիշ քան մը շուզեր, քայց զոր Աստուած կուզէ  
և որչափ կուզէ, իր ամէն ուզածը ունի, որովհետեւ  
ինչ որ պատահի նէ, բոլորը Աստուծոյ կամօրը կրլ-  
լայ։ Աազուիանոսի բաածին պէս, Աստուծոյ հետ հա-  
մակերպ եզոդ անձինք, թէ որ խոնարհութիւն քաշեն  
նէ, իրենք ալ ատ կուզեն. թէ որ ազքատութիւն քա-  
շեն, իրենք ալ ազքատ ըլլալ կուզեն. մէկ խօսքով, ա-  
մէն քան կուզեն ինչ որ հանգիսպի, որով երջանիկ

կեանք կը վարեն . պաղ բյրաց , տար ըլլաց , անձրեւ զայ ,  
Հոգ բյրաց , Աստուծոյ կամացը հետ մէկ եղողը կրսէ .  
կուղեմ առ պազր , տաքր և այլն , վասն զի Աստուծ  
ասանեկ կուղէ . բան մը կորսուեր է , հարածանիր բա-  
շեր է , հիւանդութիւն վրան եկեր է , մահ եկեր է , ա-  
նիկոյ կրսէ թէ կուղեմ ևս խեղն բյրալ , հայածեալ բլ-  
րալ , հիւանդ բյրալ , մեռնիլ ալ . վասն զի Աստուծ  
ասանեկ կուղէ . 'ի կամս Աստուծոյ հանդշողը , և սիրո-  
զը Աստուծոյ ամէն բրածին , ամպերէն մեր երկինքը  
նստած կը նմանի : Աս ան խաղաղութիւնն է , որ ա-  
ռաքելոյն բասծին պէս , 'ի մեր է քան զամենայն մի-  
տրս<sup>1</sup> , և անանեկ հաստատ խաղաղութիւնն մըն է որ  
ոյլայլիլ շի դիտեր , անմիտր լուսնի պէս կը փոխի ,  
խելացին խմաստութեան մէջ կը մնայ , կրսէ Ակրաք :  
Անխելք մեզաւորք լուսնի պէս կանի ու կը պակսի .  
այսօր կը ծիծաղի , վազը կու բայ . այսօր դուարթ և հե-  
զուկ , վազը զառնացեալ և կատաղի . մէկ խօսքով , փո-  
փոխական է ամէն փոփոխական բաներու հետ՝ որ  
յաջող կամ ձախորդ կը հանդիպին : Խոկ արդարն արե-  
զական կը նմանի , միշտ միակերպ հանգարտ ամէն  
զիսկուածի մէջ , վառն զի իր խաղաղութիւնն է 'ի միու-  
թեան ընդ կամս Աստուծոյ . և յերկիք խաղաղութիւն ,  
'ի մարզիկ հանութիւն : Արբուհին Մարխամ մազզա-  
զենացին Տէ փացցի , երբոր կրսէր կամք Աստուծոյ ,  
անանեկ միսիթարանիք մը կիսմանար որ կարծես թէ իր-  
մէ զորս կելլէր յափշտակութեամբ սիրոյ . թէ պէտե  
զրեթէ անկարելի է որ մարդ քիչ մըն ալ շղմէկամակի  
ձախորդ բանեն , բայց զլխաւոր մասամբ միշտ կը վայե-  
լէ զթազաւորութիւն խաղաղութեան , երբոր կամքը  
միացած բյրաց Աստուծոյ կամացը հետ . զուրախո-  
թիւնն ձեր ոչ որ հանիցէ 'ի ձէնց<sup>2</sup> . բայց որպիսի խեն-  
թութիւն է անոնց բրածն որ Աստուծոյ կամացը կը  
հակառակին . Աստուծոյ ուզածը պէտք է որ ըլլայ .  
կամաց նորա ոչ որ կայ հակառակ<sup>3</sup> . Աւստի ոզորմե-  
լիները պէտք է խաչը կրեն , բայց անզտուզ և առանց  
խաղաղութեան . և խստացաւ ընդդէմ նորա և հան-  
գորանաց<sup>4</sup> : Այ ինչ է Աստուծոյ ուզածը , եթէ ոչ մըր

1 ՓԵԼՊ . Դ . 7 :

3 ՀՆ . Բ . 19 :

2 ՅԵԼՀ . ԺԶ . 22 :

4 ՅԵԼ . Բ . 4 :

բարին . այս են կամք Աստուծոյ՝ որբութիւն ձեր<sup>1</sup> . Կո-  
ղն որ սուրբ ըլլանք , և զահ կեանք հոս ունենանք և  
երանելի ըլլանք անդին , աղեկ հասկրծանք թէ խաչը  
Աստուծու կու զայ . յամենայնի գործակից լինի ՚ի բա-  
րին<sup>2</sup> . Պատիժներն ալ առ կեանքիս մէջ մեր մեասուն  
համար չեն , հապա որպէս զի անանցմով ճամքայ զանք  
և յափառենից երանութիւնք ձեռք բերենք . որ յիւր որ-  
դին ոչ խնայեաց . այլ վասն մեր ամենեցուն ճատնեաց  
զնա , զիսարդ ոչ նովա հանգերձ զամենայն շնորհիցէ  
մեզ<sup>3</sup> . Հապա բոլորովին զմեզ Աստուծոյ ձեռքը թող-  
նենք միշտ , որ ամէն փոյթ ունի մեր բարւոյն համար .  
զամենայն հոգս ձեր ընկեցէք ՚ի նա , զի նա է որ հոգայ  
վասն ձեր<sup>4</sup> . Սուրբ Նեղոս արքան կըսէք , շնորհինք  
որ Աստուծու մեր կամքը ընէ , հապա մենք Աստուծոյ  
կամքը ընենք . Ով որ միշտ ասանկ ընէ՝ երջանիկ կեանք  
կունենայ և երանելի մահ . Ով որ կը մեռնի համակերպ  
բոլորովին Աստուծոյ կամացը , նշան է թէ որդի փրր-  
կութեան է : Խոկ ով որ կենացը մէջ Աստուծոյ կամ-  
քին հետ միացած չէ , մահուան ատենն ալ շըհար և  
փրկութեան չի հասնիր : Ուստի ջանանք որ սուրբ զրոց  
բանի մը խօսքերը մեզի սովորական ընենք՝ մեզ միշտ  
Աստուծոյ կամացը հետ միաբանելու . ուէք զինչ կա-  
միս զի արարից<sup>5</sup> . ուստի ինձ առնել զկամս քո . ահա-  
սասիկ կամ ազախին առառն<sup>6</sup> . քո եմ ես և կեցս  
զիս<sup>7</sup> : Ինչ բան որ մեզի ծանր կու զայ , նոյն առեն ր-  
սենք . այս հայր , զի այսպէս հանոյ եղի առաջի քո<sup>8</sup> .  
մանաւանդ ուէրունական ազօթից ան խօսքը թէ , եղի-  
ցին կամք քո որպէս յերկինս և յերկրի<sup>9</sup> : Երանի մե-  
զի , թէ որ ապրինք և մեռնինք բաելով , եղիցին կամք  
քո :

1 ա . թէ . դ . 3 :

6 Գ . 1 . ս . 38 :

2 Հ . թ . 28 :

7 Աշ . աժ . 94 :

3 Հ . թ . 32 :

8 Աւազ . ձ . 26 :

4 ա . պէտք . ս . 7 :

9 Աւազ . ձ . 10 :

5 Գ . թ . թ . թ . 6 :



ԿՐԱ ԱՏ ՊԵՂԱԾՑԱԿ

Փրկիչ իմ Յիսոսս, զուն կեանրդ նոտիբուցիր խաչի  
վրայ ծանր ցաւոք, որ պատճառ ըլլաս մեր կենացը և  
փրկութեան - ուստի զթա իմ վրաս և փրկէ զիս, և մի  
թողուր ան հոգին, զոր այնչափ շարչարանքով և այն-  
չափ սիրով զնեցիր՝ որ ատէ զրեղ յատիանան ի գմոխ։  
զուն բան շիթողուցիր որ պարաւաորես զմեղ զրեղ  
սիրելու, և ասուզեցիր հասկրցը ընել վերջի խօսքովդ խա-  
չին վրայ ամենայն ինչ կատարեալ է. իսկ ես ինչ ուր  
ցցուցի սիրոյդ - ա՛հ, կրնամ բաել թէ կենացս մէջ ուրիշ  
բան շըրի, բայց քու կամացդ զալչիկ, և ստիպել զրեղ  
յատելութիւն իմ։ Ասկայն շնորհակալ եմ որ երկայն-  
մասութեամբ ինձի համբերեցիր, և հիմա ալ ինձի ատեն  
կու առա ճար ընել ապերախտութեանս, և սիրել զրեղ  
մեռնելէս առաջ։ Այս այս, ես աշ կուզեմ զրեղ սիրել,  
սիրել կուզեմ Աստուած փրկիչս, ուր իմ և ամենայն  
ինչ. կը ցանկամ բնել զամենայն ինչ որ քեզ հաճոյ  
է. քեզ կը նոտիբում բավանդակ աղաստութիւնս և ուրիշ  
ամեն բանս. քեզ կը նոտիբում տակից ետե իմ կեանրս,  
յանձն առնելով ինչ մահ որ ինձի խաւրես նէ ամեն  
կերպ նեղութեամբ. հիմակուը ընէ. կը միացը ընեմ աս իմ  
զոհս քու մեծ զոհից հետ որ խաչին վրայ կատարե-  
ցիր, կուզեմ մեռնիլ քու կամբդ կատարելու հոմար։  
Ուստի կազաշեմ, զան արդեանց շարչարանաց բաց՝  
շնորհք տուր ինձի համակերպեալ ըլլալու միշտ քու  
կամացդ հետ. և մահս հասնի նէ, շնորհք տուր որ սի-  
րով ընդունիմ երազորական համակերպութեամբ. կու-  
զեմ մեռնիլ, փրկիչ իմ, քեզ ախորժելի բան մը ընելու  
համար, և կուզեմ մեռնիլ ըսելով, եղիցին կամի քու<sup>1</sup>,  
Ուսրբ Աստուածածին, ատանել մեռար, ուստի միջ-  
նորդ եղիր, որ ես ալ ատանել մեռնիմ։



# ՅՈՒՅԱԿ

ԽԱՐԱԿԱՆ ԴԱՆՍ ԱԽՏԻ ԹԻՒՆՆԵՐ

Ա.	Կոր վախճանած մարդու մը նկարագիր . . . . .	7
Բ.	Մահուամբ ամեն բան կը լինայ . . . . .	15
Գ.	Կարճութիւն կենաց . . . . .	24
Դ.	Մահուան սուսուզութիւնը . . . . .	32
Ե.	Մահուան ժաման անսառուցութիւնը . . . . .	40
Զ.	Մեղանորին մահը . . . . .	49
Լ.	Անհաղ հոգեվարքին մը զգածմունքը, որ քիչ է մաս ծեր իր մահը . . . . .	59
Ռ.	Արդարոց մահը . . . . .	67
Փ.	Արդար հոգեվարքին օրաին խաղաղութիւնը . . . . .	78
Ջ.	Առ ՚ի մահ պատրաստուելու միջոցներ . . . . .	87
ԺԱ.	Ժամանակին յարդը . . . . .	95
ԺԲ.	Գրկութիւնը որչափ մեծ բան է . . . . .	103
ԺԳ.	Աշխարքիս ունայնութիւնը . . . . .	113
ԺԴ.	Առ կեանդքս զէալ ՚ի յաւիսնականութիւն Համբոր զութիւն մի է . . . . .	122
ԺԵ.	Մահուչափ մեղաց չարութիւնը . . . . .	129
ԺԶ.	Աստուծոյ ոզորմութիւնը . . . . .	138
ԺԷ.	Չարչափ վարութիւն ոզորմութեամբն Աստուծոյ . .	144
ԺԸ.	Մեղաց թիւը . . . . .	153
ԺԹ.	Արշափ մեծ բան է Աստուծոյ չնորհը, և որչափ չար է զրկուիլ ՚ի չնորհացն Աստուծոյ . . . . .	161
Ի.	Մեղանորին խենթութիւնը . . . . .	169
ԽԱ.	Մեղանորին թշուառ կեանդքը, և աստուծասիրին երջանիկ կեանդքը . . . . .	177
ԽԲ.	Չար ունակութիւն . . . . .	187
ԽԳ.	Խարիւթիւնը սատանային որ մեղանորաց միոքը կը պղասորէ . . . . .	196
ԽԴ.	Առանձնական դատաստան . . . . .	204
ԽԵ.	Ընդհանրական դատաստան . . . . .	212
ԽԶ.	Դժմիցին տանիշանդքը . . . . .	221
ԽԵ.	Յախաննականութիւն դժմիցոց . . . . .	231
ԽԲ.	Դատապարանելոց խզնմանաց խոյթը . . . . .	240
ԽԹ.	Արքայութիւն . . . . .	247
Լ.	Ազգմք . . . . .	257
ԼԱ.	Յարտակութիւն . . . . .	265
ԼՅ.	Ազգաբնութիւն ՚ի պաշտպանութիւն սուրբ առ- տուածածին . . . . .	277
ԼԳ.	Աստուծոյ սերը . . . . .	284
ԼԴ.	Յազագս սուրբ հազորդութեան . . . . .	291
ԼԵ.	Ամրագիր հաճուի Յանի մալոյ ՚ի խորանս մը խորհրդացն .	300
ԼԶ.	Համակերպութիւն ընդ կամ Աստուծոյ . . . . .	310



